


9(3)

9-23

Jan 2. M.
F. 11. 11. 1.

Jan 2.



475-L12.



БИБЛІОТЕКА
УДАРСКАГО СІЧЕННЯ
1895.

2000

ПІСЛІВІДОВІ

ЗІРКИ ВІД НІМЕЦІВ

2000

2004

447 9(3) 4
Մ. ՀԱՅՈՍ Կ.
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԻՆ ԱԶԳԱՑ

ՅՈՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԻՆ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՐԵՏ, ԱՍՈՐԵՍՏԱՆԵԱՅՅ, ԲԱԲԵ-
ԼԱՅԻՈՅ, ԵԴԻՊԱՅԻՈՅ, ՄԱՐԱՅ, ՊԱՐՈՅ, ՊԱՐ-
ՔԵԻՅ, ԿԵՐՔԵԴՈՆԵՅԻՈՅ, ՅՈՒՆՅ ԵՒ ԱՍՈՐԻՈՅ

ԸՆՐԱԳՐԵԱՑ

Հ. ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԵԱՆ

Ի ՄԻՒԹԵՐԵՑ ՈՒԽՏԵՆ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՎԱՆ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ

9(3)

12/22/2022
2022年1月2日

2022年1月2日

2022年1月2日

2022年1月2日

2022年1月2日

2022年1月2日

2022年1月2日

1000



2022年1月2日

2022年1月2日

2022年1月2日

ՏԱՌԱՋԱԲԱՆ

Պատմութեան ուսումը թէ որ իրաւամբ ը-
սուեր է խորհրդարան իշխանաց և կրթարան չա-
փահասից, տարակոյս չկայ որ պէտք է համարուի
նաև զբուարան տղայոց և պատանեաց . անոր հա-
մար է որ տղոց միալին ու լեզուն բացուելուն պէս
կուզեն պատմութիւն լսել, պատմութիւն պատ-
մել, կարդալ սորտածնուն պէս ալ՝ պատմութիւն
կը մնառեն որ կարդան . ըսել է թէ աս ուսման
զուարժութիւնը կը համկընան ու կը սիրեն, թէ-
պէտ և մեծամեծ օգուաները 'ի սկզբան չեն իմա-
նար : Խոկ մեծերը , և մանաւանդ վարժապետնե-
րը , որ պատմութեան օգտակարութիւնն ալ
խիստ աղէկ կը ճանշնան , ու զիտեն որ անհամե-
մատ առաւելութեամբ վեր է պատմութեան օրի-
նակը՝ քան թէ խրատին ուժը , արդեօք ի՞նչ ճամ-

բայ՝ ի՞նչ ո՞չ պիտի բռնեն որ պատմութեանու-
սումը իրաւցընէ օգտակար ըլլայ տղոց, բայց միան-
դամայն զուարձութիւնն ալ չկորսընցընէ, չոր ու
ցամաք ուսմանց կարգը շանցնի ու ձանձրալի չը-
լայ տղոց. ի՞նչ ընելու է որ պատմութեանց մէջ
յիշուած երևելի տեղերու և մարդկանց անուն-
ները, գլխաւոր թուականները, հարկաւոր յա-
ջորդութիւնները, առանց շատ դժուարութիւն
քաշելու սորվին տղաք ու մոքերնին պահեն. մեր-
ջապէս ի՞նչ կերպ բռնելու է որ ծակ գուրի մը
մէջ քարի կտորուանք նետելու պէս՝ ցեցուկ
տղոց միայքը աննշան ձայներով, անսովոր բառե-
րով ու կտորբրդուճ թիւերով, հապա իրական
ու սասոյդ դիպուածները կարգ կարգ շարուին
մոքերնուն մէջ, այնպէս որ պէտք եղած առենը
շուտ մը յիշեն և ուրիշ ալ տեղովը պատմն։ —
Ահա այսպիսի դիտմունքները ացքերնուս առջևն
ունենալով աս Հին, Միջին և Նոր ժամանակաց
պատմութիւնները շարադրելու ձեռք զարկինք։
Կայեցանք որ համառօտութիւնը՝ պատմութեան
ամբողջութեանը և զուարձալի ըլլալուն արգելք
մը չընէ, ամբողջութիւնն ալ աւելորդ պարագա-
ներով կամ յայտնի խորհրդածութիւններով
ձանձրութեան պատճառ չըլլայ։ Կայեցանք որ
ոչ այնշափ ընդարձակ դրենք պատմութիւններն

որ վարժապետներուն գրեթէ նիւթ չմնայ բեր-
նով աւելցընելու քանի մը Երկրորդական պա-
րագաներ ու խորհրդածութիւններ , ոչ ալ այն-
չափ կտրտենք ու ամփոփենք որ բոլորովին վար-
ժապետաց մնայ ամէն տեսակ բացատրութիւնը :

Պատմութեան թելը անընդհատ պահեցինք ,
այսինքն բնագրին մէջ հարցմունքներ չդրինք , որ-
պէս զի թէ տղոց և թէ ուրիշ որ և իցէ հասակի
ու վիճակի անձանց կարգաւ կարդացած ատեն-
նին ոտնառութեան պատճառ ըլլան . բայց միան-
գամայն գիտնալով թէ հարցմունքներն ալ շատ
դիւրութիւն կուտան տղոց՝ պատմութիւնը մըս-
քերնին պահելու , վարժապետաց ալ՝ անոնց
միոք պահածը իմանալու համար , գլխաւոր հարց-
մունքները թուանշանով ամէն մէկ երեսին տակը
դրինք ծանօթութեան պէս . գլխաւորները կը-
սեմ , վասն զի վարժապետաց կ'իյնայ որ մի և
նոյն հաստւածին վրայ այլ և այլ հարցմունքներ
ալ ընեն իրենք իրենց կողմանէ , որպէս զի հար-
կաւոր պարագաները աւելի լաւ տպաւորուին
տղոց մոքին մէջ , տղաք ալ կարճ կարճ տալով
պատասխանները՝ աւելի դիւրութիւն իմանան :

Իսկ ընդհանրապէս աւելի օգտակար ու դիւ-
րին կերպով աս գասատեարերը գործածելու հա-
մար՝ այսպիսի եղանակ մը կրնայ բանեցուիլ :

Վարժապետը մէկ գլուխ մը կը բանայ , օրինակի համար առաջին գլուխը , ու քանի մը տղոց մէյ . մէկ հատուած կարգաւ կարդալ կուտայ ինչուան գլույն վերջը . ետքը կ'ըսէ որ գոցեն գրքերը , ու պատմութեան ծայրէն սկսելով որպէս որ ուզէ կը հարցընէ հատուած մը . թէ որ չգիտնայ՝ կամ լաւ պատասխան չտայ , ուրիշի մը կը հարցընէ . թէ որ գիտցաւ , մէկալ հատուածը կը հարցընէ ուրիշի , գլուխն որ լմըննայ՝ նորէն կարդալ կուտայ առջինին պէս , ու դասը կը վերջանայ : Երկրորդ օրը յաջորդ գլուխը դաս տալէն առաջ նախընթացը մէյմըն ալ կը հարցընէ ու կը կարդացընէ , և անկէց ետքը երկրորդ գլուխը դաս կուտայ առջի կերպովը : — Աս ո՞չը կը բանեցընէ Փարիզ նաև Պըլէզ գաղղիացի վարժապետը , որուն պատմութեանց դասատետրերուն հետեւցանք ընդհանրապէս , թէպէտ և շատ բան ալ մեզմէ աւելցուցինք՝ ացքէ անցընելով լըֆրանք , լեւի , Սէկիւր , Լըպա և ուրիշ ասոնց նման հիմակուան համբաւեալ անձանց պատմութիւնները :

Հին պատմութիւնը սորովիլ սկսող տղաք հարկաւ առաջուց սորված պիտի ըլլան սուրբ գլոց՝ կամ որ նոյն է՝ հրեից պատմութիւնն ու մեր ազգին պատմութիւնը : Բայց գիտնալով որ հրեից պատմութիւնը թէ ստուգութեանը , թէ

Հնութեանք և թէ ժամանակադրութեանք պատ-
ճառաւ ուրիշ ամէն պատմութեանց հիմն է ,
անոր համար մենք ալ պատշաճ համարեցանք աս
հատորիս սկիզբը հրեից պատմութեան համա-
ռօտութիւնը դնել , որպէս զի տղաք առաջ անոր
մէջի գլխաւոր դիպուածները քաղեն ու ետքը
անցնին արտաքին պատմութեանց :

Եւ որովհետեւ ինչպէս որ պատմութեան մէկ
ազբը ժամանակադրութիւնը սեպուած է , մէ-
կան ալ աշխարհագրութիւնն է , ժամանակա-
դրական թուականները երևելի դիպուածներուն
քովը գրինք փակագծի մէջ , և պատմութեան
սկիզբն ալ համառօտ աշխարհագրութիւն մը՝ որ
մեծ դիւրութիւն կուտայ տղոց՝ պատմութիւնները
դիւրաւ սորվելու և միտք պահելու համար :

Ասկէց ետեւ կ'ելլէ հռովմայեցւոց պատմու-
թիւնը՝ զատ մէկ հատոր . երկու հատոր ալ Մի-
ջին դարու պատմութիւնը . երկուք ալ Նոր պատ-
մութիւն :

Յուսանք որ աս մեր աշխատանքը իր վախճանին
հասնի՝ օգտակար և հաճոյ ըլլալով մեր ազգին
ուսումնասեր աշակերտացն ու աշխատասեր վար-
ժապետացը , որով անշուշտ կամակատար եղած
կըլլանք նաև այն բարեսիրտ ու պատուական Ան-
ձին որ թէ յորդորանօք և թէ արգեամբք պատ-

Ճառ. եղաւ. մեզի աս գործքիս ձեռք զարնելու յօ-
գուտ և 'ի յառաջադիմութիւն հայկազնեան ման-
կանց, որոնց վրայ մեծ սէր, մեծ համարում ու
ակնկալութիւն ունի :



ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԵՅ ՊԱՏՄՈՒԹՅԵՐԸ

Եղիշեսոս. Եղիպատոս, Ամրիկելի մէկ մասնէ, որուն Հրեսայք Երկիր Քամայ կամ Մեսարեմայ կը ըսէին՝ ատենով այլ և այլ հարստութիւն կամ իշխանութիւններ կը բաժնուեր. Եռքերը երբոր մէկ տէրութիւն մը ձեացաւ, այլ և այլ գաւառներ կամ նահանգներ բաժնուեցաւ:

Եդիպատոսի Երկրին մէջէն կ'անցնի Կեղծոս գետը, և Երկիրը իրեք գլխաւոր մասն կը բաժնուեր. Հարաւակողմը՝ Վէրին Եդիպատոս կամ Թէբայի կը սուեր. Թէբէ մայրաքաղաքին անունովը. մէջտէզը՝ Միջին Եդիպատոս կամ Եդիպատոս այսինքն Եօննանահռնգ, որովհետեւ Եօթը նահանգ կը բաժնուեր. Հիւսիսակողմը՝ Սփային Եդիպատոս կամ Դէլֆոս. և ասանկ ըստւելուն պատճառն ան է որ ձեւ եռանկիւնի ըլլալով Յունաց Ճ (աւլլա) գրոյն նման էր:

Աւերին ու Միջին Եղիսաբոսի գլխաւոր քաղաքներն էին Սիհնէ, Լատուալովիս, Կրոկոդիլովովիս կամ Արսինոյէ, Կոպասոս, Տենտիրիս, Լիկոպօլիս, Հերմոպօլիս, Թերէ՛ Աւերին Եղիսաբոսի մայրաքաղաքը՝ և Մեմիփիս՝ Միջին Եղիսաբոսի մայրաքաղաքը՝ և Կեղոս գետին ձախ եղելքը։ Սաորին Եղիսաբոսի գլխաւոր քաղաքներն էին Հեղուալովիս կամ Արեդ քաղաք, Ազեքսանդրիա, Սայիս և Պեղուախոն՝ որ բոլոր Եղիսաբոսի մայրաքաղաքը կը սեղուեր։

ԲԱԲԵԼՈՆ. — ՄԱՐԵՍՏԱՆ. — ՊԵՐՍԻԿԱՍՏԱՆ. — ԿԻՒՐԱՍԻ ՏԵՐՈՒԹԻՒՆԸ. Բարելոնի տէրութեան խիստ ծաղկած ատենը՝ հիւսիսէն ու արևելքէն սահմանն էր Հայաստան ու Մարաց Էրկիրը, արևմուտքէն Ամանոս լեռը, հարաւէն Արարիոյ ծոցը։ Քաղաքներուն մէջ անուանի էին Կիսախա, Ծօշ ու Եղիսայիս, Քաղղէաստան, Բարելաստան՝ որուն մէջ էր նաև Բարելոն՝ բոլոր տէրութեան մայրաքաղաքը։ Եփրատ գետէն անդին Միջագետքը՝ որուն մէջ էին նաև Ուր և Խառան՝ քաղաքները, Ասորեստան՝ որուն գլխաւոր քաղաքն էր Դամասկոս, Փիւնիկէ և Պաղեստին։

Մարաց տէրութեան ձեռքն էին Աժդահակսց թագաւորութեան ատենը՝ Մարաստան, Եկրատան, որ և տէրութեան մայրաքաղաքն էր, և Հռագիւս քաղաքը, Ասորեստան, Հայաստանի հարաւային մէկ մասը, Կասպադովիլիա, Պերսկալովիս ու Պասարգադ քաղաքները։

Պարսից տէրութեան սահմանը Կիւրոսի ատեն՝ հիւսիսէն Ոքսոս գետն ու Կասպից ծովն էր, արևելքէն Ինդոս գետը, հարաւէն Կերպին կամ

Միջերկրական ծովը, Արարիա և Պարսից ծոցը, արևմուտքէն Հայաստանի մէկ մասը և Եղեան ծովը: Խակ ունեցած երկիրներն էին Լիւդիա՝ որուն գլխաւոր քաղաքներն էին Սարդիկէ, Տրազա, Թերմեսոս, Պերգամա և Գորդիոն. Լիկայոնիա, Կիլիկիա՝ Սելինոս և Խառոս քաղաքներով. Պարթևաց և Բակորիացւոց երկիրները, Եւոպիա, Յոնիա և Դոստիա կամ Եղեան ծովու արևելեան ծովեղերը բնակող Յունաց երկիրները:

Աս ընդարձակ տէրութիւնը՝ որ Ետքը Կիւրոսին յաջորդները աւելի ընդարձակեցին, Դարեհ քանի նախարարութիւն բաժնեց: Բուն Պարսկաստանը ասոնց մէջ չէր, և տուրք չէր տար:

ՅՈՒՆԱՍՏԱՆ. Յունաստանի սահմաններն էին Մարաց սկառերազմին ատենը՝ հիւսիսէն Ակրոկերանեան լեռները, արևելքէն Եղեան ծովը, Հարաւէն Միջերկրական ծովը, արևմուտքէն Յոնիական ծովը: Բնական կերպով Յունաստան երկու գլխաւոր մասն կը բաժնուեր, ցամաք ու կղզիներ: Յամաքի կատըն ալ դարձեալ իրեք մասն կը բաժնուեր, այսինքն Հայաստան Յունաստան կամ Պէլլոպոնէս, Մ'ՀՀԻ Յունաստան կամ Եւլոդա, և Հիւստային Յունաստան:

Պեղոստնես, որ կղզի Պեղոստի ըսելէ, ութը դաւառ կը բաժնուեր. Լակոնիա, որուն գլխաւոր քաղաքներն էին Սպարտա կամ Լակեդեմոն, Եղիս և Սելլասիա. Մեսանիա՝ որուն գլխաւոր քաղաքներն էին Մեսանա, Ստենիկար, Պիղոս, Մեթոն և Խրա բերգը. Արգոլիս, գլխաւոր քաղաքներն Արգոս, Տրեզենէ, Սպիդարոս և Միկենք. Եղիս, գլխաւոր քաղաքներն Եղիս, Աղիս-

ալիս և Պիսա . Աւքայիս , գլխաւոր քաղաքներն Ողենէ , Դիւմէ , Պատրէ և Պեղենէ . Սիկիոնիա , գլխաւոր քաղաքը Սիկիոն . Կորնթոս , համանուն գլխաւոր քաղաքովը . Արկադիա , գլխաւոր քաղաքներն Որքոմենէ , Մանտինէա , Տեգէա , Ատիմ-փաղոն և Պալլանտիա :

Միջին Յունաստան ութը գաւառ կը բաժ-նուէր . Մեգարիս , գլխաւոր քաղաքը Մեգարա . Ատակէ , գլխաւոր քաղաքները Աթէնք , Ելե-սիս և Մարաթոն . Բէովալիա , գլխաւոր քաղաք-ները Թէրէ , Պլատէա կամ Պլատիէս , Կորոնէա , Թէսալիէս և Լէւկորա . Փոմիկիս , գլխաւոր քա-ղաքները Դէղիիս , Կիւրէ և Անտիկիւրէ . Լո-կրիս , որուն մէջ էր հռչակաւոր Թէրմոսլիլեայ կիրճը , գլխաւոր քաղաքները Կաւակասոն և Ամֆիսա . Դորիս . Եառզիա . Ակառնանիա :

Հիւսիսային Յունաստան երկու գաւառ ու-ներ . Թէսսազիա , գլխաւոր քաղաքները Լարիս-աս , Դոգոնէ , Տրաքիս և Փէրէս . Եպիրոս , գլխաւոր քաղաքը Ամբրակիա :

Յունաստանի կղզիներէն ոմանք զատ զատ Են , ոմանք ալ խումբ խումբ մէկտեղ : Զատ կեցած կղզիներուն մէջ անուանիներն էին Կրետէ , Եւ-րէա , Սաղամինա և Եգինէ : Խումբ խումբ կեցած-ներուն գլխաւորներն էին Յոնիական կղզիները , Կիւկղադայք կամ Բոլոր կղզեր , և Սպորադք կամ Ափիւս կղզեր : Յոնիական կղզեաց մէջ երեւելի էին Կորկիւրա , Լէւկադիա , Իթակէ , Զակիւն-թոս , Կեփաղենիա և Կիթերա : Կիւկղոդայք մէջ գլխաւորներն էին Կաքսոս , Պարոս , Դեղոս և Անդրոս :

ՄԱԿԵԴՈՆԻՈՅ Թագաւորութիւնը Յունաստանի հիւսիսակողմը կ'էյնայ. ասեր կիրը մեծն Ազեքսանդր իր աշխարհակալութիւններով այնչափ ընդարձակեց որ Ազրիական ծովեն ինչուան չնդկաստան կը տարածուէր, Դանուբէն ալ ինչուան կարմիր ծովը : Աս սահմաններուն մէջ եղած երկիրները Ազեքսանդր երեսունըչորս մեծ նահանգ կամ աշխարհք բաժնեց, որոնց գլխաւորներն էին Մակեդոնիա՝ որուն մէջն էր Թրակիա և Թեսաղիա, Փռիւդիա, Վիւդիա՝ որուն մէջն էր Յոնիա, Կարիա, Պափլագոնիա, Լիկիա և Պամիկիլիա, Կապադովիլիա և Պօնտոս, Կիլիկիա, Ասորիք, Բաքելըն և Ասորեստան, Շօշ, Պարսկաստան և Մարատան, Վրկան և Պարթեւստան, Բակտրիա և Մարգիանէ, Սոդրիք և Դրանդիանէ, Կրման և Գեղրոսիա, Հնդկաստան և Եզիպտոս :

Մակեդոնացւոց ասընդարձակածաւալ տէրութիւնը շատ փոփոխութիւններ առաւ նախ Ազեքսանդրի մեռնելէն ետքը . Երկրորդ՝ Խալսուի պատերազմէն վերջը, և Երրորդ՝ Ասորւոց Աելեւկոս Ա թագաւորին մահուընէն ետքը :

Ն Ա Խ Ա Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Պատմութիւնն է աշխարհիս սկիզբեն ինչուան մեր ատեն եղած ճշմարիտ գիպուածոց բովանդակութիւնը :


Պատմութեան վախճանն է անցած ժամանակ՝ ներուն խելք սորմելու դիպուածները գիր անցը նելով թէ նոյն ատենի մարդիկը և թէ Եաքեն եւ կողները կրթել, ուրիշներուն փորձառութեամբը ետևիններուն բան սորմեցընել :

Պատմութիւնը՝ ժամանակին նայելով կրեք գըլ խաւոր մասն կրքաժնուի, այսինքն հին պատմութիւն, Միջին դարու պատմութիւն և Կոսռ պատմութիւն :

Հին պատմութիւնը աշխարհիս հետ կը սկսի, Վրիստոսէ 400կ տարի առաջ ըստ ժամանակադրաց, ու Վրիստոսէ 476 տարի Եաքը կը վերջանայ՝ արևմտեան կայսերութեան վերջանալուն ատենը. ասոր մէջը կ'երթայ բոլոր հին ազգաց պատմութիւնը և Հռովմայեցւոց պատմութիւնը :

Միջին դարու պատմութիւնը կը սկսի Վրիստոսէ 476 տարի Եաքը՝ արևմտեան կայսերութեան կործանման ատենեն, և Վրիստոսէ 1453 տարի Եաքը կոստանդնուպօլսոյ առնուելով արևելեան կայսերութեան հետ կը վերջանայ :

Խակ Նոր պատմութիւնը կը սկսի Սուլդան Մէհեմմէտին Կոստանդնուպօլիսին առնելէն ինչուան հիմայ :



ՀԵՅ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

— — — — —

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՐԵՄ

ԳԼՈՒԽ Ա.

Սրեղծառ ալաւրնի . — Զբարեղն . — Բաբելոնի
աշխարհից . — Արտակամ . — Յափա . — Յալեթ Ե.
Գիղաս իշեմիստ . — Մաքեն . — Խարակելաշ-աց Ե.
Գիղասին եւմէւ . — Յեռ . — Խարակելաշին Ա-
ռեա երիբն իւ Գիղան . — Դադաս-ըր . — Ամանել :

1. Աստուած վեց օրուան մէջ ստեղծեց երկինքն
ու երկիրս, և ուրիշ արարածներէն ետքը ստեղծեց
մարդը իր կերպարանացը նման (4004): Առաջին
մարդուն անունն էր Ազամ, առաջին կնոջն ալ
Եւա:

— — —

Աստուած Դորչափ ատենի մէջ ստեղծեց աշ-
խարհն:

1 Աղամին ու Եւան դրաւ Աստուած դրախտը, որ զուարժալի պարտէզ մըն էր. հոն երջանիկ ու անմահական կեանք կրնային անցընելթէ որ իրենց ստեղծովին հրամանը պահէին. բայց Եւան սատանային խոստմունքներէն խարուեցաւ, Աղամին ալ իրեն հետ անհնաղանդութեան մէջ ձգեց. անոր համար երկուքն ալ դրախտէն դուրս քշուելով գատապարտուեցան, և իրենց հետ բոլոր մարդկային ազգն ալ պարտաւորեցաւ աշխատելու, ցաւեր քաշելու և մեռնելու: Միայն թէ աս ալ խոստացաւ Աստուած մարդուս որ ատենով փրկիչ մը խրկէ՝ զինքը անկործանմանէն կանգնելու համար:

2 Աղամայ առաջին որդիքն եղան կայէն և Աբէլ: Կայէն նախանձեցաւ Աբէլ եղբօրը վրայ ու սպաննեց զինքը (3875). որով Աստուծմէ անիծուեցաւ, մարդկանց առելի եղաւ:

3 Աղամայ երրորդ որդին եղաւ Աէթ. ասոր որդիքը հաստատուն մնացին աստուածպաշտութեան մէջ, և գլխաւորներն են Ենովս, Կայնան, Մաղաղայէլ, Յարեդ, Ենովք. ասիկայ հրաշքով

- 1 Աղամը ուր դրաւ Աստուած: — Աղամ ի՞նչ սկէս անհնաղանդ եղաւ՝ Աստուծոյ: — Աղամայ ի՞նչ պատիժ տուաւ Աստուած: — Ի՞նչ բան խոստացաւ Աստուած մարդուս:
- 2 Աղամայ առջի որդիքն որո՞նք եղան: — կայէն ի՞նչ մեղք գործեց:
- 3 Աղամայ երրորդ որդին ովկէ: — Սէթայ որդւոց գլխաւորներն որո՞նք են:

երկինք վերացաւ . Մաթուսազա , որ նահապետաց մէջ ամենէն շատ ապրեցաւ . Դամբէք և Նոյ :

1 Սեթայ որդիքը Կայենի որդւոցը հետ ինամութիւն ընելով աստուածագաշտութենէ պաղեցան , աւրուեցան . Աստուած ալ արդար դատաստանովը որոշեց որ բոլոր մարդիկը Ծնծէ վերցընէ աշխարհէս :

2 Միայն Նոյ նահապետը իր հարցը հաւատքն ու աստուածագաշտութիւնը պահեր էր . ուստի Աստուած անոր յայտնեց իր կամքը , և ապսպիկը որ մեծ տապան մը շինէ , որովինքը իր ընտանիօքը պատափ ջրհեղեղի պատժէն (2468) : Մէկալ մարդիկը իրենց ախտերովը կուրցած ու ամարշտութեամբ սրտերնին կարծրացած՝ մոխկ ըրբին Նոյայ ազդարարութեանցը որ կըսէր թէ Խոտուած վասնին բարկացեր է , ու ջրհեղեղով կ'ուղէ զիրենք Ծնծէլ : Ան առենը Նոյ իր ընտանիքովը մուաւ տապանը , հետն ալ ամեն աեսակ ցամաքային կենդանիներէն առաւ զոյդ զոյդ :

3 Քառասուն օր ու քառասուն գիշեր երկնիքէն սաստիկ անձրեւ եկաւ , ծովուն ջրերն ալ բարձրացան բոլոր աշխարհք կոխեցին , ու ինչուան խիստ բարձր լեռներէն ալ տասնըհինգ կանգուն վեր բարձրացան : Հարիւր յիսուն օր ջուրը երկրիս երեսը ծածկած մնաց , անանիկ որ տապա-

1 Մարդիկ աստուածագաշտութեան մէջ հաստատ մնացին :

2 Ո՞վ միայն հաստատուն մնացէր էր :

3 Ի՞նչ պատիժ տուաւ Աստուած մարդկանց :

նէն դուրս մնացած մարդիկ ու կենդանիք ամէնն ալ խղդուեցան :

1 Երբոր ջուրը քաշուեցաւ, տապանը գնաց Հայաստանի Մասիս լեռան վրայ կեցաւ : Կոյ ելաւ գուրս, Աստուծոյ չնորհակալութեան զոհ մատոյց, Աստուած ալ իրեն ու որդւոցը պատուիրանկներ տուաւ, Խոստացաւ ալ որ անկեց եաքը ջրհեղեղով բոլոր աշխարհս չպատժէ :

2 Մարդկային կենաց հարկաւոր արուեստները Կոյի և իր որդւոցը ձեռքովը նորեն ծաղկեցան, ու նոր նոր արուեստներ ալ հնարուեցան. առաջին այդի անկողն ինքն եղաւ, և խաղողին ու գինուոյն գործածութիւնը ան առենէն սկսաւ :

3 Մարդիկ ինչուան ջրհեղեղը նորէն ու պատղեղին կերակրով կ'ապրէին . Աստուած հրաման տուաւ որ կարենան նաև կենդանեայ միս ուտել:

4 Կոյայ որդիքը քիչ ատենի մէջ այնշափ շատցան որ ալ չէին կրնար մէկուղ մնալ, պէսք եղաւ որ աշխարհիս այլ և այլ կողմերը ցրուին : Ցրուելին առաջ Աւենաարայ գաշոր ժողվուեցան, որ Տիգրիս ու Եփրատ գետերուն իրարու հետ միացած ուղերուն մօտ կ'իյնայ, ու սկսան աշտարակ մը շինել որ ինչուան երկինք կ'ուղէին բարձրացընել . Առ-

1 Տապանը ուր կեցաւ : — Կոյ ի՞նչ ըրաւ :

2 Արուեստներն ի՞նչ եղան :

3 Ջրհեղեղին վերջը մարդիկ ինչով կ'ապրէին :

4 Մարդիկ աշխարհիս երեսը ցրուելին առաջ ի՞նչ մտածեցին : — Աստուած ի՞նչպէս պատժեց մարդկանց ամբարտաւանութիւնը :

տուած անոնց հպարտութիւնը պատմելու համար լեզունին խառնակեց, որով չկրցան շէնքը առաջ ասնիլ ու ցրուեցան : Են աշտարակին տեղը Բաբելոն կոչուեցաւ, որ խառնակութիւն ըսելէ, որովհետեւ հոն լեզուները խառնակեցան (2247) :

1. Կոյայ որդւոցը մէջէն Յարեթ հիւսիսային Ասիոյ մէջ մնաց և իր զաւկըները տարածուեցան արևմտեան Ասիոյ կողմերը՝ ինչուան Եւրոպա . Սեմ Ասիոյ մէջտեղերը բնակեցաւ, իսկ Քամ Աֆրիկէ դնաց :

2. Երբոր մարդիկ սկսան ամէն տեղ իրենց բնակութիւնը հաստատել, քաղաքներ շնորհել, թագաւորութիւններ կանգնել, Քամայ թոռը Կերպով Բարելոնի աշտարակին աւելակներուն վրայ Բարելոն քաղաքը չինեց, ու կը ջանար որ ամենուն վրայ տիրէ ու ինքզինքը Աստուծոյ պէս սրաշտել տայ (2240) :

3. Անկեց Ետքը սկսան մարդիկ իրենց սակածող մոռնալ և սուտ աստուածներ պաշտել : Աստուած կամեցաւ անոնց մէջէն իրեն մէկ հաւատարիմ ժողովուրդ մը ընտրել, և Աքրահամնահապեւող, որ Սեմայ ցեղէն էր ու Քաղդէացւոց

1. Յարեթայ որդիքն ուր բնակեցան : — Սեմայ որդիքը ուր բնակեցան : — Քամայ որդիքը ուր բնակեցան :
2. Բարելոն քաղաքը ուլ չինեց : — Կերպով ի՞նչ բանի Ետելէ Եղաւ :
3. Աստուած զնիլ ընտրեց իր ժողովրդեանը նախահայր : — Աքրահամն ուր դնաց բնակելու :

Երկիրը կը բնակեր, ան ժողովրդեան նախահայր էղաւ (1921)։ Աստուծոյ հրամանովը թողուց հայրենիքը, և իր Ղովտ եղբօրորդւոյն հետ Քանացւոց Երկիրը գնաց։ Անկեց սովի պատճառու քիչ մը տաեն Եգիպտոսու գնաց, ու ետքը նորէն դարձաւ Քանանացւոց Երկիրը։ Ղովտն ալ գնաց Սոդոմ քաղաքը բնակեցաւ։ Սոդոմացւոց մեղքերը շատցած ըլլալուն՝ Երկնքէն կրակ իջաւ ու Սոդոմ, Գոմոր, Ագամա և Սեբոյիմ քաղաքները այրեց։ Ղովտմիայն իր ընտանեքքը հրաշքով աղատեցաւ ու գնաց Սեգովը քաղաքը բնակեցաւ, և հոն ծնաւ Մովաբ ու Ամոն որդիքը ասոնցմէ ելան Մովաբացիք ու Ամոնացիք։

։ Աքրահամ որդի մը ունեցաւ իր Ագար աղախնեն Խամոյել անունով, որուն որդիքը Խամոյելացիք ըսուեցան։ Երկրորդ որդի մըն ալ ունեցաւ Աառա կնեկանէն՝ անունը Խահակ (1896)։ Աստուած Աքրահամու հնազանդութիւնը փորձելու համար հրամայեց անոր որ Խահակ որդին իրեն զոհ ընէ։ Երբոր կը պատրաստուեր Աքրահամ հրամանը կատարելու, Աստուած արդիւեց, և խոստացաւ Աքրահամու որ իր որդիքը Երկնքի աստղերուն ու ծովու աւազներուն պէս անթիւ ընէ ու իրմով օրհնուի բոլոր մարդկային աղքը։ Աքրահամ հարիւր եօթանասունը հինդ-

։ Որո՞նք են իր որդիքը։ — Աքրահամ ի՞նչպէս ցըցուց Աստուծոյ իր հնազանդութիւնը։ — Աստուած իրեն ի՞նչ բան խոստացաւ։

տարեկան մեռաւ , ու իրեն ժառանգ խահակ
որդին թողուց :

1 Խահակ ու իր որդին Յակոբ Աքրահամու
հաւատքին ու հովուական կենացը հետևելով՝
անոր պէս օրհնուեցան Աստուծմէ : Խահակ ու
րիշ որդին մըն ալ ունէր Ետաւ կամ Եդոմ անունով,
որ Եդոմայեցւոց նախահայրն եղաւ :

2 Յակոբ , որ նաև խրայէլ այսինքն Աստուծ-
մէրէս կըսուի , տասուերկու որդիք ունեցաւ .
անոնց մէջ աւելի անուանիներն են մշյմը Ղեւի՝ ո-
րուն որդիքը Աստուծոյ ծառայութեանը նուի-
րուեցան . Երկրորդ՝ Յուդա , ուսկից պիտի Եղէր
թագաւորական ցեղը և Քրիստոս փրկին աշխար-
հի , և Երրորդ Յովաէփ , որ ուրիշներէն աւելի
սիրելի Եղէր Եր Յակոբայ :

3 Յովսէփայ Եղբարբը վրան նախանձելով ծա-
խեցին զինքը Մագիանացի վաճառականներուն ,
որ Եգիպտաս տարին զինքն ու Փարաւոն թա-
գաւորին Պետափրէս անունով դահճապետին
ծախեցին : Դահճապետը իր անզգամ կնոջը Յով-
սէփայ վրայ ըրած զրագարաւութեանը հաւալով
բանտ դրաւ զինքը . անիկայ հրաշալի խմաստո-
թեամբը քիչ ատենէն Ելաւ ու մեծ փառքի հասաւ:
Թագաւորին Երազները մարդարէական հոգւով
մեկնելուն համար անոր Երկրորդն եղաւ , ու Ե-

1 Խահակայ որդիքը որո՞նք եղան :

2 Յակոբ ուրիշ ի՞նչ անուն ունէր : — Յակոբայ
որդւոցը մէջ որո՞նք էին գլխաւորները : —
Ո՞ր ցեղէն պիտի ծնանէր Քրիստոս :

3 Յովսէփայ պատմութիւնն ի՞նչ է :

գիտառութեանը ինքը դլուխ կեցաւ (1716) :

1 Եօթը տարի առատութիւն որ եղաւ, Յովսէփի խմաստուն նախատեսութեամբ սպաշար ժողովելով ետևէն եկած եօթը տարուան սովորն ատենը Եղիպատութեանէ ազատեց : Երբոր իր եղբարքը ցորեն գնելու համար Եղիպատու եկան՝ ինքովինքը անոնց յայտնեց Յովսէփ, ու հայրը քովը կանչեց, որ տնով աեղով ելաւ գնաց Եղիպատու (1706) :

2 Յակոբայ զաւկըները քիչ ատենի մէջ բազմանալով մէծ ժողովուրդ ձևացան . Եղիպատացիք սկսան վրանին նախանձիլ ու անոնցմէ վախնալ . և ան ատենի թագաւորը՝ որ Յովսէփը չէր ճանանար, հրամայեց որ Խարայէլացւոց մանչ զաւկըները մեռցուին (1573) : Մովսէս ալերբոր մեռցընելու համար կեղոս գետը ձգեր էին՝ ֆարաւոնի աղջիկը տեսաւ, վրան խղճաց իր սրալատը առաւ մէծցուց, ու Եղիպատացւոց գիտութիւնները սորվեցընելառւանոր : Քառասուն տարուան եղած ատենը Մովսէս տեսաւ որ Եղիպատացի մը Խարայէլացւոյ մը դէմ անիրաւութիւն կ'ըներ, զարկաւ սպաննեց զԵղիպատացին ու Մադիանացւոց երկիրը փախաւ

1 Յովսէփ Եղիպատու սովոր ազատելու համար ի՞նչ ըրաւ :

2 Փարաւոն ի՞նչ ըրաւ Խարայէլացիքը քիչցընելու համար : — Մովսէս ի՞նչպէս ազատեցաւ : — Մովսէս ի՞նչու Եղիպատուէն փախաւ :

Յոթոր քրմին քով, և անոր Սեպիովիա աղջիկը
իրեն կին առաւ :

1 Մովսէս քառասուն տարի իր աներոյն ոչ-
խարները արածելէն ետքը, Աստուած իրեն հրա-
մայեց որ Եգիպտոս գառնայ և իր ժողովուրդը
գերութենէ ազատէ (1492) : Մովսէս իր Ահա-
րոն Եղբօրը հետ մէկտեղ թաղաւորին առջևն
ելաւ ու ինդրեց որ թող տայ որ Խրայէլացիք
ելեն Եգիպտոսէ : Փարաւոնին հաւտացընելու
համար որ զինքը Աստուած իրկեր է, և անոր
խասասրատութեանը յաղթելու համար շատ զար-
մանալի հրաշքներ ըրաւ, ու Եգիպտոսի վրայ
տասը տեսակ պատիժ բերաւ որ կ'ըսուին հաւասած+
ԵԳԻՊՏՈՒԻ : Աս հարուածներուն տամներորդն ու
ամենէն սոսկալին ան է որ Եգիպտացւոց ամէն
անդրանիկ զաւկըները մէկ գիշերուան մէջ մե-
ռան . աս պատճառաւ Մովսէս Զարի կամ Պա-
տաշուած տօնը դրաւ, որ սկսան Խրայէլացիք
ամէն տարի կասարել իրենց հրաշքի ազատու-
թեանը յիշատակ :

2 Փարաւոն Մովսէսի ըրած հրաշքներովը սար-

1 Մովսէս քանի՛ տարուան կը երբոր Եգիպտ-
առո դարձաւ : — Կ՞նչ կերպով կրցաւ թա-
գաւորը համոզել որ Խրայէլացիքը թողու :
— Կ՞նչ տօն դրաւ Մովսէս :

2 Խրայէլացիք Եգիպտոսէն ելած ատենին քա-
նի՛ հոդի էին : — Կարմիր ծովին Բնալիւ
անցան Խրայէլացիք : — Փարաւոն երբոր
Խրայէլացւոց ետևէն ընկաւ ի՞նչ եզաւ :

սափած՝ հրաման տուաւ որ Խարայելացիք ել-
լեն երթան. անոնկը ալ Մովսէսի առաջնորդու-
թեամբը վեց հարիւր հազար հոգի Եղիպառակն
ելան. Կարմիր ծովը երկու բաժնուեցաւ, ոտքով
մշկն անցան : Փարաւոն զիրենիք թող տալուն վրայ
զդալով Ետևնեն ընկաւ ու ինչուան Կարմիր ծովը
մտաւ . բայց Մովսէս իր գաւազանը ծովուն վրայ
երկընցընելուն պէս՝ ծովուն ջրերը միացան, ու
Փարաւոն բոլոր զօրքովը խղդուեցաւ :

1 Աստուած իր ժողովուրդը Եղիպառացւոց
բոնութենեն ազատելէն ետքը, Սինա լեռան վրայ
կայծակներու և փայլականց մշկն Մովսէսի ձեռ-
քովը տասը պատուիրանիքը տուաւ երկու քա-
րեւ տախտակներու վրայ գրած : Ահարոն, Մով-
սէսի եղբայրը, քահանայապետ անուանեցաւ, և
քահանայական իշխանութիւնը իրմէ ետքը որդւո-
ցը անցաւ, որ ինչուան Հռովմայեցւոց Երուա-
ղէմն ու տաճարը կործանելու առենը կար :

2 Խարայելացիք քառասուն տարի անապատին
մէջ մոլորած պարտեցան, վասն զի շատ անդամ
Աստուծմէ կ'ապստամբէին ու կուռք կը պաշտէին,
երբոր Աստուած վրանին պատիմներ կը խրկէր
ու հրաշքներ կ'ընէր՝ նորէն կը գառնային զինքը

1 Աստուած Մովսէսի ձեռքովը ի՞նչ պատուի-
րանիք տուաւ Խարայելացւոց : — Ահարոն
ի՞նչ պատույ հասաւ :

2 Խարայելացիք ո՞րչափ ատեն մնացին անապա-
տին մէջ : — Խարայելացիք միշտ Աստուծոյ
Երախտիքը ճանցան :

կը պաշտեին և իրենց ճամբորդութեան վերջերը
Ամազեկացւոց, Քանանացւոց, Ամովթհացւոց և
Մադիանացւոց հետ պատերազմներ ըրին, ու
Մովսեսի ազօթքովը ամենուն ալ յաղթեցին :

1 Մովսես Աւետեաց երկիրը ըմառւ, միայն
Աբարիմ լեռան վրայէն տեսաւ ան երկիրը, իրեն
յաջորդ գրաւ Յեսուն (1432), Ժողովուրդը օր-
հնեց ու հարիւր քսան տարեկան վախճանեցաւ :

2 Յեսուայ առաջնորդութեամբը Խարայելա-
ցեք ուաքով Յորդանան գետէն անդին անցան . Ե-
րեքով, Գայի, Գաբաւոն և ուրիշ շատ քաղաքներ
առաւ Յեսու, և բոլոր Աւետեաց երկիրին տիրեց
ու ան երկիրը տասուերկու ցեղերուն բաժնեց,
և ինքը հարիւր տասը տարեկան մեռաւ (1438) :

3 Յեսուայ մեռնելին եաքը Խարայելացւոց կա-
ռավարութիւնը Յուդայի ցեղին ձեռքն եր տա-
սը տարի, իրեքը հարիւր քառասունը ութը տա-
րի ալ Դադառու անունով Խնաններ ունեցան :
Շատ անդամ կռապաշութեան մէջ ընկան,
Աստուած աըմիրենց մեղացը պատիմ՝ Փղշաացւոց,
Ամազեկացւոց և ուրիշ այլազգեաց ձեռքը կը մատ-
ներ : Երբոր կ'ամուշնապեին մեղքերնուն վրայ :

- 1 Մովսես Աւետեաց երկիրը մտան : — Մով-
սեսի յաջորդնո՞ն եղաւ :
- 2 Յեսու ի՞նչ ըրաւ : — Յեսուայ մեռնելին
եաքը որո՞ն հնազանդեցան Խարայելացիք :
- 3 Խարայելապերը կառավարող Խնանները ի՞նչ կ'-
ոռուեին :


Աստուած իրենց փրկիչ մը կը հաներ որ զիրենկ ազատէ . ասոնք Են Դադասուր ըստւած իշխանները :
1 Դատաւորաց մէջ հռակաւորներն Են գեղեցինն , Յեփթայի , Սամիխոն , Հեղի քահանայապետ , Սամուել մարդարեն :

ԳԼՈՒԽ Բ .

Սահման թագաւոր . — Դատին . — Սույն . — Խառնէլի թագաւորաբնիւնը . — Յարայի թագաւորաբնիւնը . — Բաբէլոնի գերաբնիւնը . — Դանիէլ . — Կիւրս ու Տաճարն երիրադ վնասնիւնը . — Քահանապետ իշխաններնիւնը :

1 Սամուել մարդարեն քսան տարի դատաւորութիւն ընելէն վերջը Խրայէլացիք ձանձրացած՝ ինդրեցին իրմէ որ Թագաւոր մը դնէ իրենց : Սամուել ալ Աստուծոյ հրամանաւը Բենիամինից ցեղէն Սաւուղն ընտրեց ու զինքը Թագաւոր օծեց (1079) :

2 Քանի որ Սաւուղ Աստուծոյ հաւատարիմ մնաց՝ Աստուած ալ զինքը դօրացուց որ ամէն թըշնամեացը յաղթէ . բայց շատ չանցաւ , իր հպար-



- 1 Դատաւորաց մէջ անուաններն որոնք Եղան :
- 2 Խրայէլացիք Սամուելէն ինչ ինդրեցին : — Սամուել զո՞լ Թագաւոր ընտրեց :
- 3 Սաւուղ միշտ հաւատարիմ մնաց Աստուծոյ :

տութեամբն ու անհնազանդութեամբը Աստուծոյ
Երեսէն ընկաւ :

1 Դաւիթ մարգարէն որ Յուղայի ցեղէն էր,
տասնըլեց տարեկան ընտրուեցաւ Սաւուզայ աւ-
դը , և Սամուել ծածուկ Ծագաւոր օծեց զինքը
(1074) : Դաւիթ մենամարտութեամբ Գողիաթը
սպաննեց , ու ազատեցաւ ան ամեն որոդայիթներէն
որ Սաւուզ անոր վրայ նախանձելով կը լարեր
զինքը մեռցընելու :

2 Երբոր քսան տարի Ծագաւորէլէն ետքը
մեռաւ Սաւուզ , Դաւիթ Ծագաւորէց բոլոր
Խորայէլացւոց , Փղտացւոց ձեռքէն տասպանակն
ազատեց , ու Երուսաղեմի Սիոն միջնաբերդը տա-
րաւ : Մովաբացւոց , Ասորւոց , Եդովնայեցւոց
յաղթելով՝ տէրութիւնը Միջերկրական ծովէն
ինչուան Եփրատ գետը ընդարձակեց : Երկու մե-
ծամեծ մեղքերով զլատուած բարկացուց . բայց
շուտ մը Երբոր զպծաց ու ապաշխարեց՝ Աս-
տուած Ծողութիւն տուաւ իրեն : Աքիսողոմ որ-
դին իրմէ ապատամբեցաւ , բայց Դաւիթ անոր
մահը լսելով լացաւ վրան : Երուսաղեմի տաճա-

1 Սաւուզայ տեղը ովլընտրուեցաւ Ծագաւոր , ու
Ծագաւորէլէն առաջ ի՞նչ վտանգներէ ազա-
տեցաւ Դաւիթ :

2 Սաւուզ քանի տարի Ծագաւորէր էր : — Դա-
ւիթ Ծագաւորէլէն ետքը ի՞նչ գործքէր
ըրաւ : — Ի՞նչ յաղթութիւններ ըրաւ : —
Ի՞նչ մեղքեր ըրաւ : — Ի՞նչ շենք ոկտաւ շի-
նէլ : — Քանի տարեկան մեռաւ :

ըին հիմք ձգեց, ու քառասուն տարի թագաւորելին վերջը Եօթանասուն տարեկան մեռաւ:

1 Դաւթիյաջորդեց Սողոմոն որդին բարեպաշտ ու խաղաղասէր (1019): Երբոր իրեն հարցուց Աստուած թէ Ի՞նչ կ'ուզես որ տամ քեզի, Սողոմոնն խմաստութիւն խնդրեց. Աստուած ալ իրեն խմաստութեան հետ նաև հարստութիւն ու փառք տուաւ:

2 Սողոմոն Դաւթի սկսած տաճարը Եօթը տարուան մէջ լմբնցուց, ու փառաւոր հանդիսով նաւակատիքը կատարեց (1008): Անկէց զատ ուրիշ փառաւոր պալատներ ու քաղաքներ շենել տուաւ, և Երուսաղէմ քաղաքը պարսպով պատեց: Եղիպատացւոց թագաւորին հետ խնամութիւն ըրաւ, Տիւրոսի թագաւորին հետ ալ բարեկամացաւ ու անկէց ճարտար գործաւորներ ու շէնք շինելու ազնիւ նիւթեր տուաւ: Կաւեր շինեց Կարմիր ծովուն վրայ որ կ'երթային Սովորելին ու Թարշիշէն ոսկի, փղոսկր ու խնկեղէն կը բերէին: Իր խմաստութեան համբաւը ամէն տեղ տալրածուցաւ, ինչուան Սաբայ թագուհին իր խմաստութիւնը փորձելու համար Երուսաղէմ եկաւ:

1 Դաւթի ողջ յաջորդեց: — Սողոմոն ի՞նչ կատարելութիւններ ուներ:

2 Ի՞նչ շէնքեր շինեց Սողոմոն: — Տէրութիւնը ի՞նչպէս ծաղկեցուց: — Անունը ո՞րչափ մեծցաւ: — Ո՞վ եկաւ Սողոմոնի խմաստութիւնը փորձելու:

1 Սողոմոնն իր յաջողութեանցը մէջ պրցաւ ինչուան վերջը իր խմաստութեանը հետևիլ, և մոռցաւ զԱստուած որ իրեն խմաստութիւն, հարստութիւն ու փառք տուեր էր: Երուսաղեմի մօտ լեռան վրայ Ամօնացւոց Մողոք կուռքին սեղան մը կանգնել տուաւ, ու իր կռապաշտ կանանցը խօսքէն չեղելու համար անոնց պաշտած աստուածոցը զոհ մատոյց: Դաւթի սիրոյն համար ինայեց Աստուած իրեն, բայց սպառնացաւ որ մահուընէն ետքը թագաւորութիւնը երկու պիտի բաժնէ: Քառասուն տարի թագաւորելէն ետքը մեռաւ. Սողոմոնն յիսունընը տարեկան (980):

2 Իրեն յաջորդեց որդին Ռոբովամ: Խրայելացիք Սողոմոնին զրած տուղթերէն նեղացած ուղեցին որ որդին զանոնիք քիչ մը թեթևնէ: Ռոբովամ խստութեամբ մերժեց զիրենիք, ուստի մէկէն տասը ցեղը իրմէ ապաստամբեցան, և իրենց թագաւոր դրին Յերոբովամը որ Սողոմոնի իշխաններէն մէկն էր. անով Խրայելի զատ թագաւորութիւնը ձևացաւ, ու Ռոբովամի ձեռքը մնացին միայն Յուդայի և Բենիամինի ցեղերը:

- 1 Սողոմոնն ինչուան ետքը Աստուծոյ հաւատարիմ մնաց: — Աստուած ի՞նչ պատիժ տուաւ Սողոմոնի անոր ապերախտութեանը համար: — Քանի տարի թագաւորեց Սողոմոն:
- 2 Սողոմոնի ո՞լ յաջորդեց: — Ռոբովամ ի՞նչ պէս ըրաւ թագաւորութիւնը: — Ո՞վ էր Յերոբովամ:

1 ՅԵՐՈԲՈՎԼԱՄ Աստուծոյ հրամանին գեմ ար-
դիլեց իր հպատակացը որ զոհի համար Երուսա-
ղեմ չէրթան . ինքը երկու ոսկի հորթ շինել տուաւ
ու հրամայեց որ զանոնք պաշտեն Խարայէլացիք :

2 Գրեթէ բոլոր Խարայէլի թագաւորները ՅԵ-
ՐՈԲՈՎԼԱՄԱՅ ամբարշառութեանը հետեւցան՝ տառ-
նուենը թագաւոր , որ երկու հարիւր վաթսու-
նուերկու տարիի չափ թագաւորեցին : Ասոնց մէջ
դիմաւորներն են ,

3 Աքաաբ , որ իր ՅԵՂԱՐԵԼ կնկանը խորհրդո-
վը՝ որ Տիւրոսի թագաւորին աղջկեն եր , Խարայէ-
լացւոց մէջ կուռքէրը շատցուց , ու ինքը պատե-
րազմի մէջ զարնուելով մեռաւ (905) :

4 Աքողիա որ զԵղիսէ մարդարէն հալածեց
(902) :

5 ՅԵՌ ամբարիշտ ՅԵՂԱՐԵԼ աշտարակէ մը
վար նետել տալով սպաննեց (889) :

6 Յովաս յաղթեց Ասորւոց և Յուդայի Ա-
մասիա թագաւորին (847) :

1 Ի՞նչպէս ըրաւ ՅԵՐՈԲՈՎԼԱՄ իր թագաւորու-
թիւնը :

2 Խարայէլի թագաւորները ի՞նչպէս ըրին իրենց
թագաւորութիւնը : — Քանի՞ թագաւոր
ունեցան Խարայէլացիք : — Քանի՞ տարի
քշեց Խարայէլի թագաւորութիւնը :

3 Աքաաբ ի՞նչ ըրաւ :

4 Աքողիա ի՞նչ ըրաւ :

5 ՅԵՌ ի՞նչ կողմանէ անուանի է :

6 Յովաս ի՞նչ յաղթութիւններ ըրաւ :

1. Ավաելէ, որ Խարայէլի վերջին թագաւորին եղաւ (727) : Ասորեստանեայց Սաղմանասար թագաւորը յաղթեց անոր ու թագաւորութիւնը կործանելով տարը ցեղը Նինուէ տարաւ որ հոն կռապաշտ ազդաց հետ խառնուեցան : Ասոնց մէջն էր նաև Տորիթ :

2. Յուղայի թագաւորքն ալ շատ անդամ կռապաշտութիւն ընկընուն համար Աստուած Խարայէլի թագաւորաց պէս զիրենք ալ պատժեց :

3. Ուորովամայ թագաւորութեան հինգերորդ տարին (915) Եղիսաբետոց Սօսակիմ թագաւորը Երուսաղէմը առաւ և բոլոր քաղաքն ու տաճարը կողոպաեց :

4. Ուորովամայ որդին Արիա տարի մը թագաւորեց . Ետեւէննստաւ որդին Ասա որ քառասունը մէկ տարի թագաւորեց . անոր ալ յաջորդեց որդին Յովսափատ աստուածապաշտ թագաւորը . որ նորէն ծաղկեցուց արդարութիւնը , նաւարկութիւնը , ու զինուորական արուեստը :

1. Խարայէլի վերջին թագաւորը ովլ էր : — Ավսէի ատեն ի՞նչ պատահէցաւ : — Սաղմանասարայ Նինուէ տարած դերիներուն մէջ ովլ կար նշանաւոր :
2. Յուղայի թագաւորութիւնը աստուածապաշտութեան կողմանէ ի՞նչպէս էր :
3. Ուորովամայ թագաւորութեան հինգերորդ տարին ի՞նչ պատահէցաւ :
4. Ուորովամայ ովլ յաջորդեց : — Յովսափատ ի՞նչ կողմանէ անուանի է :

։ Յովրամբ, Յովլսափատայ որդին, Խարայելլ
Աքաար թագաւորին Գոդողիա աղջիկը իրեն կին
առաւ, ու թագաւորութիւնը եղբարցը սպան-
մամբը սկսաւ : Փղտացւոցմէ յաղթուելով որ-
դւոցը հետ մէկաեղ ինքն ալ սպաննուեցաւ, և
անսնցմէ մէկը միայն, այսինքն Աքողիան ազատե-
ցաւ որ իրեն յաջորդեց (893) :

։ Աքողիա Երբոր Յեռեն սպաննուեցաւ, իր
մայրը Գոդողիան որ Յովրամայ այրին էր ինքը
թագաւորելու համար Աքողիայի բոլոր որդիքը
մեռցնել տուաւ (889) :

։ Միայն Յովլաս, որ մէկ տարեկան էր, մեծ
մօրը կատաղութենէն ազատեցաւ Յովլիդայէ քա-
հանայապետին ձեռքովը որ տաճարին մէջ մեծ-
ցուց զինքն ու Ետքը թագաւորեցուց : Յովլիդայէ
քահանայապետը Երբոր վախճանեցաւ, Յովլաս
կռապաշտութիւն սկսաւ ընել ու Յովլիդայէայ
որդին Զաքարիա քահանայապետը իրեն աս-
տուածալաշտութիւն քարոզելուն համար քար-
կոծել տուաւ :

։ Ամասիա, հօրը պէս կռապաշտ, քսանելիեց
տարի թագաւորելէն Ետքը հօրը պէս ալ սպան-
նուեցաւ (843) :

- ։ Յովրամբ ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը :
- ։ Աքողիա ի՞նչ եղաւ : — Գոդողիա ի՞նչ անդթու-
թիւն ըրաւ :
- ։ Ավաղատեցաւ Գոդողիայի ձեռքէն : — Յովլաս
ի՞նչուան Ետքը աստուածալաշտ մնաց :
- ։ Յովլասայ ովլյաջորդեց :

1 Իրեն յաջորդեց որդին Ոզիս : Իր թագաւորութիւնը որ յիստնուերկու տարի տևեց, առջի տարիները փառաւոր եղաւ . բայց երբոր օրինաց դեմուզեց քահանայի պաշտօն ալ կատարել, բորոտեցաւ ու թագաւորութիւնը Յովաթամ որդւոյն թողուց :

2 Յովաթամ առջի բերան միայն հօրը աստուածաշառութեանը հետևեցաւ, և իրեն յաջորդ թողուց Աքազ որդին :

3 Աքազ ամբարիչու ու անգութ թագաւորը, երբոր Խորայէլի թագաւորներուն դէմ Ասորեստանեայց թագղաթփաղասար թագաւորէն օդնութիւն խնդրեց, ան ալ եկաւ բոլոր տերութիւնը կողուստեց :

4 Խորայէլի թագաւորութեան կործաննելէն վեց տարի առաջ՝ Եղեկիս որ Դաւթէն վերջը նատած թագաւորաց մէջ ամենէն աստուածապաշտն ու արդարն էր, Աքազին յաջորդեց : Սենեքերիմ Սաղմանասարայ որդին և յաջորդը անհամար զօրքով եկաւ զինքը Երուսաղէմ քաղաքը պաշարեց .

- 1 Ամասիայի յաջորդ ովկ եղաւ . — Ոզիս քանի՛ տարի և ի՞նչպէս թագաւորեց :
- 2 Յովաթամ ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը . — Յովաթամոյն ովկ յաջորդեց :
- 3 Աքազ ի՞նչ ըրաւ :
- 4 Աքազին ովկ յաջորդեց . — Եղեկիսայի ատեն ի՞նչ բան պատահեցաւ . — Եղեկիսան քանի՛ տարի թագաւորեց, և իրեն յաջորդը ովկ եղաւ :

նոյն գիշերը հրեշտակ մը Ասորեստաննեաց բանակը ջարդեց, և Սենեքերիմ սարսափած թողուց փախաւ Նինուէ: Եզեկիան քսանըինը տարի թագաւորեց, և իրեն յաջորդեց որդին Մանասէ:

1 Մանասէ բոլոր ժողովրդեան հետ սկսաւ կռապաշտութիւն ընել, անոր համար Աստուած զինքը ձեռքէ թողուց, թշնամիքը վրան Եկած յաղթեցին ու զինքը Բաբելոն գերի տարին (690): Երբոր Մանասէ իր ժողովրդեանը հետ զլումի եկաւ, ապաշխարեց, նորէն աթոռը դարձաւ ու Աստուծոյ ինամբովը Ասորեստաննեաց զօրացը ձեռքէն ազատեցաւ:

2 Նաբուքոդոնոսոր Ասորեստանի թագաւոր ըլ իր Հոգովեռնէս զօրապետը հրեից վրայ խրկեց որ զանոնք նուաճէ. Յուզիթ զինքը սպաննեց ու հրեայքը գերութեան վտանգէն ազատեց (648): Մանասէ յիսունը հինգ տարի թագաւորելէն Ետքը աթոռը Ամոն որդւոյն թողուց որ Երկու տարի միայն թագաւորեց:

3 Յովսիա, Ամոնի որդին (641) կռապաշտութիւնը ջնջեց, տաճարը նորոգեց ու Աստուծոյ սլաշտօնը առջնին պէտ հաստատեց. բայց Երբոր

1 Մանասէ ինչ մեղք ըրաւ, և ինչպէս պատժուեցաւ:

2 Նաբուքոդոնոսոր զոլ խրկեց հրեից վրայ. — Հոգովեռնէսը ովլ սպաննեց. — Մանասէին ովլ յաջորդեց:

3 Յովսիա ինչպէս ըրաւ թագաւորութիւնը. — Ինչպէս մեռաւ. — Կրեն ովլ յաջորդեց:

անխոհեմութեամբ ուզեց արդիլել որ Նէքաւով Եպիպացւոց թագաւորը Ասորեստանեայց վրայ չերթայ՝ պատերազմի մեջ սպաննուեցաւ : Յով սիա երեսունըմէկ տարի թագաւորեց, և անոր տեղը Նէքաւով թագաւոր դրաւ Յովսիայի որդին Յովակիմը :

1 Յովակիմայ թագաւորութեան չորրորդ տարին Ասորեստանի թագաւորը Նաբուքոդոնոսոր Բ, դրեթէ բոլոր Ասիան նուածելէն Ետքը՝ Երուսաղեմի աշ տիրեց, ու բոլոր բնակիչքը Բաբելոն դերի տարաւ (606) : Անոնց մեջ էր նաև Դանիիլ՝ տասնըհինդ տարեկան :

2 Յովակիմ հարկ խոստանալով ազատեցաւ ու դարձաւ նորէն թագաւորեց. բայց երբոր իրեք տարիին վերջը ապստամբիլ ուզեց, Նաբուքոդոնոսոր վրան վազեց, յաղթեց, բռնեց զինքը մեռուց ու Երուսաղեմի նորէն տիրեց : Իրեք ամսէն երրորդ անդամ տիրեց Նաբուքոդոնոսոր Երուսաղեմի, թագաւորութիւնը Յովակիմայ Յեքոնիա որդւոյն ձեռքէն առաւ ու անոր եղբօրորդւոյն Սեղեկիայի տուաւ :

3 Սեղեկիա սահմանակից թագաւորաց վրայ

1 Յովակիմայ թագաւորութեան չորրորդ տարին Բնէս պատահեցաւ . — Դանիիլ Բաբելացւոց գերութեան ատենը քանի տարեկան էր :

2 Յովակիմ Բնէսպէս ազատեցաւ գերութենէն . — Նաբուքոդոնոսոր Բնէս կերպով տիրեց Հրէսաստանի :

3 Սեղեկիա Բնէսպէս ըրաւ թագաւորութիւնը, և Բնէսպէս պատժուեցաւ :

յոյսը դրած՝ Երեմիա մարգարելին խորհուրդները
արհամարհեց ու Բաբելացւոց թագաւորին վրայ
պատերազմի ելաւ։ Կարուքողոնսոր Երուսաղե-
մը պաշարեց ու առաւ և տաճարը այրեց, Սեղե-
կիային աչուրները հանեց ու անոր հետ մէկանդ
բոլոր հրեից մէծամեծներն ալ Բաբելոն գերի
տարաւ. (588)։

1. Ասանկով Յուդայի թագաւորութիւնն ալ
իրեք հարիւր իննսունուերկու տարի գիմանալէն
ետքը կործաննեցաւ։

2. Կարուքողոնսոր Երուսաղեմէն կողովոած
գանձերովը Ասորեստանեայց Բահաղ կամ Բէլ
կուռքին ոսկիեւ արձանը թափել տուաւ, ու հրա-
մայեց Խրայելացւոց որ անիկայ պաշտեն։ Խր-
այելացւոց մէջէն իրեք կարիք երիտասարդներ՝
Անանիա, Ազարիա և Միայել յանձն չառին։
Կարուքողոնսոր զերենք բորբոքած հնոցի մէջ
ձգել տուաւ։ Բայց հրաշքով ազատեցան։

3. Դանիել ալ թէսպէտ և Կարուքողոնսորայ
ովալատը կը բնակեր, բայց իր նախնեաց հաւատ-
քին վրայ միշտ հաստատուն կեցած էր. Աստուծոյ
աղջեցութեամբը յարնեց Շուշանայ անմեղու-
թիւնն, որ երկու անդքամ ծերերու զրպարատւ-
թեամբը քարկոծելու կը տանէին։

1. Յուդայի թագաւորութիւնը քանի տարի քշեր
էր։

2. Կարուքողոնսոր Երուսաղեմէն կողովոած
գանձերով ի՞նչ չինեց. — Իրեք մանկանց
ովալմութիւնը ի՞նչ է։

3. Դանիել ի՞նչ չուկես կը բնակեր ովալատին մէջ։

1 Աստուած Նաբուքոդոնոսորայ հպարտութիւնը պատժելու համար խելքը գլխէն առաւ : Վորոտուեցաւ Նաբուքոդոնոսոր իր պալատէն , շատ տարիներ զնաց լեռները անասնոց մէջ պարակցաւ ու անոնց պէս խոտ կ'ուտէր :

2 Իրէն յաջորդեց որդին Խմարովդաք (562) որ զԴանիիէլ ստիպեց կռոց երկրապատմիւն ընելու , բայց Դանիիէլ Բելայ քուրմերուն խարէութիւնը խմացրնելով աղատեցաւ : Առիւծներուն գուրը նետեցին զինքը , հոն ալ անվնաս մնաց :

3 Դանիիէլ Բաղտասար թագաւորին պալատին պատին վրայ աներևոյթ ձեռքով մը գրուած իրէք խորհրդաւոր բառերուն նշանակութիւնը մեկնեց անոր . Մահճ մօտեցեր է , և Բաբելոն պիտի կործանի՝ ըստ , և մարդարէութիւնը կատարուեցաւ :

4 Կիւրոս թագաւորութեանը առաջին տարին (536) հրովարտակ հանեց որ Հրեայք նորէն հրեատան գառնան ու Երուսաղեմի տաճարը

1 Նաբուքոդոնոսոր ի՞նչպէս պատժուեցաւ Աստուծմէ :

2 Նաբուքոդոնոսորայ յաջորդը ի՞նչպէս վարուեցաւ Դանիիէլի հետ :

3 Դանիիէլ Բաղտասար թագաւորին վրայ ի՞նչ մարդարէութիւն ըրաւ :

4 Հրեայք ի՞նչպէս աղատեցան Բաբելոնի գերութենէն . — Երուսաղեմի տաճարը ի՞նչ կերպով ու քանի՛ տարուան մէջ շնուրեցաւ . — Տաճարը շնորհներուն գլխաւորները որո՞իք էին :

շինեն : Զօրաբարել Յեքոնիա թագաւորին թուր
ու Յեսու Յովանդեկեանց քահանայապետը յի-
սունուերկու հազար Հրեայ հետերնին առած՝
Եկան Երուսաղեմ ու սկսան քաղաքը նորոգել,
տաճարը շինել : Սամարացիք վրանին նախանձե-
ցան ու տասնըշորս տարի շինքը դադրեցրնել
տուին , բայց անոնք ետքը նորեն սկսան ու չորս
տարուան մէջ ըմբնցուցին : Հինգ տարի ետքը Դա-
նիէլ մարդարէն հարիւր տասը տարեկան մեռաւ
(311) :

1 Կիւրոսի յաջորդներն ալ Հրեից վրայ սէր
ցըցուցին : Անոնց պաշտպանութեամբը Եզր ու
Ետքը Կեէմի Բարելոնի գերութենէն ժողովր-
դեան մէջ մտած զեղծմունքները մաքրեցին և առ-
տուածպաշտութիւնը ծաղկեցուցին :

2 Կեէմեայ մեռնելէն Ետքը ժողովրդեան կա-
ռավարութիւնը քահանայապետութեան ժամանցաւ :

3 Յադդոսի քահանայապետութեան Ժամա-
նակը Մեծն Աղքաքսանդր Տիւրոսի վրայ Երթալու
առեն Հրեիցմէ պաշար ուղեց . Յադդոս , Պարսից
Դարեհ թագաւորին հաւատարիմ մնալու հա-
մար չուղեց Աղքաքսանդրի օդնել . անոր համար

1 Կիւրոսի յաջորդներն ի՞նչպէսվարուեցան Հրեից
հետ . — Ան ատենները Հրեից մէջ աստուած-
պաշտութիւնը ծաղկեցրնող ովկ Եղաւ :

2 Կեէմիէն ետե Հրեից կառավարութիւնը որո՞նց
ձեռքը անցաւ :

3 Յադդոսի քահանայապետութեան Ժամանակը
ի՞նչ պատահեցաւ :

Աղեքսանդրի Տիւրոսը առնելուն պես Երուսա-
ղեմի վրայ եկաւ : Ան ատենը Յադդոս քահա-
նայապետական զգեստներով ուրիշ շատ քա-
հանաներ ոլ հետը Աղեքսանդրի դիմացը ելու .
աս որ տեսաւ Աղեքսանդր , ձիէն վար իջաւ , քա-
հանայապետին երկրպագութիւն ըրաւ՝ որուն
ճակտին վրայ Աստուծոյ անունը գրուած էր ,
Երուսաղեմ մտաւ ու Աստուծոյ շնորհակալու-
թեան զոհեր ու ընծաներ մատոյց և Հրեից շատ
աղատութիւններ տուաւ (332) :

1 Աղեքսանդրի մահուընէն վերջը հանդիպած
պատերազմներուն ատեն Հրեաստան ալ Ասորւոց
երկրին ու Եդիստոսի մէջտեղը գանուելով մէյմը
Ասորւոց ձեռքը կ'իյնար մէյմը Եդիպացւոց :
Պաղոմէոս Ղադոս Եդիպացւոց թագաւորը շա-
բաժ օր եկաւ Երուսաղեմը առաւ ու հարիւր
հազար Հրեայ Աղեքսանդրիա տարաւ :

2 Անոր որդին Պաղոմէոս Փիլադեղիոս փափա-
քելով որ իր գրքատանը մէջ Հրեից աստուածա-
շունը ալ գանուի՛ եօթանաստանուերկու գիտուն
ըարունիներու յունարէն թարգմանել տուաւ ,
և ան թարգմանութիւնը լառւեցաւ Թարգման-
նիւն Եօթանանից (284) :

1 Աղեքսանդրի մահուընէն վերջը Հրեաստանի ոլ
աիրեց . — Պաղոմէոս Ղադոս ի՞նչպէս առաւ
Երուսաղեմը :

2 Պաղոմէոս Փիլադեղիոս ի՞նչպէս թարգմանել
տուաւ աստուածաշունը :

ԳԼՈՒԽ Գ.

Ըստուն գոհանայապետ , և Պաղամեռ նախառը . — Հրեայ Եգիպտացացներ Աստրադ նախառներուն իշխուի անոնքն . — Ունի գոհանայապետը և Հեղինդորուն . — Անդիստուն անգլեանիւնները . — Սրբաբանին . — Վաղաժան պարերապէմ . — Պամպեռ Երաստունին իշխուի . — Հերուցէն Հրեայ նախառը . — Վրեադասի ծնունդը . — Հերուցէնի ճահը . — Արտեղասահքապետ . — Փիլիպոս և Հերուցէն տրամադրութ . — Պիլատոս նախառը Հրեապատին . — Վրեապատի ճահը . — Հրեայ աղովամբանիւնը . — Երաստունի պաշտութ և առնեսիւը . — Հրեայ օքանիւը :

Ըմաւոն Բ. Քահանայապետին առենը Եղիսաբացւոց Թագաւորը Պաղոմէոս Փիլոսափովը յաղթեց Ասորւոց Անտիոքոս Թագաւորին , Երուսաղէմ Եկաւ , ու Աստուծոյ զոհ մատուցանելէն ետքը՝ ուղեց սրբութիւն սրբոցն ալտեսնել . շատ դէմ կեցաւ Քահանայապետը ըսելով որ օրինաց դէմ է . բայց անիկայ մտիկ ջրբաւ՝ ներս մասւ և մէկէն ասդիս անդին զարնուելով անդամալոյն ընկաւ գետինը : Ծառաները շուտ մը տաճարէն դուրս հանեցին զինքը ու հազիւ խելքը գլուխը

Ըմաւոն Բ. Քահանայապետին առենը ի՞նչ պատահեցաւ . — Պաղոմէոս Փիլոսափովը ի՞նչ պէս մասւ սրբութիւն սրբոցը :

եկաւ : Աստաիկ բարկացած՝ Երուսաղեմին ելաւ գնաց որ աս նախատանաց վրէժը հանեւ . բայց բարկութիւնը շուտ անցաւ , ու Հրեից ազատութիւններ տուաւ :

1 Հրեայք որ ինչուան ան ատենը Եղիպտացւոց թագաւորներուն հաւատարիմ կեցեր էին , սկսան Ասորւոց թագաւորներուն կողմը բռնել Մեծին Անտիոքոսի ատենը (211) :

2 Ո՞նիա քահանայապետին դեմ թշնամնացաւ Սիմոն առաջարին վերակացուն ու ժողովրդեան մեծամեծ հալածանիքներ քաշելու պատճառ եղաւ : Վասն զի գնաց Սելեւկոս թագաւորին խմացուց թէ տաճարը անբաւ գանձ կայ . Սելեւկոսն ալ Հեղիոդորոս իշխաննը խրկեց որ Երթայ ան դանձերը վերցընէ :

3 Երբոր Հեղիոդորոս բռնի տաճարը մանելով կուղեր կողոպաել , հրաշքով դուրս ձգուեցաւ ու մեռելի սրբ գեաբնն ընկաւ : Քովիններուն ազատանիքովը զոհ մատոյց Ո՞նիա քահանայապետը . Հեղիոդորոս ալ արթընցաւ ու սարսափածեաւ դարձաւ :

4 Քիչ ատենէն Անտիոքոս թագաւորը եկաւ

1 Հրեայք ինչուան Երբ հաղատակ մնացին Եղիպտացւոց թագաւորներուն . — Ո՞ր թագաւորին ատենը Ասորւոց կողմն անցան :

2 Հրեից քաշած հալածանիքներուն առաջին պատճառն ովել եղաւ :

3 Հեղիոդորոսին ի՞նչ պատահեցաւ :

4 Հեղիոդորոսի սկատժուելէն ետքը ի՞նչ հանդիպեցաւ :

Երուսաղեմը պաշարեց (170), առաւ, բնակչաց
մեծ մասը սպաննել առաւ, մնացածն ալ գերի
ծախեց . տաճարին դանձերն ու սրբազն անօթ-
ներն ալ առաւ ու տաճարը Ողիմովեան Արա-
մաղդայ նուիրեց :

1 Կռապաշտութիւնը յանձն չառնելով նահա-
տակուող Հրեից մէջ հռչակաւորներն են Եղիա-
զար ծերունի քահանայն և եօթն Եղբարք որ իրենց
բարեպաշտ մօրը հետ չարաչար տանջանիքներով
մարտիրոս եղան :

2 Անոնք որ ոչ Աստուծոյ օրինացը դէմ կ'ուզեին
ընել և ոչ ալ թագաւորին դրած պատիժները քա-
շել Երուսաղեմէն կը փախչէին : Ասոնց մէկն էր
նաև Մատաթիա քահանան :

3 Երբոր ան փախստականները շատցան, ժող-
վեց Մատաթիա և իր հինգ որդիքը մէկաեղ առած
դնաց շատ քաղաքներու տիրեց, կռոց սեղանները
կործաննեց ու շատ ուրացող Հրեաներ սպաննեց
(168) : Տարիէ մը Ետքը ինքն որ մեռաւ, իշխա-
նութիւնը թողուց իր որդւոյն Յուղա Մակարէի :

4 Յուղա Մակարէ Անտիոքոսի զօրավարներուն
յաղթեց, Երուսաղեմմտաւ, տաճարը մաքրեց,
ու քահանայապետ դրուեցաւ . հռովմայեցւոց

1 Հրեից մէջ որո՞նք եղան ան ասենը հաւատքի
համար նահատակուող :

2 Հաղածանքէն աղատիւ ուղղողները ի՞նչ կընէին :

3 Մատաթիա ի՞նչ քաջութիւն ըրաւ . — Մատա-
թիայի ովլյաջորդեց :

4 Յուղա Մակարէ ի՞նչ քաջութիւններ ըրաւ :

հետ դաշնակցութիւն ըրաւ, բայց Ասորւոց թագաւորին դեմպատերազմելու առենքաջութեամբ մեռաւ :

1 Յուղայի տեղը քահանայապետ եղաւ եղբայրը Յովիսաթան, անոր աւ յաջորդեց Շմաւոնի եղբայրը :

2 Շմաւոնի այնպիսի քաջութեամբ ու խոհեմութեամբ վարուեցաւ՝ որ իր հայրենիքն Ասորւոց ծառայութենէ աղատեց. բայց իր փեսան Պտղոմէոս զինքն սպանեց, և տեղը անցաւ որդին Յովհաննէս Հիւրկանոս (135) :

3 Հիւրկանոսի քահանայապետութեան առենք Անտիոքոս եկաւ Երուսաղէմը սպաշարեց : Հիւրկանոս չկրցաւ գեմկենալ, ու շատ գանձ տալով հաշտութիւն ըրաւ հետք : Բայց քիչ առենքն երբոր Անտիոքոս Մարաց վայ դնաց՝ Հիւրկանոս առենքանելով՝ Հրէաստանի շատ քաղաքները Ասորւոց ձեռքեն առաւ :

4 Երբոր Հիւրկանոս մեռաւ (107), անդրանիկ որդին Աքիստարուղոս կառավարութեան կեր-

- 1 Յուղայի ովլ յաջորդեց . — Յովիսաթանի յաջորդը ովլ եղաւ :
- 2 Շմաւոնի ինչպէս ըրաւ քահանայապետութիւնը . — Շմաւոնի ովլ յաջորդեց :
- 3 Հիւրկանոսի առենք ինչ սպատահեցաւ . — Հիւրկանոս ինչպէս գլուխ քաշեց Ասորւոց թագաւորներէն :
- 4 Հիւրկանոսի ովլ յաջորդեց . — Աքիստարուղոս ինչպէս թագաւորեց :

ողք փոխեց, ու թագաւոր ըստեցաւ. իր եղբարքը բանա դրաւ, անոնցմէ մեկն ալ սպանեց, և ինքը քիչ ատենեն խղճմաննքէն տանջուելով մեռաւ:

¹ Ազեքսանդրի Արիստաքուղոսի եղբայրը աղա- տութիւն դանելով անոր տեղը անցաւ, մնացած եղբայրները սպանեց, ու երեսունուիրեք տա- րուան թագաւորութեանը ատենուան մէջ պա- տերազմէ ացք չբացաւ:

² Ազեքսանդրի մեռնելէն ետե երկու որդիքը Հիւրկանոս և Արիստաքուղոս սկսան իրարու ձեռ- քէ յափշտակել թագաւորութիւնը, Պոմալէոսի ողաշտանութեանը սպանելով: Եւ որովհետե Արիստաքուղոսի կողմը եղողները Պոմալէոսի չեին թողուցած որ Երուսաղէմ մանեկ՝ անիկայ բանի տիրեց քաղաքին (63). Հիւրկանոսը քահանայա- պետութեանը մէջ հաստատեց, բոլոր Հրեաստա- նի վրայ տուրք դրաւ և Արիստաքուղոսն ու անոր որդիքը հռովմ դերի տարաւ:

³ Պոմալէոսի մահուընեն վերջը Անտիպատրոս փառատեր Եգոմիսայեցին Յուլիոս Կեսարին ացքը մանելով ու Հռովմայեցի դրուելով իր Փասայել որդին Երուսաղէմի ու բոլոր դաւատին կուտա- կալ գնել տուաւ, ու Հերովդէս որդին ալ Գալի-

: Արիստաքուղոսի յաջորդը ովլ եղաւ:

¹ Ազեքսանդրի մեռնելէն ետքը ի՞նչ հանդիպե- ցաւ. — Պոմալէոս ի՞նչպէս տիրեց Երուսա- ղէմի:

² Պոմալէոսի մահուընեն ետքը Հրեեց վիճակը ի՞նչպէս եղաւ:

լիայի . որով հիւրկանոս արտապքին իշխանութենէն զրկուեցաւ ու միայն քահանայապետ մնաց :

1 Երբոր Արիստաբուղոսի որդին Անտիգոնոս Պարթեւաց օգնութեամբը և կաւ Երուասաղեմի տիրեց , Հերովդէս Հռովմայեցւոց ապաւինեցաւ , ծերակոյան ալ զինքը Թագաւոր Հրեաստանի անուանեց : Հերովդէս Անտոնիոսի զօրբուլը Երուսաղեմի տիրեց (38) , Անտիգոնոսի կուսակցացը մեծ մասը սպաննել տուաւ , զինքն ալ Հռովմիսրակեց ու հօն գլուխը կարեցին : Ոկտաւիանոսի ու Անտոնիոսի պատերազմին տտենը Հերովդէս Անտոնիոսին կողմը բռնեց . բայց Երբոր անիկայ յաղթուեցաւ , Հերովդէս վախցած շատ ընծաներով դնաց Հռովդոս , Ոկտաւիանոսին սիրազ առաւ (20) :

2 Ան ատենները աշխարհիս սկիզբէն 'ի վեր խոսացած փրկիչն Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ Հրեաստանի Բեթղյահէմ գեղին մէջ ծնաւ : Հրեայք զինքը Մէսիայի տեղ չընդունեցան . վասն զի կարծէին որ Մէսիան Երբոր գայ՝ պատերազմներով զիրենք գերութենէ պիտի ազատէ , ու բոլոր աշխարհիս պիտի տիրէ :

3 Հերովդէս լսելով [թէ Հրեից Թագաւոր ծներէ վախցաւ որ ըըլլայ [թէ Թագաւորութիւնը ձեռ-

1 Հերովդէս ի՞նչ կերպով [թագաւորեց :

2 Ո՞ր ատեն և ո՞ւր ծնաւ Քրիստոս . — Հրեայք հաւատացին Քրիստոսի :

3 Հերովդէս Երբոր լսեց Քրիստոսի ծնունդը ի՞նչ ըրաւ :

Քեն առնե՛ . ուստի զի՞նքը մեռցընելու համար հրա-
ման հանեց որ Բեթղեհեմի ու անոր քովկերը ել-
կու տարեկանե՛ վար եղած ամէն տղաքը մեռցընեն :
Բայց աս անգութ հրամանովը վախճանին չհա-
սաւ . վասն զի՞ Քրիստոս Եգիպտաս տարուեցաւ
ու հոն մնաց ինչուան չերովդեսի մահը :

Հերովդէս նաև իր որդւոցը արիւնը թափեց .
և իր ամբարշտութեանցը պատիժ՝ որդնոտեցաւ
ու չարաշար զաւերով մեռաւ :

Հերովդեսի յաջորդեց որդին Արքեղայսուոր հօրը մաղում ընկլին ետքը Հռովմ գնաց որ հօրը աեզը թագաւոր գրուի (3, 4. բ. բար առաջ է երես իսմ Ք. բ. բար առաջ նուածինն) : Բայց օգոստոս կայսրը Հերովդեսի քրոջը Սովորմին ազատանքովը թագաւոր չանուանեց զինքը՝ հապամայն Հրէաստանի կէսին վրայ ազգապետ գրաւ . մէկալ մասին ալ կէսը Փիլիպպոսի տուաւ , կէսին ալ Արքեղայսուի եղբօրը որ Հերովդէս անթիպաս կ'ըսուէր :

Տ ԵՐԲՈՐ ԱԳԻՔԵՂԱՅՈՍ ՀՐԵՎԱՍՏԱՆԻ ԴԱՐՁԱՆ՝ ան-
դԹՈՒԹԻՒՆՆԵՐՈՎԸ ամենուն առելի եղաւ. ՀՐԵՎԱՅՔ
ՕԴՈՍԱԿՈ ԼԿԱՅԱԿԸ գանդառեցան, ան ալ զինքը

- Հերովդէս ուրիշ ի՞նչ անդժութիւն ըրաւ , ու
ի՞նչպէս մեռաւ :
 - Հերովդէսի յաջորդը ովկ եղաւ . — Ազքեղայոս
բոլոր հրէաստանի տիրեց :
 - Ազքեղայոս ի՞նչպէս ըրաւ իր թագաւորու-
թիւնը . — Հերովդէս ու Փիլիպպոս ի՞նչ ա-
նուամբ կառավարեցին իրենց երկիրները :

ՎԵՆՆա գաղղիոյ աքսորեց, ու Հրեաստանի ան կտորը Հռովմայեցւոց դաւառը ըրաւ (7) : Խակ Հերովդէս ու Գիլխաղպոս իրենց ընկած բաժինները չորրորդապետ անունով խաղաղութեամբ կառավարեցին :

1 Տիբեր կայսրը Հրեաստանի ան կտորին վրայ որ Հռովմայեցւոց դաւառ եղած էր՝ Պիղասոսը կուսակալ դրաւ (27) :

2 Տիբերիոսի կայսերութեան տասնըհինգերորդ ասրին Քրիստոս Տէրն մեր Յովհաննես Մկրտչին ձեռքովք մղրառուեցաւ ու սկսաւ քարոզութիւնն ընել : Չորս տարի բոլոր Հրեաստան պտրաեցաւ՝ ժողովուրդը խրառեց, և իր ասաուածութիւնը՝ իր վում վարդապետութեամբը, անարատ վարուքն ու անթիւ հրաշքներովը հաստատեց : Բայց ինչ պէս մարդարէներն ալ գուշակեր էին՝ Հրեից մեծերն ու Կայիխափա քահանայապետը դիմիս մահապարտ դատեցին, ու ժողովրդեան ձեռքովք Պիղասոսի մասնեցին : Պիղասոս ճանչցաւ Յիսուսի անմեղութիւնը, և իր խղճմաննքին դէմհրաման տուաւ Հրեից որ տանին խաչ հանեն զինքը, և երկու աւազակաց մէջ մեռաւ Տէրն մեր Յիսուս Քրիստոս խաչի վրայ (33) :

3 Աղբիպակաս Արիստաբուղոսի որդին Հռովմ

1 Տիբեր կայսրը զով դրաւ Հրեաստանի կուսակալ :

2 Տիբեր կայսեր տաեն ի՞նչ պատահեցաւ Հրեաստան . — Քրիստոս տէրն մեր քանի՛ տարի քարոզեց, ու ի՞նչպէս մեռաւ :

3 Աղբիպակաս ի՞նչպէս թաղաւորեց :

գնաց որ իր հօրեղբօրը՝ Հերովդես չորրորդապետին վրայ չարախօսութիւնընէ. բայց Տիբեր կայսրը զինքը բանաւ գրաւ : Տիբերին յաջորդը Կալիգուլա (37) զինքը բանաւէն հանեց ու թագաւոր անուանեց, և մեռած հօրեղբօրը Փիլիպպոսին չորրորդապետութիւնը անոր տուաւ : Հերովդես ալ գնաց Հռովմ, բայց բան մը ցկրցաւ ձեռք ձդել, ընդհակասակն կայսրը չորրորդապետութիւնն աշառաւ անկեց Ագրիպպասայ տուաւ ու զինքը Սպանիա աքսորեց :

1 Ագրիպպաս Հրեաստան դարձաւ ու սկսաւ Երուսաղեմը ամուր պարսպով սղատել, բայց շմբեցոցած մեռաւ :

2 Իր որդին Ագրիպպաս շատ պղտիկ ըլլալով Կղողիոս կայսրը աէրութիւնը Հռովմայ դաւառ ըրաւ, ետքը մէկ մասը նորէն անոր տուաւ, բայց մնացած կառը դարձեալ Հռովմայեցի կուսակալաց ձեռքը մնաց :

3 Հրեայք տեսնելով որ Երկիրնին օրէ օր առերակ կը դառնայ, ուզեցին Հռովմայեցոց դէմ դլուխ վերցընել, և ամենայն կերպով պատերազմի պատրաստուեցան : Կերոն կայսրը Վեսպասիանոս զօրավարը խրկեց որ զանոնք նուաձէ : Վեսպասիանոս բոլոր Հռովմայեցոց ու դաշնակից թա-

1 Ագրիպպաս ի՞նչ Երկեղի գործք ըրաւ :

2 Ավլյաջորդեց Ագրիպպասին :

3 Հրեայք ի՞նչ կերպով ապատամբեցան Հռովմայեցոցմէ . — Կերոն կայսրը զով խրկեց Հրեկից վրայ :

դաւորաց զօրքը Ասորւոց երկիրը ժողովեց, Տիառա
որդւոյն հետ Գալիլիա մտաւ և ան գաւառին բո-
լոր քաղաքները նուածեց (66):

1. Նոյն միջոցին Երուսաղեմի ժողովուրդը այլ
և այլ հերձուածներ բաժնուած իրարու հետ կը
կռուըտեին: Ամենէն կատաղի Նորանյառոց ը-
սուածներն էին որ տաճարին տիրեր, քահա-
նայապետը սպաններ ու բոլոր քաղաքը սպանու-
թեամբ ու յափշտակութեամբ լեցուցեր էին: Վ-
եսպասիանոս կայսր ընտրուելով զօրքը Տիառա-
թողուց որ Երուսաղեմը պաշարէ ու ինքը հռովմ-
դարձաւ:

2. Երուսաղեմի պաշարումը երկար դիմացաւ,
վասն զի ներսէն քաղաքացիք աղեկ դէմկը դնեին,
թէսպէտ և սովին ու ժանապահն ալ քաղաքին մէջ
մեծ ջարդ կ'ընեին: Երբոր Հռովմայեցիք Անտո-
նիա բերդին տիրելով տաճարին վսայ յարձեկե-
լու կը պատրաստուեին, զինուորին մէկը վառած-
փայտի կաոր մը պատռէանէն ներս նետեց. մէ-
կ'էն տաճարը ամէն կողմէն բռնկեցաւ, և թէսպէտ
շատ ջանաց Տիառոս որ մարէ, բայց Ճար չեղաւ:

3. Քիչ առենէն յաղթութեամբ Երուսաղեմ
մտաւ Տիառոս (70): Զինուորները Հրեւից մէկ մասը
ընտրեցին ու պահեցին որ իբրև գերի տանին ծա-

1. Հրեւայք Երուսաղեմի մէջ ի՞նչ դործողութեան
հետ էին:

2. Երուսաղեմի պաշարումը սրչափ առեն քշեց.
— Տաճարը ի՞նչպէս առնետեցաւ:

3. Հռովմայեցիք Երուսաղեմին որ առին՝ ի՞նչ ըրին:


խեն, մնացածները ամենն ալթրէ անցուցին։ Երբ-որ կողովուտը լբնցաւ, ինչ շենք որ կրակէ ազա-տեր էր՝ հիմնայատակ կործանել տուաւ Տիտոս, անանկ որ ամենեին բնակութեան նշան չմնաց։

1 Ան առենեն ինչուան Տրայիանոսի թագաւորութեան վերջերը Հրեայք այլ և այլ տեղերը ցը-րուած հանդարտ կեցեր էին. Երբոր Երուսաղեմի առերակներուն վրայ բնակողներուն թիւը երթա-լով շատցաւ ու սկսան նորէն խլստիլ ապատամբե-լու։ Ագրիանոս կայարը Հրեատան Հռովմայեցի գաղթական խրկեց ու Երուսաղեմայ տեղը քաղաք մը շննեց՝ անունը դրաւ Ելիս Կապիտոլէան, տա-ճարին տեղն ալ Արանազդայ մէհեան մը կանդնեց (130)։

2 Վիչ առենեն եարը Բարկոքերասին առաջ-նորդութեամբը նորէն ոտք ելան Հրեայք, բայց շուտով յաղթուեցան։ Որոնք որ թրէ կրակէ ու սովէ ազատեր էին՝ ծախուեցան ու այլ և այլ Երկիրներ ցրուեցան (135), որով Հրեատան անշեն անմարդի մնաց։ Ան առենեն ինչուան հիմայ չկրցան Հրեայք մէկտեղ ժողվուիլ, ազդ մը ձևանալ, այլ միշտ ուրիշ ազդաց մէջ ցրուած մնա-ցին։

1 Երկրորդ անդամ ի՞նչպէս ապատամբիլ կ'ու-զէին Հրեայք։

2 Հրեից վերջին ապատամբութիւնն ու բոլորովին նուաճուիլը ի՞նչպէս եղաւ։



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅՐԵՍՏԵՎԵԼՅՅ

ԳԼՈՒԽ Ա.

Ասուր . — Կիւռակ . — Բէլ . — Կիւռ . — Կիւռաս . — Կամիչամ . — Բեղդաստ . — Արքալյան . — Բաղդագուշեն . — Սարդանապաշ . — Փառ . — Թագավարիքան . — Սահմանապաշ . — Անելերիմ . — Ասուրինին իւմ Կաբուգունանան : Ա . — Սարախն իւմ Սարդանապաշ :

1 Երբոր Վամայ թոռը Կերբովիթ կամ Բէլ Բարելոն քաղաքը շինելու հետ էր (2640), Սեմայ թոռը Ասուր Տիգրիս գետին վրայ քաղաք մը շինեց որ եաքը Կինուէ կոչուեցաւ ու Ասորեստանեայց աերութեան մայրաքաղաքն եղաւ :



1 Ասորեստանեայց մայրաքաղաքը ո՞րն է :

1 Բէլ իր յաղթութիւններովը Ասորեստանեայց տէրութիւնը ընդարձակեց (2229), Արաբացւոց թագաւորներուն յաղթեց որ Բաբելոնի թագաւորութիւնը մէջերնին բաժներ էին, և անորդաւառները Ասորեստանի թագաւորութեան հետ միացուց : Աւզեց Բէլ Հայաստանն ալ մեր նախահօրը Հայկայ ձեռքէն առնել, բայց սկասերազմի մէջ զարկաւ Հայկ զինքը սպաննեց :

2 Բէլայ յաջորդեց որդին՝ Կինոս (2174), իր մայրաքաղաքը մեծցուց զարդարեց և անունը Կինուէ դրաւ : Ասոր սկարսպին բարձրութիւնն էր հարիւր ոտնաշափ, իսկ հասառութիւնն այնչափ էր որ վրայէն իրեք կառք քովէ քովլ հանդիստ կրնային անցնիլ . հազար հինգ հարիւր աշտարակ ունէր, ամէն մեկը երկու հարիւր ոտնաշափ բարձր :

3 Կինոս Ասիոյ մեծ մասը նուառեց : Միայն Բակարիոյ մայրաքաղաքը մնացեր էր որ ամուր սկարիստներովն ու բազմաթիւ զօրքովը դէմ կը կենար : Երկար ատեն ան քաղաքը սպաշտած կեցաւ Կինոս, բայց չկրցաւ առնուլ, ետքը իր Մեմնոն զօրավարին կնոջը Շամիրամայ խորհրդովը տիրեց անոր : Կինոս Շամիրամայ խելքին ու կտըրձութեանը հաւնելով վրան աչք ձգեց, ու Մեմնոն Կինոսի սպառնալիքներէն վախցած ինքզիքը

1 Բէլի հչափէս մեծցուց իր տէրութիւնը :

2 Բէլայ ովլ յաջորդեց . — Կինուէի վրայ ի՞նչ գիտելիք կայ :

3 Կինոս ի՞նչ երկիրներու տիրեց . — Բակարիոյ մայրաքաղաքը ի՞նչչափէս առաւ :

սպաննեց . 'Նինոս Շամիրամին իրեն կին առաւ և անկեց որդի մը ունեցաւ որուն անունը գրաւ . 'Նինուս :

1 Շամիրամայ վրայ շատ զարմանալի առասպել-ներ կը պատմուին . օրինակի համար՝ Դիոգո-րոս Սիկիլիացին կը պատմէ թէ Շամիրամը ծնանե-լուն պէս՝ անապատ տեղ ժայռերու մէջ ձգեր են զինքը , և հոն աղաւնիներ բոյն գրած ըլլալով՝ զինքը զարմանալի կերպով մնուցեր են . ոմանք տաքընելու համար իրենց թևերով վրան կը դո-ցեն եղեր , ուրիշները կը սպասեն ու հովիւները կաթ կթելէն ետքը կ'երթան իրենց կտուցովը կաթ կը բերեն ու կաթիլ կաթիլ տղուն բերանը կը լցընեն եղեր : Բայց երբոր Շամիրամ մէկ տա-րեկան կ'ըլլայ , ան առենն ալ կ'երթան աղաւնինե-րը իրեն պանրի կտորուանք կը բերեն եղեր : Հո-վիւները կատկած առնելով աղաւնիներուն ետելն կ'իյնան ու վերջապէս աղան կը դանեն , ու դէղեց-կութեանը վրայ զարմացած կը տանին թագաւո-րական հովուապեսին ընծայ կուտան , որ իր աղջ կանը պէս զինքը կը մեծցնէ և անունը Շամիրամ կը դնէ՝ որ ասորերէն Աշ-ա-ն-բ-է-է կը նշանակէ կը-սեն :

2 Շամիրամ 'Նինոսի հետ կարգուելէն ետքը՝ օր մը կը խնդրէ 'Նինոսէն որ հինգ օր տէրութիւնը իրեն յանձնէ . ան հինգ օրուան մէջ Շամիրամ

1 Շամիրամայ պզափկութեանը վրայ ի՞նչ կը պատ-մէ Դիոգորոս Սիկիլիացին :

2 Շամիրամ ի՞նչ հնարքով թագաւորեց :

Նինոսը մեռցրնել կուտայ, և որովհետեւ Նինուաս որդին պզտիկ է Եղեր՝ ինքը տեղը կը թագաւորէ (2128) :

1 Ըամիրամ իր տէրութիւնը ընդարձակեց, և տիրած ազգերը հանդարտ պահելու համար զանոնք քաղաքները ու բերդերը շինելու աշխատցուց : Իր անունը անմահացրնել ուղելով նաև հրաշալի շնչքերով բարելոնիը զարդարեց : Անկեց ետեւ իր ընդարձակ տէրութիւնը անձամբ պարտեցաւ՝ բարեկարգեց ու ժողովոդեանիը օգտակար դործքեր ըրաւ : Ուր որ կը քալէր մեծադործութեանը և հանձարոյն նշանները կը թողուր . հասարակաց ճամբաններ բանալ տուաւ, ձորեր լեցուց, լեռներ ծակեց, ճահիճներ ցամքեցուց ու ջրմուղներ շինեց :

2 Կառավարութեանիը կերպն ալ այնպէս էր որ Երենալուն պէս ամէն խռովութիւն կը դադրէր : Օր մը մազէրը շտիելու զարդարուելու ատենն խմացուցին որ քաղաքին մ.ջ խռովութիւն կայ, մէկէն անանկ խառնափնդոր մազէրով դնաց խաղաղեցուց . և ասոր յիշատակ արձան մը կանգնեցին իրեն ան երեցած կերպարանքովը :

3 Ըամիրամ լսելով մեր Արա նահապետին դեղէցկութիւնը՝ ուղեց հետք կարդուիլ . Երբոր յանձն չառաւ Արա, պատերազմի ելաւ վրան

1 Տէրութիւնը ի՞նչպէս ընդարձակեց :

2 Ըամիրամն կառավարութեան կերպն ի՞նչպէս էր :

3 Հայաստանի ի՞նչպէս տիրեց Ըամիրամ :

Ըամիրամ . ան սպատերազմին մըջ քաջութեամբ ընկաւ մեռաւ Արա , և Ըամիրամ մառաւ Հայատան , բաղնունեաց կամ Վանայ ծովուն քով փառաւոր քաղաք մը շնուր առուաւ և անունը դրաւ Ըամիրամակերտ :

1 Ետքը ուզեց Հնդկաստան ալ երթալ . գնաց ինդոս գետէն ալ լաստերով անդին անցաւ . բայց զօրքը կորսնցրնելով սախալուեցաւ ետ դառնալու : Իր որդին՝ ‘Նինուաս ապատամբեցաւ մօրմէն ութագաւորութիւնը ձեռքէն առաւ (2080) . Ըամիրամ բերդ մը քաշուեցաւ ու հոն կեցաւ ինչուան մահը : Ետքերը ձայն հանեցին թէ աստուածները զինքը աղաւնի գարձուցէր են , ու սկսան զինքը իբրև աստուածուհի պաշտել : Խոկ ոմանկը կ'ըսէն թէ ‘Նինուաս զինքը սսպաննեց :

2 ‘Նինուաս երեսունըութը տարի թագաւորեց , բայց վրան յիշատակի արժանի գործք մը չպատմուիր . աս միայն սառոյդ է որ անհոգութեամբ սկալատը նստած կ'ուտեր կը խմեր ու մօրմէն ժառանդած հարստութիւնը կը վատներ : Իր յաջորդներն ալիր թուլամորթութեանը հետեւեցան :

3 Ասոնց մէկուն ատենը Սէսոստր Եգիստացւոց թագաւորը Ասիոյ տիրապետելով Ասորեստանի :

1 Ըամիրամինչպէս Հնդկաստան գնաց . — Իրեն ո՞վ յաջորդեց . — Ի՞նչպէս մեռաւ Ըամիրամ :

2 ‘Նինուաս ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը :

3 Ան ատենները ո՞ր աշխարհակալը տիրեց Ասորեստանի :

Թագաւորութիւնն ալ նուածեց, բայց Սեսոստրի մահուընէ ետքը երբոր մէկալ ազգերը ազատութիւննին ձեռք ձգեցին, Ասորեստանի ալ նորէն Ըամիրամայ ցեղէն թագաւորներ տիրեցին :

1 Աս թագաւորաց վերջինը Բեղոքոս՝ հետր մէկտեղ թագաւորեցուց իր Աստվածա աղջիկը որ Ըամիրամ ին, ալ կըսուի (1530): Աստվածա հօրը մեռնելէն ետքն ալ տասուերկու տարի թագաւորեց . բայց եսքը Բաղոտուես հաղարապես գլուխ քաշելով անիկայ թագաւորութիւննէ ձգեց ու ինքը աեղք նասաւ (1525):

2 Բաղոտուեսի ու իր յաջորդացը թագաւորութեան ատենիլ Ասորեստաննեայց իշխանութեան տակն եղած ազգերը հետղհետէ սկսան դլուխ քաշել:

3 Սարդանապաղ որ Ասորեստաննեայց առաջին թագաւորաց ցեղին վերջինն է, իր նախորդներէն աւելի զեղծ ու կուամարդի եղաւ: Պալատէն դուրս չեր ելլեր . կը նստէր կանանց հետ ըոք կը մանէր, անոնց պէս կը զարդարուէր, ու բոլոր օրը կերուխումով կ'անցընէր: Առանց գիտնալու թէ Աստուած իրեն ինչ մահ սահմաններ էր՝ ինքն իրեն համար ասաննէ տապանագիր մը շինեց թէ ինչ որ կերայ, խմեցի, վատնեցի՝ հոս քովս մնացին . մնացած ամէն բանս թողուցի . տապանագիր մը

- 1 Ըամիրամայ ցեղէն վերջին թագաւոր ովկեղաւ:
- 2 Բաղոտուեսի ատեն ինչ պատահեցաւ:
- 3 Սարդանապաղ ինչպէս ըրաւ թագաւորութիւնիլ:

որ, ինչպէս կ'ըսէ Արիտառակէլ, աւելի խոզու կը վայցէ քանի թէ մարդու : Սարդանապաղ զուարձութեան համար մէկ օրուան մէջ Կիլիկիա, Անդիազոս ու Տարսոն քաղաքները շինել տուաւ կ'ըսէն : Հոնարձան մը կանգնեցին իրեն կաքաւող մարդու ձեռվ, ու տակը իր տապանագրին նման արձանագիր մը դրին . Կէր, արբ և զբօսիր, զի ամենայն ոչ ինչէ :

1 Օր մը Վարբակէս Մարաց նախարարը տեսնելով Սարդանապաղը կանանց հետ նստած (785), բարկացաւ, դնաց մեր Պարոյր նահապետին ու Բաբելոնի Բեղեսիս իշխանին հետ մէկ եղած Սարդանապաղին վրայ սկառերազմի ելաւ : Պատերազմը շատ տարի քշեց, և Սարդանապաղ առջի բերան յաղթող եղաւ . բայց ետքը Բակարիացւոց օգնութեամբը զօրացան մէկալնոնք, քշեցին Սարդանապաղը ու Նինուեի մէջ սկառարեցին : Իրեք տարի քաղաքը չկրցան առնուլ . Տիգրիս գետը բարձրացաւ, ապարտին մեծ կտորը փլուց, զորքն ալ անկէց ներս թափեցան : Սարդանապաղ վախնալով որ թշնամեաց ձեռքը չկինայ՝ իր սկառատին չորս կողմը կրակ ձգել տուաւ ու կնիկներովը, ծառաներովն ու գանձերովը մէկտեղ այրեցաւ :

2 Վարբակէս, Պարոյրին փոխարէն թագ ու գաւազան խրկեց որ ինքն ալ անկէց վերջը Հայոց թագաւոր կոչուի, Բեղեսիսը Սարդանապաղին աւերութիւնը :

1 Սարդանապաղին վերջն ինչպէս եղաւ :

2 Վարբակէս ինչպէս բաժնեց Սարդանապաղին աւերութիւնը :

տեղը Բարելոնի վրայ թագաւոր դրաւ, ինքն ալ Մարաց վրայ թագաւորեց :

1 Բայց Ասորեստանեայք գեռ իրենց առանձին թագաւորներ ունեին : Փուա, որ Սարդանապաղ Բ, ալ կ'ըսուի (768), ջանաց ապստամբած գաւառները նուաճել . Ասորւոց երկիրն մտաւ ու ինչուան Արքանան լեռը մօտեցաւ : Խորայէլի Մանայէմ թագաւորը անոր հնազանդեցաւ ու հազար տաղանդ տուաւ որ իրեն օդնէ : Յովիանու քարոզութենէն բոլոր ժողովրդովը ապաշխարող Աինուելի թագաւորը աս էր կ'ըսեն :

2 Փուայի որդին Թագղաթիաղասար՝ Խորայէլի թագաւորութեան խոռված ժամանակը դնաց անոր դաւառներուն տիրեց ու բնակիչքը գերի տարաւ (758) : Աքազ, Յուղայի թագաւորը, Դամանակոսի ու Խորայէլի թագաւորներէն նեղութիւն քաշելով Թագղաթիաղասարէն օդնութիւն ուղեց . ան ալ դնաց Դամանակոս մտաւ, մայրաքաղաքին տիրեց ու բնակիչքը գերի տարաւ : Անկէց Խորայէլի թագաւորութիւնը անցաւ, երկիրը սւրբառքեց, ու Փակէ թագաւորը իրեն հարկատու ըրաւ, Աքազէն ալ չափէ դուրս տուրք առաւ :

3 Թագղաթիաղասարին որդին ու յաջորդը

1 Ասորեստանեայց ակրութիւնը ի՞նչ վիճակի մէջ էր : — Փուային վրայ ի՞նչ կը պատմուի : — Ի՞նչ մասնաւոր կարծիք կայ վրան :

2 Թագղաթիաղասար ի՞նչ արշաւանք ըրաւ :

3 Սաղմանասար ի՞նչ ըրաւ :

Սաղմանասար՝ աւելի ալ ընդարձակեց տէրութիւնը : Խարայէլացւոց Ծագաւորը երբոր տարեկան հարկը չուզեց տալ՝ Սաղմանասար եկաւ հրեաստան մտաւ : Նոյն միջոցին Փիւնիկէի ծովեղերեայ քաղաքներէն շատն ալ պաշարեց առաւ բայց Տիւրոսի չկրցաւ յաղթել . հինգ տարի առջել կենալէն ետքը ստիպուեցաւ պաշարումը վերցրնել : Սամարիա քաղաքն առաւ ու կործանեց և Խարայէլացիքը Միջագետք տարաւ . անոնց մէջ էր նաև Տոբիթ (728) : Խարայէլացւոց երկիրը Բարելոնէն և տէրութեանը ուրիշ գաւառներէն դաղթականներ խրկեց : Սաղմանասար ուզեց որ Աքազին վրայ գրած հարկը Եղեկիա Ծագաւորին ալ տայ . բայց Եղեկիա չառաւ ու Եղիպատացւոց Ծագաւորին հետ բարեկամութիւն ըրաւ . Սաղմանասար Երբոր հրեաստանի վրայ պատերազմի Երթալու կը պատրաստուեր՝ հիւանդացաւ ու մեռաւ :

1 ՍԵՆԵՔԵՐԻՄ Սաղմանասարայ որդին աթոռը նառելուն պէս Եղեկիայէն հարկը ուզեց . երբոր անիկայ նորէն չուզեց տալ՝ սկսաւ պատերազմի պատրաստութիւն տէսնել : Եղեկիա Երուսաղէմը ամրացուց ու իրեն օգնութիւն ուզեց Եթովպացւոց Թարակ Ծագաւորէն՝ որ ան ատենը Եղիպատոսի ալ կ'իշխէր : ՍԵՆԵՔԵՐԻՄ Թարակին վրայ գնաց , յաղթեց , Ստորին Եղիպատոսը աւրըշու-

1 ՍԵՆԵՔԵՐԻՄ ի՞նչ պատերազմներ ըրաւ : — Երուսաղէմի պաշարումը ի՞նչ վերջ ունեցաւ :

կեց ու ՊԵղուսիոն քաղաքը պաշարեց : Բայց Ետքը վախնալով որ Ետևէն թշնամիք ճամբան չգոցեն՝ դնաց Երուսաղեմը պաշարեց : Եզեկիա ամէն կողմէն յոյսը կտրած՝ Աստուծոյ ապաւինեցաւ . և մէկ դիշերուան մէջ հրեշտակը Սէնեքերիմայ զօրքէն հարիւր ութուան և հինգ հազար հոգի ջարգեց . առաւօտք խաղք Եղած մնացած քիչ զօրքովը Ետգարձաւ :

1 Աս կոստրածին վրայ իր տէրութեան գաւառներէն շատն ալ դլուխ քաշեցին : Սէնեքերիմ սրախն ցաւէն կատղած սկսաւ իր տէրութեան մէջի Խարայելացիները սպաննել : Անով գոհ չեղաւ , իրեններուն դէմ ալ սկսաւ անգթանալ , այնպէս որ իր Երկու մեծ որդիքը Աղքամելէք և Սանասար զինքը սպաննեցին ու Հայաստան փախան , և մեր Պարոյր թագաւորը զիրենիք սիրով ընդունեցաւ :

2 Սէնեքերիմայ տէղը Ասորեստանի այլք անոր պղափիկ որդին Ասորդանը թագաւորեցուցին : Ասորդան գնաց Բաբելոնի տիրեց (680) , ու Երկիրը Նինուէի թագաւորութեան հետ միացուց : Եօթը տարի Ետքը հրեաստան մտաւ ու Մանասէ թագաւորը դերի տարաւ :

3 Իրեն յաջորդեց Սաւադոքին կամ Կաբուքողոնոսոր Ա (668) . ասոր ալ թագաւորութեան

1 Սէնեքերիմ հրեաստանէն դառնալէն Ետքը ի՞նչ ըրաւ :

2 Սէնեքերիմին ո՞վ յաջորդեց :

3 Ասորդանին յաջորդ ո՞վ Եղաւ ու ի՞նչ ըրաւ :

առջի տարիները բաները յաջողեցան : Փրաւորա
որ Մարաց Դիովկ թագաւորին որդին ու յաջորդն
էր, Վարսից ու քովի ազգերուն ափրելին ետքը՝
ուղեց Ասորեստանի ալտիրել . դեմն ելաւ Կարու-
քոդոնոսոր Ա, զօրքը ջարդեց, զինքն ալ պատե-
րազմի մեջ իր ձեռքովը սպաննեց :

1 Աս յաղթութեամբ հսկարտացած Կարուքո-
դոնոսոր՝ ուղեց Հրեաստանի ալտիրելու շատ զօր-
քով Հողովիեռնէսը վրան խրկեց : Մտաւ Հողո-
վիեռնէս Հրեաստան ու Բետիղուաքաղաքը պաշա-
րեց . բայց ինքը Յուդիթին սպաննուեցաւ, բոլոր
զօրքն ալ ցրուեցան : Ան ատենը Կիաքսար, Փրա-
ւորափորդոնոսորայ վրան վազեց ու Հողո-
վիեռնէսի ցրուած զօրքին հանդիպելով մեծ ջարդ
տուաւ անոնց :

2 Կարուքոդոնոսորին յաջորդեց որդին Սարա-
կոս կամ Գինալագան (647) : Աս կենամարդի թա-
գաւորին ատենը Սկիւթացիք սկասն Ասորեստանը
աւրըշտկել, մեկալ ազգերն ալ դլուխ վերցընել :
Կարուպաղար Բաբելոնի իշխանը ապստամբե-
ցաւ, Մարաց հետ միացաւ ու Սարակոսը Կինուելի
մեջ պաշարեց . Սարակոս ազատութեան ճար-
չգանելով կինն ու որդիքը սպաննեց, պալատին

1 Կարուքոդոնոսոր ի՞նչ արշաւանք ըրաւ : —
Հողովիեռնէս ի՞նչպէս յաղթուեցաւ :

2 Կարուքոդոնոսորին ովլ յաջորդեց : — Ասորես-
տանեայց թագաւորութիւնը ի՞նչպէս վեր-
ջացաւ :

ալկրակ տուաւ, մէկտեղ այրեցաւ։ Առաւ Նինուէն
Նաբուաղաղսար ու Հիմնայատակ կործանեց, ինչ
պէս որ Յովնան մարդարէացէր էր : Նինուէն ու
Բաբելոնի տէրութիւնը իրարու հետ միացուց ու
աթոռը Բաբելոն մոխադրէց :





ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ը Ե Ծ Ե Լ Ը Ց Ե Ա Յ



Ներբանիւ . — Բեղշանիւ . — Կաբանասար . — Կաբանիք կամ Բաղդասար . — Բաբելոն . — Պարիսպները . — Կայսերը . — Բելայ մեհեանը . — Կայսերանասար . — Բաբելոնի բերտը :

¹ Աւրողիթ, Քուշայ որդին, Ասիոյ մէջ առաջին թագաւորութիւնը հաստատեց և Բաբելոնի աշտարակին աւերակներուն վրայ Բաբելոնի քաղաքը շնչեց (2640) :

² Աւրողիթին յաջորդաց առենը Արարացիք



- 1 Բաբելոնցւոց աւրութիւնը ի՞նչպէս սկսաւ :
- 2 Աւրողիթին յաջորդաց առենը ի՞նչ սկսամ հեցաւ :

Բաբելոնի տիրեցին ու Երկիրը այլ և այլ իշխանութիւններ բաժնեցին (2424)։ Երկու հարիւր տարիէն Էտքը Սոորեստանի թագաւորները տիրեցին (2229) Բաբելոնի, որ Սարդանապաղին առենը իրենց ձեռքն էր։ բայց Երբոր Վարեակէս Մարաց նախարարը Սարդանապաղին ձեռքէն նինուէն առաւ ու Մարաց վրայ թագաւորեց, Բեղէսիս Բաբելոնի իշխանն ալ Բաբելացւոց վրայ թագաւորեց (770)։ անոր յաջորդեց որդին Նարոնասար որ Բաբելացւոց առաջին թագաւորն ըստեցաւ։

1. Նաբոնասար աստեղաբաշխութիւնը ծաղկեցնելու շատ ջանք ընելուն համար՝ թագաւորած ժամանակէն սկսան աստեղաբաշխը նոր թուական համրել ժամանակադրական բաներու մէջ, որ ըստեցաւ թուական Նաբոնասարի։

2. Նաբոնասարէն Էտքը ինչուան Նաբուպաղսար շատ թագաւորներ նատան, բայց վրանին գիտնալու բան մը չկայ։

3. Նաբուպաղսար Մարաց Կիսքսար թագաւորին հետ միացաւ, Նինուէն առաւ Սարակոսին ձեռքէն ու Նինուէի թագաւորութիւնը Բաբելոնի թագաւորութեան հետ միացուց։ Բայց քիչ առենէն ինքն ալ Նզիստացւոց Նեքաւով թագաւորէն յաղթուեցաւ։ Նոյն միջոցին Ասորիք ու

1. Նաբոնասար ի՞նչ կողմանէ անուանի է։

2. Նաբոնասարին ո՞վ յաջորդեց։

3. Նաբուպաղսար ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը։

Հրեայլք որ իր իշխանութեան տակն էին՝ գլուխ քաշեցին, և 'Նաբուպաղասար ինքը ձեր ըլլալուն՝ իր որդին՝ 'Նաբուքողոնոսոր կամ 'Նաբուպաղասար երկրորդը խրկեց որ զանոնիք նուաճէ :

1 'Նաբուքողոնոսոր Ասորոց վրայ գնաց ու Եղիսաբացւոց 'Նեքաւով Ծագաւորին յաղթելով Սսորոց երկրին տիրեց (605): Յուղայի Ծագաւորը պատժելու համար որ 'Նեքաւովի հետ գաշնակցութիւն ըրեր էր՝ Հրեաստանը նուաճէց ու Յովակիմ Ծագաւորը գերի բռնեց. բայց վրան տուրք գնելով զինքը ազատ թողուց, տաճարին գանձը կողովակեց ու շատ Հրեայ հետը Բարելոն տարաւ, որոնց մէջ էր նաև Դանիիլ մարդարէն : Եաբը Երբոր Յովակիմ ապստամբեցաւ, 'Նաբուքողոնոսոր գնաց Երտսազէմը պաշարեց ու Յովակիմը բռնեց մեռուց : Եաբը անոր որդին Յեքոնիա երբոր նորէն ապստամբեցաւ, 'Նաբուքողոնոսոր եկաւ բռնեց զինքը անով տեղով Բարելոն գերի տարաւ, ու տեղը Սեդեկիան Ծագաւորեցուց : Սեդեկիան ալ երբոր Եղիսաբացւոց Ծագաւորին գիմեց՝ եկաւ 'Նաբուքողոնոսոր Սեդեկիային աչքերը փորել տուաւ ու Յուղայի Ծագաւորութիւնը բոլորովին վերցուց :

2 Ան յաղթութիւններէն ետքը ոսկիկ արձան մը Ծագիել տուաւ 'Նաբուքողոնոսոր ու հրաման

1 'Նաբուքողոնոսոր ի՞նչ յաղթութիւններ ըրաւ :

2 Յաղթութիւններէն ետքը ի՞նչ ըրաւ 'Նաբուքողոնոսոր :

հանեց որ ամէնքը անոր երկրագութիւն ընեն . իրեք խրայէլացի կտրին երիտասարդներ յանձն շառին ու հրաշքովառանց այրելու հնոցէն դուրս ելան :

1 Ետքը Տիւրոսի վրայ գնաց՝ Նաբուքոդոնոսոր , տասուիրեք տարի պաշարեց ու առաւ : Մէջն բնակիչքը տեսնելով որ ճար չկայ՝ քաղաքնին պիտի առնուի , բոլոր հարստութիւննին առած քովի կղզիներէն մէկը գնացին ու հոն ուրիշ քաղաք մը շինեցին Տիւրոս անունով , որ քիչ առենի մէջ փառքովն ու մեծութեամբը առջիննին յիշատակը մոռցընել տուաւ :

2 Նաբուքոդոնոսոր նոյն միջոցին նուածած ըլլալով նաև Ամոնացիքը , Մոլաբացիքն ու Եղումայեցիքը՝ Եղիսպոսի վրայ դարձուց զօրքը . բոլոր երկրին տիրեց , ու ամէն քաղած տեղերը իր անդութութեան յիշատակները թողլով անբաւ հարզս տութեամբ դարձաւ Բաբելոն , ու սկսաւ իր մայրաքաղաքը զարդարել :

3 Աս յաղթութեանց վրայ հպարտացած երբ որ ինքզինքը երջանկութեան ծայրը հասած կը կարծէր , ան մեծ ծառին ահաւոր տեսիլքը տեսաւ որ Դանիէլ մեկնեց իրեն : Մարդկային ընկերութենէ վունտուած ու դաղանի բնութիւն փոխուած , գնաց եօթը տարի անտառները գաղան-

1 Տիւրոսի ի՞նչպէս տիրեց :

2 Նաբուքոդոնոսոր ուրիշ ի՞նչ աղքերու տիրեց :

3 Իր հպարտութեանը համար ի՞նչպէս պատժուեցաւ :

ներու մէջ բնակեցաւ : Երբոր անոր սպատիոյն համար Աստուծոյ սահմանած ժամանակը լիբնցաւ , Կաբուքոդոնոսորայ խելքը դլուխն եկաւ , դարձաւ նորեն իշխանութիւնը ձեռքն առաւ ու տարի մըն ալ վայելեց :

1 Ազոգեն՝ Կաբուքոդոնոսորայ խելքը կորսընցուցած ատենը որդին Խլմարովցաք կառավարեր էր աէրութիւնը . Երբոր մեռաւ՝ բոլորովին տեղը անցաւ (562) , բայց ըրած անգթութիւններովը անանկ առելի եղաւ ամենուն՝ որ թագաւորութեանը Երբորդ տարին զինքը սպաննեցին :

2 Իրեն յաջորդեց քեռայրը Կեդղասարոս՝ զինքը սպաննողներուն գլխաւորը (559) : Մարաց գէմ սպատերազմ բացաւ . Մարաց կիաքսար թագաւորը Պարսից կիւրոս թագաւորեն օգնութիւն ուղեց . Եկաւ կիւրոս յաղթեց Կեդղասարոսին ու սպատերազմի մէջ զարկաւ զինքը սպաննեց :

3 Որդին Լարեսորաքոս անգութ ու ախտամումարդ մը ըլլալով ինը ամիս թագաւորելէն Ետքը ընտանիքը զինքը մեռուցին (555) :

4 Տեղն անցաւ Կաբուքոդոնոսորայ թոռը Լարինիս՝ որ սուրբ գրոց մէջ Բաղտասար կը կոչուի . Եշատ սպատիկ ըլլալուն համար իշխանութիւնը Կիտոկիս անունով մօրը ձեռքն էր : Ասիկայ տեսնե-

1 Կաբուքոդոնոսորայ յաջորդը ովլ եղաւ :

2 Խլմարովցաքին ովլ յաջորդեց :

3 Կեդղասարոսին յաջորդը ովլ եղաւ :

4 Լարեսորաքոսին ովլ յաջորդեց : — Բարելոն ինչպէս սպաշարուեցաւ :

լով որ Կիւրոս Ամիոյ ամէն կողմը կը տիրապետէ ,
ուզեց կերպով մը առջևն առնել և Լիւդացոց
Կրեսոս թագաւորին հետ գաշնակցութիւնը ըրաւ .
երբոր Կրեսոս յաղթուած գերի ընկաւ , Կիւրոս
և կաւ Բարելոնը պաշարեց : Ախտոկրիս երկայն պա-
շարման դիմանալու համար ամէն հարկաւոր պատ-
րասառութիւն տեսաւ , քաղաքը ամրացուց ու քսան
ապրուան համար պաշար դիզեց : Տեսաւ Կիւ-
րոս որ Բարելոնը բռնութեամբ առնելու քաղաք
չէ . և որովհեաւ Եփրատ գետը քաղաքին մէջէն
կ'անցնէր , քաղաքին բոլորախը շատ ջրանցքներ
բանալ տուաւ՝ որպէս զի քաղաքին մէջէն անցած
կտորը անկեց անցրնելով գետը ցամքեցընէ և ան-
կեց ներս մտնէ : Եւ Բարելացւոց մեծ տօնի մը գի-
շեր որ բոլոր քաղաքը կերուխումով կ'անցընէին
պատրաստուեցաւ ներս մտնելու :

Ան գիշերը Բաղասասար թագաւորն ալ սե-
ղանի վրայ ուրախացած՝ Երուսաղեմայ տաճա-
րին ամաններովը գինի խմելու ատենը տեսաւ որ
ձեռք մը ելու պատին վրայ իրեք խորհրդաւոր
դիր գրեց . սարսադիեցաւ թագաւորը , Դանիել ե-
կաւ մեկնեց իրեն ան դրերուն իմաստն ու իմացուց
թէ Քիչ ատենէն թագաւորութիւնդ ձեռքէդ
պիտի առնեն ու դրէզ ալ պիտի մեռցընեն : Կէս
գիշերէն ետքը Կիւրոս գետին բերանը դարձուց
ու գետ ՚ի փորել տուած ջրանցքները քալեցուց ,
անանկ որ գետին քաղաքին մէջէն անցած կտորը
բոլորովին ցամքեցաւ , և զօրքը նոյն ցամքած գե-

Կ'անգելս առնուեցաւ Բարելոն :

ամին ճամբէններս վաղեցին : Քաղաքացիք բոլոր դի-
նովցած , քաղաքին մէջ գետին երկու քովի պղնձե-
գուներն ալ գոյելու մոռցեր էին . քաղաքին ալ ա-
նանկ ընդարձակ էր որ թշնամիք քաղաքէն ներս
մաեր էին ու գեռ մէջտեղի բնակիչներն ամենենին
չեին խմացած . ուստի զօրքը դիւրաւ ներս թա-
փեցան , մեծ ջարդ ըրին ու թագաւորն ալ սպան-
նեցին : Սսանկով բարելացւոց թագաւորու-
թիւնը վերցուեցաւ , ու բարելոն կիւրոսի ընդ-
արձակ տէրութեանը գաւառներէն մէկն եղաւ
(538) :

1 Բարելացւոց թագաւորութեան մայրաքա-
զաքը բարելոն՝ ընդարձակութեամբն ու հրաշա-
կերտ շենքերովն աշխարհիս ամենեն անուանի քա-
ղաքներէն մէկն էր : Ընդարձակ գաշտի մը մէջ շե-
նուած էր . ձեզ քառակուսի , իւրաքանչիւր կողմը
հարիւր քսան ասպարէզ՝ այսինքն քսանլումէկ հա-
զար վեց հարիւր մեթր . շրջապատն էր չորս հա-
րիւր ութսուն ասպարէզ , կամ ութսունը վեց հա-
զար չորս հարիւր մեթր :

2 Բոլոր շրջապատը հրաշալի պարապով մը
պատած էր , պարսպին հաստութիւնը քսանը-
վեց մեթր էր , և բարձրութիւնը հարիւր հինգ
մեթր : Տեսակ մը թրծած աղիւսով շնչած էր՝ որ
չորցած ատենը քարէն պինդ կ'ըլլար . աղիւսներն
ալ իրարու հետ կալրով կապուցած էին : Հարիւր

1 Բարելոն քաղաքին դիրքն ու մեծութիւնը ի՞նչ
այէս էր :

2 Պարիսապը ի՞նչպէս էր :

դուռ ուներ չորս կողմը , ամէն մէկ կողմը քսանը . հինգական դուռ՝ ամէնն ալ թափծու սղնձէ . պարապին դրսի դին ալ մեծ խրամը կար՝ երկու կողմը աղիւսակ սկառ քաշած :

1 Եփրատ գետը Բարելընի մէջէն կ'անցնէր , անով քաղաքը Երկու կը բաժնուէր . բոլոր աները եռայարկ կամ քառայարկ էին ու ճակատնին գեղեցիկ զարդարած : Տները քովէ քով իրարու կողած չէին . ամէն առան ամարանոցի պէս մշյեկ պարտէզի մէջ էր :

2 Գետին վրայ ձգուած կամուրջն ալ Բարելընի Երեւելի շենքերէն մէկն էր . Երկայնութիւնը մէկ ասպարէզ , որ է հարիւր ութսուն մեթր , լայնութիւնը Երեսուն ոտնաչափ՝ մեծամեծ կոփածոյ քարերով շինած :

3 Կամրջին Երկու ծայրը Երկու հոյակասկ պալատ կար որ գետին տակէն Լոնարայի թամիզ գետին թշնչւին սլէս՝ մէկէն մէկալը Երթալու համար ստոր Երկրեայ Ճամբայ ունեին . մէկուն բոլորակը Երեսուն ասպարէզ էր , մէկալինը վաթսուն , իրեք կարգ մէկմէկէ հեռու պատով սկառած . պատերուն վրայ ալ կենգանեաց պատկերներ փորուած էին , ան պատկերներուն մէկուն մէջ Շամիրամ ձի հեծած՝ ընձառիւծ մը կը զարնէր նետով , սինոս ալ առիւծ մը :

1 Տները ի՞նչպէս շինած էին :

2 Բարելընի կամրջին վրայ ի՞նչ դիտելիք կայ :

3 Կամրջին Երկու ծայրը ի՞նչ շենքեր կային :

1 Աս պալատներէն մէկն էր Բելայքառանկիւնի
մէհեանը՝ ամէն մէկ կողմը իրէք հարիւր վաթառն
մէթը . անոր մէջտեղը մէկ ասպարէզ կամ հա-
րիւր ութառուն մէթը բարձրութեամբ ու լայնու-
թեամբ աշտարակ մը կար . վրան ուրիշ աշտարակ
մը , անոր վրայ ալ ուրիշ , ինչուան ութը կարդ ,
որով ամենուն բարձրութիւնը կըլլար հազար չորս
հարիւր քառասուն մէթը՝ Եղիսպատսի ամէն բուր-
գերէն բարձր . կ'ըսեն թէ բուն Բարելսնի աշտա-
րակը ասեղած ըլլայ : Սանդուխներով վերինչուան
ծայրը կ'ելլոցուէր , և մէջը մեծամեծ կամարա-
կապ ու մինազարդ սենեակներ կային : Աշտա-
րակին ծայրն ալ դիտանոց մը կար , ուսկից Բարե-
լացիք աստղաբաշխական զննութիւններ կ'ընեին :
Աս մէհեանը ինչուան Պարսից Քաերբաէս թա-
գաւորին Ժամանակը կար , որ յաղթուած ու ան-
բաւ դանձէ Ելած՝ Յունաստանէ ետ դառնալու-
ստենը գնաց բոլոր դանձերը կողոպտեց , մէհեանն
ալ հիմնայատակ կործանեց :

2 Մէկալ պալատին մէջն էր հոչակաւոր Կո-
խաղանաւոր Շահագուռն կամ Շահիշան պարէն ը-
սածնին , որովհետեւ կը կարծուի որ Շամիրամ
շինել տուած ըլլայ ան պարտէզը : Ասոր ձեւք քա-
ռակուսի էր՝ կամարներու վրայ առած ու չորս
դին սանդիտածն բարձր պատ հիւսած . ան կամար-
ներուն վրայ քարայատակ էր , քարին վրան եղէ-

1 Պալատներուն մէկուն մէջ ի՞նչ կար :


2 Կախաղանաւոր բուրաստանը ի՞նչ էր :

գով ու կապով ծեփած , անոր վրայ կրով երկու
կարգ աղիւս շարած , որպէս զի վրան լեցուցած
հողին խոնաւութիւնը՝ շինուածքին վնաս ցընէ :
Մէջը անեկած էր ոչ միայն ամէն տեսակ ծաղիկ ու
տունի՝ հապա նաև բարձր ու խորարմատ ծառեր :
Մէջ աւզը ջրհան մը կար որ գետին ջրովը բոլոր
պարտէ զը կ'ուսոգէր . կանարներուն տակն ալ մե-
ծամեծ գեղեցիկ ու սրայծառ սրահներ էին :

1 Որովհեան Բարելոն քիչ անձրեւ կուգայ , ա-
նոր համար այլ և այլ ջրանցքներով արտերը գե-
տին ջրովը կ'ուսոգէին : Բարելոնի մէջ ամենենին
թզէնի , որին և ձիթենի չկար . գլխաւոր բերքն էր
ցորեն որ մէկին երկու հարիւր և ինչուան իրեք
հարիւր կը բերէր : Ազմաւենի ալ շատ կար . Բա-
րելացիք ելած արմատին կէսը կ'ուտէին , կէսէն ալ
Ամբրաւօվի անունով տեսակ մը օդի կը շինէին ու
դինիի աւզ կը խմելին :

1 Բարելոնի բելքերն ի՞նչ էին :





ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԵԳԻՊՏՈՏՅՈՅԻՑ

ԳԼՈՒԽԱ.

ԵԳԻՊՏՈՅԻՑ . — Գլուխանը բաժանմանը . — Աշառյան
թագավորը . — Օդուր թագավորներ . — Բաստիոն .
— Ռախմանդ . — Ռախու . — Մերկիս . — Ավելացիս .
— Սեպուր . — Իւ Շաստիաբահինենը . — Իւ Շա-
չի աշխարհականականները . — Արշամինին պարա-
պաննենները . — Տերութեանը ընտարշահիննենը . —
Ընկել պատճ աեղերը . — Զըմանցանները . — Մեծ պա-
րիսուը . — Սեպուրին մահ :

Եղիսլասս ընդարձակ ձոր կամ հովիտ մըն
է . աս հովիտը մէկ ծայրէն մէկալը կ'ոռոզէ Կեղոս
մէծ գետը որ Եթովլսլիոյ լեռներէն կ'իջնայ , ու
շատ միւղ բաժնուած Միջերկրական ծովը կը



Եղիսլասս ի՞նչ երկիր է :

Թափի: Եղիսակոս խիստ քիչ անձրև կուգայ, իսկ Ելմովզիա վեց ամիս գրեթե միակերպ . անով Նեղոս գետը սասափիկ կը բարձրանայ ու Եղիսակոսի բոլոր հովիսը ջրով կը ծածկէ, ու Եսքը անանկ տիղմ մը կը ձգէ որ երկիրը անով շատ կը պարարտանայ : Աշնանային գիշերահաւասարի առենը Եղիսակոս ընդարձակ ծով մը կը դառնայ՝ մշջը աեղ աեղ քաղաքներով ու գեղերով զարգարուած . իսկ ձմեռը բարեբեր ու ծաղկազարդ դաշտի մը կը նմանի :

1 Եղիսակոսի առջի բնակիչն Եղաւ Նոյայ որդին Քամ, Ետքը անոր որդիքը : Առջի առենները Վերին Եղիսակոս միայն կը բնակուիլ, մասցած կտորը ճահիճ էր . ան ալ Երթալով մէկ կողմէն Նեղոսի ձգած տղմովը բարձրացաւ, մէկալ կողմանէ ալ բնակչաց ճարտարութեամբը բոլորովին ցամքեցաւ :

2 Ան առենները Եղիսակոս իրեք գլխաւոր մաս կը բաժնուեր, Վերին Եղիսակոս կամ թերայիդ որուն մայրագազաքն էր թերէ . Միջին Եղիսակոս կամ Եպտանումոս, այսինքն Եօթնանահանդ (որովհետեւ Եօթը նահանդ կը բաժնուեր) որուն մայրագազաքն էր Մեմփիս . Ստորին Եղիսակոս որ Միջերկրական ծովուն եղելքը Պլինիթինեայ ծոցէն ինչուան արեւելեան Սերբոնիս լիճը կը տարա-

1 Եղիսակոսի առջի բնակիչքը որո՞նկը Եղան :

2 Հին առենը Եղիսակոս քանի՞ կը բաժնուեր : — Վերին Եղիսակոսի մայրագազաքը ո՞րն էր :

ծուեր . գլխաւոր քաղաքներն էին Հեղիուազօլիս
կամ Արեդ քաղաք և Աղեքսանդրիա :

1 Ստորին Եղիպտոսի մեջ էր նաև Դելտա նա-
հանգը , որ Նեղոսի երկու գլխաւոր ձիւղերուն
ու ծովուն մէջտեղի կտորն էր : Եւ Դելտա ըստէ-
լուն պատճառն ան է որ եռանկիւնաձև ըլլալով
Յունաց Ճ (տեղա) տառին նման էր :

2 Եղիպտոսի առաջին թագաւորն եղաւ Քա-
մայ որդին Մեստրեմ (2126) , արտաքին սպատմիւ-
ներուն Մենես ըսածը , որ թերեւ ու Մեմփիս քա-
ղաքները շինեց : Մենես Եղիպտացւոց արուեստ
ու ճարտարութիւն ալ սորվեցուց , որով շատ
հարստացան . բայց անով պերճութեան ալ վար-
ժեցան ու քիչ ատենի մեջ աւրուեցան : Մենեսի
յաջորդներէն մէկը Արարացւոց դէմ պատերազմի
գնացած ատենը սաստիկ անօթութիւն ու ծարաւ
քաշելով անանեկ փափուկ մեծնալուն վրայ շատ
ցաւեցաւ , ու թերեւ քաղաքին մեհենին մեջ ար-
ձանագիր մը փորել առւաւ , որով Մենեսի անու-
նը կը նզովեր որ Եղիպտացւոց փափկութիւն սոր-
վեցուցեր է :

3 Մենեսին ետքը Եղիպտոսի երկիրը այլ և այլ
թագաւորութիւններ բաժնուեցաւ , ու տասնըու-
թը հարստութիւն կամ իշխանութիւն ձևացաւ :

1 Դելտա ըստած նահանգը ուր կ'իյնար :

2 Եղիպտացւոց առաջին թագաւորն ովլ է : —
Ի՞նչ սորվեցուց Մենես Եղիպտացւոց :

3 Մենեսին ետքը ովլ տիրապետեց Եղիպտոսի :

1 Եղիպատոսի տիրող օտար ազգաց մէջ առաջին
եղան Եթուլացիք, և անոնցմէ տասնըութը թա-
գաւոր նատան : Ասոնց վրայ աեղեկութիւն մը
չկայ, և չդիտցուիր թէ Երբ վերջացաւ թագաւո-
րութիւննին :

2 Եթուլացւոց ձեռքէն հազիւ թէ աղատեր
էր Եղիպատոս, Արաբացի ու Փիւնիկեցի հովիւ-
ներ եկան տիրեցին և Ստորին և Միջին Եղիպատոսի
մէջ բնակեցան, ու Եղիպատացւոց լեզուտիւ հի-
նաս ըսուեցան, որ հովիւ թագաւորներ ըսելէ :
Ասոնք Մեմփիսը իրենց մայրաքաղաք ըրին, հե-
ղիուսովիս կամ Արեգ քաղաքը շինեցին ու մէջը
Արեգական (որ իրենց գերագոյն աստուածն էր)
փառաւոր մեհեւան մը կանգնեցին : Երկու հարիւր
վաթսուն տարի ասոնք թագաւորելէն ետքը՝ Ե-
ղիպատոսի մէկալ մասին թագաւորները միացան
ու զիրենք հալածեցին :

3 Աս հովիւ թագաւորաց մէկուն ժամանակը
(որ սուրբ Դիբքը ընդհանուր Եղիպատոսի թա-
գաւորաց անունովը Փարաւոն կը կոչէ), Աբրա-
համ և Սառա Եղիպատոս եկան (2289) : Ուրիշ
մը ատենն ալ Յովսէփ Գետափիրէս գահճապետին
ծախուելով ետքը պատույ հասաւ, ու խրայէ-

1 Օտար ազգաց մէջ Եղիպատոսի տիրողները նախ
որո՞նք եղան :

2 Եթուլացւոցմէ ետքը որո՞նք տիրեցին Եղիպ-
տոսի :

3 Աբրահամ որ թագաւորին ատենը գնաց Եղիպ-
տոս : — Յովսէփ որո՞ն ատենն էր :

Հացիները Տանայիս երկիրը Դեսեմբրուած տեղը
բնակեցուց (2097) :

1. Հովիւ թագաւորներէն ետքը Եգիպտասի
թագաւորներուն մէջ անուանի է Բուսիրիս, որ
թէրէ քաղաքը շատ մեծցուց, ու բարձր պարզա-
պով պատեց, և ան պարիսապը հարիւր դուռ ու-
նէր. ամէն մէկ դռնէն մէկէն կրնար հանել տասը
հազար զինուոր և երկու հարիւր կառք: Քաղա-
քին մէջ չորս մեծեան շինել տուաւ, անոնց ալ-
չորս կողմը ոսկիով, արծաթով, փղոսկրով ու
պատուական քարերով պատած: Բայց ամենէն
հրաշալի շինքը պալատն էր՝ այնչափ մեծ որ ստո-
րագրութիւնը ընողները կըսէն թէ մէկ կտորը
միայն կրցէր են տեսնել, բայց բոլոր տեսածնին
սքանչելի է եղեր, և մէջը աւելի զարմանալին էր
կըսէն հարիւր քսան սիւնի վրայ կեցած գեղեց-
կանկար վերնայարկ օրահը: Ասոնցմէ զատ կային
թէրէի մէջ ուրիշ փառաւոր շինքէր, կոթողներ,
արձաններ, որոնց աւերակները ինչուան հիմա
կեցած են: Զարմանալի էր նաև Մեմնոնի արձա-
նը, որ արևը վրան զարկած պահնը անոյշ ձայնէր
կը հանէ կըսէին: Ստրաբոն ալ լսէր է ան ձայնը,
բայց կըտարակուսի որ արձանէն ըլլայ:

2. Ոսիմանդ, Բուսիրիսի յաջորդներէն մէկը,

1. Հովիւ թագաւորներէն ետքը անուանի թագաւ-
որ ովելաւ: — Թէրէի մեծութիւնը որչափ
էր: — Խնչ երևելի շինքէր կային մէջը: —
Մեմնոնի արձանին վրայ ինչ գիտելիք կայ:
2. Ոսիմանդ ինչ շինքէր չինեց:

շատ անուանի եղաւ հոյակաստ շէնքերովը : Ասոնց
մէջ առելի հռչակաւորն է պալատը, որուն մէջ
Ճարտարաբուեստ քանդակներով ու պատկերնե-
րով Բակարիացւոց վրայ ըրած յաղթութիւնը
ձևացընել տուեր էր :

1 Պալատէն քիչ մը հեռու շինել տուեր էր աշ-
խարհիս առաջին գրատունը, որուն վրայ գրուած
էր ՖՖԸԿԱՐԵՆ ՀՈԴԻՈՑ : Մեծութեամբն ու փա-
ռաւորութեամբը անկեց վար չէր մնար նաև Ոսի-
մանդի գերեզմանը . ասոր վրան մէկ կանգուն
լայնութեամբ ուսկի շրջանակ կար, և շրջապատն
էր իրեք հարիւր վաթսուն և հինգ կանգուն . ան
շրջանակին վրայ նշանած էին արևու Էլլելն ու
մանելը և ամիսները : Գերեզմանին չորս կողմը
բոլոր Եղիսաբետի աստուածոց արձանները կային,
որոնց թագաւորը ընծաներ կը նուիրէր, ցուցը-
նելով որ բոլոր կենացը մէջ բարեպաշտ եղեր է
ու մարդկանց բարիք ըրեր է : Ասոնցմէ զատ ու-
րիշ հսկայաձև արձան մըն ալ կար աս արձանա-
գրով . « Ես եմ Ոսիմանդ արքայից արքայ . ով
որ կ'ուղէ ինծմէ աս անունը յափշտակել, թող
նախ ըրած գործքերէս մէկուն մէջ ինծմէ վեր
անցնի » :

2 Ոսիմանդին յաջորդեց Ռւեր, որ Մեմիփիսը
շատ զարդարեց : Երբոր Կեղոս գետը կը բարձրա-

1 Գրատանը վրայ ի՞նչ դիտելիք կայ : — Գերեզ-
մանը ի՞նչպէս էր :

2 Ոսիմանդին ով յաջորդեց : — Ի՞նչ շէնքեր ը-
րաւ :

նար՝ բոլոր քաղաքը ջուր կը կոխեմ . ասոր հար ընելու համար Ուկոր քաղաքին չորս գին ամուռ թումբեր շինել տուաւ որ միանդամայն պարապի տեղ ալ կը բռնեին , անոնց չորս կողմն ալ փոս փորել տուաւ ու մէջը ջրով լեցուց , որով աւելի անառիկ եղաւ քաղաքը :

1 Մերիս (2040) , թէրեկի թագաւորներէն մէկը , շատ անուանի է փորել տուած լճին համար , որ իր անունովը Մերիսեան լիճ կըսուի : Եւ անլիճը փորել տալուն պատճառը աս է .

2 Որովհետեւ , ինչպէս որ ըսինք , Եգիպտոս անձրեւ չիդար , և անոր տէղը ամէն տարի Կեղոս գետը լեցուելով բոլոր երկիրը կ'ոռոգէ սպազարեր կ'ընէ , Երբեմն աս ջուրը չկընար բոլոր երկիրը ծածկել , Երբեմն ալ խիստ շատ կ'ըլլայ ու շափէ դուրս կը կոխէ երկիրը , որով Եգիպտասի բերքերուն լիսաս կ'ըլլայ : Շատ թագաւորներ մասածեր էին որ մեծ ջրաշեղջ մը շինեն ու օդուասոս ամսուն Կեղոսին սասափիկ բարձրացած ատենը ջուրը հոն լեցընէն , չորութեան տարին ալ Երբոր յունուար ամսուն Կեղոսը ցամբի՝ անկեց ջուր տան արտերուն :

3 Աս օդուակար խորհուրդը ուզեց կատարել Մերիս , և մշակելի Երկիր չկորսընցընելու համար

1 Մերիս թագաւորը ի՞նչ կողմանէ անուանի է :

2 Մերիսեան լիճը ի՞նչ պատճառաւ փորեցին :

3 Աւր փորուեցաւ Մերիսեան լիճը , և մեծութիւնը որչափի էր :

Վերիոյ մօտ աւազուտ անըլէր երկրի մը մէջ ընդարձակ ձակ լիճ մը սկսաւ փորել տալ, շրջապատը իրեք հազար վեց հարիւր ասպարեղ, այսինքն վաթառներինդ հազարամեթը, և խորութիւնը կէս ասպարեղ, այսինքն իննառևն մեթը :

1 Որպէս զի ետքի եկողները խմանան թէ աս զարմանալի լիճը բնական չէ, հասկա մարդիկ փորեր են ու մէկ թագաւորի տաեն լմընցեր է, Մերիս լճին մէջ երկու հատ հարիւր ուժառուն մեթը բարձրութեամբ բուրդ կանգնեց, առողջ կէսը ջրին տակն եր կէսն ալ ջրեն վեր, ծայրերնին ալ մշյմէկ մարմարիոնէ արձան կար աթոռի վրայ նսաած :

2 Առեն անցնելէն ետքը Արաբացի կամ Փիւնիկեցի հովիւները նորէն Եղիսպոսի տիրեցին (1615), և Ամենովիիս ան առենի թագաւորը իր որդին ու ժողովրդեան մէկ մասը հետը առած՝ գնաց Եթովպիա քառուեցաւ : Տասուիրէք տարիէն ետքը շատ զօրբով դարձաւ եկաւ, հովիւներուն յաղթեց, կէս մը սպաննեց, մնացածներն ալ Եղիսպոսէն գուրս քշեց :

3 Ամենովիիս որդին Սեսոստր որ Մէծն հՀռամակա ալ կ'ըսուի, Եղիսպոսի թագաւորաց մէջ ամենէն հռչակաւորն է : Հայրը Ամենովիիս ու-

1 Լճին մէջ ի՞նչ յիշատակ կանգնեց Մերիս :

2 Ո՞ր թագաւորին առենը նորէն տիրեցին Արաբացիք Եղիսպոսի :

3 Ի՞նչ գիտելիք կայ Սեսոստրի վրայ :

զելով որ իր որդին մեծ աշխարհակալ մը ըլլայ՝
բոլոր Եգիպտասի մէջ նոյն օրը ծնած աղաքը ժող-
վեց որ հազար ութիւն հարիւրի չափ էին, ու Սէ-
սոսարի հետ մեծցուց : Աս տղապը ամէն աեսակ
չարբաշութեան, որսի ու զինուորական կրթու-
թեանց վարժած մէյմէկ կարիճ զօրավարներ ե-
ղան : Ամէնքը իրենց ընկերակից թագաւորին
վրայ կը դողային, ու անոր վառացը համար մեռ-
նիլ ացք առած կը պատերազմէին : Թագաւոր մը
չէ եղած որ Սեսոսարի պէտ հաւատարիմ իշխան-
ներ ու քաջ զօրավարներ ունենայ :

1. Պէտ տարիքը չառած՝ Սեսոսար իր սննդակից
ընկերներովը գնաց Արարիա նուաճնց, որ ին-
չուան ան առենը աննուանելի կը կարծուեր : Ան-
կէց դարձաւ գէպ ՚ի արևմուտք ու մէկէն լիբիոյ
ալ տիրեց : Աս յաղթութիւններովը սիրա առաւ
Սեսոսար, ու հօրը մեռնելին ետքը միտքը գրաւ
որ բոլոր աշխարհիս տիրէ :

2. Պատերազմի չակած նայեցաւ Սեսոսար որ
իր հպատակաց սիրաը շահի : Ամանց ստակ կը բաժ-
նէր, ոմանց Երկիր, ուրիշներուն պատիմները
ներեց, պարտքի համար բանտ գրուած մարդիկը
ազատեց : Եգիպտասը Երեսունըվեց նահանդ կամ
կուսակալութիւն բաժնեց, ու մէյմէկ հաւատա-
րիմ կուսակալներու յանձնեց :

1. Առաջին արշաւանքը գէպ ՚ի ուր ըրաւ Սեսոսար :

2. Մեծ արշաւանքին առաջ ի՞նչ պատրաստու-
թիւն աեսաւ :

։ Աս կերպով տերութիւնը կարգաւորելէն ևսքը՝ վեց հարիւր հազար հետևակով, քսանը ըստ հազար ձիաւորով ու քսանը օմբը հազար սպառազէն կառքով բանակ մը պատրաստեց, և անոնց զօրադլուխ դրաւ իր սննդակիցքը, որոնց քաջութիւնն ու հաւատաբմութիւնը առջի պատերազմներուն մէջ փորձեր էր :

։ Այսպիսի պատրաստութեամբ նախ գետի հարաւային կողմը արշաւեց Սեսոսար, Եմով սպացւոց յաղթեց ու տուրքի տեղ անոնցմէ ոսպնիազ, ոսկի ու փղոսկր առաւ : Ետքը Կարմիր ծովուն վրայ չորս հարիւր նաւով տորմիզ մը հանեց որ բոլոր կղզիներուն ու ծովեղերքին ամրեցին ինչուան հնդկաստան :

։ Խակ ինքը ցամաքէն առաջ երթալով բոլոր Սամոյ տիրեց, անցաւ հնդկաստան ու ինչուան գանդէս գետէն անդին տիրեց, ուր Ետքը Սալեք սանդր ալ չկրցաւ հասնիլ: Սկիւթացիք, ինչուան Տանայիս գետին քովի բնակիչներն ալ հնազան գեցան իրեն . Կապագովկիա հարկասու եղաւ, մեր ժառնակ նահապեամն ալ յաղթեց և Հայատանի տիրեց: Ուր որ կը տիրեր՝ յաղթութեանը յիշատակ արձաններ կը թողուր՝ վրան դրած, Անսասոց նադասաց նադասաց և գեր գերան: Եւ-

։ Սեսոսարի զօրքը ո՞րչափ Էր:

։ Եթովպացւոց ի՞նչպէս յաղթեց: — Ի՞նչ տուրք առաւ անոնցմէ :

։ Ինչուան ուր տիրեց Սեսոսար :

բոսպա ալ կուզեր անցնիլ, բայց պաշար չունենալով ետ դարձաւ :

1 Ինը տարուան մէջ այնուափ երկիրներու տիրելէն ետքը՝ անթիւ հարստութեամբ ու գունդադունդ գերիներով դարձաւ մտաւ Սեսոստր Եղիպտոս : Ան հարստութեան մէկ մասը տաճարներու նուիրեց, մէկ մասն ալ զօրացք բաժնեց խաղաղութեան ատենն ալ օգտակար շէնքերով Եղիպտոսը զարդարեց :

2 Կախ աստուածոց շնորհակալ ըլլալով այլ և այլ քաղաքներու մէջ հարիւր հատ վառաւոր մէհեան կանդնել առւաւ, ամէն մէկուն մէջ արձանագիր դնելով թէ Առանց ժողովրդեան վրայ ծանրանեալու շինեցի ասոնք . վասն զի ժողովորդեան խնայելը իրեն պարծանք կը սեպէր . և ասանկ շէնքերու՝ հետը բերած գերիները միայն կը գործածէր :

3 Ըստ մը շինծու բլուրներ ալ ձեացուց ու բոլոր այգիները հոն վորսադրել առւաւ, որ առաջ տափարակ դաշտի մէջ տնկած էին . վաճառականութիւնը դիւրացընելու համար Կեղոսին Երկու կողմը ինչուան ծով այլ և այլ առուներ ալքանալ առւաւ : Անով աս օգուան ալ Եղաւ որ առաջ թշնամիք Եղիպտոսի մէկ ծայրէն ինչուան մէկալ

1 Քանի տարի քշեց Սեսոստրի արշաւանքը :

2 Ի՞նչ շէնքեր շինեց Սեսոստր :

3 Ա աճառականութիւնը դիւրացընելու համար ի՞նչ ըրաւ :

ծայրը կառքերով ու ձիերով կ'արշաւեն, անկեց վերջը ալ չեն կրնար:

1 Եղիսպոսի արևելեան կողմն ալ Արաբացւոց և Ասորւոց արշաւանքներէն ազատելու համար Պեղուսիոն քաղաքէն ինչուան Արեգ քաղաքը պարիսպ մը շինել տուաւ որուն երկայնութիւնն էր հազար հինգ հարիւր ասպարեզ, այսինքն երկու հարիւր եօթանասուն բիւր մեթր:

2 Իր նաւատորմղին յաղթութեանցը յիշատակ եղնափայտէ նաւ մը շինել տուաւ, մէջը արծաթով պատած, դուրսն ալ ոսկիով, ու թերժիտաձարին նուիրեց: Երկու հատ ալ բուրգ կանգնեց, ամէն մէկը յիսունընընը մեթր բարձր, և վրանին յաղթած ազգերուն անուններն ու անոնց վրայ գրած առւբերը փորագրել տուաւ: Սեմփիս քաղաքը հեփեստոսի տաճարին մէջ իրեն ու իր թագուհւոյն արձանը կանգնել տուաւ միակտուր քարե, բարձրութիւննին տասուիրեք մեթր. իսկ որդւոցը արձաններուն բարձրութիւնը ինը մեթր էր:

3 Այսչափ փառքը մթընցուց Սեսոստր ոչ միայն անյագ փառասիրութեամբ, ոյլ նաև ասով որ

1 Եղիսպոսի արևելեան կողմը ի՞նչպէս ամրացուց:

2 Կաւատորմղին յաղթութեանցը համար ի՞նչ յիշատակ թողուց: — Քանի հատ բուրգ շինեց:

3 Սեսոստրի մեծ պակասութիւնը որն եղաւ: — Ի՞նչպէս խրատուեցաւ:

յաղթած Ծագաւորացը հետ անվայել կերպով
կը վարուէր : Յաղթուած Ծագաւորները ամէն
տարի կուգային տուրք ու լնծաներ կը բերեին ի-
րեն . Սեսոսար ալ զիրենք սիրով ու պատուով
կ'ընդունէր . բայց երբոր քաղաք մը կամ՝ մեհենի
մը այցելութեան երթալու կ'ըլլար , ձիու տեղ ան
Ծագաւորներէն չորսը իր կառքին կը լծէր : Օր
մը աս լծուած Ծագաւորներէն մէկը կառքը քա-
շելու առեն երեսը գէտ 'ի ետին դարձուցած՝ ու-
շադրութեամբ անխիմն վրայ կը նայէր : Սեսոսար
դարձաւ իրեն , Կ՞նչ կ'ընես , ըսաւ . ինչու քեզի
չես նայիր Ծէ ովէ ես գուն : — Անուոյն վրայ կը
մտածեմ տէր արքայ , ըսաւ ինզք Ծագաւորը ,
որ ի՞նչպէս անգագար շրջանով մը միշտ իր վրան
կը դառնայ ու ամեննեխն տեղ մը չկենար , վարի կող-
մը վեր կ'ելլէ , վերի կողմը վար կ'իջնայ : Հաս-
կըցաւ Սեսոսար Ծագաւորին միտքը . մտածեց որ
իրաւոցնէ անուոյն պէս անցաւոր և գիւրափոխ
են աշխարհիս մէծութիւնն ու յաջողութիւնները ,
և Ծէ օր մը կը նայ անոնց վիճակը իր գլուխն ալ դալ :
Անկէց վերջը ալ չուզէց ան կերպով կառք նստիլ ,
ու զամէնքը պատուով իրենց երկիրը դարձուց :

1 Այսպէս ամեննայն յաջողութեամբ քառասու-
նըորս տարի Ծագաւորելէն Ետքը աչքը կուրցաւ :
Չկըցաւ աշխարհիս տիրող Սեսոսարը աս Ծշուա-
ռութեանը համբերել . չուզէց նաև ուրիշ մարդ-
կանց պէս մեռնիլ , ու ինքզինքը մեռուց (1858) :

1 Քանի՛ տարի Ծագաւորեց Սեսոսար : — Կ՞նչ-
պէս մեռաւ :

ԴԼՈՒԽ Բ.

Փերան . — Աշխաշիկն ին , Կումից ծովը իւնիւտուն . — Պըրդէս . — Հասաժիւնիս . — Քէսուն . — Միւն
բարգչը . — Քէտէն . — Միւնիւն . — Բահալուն . —
Ախան . — Արշամն Եմազուցուն . — Ս-բ-ի ե .
Խ-զ-ղ-ց-ին . — Սէնան . — Անկառանանիս . — Եր-
իսպանն Ի-գ-ո-ր-ը . — Բ-ո-ի-լ . — Փ-ո-մ-ի-ւն . —
Կ-է-ս-ս-ս-լ . — Փ-ո-մ-ի-ւն :

1 Անսոստրին յաջորդեց որդին Փերոն , որ
Հռամէս կամ Հռամէսէս ալ կ'ըսուի : Ասիկայ ոչ
հօրը խելքը ուներ և ոչ անոր իշխանափրութիւնը .
սկսաւ Խարայէլացիքը չարչարել ու չարաչար ծա-
ռայէցնել , Ստորին Եգիպտոսի քաղաքներուն
պարիսպները անոնց շինել տալ : Անգամ մը նեղոս
գետը տասնըութը կանգուն բարձրացեր եր , Փե-
րոն բարկացաւ , ու գետը պատժել ուզելով մէջը
նետնետեց . բայց ետքը ինքը պատժ ուեցաւ . վասն
զի Ասառւած ալ զինքը կուրցուց : Իր թագաւո-
րութիւնը քշեց վաթսունըվեց տարի :

2 Ամենովիխս որդին ու յաջորդը (1492) , առ.
ջի բերան չուզեց հրաման տալ որ Խարայէլացիք

1 Անսոստրին ովլ յաջորդեց :

2 Ամենովիխս երկրորդին վասյ ի՞նչ կը պատճուի :

Եղիպատոսէն ելլէն, բայց Մովսեսի ըրած հրաշքներէն ստիպուած՝ հրաման տուաւ որ Երթան . Ետքը զիրենք արձրկելուն վայ զզացաւ, զօրքով և տինէն ընկաւ, ու Կարմիր ծովուն մէջ իրեններով խղդուեցաւ :

1 Ամենովիխէն Ետքը ուրիշ շատ թագաւորներ եղան Եղիպատոս, բայց պատմութեանց մէջ անուննին չի շուրիր : Մէջերնէն մէկուն միայն անունը կայ որ Եղիպատացիք Կետէն կ'անուանեին և Յոյնք Պրոտեւս (1218) : Ասիկայ Տրոյիոյ պատերազմին Ժամանակակից էր, ուր Երբոր Մէննեղաւոսիր հեղինէն կինը Պարիսին ձեռքէն առնելու համար Եղիպատոս հանգիպեցաւ, Պրոտեւս ովրով զինքը իր պալատը ընդունեցաւ : Պրոտեւս ինչըքը միաքը ոսկի գիզելու տուեր էր, անոր համար մեռնելու առենք ամէն նախորդներէն առելի առակելաւ քովէն :

2 Պրոտեւսին յաջորդեց Հռամփիսինիս (1190) : Եղիպատացւոց քուրմերը ասոր համար կ'ըսէին թէ ողջ ողջ դժոխք իջեր ու նորէն աշխարհը եկեր է :

3 Հռամփիսինիսին յաջորդը Ք.Է.ոսկը ամենայն բռնութեամբ ոկտաւ կառավարել Եղիպատացիքը (1178) : Թագաւորելուն սկս մէհեանները դոցել տուաւ, ամէն տեսակ զոհերը դադրեցուց, և

1 Ամենովիխի յաջորդներուն մէջ որո՞ն անունը կը կիշուի :

2 Պրոտեւսին ովլ յաջորդեց :

3 Հռամփիսինիսին յաջորդը Ք.Է.ոսկը ինչպէս կառավարեց Եղիպատացիները :

սկսաւ բոլոր Եղիպտացիքը հարուստ՝ աղքատ, հասարակաց շենքերու աշխատցրնել. ոմանք կ'եր թային հեռու տեղուանք քար կը կարէին ու ինչ չուան՝ վեզոս գետը քաշեցրատելով կը բերէին. ու ըիշներն ալնաւակներովան քարերը գետեն կ'անցընեին ու Ներիոյ մօտ լեռան մը վրայ կը հանեին: Ամէն իրեք ամիս աստվածաւորները կը փոխուէին ու տեղերնեին հարիւր հաղորդ հոգի նոր կ'ընտրուէին: Տասը տարի աշխատեցան միայն աս քարերը կրելու համար ճամբայ մը շինելու:

1. «Բան տարուան մ.ջ իրեն գերեզմանի համար մէկ բուրգ մը շինել տուաւ, ու անունը անմահացընելու համար Ք.Էռուս գրաւ: Բուրգին մեր քառակուսի էր. և ամէն մէկ Ճակաար երկու հարիւր քառասուն մեթր լայնութիւն ու հարիւր քառասունը մեթր բարձրութիւն ուներ: Բողոք դրան կողմը սրբատաշ կոկած քարերով պատած էր. ամէնէն պղտիկ քարին երկայնութիւնը ինը մեթր էր: Ճակատին մէկուն վրայ դրած էր թէ աշխատաւորաց համար ո՞րչափ սոխ սխառը և ընդեղէն գնացեր է: Միայն աս կերակրին համար եղած ծախքն էր հաղար վեց հարիւր արծաթ տաղանդ, որ կ'ընէ գրեթէ ինը միլիոն ֆռանք: Ասկէց կրնայ խմացուիլ թէ ուրիշ նիւթերուն համար ո՞րչափ ծախք եղած սփոփի ըլլայ: Ք.Էռուս յիսուն տարի թագաւորեց, և իրեն յաջորդեց եղբայրը Ք.Է. Քիրէն:

1. Ք.Էռուսի բուրգը ի՞նչ մէ ու ի՞նչ մեծութիւն ուներ:

1. Քեփրէն (1128) ամենայն կերպով եղբօրը հետևեցաւ : Խկըն ալ անոր պէս ժողովուրդը չարշարելով բուրգ մը շինել տուաւ անոնց : Բայց իրենց եղբօրը շինել տուածին բարձրութեանը չհասաւ , տասուերկու մեթրի չափ ցած մնաց + անոր պէս ստորերկրեայ տեղուանք չունի , ու չորս կողմը փոս փորած չէ : Երկուքն ալ երեսունուերկու մեթր բարձրութեամբ բրակներու վայ շինուածէին : Մեռաւ Քեփրէն յիսունըլեց տարի թագաւորելէն ետքը :

2. Աս երկու ամբարիչտ թագաւորները հարիւր տարիէն աւելի Եգիպտացիքը կեղեքեցին , ու չարչար աշխատութեամբ հազարաւոր մարդ մեռնցին . և վախճաննին ան էր միայն որ իրենց մէյմէկ փառաւոր գերեզմաններ սպատրաստէն . բայց աս իրենց անմիտ ամբարտաւանութիւնը արժանաւոր պատժով սպատուհասեցաւ . վասն զի մեռնելէն առաջ իմացան թէ իրենց մարմինը սլիտի չժաղուի հոն . հասկըցան որ ժողովուրդը իրենց դիակը քաշկրուտելով պիտի հանէ ան իրենց քրտինքովն ու արեամբը շինուած բուրգերէն , ուստի ծածուկ իրենց ուրիշ անծանօթ գերեզմաններ պատրաստէցին : Ժողովուրդը ասով գոհ չեղաւ , ուզեց որ ան բռնաւորներուն յիշատակն ալ ջնջուի . ուստի սաստիկ արդելք հանէց որ մէկը չկարենայ անոնց անունը բերան առնուզ . ան բուրգերուն վրայ ալ

1. Ո՞վ յաջորդեց Քեռակսի :

2. Քեռակս ու Քեփրէն բուրգերը շինել տալով իրենց վախճաննին հասան :

Փիլիսոն անունով հովուի մը անունը գրին, և ըստն Բարգառն + Փիլիսոնի . վասն զի աս հովիւը բուր. գերուն շինուած ատենը անոնց քովերը կ'արածէ եղեր իր ովարները :

1. Քեփրենի յաջորդեց Քեռակայ որդին Միկերին (1072): Խօիկայ ոչ հօրը ամբարշտութեանը հետեւցաւ և ոչ հօրեղբօրը անգթութեանը , մեհեանները բանալ տուաւ , առւրբերը քիցուց , աշխատութիւնները դադրեցուց և ազատութիւն տուաւ որ ամէն մարդ իր բանին գործին հետ ըլլայ: Իրմէ առջիններէն աւելի արդար եղաւ . ամենուն վիշտը կը թեթեցընէր և աւելի հայր հասարակաց էր քան թէ թագաւոր . և բոլոր Եղիպատոսի մէջ վրան դովեստ կը խօսուէր :

2. Ազմէնքը կը կարծէին թէ անանկ արդար թագաւորը ամէն յաջողութիւն պիտի ունենայ . բայց Միկերինի վրայէն դժբաղդութիւնները չպակեցան : Կախ մէկ հատիկ աղջիկը ընկաւ մեռաւ . ետքը պատգամ ելաւ թէ թագաւորութիւնը Եօթը տարիէն աւելի պիտի ցդիմանայ : Երբոր սկսաւ Միկերին գանդաս ընել որ անողորմ հայրը ու հօրեղբայրը այնչափ տարի թագաւորեցին , ու ինքը իր լաւութեամբը հանդերձ այնչափ քիչ ատեն պիտի թագաւորէ , պատգամ ելաւ թէ Դուն ալ անոնց չափ կը թագաւորէիր՝ թէ որ անոնց պէս գէշ ըլլայիր , վասն զի աստուածները Եղիպատոսոց մեղացը համար կ'ուզեն զանոնիք պատժէլ :

1. Քեփրենին յաջորդ ով եղաւ :

2. Միկերին յաջողութիւն ունեցաւ :

1 Միկերինի յաջորդեց Ասիքիս՝ որ Բակեբավիս ալ կըսուի (1052)։ Ասիքիս թէպէտ փորրահասակ էր ու արտաքին աևոք չունէր, բայց խելքով շատ անուանի եղաւ։ Դրած օրենիքներուն մէջ յայտնի կ'երենայ իր իմաստութիւնը։

2 Օրէնք գրաւ որ փոխ առնողն իր հօրը մարմինը գրաւ տայ փոխին տիրոջը։ և ով որ անհոգ ըլլայ գրաւը ետ առնելու, մեռնելու առեն իրեն ու իր որդւոցը մարմինները սնթաղ մնան։ Ասիքիս առջիններէն առելի մեծ բուրդ մը շինեց աղիւսէ, ու վրան սյազէս գրեց։ Խնչողէս Ազամազդ աստուածոց մէջ, անանկ ալ ես բուրդերուն մէջ մեծ էմ, և ուրիշներուն հետ բազգաստուիլը նախատինք է ինձի։

3 Ասիքիսին յաջորդեց (1011) Անիսիս քազաքէն Անիսիս անունով կոյրը։ Ասոր ասենը Եթովուպացիք եկան Եգիսկաստի տիրեցին։ որով Եգիսկաստ երրորդ անդամ օտար իշխանութեան ձեռք ընկաւ (1000)։

1 Եթովուպացիք երկու հարիւր Եօթանասունը Եօթը ասրի Եգիսկաստի տիրեցին (703)։

2 Ապրակ, Եգիսկաստի վրայ տիրող թագաւոր.

1 Ո՞վ յաջորդեց Միկերինի։

2 Փոխառութեան վրայ ի՞նչ օրէնք գրաւ Ասիքիս։ — Կ՞եզ շէնք շինեց։

3 Ասիքիսին ով յաջորդեց։

4 Եթովուպացիք Անիսիսէն եաբը քանի՛ տարի տիրեցին Եգիսկաստի։

5 Ապրակ ի՞նչողէս ըրաւ թագաւորութիւնը։

ներուն վերջինը , երազ մը կը տեսնէ որ Եթէ բռ-
լոր քուրմերը թրէ չանցընէ՝ Եղիպտոսը ձեռքէն
պիտի երթայ . բայց Սարակ աւելի յանձն կ'առ-
նու որ թագաւորութենէ զրկուի քան թէ ոյն-
պիտի անզգամութիւն գործէ . ուստի յիսուն տա-
րի թագաւորելէն ետքը Եղիպտոսը կը թողու ,
կը քաշուի իր երկիրը Եթովլավիս :

¹ Սարակին աւզ Եղիպտացւոց թագաւոր ե-
ղաւ Սեթոն Հեփետոսի մեհենին քրմապետը
(722) , որ թագաւորութեան ատենն ալ քրմա-
պետութիւնը ձեռքէ չժողովլ , զօրքը երեսի վրայ
ձգեց՝ եկամուտնին դադրեցուց ու կալուածնին
ձեռքերնին առաւ : Վրան շատ չանցաւ՝ Ասորես-
տանեայց Սենեքերիմ թագաւորը անհամար զօր-
քով եկաւ Եղիպտոս մտու : Սեթոնին զօրքը իրեն
գեմբարկացած ըլլալով ամենելին աւզերնին չար-
ժեցան . Սեթոն աշխանց զօրքի մնացած՝ Հեփետ-
ոսի տաճարը ապաւինեցաւ . պատգամ ելաւ
իրմէն որ չվախնայ , որչափ որ զօրք գանէ ժողով-
պատերազմի ելլէ : Գնաց Սեթոն շատ մը վաճա-
ռական , արուեստաւոր ու սինլքոր ժողովուրդ
գտաւ ժողովեց , անոնցմով Սենեքերիմայ դէմն
ելաւ : Կոյն դիշերը անհամար միներ գնացին
Սենեքերիմայ զօրաց աղեղներուն լարերը ու վա-
հաններուն կաշին կրծեցին , և զօրքը անողին մնա-
լով երկրորդ օրը Սենեքերիմ շատ մարդ կորսըն-

¹ Սարակին յաջորդ ովել եղաւ : — Սեթոնի պատե-
րազմը ինչպէս եղաւ Սենեքերիմայ հետ :

ցուցած իր երկիրը վախաւ : ԱԵթոն երբոր Եդիստոս գարձաւ , Հեփիստոսի տաճարին մէջ արձան մը կանգնեց՝ աղ ձեռքը մուկ մը բռնած , վրան ալ ասանկ արձանագիր գրաւ . ինծմէ սորմին տեսնողները աստուածներէն վախնալ :

1 ԱԵնեքերիմայ Երուսաղեմի վրայ գալուն ու դիշերը հրեշտակէն ջարդուելուն պատմութիւնն է աս՝ որ Եդիստոսցիք իրենց յարմարցուցեր են . որովհետեւ ԱԵնեքերիմ Եդիստոսցոց յազմելցն ետքը Երուսաղեմի վրայ գնաց , ու իր բանակը մէկ դիշերուան մէջ հրեշտակէն ջարդուեցաւ :

2 ԱԵթոնէն Ետքը Եդիստոսցիք չկրցան իրենց թագաւոր մը ընսորել . Երկու տարի անիշխանութեան մէջ մնացին , և աս պատճառաւ Եդիստոսի մէջ սպանութիւններ , գողութիւններ , յափրշտակութիւններ ու ամէն տեսակ անկարգութիւնները շատցան . ուստի միաբանեցան տասուերկու մեծ իշխաններ որ մէկտեղ խաղաղութեամբ թագաւորեն : Պատգամ Ելէր էր թէ ով որ Հեփիստոսի տաճարին մէջ պղնձէ դաւաթով իրեն գինի նուիրէ , անիկայ բոլոր Եդիստոսին պիտի իշխէ . անոր համար երգմամբ խօսք գրին որ ամեննելին պղնձէ դաւաթ չըանեցընեն նուելքի աաեն . և իրենց միաբանութեանը յիշատակ՝ ՄԵրիսեան լընին մօտ տասուերկու հատ իրարու կազած պա-

1 ԱԵթոնի յազմութեան բուն պատմութիւնն ի՞նչ է :

2 ԱԵթոնի յաջորդ ովելեղաւ :

լատներով ընդարձակ շնչք մը շինեցին ու անունը
բաւիղ կամ Լարիւրինթոս դրին :

1 Աս պալատին մէջ տասուերկու յարկածա-
ծուկ սրահ կար՝ վեցը դէսպ 'ի հիւսիս, վեցն ալ
դէսպ 'ի հարաւ : Ամէն մէկը գեղեցիկ սպիտակ մար-
մարիսնեւ սիւներով զարդարուած էին . երկերկու
յարկ ունեին, մէկը ստորերկրեայ ու կամարա-
կապ, և մէկալը առջինին վրայ սիւնազարդ : Խւ-
րաքանչիւր դստիկոնին մէջ հազար հինգ հարիւր
սենեակ կար : Ստորերկրեայ յարկերուն մէջ պա-
լատը շինել տուողներուն ու կոկորդիլուներուն
համար գերեզմաններ կային : Ասոր մէջ քուր,
մերը միայն կրնային մտնել, և պահպանութիւնն
ալ իրենց յանձնուած էր :

Վերի յարկին սենեակներուն յատակն ու պա-
տերը մարմարապատ էին՝ վրանին զանազան պատ-
կերներ փորուած : Պալատին մէկ անկիւնը եօ-
թանասունուերկու մեթր բարձրութեամբ բուրդ
մը կար, և ստորերկրեայ սիւնազարդ ճեմելիքով
մը անոր մէջը կը մոցուէր : Ճամբայ չփիտցողը թէ-
որ առ պալատին մէջը մտներ՝ ալ չէր կրնար ելլել :

2 Տասուերկու իշխանները տասնըհինգ տարի
միաբան թագաւորելէն ետքը՝ հանդիսի մը օր Հե-
փեստափի մեհետնը ոսկի գաւաթժով գինի նուիրե-
լու ատեննին գաւաթթ մը պակսեցաւ . մէջերնէն
Փաամեալիքոս առանց ուշադրութեան կը հանե-

1 Բաւիղը ի՞նչ չէնք էր :

2 Տասուերկու իշխանները ի՞նչպէս թագաւորէ
ցին :

գլխէն պղնձէ սազաւարան ու անովլ կ'ընէ նուիր-
մունքը : Մէկալ իշխաններն ելած պատգամը մըս-
քերնին բերելով աս բանիս վրայ բարկացան , ու
Փասմեալիքոսը բռնեցին Եգիպտոսի ներսերը քշե-
ցին , որով և անոր Ետքը ինքնիշխան թագաւորե-
լուն պատճառ եղան : Հոն պատգամը լսեց Փաս-
մեալիքոս թէ Ծովին պղնձէ մարդիկ պիտի դան
ու զքեզ ազատեն : Ատեն անցաւ , օր մը ըսին
իրեն թէ պղնձէ մարդիկ եկեր են . և ասոնք քանի
մը ողղնձէ զրահ հագած Յոնիացի ու Կարիացի
յոյն զինուորներ էին ալեկոծ ութենէ հոն ընկած :
Յիշեց Փասմեալիքոս պղնձէ մարդկանց պատգամը -
առջևնին ելաւ , սիրով զիրենք ընդունեցաւ , ու
Ետքը անոնց և իրեն կոզմը եզզով Եգիպտացւոց օգ-
նութեամբը գնաց Եգիպտոսի տիրեց , ու իր տաս-
նըմէկ իշխանակիցները բռնեց մեռուց (671) :

1 Փասմեալիքոս Յոնիացւոց ու Կարիացւոց ծա-
ռայութեանը փոխարէն Եգիպտոսի մէջ բարերեր
երկիրներ տուաւ իրենց , ու Եգիպտացւոց տղաքը
անոնց յանձնեց որ յունարէն սորվեցընեն :

2 Երբոր ամէն բան կարգի գրաւ՝ ողառերազմի
ելաւ Փասմեալիքոս , գնաց Պաղեստին՝ Ազովտա-
ցւոց ամուր քաղաքը ուշաբեց , ու քանիրինը
տարուան մէջ հագիւ կրցաւ առնուլ : Ասոր ովէս
Երկար պաշարում հին պատմութեան մէջ չկայ :

1 Փասմեալիքոս Բնէ հաստցումն ըրաւ Յոնիա-
ցւոց ու Կարիացւոց :

2 Խնէ որշաւանք ըրաւ Փասմեալիքոս :

1 Եղիսպտացիք ինչուան ան առենը կը պարծե. նային թէ ամենէն աւելի հին ազգ իրենք են : Փառ. մետիքոս անձամբ ուղեց սոուգել աս բանս : Եր. կու տղայ տուաւ հօվուի մը որ այծերու մէջ այ. ծու կաթով մեծցընէ . ոմանք ալ երկու անկեզու կանանց տուաւ կըսեն : Երկու տարիէն երբոր տղոցը քովմարդ գնաց , սկսան տղաքը ձեռքերնին բացած վրան վաղելով պէտքս պէտքս կանչել : Քնիեց իմացաւ Փառմետիքոս որ պէտքս Փռիւ. դացւոց լեզուովը հաց ըսել է եղեր . ասկէց մը. քերնին դրին Եղիսպտացիք որ Փռիւգացիք իրենցմէ հին ազգ են , և առջի լեզուն անոնցն է եղեր : Յի. սունըզորս տարի խաղաղութեամբ թագաւորե. լէն ետքը մեռաւ Փառմետիքոս , ու թագաւորու. թիւնը Նեքաւովորգւոյն թողուց (617) :

2 Նեքաւով ուղեց որ կարմիր ծովը ջրանցքով մը Նեղոս գետին հետ միացընէ : Բայց հարիւր քսան հաղար մարդ ան աշխատանքին մէջ վիճա. ցընելէն ետքը հաղիւ թէ տապարէղ մը տեղ փո. րել տուաւ , և պատգամ լսելով թէ Բարբարոսի մը համար է աշխատիլու , գործքը կիսկատար թո. ղուց : Միջերկրական ծովուն ու կարմիր ծովուն վրայ նաւեր շինել տուաւ , ու Փիւնիկեցի վարպետ նաւավարներուն հրամայեց որ Ամբրիկէի չորս կող. մը պարտին տեսնեն թէ ինչ կայ . անոնք ալ կարմիր

1 Եղիսպտացւոց հնութիւնը ի՞նչ կերպով վոր. ձեց :

2 Նեքաւով ի՞նչ երևելի գործք ըրաւ :

ծովէն Ելան, Ափրիկէի ծովէզելըը բոլոր սպառուելով Սեպտէի նեղուցէն Եդիապտոս գարձան :

1 Մակեդդով քաղաքին քով Յուդայի Յովսիա թագաւորին յաղթեց Կեքաւով, Ասորեստան մըտաւ ու Կաբուպաղսարին ձեռքէն շատ քաղաքներ առաւ: Ետքը անոր Կաբուքոդոնոսոր տղէն յաղթուած Եդիապտոս գառնալու ատենը՝ լոեց համբան որ առանց իրեն հարցընելու Յովսիայի աեղքանոր որդին Յովաքազը թագաւորեցուցեր են Հրեայք: Իրեն կանչեց զինքը ու շղթայակառ Եդիապտոս իրկեց: Եւ ինքը գնաց Երուսաղէմ Եդիակիմը թագաւոր նստեցուց, վրան շատ առւքք դրաւու գարձաւ Եդիապտոս: Տասնըվեց տարի թագաւորեց Կեքաւով ու մեռաւ, և աեղք նստաւ Փատմութէս (601):

2 Փատմութէսի թագաւորութիւնը վեց տարի քշեց, ան միջոցին երեւելի դիպուած մը չպատհէցաւ: Ինքը Եթովսպացւոց վրայ սպատերազմի գնաց ու գառնալու ժամանակը մեռաւ (595):

- 1 Ի՞նչ պատերազմներ ըրաւ: — Կեքաւովին յաջորդը ովկ եղաւ:
- 2 Փատմութէս քանի՞ն տարի թագաւորեց:

ԴԼՈՒԽ Գ.

Աշխես . — Այսիւ . — Փամենես . — Կահիս Ե .
Գիղուսի էշտիք . — Դարեկ . — Արեւբաշ . — Խառ
ըս . — Ադրես . — Պարսիկ Եֆիպուսին էշտան .
— Պաստիբաս . — Փամենիսիս Բ . — Կելիքունիս Ա .
— Տառ . — Կելիքունիս Բ . — Աշտավէս . —
Միծն Աղետանոր . — Պարզմէս Սորեր . — Փարս .
— Գրատուն . — Պարզմէս Փիւտեղիս . — Պարզ
մէս Եւերգիտիք . — Խը յանութները . — Կողմա-
րու . — Եֆիպուս Համայնշան ու երանելան մէջ գո-
ւառը կ'ըլլայ :

Ա ափրես, որ սուրբ դրբին մէջ Փարաւոն Վա-
ֆառ կ'ըսուի, հօրը մահուընեն եաքը քսանը հինգ
տարի թագաւորեց : Առջի բերան քանի մը յաջո-
ղութիւններ ունեցաւ. Կիալրոսին տիրեց, ծովէն ու-
ցամաքէն Սիդոնը սպաշտրեց՝ առաւ . Գիւնիկեցիքն
ու Պաղեստինը նուաճեց : Առյաջողութիւններով
այնչափ հպարտացաւ որ կարծէր թէ աստուած-
ներն ալ ուղենան զինքը չեն կրնար աթոռէն ձգել.
Բայց շատ չանցաւ, հասկրցուց իրեն Աստուած
թէ իր տէրը Երկինքն է, ու ինքը մարդ է հողեղէն :
Յուղայի Սեգեկիս թագաւորն ալ յոյսը անոր

—

Ա ափրես Ենչպէս ըրաւ թագաւորութիւնը :

վրայ գրած էր, և Վափրես խօսք տուեր էր որ
Նաբուքոդոնոսորին դեմ օգնե անոր . բայց պա-
տերազմին վատնդաւոր տեղը մասնեց զՍէդեկիան
յաղթականին կատաղութեանը . ան ալ մատ-
երուսաղեմ՝ կրակ տուաւ ու քաղաքը այրեց՝ ինչ-
պէս որ Երեմիա մարդարէացեր էր :

1 Աստուծոյ սպառնացած պատիմն ալ Վա-
փրեսին գլուխը հասաւ : Երբոր գարձաւ Եղիպտոս
ու ապատամբած Կիւրենացիքը նուաճելու գնաց,
յաղթուեցաւ , Եղիպտացիք ալ ոտք ելան : Վա-
փրես խրկեց իր Ամասիս զօրավարը որ խոռվու-
թիւնը դադրեցընէ . ապատամբները բռնեցին զին-
քը , գլուխը թագ դրին ու կեցցէ արքայ Ամասիս
կանչեցին . Ամասիս ալ զանոնք ժողվեց ու Վա-
փրեսին գեմ ելաւ :

2 Վափրես Սայիս քաղաքին մէջ Երեսուն հա-
զար կարիացի և Յոնիացի և ուրիշ վարձուոր զօրք
ժողվեց ու Ամասիսին առջևն ելաւ : Ճակատեցան
Երկու զօրքը Մեմիֆս քաղաքին քովերը . Վափրե-
սին զօրքերը շատ քաջութեամբ պատերազմեցան ,
բայց Եղիպտացւոց անհամար բազմութենին յաղ-
թուեցան : Վափրեսը բռնեցին Ամասիսին բերին .
առջի բերան Ամասիս խնայեց անոր , բայց ետքը Ե-
ղիպտացւոց ձեռքը տուաւ որ տարին Սայիս իր
պալատին մէջ զինքը խղդեցին :

3 Այ միջոցին Նաբուքոդոնոսոր ալ Հրեատա-

1 Վափրես ի՞նչ կերպով պատժուեցաւ :

2 Ամասիս ի՞նչպէս յաղթեց Վափրեսին :

3 Նաբուքոդոնոսոր Եղիպտոսի վրայ ի՞նչ փոփո-
խութիւն ըրտաւ :

նեն դարձաւ Եկաւ Եղիսաբետոս . Պեղուսիոն քա-
ղաքեն ինչուան Սիենէ բոլոր երկիրը աւրոշորեց .
բայց Ետքը զօրացը մէջ ժանաախտ իյնելով Ամա-
սիոր Ծագաւորեցուց իրեւ փոխարքայ Եղիսաբ-
ոտ , ու ինքը Բաբելոն դարձաւ :

1 Ամասիս Երրոր ամէն կողմէն հանդարտեցաւ ,
տեսաւ որ իր աննշան հասարակ մարդ մը ըլլա-
լուն համար Ժողովուրդը զինքը չպատռեւր , ա-
սանկ հնարք մը մտածեց : Իր ոտք լուալու ոսկիէ
կոնքը արձան Ծափել տուաւ ու հրապարակը
դրաւ . Եղիսաբացիք աս արձանը նոր աստուած
մըն է ըսելով սկսան պաշտել : Ան ատենը Ամասիս
կանչեց զիրենք ու ըստաւ . Աս արձանը որ հիմայ
այդչափ ջերմեռանդութեամբ սկսաք պաշտել ,
առաջ ոտք լուալու կոնքս էց . Ես ալ ահա տուաջ
հասարակ մարդ մըն էի , Ետքը ձեր Ծագաւորն
եղայ . ուրեմն պէտք է որ զիս ալ պատռէք :
Ան օրէն սկսան Եղիսաբացիք ամէն Ծագաւորա-
կան պատիւ տալ իրեն , ու ըսածներուն սիրով
հնազանդիլ : Իր կողմաննէ ալ Ամասիս անխոնջ
գործունեւութեամբը և իմաստուն կառավարու-
թեամբը արժանի եղաւ Ժողովրդեան մեծարան-
քին : Կիւրենացւոց հետ հաշտութիւն ըրաւ :
Յոյները շատ կը սիրել , շատ բարիք ըրաւ անոնց
և հրաման տուաւ որ ուղու կ'ուզէ դայ Եղիսաբու-
նաւկրատ ըստուած նաւահանդիսար բնակի . Պիւ-

1 Ամասիս ի՞նչ հնարքով ինքզինքը պատկառելի
ըրաւ իր հոգատակներուն :

թագորաս փիլիսոփան ալ իր արքունիքը ընդունեցաւ, կիսպոս կղզւոյն տիրեց։ Ըստ փառաւոր շենքեր շնչեց ու շատ կոթողներ ու մարդակերպ սփինքսեր կանգնել տուաւ։ Ամենէն աւելի իր հայրենիքը Սայխս քաղաքը զարդարեց։ հոյակապ մեհեան մը շնչել տուաւ որ մէջի միակառուր քարե փորած մասուռը շատ զարմանալի էր, քսանը մէկ կանգուն երկայնութիւն ունէր, տասնը որս կանգուն լայնութիւն և ութը կանգուն բարձրութիւն։ աս քարը Ելիսփանտին քաղաքէն Նեղոս գետին մէջէն երկու հազար հոգի իրեք տարուան մէջ հաղիւ կրցան բերել կ'ըսեն։

1 Ամասիսի թագաւորութեան ատեն շատ ծաղկեցաւ ու փառաւորուեցաւ Եգիպտաս։ կ'ըսեն թէ ինչուան քսան հազար քաղաք կար մէջը։ Քառասունը տարի թագաւորեց Ամասիս, ու իրեն յաջորդ թողուց իր Փասմնէս որդին (526)։

2 Դեռ նոր աթոռը նստեր էր Փասմնէս, Վամբիւս Պարսից թագաւորը վրան սպատերազմի եւաւ։ Պէղուսիոն քաղաքին քով յաղթուեցան Եգիպտացիք ու փախան Մեմֆիս մտան։ Տասը օրուան մէջ Վամբիւս քաղաքն առաւ, և անով բոլոր Եգիպտասի տիրեց (525)։ Փասմնէսն ալ բռնեց, բայց ազատ թողուց, նորէն ալ պիտի թագաւո-

1 Ամասիսի թագաւորութեան ատենը ի՞նչ վիճակի մէջ էր Եգիպտաս։

2 Փասմնէսի ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը։

թեցընէր . բայց երբոր լսեց որ անիկայ Եղիպատիքը ապստամբութեան կը դրդու , սպաննէլ տուաւ :

1 Կամիկւս Եղիպատակ տիրելէն Ետքը Եթովովիա արշաւելու առեն ձախորդութեամբ զօրացը մեծ մասը կորսընցուց . աս բանիս վրայ կատած երբոր Եղիպատոս կը դառնար՝ տեսաւ որ Ասլիս աստուածը գտնելնուն համար ուրախացած հանդէս կընեին , և կարծելով թէ իրեն հանդիպած դժբաղդութեանը վրայ կ'ուրախանան , Ասլիս աստուածոյն քուրմերը ծեծել տուաւ , Ասլիսն ալ իր ձեռքովը վիրաւորեց՝ որ քանի մը օրէն մեռաւ . Ետքը մեհեանննէրը կողսպատեց , արձանննէրը կոտրեց , շենքերը կործանեց , բոլոր Երկիրը ապականեց : Խնդն ալ ձի հեծննելու առեն թրին վրայ ընկաւ վիրաւորուեցաւ ու Ասորւոց երկիրը մեռաւ (522) . Եղիպատացիք կարծեցին որ իրենց Ասլիս աստուածը սպանննէլուն համար ասանկ պատճուեցաւ :

2 Ըմերդ մոդին յաջորդը Դարեհ Վշտասպեայ , Եղիպատացւոց քուրմերէն դիտութիւն սորվեցաւ , անոնց գլըքերը կարդաց ու անոնց հին թագաւորաց շատին սովորութեանցը հետեւեցաւ : Խնդն ալ սկսաւ առաջ տանիիլ ան ջրանցքը որ Կեքաւով սկսէր էր փորել տալ՝ Կեղոս գետը Կարմիր ծո-

1 Կամիկւս ի՞նչ անդութիւննէր ըրաւ Եղիպատաս :

2 Դարեհ ի՞նչպէս վարուեցաւ Եղիպատացւոց հետ :

վուն հետ միացընելու համար . բայց քիչ առենքնեն թողուց . վասն զի ըստն իրեն թէ Եգիպտասոր կար . միք ծովուն երեսէն ցած ըլլալով բոլոր երկիրը ջուր կը կոխէ :

։ Պարսից կուսակալներն ու զինուորները շատ անդամ ծազր կ'ընելին Եգիպտացիքը , անոնց պաշտամունքն ու աստուածները . անոր համար վերջապէս չգիմացան Եգիպտացիք ու ասկսամբեցան : Եւ Դարեհ Երրոր զանոնիք նուաճնելու կը պատրաստուէր՝ մեռաւ (486) :

։ Քսէրքսէս իր հօրը Դարեհին խորհուրդը կատարեց ու Եգիպտասոր նորեն նուաճեց (465) : Երրոր Քսէրքսէս սպաննուեցաւ , դարձեալ ու զեցին Եգիպտացիք ազատութիւննենին ձեռք ձգել :

։ Եիբիոյ թագաւորին որդին Խնարոս՝ աւսնելով Եգիպտացւոց փափաքը , Եկաւ զանոնիք ոտք հանեց ու թագաւոր դրուեցաւ : Թագաւորութեանը մէջ հաստատ մնալու համար շատ զօրք ժողվեց , շատ զօրք ալ դրսէն վարձեց : Ամենացիք իրեն իրեք հարիւր նաւ խրկեցին զօրքերով լեցուն , որ Կեզոսին ինչուան Մեմֆիս գնացին ու քաղաքին երկու թագերուն դիւրաւ տիրեցին : Պարսիկը ու իրենց հաւասարիմ մնացած Եգիպտացիքը Երրորդ թաղին մէջ փակուած մնացին . Ամենացիք ալ զանոնիք հոն պաշարեցին :

։ Պարսից կուսակալները Ենչպէս կը վարուէին Եգիպտացւոց հետ :

։ Քսէրքսէս կրցան նուաճնել Եգիպտացիները :

։ ԱՌ Եղաւ Եգիպտացիները Պարսից դէմ ոտք հանող :

1. Պարսից նաւատորմիզը ծովեն ու զօրբը յամաքէն Սէգարիսին առաջնորդութեամբը եկան Եղիպտոս մասն (460): Եղիպտոսացիք յաղթուեցան: Յոյնք Սէմիփիսէն քշուած՝ Պրոսովիախա կղզին ժախան, հոն տասննըութը ամիս դիմանալէն ետքը Պարսից հետ հաշուութիւն ըրին: Խակ ինարոս մասնութեամբ Պարսից ձեռքը ընկաւ ու խաչի վրայ սպաննուեցաւ:

2. Եղիպտոսացիք անոր որդին Ամիրտէոսը թագաւորեցուցին, որ դնաց Եղիպտոսի ներսէրը թագաւորեց, և Պարսիկը չկրցան անոր վնասէլ:

3. Ան ատենները Աթենքին մէջ մէծ անուն հանած էր կիմոն. ասիկայ չուզելով որ Աթենացիք ուրիշ Յունաց հետ սպատերազմին, նայեցաւ որ զանոնք արտաքին սպատերազմերու զբաղեցրնէ. ուստի Ամիրտէոսի վաթուն նաև խրկեց, ինքն ալկը սպատրաստուէր Եղիպտոս երթալու, բայց մահը վրայ համնելով Կիպրոս կղզին մեռաւ (449): Ամիրտէոս ան օգնութենէն զեկուած՝ կը մտածէր որ սիսի չկարենայ երկար ատեն Պարսից զօրու. թեան դէմ դնէլ. բայց երբոր Եղիպտոսացիք խօսք տուին իրեն քաջութեամբ սպատերազմելու՝ դիմեց Պարսից վրայ, յաղթեց անոնց ու Եղիպտոսէն հալածեց: Գիշ մը ետքը Փիւնիկէ գնաց սպատերազմով. բայց յաղթուեցաւ, ու անկեց ետքը շատ շասպեցաւ, մեռաւ:

1. Պարսիկը նորէն ի՞նչպէս ակրեցին Եղիպտոսի:

2. Ինարոսի ո՞վ յաջորդեց:

3. Ամիրտէոս ի՞նչպէս յաղթեց Պարսից:

1. Ամիրաւեսին յաջորդեց որդին Պատսիրիս, որ նորէն Պարսից հարկատու եղաւ :

2. Փատմետիքոս ի , որ Պատսիրիսին յաջորդեց՝ նենդութեամբը միայն անուանի եղաւ : Տանոս անունով նախարարը Արտաշէսէն ապատամբած ըմալով, բոլոր հարստութիւնները տառած Եղիստոս եկեր ու Փատմետիքոսի ապաւիններ եր : Փատմետիքոս առջի բերան սիրով ընդունեցաւ զինքը, բայց ետքը անոր գանձերը ձեռք ձգելու համար՝ զինքն ու բոլոր որդիքը մեռցրնել տուաւ :

3. Փատմետիքոսին Ետքը շատ թագաւորներ եղան՝ որոնց անունը միայն կը յիշուի սպասման թեանց մէջ, անոնցմէ Ետև նատաւ Կեկտաններոս Ա, որ բոլորովին Եղիսպտոսը Պարսից ձեռքին ազատեց (375) :

4. “Կեկտաններոսին յաջորդեց Տաքոս (363) : Երբոր Պարսիկները Յունատաննէն դարձած կը սպատրաստուեին նորէն Եղիսպտոս արշաւելու, Տաքոս Սպարտացւոցմէ օգնութիւն ուզեց, անոնք ալ շատ զօրք խրկեցին Ազեւիզայոս թագաւորին, զօրավարութեամբը : Երբոր հասան Սպարտացիք՝ Ադէսիզայոսը տեսնելու համար բոլոր Եղիսպտացիք ծովեզերքը թափեցան, կարծէին որ մեծա հասակ փառաւոր մարդ մըն է . բայց երբոր աւան որ իննառն ապրեկան, փոքրահասակ խեզք

1. Ամիրաւեսի յաջորդ ովլ եղաւ :

2. Փատմետիքոս ի , ի՞նչ կը լինի անուանի է :

3. Փատմետիքոսին ովլ յաջորդեց :

4. “Կեկտաններոսին ովլ յաջորդեց :

մարդ մըն է , վրան սկսան խնտալ : Տաքոս ինչպէս
որ խոստացեր էր՝ Ագեսիղայոսը բոլոր զօրաց
սպարապէտ չդրաւ , ասոր քիչ մը նեղացաւ Ագե-
սիղայոս . անկեց զատ՝ թագաւորը կ'ուղէր Փիւ-
նիկէ երթալ սրատերազմիլ , իսկ Ագեսիղայոս կ'ը-
սէր թէ զիշտք չէ որ թագաւորութենէդ հեռա-
նաս : Մատիկ ցրաւ Տաքոս , թողուց Եգիպտաոր
Ագեսիղայոսին , ինքը գնաց Փիւնիկէ :

1 Ագեսիղայոս Եգիպտացւոց հետ միացաւ ,
անոր եղբօրորդին՝ Նեկտաներոսը տեղը թագաւո-
րեցուց : Իսկ Տաքոս Եգիպտաուսէն հալածուած
գնաց Պարսից դուռը . Արտաշէս ներեց իրեն ու
զինքը զօրավար դրաւ : Ագեսիղայոս քիչ մը առեն
Նեկտաներոսին քով կ'եցաւ , շատ յաղթութիւն-
ներ ընել առւաւ անոր , թագաւորութեանը մէջ
զինքը հաստատեց ու դարձաւ Սպարտա :

2 Եգիպտացիք Արտաշէսի անհոգութեամբը
անկախ թագաւորութիւննին ձեռք ձգեր էին :
Բայց երբոր Դարեհ Ռիքոս անոր յաջորդեց՝ շատ
զօրք ժողվեց ու թերեւէն , Արտաշէն , Փոքր Ասիոյ
ուրիշ քաղաքներէն օգնութիւն առած՝ Եգիպտա-
սի վրայ գնաց :

3 Պարսից զօրավարները երկրին ամէն կողմը
աղէկ չգիտնալով Սերբոնիսի ճահիճներուն մէջ
շատ մարդ կորալնցուցին . բայց վերջապէս Պար-

1 Ագեսիղայոս զով թագաւորեցուց Տաքոսի տե-
ղը :

2 Դարեհ Ռիքոս ինչպէս աիրեց Եգիպտաուի :
3 Նեկտաներոս կրցան զէմ գնել Պարսից :

սից զօրքը եկաւ Պեղուսիոն քաղաքին քով բանակեցաւ : Առջի պատերազմին մէջ Կեկտաներոս յաղթուեցաւ, ու յուսահատած գնաց Մեմփիս մտաւ փակուեցաւ . իսկ Պեղուսիոնը պաշտպանող Յոյները որ քսան հաղարի չափ վարձուոր էին, աեսնելով որ մինակ մնացին՝ Պարսից հետ հաշտութիւն ըրին : Կեկտաներոս ալ բոլոր ունեցածը ժողվեց, գնաց Եթովլիա քաշուեցաւ :

1 Ովքոս բոլոր Եգիպտոսի տիրելէն Ետքը (350), քաղաքներուն բերգերը կործանեց ու մեհեանները կողոպաեց : Անկէ Ետքը Եգիպտացիք ազգային թագաւոր չունեցան, և Պարսից գաւառներէն մէկը եղաւ Եգիպտոս ինչուան որ Մեծն Աղեքսանդր Պարսկաստանի տիրելով Եգիպտոսն ալ առաւ :

2 Աղեքսանդր, Մարտէովտիս լծին ու Միջերկրական ծովուն մէջաեզր քաղաք մը շինել առւաւ, որ իր անունով Աղեքսանդրիա ըստւեցաւ : Ասիկայ երկու մեծ նաւահանգիստ ունենալով մէջը շատ նաւ կ'առնէր . անոր համար շուտ մը վաճառականութեամբ ու բազմամարդութեամբ ծաղկեցաւ, մէջը շատ փառաւոր շէնքեր շինուեցան, ու եղաւ Եգիպտոսի մայրաքաղաքը, և աշխարհիս ամենէն ծաղկած քաղաքներէն մէկը :

3 Աղեքսանդր Երբոր մեռաւ ու զօրավարները

1 Եգիպտացւոց ազգային թագաւորութիւնը Բնեալէս վերջացաւ :

2 Աղեքսանդր Բնէ շէնք շինեց Եգիպտոսի մէջ :

3 Աղեքսանդրի մահուլնէն ետքը ովտիրեց Եգիպտոսի :

անոր աերութիւնը մէջերնին բաժնեցին, Վագով
որդին Պաղոմէսս՝ արդէն Աղեքսանդրի առենը
Եղիալատսի կուսակալ դրուած ըլլալով Եղիպ-
տակ վրայ թագաւորեց, ու Վագոսեանց ցեղին
իշխանութիւնը իրմէ սկսաւ. (323):

1. Պաղոմէսս Եղիալատսի հետ միացուց է իրին,
Արարիան, Պաղեսատինը և Ստորին Ասորիքը: Հռո-
դացւոց պաշարուած ատենը իրենց օդնեց. Հռո-
դացիք ալ անոր անտառ մը նուիրեցին ու հոն իրեն
սկսան աստուածական պատիւ ընծայել, և անունը
Սուրբ դրին որ Գրիիչը ըսել է:

2. Աղեքսանդրիոյնաւահանգստին բերանը Փա-
ռոս կղզւոյն մէջ նաւորդաց լոյս աալու համար
աշխարհակ մը շինել տուաւ, որ աշխարհիս Եօմը
հրաշաղեաց մէկը սեպուեցաւ: Գիառութիւնները
ծաղկեցուց, Աղեքսանդրիոյ հռչակաւոր դրա-
տունը շինեց՝ որուն մէջ Եօմը հարիւր հազարէն
աւելի դիլք կար կըսեն: Ինքն ալ ոչ միայն ու-
սումնատեր զօրավար ու թագաւոր էր, այլ և երեւ-
լի մատենագիր. Աղեքսանդրի վարք մը դրեց որ
հիները շատ կը գովեն, և հիմայ կորաւած է:

3. Պարզութիւն շատ կը սիրեր Պաղոմէսս. իր
զօրավարներէն թագաւորական աթոռուովը միայն
կը զանազանուեր: Ժաղովրդեան հետ շատ ընտա-
նութեամբ ու սիրով կը վարուեր. շատ անդամ

1. Պաղոմէսս ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը:

2. Ի՞նչ երեւլի շինք շինեց Պաղոմէսս:

3. Բնութեամնը կողմանէ ի՞նչ մասնաւոր յատկու-
թիւն ունէր:

անոնց հետ կ'երթար կերակուր կ'ուտելի : Եղբոր
իրեն կ'ըսէին որ թագաւորին աւելի փառք ու
հարստութիւն կը վայըէ , պատաժիան կուտար
թէ թագաւորի մը ճշմարիս փառքն ու մեծու-
թիւնը իր հարստութիւնն է :

1. Պաղտմէոս քառասուն տարի թագաւորելէն
եսքը աթուէն հրաժարեցաւ , ու իրեն յաջորդ
դրաւ որդին Պաղտմէոսը . խել ինքը երկու տա-
րիմէն մեռաւ :

2. Պաղտմէոս (285) իր երկու եղբարցը հետ
որամերազմեցաւ որ կ'ուզէին թագաւորութիւնը
ձևոքէն առնուլ , յաղթեց անոնց , բռնեց ու
սպանել առւաւ . ասոր համար հեգնութեամբ
Փէտէռէւն այսինքն Եղբայրասէր ըսուեցաւ :
Հռովմայեցոյ հետքարեկամութիւնը ըրաւ . Ասո-
րոց Վատիոքոս թագաւորին դաշնակից Եղաւ , և
իր աղջիկը Շերինիկէն անոր հարս առւաւ :

3. Պաղտմէոս օրէ օր Աղեքանողիոյ մասենա-
գարանը Հոխացընելու կրնայեր , ուզեց որ Հրեից
առառած աշնչին յունարէն թարգմանութիւնն
ալ հօն գանուի . ուստի իր խնդիրքով Հրեից Ե-
ղբարցը քահանայապեաը ոսկեգիր առառածա-
շունչ մը խրկեց անոր , Եօթանասունուերկու ալ
յունագեա կարգացող բարունիներ :

1. Պաղտմէոս Սոսեր քանի տարի թագաւորեց :

2. Սոսերի որդին ի՞նչըլէս սկսաւ թագաւորու-
թիւնը :

3. Առավելասիրութեան կողմանել ի՞նչըլէս Եր
Պաղտմէոս ջիլադեզիոս :

զանոնք պատուով ընդամեցաւ ու ֆարոս կղզին խրկեց . հոն եօթանասունուերկու օրուան մէջ ամբողջ սուբք գիրքը թարգմանեցին , և ան թարգմանութիւնը ըսուեցաւ թաշխանութիւն Եօնաւանի : Պտղոմէոս կարդաց ու Հրեից օրինաց արդարութեաննե ու իմաստութեանը վրայ շատ զարմացաւ : Ետքը ազնիւ ընծաներ տալով թարգմանչաց՝ քահանայապետին ու Երուսաղեմայ տաճարին , պատուով ճամբեց զանոնք (275) : Գիտնոց հետ տեսնուիլ ալ շատ կը սիրել ու առատութեամբ զանոնք կը վարձատրէր . ուստի իմաստունիք և բանաստեղծք իր արքունեացը զարդերն եին . անոնց մէջ անուանիներն են Անկոփրոն , Կալլիմաքոս և Թեոկլիպատէս :

1 Պտղոմէոս ուղելով հարստացընել իր թագաւորութիւնը՝ ջանաց երկրին մէջ ծաղկեցընել արևելքի վաճառականութիւնը որ ինչուան ան առենը Տիւրացւոց ձեռքն էր : « Եքաւովի սկսել առած ջրանցքը առաջ տարաւ լմբնցուց , ու Կարմիր ծովը Միջերկրական ծովուն հետ միացուց : Ասով Աղեքսանդրիան աշխարհիս իրեք մասին ալ վաճառականութեան համբարանոցը եղաւ : »

2 Փիլադեղփոսին յաջորդեց որդին Պտղոմէոս (246) , որ Անտիոքոսին իր քրոջը Բերինիկեին վրէժը առնելու համար , որովհետեւ Անտիոքոս զանիկայ արձրկերէր , գնաց Ասորւոց երկրին տիրեց ,

• Վաճառականութիւնը ծաղկեցընելու համար ի՞նչ ըրաւ :

* Փիլադեղփոսին ովլ յաջորդեց :

Եփրատէն անցաւ, ու յաղթութեամբ ինչուան
Տիգրիս հասաւ: Բայց տէրութեան մէջ անակըն-
կալ խռովութիւնն մը Ելլելով՝ ետ դարձաւ անքաւ
հարսառութեամբ, կամբիւսին տարած Եղիպ-
տացոց աստուածներուն արձաններն ալ հետք
բերաւ: Եղիպատացիք իրենց կորսընցուցած աս-
տուածները՝ նորէն դանելնուն վրայ շատ ուրախա-
ցած՝ Պտղոմէոսին Երախտագէտ երևնալու մոքով
անունը Եւ-է-ժ-է-ք-է- դրին, որ Բարերար ըսել է:

1 Պտղոմէոս պատերազմի գնացած ատենը Բե-
րինիկէ կինը վախնալով որ չըլայ թէ Երիկը փոր-
ձանքի մը հանդիպի, ուխտ ըրբաւ որ Եթէ ան-
վտանդ դառնայ Պտղոմէոս՝ իր երկայն մազերը
կարէ ու աստուածներուն նուիրէ: Երբոր յաղ-
թութեամբ դարձաւ Պտղոմէոս, Բերինիկէ մա-
զերը Սատղիկ կուռքին տաճարը նուիրեց: Վիչ
ատենէն ան մազը գողցուեցաւ. Երբոր Պտղոմէոս
կ'ուզէր քուրմերը պատժէլ, Կոնոն Սամոսացի
ճարտար շափաբանը, վարպետութեամբ ըսաւ թէ
Ան մազը աստուածոց շատ հաճոյ անցնելուն
համար՝ Երկինքը փոխադրեցին ու համաստե-
զութեանց կարգը դրին. տեղն ալ ցըցուց Ա-
սիւծ համաստեզութեան պոչին վրայ եղած Եօթը
աստղերը. որ անկէց Ետքը զատ համաստեզու-
թիւն եզան ու ըսուեցան Բէ՛նիին գէ:

2 Եւերգետէսն ալ իր սպազուն ու հօրը պէս

1 Բերինիկէ Թագուհւոյն վրայ ի՞նչ կը պատ-
մուի:

2 Եւերգետէս ի՞նչպէս ու ո՞րչափ ատեն թագա-
ւորեց:

գիտութիւնները ծաղկեցրնելու շատ ջանք ըրաւ .
ու քսանը հինդ տարի թագաւորելէն Ետքը մե-
ռաւ :

1. Հարիւր տարիի չափ մեծ փառքով թագաւո-
րեցին Եգիպտաս աս իրեք թագաւորները : Բայց
իրենց յաջորդները (որ երկու հարիւր տարիի չափ
ալ անոնք թագաւորեցին) բոլոր Եգիպտասը ան-
կարգութեամբ ու անօրէնութեամբ լեցուցին .
իրենք զիրենք փափկութեան ու զեղսութեան
տուին . իրենց հալատակաց թափած արեամբը
գոհ չեղան , անյագ փառասիրութեամբ անդա-
դար մեկզմէկ կը ջարդեին , ինչուան որ բոլոր Ե-
գիպտասը ասարաց իշխանութեան տակը ձգեցին :

2. Հռովմայեցիք որ տռաջ Պաղոմէսս Եղբայրա-
սիրին հետ դաշնակցութիւն ըրեր էին , երբոր
ասոնցմէ կանչուեցան որ գան իրենց մշի ընատ-
նեկան կրիւը դադրեցրնեն , կամաց կամաց սկսան
Եգիպտասի մէջ ջօրանալ , ու վերջապէս բոլոր-
պին տիրապետեցին ան երկրին :

3. Պաղոմէսս Աւերդէտին աղջիկը Կղեռպատրա՝
Եգիպտասի վերջի թագաւորը եղաւ (44) : Յու-
ղոս Կեսար երբոր մեռաւ , Կղեռպատրա Անտ-
ոնիսի կողմը անցաւ . և Ակրտինի պատերազմէն ու
Անտոնիոսի մահուընէն Ետքը ջանաց Ակաւեխա-
նոսին աչքը մանել , բայց չկրցաւ . ու չուզելով որ

Պաղոմէսս Աւերդէտէսին յաջորդները ի՞նչ
ոլէս եղան :

2. Հռովմայեցիք ի՞նչ կերպով ամրեցին Եգիպտասի
Եգիպտասի վերջի թագաւորն ովկ եղաւ :

Հռովմ տարուի ու Ոկտափանոսի յաղթանակին զարդն ըլլայ, ինքզի՞նքը իժի մը խածնել տուաւ ու մեռաւ: Կղէոպատրային մեռնելէն ետքը Ոկտափանոս Եգիպտոսը Հռովմայեցւոց գաւառ ըրաւ, ու շատ հարստութիւն Հռովմատրաւ (30):

ԳԼՈՒԽ Դ.

Եգիպտացոց իշխաչ. — Ռուբիս. — Աղիս եւը. — Զահերը. — Քառըմերսա իշխաչ. — Հագեփախանիսա. — Քառի. — Թագառը. — Զիասարը. — Հավան. — Արաւետառարը. — Երիբագարը:

1. Եգիպտացիք առաջ տարերքն ու աստղերը սկսան պաշտել: Վրան շատ շանցաւ, աստղերն ու տարերքը անձնաւորեցին, անոնց արձաններ շինեցին, մեհեաններ կանգնեցին, քուրմեր դրին, ու սկսան առջևնին զոհ մատուցանել:

2. Եգիպտացւոց գլխաւոր աստուածներն եին Ռոփիս և Խախ: Ռոփիսի անունով կը պաշտեին Արելը, Երկինքը և Նեղոս գետը: Ռոփիսի վրայ պատմած Տամբորդութիւննին, ու արևելքի աի-

1. Եգիպտացւոց կրօնքն ի՞նչ էր:

2. Իրենց գլխաւոր աստուածները որոնք եին: — Ռոփիսի վրայ ի՞նչ գիտելիք կայ: — Խախի վրայ ի՞նչ կայ գիտնալիք:

բելն ու զանիկայ կրթելը , արևուն ընթացքն է՝ որ անցնելու ատենը ամեն տեղ պաղարերութիւն կը ձգէ : Ոսիրիսը կը նկարէին՝ ձեռքը թագաւորական դաւազան , և դաւազանին վրայ աչք մը՝ իշխանութեանն ու գիտութեանը նշան : Խոկ Խոխի անունով կը պաշտէին Լուսինը , Օդը , Երկիրս և Բնութիւնը : Խախսը կը նկարէին կովու դլուխ մը՝ եղջիւրներուն մէջ Երկրագունա կեցուցած :

1 Եղիպտացւոց ուրիշ պաշտած աստուածներն էին Հորոս , որ Յունաց Ապողոնին տեղը կը սեպուէր , և Լուսաս բոյսին ծաղկին վրայ նստած կը նկարուէր : Հարպուկրատ , լուսութեան աստուածը , կը նկարուէր մէկ մատը բերնին դրած : Անուբիս , Ոսիրիսին ու Խախսին հաւատարիմ ընկերը , շան գլխով կը նկարուէր : Տիւփոն , շար ողին կամ սատանայ , բարեգործ աստուածոց թշնամի , կարմրագոյն մազերով կը նկարէին . անոր համար որոնց մազն որ կարմրագոյն էր՝ Եղիպտացիք կը զցուէին անոնցմէ :

2 Եղիպտացիք կենդանապաշտութիւն ալ կը նէին , ուստի որչափ որ Երկիրնին կենդանի կար՝ որը կը պաշտէին իբրև աստուած , որն ալ մէյմէկ աստուածներու նուիրած էին : Ասոնց ծառայելու համար մասնաւոր մարդիկ դրուած էին , որ բոլոր ժողովրդեան առջևն ալ պատիւ ունէին իբրև աստուածոց սպասաւորներ . և իրենց պաշ-

1 Աւրիշ էնչ աստուածներ ունէին Եղիպտացիք .
2 Եղիպտացիք կենդանիներ ալ կը պաշտէին :

ամնը որդւոց որդի էր : Ան կենդանեաց սլետք եղած ծափան ալ աս բանիս համար սեփականած կալուածներու եկամտովը կ'ըլլար , թէպէտ առանձնական մարդիկ ալշատ ընծաներ կուտային :

1 Ան կենդանեաց ոչ միայն առատ ու աղնիւ կերակուրներ կը կերցընէին , այլև ամէն տեսակ հոդ ու խնամք ունէին անոնց վրայ : Ամէն օր կը լուային , անուշահոտ եղերով կ'օծէին , ազնիւ գիտակներով կը ծածկէին , փափուկ գորգերու վրայ կը պառկեցընէին , ու առջևնին անուշահոտ խունկեր կը ծխէին : Այնչափ էր Եգիպտացւոց աս անբան կենդանեաց ըրած մեծարանքն , որ անդամ մը երբոր սաստիկ սով եղեր է Եգիպտոս՝ մարդիկ Եղեր Են որ մեկզմեկ կերեր Են , բայց ան կենդանեաց մէկն ալ չէ դպրած :

2 Երբոր ան կենդանեաց մէկը տան մը մէջ սաստիկ , բոլոր անեցիք սուդ կը մտնէին ինչպէս թէ իրենցմէ մէկը մեռած ըլլար : Յանկարծ թէ որ մարդ մըն ալ սրբազն կենդանեաց մէկը սպաններ , կամաւ սպաննողին սպատիժը մահ էր , ակամայ մեռցընողինը տուգանք : Խակ թէ որ մեռածը քաջահաւ թռչունը կամ բազէ մը ըլլար՝ մեռցնողը թէ ակամայ մեռուցած ըլլար և թէ կամաւ սպատիժը միշտ մահ էր :

3 Մեռնելէն ետքը ան կենդանիները կը զմբո-

1 Կ'նչ սպատիւներ կ'ընէին կենդանեաց :

2 Կենդանի մը որ մեռներ ի՞նչ կ'ընէին : — Կենդանի սպաննողին սպատիժն ի՞նչ էր :

3 Եգիպտացիք կենդանիները ուր կը թաղէին :

ուին ու ամէն տեսակին համար զատ զատ պատրաստուած դերեզմանները կը տանեին : Ումանկը բուն մեռած տեղերնին կը թաղուեին , ինչպէս շունը , հիւսս կամ ֆարաւոնի մուկը , արջը , դայնը ու աղուեօք . ուրիշներն ալ մասնաւոր տեղեր կը թաղուեին , օրինակի համար՝ կատունները Բուրատիս քաղաքը , բաղենները Բուրոյ , և քաջահաւաները Հերմոսովլու :

1 Եղիսպոսի մէջ ամէն աեղ ալ ամէն կենդանի չէր պաշտուեր . կենդանի կար որ մէկ գաւառին մէջ իրրեւ աստուած կը պաշտուեր , մէկաղ դաւառէն իրրեւ թշնամի կը հալածուեր : Բայց եզր ամէն Եղիսպատացիք ալ մէծ ջերմեռանդութեամբ կը պաշտէին . վասն զի կ'ըսէին թէ Ոսիրիսի հոգին անոր մեռնելէն ետքը եղան մը փորը մուեր է , ու անկէց բոլոր եղներու մէջ կը պարաի :

2 Ոսիրիսի հոգին ունեցող սեպուած եզր Ասիս կ'ըսուեր . ասիկայ այլ և այլ նշաններով կը ճանչնային . այսինքն բոլոր մարմինը ու սլիախ ըլլար . Ճակաբին վրայ քառակուսի Ճերմակ խայտուց մը պլատի ունենար , ուսին վրայ արծիւի նման ձև մը , լեզուին տակը ըղեղի , աջ կողմին վրայ ալ մահին կամ լուսնի եղջիւր մը : Մեմփիս քաղաքին մէջ երկու վառաւոր մեհեան կար առ եզին համար .

1 Եղիսպոսի մէջ ամէն աեղ նոյն կենդանինները կը պաշտէին :

2 Ոսիրիսի հոգին ունեցող եզր ի՞նչ կ'ըսուեր : — Ասիս Եզին մասնաւոր նշաններն որո՞նք են :

մէյմը մէկուն՝ մէյմը մէկալին մէջ կը բնակէր ,
և քուրմերը անոր անունովը պատգամներ կու-
տային : Ամէն տարի աօնը կը կասարուէր , որ Եօմը
օր կը տեէր . ան օրերը քուրմերը մած թափորով
կ'առնելին եզր վեր վար կը սրբացրնելին , ու ժո-
ղովուրդը անոր ամէն մէկ բառաշելուն կամ գլու-
խը շարժելուն՝ գետին կ'իշնար երկրակառութիւն
կը նել :

1. Որոշուած էր օր Ապիս Եզր այսչափ տարի
սիմակ ապրէր . Երբոր ան ժամանակը հասներ ,
քուրմերը զինքը կ'առնելին ։ Եզրոս գետին Եզերը
կը տանելին ու այլ և այլ արարողութիւններով
հոն գետը նետելով կը խզդէին : Մեռնելէն Ետքը
քուրմերը գլուխնին կը գերծէին , ու բոլոր Եզիակ-
առ սուդ կը մանելը ինչուան որ ուրիշ Եզ մը գըտ-
նուէր : Ան առեն ամենուն սուդն ու տրամաւթիւնը
ուրախութեան կը փոխուէր . կը տանելին նոր Ա-
պիսը ։ Եզրոսի քաղաքը , հոն կանայք քառասուն
օր զինքը կը մաքրէին կը դարմանելին . և ան քառա-
սուն օրէն Ետքը ամենելին ալ կնիկ մարդ չէր կրնար
քովը մօտենալ : Ետքը փառաւոր զարդարած նաւի
մը վրայ կը դնէին Եզն ու ։ Եզրոս գետէն հանգիստվ
Մեմիխս քաղաքը ամենելով հոն Հեփեսասի տա-
ճարը կը դնէին :

2. Եզիակացիք ամէն տեղ նոյն տեսակ զոհ չէին
ըներ ասառուածոց , հասկա ամէն գաւառի մէջ

1. Ապիսը մեռնելու օր բլար ի՞նչ կը նելին :

2. Եզիակացիք ամէն տեղ նոյն տեսակ զոհէր կը
նելին :

տարբեր բաներ կը զոհէին : Օրինակի համար , թէ բայիդի մէջ այծ միայն զոհ կ'ընէին , Մանդեսիա ոքսար միայն : Բայց եզր ամեն գաւառու կը զոհէին , ու կով զոհէլու ամենելին տեղ մը հրաման չկար :

1 Զոհի կենդանիները նախ քուրմերը կը զըն-նէին , ու որոնց որ կը հաւանէին՝ անոնց վրայ նշան մը կը դնէին : Թէ որ մէկը տռանց ան նշանին կեն-դանի մը զոհէլու ըլլար՝ պատիժը մահ էր :

2 Զոհին փորը կը լեցընէին բարակ ալիւրով շինած հաց , մեղս , չամիչ , թուղ , տէսակ տէսակ խնկեղէններ ու համեմներ . Երբը վրան ձէթ կը ցանէին ու կ'այրէին . մնացածը քուրմերն ու զո-հին տէրերը կ'ուտէին :

3 Խակ զոհին գլուխը մարմնէն փրցընէլէն Ետքը քուրմերը անոր վրայ անէծք կը կարգային , այս-ինքն կը խնդրէին աստուածներէն որ Եդիալատակ ու ան զոհը մատուցանողին վրայ գալու պատիժ-ները՝ ան գլխուն վրայ գան : Անկեց Ետքը կը տա-նէին գլուխը օտարականաց աժան զնով կը ծա-խէին . թէ որ գնող չգանուեր՝ Նեղոս գետը կը նետէին . խակ իրենք Եդիալատացիք ամենելին անաս-նոյ գլուխ չէին ուտեր :

4 Եդիալատացւոց հասարակ ժողովրդէան կրօնքը աս բաներում վրայ էր . բայց քուրմերը իրենց

1 Ո՞ր և իցէ կենդանի զոհ կրնամք ըլլալ :

2 Ի՞նչ կերպով կը պատրաստէին զոհը :

3 Զոհին գլխուն վրայ ի՞նչ արարողութիւն կը նէին :

4 Քուրմերը ի՞նչ մասնաւոր կրօնք ունեն :

համար զատ կրօնք մը ունեին , և իրենց վարդապետութիւնները ամեննեին դուրս չեին հաներ . իսկ թէ որ մէկը ուզէր խմանալ՝ պէտք էր տեսակ տեսակ փորձերէ անցներ՝ որ խորհրդագուծ է ինչ-է կը ըստէին , ու մեծառեծ երդմունքներ ըներ որ խմացած գաղանիքները ամեննեին դուրս չհանէ : Աս վարդապետութեանց դվյաւորն էր անմահութիւն հոգւոյ . բայց թէ ասոր և թէ ուրիշնիւթերու վայ շատ ծուռ մոլորութիւններ ալ ունեին :

1 Կ'ըսէին քուրմերը թէ մարդուս հոգին մարմնին բաժնուելէն եսքը կ'երթայ կենդանւոյ մը փորը կը մտնէ , անկէց ալ հետզէտէ կ'անցնի ուրիշ կենդանւոյ փորը , անանկովը բոլոր ցամաքային , ջրային և օգային կենդանեաց մէջ պարտելէն ետքը ինչուան իրեք հազար տարի , նորէն կ'երթայ մարդու մը փորը կը մտնէ : Աս հոգւոյն կենդանւոյ մը մէջ մտնելը տեսակ մը պատիժ կը սեպէին . և որովհէտու կը կարծէին թէ ինչուան որ մեռած մարդուն մարմինը բոլորովին ցիտտի ցքայքայի՝ հոգին անկէ չբաժնուիր , ուրիշ կենդանւոյ մէջ չմտներ , ամէն ջանք կ'ընէին որ մարմինը ուշ միտտի . և աս է պատճառը որ մեռելները կը զմնաէին :

2 Եղիպատացիք իրեք կարդ բաժնուած էին , քուրմք , զինուողք , երկրագործք ու արուեստաւողք :

1 Հոգւոյ անմահութեան վայ ի՞նչ կարծիք ունէին քուրմերը :

2 Եղիպատացիք քանի՛ կարդ կը բաժնուեին :

1 Եղիսաբոսի իրեք մասին մէկը քուրմերուն կալուածներն են, ու ամեննեին տուլը չեին տար: Խրենց ապրուատին համար ալ ամեննեին ծախը չեին ըներ. վասն զի զոհի համար արուած կենգանեաց մունի կ'ուտէին ու մէկը մէկալն ալ իրենց դինի կըքերեին, և ոչ միայն ժողովուրդը կը պատուէր զիրենք, հապա նաև թագաւորները, և առանց անոնց հարցընելու բան մը չեին ըներ:

2 Բայց շատ աւելորդապաշտական պարտքեր ալ ունեին քուրմերը: Խրենց հագուատը կատաեղէն միայն պիտի ըլլար, ոտքի ամաննեին ալ ոլապիրէ¹, վրաննեն գլուխնեին ամեննեին աղտ մը ոլիտի ըլլար, ուստի պարագան են գիշեր ցորեկ երկերկու անգամ ոլաղ ջրովլուացուիլ: Ամեննեին ձուկ չեին կրնար ուտել. անոր համար Եղիսաբուցոց մասնաւոր մէկ տօննին օրը՝ որ ամենքը խորված ձուկ կ'ուտէին, քուրմերը ուտելու տեղ իրենց տանը դրան առջել ձուկ կ'այրեին:

3 Եղիսաբոսի թագաւորաց շասն ալ քրիստո կարգէն են: Ծէ որ մէկը զինուորաց կարգէն ալ թագաւոր ընտրուէր, աթուր նոտելուն պէս քուրմերուն կարգը կ'անցնէր, ու անոնց կրօնքին ամեն խօրհուրդները կը սորմիլ:

1 Քուրմերը ի՞նչ ազատութիւններ ունեին:

2 Կ՞իչ պարտքեր ունեին քուրմերը:

3 Թագաւորներն որ կարգէն են:

* Գլուխը վաշ է օնչը իւնդնաւու բայս ճշն է ու Եղիսաբոս կը բառանի, և հին արենը ասուր գերեւներուն վշար գիր է գրեին:

։ Թագաւորին կենցաղավարութեանը ու ամէն ընելու դործոցը կարգեր կանոններ գրուած էին, և անոնցմէ դուրս չէր կրնար ելլել. և չին թողար որ քովը անանիկ մարդահաճոյ ծառաներ գտնուեն որ անոնց ազքը մտնելու համար՝ ամէն ուզածնին կատարեն : Քովը դանուողներն ալ առաջին կարգի քրմաց ազգականներէն քսան բանաւերկու արեկան Երիտասարդներ էին :

։ Թագաւորին ժամանակն ալ ձիւդ բաժնուած էր : Առաւետը կանուխ կ'ելլէր ու տերութեան բաները կը հոդար . Եաքը կ'երթար զոհ ու ազօթք կ'ընելը, մեհենական դլբերու ընթերցմունք մտիկ կ'ընելը՝ որուն մէջ դրուած էին թագաւորաց պարսպերը, և մանաւանդ բարեխառնութեան պարագը : Խրէն կերակրոց ոչ միայն տեսակները որոշուած էին, հասկա նաև անոնց չափը, որ քիչ ու թեթև բան պիտի ըլլար : Հին առենները արգիլուած էր իրեն դինի խոմը . բայց վերջերը հրաման Եղեր էր որ քիչ մը դինի խմէ :

։ Երբոր թագաւոր մը կը մեռնել՝ ամէն տուն սուգ կը մանելը . մեհենանները կը դոցուեին, զոհերը կը դադրէին և ինըւան եօթանասուն օր ամեննեն տօն չէր կատարուեր : Ալլի և կանայք հագոււաննին կը պատռեին, գլուխնին հող կը ցանեին, խումբ խումբ փողոցները ողբալով կը պտը .

։ Թագաւորաց վարքն ի՞նչպէս էր :

։ Թագաւորին ժամանակը ի՞նչպէս բաժնուած էր:

։ Թագաւոր մը որ մեռնել՝ Եզիպաացիք ի՞նչպէս սուգ կը մանեին :

տէին, ու օրը Երկու անդամ մասնաւոր Երգերով
իրենց կորսընցուցած թագաւորին առաքինու-
թիւնները կը յիշեին ու կուլցին : Ան միջոցին
հաց, գինի, և ուրիշ փափուկ կերակուրներ չեին
ուտեր, բաղնիք չեին Երթար, ու անոյշ Եղերով
չեին օծուեր :

1. Յուղարկաւորութեան սկարաստութիւնը
լինեալէն եաքը՝ թագաւորին մեռելը դագաղով
մը կը դնեին անոր համար պատրաստուած գերեզ-
մանին գաւիթը : Ան միջոցին բոլոր կեանքին մէջ
անոր ըրած գործոցութիւնները կը պատմեին, ու
ամէն մարդ հրաման ունէր գալու ըսելու ինչ
յանցանք կամ անիրաւութիւն որ գիտեր վրան :
Ժողովուրդը հոն դիզուած՝ թագաւորին բարի
գործքերն ու առաքինութիւնները լսելով կը գո-
վէր ու կ'օրհնելը, գէշ գործքերն ալ լսելով կ'անի-
ծանէր ու կընզովիլը : Շատ թագաւորներ ասանկ
ժողովրդեան դատաստանովը դատապարտուած՝
թագման պատուէն ու իրենց թագաւորական գե-
րեզմաննեն զրկուեցան . բայց աւելի շատերն ալ
ան սոսկալի սկասմէն ազատելու համար՝ նայեցան
որ արդար ու առաքինի կեանք մը ունենան :

2. Եգիպտասի Երկիրներուն իրեք մասին մէկն
ալ զինուորաց կարգին արուած էր, ու ասոնք ալ
ամէն տուբքէ ազատ էին : Միայն զինուորական
կը թութեան հետ կընային ըլլալ, ուրիշ արուեստ

1. Թագաւորին թաղումն ինչպէս կ'ընեին :

2. Զինուորաց կարգը ինչ ազատութիւններ ու-
նէր :

բանեցընելը իրենց արգիլած էր : Առ կարգը երկու յեղբաժնուած էր . ամէն մէկէն հազարական հոգի կ'ընտրուէին թագաւորին թիկնապահ , և ամէն օր իրենց հաց , եղան միս ու դինի կը տրուէր :

1 Երբորդ կարգը իրեք դվիսաւոր դաս կը բաժնուէր , այսինքն հովիւ , Արուեստաւոր և Երկրագործ : Երկրագործները քուրմերուն , թագաւորաց ու զինուորաց Երկիրները կը մշակէին : Արուեստները ժառանգական էին , ուստի որդին չէր կրնար հօրը արուեստը թողուլ և ուրիշ ըուեստ սորվիլ . աս օրէնքին դէմ ընողը ծանր սկատիմներ ունէր :

ԳԼՈՒԽ Ե .

Դաստիարակն . — Օչէնք . — Դաստիարակնենին . — Գիշ . — Աստեղաբաշխնին . — Երիշալամնին . — Բժնուանին . — Յաղաբիտարանին . — Զիշ . — Դաստիարակն մշուշց . — Թաղանձ :

2 Արօնքէն ետքը դաստատանական գործողութիւնը ամենահարկաւոր բան երեցած էր Եղիստացոց : Իրեք դվիսաւոր քաղաքներէն՝ այսինքն Թէրէէն , Մեմփիսէն ու Հեղիուալօլմէն տասնական հոգի կ'ընտրուէին ու անոնց կը յանձնու-



1 Երբորդ կարգին վրայ ի՞նչ գիտելիք կայ :
2 Եգիպտացւոց դատաւորները ի՞նչպէս կ'ընտրուէին :

էին դատաստանները : Ասոնք մէջերնեւն մէկը նախադահ կ'ընտրեին , և անոր աեղը դատաւոր իր քաղաքացիներէն մէկ ուրիշ մը կը դրուեր : Թադաւորը ասոնց մասնաւոր թոշակ կը կապէր , որպէս զի իրենց անական հոգերէն աղատ ըլլալով կարենան արդարութեան ուշադիր ըլլալ : Նախադահին մէկալ դատաւորներուն թոշակին աւելի էր :

1. Նախադահը ոսկի շղթայ մը ուներ միզր , ծայրը ականակուռ պատկեր մը կախած , որ ճշմարտուն էն կը կոչուեր : Երբոր ան պատկերը ձեռքը կ'առներ նախադահը՝ նշան էր թե ժողովը պիտի սկսի : Հրաման չկար որ մարդ իր դատաստանը բերեալ պատմէ , կամ փաստաբանի ձեռքով իր դատը սկաշուանե . վասն զի Եղիպատացիք կ'ըսէին թե ճարտասանութիւնը դատաւորաց միտքը լուսաւորելու աեղ կրնայ զանոնք մոլորեցընել : Ամեն մարդ իր դատը զբու կուտար , դատախաղն ալ իր սրատախանը զբու կուտար մէկալին զբուածքին նայելով : Խոկ դատաւորները երկու կողմին դրածները լուելին ետքը իրենց վճիռը կուտային , և որ կողմին որ յաղթէր՝ նախադահը ճշմարտութեան պատկերը անոր կը դպցըներ , անանկով դատաստանը կը լըլընեար :

2. Եղիպատացւոց օրէնքները խիստ շատ էին . զիսաւորներէն մէկ քանին ասոնք էն .

1. Նախադահը ի՞նչ մասնաւոր նշան ուներ : —

Դատաստանը ի՞նչ կերպով կ'ըլլար :

2. Ի՞նչ օրէնքներ ունեին Եղիպատացիք :

։ Առւա երդումընողին պատիժը մահ էր :

։ Ով որ կընալ մէկը աւազակի ձեռքեւ ազա-
տեւ կամ պաշտպանել՝ և չազաակը կամ չպաշտ-
պանէր, նոյնպէս մահ էր պատիժը, թէ որ չկա-
րենար ալ ազատել՝ պարտական էր գեղեց յան-
շաւորները յայտնելու և դատաւորին մասնելու :
և թէ որ ցնէր՝ զինքը կը ծեծելին ու իրեք օր ա-
նօթի ծարաւ կը պահելին :

։ Վաճառքացի սպարտական էր իր անունը,
արտեստը, ապրուարը դրեւ տալու դատաւորին
արձանագրութեան մէջ: Ով որ բաածին մէջը սուս-
խառնէր կամ թէ արդիլած արհեստի մը տէր
դանուէր, կը մեռցընէին զինքը :

։ Ով որ կանու մարդ մը սպաններ, թէ ազա-
բար սպաննուողը և թէ գերի, զինքն ալ կը սպան-
նէին :

։ Հայր մը կամ մայր մը երբոր իր որդին մեռցը-
նէր՝ զինքը չեին սպաններ, հասկա կը պարտաւո-
րելին որ իրեք օր մեռուցած որդւոյն դիակը գերեք
առած կենայ :

։ Հայրասպան կամ մայրասպան տղաց պատիժը
սուկալի էր: Կախ սրածայր եղեգներով մարմինը

- ։ Առւա երդումընողին պատիժն ի՞նչ էր :
- ։ Ի՞նչ օրէնք կար նեղելոց օգնութիւն ընելու :
- ։ Քաղաքացւոց վիճակին վայ ի՞նչ օրէնք կար :
- ։ Մարդասպանին պատիժը ի՞նչ էր :
- ։ Որդեսպանին պատիժը ի՞նչ էր :
- ։ Ծնողը սպաննողին ի՞նչ պատիժ կուտային :

բզեկ բզեկ կը ընէին, ետքը փշերու վրայ կը պառկեցընէին ու ողջ ողջ կ'այրէին :

1 Փախստական կամ անհնազանդ զինուորը վատանուն կ'ըլլար, ու պատիւն ալ ազատութիւնն ալ կը կորսընցընէր : Բայց ետքը նորէն կընար քաջութեան գործքով մը թէ անունը շակել և թէ պատիւ ու ազատութիւն գտնել :

2 Ով որ ծածուկ բան մը թշնամոյն խմացընէր՝ լեզուն կը կարէին :

3 Սուտ ստակ կոխողներուն, նմանառէս կշխներին ու հասարակաց նշանները խորդախողներուն ու արձանագրութեանց մէջ սուտ բան գրողներուն պատիժ՝ ձեռուընին կը կարէին :

4 Եգիպտացիք տղոց դաստիրակութեան վրայ շատ հոգ կը տանէին : Պղտիկուց զանոնք կը վարժեցընէին բուլիկ քալելու և թէ թէ հագուստ մը հազնելու, խուեղէն ու ընդեղէն միայն կը կերպընէին անոնց : Վնկէց զատ այլ և այլ կրթութիւններով անոնց մարմինը կը զօրացընէին, ինչպէս է դաւեմարտութիւնը, ոտքով վազելը, ձիքնթացն ու կառարշաւը . խեկ որ բանն որ տղոց միտքն ու մարմինը կը թուղընէր՝ անկէ կը դդուշացընէին :

1 Փախստական զինուորին պատիժն ի՞նչ էր :

2 Գաղանիք յայսնողին պատիժն ի՞նչ էր :

3 Սուտ ստակ կոխողին ի՞նչ պատիժ կուտային :

4 Տղոց դաստիրակութեան վրայ ի՞նչ հոգ ունէին :

1 Անոր համար ալ Եգիպտացիք թոյլ երաժշշ
տութիւն չեին սորվեցընէր տղոցն որ անոնց մխրքն
ու զգայութիւնները չժուղնան . հասկա միայն պա-
տերազմական երաժշտութիւնը : Այսպիսի կեանք
անցընէլնուն համար ամենքն ալ մարմնով առողջ,
յաղթանդամ ու կորովի կ'ըլլային . և Երոդոսոս
կը պատմէ թէ Եգիպտոսի երկիրը պարտելու ատեն
դաշտ մը գնացեր է ուր երկու իրեք հարիւր տարի
առաջ Եգիպտացիք Պարսից հետ պատերազմը բռեր
են եղեր , և տեսեր է որ Պարսից դընուն գանկերը
բռնելուն պէս մէկէն կը փշին , իսկ Եգիպտա-
ցոցը քարի պէս ովինդ են եղեր :

2 Մասնաւոր ջանքով կը սորվեցընէին տղոց ծե-
րերը պատառել : Տղաք երբոր ճամբան ծերու մը
հանդիպէին՝ մէկդի կը քաշուեին անոր ճամբայ
կուտային . իսկ թէ որ աեղ մը նստած ատեննին
ծեր մը մտնէր ներս՝ շուտ մը ամենքը ուրք կ'ելլէին ,
և ինչուան որ չերթար չեին նստեր :

3 Եգիպտացիք երկու աւսակ գիր ունեին , մէ
կը մեհենական , մէկալը ռամկական կամ հասա-
րակ : Առջինը՝ որուն Սէբառաւշ + իր կամ Մէհնա-
ին դաստիարակութեան կը պատահանգ է այլ կենդանեաց ու աննիւթեաներու պատ-
կերներ . և անոնց իւրաքանչփւրին նիւթին , ձեին ,

1 Երաժշտութիւն կը սորվեցընէին տղոց : — Ե-
գիպտացւոց չարքաշութեանը վրայ ինչ կը
պատմուի :

2 Ծակերուն ինչ պատիւ կուտային :

3 Եգիպտացիք քանի՞ տեսակ գիր ունեին :

կամ մասնաւոր յատկութեանցը համեմատ քուր-
մերը մէջմէկ նշանակութիւն գրեր էին . զոր օրի-
նակ Բաղդան՝ Աստուած կը նշանակեր , Զուկը՝ ա-
տելութիւն կը նշանակեր , Զիագետին՝ անսամ-
թութիւն ու ամէն տեսակ չարարտութիւն : Այ-
սո քաղաքին կռասան գրանը վրայ փորած էին
տղայ մը ծերու մը քովլ կեցած , անոր քովլն ալքա-
զէ մը , ետքը ձուկ ու ձիագետի մը , որ ամէնքը
մէկուկղ կը նշանակեին . Տղաք և ծերք , անիրա-
ւութիւնը ասելի է Աստուծոյ :

1 Ամէն յիշատակարաններու , մէհեաններու ,
և մանաւանդ կոթողներու վրայ աս սրբագրում
դրերով արձանագրութիւններ կային , որ կամ կրօ-
նական բաներ էին , կամ աստուածոց ու թագա-
ւորաց ազգաբանութիւն , կամ անոնց վրայ դո-
վեստ , և կամ դիպուածի մը պատմութիւն :
Միայն քուրմերը գիտեին աս դրերը կարդալ , և
ովոր իրենց գաղտնի կրօնքը կը սորվէր՝ անոր միայն
կը սորվեցընէին :

2 Խակ ռամկական դիրը՝ հասարակ այլուրենն
էր որ տաճկի գրերուն պէս աջէն դէպ ՚ի ձախ
կը գրուէր : Ժողովրդեան գործածածը աս էր ,
ու պղափիկուց ասիկայ կը սորվեցընէին աղոց :

3 Եղիսկատացիք ջրհեղեղէն եաքը ան աստիճան
կատարելագործած ու ծաղկեցուցած էն երկրա-
գործութիւնն որ առջի հնարողներն իրենք սե-

1 ՄԵՀԵՆԱԿԱՆ գրերը ի՞նչքանի կը գործածէին :

2 Ռամկական դիրը ի՞նչպէս էր :

3 Ի՞նչ արուեստ հնարած էն Եղիսկատացիք :

պուեր էն , բայց իրօք ալ շատ արուեստներ հնարեցին :

1 Որովհետեւ իրենց երկինքը միշտ անամու ու պայծառ կ'ըլլայ . իրենք ալ առջններեն եղած էն աստղերը դիտելու , և անոնց ըջանները հաշուելու . տարին իրեք հարիւր վաթսունը հինգ օր բաժնեցին , այսինքն տասուերկու ամիս , ամէն մէկը երեսնական օր , աւելցած հինգ օրն ալ՝ Աւելեաց : Ամիսը շաբաթ , այսինքն եօթնական օր բաժնուած էր , և ամէն մէկ օրը մէյմէկ մոլորակներու նուիրած էին , ու անոնց անունովը կը կոչուեին :

2 Աստղաբաշխական զննութիւնները գէշի գործածելով մոլորութեանց մէջ ընկան , ու հնարեցին աստեղագիտութիւնը . անով աստղերուն ընթացքը կը դիտէին ու մարդուս դիմէն անցնելու ասպագայ բաները կ'իմանանք կ'ըսէին :

3 Եգիպտացիք իրենց երկրին գրիցը ողատճառաւ ուրիշ գիտութիւն մըն ալ գտան : Որովհետեւ եղոս ամէն տարի բարձրանալով բոլոր երկիրը կը կոխէր , ու արտերուն սահմանները կը շփոթէր , անանկ որ քաշուելէն ետքը արտերը իրարու խառնուած կ'ըլլային , աս բանիս դարման ընելու համար արտաշափութիւնն ու երկրաշափութիւնը գտան :

1 Աստղաբաշխութեան մէջ որըսի ծավկած էին :

2 Աստեղագիտութիւնն ի՞նչպէս սկսան :

3 Երկրաշափութիւնը ի՞նչ առօվ ծաղկեցուցին :

1 Եղիպատոս սաստիկ տաքը ըլլալուն համար՝ երկրին բերքեցն ալ առատ ու զօրաւոր են . Եղիպատոց պէս ամէն բան դիտող ազգը չէր կրնար անոնց այլ և այլ զօրութիւնները չփորձել, ուստի բժշկութեան արուեստն ալ ծաղկեցուցին . և անոնելով որ ասիկայ շատ ճիւղ բաժնուած ընդարձակ զիտութիւն է, որոշեր էին որ ամէն բժիշկ մէկ մասնաւոր հիւանդութիւն մը բժշկելու ետևէ ըլլայ :

2 Հուշակաւոր բժիշկներէ շինուած հին բժշկաբան մը կար, և բժիշկները պարասական էին անոր մէջի ըստած գեղը հիւանդին տալու . թէ որ անոր չբժշկուեր հիւանդը՝ իրենք անպարտ կ'ըլլային . խակ թէ որ յանկարծ տարբեր գեղ տային ու հիւանդը մեռներ՝ զիրենք ալ կը մեռցինեին :

3 Մեռելոց յուղարկաւորութիւնը շատ հանդիսաւոր էր Եղիպատոս ու մասնաւոր արարողութիւններ ուներ : Երբոր մեծ մարդ մը կը մեռներ՝ տանը մէջ եղող բոլոր կնիկ մարդիկը երեսնին ու դլուխնին ցեխուած՝ պուալովկանչելով կուրծքերնին ծեծելով քաղաքին մէջ կը պտղուեին . նոյնպէս կընեին նաև էրիկ մարդիկ՝ կուրծքերնին բաց : Անկեց եսքը մեռելը դիապատիկներու կամ զմռասողներու կը տանէին որ զմռասէն :

1 Բժշկութիւնն ո՞րչափ ծաղկած էր Եղիպատոց մէջ :

2 Բժշկութեան վրայ ի՞նչ օրէնք կար :

3 Մեռելոց յուղարկաւորութիւնը ի՞նչպէս կը նեին :

1 Ասոնք երկաթի գործիով մեռելին ուղեղը քը-
թէն կը հանէին , փորը կը պարագէին , անուշահոտ
եղերով ու խնկերով կը լեցընէին , ու եօթանատուն
օր բորակի մէջ կը դնէին : Եւ որովհետեւ փորը
բանալու համար պէտք էր կտրել , որ անդթու-
թիւն կը սեպէին , անոր համար կտրողները գոր-
ծողութիւննին լմընցընելուն պէս կը թողուին կը
փախչէին . հոն եղողներն ալ ետևնէն քար նետե-
լով զանոնք կը հալածէին : Ետքը բուն դիապատիկ-
ները բորակին մէջէն դին կը հանէին կը լուա-
նային , անոյշ եղերով կ'օծէին , մէջն ալ զմռսով ,
կինամոնով և անուշահոտ խնկերով կը լեցընէին ,
անկեց ետքն ալ ունտինի ու հոտաւետ եղերու մէջ
թաթիսած կտաւով կը պատէին ու մեռելին ազգա-
կանացը կը յանձնէին , անոնք ալ կ'առնէին ու փայ-
տէ մնառուկի մը մէջ կը դնէին՝ որուն վրան մարդու
կերպարանք նկարել կուտային :

2 Ասանկով ոչ միայն մարմինը ամբողջ կը մնար ,
հապա նաև կերպարանքն ու դժագքութիւնը , յօն-
քերն ու արաւանունքն ալ որոշ կը պահուէին :
Ուստի Եղիսաբացւոցմէ շատերը ատեն ատեն իրենց
դերեզմանատունը երթալով հոն կը տեսնէին հա-
րիւր ատրի առաջ մեռած իրենց նախնեաց ու աղ-
դականաց մարմինները : Ասոնք Են որ ինչուան
հիմայ ալ կը դանուին ու ճակա կըսուին :

3 Զմռսելին ետքը՝ յուղարկաւորութեան հան-

1 Մեռելիները բնչպէս կը զմռսեին :

2 Մոմիան ինչ էր :

3 Թաղումը ինչպէս կ'ընէին :

դեսը կատարուելէն առաջ հարկ էր մեռելը զա-
տաւորաց առջեք տանիլ որ անցուցած կեանքը
քննելով աղեկ կամ գեշմարդ ըլլալուն վճիռը կըտ-
րեն :

1. Դատաւորները լՃի մը եղելքը կը ժողվուեին :
Մեռելին աղքականները օրով առաջ կ'երթային
կ'իմացընեին անոնց՝ մեռելին անունը , և թէ երբ
առջենին դատաստանի պիտի հանեն : Որոշեալ օրը
մեռելը նաւասկի, մը մէջ կը դնեին լՃին դիմացի կող-
մէն , և նաւալարին անունը Քարոն կ'ըսուեր : Մե-
ռելը լՃին մէկալ եղելքը չհանած՝ ամէն մարդ
կրնար վրան ամբաստանութիւն ընել : Թէ որ ամ-
բաստանութիւնները ստուգուեին՝ դատաւորները
կը վճռեին որ իր աղքատոհմին գերեզմանստանը
մէջ չկարենայ թաղուիլ ան մեռելը : Խակ թէ որ
ամբաստանութիւնները սուտ ելլէին՝ ամբաստա-
նողները սաստիկ կը պատժուեին , ու մեռելը առօք
փառօք իր հարցը գերեզմանը կը տանեին :

2. Երբոր վրան ամբաստանութիւն ընող մը չը-
լար՝ աղքականները սուգի հագուստնին կը ձգեին ,
ու կը սկսէին վրան գոլեստներ խօսիլ : Յեզին ազ-
նուականութիւնը չէին յիշեր , որովհետեւ բոլոր
Եգիպտացիք աղնուական կը սեպուեին . հաւա իր
կրթութիւնը , բարեպաշտութիւնը , ժուժկալու-
թիւնը , արդարութիւնը և ուրիշ առաքինութիւն-
ները կը յիշեին ու առաջածոց աղօթք կ'ընեին որ

1. Մեռելին վրայ դատաստան ի՞նչպէս կ'ընեին :

2. Մեռելին ակրերը դատաստանը լմըննալէն ետ-
քը ի՞նչ կ'ընեին :

զինքը արդարոց կարգը անցընեն : Խակ Ժողովուրդը ու ան գովեստները լսելով կ'ուբախանային , կը գովելին ու իրենք ալ կ'ազօթէին մեռելին համար : Թէ որ մեռելին ցեղը իրեն համար մասնաւոր գերեզմաննատուն ունելը՝ հոն կը տանելին իրեն համար պատրաստուած գերեզմանին մեջ կը դնելին . խակ անոնք որ գերեզմաննատուն չունելին՝ իրենց տունը կը տանելին ու սնորկովը շխատկ սոքի վրայ պատին կը կոթընցընելին :

1. Որոնք որ օրինաւոր թազմանե կը զրկուելին կամ ամբաստանութեամբ և կամ պարտքերնին ցվճարած մեռնելով , տանը մեկ անկիւնը կը ձգուելին . շատ անգամ ալ իրենց յաջորդները անոնց պարտքը վճարելով կամ անուննին շակելով , նորեն կը հանելին պատուով իրենց հարցը գերեզմանը կը դնելին :

2. Թազման պատուեն զրկուած մեռելը ի՞նչ կը նելին :



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԵՐԵՑ և ՊԵՐՈՒՅ

Մարտ սինէլ . — Վարդուկ . — Դիմի . — Եվա .
դան . — Փրառքութ . — Կիւտասը . — Աժդահակ . —
Կիւրու :

1 Մարաց աղջին նախահայրը կը սեպուի Յա .
բեթի որդին Մադդայի : Հարիւրաւոր տարիներ
Նինուէի թագաւորաց իշխանութեան տակն էին .
Վարբակէս կուսակալը զիրենք ապստամբեցուց
(785) , Սարդանապաղին յաղթեց , Ասորեստա .
նեայց տէրութիւնը վերցուց , ինքը Ասորեստա .
նեայց տէրութենէն ապստամբած մէկալ աղջե .
րուն վրայ թագաւորեց , և Մարաց աղջը աղատ
թողուց :

1 Մարաց աղջին նախահայրը ովկէ :

1 Մարտաստան Ասիոյ բարեբեր ու հարուստ Երկիրներէն մէկն Եր : Հիւսիսային կողմը լեռնոտ Եր . բայց հարաւային կողմերը բլրակներով և ընդարձակ ծագկաւէտ դաշտերով զարդարած էին , ու ան տեղի ձին անուանի Եր : Մարք՝ Վասրեստանեայց թագաւորաց ստրկէն զատ նաև իրեք հաղար ձի . չորս հաղար ջորի և հարիւր հաղար ոչխար տուրք կուսային : Իրենց շատ ճարտար մարդիկ էին . մետաքսէ բարսակ դիպակներ կը դործէին , ու գեղեցիկ գոյներով կը ներկէին :

2 Մարք ցեղ ցեղ բաժնուած՝ գեղերու մէջ կը բնակէին , ոչ մայրաքաղաք ունէին և ոչ բերդաքաղաք , և իրենց երկրին բնական ամրութեան պատճառաւը երկար ժամանակ աղաստ մնացին . խաղաղութեան ատեն մշջերնեն իշխաններ կամ գատաւորներ կը նատրէին , պատերազմի ատենն ալ զօրավարներ , և անոնց կը հնազանդէին :

3 Երբոր Վարրակէս մեռաւ , անկարգութիւնները շատցան . օրէ օր Երկիրը անապատ կը դասնար : Դիտվկ անունով խելացի մարդը Ելաւ , ու իրքաջութեամբն ու արդարութեամբը ժողովը գեան պատկառելի Եղաւ : Դիտվկի աչքը թագաւորութեան վրայ Եր . բայց փառամէր չերենալու համար՝ առջի բերան Երբոր զինքը թագաւոր գնել ուղեցին՝ հրաժարիլ ձեացուց , բայց Ետքը սիրով յանձն առաւ ու ամենայն պերճութեամբ սկսաւ

1 Մարտաստան ի՞նչպէս Երկիր Եր :

2 Հին ատենը Մարտաց կեանքը ի՞նչպէս Եր :

3 Մարտաց առջի թագաւորը ո՞վ Եղաւ :

թագաւորին ։ Ժաղովսւրդը կրթեց, քաղաքներու մէջ բնակեցուց, բլրի մը վրայ ալ Եկեղատան քաղաքը շնչեց ամփիթեատրոնի ձևով իրարմէ բարձր մէջ. մէջ էօմը պարսպով, որ տերութեան մայրաքաղաքն էզաւ :

1. Պարխապներուն ամէն մէկը տարբեր գոյն ուներ. առջինը Ճերմակ էր, երկրորդը սե, երրորդը կարմիր, չորրորդը կապուտ, հինգերորդը գեղին, վեցերորդը արծաթազօծ, խակ էօմներորդը սոկեզօծ :

2. Եօմներորդ պարսպին մէջն էր թագաւորին պալատոն ու գանձը, վեցերորդին մէջ թագաւորին պաշտօնեանեցն ու ծառաները կը բնակելին, մէկալ հինկին մէջ ժողովուրդը կը բնակեր, անոնց ալ ամէն մէկը զատ զատ քաղաքներու կը նմաներ :

3. Յանցաւորաց համար խիստ կանոններ դրաւ Դիովկի : Երբոր կ'իմանար որ մէկը յանցանք մը ըրեր է, մէկէն առջևը բերել կուտար ու յանցանքին ծանրութեանը համեմատ վրան պատիժ կը զներ : Ասոր համար մասնաւոր լրտեսներ ալ դրեր էր որ քաղաքին մէջ կը պարզաէլին, ու ոմանք տեսածնին կ'իմացընեին իրեն, ոմանք ալ լսածնին : Դաստատանական բաներու ալ շատ խստութիւն կը ներ : Ամէն մարդինչ դատաստան կամ կոիւ որ

1. Եկեղատանի պարխապները ի՞նչ մասնաւոր յատկութիւն ունեին :

2. Թագաւորին պալատն ուր էր :

3. Դիովկին կառավարութիւնը ի՞նչպէս էր :

ունենար՝ դրով Դիովլին պաշտամը կը տաներ, ան ալ կը կարդար կը քններ ու ասելը վՃիռը դրած ի-
րեն կը գարձըներ: Խնքը ամեննեին պաշտեն դուրս
չեր ելլէր, քովին ալ քիչ անդամ մարդ կ'ընդու-
ներ, անոնք ալ ամեննեին չեին կրնար առջելը ծի-
ծաղիլ, քթերնին որբել կամ թքնել. կը վախնար
որ ըլլայ թե անանկ անկիրթ ժողովուրդը քիչ
մը ընտանութիւն տեսնելով սկսի զի՞նքը արհատնար-
հել:

1. Դիովլի իր ժողովուրդը կրթելու ու թագա-
ւորութիւնը հասատելու նայելով, աշխարհա-
կալութեան եւամել չեղաւ, և յիսուն տարի խա-
ղաղութեամբ թագաւորելն եաքը (660) իրեն
յաջորդ թողաւց որդին Փրաւորած՝ որ սուրբ Դրոց
մէջ Արքաքաղադ կ'ըսուի:

2. Փրաւորած թագաւորելուն պէս ուղեց տերու-
թեան սահմաներ ընդարձակել. Պարսիկները ու-
սնոնց քովի ազգերը նուաճեց, Ասորեստանեայց
ձեռքը եզած դաւառներուն մէկ քանիին վրայ ալ
տիրեց: ‘Նարուքոգոնոսոր Նինուէի թագաւորը
կիրթ զօրքով գեմն ելու. Մարգ որ գեռ զնուուրա-
կան կրթութիւն չունեն՝ չկրցան երկար գիմանալ.
Փրաւորած իր քաջութեանը վրայ միայն վստահա-
ցած՝ նետուեցաւ Ասորեստանեայց մէջ, շատ մարդ
զարկաւ սպանեց, բայց զորքը ջարդուեցաւ,
ինքն ալ բանուեցաւ: ‘Նարուքոգոնոսոր վրան բար-

1. ‘Դիովլի քանիի տարի թագաւորեց: — Եթ յա-
ջորդն ով եղաւ:

2. Փրաւորած ինչպէս ըրաւ թագաւորութիւնը:

կացած՝ զինքը նետով սպաննել տուաւ, մատւ Եկ-
րատան, կողոպաեց ու Նինուէ դարձաւ (658):

1 Կիաքսար, Փրաւորտի որդին, հօրը մահուան
վրեժը առնելու մտքով նոր զօրք ժողովեց, կրթեց
զանոնիք և Լիւդացւոց վրայ գնաց որ բոլոր Փոքր
Ասիոյ տիրեր էին: Երկու զօրքը գիմացէ դիմաց
ճակատեցան, ու հաղիւ թէ պիտի սկսէին իրա-
րու վրայ յարձըկի՞լ յանկարծ արեւը խաւարե-
ցաւ. զօրքերը շփոթեցան, պատերազմէն ետ կե-
ցան: Ասիկայ առաջին արեւու խաւարումն է որ
աստղաբաշխները հաշուով իմացան, վասն զի թա-
ղէս Միլետացին առաջուց ըսեր է թէ ան առեն-
ները արեւը պիտի խաւարի:

2 Մարք և Լիւդացիք ան խաւարումը Աստուծոյ
սպատիժը կարծելով հաշտութիւն ըրին, և Լիւդա-
ցւոց Ազիատ թագաւորը իր աղջիկը Արիադնէն
Կիաքսարայ անդրանիկ որդւոյն Աժդահակին հետ
կարգեց: Աս Երկու ազգերու դրած ուխտերնին
հաստատ սլահելու համար (ինչպէս շատ արե-
ելեան ազգաց սովորութիւնն էր) թևերնին ծակե-
ցին ու իրարու արիւնը լցեցին:

3 Կիաքսար անկեց Ասորեստաննեայց վրայ վա-
ղեց, ու անոնց բետիզուայէն դարձած զօրքին
հանդիպելով զամենքը ջարգեց, ու գնաց ինչուան

1 Կիաքսար ի՞նչ սպատերազմը ըրաւ:

2 Արեւու խաւարումը ի՞նչ ազգեցութիւն ըրաւ
զօրացը վրայ:

3 Կիաքսար Ասորեստաննեայց ի՞նչպէս յաղթեց
առջի անդամ:

Նինուէն պաշարեց : Բայց լսելով թե Սկիւթացիք էկեր իր երկիրը կ'ապականեն՝ անոնց դեմ զնաց : Յաղթուեցան Մարք, և Սկիւթացիք հեղեղի պէս Ասիոյ ամէն կողմը տիրեցին . քսան տարի խօսեցին , ու բոլոր երկիրը կողոսկաելով անապատ դարձուցին :

1. Օր մը Մարք բոլոր Սկիւթացւոց մեծերը տըներնին սեղանի հրաւիրեցին , ու Երբոր անոնք գինովցան՝ զամէնքն ալ թրէ անցուցին . և Սկիւթացիք անդլուխ մնալով թողուցին վախսան : Անոնցմէ աղատած՝ նորէն կիաքսար Ասորեստանեայց վրայ վաղեց , Բարելացւոց Կաբուսաղսար թագաւորին հետ միացաւ , Սարակոսը սպաննեց , Նինուէն կործանեց ու Ասորեստանեայց տէրութիւնը վերցուց (648) : Ասանկ քառասուն տարի թագաւորութիւն ընկելէն ետքը մնուաւ կիաքսար , ու թագաւորութիւնը Աժդահակ որդւոյն թողուց՝ որ սուրբ Գրոց մէջ Ասուերոս կ'ըսուի (618) :

2. Աժդահակ գեռ չլթագաւորած՝ Երազ մը տեսներ էր որ իր Մանդանէ աղջկանը բերնեն շատ ջուր վաղելով բոլոր քաղաքը կը լեցընէր , ու բովանդակ Ասիա կը տարած ուէր : Հարցուց մոգերուն , ըսին որ Մանդանէն աղայ մը պիտի ծնանի որ բոլոր Ասիոյ պիտի ափրէ : Թագաւորելէն ետքը Աժդահակ ուրիշ Երազ մըն ալ տեսաւ . որ Մանդանէն որի՞մը բուսաւ ու բոլոր աշխարհք չուք կ'ընէր , մոգելը

1. Սկիւթացւոց բռնութենէն Մարք ի՞նչպէս աղատեցան :

2. Աժդահակ ի՞նչ Երազնէր տեսաւ :

ըսին իրեն թէ Մանդանեն տղայ մը պիտի ծնանի որ Մարաց թագաւորութիւնը ձեռքէդ պիտի տոնե, ու բոլոր Նսիոյ պիտի տիրէ : Նսոր վայ վախցաւ Աժդահակ աղջիկը Մարաց աղջէն իշխանի մը հետ կարդելու . ուստի Մանդանեն Պարսկաստան խրկեց, որ ան ատենը Մարաց ձեռքն էր, ու Պարսից Կամբիւս իշխանին հետ կարդեց :

Երբոր տղայ մը ծնաւ Մանդանեն՝ Աժդահակ զննքը քովը կանչեց ու տղան առաւ Նըրբակ իշխանին տուաւ որ Երթայ ծածուկ սպաննել . բայց Նըրբակ վախնաշով որ օր մը Մանդանեն կ'իմանայ ու որդւոյն սպանութեանը վրէժը կը հանէ, տղան տարրաւ թագաւորին հովիսներէն մէկուն տուաւ որ ատենի հեռու անտառի մը մէջ ձգէ որ մեռնի : Հովիսը կը կատարէ հրամանն ու կը դառնայ իր կնկանը կը սպասմէ : Ան գիշերը իր կինը մեռած տղայ մը կը ծնանի, կ'առնու անիկայ կը տանի ձգած տղուն հետ կը փոխէ կուդայ . կինն ալ տեսնելով որ գեղեցիկ, կայառ տղայ մըն է, կը սիրէ ու կը սկսի իր որդւոյն սկէս հոդալ, մեծցընել : Եւ որովհետեւ կնոջ անունը Ծագակ էր որ քած կը նշանակէ պարսկերէն, ետքը սկսան ըսէլ թէ Կիւրուք մատակ շուն մը մեծցուցէր է : Իսկ Նըրբակայ ծառաները տղան մեռած գտնելով՝ առին թաղեցին, կարծելով որ Կիւրոսն է :

Կիւրոս տասուերկու տարեկան եղած ատենը, օր մը Երբոր իր հասակակից տղոց հետ խաղ կը

¹ Մանդանենին աղան ինչ ըրաւ Աժդահակ :

² Ենչովէս յոյանուեցաւ Կիւրոս :

խաղաք, տղաքը զինքը թագաւոր մևացուցին, ինքն ալ իրեն չհնազանդողները պատժել առւաւ։ Անոնց մէջ իշխանի մը զաւակ ալ կայ Եղեր, ասիկայ կերած ծեծը կ'երթայ հօրը կը պատմէ, ան ալ հովուին աղուն վրայ թագաւորին գանգատ կը նէ։ Աժդահակ առջել բերել կուտայ զանիկայ ու կը յանդիմանի։ Կիւրոս անովախ պատասխան կուտայ, Տեր արքայ, քու հսկատակիներէդ մէկը թէ որ չհնազանդի ի՞նչ կ'ընես. հարկաւ կը պատժես զինքը որ հնազանդիլ սորմի թագաւորին. ես ալ նոյնպէս ըրի, որովհետեւ զիս իրենց թագաւոր դրին։ Աժդահակ աղուն առ համարձակ ու աղնուական կերպին, առւած խելացի պատասխաններուն ու կերպարանքին նայելով ճանչցաւ որ անիկայ իր թոռն է, մանաւանդ երբոր անոր հայրը սեպուած հովուն ու Նարբակը կանչելով ճշմարտութիւնը լսեց, ալ ամեննին տարակոյս չմնաց։

1. Սոդերը կանչեց հարցուց Աժդահակ, պատասխան առւին թէ։ Տղօւն թագաւորելուն վրայ տեսած երազք կատարուեր է, որովհետեւ իր հասակակիցները գլուխը թագ դրեր ու թագաւորեցուցեր են զինքը. ալ ասկեց Եոքը թագաւորելիք չունի։ Աս ուղած պատասխանին վրայ Աժդահակ համազուեցաւ, Կիւրոսը Պարսկատան հօրը քով խրկեց որ հոն գաստիարակուի։ Բայց սաստիկ

1. Աժդահակ Կիւրոսը ճանշնալին ետքը ի՞նչ ըրաւ. — Եպրակայ գէմ ի՞նչ անդթութիւնը ըրաւ.²

բարկացաւ Արբակին անհնաղանդութեանը վրայ ու անդութ կերպով վրէժը հանեց : Օր մը Արբակայ հրամայեց որ իր որդին պալատը խրկէ . առաւ աղան մորթեց գլուխն ու ոտքին ձեռքին թաթերը պահեց , միսը եփել տուաւ ու սեղանի ատեն հօրը առջեր հանեց : Արբակ չգիտնալով կերաւ որդւոյն մարմինը : Հարցուց անօրէն Աժդահակ . Արբակ , ի՞նչպէս է . — Շատ համով է , տէր արքայ , ըստ ինեղը հայրը . — Թէ որ համով կ'ուտուի միրելոյն միսը՝ ինչու իմ թուս ովզ պահեցիր , ըստ Աժդահակ , ու աղուն գլուխն ու թաթերն ալ առջեր հանել տուաւ : Սոսկացաւ Արբակ , միտքը կարտեցաւ , և հաստատ միտքը դրաւ որ Աժդահակայ անգթութեանը վրէժը առնէ :

¹ Կիւրոս Պարսկաստան գնաց , Պարսից օրինօքը կրթուեցաւ , և իր ընկերակցացը հետ շատ քաջութիւններ կ'ընէր : Զեռաց տակէն Արբակ սկսաւ զինքը դրդուել որ չվախնայ ապատամբի Աժդահակայ դէմ . Ես պատրաստ եմ , ըստ , քեզի օդնելու . Կիւրոս ալ սկսաւ Պարսիկները սոք հանել : Օր մը զիրենք ժողվեց փշոտ դաշտ մը տարաւ ու հրամայեց որ մանդաղներով մաքրեն . ինչուան իրիկուն արիւն քրտինք մտան , հազիւ մաքրեցին : Պատուիրեց իրենց որ երկրորդ օրն ալ հադուած սպուած նորէն դան . անոնք երբոր եկան՝ զիրենք ծաղկաւէտ դաշտի մը մէջ նստեցուց ու փառաւոր սեղան մը ըրաւ իրենց . կերան , իմեցին , դուարձացան : Երբոր սեղանէն ելան՝ հարցուց իրենց

¹ Կիւրոս ի՞նչպէս Աժդահակայ դէմ ելաւ :

Կիւրոս թէ Ո՞ր օրը աւելի աղեկ էր, երեկուանիը թէ այսօրուանը: Պատասխաննին յայտնի էր. Երեկ ինչուան իրիկուն աշխատեցանք, ըսին, հոգինիս բերաննիս եկաւ, իսկ այսօր հանդիսատ կերանք խմեցինք և ուրախացանք: — Ուրեմն, ըստ Կիւրոս, Եթէ ըստածիս մաիկ ընեկք՝ ասանկ մէկ օրմը չէ, բոլոր կեանքերնիդ հանդստութեամբ և ուրախութեամբ կ'անցընեկք. հետա եկէք, յուսամոր աստուածոց օդնութեամբը ու ձեր քաջութեամբը կ'երթանք Մարաց կը յաղթենք, ու զանոնք մեզի կը ծառայեցընենք: Ամենքը մէկ բերան խօսք տուին, իրենց թագաւոր դրին զինքը, և Կիւրոս սկսաւ պատերազմի պատրաստութիւն տեսնել:

1 Մեր Երուանդեան Տիգրան թագաւորը որ շատ անգամ տեսեր էր Կիւրոսը ու իր որդւոյն պէս զինքը կը սիրեր, երբոր լսեց թէ բոլոր Պարոիկք հետը միաբաներ՝ զինքը թագաւոր դրեր են, ուրախակցութեան համար մարդ խրկեց ու հետը բարեկամութեան դաշինք դրաւ:

2 Երբոր խմացու Աժդահակ թէ Կիւրոս Տիգրանին հետ բարեկամացեր է, սաստիկ սկսաւ վախնալ. գիտեր թէ Տիգրանին զօրութեանը պիտի չկարենայ դէմ դնել: Անանի վախի մէջ՝ սարսափելի երազ մըն ալ տեսաւ որ Հայաստանի սառով

1 Մեր Տիգրան թագաւորը ի՞նչպէս բարեկամացաւ Կիւրոսին հետ:

2 Աժդահակ Կիւրոսի և Տիգրանայ բարեկամութիւնն որ լսեց՝ ի՞նչ ըրտ:

պատաճ լւուան մը ծայրը ծիրանազգեստ ու բարձրահասակ կին մը նսաած՝ իրեք կարիք զիւցազուններ ծնաւ որ բոլոր աշխարհիս կը տիրեին . անոնցմէ մէկն ալ վիշապի վրայ հեծած վազեց իրեն վրայ , ու հեաը կոռուելով զինքը վիրաւորեց , ու թագաւորութիւնը ձեռքին առաւ : Ան վախով սարսափիած արթընցաւ Աժդահակ ու գիշերանց իշխանները ժողովքի կանչեց . պատմեց տեսած երազը , խորհուրդ ըրին որ Տիգրանայ քոյրը իրեն կին առնե , ու անոր ձեռքովը Տիգրանը մեռցրնե . որպէս զի չկարենայ Կիւրոսին օգնել :

1 Ըստ ընծաններով մարդ իրկեց Աժդահակ Տիգրանին և ուզեց որ քոյրը Տիգրանուհին իրեն կին ասյ , որ զինքը ափկնանց ափկին պիտի ընե : Զգիտնալով Տիգրան անոր նենդաւոր միաքը՝ հաւանեցաւ , շուատ կամքը կատարեց : Ըստ սիրով ընդունեցաւ Աժդահակ Տիգրանուհին , աչքը մըտնելու համար զինքը ափկնանց ափկին ըրաւ , և ամէն բան անոր խորհրդովը կըներ , ինչուան որ վրան վաստհանալով յայտնեց անոր իր միաքը հըսաւ թե . Տիգրան Կիւրոսին հետ միաքաներ է զիս և զքեզ մեռցնելու , ուստի պէտք է որ դուն հետարք մը գանես , եղբայրդ մեռցնել տաս , ապա թե ոչ զքեզ ափկնութենեդ կը ձգեմ , խոյտառակ կընեմ : Խորագէտ և խառառուն Տիգրանուհին խմացաւ Աժդահակայ նենդութիւնը , ծածուկ հաւասարիս մարդկանց ձեռքով եղբօրը

1 Աժդահակ Տիգրանուհիւյն ի՞նչ պատմեներ ըրաւ : — Աժդահակայ մահին ի՞նչպէս եղաւ :

Հասկըցուց : Պատերազմի պատրաստուեցաւ Տիգրան , Կիւրոսի ալ մարդ խրկեց որ շուտ ընէ ընէ միք . և երբոր Աժդահակ խարեւութեամբ Տիգրանը տեսնուելու կը կանչէր , Տիգրան վրան պատերազմի ելաւ , ան միջոցին Կիւրոսն ալ եկաւ հատու . Արքակ ալ որ իր զօրացը սպարապետ զըեր էր Աժդահակ՝ պատերազմին սասակացած առենք Կիւրոսին կողմն անցաւ : Ան առենք Աժդահակ յուսահասութենէն կատղած՝ Տիգրանին վրայ վազեց , զարկաւ Տիգրան նիզակը անոր սիրաք , ու թոքին կէսը նիզակին հետ մէկաւ զ դուրս հանեց , մեռած ընկաւ Աժդահակ , և Կիւրոս Մարտաց և Պարսից տիրեց :

Անկէ եաքն ալ Կիւրոս մեր Տիգրան թագաւորին օգնութեամբը շատ յաղթութիւններ ըրաւ : Եիւդացւոց Կրեսոս թագաւորին վրայ գնաց ու տասնը չորս որ Սարգիկէ մայրաքաղաքը պաշարելով առաւաւ (548) : Կ'ըսէն թէ Կիւրոսի զօրքը ներս մտնելու առեն անոցմէ մեկը Եիւդացի մը առեսնելով առանց զիսնալու որ ինքը Կրեսոսն է , Երբոր թուրք կը վերցնէ որ զարնէ , Կրեսոսին քովը կէցած իր հսկր տղան հօրը մեռնելուն վրայ սասաթիկ ցաւելէն լեզուն կը բացուի ու կը կանչէ . Թուրդ վար առ , Կրեսոս հայրս կը սպաննես : Զինուորը մէկէն ձեռքը վար կ'առնէ , Կրեսոսը Կիւրոսին կը տանի :

Կիւրոսի առաջին յաղթութիւններն որո՞նք է զան :

Կիւրոս հրաման տուաւ որ Կրեսոսը ողջ ողջ
այրեն։ Պատրաստեցին փայտակոյտը, և մէջը մանե-
լու պատրաստուած ատենը մտած էլով թէ բնչէ եր-
ջանիութենէ բնչ թշուառութեան հտաւաւ, յիշեց
Կրեսոս անխելացի խօսքն որ Սողոն ըսեր էր իրեն,
ու այրած սրատվ բարձրաձայն իրեք անդամ Սո-
ղոն, Սողոն, Սողոն կանչեց։ Կիւրոս որ հոն բո-
լոր իշխաններովը եկեր էր, առջեր կանչել ար-
ւաւ ու հարցուց թէ ինչո՞ւ համար ան հռչակաւոր
մարդը կանչեցիր ։ Յիշեցի, ըսաւ, Սողոնին խօս-
քը ։ Վասն զի ատենով երբոր իրեն հարցուցի թէ
ինձմէ աւելի երջանիկ մարդ աւսելիր ես, պատաս-
խան տուաւ ինձի թէ Անկարելի է մարդուս երջա-
նիկ ըսել վախճանը տեսնելին առաջ։ Կիւրոսին
սիրոը շարժեցաւ, կրակը մարել տուաւ, Կրեսո-
սին ներեց, ու ինչուան ետքը թագաւորական պա-
տուով իր քովը պահեց * :

2 Երբոր սկսան զօրքը Սարդիկէ մտած կողոպ-
տել աւերել քաղաքը, Կրեսոս Կիւրոսին քովը կե-
ցած՝ սկսաւ զարմանք ցուցընել։ Կիւրոս Երբոր
պատճառը անոր հարցուց, Կը զարմանամ, ըսաւ,
որ զօրքդ կը կողոպտեն ան քաղաքը՝ որ ալ Կրեսո-

- 1 Կիւրոս ի՞նչպէս ուզեց մեռցընել Կրեսոսը :
2 Կիւրոս Կրեսոսի հետ ի՞նչպէս վարուեցաւ :

* Աս Դիպուածը Խորենացին այլ և այլ Յայն հեղի-
նակներէ սպառգելով մէր Արտաշէ-Ա., Պարթև Բագամ-
շն կը ար, իւ պատմէ, որ զադ հաւանական ըլքանաբ :

սին չէ , Կիւրոսին է : Հարցուց Կիւրոս . Հասկա
լինչ պէտք է ընել : — Արդիլէ , ըստ , որ քաղաքը
մկողապահն , որպէս զի անոր հարստութիւնը ու
վայելութիւնը տեսնողները առնողին գովեստ
տան . իսկ թէ որ կողոպահն , ոչ միայն քաղաքը կը
փնտանայ , այլ նաև զօրքդ կը հարրսանայ , ու քեզի
կը սկսի մոտիկ ցընել : Հաւանեցաւ Կիւրոս , աւար-
առութիւնը արդիլէց , և Կրեսոսին խմասու-
թեանը վրայ զարմացած՝ զինքը սիրեց ու իրեն
խորհրդականն ըրաւ :

1 Կրեսոսի աջքը չէր կարէր Կիւրոսին հետ պա-
տերազմելու , բայց Դեղինեայ պատգամախօսին
պատգամովը յորդորուեցաւ , որ աս էր . Կրեսոս
անցեալ ընդ Ավիս գետ , քակեսցէ զիշխանութիւնս:
Կրեսոս կարծէց որ Մարաց իշխանութիւնը պիտի
քակէ : Բայց երբոր բոլորովին հակառակը պա-
տահեցաւ , Կիւրոսի հրամանովը երկու ոսկի շղթայ
խրկեց Դեղինիսի աստուծոյն՝ մեղադրելով զանի-
կայ որ այնչափ ընծաներ առաւ ու իրեն անանկ
անիրաւ պատգամ տուաւ : Բայց դիւրաւ պատ-
գամախօսը մեկնութիւնը տուաւ թէ քակեսցէ
զիշխանութիւն ըսելով Կրեսոսին իշխանութիւնը
կիմանար և ոչ թէ Մարացը :

2 Յոնիացիք , Դորացիք ու Եւողացիք երբոր լսե-
ցին թէ Կիւրոս Սարդիկէն առեր է , դեսպան խըր-
կեցին և ուզեցին հետը դաշնկը գնել . բայց որով

1 Խնչէն յորդորուած էր Կրեսոս Կիւրոսի դէմ
պատերազմի ելլելու :

2 Յոնիացւոց վրայ ի՞նչպէս տիրեց Կիւրոս :

հետեւ Կիւրոս զիրենք առաջ յորդորեր էր ու չեին ուղած, անոնց ասանկ առակով մը պատասխան տուաւ . Զենորալ տեսնելով որ ծովը շատ ձուկ կայ, կը սկսի սրբնոգով անուշ երգել, որպէս զի ձայնին քաղցրութեանը զմայլած իրեն անձնատուր ըլլան . բայց տեսնելով որ անոնք սրբնոին անուշ ձայ նը բանի տեղ չեն գներ, ուռկանիք կը նետէ ու անոնցմէ շաաը կը բռնէ . անոնք ծովեզելը ելլելնուն սրես կը սկսին կայտաել ցատքրտել . ընդունայն տեղ հիմայ կը կաքաւէք, կ'ըտէ, վասն զի քիչ մը առաջ երբոր ձեզի սրբնոգով կ'երգեին ան ատենը սրետք եկը ցատքրտաել : Հասկըցան Կիւրոսին միաքը ու պատերազմի պատրաստուեցան : Արբակը վրանին խաւրեց Կիւրոս ու զանոնք նուաճեց :

1 Կիւրոս Ասորւոց երկրին ու Արաբիոյ տիրելն եաքը՝ մեր Տիգրան թագաւորին հետ գնաց Բաբելոնիք պաշարեց՝ առաւ, ու ամբարիչտ Բաղասարն ալ սալաննեց (538) : Հրեից Բաբելոնի մ.ջ Եօթանատուն տարուան գերութիւնը լընցած ըլլալով, հրովարտակաւ հրատան առւաւ իրենց որ Երուսաղեմ' երթան Աստուծոյ տաճարը շինեն :

2 Հարիւր քսան գաւառ կամ կուսակալութիւն բաժնեց Կիւրոս իր տէրութիւնը, և անոնց վրայ իրեք գլխաւոր իշխան գրաւ, որոնց մ.ջ առաջննն էր Դանիիլ . անոր համար վրան նախան-

1 Բաբելոնին ի՞նչպէս առաւ, ու Հրեից ի՞նչպէս աղաստութիւն տուաւ :

2 Կիւրոսիր տէրութիւնը քանի կուսակալութիւն բաժնեց :

ձեզան ու առիւծներու գուրը ձգել առին : Ան
հարիւր քսան կուսակալութեանց մէջն Եին Պարս
կաստան , Մարտաստան , Ասորեստան , Արարիս ,
Ասորիք . Կապագավելիա , Մեծ ու Փոքր Վռիւդիս ,
Եխդիս , Կարիա , Փիւնիկէ , Կիլիկիա , Պափլա
գոնիս , Սակք , Բարկորիս , Հնդկաստան , Կիսպոս
կղզին և Եղիսպատոս : Եւ որպէս զի աս ընդարձակ
տէրութեանը մէջ տուած հրամանները շուտով
կոտարուին՝ Կիւրոս կանոնաւոր սուրհանդակ
ներ ու թղթատարներ գրաւ , որ ինչուան ան ա
մենը չկային :

1 Առաստամեռնութիւնը թագաւորավայել ա
ռաբինութիւնն է կ'ըսէր Կիւրոս , և ինքը հարստա
նալու աեղ իր հսկասակները կը նայէր որ հարրա
տացրնէ : Օր մը Կրեսոս իրեն ըստաւ թէ . Ասանեկ
ուրիշներուն տալով գուն պիտի աղքաննաս , որ
եթէ ուզեմ՝ կրնաս աշխարհիս ամենէն հարուստ
թագաւորն ըլլալ : Հարցուց Կիւրոս . Ան առենքը
որչափ սորեկի աեր կրնայի ըլլալ : Կրեսոս չափա
զանց սոսակ մը ըստաւ : Կիւրոս մէկէն պղափկ առե
սակ մը գրեց իր իշխաններուն , խմացուց որ սաղկի
կարօտութիւն ունի . շուտ մը Կրեսոսին ըստածէն
առելի բերին Կիւրոսի . Ահա իմ գանձերս , ըստ
Կիւրոս Կրեսոսին , ահա ան մնառուկները՝ որոնց
մէջ իմ հարստութիւններս կը սկահեմ՝ հսկատա
կացս սիրան ու սէրն է :

1 Կիւրոսի առաստամեռնութիւնը ինչպէս էր :

1 Ետքը Կիւրոս Սկիւթացւոց վրայ գնաց , ու չկարենալով անոնց յաղթել՝ բանակը առաստ գինի ու միս թողով փախչիլ ձևացուց . անոնք ալ եկան կերան խմեցին , դինովցան : Գիշերանց վրանին հասաւ Կիւրոս , շատը ջարդեց . շատն ալ գերի բռնեց , որոնց մէջ էր նաև անոնց Տոմիւր թագուհոյն որդին : Թագուհին շատ աղաւեց Կիւրոսին որ իր որդին ետ դարձնէ . շտուաւ Կիւրոս . տղան ալ յուսահասութենէն ինքզինքը ըստաննեց : Ան ատենը Տոմիւր նորէն Կիւրոսի վրայ սպասերազմի ելաւ , ու փախչիլ ձևացընելով՝ զինքը նեղ տեղուանք ձգեց , ու մեծ ջարդ տուաւ . հոն Կիւրոսն ալ մեռաւ եօթանասուն տարեկան , քսանընը տարի թագաւորելէն ետքը . և Տոմիւր որդւոյն մահուան վրէժը հանելու համար՝ Կիւրոսին գլուխը կտրեց , և մարդու արիւնով լեցուցած տիկի մը մէջ դրաւ ըսելով . Կենդանութեանդատենն որ չկշտացար՝ մեռնելէդ ետքը կշտացիր մարդու արիւնով :

2 Կիւրոսի մարդիկը մարմինը ձեռք ձգեցին ու տարին Պարսկաստան Պասարդաս քաղաքը փառաւոր շիրմի մը մէջ թաղեցին , ու ինչպէս կը ուստին , վրան ասանկ տապահագիր մը փորեցին . Ո՛վ մարդ , ես Կիւրոսն եմ , որ Պարսից թագաւորութիւնը կանգնեցի և Ասիոյ թագաւոր եղայ . գերեզմանիս վրայ մի նախանձիր :

1 Կիւրոս Սկիւթացւոց դէմ ի՞նչ արշաւանք ըրաւ :

2 Կիւրոսի մարմինը ուր թաղուեցաւ :

։ Աժդահակայ և Կիւրոսի պատմութիւնը դըլ-
խաւորապէս Երոդոսոս ու Քսենոփոն կը պատ-
մեն, բայց իրարմէ բոլորովին տարբեր . մենք ալ
աւելի Երոդոսոսին հետևեցանք, որ աւելի նման
է նաև մեր Խորենացւոյն պատմածին . միայն Ե-
րոդոսոս կ'ըսէ թէ նախ Աժդահակ Կիւրոսին հետ
պատերազմեցաւ, և Կիւրոս զինքը բռնեց, թա-
գաւորութիւնը ձեռքին առաւ ու պաշտին մէջ
փակեց ինչուան մահը :

Իսկ Քսենոփոնի Կիւրոսին վրայ պատմածները
բոլորովին շինծու պատմութիւն կը սեպուին .
վասն զի ինքը Դասախրակութիւն Կիւրոսի ը-
սուած դրբին մէջ չէ ուզած Կիւրոսի հարազատ
պատմութիւնը դրել և ցուցընել թէ Կիւրոս ինչ-
պէս էր, հապա թէ իրեն սկս թագաւոր մը ինչ-
պէս պէտք էր որ ըլլար : Անոր համար մեր Տիգրա-
նայ պատմութիւնն ալ ուզածին սկս ծռելով
կը պատմէ, և անկեց առած է նաև Ռոլէն և ու-
րիշ Եւրոպացի պատմիները : Բայց որը ալ
առասպէլախառն ըլլայ Քսենոփոնին դրածը, առ
յայտնի կ'երևնայ նաև անոր պատմածներուն մէջ
ալ թէ մեր Տիգրան թագաւորը ան ատենը անուա-
նի է եղեր, Կիւրոսին սիրելի, ու պատերազմնե-
րուն մէջ անոր օգնական եղեր է : Իսկ Կիւրոսին
համար կ'ըսէ թէ իր պաշտին մէջ եօթանասուն
տարեկան մեռաւ հանգստութեամբ :

։ Աժդահակայ և Կիւրոսի պատմութեան գլուխ-
որ աղբիւրները որո՞նք են :

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պ Ե Ր Ա Յ Ց

ԳԼՈՒԽ Ա.

Կամբիս . — Եղիոյունի իւ ռիւէ . — Անդրանիկան .
Ները . — Պրետորուն . — Կըւսուն . — Կամբիսունի ճահը .
— Շեշտ ճադ . — Որոն . — Կապուրոծ ճագանց :

Ավելոսին յաջորդեց որդին Կամբիւս (529) :
Աթոռը նատածին պէս սկսաւ Եղիսպասի զրայ
դիմելու պատրաստութիւն տեսնել , որովհետեւ
Ամասիս թագաւորը Ավելոսին տուած հարկը
իրեն չեր ուզէր տալ : Երբոր Եղիսպասի մօտե-
ցաւ՝ խմացաւ Կամբիւս որ Ամասիս մեռեր է , և
որդին Փատեննէս տեղը անցնելով պատերազմի կը
պատրաստուի :

Ավելոսին ովլ յաջորդեց : — Կամբիւս ի՞նչը պէս
սկսաւ թագաւորութիւնը :

1 Տեսաւ կամբիւս որ Եղիպառ մանելու համար հարկ է. Պեղուսիոն ամուր քաղաքին տիրել. և այսպիսի հնաբրով ան քաղաքին առաւ : Երբոր խմացաւ թէ քաղաքին պահապանները Եղիպատցի են, անոնց պաշտած կենդանիներէն՝ շուն, կատու, ովսար, մէյմէկ գունդ զօրացը առջեր ձգեց, ու սկսան անոնցմով քաղաքին վրայ դիմել. Պեղուսացիք վախնալով որ չըլայ թէ թշնամիքը սպաննենք ըսելով իրենց աստուածներէն մէկը սպաննեն, ամեննեին զէնք չբանեցուցին, և կամբիւս դիւրութեամբ ներս մտաւ, քաղաքին տիրեց :

2 Փասմննէս թագաւորը բազմութեամբ զօրաց դէմին ելաւ, և ճակատեցան երկու զօրքը : Պատերազմը չսկսած՝ ֆանէօ Յոյն զօրսավարը դժոտութեամբ մը Փասմննեսին կողմէն կամբիւսին կողմը անցեր՝ անոր ճամբայ կըցուցրներ. մէկալ Յոյներն անոր երկու որդիքը բանեցին երկու բանակին մէջ տեղը մորթեցին ու արիւննին խմեցին : Բայց աս բարբարոսական վլէժխնդրութեամբ յաղթութիւնը կորածնցուցին . վասն զի Պարսիկք ան անմեղ տղոց արիւնն որ տեսան՝ կատաղաբար պատերազմելով յաղթեցին անոնց, մնձ ջարդ տուին, և հազիւ քիչ մարդիկ Փասմննեսի հետ կրցան Մեմփիս փախցիլ :

3 Կամբիւս նաւով մը գեսապան խրկեց Մեմփիսիւսին ամբու մը գեսապան խրկեց Արքայիւսին :

1 Պեղուսիոն քաղաքին ի՞նչպէս աիրեց Կամբիւս :

2 Եղիպատցւոց ի՞նչ կերպով յաղթեց :

3 Ի՞նչ անդթութիւններ ըրաւ Կամբիւս Մեմփիսի ու Սայիսի մէջ :

փիս որ ինքնակամ անձնատուր ըլլան . ՄԵմիփիսացիք բռնեցին գեսպանները կտոր կտոր ըրին : Գիշատենի մէջ Կամբիւս պատերազմով քաղաքն առաւ , և իր գեսպանն խրկած նաւուն մէջը քանի հոգի որ կային՝ ամէն մէկուն համար ՄԵմիփիսի իշխաններէն տասնական հոգի սպաննեց , Փառմէնէսն ալ բռնեց՝ պատուով պահէց : Բայց երբ որ խմացաւ թէ անիկայ նորէն խոռվութիւն հանելու կը ջանայ՝ ցլու արիւն խմցուց անոր ու մեռուց :

Անկեց Սայիս գնաց , ուր էին Եգիպտացւոց թագաւորներուն գերեզմանները . և սրտին ոփը առնելու համար՝ Ամասիսին գիակը գերեզմանէն հանեց ու մեծ նախատինքով այրել տուաւ :

1 Անկէ ետքը Կամբիւս երկու արշաւանք ալ ըրաւ , որ մէկմէկէ ձախորդ գնացին : Առաջինը Ամմոնացւոց վրայ էր . վասն զի երբոր վրանին յիսուն հազար զօրք խրկեց որ երթան Արամազդայ Ամմոնի մեհեանը կողոսպուն , յանկարծ փոթորիկ մը ելաւ , բոլոր զօրքն ալ անապատի մէջ աւազի տակ թաղուեցան :

2 Նորէն շատ զօրք ժողվեց Կամբիւս և անձամբ ուզեց երթալ Եթովլիոյ տիրել . բայց առաջուց գեսպաններ խրկեց որ երթան երկիրը գիտեն , և անոնց հետ Եթովլացւոց շատ մը ծիրանի , ուկի ապարանջանք ու ինեկեղէններ ընծայ խաւ .

1 Կամբիւս Եգիպտոսի տիրելէն ետքը ի՞նչ արշաւանք ըրաւ :

2 Երկրորդ արշաւանքը ո՞րն եղաւ :

րեց : Բնծաները ծազք ըրին Եմովացիք . վասն զի անանկ աւելորդ բաներ չեին գործածեր . և իմանալով որ գետպաններն ալ լրտեսելու համար եկեր Են՝ զանոնք ալ անարդեցին . բայց իրենց թագաւորը Կամբիւսին մէկ լայնալիք խոշոր աղեղ մը իրկեց որ Պարսիկք հազիւ կրնացին վերցը նել , իսկ լարել ամենեին չեին կրնար : Ան աղեղով թագաւորը առաջ նետ մը նետեց ու ըստ . թէ որ Պարսիկներն ինծի պէս աս աղեղը կարենան գործածել , ան ատեն թող գան Եմովացացոց հետ պատերազմին :

1 Աս որ լսեց Կամբիւս՝ սաստիկ բարկացաւ , ու առանց զօրացը համար բաւական պաշար առնելու՝ ճամբայ ելաւ : Քիչ ատենէն անանկ սաստիկ սովլ ընկաւ զօրացը մէջ՝ որ բեռնակիր դրաստները ուտելէն ետքը սկսան նաև վեճակով մէկզմէկ ուտել : Կամբիւսին հոգը չէր . կատաղութեամբ զանոնք առաջ կը քշէր , որովհետեւ ան ատենն ալ իր սեղանին վրայ ազնիւ կերակուրներ պակաս չեին . բայց ետքը վախնալով որ քըլայ թէ զօրքը յուսահատութենէն իր գլխուն փորձանք մը բերեն , միաքը փոխեց ու մնացած քիչ զօրքովք թէրէ դարձաւ :

2 Թէրէ քաղաքը հոյակապ ու մեծագանձ մէ հեաններով լեցուն եր . ամէնքն ալ կողոպտեց Կամբիւս ու կրակ տուաւ այրեց . Ոսկմանդի շիրմին անուանի շրջանակն ալ հանեց հետք տարաւ :

1 Երկրորդ արշաւանկը ի՞նչ վերջ ունեցաւ :

2 Թէրէի մէջ ի՞նչ ըրաւ Կամբիւս :

։ Անկե դարձաւ Մեմիխ , տեսաւ որ բոլոր
քաղաքը ուրախացած կը պարեն , հանդեռ կը
նեն . կարծելով որ ասոնք իր զօրացը ջարդուելուն
վրայ անանկ կ'ուրախանան , բարկացաւ , իշխան-
ները կանչեց հարցուց , ու երբոր իրեն ըսին թէ
Մէր Ասլիս աստուածը գտնուելուն համար կ'ու-
րախանանք , կարծեց թէ անոնք զինքը կը խարեն ,
աւելի բարկացաւ , ու մէկեն զանոնք սպաննել
առւաւ : Եսպը քուրմերը կանչեց . Երբոր անոնք
ալ նոյն պատասխանը տուին , զարմացաւ Կամ-
քիւս . թէ որ անանկ քաղցը ու ընտանի աս-
տուած մը ունիք , ըսաւ , որ ինչուան ձեզի հետ
կը տեսնուի , բերեք մշյմը ես ալ տեսնեմ : Տեսաւ
որ եղ մը առին հանդիսավ առջեւը բերին , կտաղե-
ցաւ՝ մշջքեն թուրը հանեց , եղան ազգբին զարկաւ
վիրաւորեց , ու քուրմերուն անխեցութիւնը յան-
դիմանելով ծեծելտուաւ զանոնք , հանդէսը կա-
սարող Եղիպատացիքն ալ սպաննել առւաւ : Քուր-
մերը լալով ողբալով տարին Ասլիսը իր մէ հետանը ,
որ հոն քանի մը օրէն Ետքը վշըբին ցաւէն մեռաւ :

։ Կամբիւս ոչ միայն օտարաց արեւամբը իր բնա-
կան անդթութիւնը կը կշտացըներ , հապա նաև
իր ընտանեացը անմեղ արիւնով : Երբոր Եթով
սրացոց թագաւորին խրկած աղեղը եկաւ , ու
բոլոր Պարսից մշջ միայն Կամբիւսին եղբայրը
Շմերդ կրցաւ զանիկայ գործածել , վախցաւ Կամ-
քիւս որ զանիկայ իր տեղը չժադաւորեցընեն .

։ Ասլիս Եղը ինչպէս սպաննեց :

։ Իր եղբայրը ինչո՞ւ սպաննեց Կամբիւս :

մանաւանդ որ երազ մըն ալ տեսեր էր որ Շմերգ
իր աթոռը կը նստէր . բանեց զինքը Պարսկաստան
խրկեց , ու ծածուկ Պրեքսասապ իր սիրելի իշխա-
նին պատուիրեց որ հան զինքը սպաննել (522) :

1 Կամբիւս իր ախտամոլ բարբովը պղափիկ քրո-
ջը Մերովէին վրայ սէր ձգեց , ու հետը ուղեց
կարդուիլ . բայց առաջ օրէնսդիտաց ու մողե-
րուն խորհուրդ հարցուց : Վնոնք իր մոլեգին
կատաղութենելն վախնալով , Օրէնք է , ըսին , որ
եզրայր ու քոյր իրարու հետ չեն կրնար կար-
գուիլ . բայց աս օրէնքն ալ կայ որ Պարսից թա-
գաւորները ինչ որ ուղեն կրնան ընել : Աս երկդիմի
սպատասխանը վճիռ սէպելով կամբիւս , քրոջը
հետ կարդուեցաւ , և ուր որ երթար զինքն ալ
հետը կը տանելը :

2 Բայց իր անխելք կատաղութեամբը Մերո-
վէին ալ չմնայեց : Օր մը մէկտեղ գաղանամարտի
գնացին , ուր շուն մը առիւծի մը հետ կը կռուէր .
Երբոր սկսաւ շունը տկարանալ ու յաղթուէլու-
մու էր , ուրիշ շուն մը անոր օգնութիւն հասաւ .
զօրացաւ անուլ առջի շունը և առիւծին յաղթեց :
Ասոր վրայ զուարձացաւ կամբիւս . բայց Մերովէ-
սկսաւ լալ : Երբոր շատ բռնադատեց կամբիւս թէ
ինչու կռւայ , Շմերգ եզրօրս մահը միտքս ընկաւ ,
ըսաւ քոյրը , որ աս չնէն ալ գժբաղդ գտնուէր էր :
Դեռ խօսքը բերանն էր խեղճ Մերովէին , կամ-
բիւսին կատաղութիւնը բռնեց , ոսքովը զարկաւ .

1 Ի՞նչ կերպով իր քոյրը իրեն հարս ըրաւ :

2 Ի՞նչ սպատառաւ սպաննեց իր քոյրը :

փորուն՝ որ յղի ըլլալուն մէկէն ընկաւ մեռաւ :

1 Մարդու արիւն թափելը՝ կամբիւսին զուար ճութիւն մը գարձեր էր . որ չէր անցնէր որ մարդ մը չպահնէ . Պրեքսասպ իր սիրելի իշխանն ալ չըրցաւ անոր անդթութենէն ազատիլ : Օր մը հարցուց իրեն կամբիւս թէ Պարսիկներն ինծմէ գոհէ են : — Քաջութեանդ վրայ ամէնքը կը զարմանան , ըսաւ , տէր ալքայ , բայց քիչ մը կը գանդասին որ շատ դինի կը խմես : — Ուրեմն , ըսաւ կամբիւս , կը կարծեն որ ես դինի խմելով խելքս կը կորսնցընեմ . դուն աես ուրեմն և ինծի իրաւունք տուր : Ծուտ մը դինի բերել տուաւ , սովորականէն աւելի խմեց , ու Պրեքսասպին որդւոյն որ իր մատուռակն էր , հրամայեց որ Երթայ սրահին ծայրը ձախ ձեռքը դլուխը դրած շխակ անշարժ կենայ . լարեց աղեղը , Շիտակ սրախն՝ ըսաւ ու նետեց : Ետքը բանալ տուաւ տղուն սիրալ , ու նետին վէրքը հօրը ցուցընելով ըսաւ . Աղեկ նշան առեր եմ թէ չէ . ուրեմն դինովութեանս ատեն ալ ըրածս դիտեմ : Թշուառական հայրը սրախն ցաւէն մէկէն մարելու լինալու տեղ՝ վասութեամբ ելաւ ըսաւ թէ , Ապողոնն ալ ասանկ ճարտարութեամբ չէր կրնար նետ նետել : Անոր համար աղեկ կըսէ Սենեկա . Հարուածը ամբարիչտ , անոր դովեստը ամբարշտագոյն :

2 Անգամ մըն ալ կրեսոս , որ հօրը կիւրոսին

1 Պրեքսասպին որդւոյն մահն ի՞նչպէս եղաւ :

2 Կրեսոսն ինչո՞ւ ուղեց մեռցընել :

պէս իրեն ալ խորհրդականն էր, զինքը քիչ մը խպատելուն համար բարկացաւ կամբիւս, ու մէկէն հրամայեց որ զինքը սպաննեն : Մարդիկը գիտնալով որ ետքը պիտի զզջայ, գաղտուկ ողջ պահեցին Կրեսոսը : Իրաւցընեւ երկրորդ օրը սկսաւ լալ ու ափսոսալ վրան : Ան ատենը Երբոր Կրեսոս ողջ է ըսին, ուրախացաւ, կանչեց քովը . բայց անոր տեղը զինքը ողջ պահողները սպաննել տուաւ :

1 Թէ պէտ և ինքը կամբիւս կարդ կանոն և արգարութիւն չէր գիտեր, բայց կ'ուզէր որ ուրիշները գիտնան ու պահեն : Օր մը լսեց թէ իր իշխաններէն մէկը անիրաւութիւն մը ըրեր է . հրաման տուաւ որ ողջ ողջ մօրթը քերթեն հսնեն վրայէն ու գատաստանի ատեն անորնատած աթուին վրայ անցընեն : և անոր տեղը որդին գրաւ, որպէս զի հօրը մօրթին վրայ նստելով պաշանը յիշէ ու արդարութեսոիք գատաստան կտրէ :

2 Կամբիւսին աս անգթութեանցը հետևող Եզաւ Ռվեստես Սարդիկէի նախարարը, որ նոր օրինակ մահուամբ մը մեացընեւ տուաւ զՊողիկրատէս Սամոսի բռնաւորը :

Աս Պողիկրատէսին բոլոր կենացը մէջ ամէն բան ուզածին պէս յաջողեր էր, և ամեննեին անհանդատութիւն կամ ձախորդութիւն չէր ունեցած : Ամասիս Եդիսպաացւոց թադաւորը որ իրեն նի-

1 Արդարութեան ի՞նչըզէս վրէժինդիր էր Կամբիւս :

2 Կամբիւսին անգթութեանցը իր իշխաններն ալ կը հետեւին :

զակակից ու բարեկամէք , նամակ մը կը դրէ ըստ
լով որ Այնչափ երկարատև երջանկութիւնը ա-
ղեկ բան չէ . օր մը չէ նէ օր մը այն ժանա աստուած
ներն օր մարդկանց երջանկութեանը վրայ կը նա-
խանձին՝ գլուխդ մեծ գժբաղդութիւն մը կը բե-
րեն . ուստի խրառ կուտամք քեզի որ գուն կամքդ
քեզի վեշտ մը հասցընես : Խօսքին մոտիկ ըրաւ Պո-
ղիկրատէս , ու օր մը իր իշխաններուն հետնաւա-
կով երթալու ատեն՝ իր անդին զմբուխտ մասնին
ծածուկ ծովը նետեց : Քանի մը օրէն ձկնորսները
մեծ ձուկ մը կը բանեն , Պողիկրատէսին ընծայ կը
բերեն . ան ձկան փորէն մասնին դուրս կ'ելլէ .
կ'առնէ Պողիկրատէս , կը զարմանայ և շատ կ'ու-
րախանայ : Ամասիս աս բանս որ լսեց , հրաժա-
րեցաւ անոր բարեկամութենէն , որպէս զի գլուխը
մեծ գժբաղդութիւն մը գալու որ ըլլայ՝ ինքը վրան
չցաւի . իբր թէ երջանկութեան ու յաջողու-
թեան ատենը միայն կըլլայ բարեկամութիւն :
Բայց Ամասիսին խօսքը իրաւցընէ կատարուե-
ցաւ : Նախարարներէն մէկը միշտ Ռվեստէսը կը
նախատէր որ չկրցաւ Սամոս կղզւոյն աիրել .
աս նախատինքին չդիմացաւ Ռվեստէս , միտքը
դրաւ որ Սամոսի տիրէ : Գիտնալով որ Պողիկրա-
տէս Սամոսի իշխանը շատ արծաթասէր մարդ է ,
անանկ ձևացուց թէ ինքը կամքիւսէն ապատամ-
բեր է ու կ'ուղէ անոր վրայ պատերազմի ելլել .
Բայց նախ կ'ուղեմ , ըսաւ , գանձերս քու քովդ
ապահովացընէլ , կէսն ալ փոխարէն քեզի տալ :
Չկրցաւ Պողիկրատէս հաւասալ որ անիկայ այնչափ
գանձ ունենայ . ուստի մարդ խրկեց որ ստոդէ :
Ռվեստէս շատ առաջրակներ քարով լեցուց , ա-

նոնց բերանը մէյմէկ քիչ ոսկի գրաւ ու եկողներուն ցըցուց : Պողիկրատէս երրոր լսեց ոսկոյն ձայնը , չկրցաւ դիմանալ . բարեկամները Մի Երթար ըսին , մտիկ քրաւ ելաւ գնաց . Ովրեստէս ալ բռնեց զինքը կախել տուաւ : Պողիկրատէս նախանձելի Երջանկութեամբ անցուցած կեանքը՝ ոսկին սիրոյն համար կախաղանոլ լմբնցուց . Թեալէտ և Ովրեստէս ալ իր անդթութեանը պառողը չկըրցաւ Երկար ատեն վայեցել . վասն զի Դարեհ թագաւորելուն ալէս զինքը ան յանցանքին համար Պողիկրատէսի Եղբօրը աղաւանքով սպաննել տուաւ :

1 Անօգուտ տեղը Կամբիւս Ծագաւորութիւնը ձեռքէն չհանելու համար իր Եղբօրը արիւնը մուեր էր . անոր տեղը ուրիշ Ծմերդ մը ձեռքէն թագաւորութիւնը առաւ : Վասն զի Կամբիւս Եզդիստոսի վրայ Երթալու ատենը՝ իր աեղը Պարսկաստան Պատիսիթ մոգակետը ձգեր էր . ասիկայ աւեսնելով որ ըրած անդթութեանցը համար Կամբիւսին վրայ ամէնքը տժդոհ են , առաւ իր Ծմերդ մոդ Եղբայրը՝ որ Կամբիւսին Ծմերդ Եղբօրը շատ նման էր , և անոր մուհը գեռ շատերը չէին խմացած , ու Կիւրոսին որդին Ծմերդը ասէ ըսելով զամենքը հաւաննեցուց , ու զանիկայ Պարսկաց վրայ Ծագաւորը գրաւ . (522) :

2 Կամբիւս Պարսկաստան դառնալու առենքը աս ապստամբութիւնը լսելով մէկէն Տամբայ Ելաւ որ Երթայ ապստամբները նուաճէ . բայց ձի

1 Ծմերդ մոդը ի՞նչպէս ապստամբեցաւ Կամբիւսէն :

2 Կամբիւս ի՞նչպէս մեռաւ :

հեծնելու ատեն՝ դիպուածով թուրը պատեանեն
ելաւ, ինքը անոր վրան ընկաւ, ազգը վիրաւորե-
ցաւ ու քանի մը օրէն մեռաւ :

1 Ըմբրդ մոդը իրխարէ ու թիւնը ծածկելու հա-
մար՝ պալսատէն գուրս չեր ելլեր, և ամէն բան
նելլինեաց ձեռքովը կ'ընէր: Ճողովոդեան սիրտը
վատորկելու համար՝ իրեք տարի զանոնք տուքքէ
ու զինուորագրութենէ ազատ ըրաւ, և առատ
ընծաներով իրեն շատ կուսակիցներ ժողվեց:

2 Ոտան նախարարը վրան կասկածի երթալով՝
իր Փեղիմա աղջկանը որ թագաւորին կանանցը
մէկն էր, մարդ խրկեց հարցուց թէ իրաւցնէ ա-
նիկայ Կամբիւսին եղբայրը Ըմբրդն է. անիկայ պա-
տասխան տուաւ թէ Կիւրոսի որդին Ըմբրդը ես
չեմ տեսած, ասիկայ ալ չեմ ճանչնար: Ոտան
դարձեալ մարդ խրկեց իրեն ու ըսաւ որ Կիւրոսին
աղջկանը Ատոսային հարցընէ թէ ասիկայ իր Ըմբրդ
եղբայրն է: Անոր ալ պատասխան տուաւ Փեղիմա
թէ Առջի օրուընէ թագաւորը զմեղ իրարմէ զա-
տեց ու ամենեկին մէկզմէկ չենք կրնար տեսնել ու
խօսիլ: Ան ատենը ըսաւ իրեն Ոտան թէ Ո՛ր գի-
շերն որ քովդ գայ թագաւորը՝ վարպետութեամբ
մընայէ թէ ականջ ունի թէ չէ. որովհետեւ Ըմբրդ
մոդին ականջը յանցանքի մը համար Կիւրոս կարել
տուեր էր: Տեսաւ Փեղիմա որ ականջ չունի, ի-

1 Ըմբրդ մոդը առջի բերան ի՞նչպէս հաստա-
տուեցաւ թագաւորութեանը մէջ:

2 Ըմբրդ մոդին խարէ ու թիւնը ի՞նչպէս իմա-
ցուեցաւ:

մացուց հօրը , և խարդախութիւնը դուրս ելաւ :

1 Անանկ խաբեքայ մարդ մը թագաւոր ունենալը նախատինք սեպելով Ռտան , գնաց իր հետը վեց նախարար միաբանեց որ ասոր ճար մը տեսնեն , իրենց օրինաւոր թագաւոր մը դնեն : Ասոնց մէջ ամենէն անուանին եր Դարեհ օրդի Վշտասպեայ՝ որ Պարսկաստանի կուսակալն եր :

2 Երբոր ասոնք մէջերնին խօսք դրին որ սլիտի Երթային թագաւորը սպաննելին , մէյմըն ալ յանկարծ Պրեքսասպ մոդերէն սպիտուելով որ երթայ ժողովրդեան վկայութիւն տայ թէ կամբիւսին Ըմերդ Եղայրը ես չապաննեցի , ու ինքն է թագաւորովը , ելաւ բարձր աշտարակի մը վրայ , ու Ճշմարտութիւնը ամենուն քարոզեց թէ , Կիւրոսի որդին Ըմերդը՝ կամբիւսին հրամանովը ես իմ ձեռքովս սպաննեցի , և հիմակուան թագաւորովը Ըմերդ մոդն է : Ներեցէք ինծի ով դիք , ներեցէք և գուք ժողովուրդք . վասն զի ոչ Եթէ ու զելով անոր արիւնը թափեցի , այլ այնպիսի թագաւորին հրամանը վիս սախպեց , ըստ ու ինքնիքը աշտարակէն վար նետեց և մեռաւ : Ժողովուրդը տակն ու վրայ Եղաւ , մոդերը իրար անցան . ան միջոցին վազեցին դաւակիցները պաշտառ , Ըմերդն ու Պատիսիթը բանեցին մեռուցին , ու դլուխնին կարած ժողովրդեան ցըսուցին : Ժողովուրդը աս նենգութեան վրայ կատղած՝ վազեց

1 Ռտան նախարարը ի՞նչպէս Ետեհ Եղաւ Ըմերդ մոդը իշխանութենէն ձգելու :

2 Ի՞նչպէս սպաննուեցաւ Ըմերդ մոդը :

մէկալ մոդերուն ու անոնց կուսակցացը վրայ, ջարդեց զանոնիք, և որոշեց որ ամեն տարի նոյն օրը տօն տօնեն բոլոր Պարսկաստան ու անունը գնեն Առարած ճաժառ : Ան տօնին օրը մոդերը վախերնեն աներնին քաշուած՝ ամենենին գուրս չեն Երևանը :

ԳԼՈՒԽ Բ.

Դաշտն Ալարապեայ իշխափառութեա . — Աղոփամբ միանիւն բարեւացաց . — Զադիւրու . — Աշւառան + Սիլիւրաց Հրայ . — Ավետրհակաւանեիւն Հնդիապանի . — Աղոփամբ միան Յանիացաց . — Կործանուան Միւլունի . — Մարդունիսի սասանյարդունիքը Յանապանի Հրայ Եղած արշաւանչը . — Երիրու արշաւանչ Յանապանի . — Պարսիկ իշխաննեն . — Աղոփամբ միան Եգիպացաց . — Քանիւսան Դաշտնի իշխանյարդ . — Դաշտնի Դաշտնի իշխանյարդ . — Դաշտնի ճահը :

Ա Եց նախարարները մէջերնին շատ վեճը ըրին թէ ի՞նչ ակսակ կառավարութիւն հաստատեն : Ումանիք ռամկապետութիւն կ'ուզեին, ուրիշները ազնուապետութիւն . բայց Դարեհ Վշտապեայ՝ անոնց Երկուքին ալ վնասները առջենին դնելով ըստ թէ Պէտք է գարձեալ միապետութիւն հաստատենիք, և ցըցուց որ Կիւրոսի ատեն միապետութեամբ իրենիք այսչափ մեծցան, վա-

ուաւորուեցան : Ամէնքը անոր հաւանեցան , և ո-
բովհետեւ օրինաւոր ժառանդ զկար ու իրենցմէ մէ-
կը պէտք էր որ թագաւորէր , տեղ մը որոշեցին
որ երկրորդ օրը երթան հոն արելը պաշտեն , և ո-
րուն որ ձին առաջ խիսնջայ՝ անիկայ ըլլայ իրենց
թագաւորը :

Աս բանս Դարեհին ձիապանը խմանալով , առ-
ջի իրիկուցնէ որոշուած տեղը մատակ ձի մը կրտա-
նի կը կապէ , իր աիրոջը ձին ալ հոն կը տանի՝ ա-
նոր կը ցուցընէ : Առաւոտը երբոր ամէնքը իրենց
ձին հեծած հոն եկան՝ Դարեհի ձին սկսաւ
խիսնջալ : Մէկէն իշխաները վար իջան , ու երկր-
պագութիւն ընելով Դարեհի , Կեցցէ արքայ Դա-
րեհ կանչեցին , ու զինքը թագաւորեցուցին (522) :

1. Դարեհ զանոնք առաջին իշխան ու խոր-
հըրդական ըրաւ , և հրաման առւաւ որ Երբ ալ
ուզեն՝ համարձակ կարենան իր քովը դալ . որով
հետեւ Պարսից մէջ օրէնք կար որ առանց թագաւո-
րին մասնաւոր հրամանին՝ չեին կրնար իշխանները
քովը երթալ : Ձիապանն ալ իշխանութեան հա-
սուց , և իր արձանիը փորել առւաւ ձիու վրայ
նստած , տակը աս արձանագրով Դարեհ ԱՀՏԱՍ-
ՊՆԱՅ , ԵԲԱՐԵՍ ԱԽՈԲՌԱԳԵՏԻՆ ԶԵՌՔՈՎԸ ՊԱՐՍԻՑ
ԹԱԴԱՏՈՒՐ ՆՊԱՅ :

2. Դարեհի թագաւորութեան երբորդ աարին
Ասմարացիք հրէից վրայ ամբասանութիւն ըրին

1. Իր իշխանակիցներն ի՞նչ պատույ հասուց Դա-
րեհ :

2. Հրէից ի՞նչ աղասութիւններ առւաւ Դարեհ :

ու տաճարին շենքը դադրեցրնել տուին : Հրեայք Դարեհի դիմոցին , ան աւքննել տուաւ կիւրոսին անոնց տուած հրովարտակը , ու նորէն հրամայեց որ տաճարը շնեն :

Անկէ Եսքը Եսթերայ խնդիրքովը , որ Ասթինեին տեղ իրեն թագուհի ըրեր էր , առջի հրովարտակին հակառակ՝ Հրեից նպաստաւոր հրովարտակ մը հանեց , ու անօրէն համանը մեռցնել տուաւ * :

* Երախտագիտութեամբն ալ իր անունը շատ մեծցուց Դարեհ , ու թագաւորաց և ամէն մարդու բարի օրինակ Եղաւ : Ատենով Երբոր ինքը կամբիւսին քովը ծառայ էր , Սամոսի Պողիկրատէս բռնաւորին Եղբայրը Սեղոսոն իրեն մէկ փառաւոր պատմուհան մը ընծայ տուեր էր , որուն ինքը փոխարեն մը չէր կրցած ընել : Երբոր Դարեհ թագաւորեց , Սեղոսոն Շօշ գնաց , ու պալատին գուռը կեցած՝ մարդ խրկեց թագաւորին թէ Երախտաւոր Յոյն մը եկեր է : Զարմացաւ Դարեհ . ուղեց իմանալ թէ ովէ , ուստի հրամայեց որ մարդը ներս բերեն : Տեսաւ Դարեհ իր Երախտաւորը , միաքը եկաւ անոր Երախտիքը . չամըցաւ առջի նուաստութեանը վրայ՝ որ պատմուհանի

* Դարեհ Երախտագիտութեան վրայ ինչ կը պատմուի :

* Աներիս իշուն նէ Ասթինէն՝ արդաւին հադէնագաւ Արսուն շասծն է , սուրբ Գրիին ալ Արդաւէն՝ և սորինէրսան Արսունը շասծը սա Դարեհ Ալյոսոգիւնն է :

մը փոխարէն չէր կրցած ընել, դովեց Սեղստնին
առատաձեռնութիւնը որ առանց բանի մը ակրն-
կալութեան՝ իրէն անանկ պատմուհան մը ընծայ
ըրեր էր . և Ես ալ թէ որ իրու Դարեհ ծառայ
ցրցայ , գեթ հիմա իրու Դարեհ թագաւոր
քեզի փոխարէն մը ընեմ, ըստ և շատ գանձ
անոր պարզե տուաւ : Բայց որովհետեւ Սեղստն
ուրիշ բան իրմէ խնդրելու եկեր էր , և կ'ուղէր որ
Սամոսը՝ որ Պողիկրասակս եղբօրը ձեռքէն Ովրես-
ակս առեր էր՝ նորէն իրէն դարձընէ , ան խըն-
դիրքն ալ կատարեց Դարեհ :

1. Ք.անի մը աարիէն ետքը Բաբելացիք Պարսից
տուած նեղութիւններէն ձանձրացած՝ դլուխ քա-
շեցին , Բաբելոնը ամրացուցին ու ամէն պատրաս-
տութիւն տեսան , և որպէս զի դիզած պաշարնին
երկար ատեն բաւէ , որչափ որ ծեր ու անկարող
մարդիկ կային՝ զամենքն ալ սպաննեցին որ աւե-
լորդ տեղը հաց չուտեն : Դարեհ անհամար զօր-
քով վրանին դնաց , ու քաղաքը պաշարեց :

2. Տամնըինը ամիս պաշարած կեցաւ , Կիւրոսին
պէս շատ հնալըներ բանեցուց , ձար չեղաւ . և
Երբոր յուսահատած կը մտածէր Դարեհ , Զո-
պիւրոս՝ Եօթը իշխաններէն մէկը , քիթն ու ա-
կանջները կտրած արիւնլուայ դիմացն ելաւ : Սու-
կաց Դարեհ , հարցուց թէ Ո՞վ ըրաւ աս անդթու-
թիւնը : — Ք.ու փառացդ համար ես ըրի , աեր ար

1. Խ՞նչ պատճառաւ Բաբելացւոց վրայ ելաւ :

2. Զոպիւրոս ի՞նչ հնալը բանեցուց Բաբելոնի
տիրելու համար :

քայ, ըստ Զոպիւրոս։ Հրաման տուր ինծի որ
ասանկ քու ձեռքէդ փախածի պէս Երթամբ ու
Բարելընը ձեռքդ մատնեմ։ Հրաման տուաւ
թաղաւորը։ Զոպիւրոս գնաց ու վերքերն ու վա-
ղած արեան կաթիլները Բարելացւոց ցուցնե-
լով, Զեղի համար աս վիճակիս հօտայ, կըսէր.
վասն զի ըսի Դարեհին թէ չենք կրնար քաղաքին
տիրել, ալէտք է պաշարումը վերցընենք։ Վրանց ցա-
ւեցան Բարելացիք, հաւատացին ըսածին, ու ձեռ-
քը զօրք տուին որ Դարեհին վրէժը առնէ։

1. Ան քիչ զօրքով (ինչպէս որ Դարեհին հետ
խօսք դրեր եր) քանի մը յաղթութիւններ ըստ
Զոպիւրոս Պարսից վրայ, և շատ մարդ ջարդեց
անոնցմէ, ինչուան որ Բարելացիք բոլորովին վրան
վսաւհացած, բոլոր զօրաց սպարապէտ գրին զին-
քը։ Ան ասենը ինքն ալ գոները բացաւ, քաղաքը
մատնեց (510)։

2. Մտաւ Դարեհ Բարելըն, հարիւր սլզնձի
գոները վերուց, պարփսալներն ալ փլուց որպէս
զի մշմըն ալ չկարենան ապստամբիլ, ապստամբաց
գլխաւորները բռնեց, իրեք հաղար հոգի սպաննել
տուաւ, պաշարման ատենը Բարելացիք անդթու-
թեամբ կանանց մեծ մասը սպաններ եին, ինքը
նորէն քովի աղքերէն կնիկ մարդիկ ժողվեց վերաւ
որ նորէն շատնան։ Զոպիւրոսի ալ հաւատար-
մութեանը փոխարէն՝ Բարելընին եկամուաը անոր
տուաւ, ու մեծամեծ պատիւններու հասուց զինքը։

1. Դարեհ ի՞նչպէս առաւ Բարելըն քաղաքը։

2. Բարելըն մտնելէն Ետքը ի՞նչ ըստ Դարեհ։

1 Բարելոնի դաներեն մէկուն վրայ՝ Նիտոկրիս
թագուհոյն փառաւոր գերեզմանը կար, ու վրան
դրած էր որ իր յաջորդները ինչուան վերջի աստի-
ճանի կարօտութեան մէջ չիյնան՝ չբանան և մէջի
դանձը չառնուն։ Ան գերեզմանը ինչուան Դարե-
հի ատեն դոց մնացեր էր։ Դարեհ կարծելով թէ
մէջը շատ դանձ կայ՝ բացաւ ու մէջը աս նախառա-
կան արձանագիրը քանդակած դառաւ։ Թէ որ
դու ընչափազց ու անարդ աղահութեան գերի
ըսլայիր, մեռած մարդու շիրիմը չէիր բանար։

2 Օր մը ինտափեռնես նախարարը ուղեց թագա-
ւորին առջեն ելլել, բայց ծառաները չմողուցին։
բարկացաւ ինտափեռնես, թուրը քաշեց ու շա-
տերը վիրաւորեց։ լսեց Դարեհ ու բարկացաւ, և
վախնալով որ ըսլայ թէ իրեն դառանութիւն մը
ընեն, ինտափեռնեսը բոլոր ընտանեօքը ՚ի մահ
դատապարտեց։ Ամէն օր ինտափեռնեսին կինը Դա-
րեհին ոտքը ընկած կ'աղաւէր որ իրենց խնայէ։
գթացաւ վրան թագաւորը, զինքը ազատեց, և ա-
նոր ըսաւ որ ընտանեացը մէջեն մէկ հոգի մըն ալ
զով ուղել ընտրէ աղատէ։ Խեղճ կինը զամէնքն ալ
կ'ուղեր աղատել։ Երկար ատեն մտածեց ու եղ-
բայրն ընտրեց։ Զարմացաւ Դարեհ որ վոխանակ
էրիկը կամ որդւոց մէկը ընտրելու՝ զեղբայրը ըն-
տրեց։ Հարցուց պատճառը։ Էրիկ կամ որդի նո-

1 Նիտոկրիս թագուհոյն գերեզմանն ի՞նչ էր։

2 Ինտափեռնես նախարարին վրայ ի՞նչ կը պատ-
մուի։

թէն կրնամ ունենալ, ըստ կինը, բայց Եղբայր ոչ
երբէք . որովհետեւ ծնողը մեռէր էին : Խա-
րեհ անոր Եղբօրը հետ անդրանիկ որդին ալ ա-
զատեց :

1 Դարեհ ինչպէս որ Սեղուսնին խոսացեր
էր, Երբոր Սարդիկէի Ովրեստէս նախարարը մեռ-
ցընել տուաւ ու Սամոսի իշխանութիւնը անոր
ձեռքը տուաւ, Ովրեստէսի պալատին մարդիկն ալ
բռնեց Շօշ բերաւ ու բանտ դնել տուաւ . անոնց
մէջն էր նաև Պողիկրատէսին անուանի բժիշկը
Դեմոկրեգէս :

2 Օր մը որսի ատեն ձիէն ընկաւ Դարեհ ու ոտքը
սաստիկ ցաւցուց . բժիշկները ցաւը անցընելու տեղ
աւելի զայրացուցին : Դեմոկրեգէս շղթայակապ
բանտը կեցած մտածելու ատենը՝ բռնեցին զինքը
շղթաներով Դարեհին առջեր բերին : Հարցուց
թագաւորը թէ Բժշկութիւն գիտես : — Չեմ
գիտեր ըստ Դեմոկրեգէս . կը վախէր որ Եթէ
բժիշկ ըլլալը իմացուի՝ չկրնար Պարսկատանէն
ազատիլ ու իր սիրելի հայրենիքը Կրոստն Երթալ:
Չհաւատաց Դարեհ, հրամայեց որ տաննջեն զին-
քը ինչուան որ շիտակը զուրցեց, ու քանի մը օ-
րուան մէջ թագաւորը առողջացուց : Ան ատենը
Դարեհ անոր երկրթէ շղթաներուն տեղը զոյգ մը
ուկի շղթայ պարգևեց . ու հրաման տուաւ ներ-
քինեաց որ զինքը կանանցը տանին ու ցուցնեն
տիկնաց զլթագաւորն առողջացընող մարդը, անոնք

1 ՈՎՔ էր Դեմոկրեգէս :

2 Դեմոկրեգէս ի՞նչ առթով բանտէն էլաւ :

ալշատ ընծաներ տուին անոր, և մէկ օրուան մէջ
հարստացաւ Դեմոկրդէս :

1 Ուրիշ բժշկութեամբ մըն ալ Դեմոկրդէսի
անունը աւելի հռչակուեցաւ : Կիւրոսին աղջկելը
Աստա (որ Դարեհի կանանց մէկն էր), քաղցկեղ
ունեցեր էր . Երբոր շատ սատրկացաւ՝ Դեմոկր-
դէսին իմացուց . անիկայ ալ խօսք տուաւ զինքը
բժշկելու, միայն թէ թագաւորէն հրաման առնէ
որ հայրենիքը դառնայ : Խոստացաւ Աստա,
հիւանդութենէն ազատեցաւ, ու տուած խօսքը
կատարեց :

2 Դարեհ կը փափաքէր այնպիսի Երկրի մը տի-
րել՝ ուր որ իր նախորդները ոտք կոխած չըլլան .
ուստի Սկիւթացւոց Երկրին տիրել ուզեց : Արտա-
ւան եղբայրը շատ ջանաց որ միտքը դարձընէ , ը-
սելով թէ Անոնց յաղթելը շատ գժուարէ , յաղ-
թես նէ ալ՝ ամենեին օդուտ մը չունի : Մաիկ ը-
րաւ Դարեհ , Եօթը հարիւր հազար զօրքով ճամ-
բայ ելաւ . Եօթը հարիւր ալնաւ ունէր , որոնց նա-
ւալարները Փոքր Ասիոյ ծովեղերքը բնակող Յոյ-
ներն էին :

3 ‘Նաւէ կամուրջով թրակիա անցաւ և Գետա-
ցիքը նուաճեց : Ուսկից որ կ'անցնէր՝ յիշատակի
համար կոթողներ կը կանգնէր : Խստրոս գետին
քովը Երբոր հասաւ (որ հիմայ Դանուբ կ'ըսուի) ,
նաւակամուրջ մը շնորհ տուաւ Յոնիացւոց , և ա-

1 Կ՞նչպէս դարձուց զինքը Դարեհ իր հայրենիքը :

2 Կ՞նչ պատճառաւ Սկիւթացւոց վրայ գնաց :

3 Կ՞նչպէս անցաւ Եւրոպա :

նոնց յանձնեց որ զանիկայ սպահեն . ինքը անցաւ . Ակիւթացւոց երկիրը մտաւ :

1 Սկիւթացիք խմանալով թէ Պարսիկը վրանին սպատերազմի կուգան . բոլոր իրենց կանայքն ու տղաքը հեռու հիւսիսային կողմերը խրկեր էին . ջրհորներն , ազբիւրները , արօտներն ալ ապականեր էին որ Պարսիկները ուտելու բան չդանեն ու ետ գառնան , իրենք ալ գետ ՚ի Երկրին ներսերը քաշուեր էին որպէս զի Դարեհյուսահատի , և կամ հոն պաշարուի մնայ :

2 Ան անքեր անսապատին մէջ՝ Դարեհին բանակը սով ախրեց : Յուսահատեցաւ Դարեհ , մարդ խրկեց Սկիւթացւոց թագաւորին ու ըստ . Խընն համար գիմացէս անդադար կը վախչիս . թէ որ կարողութիւն ունիս՝ կեցիր որ պատերազմով յաղթես . իսկ թէ որ կարողութիւն չունիս , աէրդ ճանչցիր ու անոր հնագանդէ : Թագաւորը պատասխան տուաւ . Մի կարծէր թէ քեզմէ վախնալուս համար առաջ կը վազէմ , այլ խաղաղութեան տունը ինչ որ կընեմ՝ հիմակուան ըրածս ալ նոյն է . մենք ոչ քաղաք ունինք և ոչ անդաստաններ՝ որ անոնց քով կենանք պաշտպաննենք . թէ որ գուն մեզի հետ պատերազմիլ կ'ուզես՝ գնա առաջ մեր հարց գերեզմանները բաց նայէ : թէ մենք ինչ մարդիկ ենք . նայէ որ ուրիշ աղջաց ախրես . մեր տէրը միայն Արամազդ է :

1 Սկիւթացիք Դարեհի գեմելան :

2 Խնչպէս յուսահատեցաւ Դարեհ Սկիւթացիքը նուառելէն :

1. Քանի մը օրեն եաքը Սկիւթացիք խրկեցին Դարեհի թռուն մը , մուկ մը , գորտ մը ու հինգ նետ : Դարեհի մեկնեց թէ մուկն ու գորտը կը նշանակեն թէ Սկիւթացիք երկիրնին ու ջրերնին կ'ուղեն ինձի տալ . թռունը՝ թէ իրենց ձիաւորներն ալ պիտի տան , հինգ նետն ալ թէ բոլոր զէնքերնին : Բայց Եօթը նախարարաց մէկը Գորդիաս՝ ստոյդ մեկնութիւնը տուաւ . Սկիւթացւոց միտքը աս է ըստ . ինչուան որ թռունի ովէս չկարենաք թքոցի , մկան ովէս գետնի տակ մանել , ու գորտի ովէս ջրին մէջ ընակիլ չէք կընար մէր նետերէն աղատիլ : Ամէնքը աս մեկնութեան հաւնեցան . Դարեհի ալ աեւսնելով որ զօրքը սովուն ծարաւէն պիտի ջարդուի՝ ետ գարձաւ : Սկիւթացիք Պարսից ետևէն ընկան , Դանուբէն անցան ու Թրակիան ինչուան Եզեսապոնտոս՝ որ Պարսից ձեռքն եր՝ աւրոշտրիէցին :

2. Դարեհի իր աերութեան արևելեան սահմաննը աւելի ընդարձակել ուզելով , նաւասորմիզ մը սպասարատեց ու Սկիւլաքս անունով Կարիացի նաւապետին յանձնեց որ երթայ ան երկիրները զենէ : Սկիւլաքս ննդոս գետին երկու եղեղքը եղած երկիրները սպասարատ ինչուան անոր քերանը , Պատ-իւլ-Մանակովի նեղուցէն Կարմիր ծովը մուաւ ու հասաւ Եգիպտոս . իրեք տարի քշեց աս Տամբորդութիւնը , խեկ անկեց եաքը շատ զօր-

1. Սկիւթացիք ի՞նչ նշանական բաներ խրկեցին
Դարեհի :

Դարեհի ուրիշ ի՞նչ աշխարհակալութիւն ըրաւ :

քով Դարեհ Սկիւլագսին հետ գնաց ու ան երկիրներուն աիրեց :

1. Քիչ առենէն Յոնիացիք ուղեցին գլուխ վերցընել, ազատութիւննին ձեռք ձգել. ուստի Ամենացւոցմէ և Սպարտացւոցմէ օգնութիւն խնդրեցին : Սպարտացիք յանձն չառին . իսկ Ամենացիք Պարսից սրդողած ըլլալով որ Պիսիստրատ բռնաւորին Խպափաս որդւոյն պաշտպանութիւն ըրերէին, Յոնիացւոց քսան նաւ օգնութիւն խրկեցին : Յոնիացիք Սարդիկէ քաղաքն առին ու այրեցին (504), բայց ետքը Պարսիցմէ յաղթուեցան, մնացած Ամենացիք իրենց հայրենիքը փախան, Դարեհ ալ Սարդիկէին այրելուն վրայ սաստիկ բարկացած՝ երդում ըստ որ վոհմը հանէ, ու բոլոր Յունաց գէմ սպատերազմբ բանայ :

2. Յոնիացիք մինակ միալով առջի բերանը ցյուսահատեցան, պատերազմը առաջ տարին, շատ անդամ Պարսից զօրավարներուն յաղթեցին . բայց ետքը երբոր բոլոր նիզակակիցները ձեռքերնին քաշեցին՝ յաղթուեցան . Պարսիկք ծովէն ու ցամաքէն Միլետոն քաղաքը սպաշտեցին որ Յոնիական գաշնակցութեան կեդրոնն էր, ասին ու կործանեցին . մէկալ ապատամբած քաղաքներն ալ Պարսից հնազանդեցան, և որոնք որ չուզեցին հնազանդիւ այրուեցան :

1. Կ՞նչ պատճառաւ ու ի՞նչպէս սկսաւ Դարեհ Յունաց հետ պատերազմիլ :

2. Յոնիացիք ի՞նչպէս նուաճնուեցան :

1 Յոնիացիքը նուաճելէն ետքը ուղեց Դարեհ անոնց օգնով Աթենացիքն ու Երեարիացիքն ալ պատժել . ու շատ զօրքով վրանին խրկեց իր փեսան Մարդոնիոսը (436) : Մարդոնիոս թրակիային Մակեդոնիա մտաւ . նաւատորմիղն ալ ծովեղերքին անոնց ետևէն կուգար : Աթոս լեռան մօտ մրրիկ մը ելաւ ու Պարսից նաւատորմղէն իրեք հարիւր նաւէն աւելի ընկզմեց , ու քսան հազար հոգին աւելի խղդուեցան : Նոյն ատենը ցամաքին զօրքն ալ զարդուեցաւ . վասն զի թրակիացիք դիշերանց վրանին վազեցին ու շատ մարդ ջարդեցին , Մարդոնիոսն ալ վիրաւորեցին : Ասանկ ծովէն ցամաքէն զօրքը կորսընցուցած՝ դարձաւ Մարդոնիոս Ասիա :

2 Դարեհ նորեն զօրք խրկելէն առաջ ուղեց իմանալ թէ Յոյնք ինչ մաքի վրայ էն : Պարսիկը սովորութիւն ունեին որ երկրի մը վրայ պատերազմ չբացած՝ մարդ կը խրկեին ան երկրին հողն ու ջուրը ուղելու : Դարեհ ալ Յունաստանի քաղաքներուն գեսապան խրկեց և հողն ու ջուրը ուղեց : Ըստ քաղաքներ վախցան հնազանդեցան . բայց Սպարտացիք և Աթենացիք բռնեցին գեսապանները , մէկը ջրհորը նետեցին , մէկալն ալ փոսի մը մէջ ձգեցին ըսելով թէ գնացէք առէք : Ետքը Սպարտացիք մտածելով որ ըրածնին իրաւանց ազգաց դէմեր , Դարեհին մարդ խրկեցին թողութիւն ուղեցին . թագաւորն ալ ներեց անոնց :

1 Մարդոնիոս ի՞նչպէս յաղթուեցաւ :

2 Դարեհ Յունաց ի՞նչ կերպով գեսապան խրկեց :

1. Դարեհ ուստիպաստած զօրքին զօրավար դրաւ Դատա անունով Մարը և իր եղբօրորդին Արտա փեռնեալ , ապստգրելով որ երթան Երետրիան ու Աթենքը կողուղակեն , աներն ու մէհեանները այրեն և բնակիչքը իրեն խրկեն : Դատ ու Արտափեռն վեց հարիւր նաւով և հինգ հարիւր հազար զօրքով ճամբայ Ելան . Կաքսոս կղզւոյն տիրեցին , մայրաբազարը մոխիր դարձուցին , մէհեաններն այրեցին : Երկու մատնիչներու ձեռքով Երետրիոյ ալ տիրեցին , այրեցին , և բնակիչքը շղթայակատ Պարակաստան խաւրեցին : Դարեհ անոնց գեղ մը տուաւ Ըօշքաղսպին մօտ որ հոն բնակին :

2. Պարսիկը Խաղպիասայ առաջնորդութեամբը մոան նաև Ատտիկէ ու հասան Մարաթոնի դաշտերը : Դատին զօրքն էր հարիւր հազար հետևակ և տատը հազար ձիաւոր . իսկ Աթենացւոցը տասը հազար միայն : Բայց անոնց զօրավարը Մելտիագէս այնպէս յարմար աեղ ընտրեց ու զօրքը աղեկ շարեց , և զօրքն ալ այնպէս քաջութեամբ սկատերազ մեցան՝ որ Պարսիկը չկրցան գեմգնել , ջարդուեցան , ու բանակնին չկրնալով դառնալ՝ նաւերը վաղեցին : Ետենէն ընկան Աթենացիք , ձեռքերնեն Եօթը նաւ առին , շատն ալ այրեցին (490) :


3. Դարեհ միտքը դրաւ որ ուրիշ բանակ մը հա-

1. Պարսիկը Ե՞նչ յաղթութիւններ ըրին առջի բերան :

2. Պարսիկը Ե՞նչպէս յաղթուեցան Աթենացւոցմէ:

3. Մարաթոնի պատերազմէն ետքը Ե՞նչ ըրաւ Դարեհ :

նէ և ինքն անոր գլուխ կենայ : Եւ երբոր ան պատրաստութեան հետ էր , Եղիպտացիք ապատամբեցան : Անով ալ ձյուսահատեցաւ , անոնց դէմ՝ ալ զօրաւոր բանակ մը կազմեց : Երբոր ամէն բան պատրաստ էր , ուզեց իրեն յաջորդ մը ընտրել . վասն զի Պարսից թագաւորները սովորութիւն ունեին որ պատերազմի չգացած՝ իրենց յաջորդ մը կ'ընտրեին , որպէս զի մեռնելու որ ըլլային՝ յաջորդին համար կուիւ չելլէր : Դարեհ առջի կեկանեին իրեք որդի ուներ՝ իրեքն ալ թագաւորելէն առաջ ծնած . Կիւրոսի Ասոսա աղջկանեն ալ չորս որդի , ամենքն ալ թագաւորելէն ետքը ծնած . Ասոսային անդքանիկ որդին Քսելլքաէսը իրեն յաջորդ ընտրեց : Եւ երբոր զօրքերը պատրաստած ճամբայ ելլելու վրայ էր , յանկարծ հիւանդացաւ ու երեսունդվլեց տարի թագաւորելէն ետքը մեռաւ (486) :



ԳԼՈՒԽ Գ.

Վակունիսի Երիտրուս նուազելը . — Յանապահի ար-
շառանքը . — Մահը . — Արդաշը Երիտրոյի առան . —
Վակունիսի Բ . — Սագրիսուս . — Ունս խամ Դաշէն
Նան . — Արդաշը Մանէման . — Աղոթաբեռնիւն և
Խան Արդաշը Ախուրունի . — Դաշնադրութիւն Անդա-
լիդայ . — Ունս . — Անգիստիններն ու աշխարհա-
իւնանիւնները . — Բագու Ներդինին . — Արէէլ . —
Դաշէն Կադաման . — Աղեժանուրքն յաղթահիւլ . —
Մահը :

1. «**Վակունիսի** հօրը յաջարդելուն պէս սկսաւ
անոր առաջադրութիւնները կատարել ու սրա-
տրաստութիւն տեսնել : Երկրորդ տարին գնաց
Եղիպատոք նուածեց , Աքիմնէս Եղբայրը կու-
տակալ գրաւ հոն ու ինքը ետ դարձաւ : Կարծէր
Վակունիս որ Յունաց ալ նոյնպէս գիւրաւ պիտի
կարենայ յաղթել :

2. Իր հօրեղբայրը Արտաւան շատ ջանաց որ
Վակունիսին ալ միտքը դարձնէ որ Յունաստան
չարշաւէ . Միայն Աթենացիք , կ'ըսէր , մեր բանա-
կը խորտակեցին , որուն զօրավարները Դատ և Ար-
տափեան՝ քաջ մարդիկ էին . հապա ի՞նչ պիտի ըլ-

1. Վակունիսի թագաւորելուն պէս ի՞նչ ըրաւ :

2. Յունաստանի արշաւանիքը ի՞նչպէս սկսաւ :

լայ Երբոր բոլոր Յունաստան մեր վրայ Ելլէ։ Մատիկ շրաւաւ Ք.սելքահէս, շողոքորթութեան ձայնին մախկ ըրաւ որ փառասէր Մարդոնիոսին բերնովը հետ ար կը խօսէր, ու փառաւոր յազմութիւններ կը խոստանար անոր։ Արդողեցաւ Ք.սելքահէս Արտաւանին վրայ . Գնա, ըստ, շնորհակալ եղիր աստուածոց որ ինծի ազգական գանուեր ես . բայց քեզի պատիժ ան ըլլայ որ հոս կանանց քովը կենաս՝ որոնց հաւասարեցար կնամարդի վատութեամբդ. իսկ ես կ'երթամ ուր որ փառքն ու քաջութիւնը կ'առաջնորդեն ինծի։ Երկրորդ օրը զղջացաւ Ք.սելքահէս ըրածին վրայ . Արտաւանին սիրազ առաւ, ու զինքն հետը մէկտէղ տարաւ։

¹ Ք.սելքահէս յազմութիւնը աւելի ապահով ցընելու համար՝ Կարքեղոնացւոց հետ դաշնակցութիւնը ըրաւ, ու խօսք առաւ անոնցմէ որ իրեն Յունաստանի վրայ յարձեկած ատենը՝ անոնք ալ Անկիլիա ու Խոալիա բնակող Յունաց վրայ վաղեն՝ որ չկարենան իրենց հայրենակցացը օդնել։ Աս վախճանաւ Կարքեղոնացւոց զօրապետը Ամիլիար՝ Սպանիայէն, Դաղղիայէն և Խոալիայէն շատ զօրք ժողովեց։

² Թագաւորութեանը հինգերորդ տարին ելաւ Ք.սելքահէս Շօչէն Սարդիկէ Երթալու՝ և հասաւ Փոխեղիոյ Կեղենէ քաղաքին մէջ ի՞նչ ընդունելութիւն դաւաւ Ք.սելքահէս։

¹ Ք.սելքահէս Յունաց դէմ որո՞նց հետ դաշնակցութիւնը ըրաւ։

² Կեղենէ քաղաքին մէջ ի՞նչ ընդունելութիւն դաւաւ Ք.սելքահէս։

դացւոց թաղաւորը Պիւթիոս , որ ան ատենը Քսելքսեսէն զատիրեն պէս հարուստ մարդ չկար : Ասիկայ Քսելքսէսն ու իր զօրքերը սիրով ընդունեցաւ , և բոլոր գանձերը Քսելքսէսին տուաւ որ պատերազմին ծափքերուն գործածէ . Տունս պահելու համար , ըստաւ , ինծի տարեկան եկամուտա բաւական է : Զարմացաւ Քսելքսէս Պիւթիոսին առատաձեռնութեանը վրայ , ու անկէ վար չմնալու համար , բան մը չտանելէն զատ՝ շատ ստակ ալ ինքը տուաւ անոր : Բայց երբոր Քսելքսէս անոր հինգ որդիքն առած պատերազմի կը տանէր , Պիւթիոս խնդրեց որ անդրանիկ որդին իրեն թողու որ ծերութեանը միմիթարութիւնը ըլլայ : Բարկացաւ Քսելքսէս , մէկէն հրամայեց որ աչքին առջելը զանիկայ երկու կտոր ընեն . Ընոր հակալ եղիր , ըստաւ , որ զքեզ ու մէկալ որդիքդ ալ չսպաննեցի : Ետքը հրամայեց որ զօրաց անցնելու դրան երկու կողմը կախեն տղուն մարմինը , ու անկէց անցուց զօրքը :

1 Քիչ օրուան մէջ կեղենէէն հասաւ Սարդիկէ , ուր պիտի ժողվուեր բոլոր ցամաքային զօրքը (480) . իսկ ծովային զօրքը Փոքր Ասիոյ ծովեզերքէն դէպ 'ի Ելլեսպոնտոս առաջ կուղար : Քսելքսէս մէծագործութեան անուն ձղելու համար , անբաւ ծափքով Աթոս լեռը ծակել տուաւ , որ ցամաքակղզիի պէս դէպ 'ի ծովուն մէջ երկլնցած էր , և այնչափ մեծ էր բանալ տուած ջրանցքը :

1 Կ՞եչ պատրաստութեամբ ելաւ Քսելքսէս Յունաց վրայ :

որ մշտն երկու նաւ քովիչ քով կրնային անցնիլ : Ետքը հրաման տուաւ որ Եղեսալոնտուին եօթը ասպարէզ լայն նեղուցին վրայ նաւակամուրջ մը շնեն , որ զորքը Ասիայէն Եւրոպա անցընէ :

1 Ան կամուրջը քիչ ատենի մէջ լբնցաւ . բայց յանկարծ փոթորիկ մը ելաւ փլուց , նաւերն ալ ցրուեց : Ասոր վրայ կատղեցաւ . Ք.սերբակ . ծովը պատժելու համար զոյդ մը շղթայ մէջը ձգել տուաւ և հրամայեց որ իրեք հարիւր ալ գաւազան անոր զարնեն . կամրջին ճարտարապետները դիմատել տուաւ , անոնց տեղը ուրիշ աւելի վարպետ ճարտարապետներ ընտրեց , և հրամայեց որ երկու կամուրջ քովիչ քով շնեն , մէկը զօրաց անցնելուն համար , մէկան ալ բեռնելը կրելու : Առջինն եր իրեք հարիւր վաթուուն նաւ իրարու կապած , մէկալը իրեք հարիւր տասնըորս նաւ . վրանին հաստ փայտեր շարած , անոնց վրայ տախտակ պատած ու հողով ծածկած . Երկու կողմն ալ վանդակապատ բարձրացուցած՝ որ ձիելը ծովը չտեսնեն ու չխրախն :

2 Կամուրջներուն շնչքը որ լբնցաւ , երկրորդ առաւուր կանուխ վերէն վար մրտենիներով զարդարեցին զանոնիք , ու տեղ տեղ անուշահոս խունկեր կը ծխեին : Ք.սերբակ . ոսկի բաժակով իրենց մեծ աստուծոյն արեգական դինինուիրեց և անոր հովանաւորութիւնը ինդրեց որ Երթոյ բոլոր

1 Եղեսալոնտուարի վրայի կամուրջները ի՞նչովէս շենուած էին :

2 Կամուրջներէն անդին ի՞նչովէս անցան :

Եւրոպայի տիրեւ, Եսոքը ան բաժակն ու ոսկի թուր մը ծովը նետեց : Եօթն օր ու եօթը դիշերուան մէջ հազիւ կրցան զօրքը դիմացի կողմը անցնիլ :

1 Երբոր Արիւդոս քաղաքը հասան, Քսերքսէս զօրացը հանդէս ըրաւ . բարձր տէղ մը ելած տէսաւ գաշտին Երեսը որ մը թիւնի պէս անթիւ մարդիկ տարած ուած իր կամացը կը հնազանդին, առաջ զուարձացաւ . բայց շուտով ան ուրախութիւնը տրամութիւն գարձաւ, ու սկսաւ լալ: Հարցուց Արտաւան թէ Խնչու յանկարծ լալ սկսար, տէր արքայ, ի՞նչ ունիս : Քսերքսէս մեր Արտաշէս թագաւորին պէս սկսաւասխան տուաւ. Մտածեցի, ըստ, որ ասկէց հարիւր տարիէն աս զինուորնԵրէն մէկն ալ պիտի չմնայ : Արտաւան անկէց առիթ առնելով յորդորեց զինքը, որ Եթէ հպատակացը կեանկը Երկրնցընել ձեռքը չէ, գէթ Երջանիկ ընէ զիրենք՝ վրանին գութ ունենայ :

2 Պարսիկք ոտքերնին Եւրոպա կոխելուն պէս, Ելեսալոնառուն անդին Եղած ազգերը հնազանդեցան անոնց . որով աւելի շատցաւ Քսերքսէսին թէ ցամաքային և թէ ծովային զօրքը : Երբոր հասան թերմոպիլէ կամ ջերմադրունք ըստած տէղը, զօրաց թիւն էր Երկու միլիոն վեց հարիւր քառասունըմէկ հազար, թողան բանակին ետեւն

1 Ո՞ւր տէղ և ի՞նչ պէս հանդէս ըստ, Քսերքսէս իր զօրացը :

2 Պարսից զօրքը ո՞րչափ էր :

Եկող կնիկ մարդիկն ու ծառաները՝ որ զօլքէն աւելի էին կըսեն :

1. Քսերբսէս կարծէր թէ ան աշխարհակոյտ ըանակաւը երենալուն պէ՞՞ Յոյնք սարսափած կամ պիտի փախչէին, և կամ մէկէն իրեն պիտի հնազանդէին : Ոչ մէկը եղաւ և ոչ մէկալը : Տէսաւ որ անոնք իր ճամբան արդիլէլու ալ կը պատրաստուին, շատ զարմացաւ : Սպարաացւոց երկու թագաւորներէն մէկը Դեմարատ, իր հայրենիքէն աքսորուած՝ Քսերբսէսին քովը կը ընակէր, հակեցէմոնացւոց քաջութիւնը՝ որոնց յանձնուած էր թերմոսլիլէի պահպանութիւնը : Բայց անիկայ մաիկ ցըրաւ :

2. Քանի մը օր ալ սպասեց Քսերբսէս, յուսալով որ Յոյնք ետ քաշուին . Երբոր աեսաւ որ անոնք օրէ օր պատերազմելու կը պատրաստուին՝ յարձրէցաւ վրանին, ու թերմոսլիլէն անցնելու համար իր զօրացը ընտիր գունդէրը կորսրնցուց . Սաղամինայի քով ալ Երբոր նաւասառմիլին մէկ մասը ջարդուեցաւ, Քսերբսէս ինքզինքը հազիւ Ելլեսպոնասո ձգեց, և անկէց ձկնորսի նաւակով մը Ասիա անցաւ ու հասաւ Սարդիկէ : Յունաստան Մարդոնիոսը թողէր էր իրեք հարիւր հազար շըլքով, ան ալ Պլատէայի քով յաղթուեցաւ, նաւասառմիլին ալ Միգաղէ հրուանդանին քով զարնուեցաւ Յունաց հետ, ու գարձեալ շատ նաւ կորսնցընելով յաղթուեցաւ :

1 Յոյնք ամէնքն ալ հնազանդէցա՞ն Քսերբսէսի :

2 Խնչպէս յաղթուեցաւ Քսերբսէս :

Քանելքսէս Ասրդիկէ Եղած ատենը իր Մասիստէս Եղբօրը կնկանը վայց մէր ձգեց, ինչ բան որ ըրտաւ, ինչ որ խոստացաւ՝ շկրցաւ պարկեցա կնկան միտքը դարձընել: Բայց անոր աղջիկը Արտայինաէ՝ մօրը առաքինութիւնը չունեցաւ, ու հաւանեցաւ Քանելքսէսին կամացը: Ամեսարիս Քանելքսէսի թագուհին, իր ձեռքովը փառաւոր պատմուհնն մը հիւսած էր էրկանը: Օր մը որ Քանելքսէս Արտայինաէն ստիպեց որ իրմէ բան մը խնդրէ, Արտայինաէ ան պատմուհննը ուզեց: Քանելքսէս ալ դէմ շկարենալով կենալ, անմտութեամբ կառարեց խնդրը: Առաւ Արտայինաէ ան պատմուհննն ու յաղթութեան նշանի պէս վրան ձգեց:

Ան որ տեսաւ Ամեսարիս, միտքը գրաւ որ անոր մօրմէն վրէժը հանեւ: Թագաւորին ծննդեան տօնին օրը՝ Թագաւորը սովորութիւն ուներ որ Թագուհին ինչ որ խնդրէր իրմէ կուտար, ան օրը Ամեսարիս Մասիստէսին կինը խնդրեց: Վաս Թագաւորը շկրցաւ չեցէլ, ու խեղճկինը վրէժինդիր թշնամոյն ձեռքը մատեւց: Խակ անդութ Ամեսարիսը անոր ծիծերն, լեզուն, քիթը, ականջներն ու շրթունքը կարել տուաւ ու ացքին առջելը շներուն ձգեց որ ուաեն: անանկ անդամահատ այլանդակած տունը խրկեց: Մասիստէս տուն որ դարձաւ ու ընկերովը ողորմելի կերպարանքը տեսաւ, սոսկաց, վրէժինդրութեան ոգւով վա-

1 Քանելքսէս Ասրդիկէ գանուած ատենը ինչ դիպուած Եղած:

ոռւած՝ շուտ մը անովլ տեղովը Բակարիա գնաց որ
դպք ժողվէ Վաերբսեսին դէմ: Բայց Վաերբսէս
մէկէն մարդ հասցուց ետևէն ու բոլոր անովը
Ճամբան զինքը սպաննել տուաւ: Ազէկ որ աս
աեւակ վրէժինդրութեան աւրիշ օրինակ մը չկայ
սպատմութեանց մէջ:

1 Վաերբսէս իր զօրացն ու նաւատորմղին նո-
րէն յաղթուելուն դոյժն որ առաւ՝ Սարդիկէն
ելաւ դէպ ՚ի Պարսկաստան գնաց, և Ճամբան
Յունաց բոլոր քաղաքներուն մէհեանները այրել
առաւ բաց ՚ի Եփեսոսի Արաւմեայ տաճարէն:
Պարսկաստան հասնելէն եռքը՝ անանկ չարաչար
յաղթուելուն վրայ սիրոք կոտրած՝ ալ չուզեց
սպատերազմընել, աշխարհակալութեան եռանդը
մարեցաւ, ու ինքզինքը բոլորտին զեղսութեան
տուաւ. Ժողովուրդն ալ սկսաւ զինքը արհամար-
հէլ: Արաւաւան Վաերբսէսին սիրելի անձնապա-
հապեալ, թագաւորին Միհրդատ անունով սե-
նեկապեալին հեալ միաբանեցաւ, մտաւ Վաերբ-
սէսին սենեակն ու քունին մէջ զարկաւ զինքը
սպաննեց (465):

2 Եսքը մէկէն գնաց Վաերբսէսի երրորդ որ-
դոյն, որ Արաւաշէս Երկայնաձեռն՝ կըսուէր,

1 Ի՞նչովէս մեռաւ Վաերբսէս :

2 Իրեն ովլ յաջորդեց :

* Աշխատավոր Երշիյանայիւան իւմ Երշիյանաբազուկ
շառաւելուն դադաշուուը՝ Արբարսն ի՛շուն նէ նեւեց շադ
երիայն եին, այնուեւ որ սուի վրայ ինշած արենց ծռու-

զուրցեց թէ Մեծ Եղբայրդ Դարեհ Ժամանակ առաջ թագաւորելու համար հայրդ սպաննեց, զբոյ կեցիր, զբեղ ալ կ'ուզէ մեռցընել: Բարկացաւ Արտաշէս, գնաց Արտաւանայ հետ Դարեհը ըստաննեց, և ինքը նատաւ աթոռը:

Արտաւանայ միտքն ան էր որ կուսակիցները շատցընեւ, ու եաքը Արտաշէսն ալ սպաննեւ, ինքը թագաւորէ: Խմացաւ Արտաշէս անոր միտքը, բռնեց զինքը սպաննել տուաւ, և որովհետեւ Արտաւան եօթը կտրի՛ տղաք ունէր և շատ կուսակիցներ, անոնց գէմ պատերազմի ելաւ, զամէնքն ալ ջնջեց: Հօքը գաւաճան Միհրդաս սենեկապեան ալ բռնեց ու շարաչար մահուամբ կուր ըսուած տաննջանիքով մեռուց:

Ան անդութ տաննջանիքը աս կերպով կուտային: Կուրի կամ մակոյկի մէջ կռնըկի վրայ մահապարտը կը պառկեցընէին, չորս անկիւննեն ուժով պրկած, անոր վրայ ուրիշ կուր մըն ալ կ'անցընէին ու մասնաւոր ծակերէ ձեռուըները, ոսուընէրն ու գլուխոր դուրս կը ձգէին. ան տաննջանիքին ատենը բռնի բերնէն կերակուր կը խոթէին ու կաթով խառնած մեղք կը խրմցընէին, բոլոր երեսը կը քսէին ու դուրս տեղ արևու մէջ կը դնէին որ ճանճերը վրան թափին. իսկ մէջը աղաւեղութենին

Արտաւան ի՞նչպէս մեռաւ:

ի՞նքուն իւ համենին: իսկ զիւսութագուստ ի՞ւն նէ աչ իւն յախ նւեն երիայն էր:

որդեւ կը գոյանային ու բոլոր մարմինը կը կրծեին։
Անանկ տասմնը հինգ կամ քսան օր անտանելի տան-
ջանքի մէջ կը մնար մահապարտը։

1 Արտաշեսին մեծ եղբայրը Վշտասակ՝ Բակ-
տրիայի կուսակալ էր . Երբոր իմացաւ թէ սպանիկ
Եղբայրը թագաւորեց , պատերազմի ելաւ ու
յաղթուեցաւ : Խակ Արտաշէս ամէն կողմէն հան-
գըտացած՝ սկսաւ կարգերը կանոնները նորո-
գել , տէրութեան մէջ մտած անկարգութիւնները
վերցնել , և ամենուն սիրելի եղաւ : Աս Արտա-
շէսն է որ Եզրի ու Կեկմիի հրաման տուաւ Ե-
րուսաղէմ դառնալու :

2 Տեսնելով Արտաշէս որ Կիմոն Ամենացին
օրէ օր տիրելով առաջ կուգայ , փութաց առջևն
առնելու , և թեմիատոկղէսը զօրավար ընտրեց .
բայց անոր մեռնելովը արգիլուեցաւ , և Յունաց
հետ հաշտութիւն ըրաւ :

3 Արտաշեսի թագաւորութեան հինգերորդ
տարին Եղիպատացիք ապստամբեցան , Եիբէացոց
խարոս իշխանը իրենց թագաւոր դրին , և Ամե-
նացւոցմէ օգնութիւն ուղեցին . անոնք ալ նաւա-
տորմիղ մը խրկեցին Եղիպատացւոց :

4 Արտաշէս նախ անոնց վայ Աքիմներէս

1 Արտաշէս իր թագաւորութեանը մէջ հաստա-
տուելին ետքը ի՞նչ ըրաւ :

2 Յունաց գէմարշաւանքը ի՞նչպէս եղաւ :

3 Եղիպատացիք Երբ ու ի՞նչպէս ապստամբեցան
Արտաշեսի գէմ :

4 Արտաշէս ի՞նչպէս նուաձեց Եղիպատացիքը :

Եղբայրը խրկեց որ գնաց յաղթուեցաւ, ու պատերազմի մէջ մեռաւ: Ետքը նորեն զօրք խրկեց Արտաշէս Մեդարիս զօրավարին հետ, որ վեց տարի պատերազմելով բոլորովին յաղթեց Եղիստացոց, բայց մեծերուն հետ դաշնիք դրաւ որ զիրենիք չմեռցնե, Յոյնիք ալբոլոր նաւերնին կորսղնցուցած՝ ամօթով ետ դարձան: Աւրիշ յիսուն Յունաց նաւեր՝ Եղածը չդիմանալով օդնութիւն կ'երթային. Երբոր Կեղոսի մէջ մտան, Պարսիկք ծովէն հասան ետևնին առլին, ու ծովէն ցամաքէն զարնելով ամենիքն ալ ջնջեցին:

1. Արտաշէսի մայրը Ամեսարիս հինգ տարի կ'աղածէր անոր որ Եղիսպասէն եկած գերիները իրեն տայ՝ որ մեռած սրդւոյն հոգւոյն համար զոհ ընե: Արտաշէս ետքը ետքը չդիմանալով անոր թախանձաննքին, իրաւանց աղցաց գեմ դաշնիքը ոսքի տակ առաւ, ու մօրը անիրաւ կայքը կատարեց: Առաւ խեղճ գերիներն ան անդութ Ամեսարիսը, Վնարոսը խաչէլ առաւ՝ մէկալնոնց ալ դլուխը կորեց:

2. Մեդարիս բարկացաւ աս անիրաւութեան վրայ, մանաւանդ որ խօսք առւողն ու դաշնիքը դնողը ինքն էր. Ելաւ գնաց Ասորիք, պատերազմի ելաւ ու Երկու անգամ Արտաշէսի զօրացը յաղթեց: Արտաշէս տեսաւ որ բռնութեամբ չկրնար զանիկայ նուածել, խրկեց անոր քանի մը իշխան-

1. Ամեսարիս ի՞նչ նոր անդթութիւն ըստաւ:

2. Մեդարիս ի՞նչո՞ւ պատերազմբ բացաւ Արտաշէսի գեմ:

ներու հետ իր եղբայրն ու քոյրը որ գնացին սիրալ առին, ու յօրդորեցին որ գայ թագաւորին հնազանդի : Եկաւ Մեդարիս, Արտաշէս ալ ներեց իրեն :

1. Օր մը որսի առեն առիւծ մը թագաւորին վայ վազեց . Մեդարիս վտանգը ացը առած՝ վազեց առիւծը սպաննեց : Արտաշէս շնորհակալ ըստու տեղ հրաման առւաւ որ գլուխը կարեն . Վասն զի զիս արհամարհեց, կ'ըսէր, որսս ձեւքս յափշտակեց : Բայց ետքը քրոշն ու մօրը աղաշանքովը մշանջենաւոր աքսոր խրկեց զինքը : Հինդտարիեն ետքը աղբատի հագուստով փախաւ եկաւ Մեդարիս Շօշ . և նորէն զորանցին ու կնկանը աղաշանքովը թագաւորին հետ հաշտուեցաւ, ու ինչուան մահը հետք սիրով գնաց :

2. Քառասունըմեկ աարի թագաւորելէն ետքը մեռաւ Արտաշէս, ու իրեն յաջորդ թողուց իր մէկ հատիկ որդին Փսէլքսէս Բ, որ քառասունը հինգ օր միայն թագաւորեց : Ա ասն զի օր մը երբոր սաստիկ գինովցած կը քնանալ՝ Արտաշէսի հարմարդին Սոդդիանոս ներս մտաւ՝ սպաննեց զինքը ու տեղը նատաւ :

3. Ամժուը նատելուն պէս, հօրը հաւասարիմ բակուր ներքինին սուտ սպատճառով մը քարկոծել առւաւ : Աս երկու սպանութեամբը բոլոր

1. Աւտիշինչ կը սպասմուի Մեդարիսին վայ :

2. Ի՞նչպէս մեռաւ Արտաշէս և իրեն միլ յաջորդեց :

3. Սոդդիանոս ի՞նչպէս ըստ թագաւորութիւնը :

ժողովրդեան ասելի էզաւ . ինքն ալ սկսաւ վախ նալ որ չըլայ թէ իր Եղբայրներն ալ զինքը սպան նեն , թագաւորութիւնը ձեռքեն առնեն . աւելի Ռվեռակն վախնալով որ Վրկանի Երկիրն էր , խաբէութեամբ անոր գրեց որ գայ : Խմացաւ Ռվեռա անոր միտքը , կուսակիցները շատցուց , ու զօրքով վրան գնաց . ամէնքը Ռվեռակն կողմն անցան ու զինքը թագաւորեցուցին :

1. Քանի որ Սոգդիանոս կենդանի էր՝ Ռվեռա չէր կրնար հանդիսաւ թագաւորել : Երդումը ըրաւ Ռվեռա որ և թէ Եղբայրը քովը գայ , ոչ թուն զինքը կը սպաննէ , ոչ թունով և ոչ ալ անօթութեամբ : Հաւաց Սոգդիանոս , ու իր բարեկամաց խորհուրդը արհամարհէլով որ խրատ կուտային որ չէրթայ՝ գնաց Ռվեռակն քովը , հետո դաշնք դրաւ . ան ալ բոնեց զինքը առանց Երդմանը դէմընելու՝ նոր գիւտով մը մոխրի մէջ խղզէց , վեց ամիս ու տասնըհինգ օր թագաւորելէն Ետքը :

2. Անկեց ետքը սովորական պատիժներու կարգը անցաւ Պարսկաստան աս մոխրի մէջ մարդ խղդելը , բայց մէծ յանցանք ունեցողներուն միայն պահուած էր . և աս կերպով կը խղդէին . բարձր աշտարակի մը կէսը մոխրի կը լեցնէին և յանցաւորը բարձրէն դլխիվայր մէջը կը նետէին , չորս կողմէն ալ անիւներով մոխրը կը խառնէին ինչպահն որ մարդը խղդուէր :

1. Ռվեռա Ենչպէս վարուեցաւ Սոգդիանոսին հետ :

2. Մոխրավ խղդելը Ենչս պատիժ էր Պարսկից մէջ :

1 Ովքոս անունը փոխեց Դարեհ դրաւ, և նույն
մականունով որ Հարձորդի ըսելէ: Դարեհ բոլոր
թագաւորութեանը առեն ապատամբութիւններէ
աչք չբացաւ: Նախ Արշեղ Եղբայրը տեսնելով որ
Դարեհ Սոգդիանոսը սպաննեց՝ ինքն ալ ուղեց
զինքը սպաննել ու տեղը անցնիլ. և իրեն օգնա-
կան գտնելով Արտիսիոս իշխանը Մեդարիսին
որդին՝ Եղբօրմէն ապատամբեցաւ, ու վրան պա-
տերազմի ելաւ: Քանի մը անգամ պատերազմելէն
ետև՝ Արտիսիոսին զըլքը ջարդուեցան, ինքն ալ
վիրաւորուած ձեռք ընկաւ: Դարեհին քոյրն
ու կինը Պարիսատիս՝ խորամանկութեամբ խրատ
տուաւ անոր որ Արտիսիոսը ազատ պահէ, որպէս
զի Արշեղն ալ յուսալով որ իրեն ալ բան չընէր
Դարեհ՝ անձնատուր ըլլայ: Ինչպէս որ եղաւ.
և երկուքն ալ մէկէն մոխրի մէջ խղճեցին:

2 Պարսից թագաւորները սովորութիւն ունեին
որ ամէն բան իրեք ներքինին ձեռքով կ'ընեին, և
անոնց ուղածը առաջ կ'երթար: Աս իրեքին մէ-
ջէն Արտոքսար ըսուածը ան աստիճան յանգտնե-
ցաւ՝ որ ինչուան ուղեց թագաւորը սպաննել ու
ինքը տեղը նստիլ. բայց իմացուեցաւ դաւաճա-
նութիւնը, և Պարիսատիս սաստիկ տանջանքնե-
րով մեռցնել տուաւ զինքը:

» Ամէն բանէն աւելի Եգիսկտացւոց ապատամ-

- 1 Ովքոս կամ Դարեհ ի՞նչպէս սկսաւ թագաւո-
րութիւնը:
- 2 Դարեհի գէմ ի՞նչ գաւաճանութիւն ըրաւ Ար-
տոքսար:
- 3 Ո՞ր ազգը ապատամբեցաւ Դարեհի գէմ:

բութիմը վիշտ եղաւ Դարեհի : Եգիալտացիք Պարսից բռնութիւններէն ձանձրացած՝ Ամիրակոսի գրդութեամբը ոտք ելան, և անոր որդւոյն Պաւորիսի ատենը հազիւ կրցան Պարսիկը զանոնիք նորէն նուաճել :

Դարեհ իր պատիկ որդին կիւրոսը Փոքր Ասիոյ վրայ կուսակալ դրաւ : Հոն Երթալուն պէս Կիւրոսիր փառասէր բնաւորութեանը առջի ցոյցը տուաւ . սկսաւ պահանջել որ Ծագաւորի պատիւ տան իրեն : Օր մը Երկու հօրաքեռորդիքը առանց ձեռքելնին Ծեղանիքով գոյելու առջելը կեցեր էին, բարկացաւ, Երկուքն ալ մէկէն սպաննել տուաւ : Եւ որովհետեւ միայն Ծագաւորին առջելը պարտական էին մեծամեծները ծածկած ձեռքով կենալու, Կիւրոսին ըրած պատուախրութիւնը Դարեհին գէշ Երևցաւ, ու անմեղ քեռորդւոցը մահուան վրայ ալ սասաիկ սրդողելով՝ հիւանդ ձեացաւ ու զինքը կանչեց որ տեսնէ . Կիւրոս Երբ որ հասաւ, Պարլասատիսին աղաւանիքովը Դարեհ հետը հաշտուեցաւ, բայց ինքը քանի մը օրէն մեռաւ Բարելոնի մէջ, և իրեն յաջորդ Ծողուց որդին Արշակը : Երբոր հարցուց անոր Արշակ թէ Կեանիքիդ մէջ ի՞նչ աղէկ բան ըրի որ ես ալ անոր հետեւիմ . պատասխան տուաւ Դարեհ . ինչ որ արդարութիւնն ու կրօնքը կը պահանջէր՝ անիկայ ինձի օրէնք բռնեցի :

Դարեհ ի՞նչ պաշտօն տուաւ իր Կիւրոս որդւոյն : — Ի՞նչպէս մեռաւ :

1 Արշակ թագաւորելուն պէտ անունը վոխեց՝
Արտաշէս դրաւ . ու զարմանալի յիշովութիւն ու-
նենալուն համար Մաէման կամ Ռւշեղ ըսուեցաւ ,
և Պատարգատ քաջարը գնաց որ օրինաւոր կեր-
պով պարսիկ քուրմերէն պատակուի : Հոն Ամե-
նասայ վառաւոր մէհենին մէջ նորընտիր թագա-
ւորը իր հագուստը կը հաներ ու կիւրոսի հագուս-
տը կը հագներ , որ շատ երկիւղածութեամբ հոն
կը պահէին , որպէս զի անոր հետ կիւրոսին հո-
դին ալ զգենու , և անոր ըրած բարի գործոցը հե-
տեւի : Ետքը թուզ մը կ'ուտեր , բնեկնիի տերե-
մը կը ծամեր ու քացախով խառնած կաթ կը խը-
մեր : Աս անոր նշան էր որ թագաւորութեան
քաղցր ու փառաւոր իշխանութեանը մէջ շատ
ալ դառնութիւններ ու վիշտեր խառնուած են :

2 Երբոր Արտաշէս մէհենին մէջ կը հանուէր
որ կիւրոսին հագուստը հագնի , Կրասերն կիւրոս
ուղեց ան միջոցին զինքը սպաննել , ու միտքը դադ-
տուկ յայտնեց իրեն բարեկամ քուրմին . անիկայ
ալ շուտ մը գնաց թագաւորին իմացուց : Արտա-
շէս հրամայեց որ մէկէն սպաննեն կիւրոսը . բայց
Պարիսաստիս մայրը լալով ողբալով զինքը ազատեց ,
Եղբօրը հետ հաշտեցուց , ու նորէն իր աւորը խըր-
կել տուաւ . կիւրոս ալ գնաց սկսաւ պատերազ-
մի պատրաստուիլ Յունաց օգնութեամբը :

1 Արշակ ի՞նչպէս թագաւորեց : — Պարաից թա-
գաւորները ի՞նչ արարողութեամբ կը թա-
գաւորէին :

2 Կիւրոս ի՞նչպէս դէմ էլաւ . Արտաշէսի :

։ Երկու կողմէն ալ պատրաստուեցան, Արտաշեսին զօրքը մէկ միլիոնի կը համնէր, իսկ Կիւրոսինը հարիւր տասուիրէք հաղար էր, բայց տասուիրէք հաղարը պատերազմափորձ կիրթ Յոյն զինուորներ էին : Պատերազմը սկսաւ Բաբելոնէն քիչ մը հեռու Կունաքսա ըսուած տեղը . Կղէարքոս խրատ տուաւ Կիւրոսին որ պատերազմին մէջ ըմանէ, ինքզինքը վտանգի չդնէ . դարձաւ Կիւրոս անոր՝ Խնչ կ'ըսես, ըսաւ . կ'ուզես որ Ծագաւորութեան համար պատերազմած ատենա ինքզինքս Ծագաւոր ըլլալու անարժան ցուցընեւմ : Պատերազմին սաստկացած ատենը Կիւրոս կը տեսնէ հեռուեն Եղբայրը, կը վազէ սաստկութեամբ, առջևն Եկածը կը կոտրէ կ'անցնի, Արտաշեսին կը համնի, կը զարնէ անոր ձին կը սպաննէ . Ծագաւորը գետին կ'իյնայ, բայց շուտ մը ուրիշ ձիու վրայ կը ցատքէ . ուրիշ հարուած մըն ալ կ'իջեցընէ անոր Կիւրոս ու զինքն ալ կը վիրաւորէ . ան ատեն Ծագաւորը ամենի առիւծի պէս կատղած՝ կը յարձակի Կիւրոսին վրայ, կը զարնէ նիզակը անոր քունքին, ու մեռած գետինը կը փուէ զանիկայ : Կը հրամայէ Մեսարատ ներքինւոյն որ Կիւրոսին գլուխն ու աջ թեր կտրէ զօրաց առջևէն տանի . Ետքը անոր զօրացը Ետևէն կ'իյնայ կը հաղածէ, որ անգլուկս մնալով կը ցրուին :

։ Անկէց Ետքը Արտաշէս Լակեդէմոնացւոց

։ Կիւրոսի և Արտաշեսի պատերազմը ի՞նչպէս եղաւ :

։ Արտաշեսի Լակեդէմոնացւոց դէմ պատերազմը ի՞նչպէս ընընցաւ :

հետ պատերազմ ըրաւ , և իր նաւասորմղին զօրավար դրաւ կոնոն Աթենացին : Անտաղինիդաս Պարսից հետ դաշինք դրաւ , ու բոլոր Ասիոյ մէջ Եղած Յունաց քաղաքները անոնց իշխանութեան տակը ձգեց . անով պատերազմը դադրեցաւ (387) :

1. Արտաշէս Կիսլրոս կղզւոյն ալ տիրեց որ ապրասամբեր էր : Եգիպտացիք նորէն Ա 'ՆԵԿԹԱՆԵԲՈՒՄ առաջնորդութեամբը դլուի քաշեցին . շատ սարկէ Ելաւ ու պատրաստութիւններ աեւաւ Արտաշէս , բայց չկրցաւ զանոնիք նուաճել :

2. Հին և նոր պատմութեանց մէջ անգութ և վըրեմինդիր կանանց ահաւոր օրինակ Եղած է Պարիսատիս անզգամ թագուհին , որուն անգութութեանց մէկ քանին հոսյիշնիք : Արտաշէսի Ստատիրա կնոջը քոյրը հռոբանէն կէս մէջքէն սղոցել առւաւ , որովհեան անոր եղբայրը Տերիտէքմոս՝ քրոջը վրան սէր ձգելով ուզեր էր Ամեսարիս կինը սպաննել՝ որ Պարիսատիսին աղջիկն էր , ու զանիկայ առնուլ :

3. Կիւրոսի մեռնելէն Ետքը Երդում ըրաւ Պարիսատիս որ անոր մահուան պատճառ Եղողները սպաննէ . անոր համար Կարիացի զինուոր մը որ կը պարծէր թէ Ես սպաննեցի Կիւրոսը , տամը օր սաստիկ աանջել առլէն ետքը հրամայեց որ աչուլ :

1. Արտաշէս Կիսլրացւոց ու Եգիպտացւոց ասկրսամբութեամնը գէմինչը ըրաւ :

2. Պարիսատիս ի՞նչ կողմանէ անուանի է :

3. Կիւրոսը մեռցընողներուն գէմինչը վրէմիսներութեան ըրաւ :

ները փորեն, ու ականջէն հալած պղինձ լեցընեն
որ մեռնի :

Միհրդատ անունով իշխան մը սեղանի վրայքիչ
մը գինեհարած՝ կիւրոսի մահուանը վրայ ուրա-
խութիւն ցուցընելուն համար, կուր տանջանքով
մեռուց :

1 Կ'ուզէր Մեսաբատ ներքինւոյն գլխուն ալ
փորձանք մը բերել, որ կիւրոսին գլուխն ու ձեռ-
քը կտրեր էր : Անդամ մը թագաւորին հետ հա-
զար գարեհեանին նարա խաղաց, կամաւ յաղթուե-
ցաւ, ու մէկէն սաակը համրեց : Կորէն ուզեց
խաղալ ան գաշինքով որ յաղթողը ուղած ներքի-
նին առնե յաղթուողէն . ամէն ճարտարութիւնը
թափեց Պարիսատիս, քարերն ալ յաջող եկան,
յաղթեց թագաւորին, ու փոխարէն Մեսաբատ
ներքինին ուզեց : Առաւ, ու առանց թագաւո-
րին դիտնալուն՝ ողջ ողջ կաշին հանեց, ու զինքը
գլխիվայր խաչել առւաւ :

2 Կը տեսնէր Պարիսատիս որ թագաւորին իր
վրայ ցըցուցած սէրը զինքը չորտմեցընելու հա-
մար է միայն, և բուն սէրը Սաատիրա կնոջը վրան
է . միտքը դրաւ որ անոր կեանքը վերցընէ : Բայց
որովհետեւ անհանկ եղէր էր որ մարդ քովը մօտե-
նալու կը վախնար, սկսաւ երկար առեն սուտ
բարեկամութիւն ձեացընել Սաատիրային : Օր մը
սեղանի վրայ խորված հաւ մը բերին, կէսը կտրեց
Պարիսատիս՝ ինքը կերաւ, կէսն ալ Սաատիրային

1 ՄԵՍԱԲԱՏ ՆԵՐՔԻՆԻՆ ԲՇՆՀԱԳԵՍ ՍՊԱՆՆԵց :

2 ՍԱԱՏԻՐԱ ԹԱԳՈՒՀԻՆ ԲՇՆՀԱԳԵՍ ՄԵՌՈՒՑ :

տուաւ . ան խեղճը հաղիւ թէ քիչ մը կերաւ՝ սաս-
տիկ փորու ցաւ մը բռնեց զինքը , սեղանէն ելաւ ,
վրան քանի մը ժամ անցաւ՝ մեռաւ : Քննեց իմա-
ցաւ թագաւորը որ դանակին մէկ երեսը թոյն
քսած է եղեր . թոյն քսովը մեռցընել տուաւ * ,
Պարիսաստին ալ բարելոնի մէջ փակեց , ու եր-
գումըրաւ որ քանի որ անիկայ հօն է՝ ինքը բա-
րելոն ուաք չկոխէ :

* Երբոր ծերացաւ Արտաշէս , որովհետեւ իրեք
որդի ուներ , Դարեհ , Արիասպ և Ռվեռոս , յիսուն
ալ հարձորդիք , որպէս զի իր մեռնելուն ետքը մէ-
ջերնին խռովութիւն քըլայ՝ հրաման տուաւ որ
իր կենգանութեանը ատեն իր անդրանիկ որդին
Դարեհը թագ դնէ : Դարեհ թագաւորութիւնը
աւելի հաստատելու համար՝ հօրը հարձերուն մէկն
ալ իրեն կին ուզեց . երբոր Արտաշէս չտուաւ ,
Դարեհ բարկացաւ ու հայրը սպաննել ուզեց .
դաւաճանութիւնը իմացուեցաւ , Արտաշէս զին-
քը սպաննեց : Ան ատենը Ռվեռոս պզտիկ որդին
ուաք ելաւ , իր Արիասպ եղբայրն ու Արտաշէսին
սիրելի Արշամ հարձորդին սպաննեց որ ինքը թա-
գաւորէ :

* Արտաշէս քանի՞ որդի ուներ , և անոնց մէջէն
ո՞րը իրեն յաջորդ անուաննեց :

* Պարսիստան հարդ նունաւորութիւն պատիծը առ էր .
Էծ երիտաւարի հը վրայ նունաւորութիւն գլուխը իւ
դնէին , անոր վրայ աւ աւրիւ երիտաւար հը , առ պահինիւ
վրայ իւ դարձնենին ինըսան որ մէջի գլուխը բաւրութիւն
ճշմանէր :

։ Արտաշես ան ծերութեանը ատեն ասանկ Երկու զաւակը մէկէն կորալնցընելով, սրտին ցաւէն թագաւորութեանը .քառասունը ըսորորդ տարին իննսունըցը տարեկան մէռաւ (361) :

։ Ովքոս թագաւորութիւնը հասատելու ժամանակ ունենալու համար՝ տասը ամիսի չափ հօրը մահը ծածկեց, անոր անունով ինքզինքը յաջորդ ընտրել տուաւ, և անունը փոխեց Արտաշես գրաւ: Ժողովրդեան ատելութենէն ալ վախնալով որ յանկարծ կրնան զինքը ձգել, տեղը ուրիշ մը դընել, բոլոր թագաւորական ցեղը ջնջեց, Ովքաքոյրը ողջ ողջ թաղել տուաւ, մօրեղբայրն ալ հարիւր որդւոցը ու թոռանցը հետ ովհարի պէս բակի մը մէջ փակեց ու նետով մեռցնել տուաւ, որով հետեւ ամէնքն ալ Պարսկաստանի մէջ անուանի, կորիճ մարդիկ էին:

։ Փոքր Ասիա և Ասորիք ապստամբեր էին, շատ զօրքով դնաց Ովքոս զանոնիք նուանեց, զօրքը Փիւնիկէին վրայ դարձուց և Մէնտորի Հռոդացւոյն մասնութեամբը քիչ ատենի մէջ տիրեց Սիդոն քաղաքին: Սիդոնացիք տեսնելով որ քաղաքնին մատնուեցաւ, յուսահատած տներնուն կրակ տուին ու իրենք ալ մէջը այրեցան, և միայն Երիկ մարդիկը քառասուն հաղար էին: Անոնց թշուառութիւնը օրինակ Եղաւ ամենուն, և բոլոր Փիւնիկէին հնազանդեցաւ:

։ Խ՞նդիքս մէռաւ Արտաշես :

։ Ովքոս ի՞նչ կերպով սկսաւ թագաւորութիւնը :

։ Խ՞նչ աշխարհակալութիւններ ըրաւ :

Անկէ անցաւ Եղիպառս , զամենքը հնազանդէցուց . շատ քաղաքներուն պարխստները կործանեց , մեհեանները աւրեց , կողոպտեց , ու մեհենական գրուածները վերուց տարաւ : Անոնց Ապիս աստուածն ալ իշու մը առջին զոհել տուաւ , որովհետեւ Եղիպատացիք ծաղքելով լիրեն էշ կանչեր էին՝ բնական ծոյլ ու դանդաղ ըլլալուն համար . իսկ ինքը սպառնացեր էր անոնց որ ցուցընէ թէ ինքը էշ չէ՝ հապա առիւծ է , և թէ իրենց անարդած էշը կրնայ իրենց պաշտպան եղը պատուէլ : Ապիսը իշու մը դիմացը զոհելէն ետքը , միսն ալ խորվել տուաւ ու իր ծառաներուն բաժնեց : Ետքը անբաւ հարստութեամբ բարելոն դարձաւ :

2 Ովքոս ասանկ յաջողութեամբ ապատամբներն ու Եղիպատոը նուաճէլէն ետքը՝ ինքզինքը զեղիսութեան տուաւ , և տերութեան հոգը բագունելընւոյն յանձնեց : Աս Բագու նելքինին Եղիպատացի ըլլալով Ովքոսին իր կրօնին ըրած անարդութեանցը վրայ շատ նեղացեր էր , ուստի իշխանութիւնը ձեռքը անցնելուն պէս՝ Ովքոսին թագաւորութեանը քսանը մէկերորդ տարին անոր թօյն խմբուց , և անոր անը ուրիշ մարդ մը թաղել տալով դիակը կատուներու առջեց նետեց . անով ալ վրէժը չկարենալով առնել , ոսկորներն ալ թուրի , դանեակի կոթ շինել տուաւ անոր անդթութեանը նշան , որ մեռնելէն ետքն ալ նորէն մարդկը մեռցնէ (340) :

1 Ովքոս ի՞նչ նախատինք ըրաւ Եղիպատացւոց :

2 Կ՞նչողէս մեռաւ :

1 Բագու նաև թագաւորին բողոք որդիքը
սպաննել տուաւ, և Արշէզը որ ամենէն պղտիկն
էր՝ աթոռը նատեցուց, յուսալով որ անոր անու-
նով ինքը տէրութիւնը կառավարէ : Արշէզ ամէն
իշխանութիւն բագուին ձեռքը տուաւ, բայց երբ-
որ անոր չարութիւնը իմացաւ, ուղեց զինքը մեռ-
ցընել. փութացաւ բագու, ինքը զանիկայ սպան-
նեց, ու բողոք անոր կուսակիցները թրէ անցուց
(338) : Արշէզ երկու տարի միայն թագաւորէց :

2 Ետքը բագու Դարեհ Նոթոսի ցեղէն կո-
դոմանոսը թագաւորէցուց, որ սպաննելուն մէջ
հսկայ մը սպաննելուն համար՝ Հայաստանի մէկ
մասին վրայ կուսակալ գրուեր էր : Կոդոմանոս
թագաւորելուն ալէս անունը միխեց Դարեհ դը-
րաւ : Բագու տեսնելով որ Դարեհ կ'ուզէ մինակ
թագաւորել, ջանաց որ զինքն ալ թունաւորէ .
բայց իմացաւ Դարեհ, և թունովլեցուն գաւաթը
որ իրեն խմելու կուտար տիրաննենդ բագուն,
բռնի անոր խմցուց, որ քիչ ատենի մէջ սաստիկ
ցաւերով մեռաւ :

3 Ան ատենները Աղեքսանդր Մակեդոնացին
Նլեսպոնտոսէն անցնելով բողոք Ասիոյ տիրելու
կուդար : Դարեհ զօրք ժողվեց, անոր գէմ գնաց,
իսսոսի քով զարնուեցաւ Մակեդոնացւոց հետ,
յաղթուեցաւ . ու հազիւ փախչելով կրցաւ աղա-
տիլ (333) : Արքեղայի քով նորէն յաղթուելով

1 Ովքոսին ովլյաջորդեց :

2 Արշէզին յաջորդ ովլեղաւ :

3 Աղեքսանդրի գէմ ինչպէս ելաւ Դարեհ :

Եկեղատան գնաց ու սկսաւ նոր զօրք ժողովէլ (331)։ Երբոր Աղեքսանդրի վրայ նորեն Երթալու կը սկա-
ռասառուեր, Բեսոս ու՝ Ապրարզան նախարարները
յանկարծ զինքը բռնեցին, ուսկի շղթաներով կա-
պեցին, կառքի մը վրայ գրին ու սկսան Բակորիա
տանիլ։

1 Աղեքսանդր Եկեղատան գնաց տեսաւ որ Դա-
րեհ հինգ օրեն՝ ի վեր անեկց Ելեր է, Եաւեհն ընկաւ-
որ ճամբան բռնիւ : Երբոր Պարսից Երկիրը մօնե-
ցաւ, Բեսոս Դարեհին կառքին քովը եկաւ և ու-
զեց որ զինքը ձի հեծցըննէ ու հետը տանի . Երբոր
չուզեց անոր հնազանդիլ Դարեհ՝ նետով մը չո-
րաչար վիրաւորեց զինքը Բեսոս, ու տարաւ մեկդի
ձգեց, ուր քիչ առենէն մեռաւ . (330) յիսուն
տարեկան, ութը տարի թադաւորելէն Եաքը . և
Պարսկաստան Աղեքսանդրի ընդարձակ տէրու-
թեան մէկ գաւառն Եղաւ :

ԴԼՈՒԽ Դ.

Աւագանցանին . — Կը իւսպանցանին . — Ար-
դւշ, Արհն . — Սոգ+ . — Թագաւոր . — Թագա-
ծառանդ արտայուրդի . — Դասպիւրանին . — Սով-
ունինին+ . — Սոգէան գունդ :

2 Տարրապաշտութեան մէջ ամենէն հին ու

1 Խնչպէս մեռաւ :

2 Պարսիկը հին առենը ի՞նչ կը սկաշտէին :

աւելի մարդուս տկարամառւթեանը բնական՝ արևու պաշտօնն է . ուստի Պարսիկք ալ մեծ Երկիւ զածութեամբ արել կը պաշտէին , մանաւանդ ել լելու ատենը : Ընտիր ձիերով փառաւոր կառքեր կը նուիրէին արեւուն . Երբեմն ալ եղներ կը զոհէին , ու ան ատենը կը կոչէին զինքը Սիհը աստուած :

1 Արևապաշտութեան հետեանկըն էր Կրակա պաշտութիւնը , ուստի կրակն ալ սկսան պաշտէլ Պարսիկք . զոհ մասուցաննելէն առաջ անոր օգնութիւնը կը խնդրէին , ուր որ Երթար թագաւորը կրակն ալ հանդիսով առջևէն կը տանէին , և Երկլնիքէն իջած սեպելով կրակը , մոգերուն յանձնուած էր անոր պահպանութիւնը , և կեցած տեղը Արբանա կամ Կրակատուն կ'ըսուեր . և թէ որ յանկարծ կրակը մարէ՛ր մեծ դժբաղդութեան նշան կը սեպէին : Կրակի զոհ՝ շատ անդամ Պարսիկք աղաքնին մէջը կը նետէին , կամ բոցին վրայէն անցընելով կ'այրէին : Կոյնապէս կը պաշտէին նաև Պարսիկք ջուրը , հողը և հովերը :

2 Ունէին Երկու ուրիշ աստուածներ ալ Որմիզդ և Արհմն . Որմիզդը , որ Արամազդ ալ կ'ըսուի , բարեաց արարիչ կ'ըսէին , Արհմն ալ չորեաց :

3 Պարսիկք իրենց աստուածներուն ոչ արձան կը կանգնէին , ոչ մեհեան , ոչ բագին : Իրենց զոհ

1 Կրակը բնչովէս կը պաշտէին :

2 Ուրիշ աստուածներ չունէին :

3 Իրենց աստուածներուն կատառն կը չինէին :

հերը միշտ բաց տեղ կ'ընէին , և շատ անգամ ալ
բարձրաւանդակներու ու լեռներու վրայ :

1 Մոգերը կրօնքի և օրինաց աւանդապահներն
էին , առանց անոնց և ոչ թագաւորը կրնար զոհ
մասուցաննել . իրենք էին նաև Պարսից խմասուն-
ներն ու գիտունները : Ասոնց առաջին դլուխն
ու աղանդապեար կը սեպուի Զրադաշտ մոգը :

2 Թագաւորը ժողովրդեան մէջ Աստուծոյ պէս
պատիւ ուներ՝ իրրե փոխանորդ Աստուծոյ , և
կ'ըսուեր Արքայից արքայ : Բոլոր տարին մէկ տեղ
մը չէր կենար . քովի տասնըհինդ հաղար պալս-
տականներովը տարւոյն չորս եղանակները մէյմէկ
տեղ կ'անցըներ : Գարունը Եկրատան , Մարտասա-
նի դալարագեղ գաշտերուն մէջ . ամառը Շօշ ,
Պարսկաստանի հովասուն լեռներուն տակ , ձմե-
ռը բարեխտան Բարելոնի մէջ : Թագաւորը իրրե
միահեծան տէր բոլոր տէրութեան՝ ամենէն ազ-
նիւ կերակուրներն ու ըմսելիքները ինքը կ'ու-
տէր ու կը խմէր : Յունաց պատմիչները կ'ըսեն թէ-
քութեանը ատեն արծաթ ամաններու մէջ դրած
սայլերով հետո կը պալսացընեին ան ջուրը : Աե-
ղանին ազը Ավիրիկէի մէջ Եղած Արամազդայ Ամ-
մոնի տաճարէն կը բերուեր . գինին Ասորոց Քա-
լիբոն քաղաքէն (որ է հիմակուան Հալէպը) . հա-
ցին ցորենն ալ Եւողիայէն : Ուր որ երթար թա-

1 Մոգերը ի՞նչ էին :

2 Թագաւորը ի՞նչ մասնաւոր սովորութիւններ
ուներ :

գաւորը , տեղացիք մէկէն երկրին ազնիւ սպառող նէրը և ուտելիքն իրեն ընծայ կը տանէին :

1 Թագաւորութիւնը որդւոց որդի էր , և հօրը ժառանդ անդքանիկն էր . ասիկայ երբոր կը ծնանէր , բոլոր Պարսկաստան զոհէր կը մատուցուէին , տեսակ տեսակ ուրախութիւններ , հանգեսներ կը լային . և ան օրը ամէն տարի առն կը կատարուէր : Ետքը կը յանձնուէր արքայորդին դայեակներու որ մեծցընեն , բնաւորութիւնը շտկեն , մի հեծնելու և որաի վարժեցընեն :

2 Երբոր տանըցորս տարեկան կ'ըլլար՝ չորս անուանի խմաստուն և առաքինի վարժապեսներ կը դնէին քովը . մէկը անոր մոգութիւն ու կրօնիքի բաները կը սորվեցընէր . Երկրորդը՝ ճշմարտութիւն և արդար գաստատան կարել . Երրորդը՝ իր ցանկութեանցը վրայ տիրել , ու ախտերէն ցյաղթուիլ . չորրորդը՝ սիրտ տալու անոր որ ամէն բանէ ցլախնայ , միշտ խելացի ու արիական վստահութիւն մը ունենայ :

3 Հասարակ մանէ տղոց գլխաւոր գաստիարակութիւնը հինգ տարուցնել ինչուան քսանը՝ աս իրէք բանն էր . մի հեծնել , նետ նետել և ճշմարիտ խօսիլ :

4 Բնութեամբ խիստ գինեսէր էին Պարսիկք :

1 Թագաւորին յաջորդը ի՞նչպէս կ'ընտրուէր :

2 Թագաւժառանդ արքայորդւոյն վրայ ի՞նչխնամք կ'ըլլար :

3 Հասարակ տղոց գաստիարակութիւնն ի՞նչպէս էր :

4 Գինեսիրութիւննին ի՞նչ աստիճանի էր :

ինչուան ծանր ու հարկաւոր գործողութեանց ա-
տենը՝ անդադար դիմի կը խմեին :

1 Ճամբան Երկու Պարսիմկ իրարու որ հանգի-
սլէին , թէ որ նոյն աստիճանի ըլլային՝ Երկուքն
ալ մէկզմէկ բարեւելով իրարու բերանը կը պատնե-
ին . թէ որ քիչ մը վարի աստիճանի ըլլար մէկը՝ Ե-
րեսնին կը պատնեին . իսկ թէ որ աստիճաննին
բոլորովին տարբեր ըլլար՝ ստորնագոյնը կը ծռէր
մէկալին Երկրապատութիւն կ'ընէր :

2 Կտրիճ պատերազմողներէն Ետքը կը պատու-
էին Պարսիկը շատ զաւկի տէր մարդիկը . և թա-
գաւորը այնպիսէաց ամէն տարի պարզենէր կը
խաւրէր :

3 Պարսիկը ոչ Եղիսպատացւոյ պէս կը զմռսէին
իրենց մեռեները , և ոչ Յունաց պէս կ'այրէին .
Հասպա մեր նախնեաց պէս կը թաղէին՝ որ ամենէն
բնականն է :

4 Անուանի Հեծելագունդ մը ունեին Պար-
սիկը , որուն մենք Մատեան կամ Մատենիկ գունդ
կ'ըսէնք : Ասոնք տասը հազար կտրիճ ու ընտիր Ե-
րիտասարդներ էին , որ պատերազմի առեն թա-
գաւորին կենացը պահպանութիւն կ'ընեին : Աս
գնդէն մէկը թէ որ յանկարծ լինար , մէկէն ե-

1 Պարսիկը ի՞նչպէս կը բարեւելին մէկզմէկ :

2 Ո՞ր մարդիկը աւելի պատուաւոր էին Պարսից
մէջ :

3 ՄԵռելնին ի՞նչ կ'ընեին :

4 Ի՞նչ անուանի գունդ ունեին :

աևէն ուրիշ մը տեղը կը յաջորդէր, որպէս զի միշտ գումադը ամբողջ մնայ իբրև անմահ . և աս է պատճառը որ ուրիշ ազգերն ալ ասոր Անմահ գունդ կըսէն :



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՊՐԵԲՈՒՅՑ



Աշւի Ա Պատմեն . — Աշւի Բ . — Աշւիան . —
Արեւ . — Արևուիր . — Տարդան . — Արտակա , Կո-
բեն , Սաւեն , Կայ . — Պահլաստ . — Ըենանի և
Աբդան . — Հրահագ . — Խոստարչ . — Դարեն Վազ-
գեն . — Մանեմ Կարալար . — Ամբագ Բագրատանի .
— Պերու Ա Վաղագեն . — Արտաստ . — Արտակա
Ապառնէան :

• 11 Եծին Աղեքսանդրի մահուընէն Ետքը
(324) անոր զօրավարները իշխեցին Պարսկաստա-
նի վրայ : Անոնցմէ մէկը Սելեւկոս Նիկանոր՝ Ասո-
բաց թագաւորութիւնը հաստատեց , ու Պարս-



• Աղեքսանդրի մահուընէն Ետքը ովլալիրեց Պարս-
կաստանի :

կաստանելը Ասորւոց Երկրին հետ միացուց (312): Անտիռոս թէոսի ասոենը Պարթեւաց՝ իշխանը Արշակ ապստամբեցաւ Սէլէւկացւոցմէ, անոնց Ազաթուկղ կուսակալը բռնեց սպաննեց, և ինքը դնաց Քուշաստան Բահլքաղաքը՝ Պարթեւաց, Պարսից, Մարաց վրայ թագաւորեց, ու Արշակունեաց թագաւորութիւնը հաստատեց (246):

1 Արշակ օրէ օր թշնամեացը վրայ նոր նոր յաղթութիւններ ընելով, ինքզինքը և իր ազգը այնչափ վասաւորեց որ ինչուան անոր անունով

1 Արշակ ի՞նչպէս սկսաւ իր թագաւորութիւնը :

* Պարթեւաց աղջին ծագմանը վրայ այլ և այլ իշխանին ներ իւն - շարերը, ինչու նու Խորենացին, ի՛շուն նե Ալբանամա - Քէնառուա ինչը պահիներն ունած են : Եժիորուցին, անոնցմէ առանելով ուրիշներն աւ ի՛շուն նե Սէսամուր երբոր Պարսկաստանը նուամնեց, պահնչինդ հաղար Ալիւնացի գեղեցիկ ուրաք պարա հան բնակեցաց, և անոնց անոնց Պարսկիները Պարթեւ ուրին, որ օրաբախան իսմ պահպանիսդ ըսեւ է - առանցմէ եր Արշակ :

Պարթեւաց ու Սասանեաց վրայ հիմանառան օպարագի ուստի գիշերը ինուր ուն գեղեցինենիւն իւ դնեն, Դընին ու շաք անոփացի է : Բայց որովհներւ մէր աղջոյին ուստի միշտն աղջին հասկնալու համար շաք հարիսար և մէրդ գիրներ գեն ան թագաւորոց գործուերն ու անհինուագին մէրդ հետ վերաբերութիւն սանեցն են, առադի նե Պարթեւաց և նե Սասանեանց թագաւորութիւններն մէջին զանոն + մայն, և իսմ որոնց վրայ որ արդադին ուստի միշտն անունու մէջ շիշակացին արձանի բան հը իսմ իւ դնեն :

բոլոր տիրած աղքերն ալ Պահեւուց ըստեցան ,
ինչպէս Պարսիկք և Մարք , որոնց մէջ մտան
Եպքը նաև Հայերը : Անտիոքոս թէռոսի որդին
Աւելէւկոս Կալլինիկոս՝ շատ զօրքով վրան եկաւ որ
զինքը նուաճէ , տիրած Երկիրները ձեռքեն առ
նէ . գէմի ելաւ Արշակ , զօրքը ջարգեց , Բաքելոնի
տիրեց , զինքն ալ բռնեց . բայց վեհանձնութեամբ
իրեն բան մը ըբաւ , նորէն իր աթոռուը դարձուց
Անտիոք :

1 Ան միջոցին Եղիսկառափի Հեղիուազօլիս քա-
ղաքին մէջ Երեցեր եր Փիւնիկ ըստած հրաշա-
լի թռչումը , որ մէկալ թռչումները անոր գե-
ղեցկութեանը վրայ զարմանալով չորս կողմը ա-
ռած անդադար ճռուողելով կը թռչուին եզեր :
Քուրմերը մեկնութիւն կուտան թէ անիկայ կը
նշանակէ Արշակայ թագաւորութիւնը , Արշա-
կունեաց ծագումը , ու ամենուն վրայ տիրապե-
աելը :

2 Արշակ ստակ մը կոխել առւաւ , մէկ Երեսը
իր գեմքը փորագրած , մէկալ Երեսն ալ ամբողջ
ինքը աթոռ նստած՝ և ձեռքը Երկընցուցած որ
աստուածուհւոյ մը ձեռքէ արմաւենիի Ճիւզ մը
առնէ . չորս կողմն ալ փորուած եր յունարէն .
Աշխահի աշխահի Աշխահ , Բարերէրի , Երեւանա-
յանահին . յահանան Գոհհէնի (որ Մակեդոնա-

1 Արշակայ աշխարհակալութեան առենները Մհե-
րիպուած կը պատմուի :

2 Ի՞նչ ստակ կոխեց Արշակ :

ցող ամիս մըն էր) : Խրմէ ետքն ալ Արշակունի թադաւորաց շատը ան ստակը գործածեցին , որ ինչուան հիմա կը գտնուի թանգարաններու մէջ : Իսկ գրուածքին յունարէն ըլլալուն պատճառն ան է որ ան ատենները յունարէնը շատ ծաղկած ըլլալով՝ ամէն արքունեաց լեզու դարձեր էր :

1 Մեծն Վնախոքոս Հայոց Արտաւազ իշխանը հնազանդեցընելէն եագը , զօրքը Արշակայ վրայ դարձուց , ու հինգ տարի անօգուտ աեղը պատերազմելէն եաև , ստիպուեցաւ Վրկանի աշխարհը ու բոլոր Պարթեւաստանը տալով հետը հաշտութիւն ընելու ետ դառնալ (210) : Քաջութեամբ Երեսունըմէկ տարի թագաւորեց Արշակ ու իրեն յաջորդ թողուց Արտաշէս որդին (215) , որ ինքն ալ քսանըմեց տարի թագաւորեց և աեղը նատաւ որդին Արշակ ի , որ նաև Միհրդաս Ա կ'ըսուի (189) :

2 Առ Արշակը մեծամեծ քաջութեանցն ու աշխարհակալութեանցը համար Մեծ ըսուեցաւ , և Երկրի ու ծովու թագաւոր . տէրութեան սահմանը Եփրատ գետեն ինչուան ինդոս գետը ասրածեց , և ինքզինքը աստուած անուանեց , ինչպէս որ յայտնի է դրամներուն վրայ դրուած թէս բառէն որ աստուած ըսելէ : Ասորւոց թագաւորը Դեմետր Կիկատոր շատ զօրքով Բաբելոնի

1 Ի՞նչպէս մեռաւ Արշակ , և իրեն ով յաջորդեց :

2 Արշակ ի ինչու Մեծ ըսուեցաւ , և ի՞նչ քաջութիւններ ըսաւ :

վրայ եկաւ . դէմն Ելաւ Արշակ , զօրքը կոսրեց ,
զինքը գերի բռնեց . շղթայակասպ Պարթեւաստան
բերաւ , ու Ետքը հասդոդոնեւ աղջիկը հետք կար-
գեց : Աիկատորին Եղբայրը Անսահոքոս Սիդիացին
երբոր լսեց թէ Արշակ Ասորիքը թողեր՝ Պարթե-
ւաստան գնացեր է , շատ զօրքով եկաւ որ նորեն
երկրին տիրէ . հասաւ Արշակ , զօրքը ջարդեց ,
զինքն ալ պատերազմի մէջ սպաննեց :

1 Թագաւորութեանը քառասներորդ տարին
անհամար զօրքով մտաւ Արշակ Հայաստան , փա-
խուց Արտաւազդը , թագաւոր դրաւ Հայոց վրայ
իր Վաղարշակ Եղբայրը , ու ինքը գարձաւ Պար-
թեւաստան : Անանկ փառաւոր յաղթութիւննե-
րով յիսունուիրեք տարի թագաւորեց Արշակ , և
իրեն յաջորդեց որդին Արշական (136) :

2 Ասոր թագաւորութեանը քսանիքորորդ տա-
րին՝ մեր Արտաշէս Ա թագաւորը նախադահու-
թիւնը Պարսից ձեռքէն առաւ , վասն զի ինչուան
ան առենը Պարսից թագաւորները առաջին կը
սեղուեին , իսկ մերինները երկրորդ : Երեսուն
տարի թագաւորեց Արշական (96) :

3 Արշէղ Արշականայ թոռը Երբոր թագաւո-
րեց (64) , մեր Տիգրան թագաւորին որդին Տի-
րան հօրմէն ասկստամբեցաւ , գնաց Պարսկաստան
իրմէ օգնութիւն ուղեց . Արշէղ նախադահու-

1 Հայաստանի ի՞նչսպէս տիրեց :

2 Արշականայ առեն ի՞նչ ըրաւ մեր Արտաշէս Ա
թագաւորը :

3 Արշէղի՞նչ արշաւանք ըրաւ դէպ՚ի Հայաստան :

թիւնը ձեռք ձգելու մաքով Տիրանին հետ մէկ տեղ եկաւ Այրարատայ նահանդը, Արաշատ քաղաքը պաշարեց. բայց չկարենալով առնել՝ ետ դարձաւ: Երբոր մեր Տիդրան թագաւորը տեսաւ որ մինակ սլիտի չկարենայ Հռովմայեցւոց դէմ զնել, նախադահութիւնը տալով Արշեզին հետ ուզեց հաշտուիլ: Ռւրախութեամբ յանձն առաւ Արշէզ, Տիդրանին աղջիկը իր Բակուր որդւոյն կին առաւ, և շատ զօրքով զինքը Հայաստան խրկեց, որ մեր Բարդափրան քաջ զօրագետին հետ մեծամեծ քաջութիւններ ըրին, ու շատ տեղերու տիրեցին: Երեսունուերկու տարի թագաւորեց Արշէզ, և իրեն յաջորդեց որդին Արշաւիր, որ և Հրահատ կամ Փրատատ կ'ըստի (32):

1. Արշաւիր՝ Տիդրանայ եղբօրորդւոյն Արշամին զօրք խրկեց օդնութեան, ետքն ալ Երբոր անիկայ յաղթուած փախաւ Պարսկաստան՝ սիրով ընդունեցաւ զինքը, և նոր զօրք ժողվելով մէկանդ զնացին ապստամբ Մարզը նուաճեցին, որ իրենց դէմ Հռովմայեցւոց կ'օգնեին. Ետքը Հռովմայեցւոց վրայ յարձեկեցաւ Արշամ, անոնց ձեռքէն Ստորին Հայաստանը առաւ, Արշաւիրն ալ Աւերին Հայաստանը Մարաց ձեռքէն առաւ, ու հօն իր տեղը Արաշիաս իշխաննը փոխարքայ դրաւ:

2. Բայց Արշաւիր Երբոր Մարաստանէն ու Աւերին Հայաստանէն Հռովմայեցիքը վարնաւեց:

1. Արշաւիր ի՞նչպէս վարուեցաւ մեր Արշամ թագաւորին հետ:

2. Տարգասայ հետ ի՞նչ պատերազմ ունեցաւ:

սկսաւ Պարսից հետ խատութեամբ վարուիլ .
նախարարները ձանձրացան , զի՞քը ձգեցին , ու
աեզր Տարդաս անունով մէկը դրին : Վերին
Հայաստաննեն և ուրիշ տեղերէն զօրք ժողվեց Ար-
շատիր , վրան պատերազմի ելաւ : Երկար առեն
քշեց պատերազմը , բայց երկու կողմն ալ անպար-
տելի մնացին : Ան առենը երկուքն ալ Օդոսառոս
Հոկտաւիանոս կայսեր գիմեցին և օդնութիւնն
խնդրեցին , բայց անիկայ մէկուն ալ չօգնեց . Ծո-
զուց որ մէկզմէկ ջարդելով երկուքն ալ տկարա-
նան :

1 Վերջապէս զօրացաւ Արշատիր , հալածեց
Տարդասը . և երբոր Հոկտաւիանոս Ասորիք Եկաւ՝
անոր գեսպան խրկեց , որ սիրով ընդունեցաւ
դեսպանները : Երբոր Տարդաս Հոկտաւիանոսի
ապաւինեցաւ , չօդնեց անոր , առաւ ձեռքէն Ար-
շատի որդին՝ որ անիկայ յախշտակեր էր , ու
Հուովմ պատանդ խաւրեց : Արշատիր երբոր լսեց՝
նորէն դեսպան խրկեց Հոկտաւիանոսին , ազաւէ-
լով որ Տարդասը իր ձեռքը մատնէ , ու իր որդին
ետ դարձընէ : Բայց Հոկտաւիանոս երկուքն ալ
դոհ ընել ուղելով Տարդասը ազատ թողուց , Ար-
շատին ալ որդին ուրիշ Պարսից հետ խրկեց , ու
զելով ինքն ալ որչափ որ անցած պատերազմին-
րու մէջ Պարսիկք Հուովմայեցոցմէ դրօշակ կամ
գերի բռներ Են՝ ետ դարձընէ . և Արշատիր կամքը
կատարեց :

1 Հոկտաւիանոս ինչուան ետքը ցառոնուեցաւ
Արշատիր ու Տարդասայ կոխներուն մէջ :

1 Երբոր Հայերը Հռովմայեցւոց խրկած Երբուազը չուզելով Տիգրան Կրտսերը իրենց թագաւոր դրին, ու Հռովմայեցւոց հետ սկսան պատերազմիլ, Արշաւիր ալ ամենայն կերպով անոնց օգնեց, ու Հռովմայեցւոց բարեկամութենէն ետ կեցաւ: Բայց Երբոր լսեց թե Օգոստոս կայսրը Գայիոսը անհամար զօրքով վսան կը խրկէ, գեսպան խրկեց Հռովմ ինքզինքը արդարացուց, ու խնդրեց որ նորէն բարեկամութեան դաշնիք դնեն. յանձն առաւ Օգոստոս, բայց ուզեց որ Հայաստանը թողու Արշաւիր:

2 «Քառասունը տարի թագաւորելէն Ետքը Երբոր մեռաւ Արշաւիր (14), իրեք մանչ զաւակ թողուց, Արտաշէս, Կարեն, Սուրեն, և Կոչմ անունով աղջիկ մը: Ասոնց մէջ սատիկ խռովութիւն ընկաւ. վասն զի Արտաշէս կ'ուզեր որ ինքը որդւոց որդի ժառանգէ, մէկալ եղբայրները չեն ուզեր: Պարսից նախարարները ասոնցմէ մէկն ալ չուզեցին, ու գեսպան խրկեցին Հռովմն խնդրեցին որ Արշաւրին չորս հարձորդւոցը մէկը որ Հռովմ պատանդ էին, իրենց վրայ թագաւորեցրնեն: Կայսրն ալ Վանոնը թագաւորեցուց ու Պարսկաստան խրկեց. բայց մէկալ արքայորդիքը զինքը իբրև խորթ վարնացին, և թագաւորութիւնը իրարու ձեռքէն յափշատկելով երկիրը տակնու վրայ կ'ընէին:

1 Արշաւիր ինչ առթով աւրուեցաւ ու նորէն հաշտուեցաւ Հռովմայեցւոց հետ:

2 Արշաւրին ով յաջորդեց:

1 Մեր Արտար թագաւորը շատ զօրքով վրանին գնաց, զանոնք հաշտեցուց, Արտաշէսը թագաւորութեան մէջ հաստատեց, և մէջերնին կարգ դրաւ որ Արտաշէս որդւոց որդի թագաւորէ, և իր եղբայրները՝ որ իրենց Բահէլ քաղաքին անունով Պահլաւք կ'ըսուէին, Պարսից նախարարներուն մէջ ամենէն պատուաւորներն ըլլան իրեւ թագաւորազունք . և երբոր Արտաշէսի ցեղը լըլննայ՝ անոնցմէ մէկը նստի թագաւոր (25): Առոնցմէ իրեք անուանին Պահլաւունի ցեղ ելաւ, որ կ'ըսուէին Կարենի Պահլաւ, Սուրենի Պահլաւ և Ասպահապետի Պահլաւ՝ Կոչմին երկանը իշխանութեան անունէն : Մեր սուրբ Գրիգոր Լուսաւորին ալ Սուրենեան Պահլաւի ցեղէն էր :

2 Երբոր Զենոն մեռաւ, որ Հռովմայեցիք Վերին հայոց վրայ թագաւոր դրեր էին, Արտաշէս ուզեց նորէն իր Արշէզ որդին անոնց վրայ թագաւորեցնել, որ առաջ մէյմը հայերը զի՞նքը վորնաեր էին . Երբոր նորէն ըուզեցին՝ մեծ որդին Արշակը թագաւորեցուց : Տեսնելով թէ կայսրը ձայն չհաներ՝ սկսաւ տէրութիւնն ալ ընդարձակել, ու կապադիովկիան առաւ (35) :

3 Բայց Երբոր իրեններուն ալ սկսաւ նեղութիւն տալ, Շեննակ և Արդոն նելքինիները քանին

1 Արշաւրի յաջորդացը կոխւն ի՞նչպէս դադրեցաւ :

2 Արտաշէս զմլուզեց Վերին հայոց վրայ թագաւորեցնել :

3 Արտաշէսին գլմ ի՞նչ դաւաճանութիւն եղաւ :

մը նախարարներու հետ միաբանելով, ծածռեկ գեսաղան խրկեցին Տիբեր կայսեր՝ խնդրելով որ իրենց վրայ Արշաւրին Հրահատ հարձորդին որ չոտվմ պատասնդ էր՝ թագաւոր դնել . Անիկայ Երբոր գայ՝ մենք Արտաշէոր կը հալածենք կը ըսէին:

1. Տիբեր աս բանիս վրայ ուրախացած՝ մէկէն թագաւոր կը դնել Հրահատը ու Պարսկաստան կը խրկէ, պատուիրելով որ ինչուան հոն չհասնի՝ մարդու բան չըսէ: Ինչպէս կը լլայ՝ Արտաշէս դաւաճանութիւնը կ'իմանայ, Արդոնը կերակրի կը հրաւիրէ, ու թոյն կը խմբնել զինքը կը մեռցնել . Ըենինակն ալ անանկ կը բռնէ՝ որ բան մը չկընար իրեն ընել:

2. Հրահատ Ասորեստան հասած ատենը կը հիւանդանայ կը մեռնի: Տիբեր աելլ անոր Տարագատ ազգականը կը խաւրէ . և որպէս զի կարենայ զիւրաւ թագաւորել, Վրայ Փարտման թագաւորին, Միհրդատ քաջ Եղբօրն ալ դրեց որ զօրքով Վերին Հայոց վրայ Երթան ու զանոնք նեղեն, որպէս զի Արտաշէս հոն իր որդւոյն օդնութեան Երթալու ատենը՝ Տարագատ զիւրաւ կարենայ Պարսկաստան մանել թագաւորել:

3. Միհրդատ իր Եղբօրմէն օգնութիւն առած, նախ Արշակայ ծառաները կաշառելով զանիկայ սպաննել տուաւ, Ետքն ալ գնաց Արտաշատ քա-

1. Տիբեր կայսրը կրցան Հրահատը թագաւորեցնել:

2. Հրահատայ տեղը ով ընարուեցաւ:

3. Միհրդատ ինչպէս սպաննեց Արշակը :

զարք առաւ ու հոն թագաւորեց : Արտաշէս Էլլը՝
որ որդւոյն մահը ու Միհրդատայ թագաւորեցը
լսեց՝ սաստիկ բարկացաւ, շուտ մը շատ զօրք ժող-
վեց, Արշէղ պղտիկ որդւոյն տուաւ որ Էրթայ
Եղբօրը մահուան վրէմը Միհրդատէն առնու :
Բայց Միհրդատ մէկէն Եղբօրը Փարամանին գրեց,
անիկայ ալ Ալանքն ու Սարմատացիքը հետը առած
անոր օգնութեան եկաւ . իսկ Հայոց կէսը Պար-
սից կողմը անցան՝ կէսն ալ Վրաց :

1. Հոն Փարաման և Միհրդատ ճակատեցան
Արշէղի դէմ, ու շատ մարդ ջարդեցին զօրքէն .
Փարաման անձամբ յարձակեցաւ Արշէղին վրայ,
զարկաւ թուրը, սաղաւարաը ծակեց վիրաւորեց,
ուզեց մէյմըն ալ իջեցրնել, չերցաւ, փախաւ ձին,
և Արշէղին թիկնապահնելը վազեցին վրայ հա-
սան . բայց Պարսից զօրաց մէջ ձայն ելելով թէ
արքայորդին Արշէղ մեռաւ, ամէնքը շփոթեցան
փախան . և Փարաման զօրանալով նորէն Հայոց
վրայ Միհրդատ Եղբայրը թագաւոր դրաւ (36) :

2. Յաջորդ տարին նորէն զօրք ժողմեց Արտա-
շէս, Եկաւ որ Վերին Հայքը նուածէ . բայց Մի-
հրդատ Հայոց ու Վրաց օգնութեամբը զնքը
փախուց : Երբոր նորէն կը պատրաստուէր Ար-
տաշէս պատերազմի, դուժկան հասաւ իրէն թէ
Վիակեղիոս Հռովմայեցին մեծ պատրաստութեամբ
վրադ կուգայ, միտքը փոխեց . բայց Շեննակ ա-
ռաջուց Վիակեղիոսէն խրաստուէլով սկսաւ Պար-

1. Արշէղինչըպէս վիրաւորուեցաւ :

2. Արտաշէս ինչըպէս փախաւ :

սից նախարարները Արտաշեսին դեմ գրգռել, ինչուան որ թագաւորը մինակ անօդնական մնալով թողուց Վրկանայ կողմերը փախաւ :

1 Երբոր լսեց Վիտեղիս, Տարադապը հետն առած շատ զօրքով եկաւ զինքը Պարսկաստան թագաւորեցուց : ԸԵնինակին հետ մէկաեղ շատ նախարարներ Տարադափին առջնն ելան, առին զինքը Տիաբոն տարին, ու հոն մեծ հանգիսով թագաւորեցուցին :

2 Բայց քիչ առենէն նախարարաց մեծ մասը հետը աւրուեցան, նորէն Արտաշեսը կանչեցին . ան ալ յանկարծակի Սկիւթացւոց օդնութեամբը եկաւ . Տարադատ Ասորւոց երկիրը Հռովմայեցոց քովը փախաւ, և Արտաշես եկաւ նորէն աթոռ նստաւ :

3 Երկրորդ տարին լսելով որ Կալիգուլա կայսր նստեր է, հետը հաշտութիւն ըրաւ ու շատ ընծաներով մէկտեղ Դարեհ որդին ալ Հռովմ պատանդ խաւրեց : Բայց քանի մը տարիին ետքը խուտարդ անունով մէկը՝ որ իր Եղբայրը կը կարծուի, զինքը սպաննեց ու տեղը անցաւ (45) :

4 Խուտարդին յաջորդեց Արտաշեսի որդին Դարեհ Վողոգէս (51), որ շատ զօրքով Արքին հայոց վրայ յարձրկեցաւ, Հրամիզդ թագաւորին

1 Տարադատ ի՞նչպէս թագաւորեց :

2 Արտաշես Երկրորդ անգամ ի՞նչպէս թագաւորեց :

3 Ի՞նչպէս մեռաւ :

4 Խուտարդին ով յաջորդեց :

հետ հալածեց անկէ Վրացիքը, շատ քաղաքներու տիրեց, և Արտաշատայ մեջ Տիրիթ Եղբայրը թագաւորեցուց . և Արշակունի ըլլալուն համար՝ սիրովընդունեցան զինքը հայք :

Երբոր Եղբօրմէն լսեց Դարեհ թէ հռովմայեցիք Հայոց վրայ Տիգրան անունով մէկը թագաւոր գրեր են, կը սպասէր որ Վրկանաց հետ պատերազմը լմբնցընէ որ անոնց վրայ ալ երթայ . մէյմըն ալ գուժկան եկաւ թէ Տիգրան Ելեր Պարսից Երկիրները կ'աւրըշտըկէ, բարկացաւ Դարեհ, մէկէն զօրք ժողվեց, Մանէճ զօրավարին տուաւ որ Երթայ Վերին Հայոց վրայ, Տիգրանը հալածէ, ու նորէն իր Եղբայրը Տիրիթը թագաւորեցընէ, խօսք տալով որ ինքն ալ Վրկանաց պատերազմը լմբնցընելուն պէս օգնութեան հասնի :

Մանէճ, Պարսից և Ասորեստաննեայց զօրքովը յանկարծ Ասպարան քաղաքին վրայ հասնելով, Տիգրանը մէջը պաշարեց և առնելու կը ջանար . ան միջոցին Դարեհ ալ Միջագետք հասնելով, հռովմայեցւոց զօրավարը կորբուզն անոր մարդ խրկեց թէ ինչու համար հռովմայեցւոց հետ ըրած բարեկամութիւնդ աւրեցիր . առած քաղաքներդ ետ տուր կ'ըսէր, ապա թէ ոչ մենք ալ քու սահմանդ կը մանենք : Դարեհ ուզելով կայսեր ձեռքովը բանը լմբնցընել, Ներոնին գեսպան խրկեց, ու Մանէճին հրաման տուաւ որ առած քաղաքները թողու՝ ետ քաշուի :

1 Մանէճի արշաւանքը ի՞նչպէս Եղաւ :

1. Դեսպաններն չուովմշհասած, Կերոն կայսրը
Բետոս կենսեննիոս անուանի մարդը Տիգրանին
օդնութիւն խրկեր էր : Դեսպաններն ալ Երբոր
հասան, չհաւանեցաւ անոնց Կերոն, ու Բետո-
սին գրեց որ շուտ պատերազմով Պարսիկները
Հայաստանին հալածէ : Բետոս սկսաւ մեծամեծ
տպառնաշիբներով զօրքը առաջ քշել. բայց ան-
դիէն Դարեհ Պարսից ու Հայոց զօրքովը հասաւ,
զարնուեցաւ, մեծ ջարդ տուաւ չուովմայեցւոց,
բոլոր տիրած տեղերնին ձեռքերնէն առաւ, ու
զամենքը ցրուեց փախուց . Բետոս ալ վախէն ա-
մօթէն գնաց անառիկ տեղ մը քաշուեցաւ, ու
Կորբուզնին գրեց որ բանը գեշէ շուտ իրեն օգ-
նութեան հասնի (66) :

2. Եկաւ Կորբուզոն, տեսաւ որ բանութեամբ
Պարթեւաց յաղթելը գժուար է, ուղեց խաղա-
ղութեամբ լմբնցրնել . Դարեհը յորդորեց որ
թշնամութիւնը թողու, կայսեր խրկէ եղբայրը որ
զինքը թագաւորեցընէ : Համոզուեցաւ Դարեհ,
Կորբուզնին խօսքը կատարեց, և Կերոն Տիրիթը
Աւրին Հայոց թագաւոր պսակեց :

3. Երբոր Երուանդ. Սանատրկոյ որդիքը մեռցը-
նել տուաւ, Սմբատ Բագրատունին անոր Արտա-
շէս պղափիկ որդին աղատելով Պարսկաստան փա-

1. Կերոն կայսրը ի՞նչ պատերազմունեցաւ Դարե-
հի հետ :

2. Դարեհ ի՞նչպէս հաշուուեցաւ չուովմայեցւոց
հետ :

3. Դարեհ մեր Երուանդ թագաւորին ատենը
Հայոց հետ ի՞նչ գործ ունեցաւ,

խուց՝ Դարեհին քովը : Դարեհ առաջուց Սըմբ բատայ անունն ու քաջութիւնները լած ըլլալով շատ պատուով զինքը ընդունեցաւ ու իրեն զօրավար ըրաւ, Արտաշէս արքայորդին ալ իր որդւոցը հետ դրաւ (69) : Եւ թէպէտ շատ ջանաց Եղուանիգ մեծամեծ ընծաներով Դարեհին միտքը դարձընել որ Արտաշէսը իր ձեռքը տայ, յանձն շառաւ Դարեհ :

1 Սմբատ Դարեհին պատերազմներուն մէջ շատ քաջութիւններ ընելով և անուշ բնաւորութէամբը թէ անոր և թէ բոլոր Պարսից նախարարներուն սիրելի եղեր էր : Ասոնք գիտնալով որ Սմբատ կը փափաքի Արտաշէսը թագաւորեցընել, որ մը Դարեհին առջեք անոր քաջութիւններն ու հաւատարմութիւնը գովելով ըսին թէ պէտք է որ փոխարէն մը ընես անոր : Հարցուց Դարեհ թէ Ազգեքինչ կը նամը ընել որ անոր հաճոյական ըլլայ, անոնք ալ ըսին թէ կը բազձայ ինքը որ քու ազգականիգ Սանատրկոյ որդին Արտաշէսը՝ Հայոց թագաւոր գնես : Հաւանեցաւ Դարեհ, ու մէկէն Սմբատը կանչեց, զօրք առւաւ որ երթայ Երուանիգը ձգէ, Արտաշէսը տեղը թագաւորեցընել (88) :

2 Քառասուն տարի քաջութէամբ թագաւորելէն Եսքը մեռաւ Դարեհ Վողոգէս (91) :

3 Ասոր յաջորդներուն մէջ երրորդը Պէրող Ա

1 Սմբատ Բագրատունիին ի՞նչպէս օդնեց :

2 Դարեհ քանի տարի թագաւորեց :

3 Պէրող Վողոգէսին վրայ ի՞նչ կը պատմուի :

Վաղողէս (129), Երբոր լսեց թէ Անտոնինոս Պիռո
կայսրը Հայոց Տիրանն թագաւորին թագ խրկեր է՝
շատ գժուարը Եկաւ, ու սկսաւ պատերազմի պա-
տրաստութիւն տեսնել որ Երթայ Տիրանը թագա-
ւորութենէն ձգէ, բայց կայսրէն սպառնալիք գա-
լով միաքը փոխեց (140):

1 Երբոր Մարկոս Աւրեղիոս կայսր նատաւ,
Պերող շատ զօրքով Ասորւոց Երկիրը դնաց, անկէ
Հռովմայեցիքը վանեց ու շատ յաղթութիւններ
ըրաւ, Ետքը Հայոց հետ միանալով կեսարիոյ վայ
դիմելու կը սպառնար (161):

2 Վախցաւ Կապագովկիոյ Խչսանը Սեւերիա-
նոս . պատգամ հարցուց, և Կրեսոսին պէս պատ-
գամախօսէն խարուած՝ սիրտ ըրաւ, պատերազմի
ելաւ: Վրան խոսրով զօրավարը խրկեց Պերող,
որ Պարսից ու Հայոց զօրքովը դնաց, թրէ անցուց
Հռովմայեցւոց լեզեռնները, և Սեւերիանոսն ալ
նետով զարկաւ սպառնեց: Իսկ Վաղողէս Տիսրոն
դարձաւ, ու ըրած յաղթութեանցը համար Պէտք
այսինքն Յաղթող ըսուեցաւ, և Երեսունը չորս
տարի թագաւորելէն Ետքը մեռաւ (162):

3 Պերողին թոռը Արտաւան (212), Միջա-
գետք դնաց, Անտոնիոս Կարակալլա կայսեր հետ
պատերազմեցաւ, և անոր զօրացը մեծ ջարդ տա-

1 Մարկոս Աւրեղիոս կայսեր ատենը ի՞նչ արշա-
ւանք ըրաւ Պերող:

2 Կապագովկիոյ մեջ ի՞նչ յաղթութիւն ըրաւ իր
զօրավարը:

3 Արտաւան ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը :

լով զինքն ալ փախուց (217)։ Աս յաղթութեանը վրայ շատ ուրախացաւ Արտաւան, կրկնի թագով պատկռւեցաւ, և ամբարտաւանութեամբ՝ Բոլոր աշխարհիս պիտի տիրեմ կ'ըսէր։ ասաեղադիտութեան ալ շատ հմուտ ըլլալով անդադար մոլորակաց ընթացքը կը դիտէր, հմայութիւններ կ'ընէր, և թագաւորութեանը մեծնալը կը գուշակէր։ Բայց հակառակը եղաւ։ վասն զի խրոխտ ու ամբարտաւան կերպին համար նախարարները հետք աղեկ չեն, մանաւանդ Արտաշիր Սասանեան Պարսիկ նախարարը, որ առմի կը սպասէր որ ապատամբի ու ինքը անոր տեղը թագաւորէ։

Օրմը սրալատին մէջ աիկնոջը հետնոտած ատենը սկսաւ թագաւորը աստղերը դիտելով հմայութիւն ընել, ու գարձաւ անոր՝ թէ՛ որ այսօր մէկը իր տիրոջը դէմ ապստամբելու ըլլայ՝ բանը կը յաջողի, անոր համար ես ալ թագաւորութեանս վրայ շատ կը վախնամ, ըսաւ (225)։ Թագաւորին ան խօսքերը թագուհոյն Արտադուխտ նաժիշտը հոն գըտնուելով լսելուն պէս՝ մէկէն կ'երթայ Արտաշին կիմացընէ, որ իր ազգականն ալ է եղեր, կը յորդորէ զինքն որ շուտով ապստամբութեան խորհուրդը կատարէ։ Կ'ուրախանայ Արտաշիր, և երգմամբ կը խոստանայ որ զինքը Պարսից թագուհի ընէ, կ'երթայ Պարսից և Ասորեստաննեայց նախարարներուն սիրտը կը վաստըկի, և անոնց հաւանութեամբը Արտաւանին երկու պատգամաւոր կը

։ Արտաշիր Սասանեան ի՞նչ կերպով գլուխ վերուց Արտաւանայ դէմ։

Խորկէ որ ինքիրմէ հրաժարի թագաւորութենէն .
Վասն զի , կ'ըսէր , ասկէ վերջը չեն ուզեր Պարսիկէ
իրենց վայ Պարթէւ թագաւոր՝ հապա Պարսիկ
կ'ուղեն :

Թագաւորը բարկանալով պատգամաւորները
առջևեն կը վարնաէ , և ստուգելով թէ իրաւցնէ
Արտաշիր ուրիշ նախարարներուն հետ միաբա-
նած՝ թագաւորութիւնը ձեռքէն առնելու ետեւէ
է , մէկէն զօրք կը ժողվէ , անոր վայ կ'երթայ .
Արտաշիր ալ նախարարներուն հետ զօրք կը ժողվէ
դէմը կ'ելլէ ու տարի մը ամբողջ կը պատերազմին :
Առջի պատերազմներէն երկու կողմն ալ անպար-
տելի ելան , բայց ետքը երբոր Արտաւանայ քովէ
մնացած քանի մը նախարարներն ալ Արտաշրին
կողմը անցան , տկարացաւ Արտաւան , և գէմ
չկարենալով դնել՝ ձգեց փախաւ : Գնաց նորէն
զօրք ժողվեց եկաւ , ու երբոր երկու կողմն ալ ճա-
կասած պատրաստ կեցեր էին , յանկարծ Արտա-
շիր եկաւ մէջ տեղը կեցաւ , ու սկսաւ Արտաւանին
կանչել . Ինչո՞ւ համար փուծ տեղը զօրքդ կը ջար-
դես , միտքդ բեր մշյմը թէ պալամիդ մէջ թագա-
ւորութեանդ կործանմանը համար կնկանդ ի՞նչ
ըսիր : Զարմացաւ Արտաւան , ի՞նչ դառն է եղեր
կինը ըսաւ , և առանց դիսնալու թէ նաժիշտն եր
իմացընողը՝ հրամայեց որ մէկէն թագուհին սպան-
նեն : Եւ անանկ գառնացեալ հոգւով յուսահա-
տաբար յարձըկեցաւ Արտաշրին վայ , զարկաւ .

Արտաւանայ և Արտաշրի պատերազմներն ի՞նչ
պէս եղան :

նիզակը որ զինքը սպաննեւ, վախաւ ձեռքէն Արտաշեր, և շուա մը եւս դարձաւ, վրան վազեցու զարկաւ զինքը սպաննեց թագաւորութեանը հնդեւասաներորդ տարին :

1. Ա տաննը միաբանեցան նախարարները ու Արտաշեր Սասանայ որդին Պարսից թագաւոր դրին : Եւ աս կերպով Պարթեւազանց Արշակունեաց թագաւորութիւնը 475 տարի քշելէն ետքը վերջացաւ, ու աեղը Պարսից Երկրորդ ինքնակալութիւնը՝ այօմնքն Սասանեանց ցեղին թագաւորութիւնը սկսաւ (226), որուն վայ Միջին դարու պատմութեան մէջ կը խօսինք :

2. ԽՇԱՔԵՍ թագաւորեց Արտաշեր :



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՐԵՎԵԴԱՅՈՅԵԱՅ

ԳԼՈՒԽ Ա.

Դիշե . — Բնիսա . — Կարծեդա . — Կարծեդասացաց
լուսաբանին էեղաւ . — Ամառախանանին . —
Նուշային պարանին . — Անազին դաշտաբանին
հաւաքայաց հետ . — Դաշտաբանին քահետետ
հետ . — Կարտրծ կարծեդասացաց ՚ի Սիհիւն . —
Յաղաթին լանիբազա ՚ի Սիհիւն . — Իդունի և
Դիսնեսին դաշտաբանին :

Ապրեգոնի հիմնադիր կը սեպուի Եղիսա
Տիւրացի թագուհին , որ Դիդէ ալ կ'ըսուի : Ա
սիկայ Տիւրոսի Պիդմալիոն թագաւորին քոյրն էր .
Պիդմալիոն արծաթասէր ու անգուխ իշխանը .
Դիդէի Ակերբաս անունով էրկանը հարստութիւնը
ձեռք ձգելու համար զանիկայ սովաննել տուաւ .

Ապրեգոնի հիմնադիրը ովլէ :

բայց Դիդէ Էրկանը բոլոր գանձերն առաւ փախաւ :

Դիդէ Միջերկրական ծովեն Ամբրիկէի ծով եզերքը ելաւ, և հոն տեղի բնակիչքը շատ սիրով ընդունեցան զինքը (888)։ Որպէս զի Ամբրիկէցիք վրան կասկածի չերթան, Դիդէ իրեն բնակութեան համար այնչափ երկիր միայն ուզեց գնել որչափ տեղ որ կը բռնէ եզան մը կաշին. անոնք ալ Երբոր սիրով հրամանը տուին, առաւ կաշին բարակ բարակ կարեց փոկ ըրաւ, ու իրարու միացընելով անոնց երկայնութեանը հաւասար ընդարձակ երկիր մը առաւ. Հոն բերդաբազաք մը շնեց և սնունը դրաւ Բիբս, որ եզան կաշի կը նշանակէ :

Ետքը քաղաք մըն ալ շնեց Դիդէ և անունը դրաւ Կոբէտուն, որ Առոր քաղաք ըսելէ եղեր, քովի ազգերուն ալ խոստացաւ որ տարուէ տարի անոնց տուքք տայ : Գետուղիոյ թագաւորը Յարբաս ուզեց Դիդէն իրեն կին առնել, սպառնալով որ եթէ չուզէ՝ վրան պատերազմի ելլէ : Դիդէ Էրկանը մեռնելէն ետքը ուխտ ըրեր էր որ այրի մնայ. ուստի կարգուելէն առաջ մեռած Էրկանը հոգւոյն հետ հաշտուելու համար զոհ ընել ձեւացնելով. մեծ փայտակոյտ մը պատրաստել արւաւ, ու հագուստին տակը թուր մը պահած՝ եւ լաւ շարուած փայտերուն վրայ, ու զարկաւ ինք դինքը սպանենեց :

Դիդէ ի նշ հնարքով տեղ առաւ Ամբրիկէի մէջ :

Ի նշ քաղաք շնեց : — Ի նշակէս մեռաւ :

։ Դիդէ թագուհւոյն մահուքնեն վերջը կարքեցն ուրիշ թագաւոր չունեցաւ, հասարակապետութիւնն մը էղաւ, ու ինչուան ետքը նոյն կառավարութեանը մէջ մնաց: Խշանութիւնը երկու դատաւորաց, ծերակուտին ու ժողովուգեան ձեռքն էր:

2 Երկու դատաւորները Սովորելին - ասսովիեանները տարուէ տարի կ'ընտրուէին: Իրենք ծերակոյտը ժողովքի կը կանչէին, ժողովին մէջ վեր կը նստէին, ժողովիննիւթը անոնց կ'առաջարկէին, ու անոնց հաւանութիւնը կ'առնէին: Աւծդատաստաններու ու պատերազմներու որոշմունքն ալիրենք կ'ընէին: շատ անգամ իրենք նաև զօրաց հրամանատար կ'ըլլային: Երբոր տարին կը ըմբննար, դատաւոր կ'ըլլային, որով իշխանութիւն կ'ունենային դատաստան կտրելու, ուրիշներուն հաւանութեամբը նոր օրենքներ առաջարկելու, ու հարկապահանջներէն հաշիւ ուզելու:

3 Ծերակուտինն մէջի մարդիկը բոլոր տարիքնին առած ազնուականն, հարուստ, խելացի և արդիւնաւոր անձինք էին: Ի՞նչ նամակ որ գրէին զօրավարները՝ ծերակուտինն առջեւը կը բացուէր. հոնդարձեալ օտար ազգաց դեսպանները կ'ընդունէին ու պատերազմի կամ խաղաղութեան վճիռ. կուսային: Որ բանի վրայ որ ամենքը կը միաբանէին ու բոլոր քուէները այս կ'ելլէին՝ մէկէն անիկայ կը

։ Դիդէէն ետքը կարքեդոնի ով իշխեց:

։ Դատաւորաց իշխանութիւնը ի՞նչ էր:

։ Ծերակուտին պաշտօնն ի՞նչ էր:

վճռելին, իսկ թէ որ տարաձայնութիւնը ըլլար մէջէրնին՝ ան ատենը ժողովուրդը կ'որոշէր :

1. Զօրավարաց իշխանաւոիրութեանը սանձ դնելու համար, որ երկար ատեն զօրավարութիւնը ընելով ու հրամայելու վարժելով օր մը յանկարծ չժագաւորեն ու հասարակապետութիւնը չկործանեն, հարիւր չորս խորհրդականով ատեան մը դրեր էին : Ասոնց պարտքն էր զօրավարներէն հաշիւ պահանջնել, ու անոնց բռնած կերպը քննել : Իշխանութիւննին առջի բերան մշանջենաւոր էր, բայց երբոր սկսան ան իշխանութիւնը գէշի գործածէլ, Մեծն Անիբազ իր գատաւորութեան ատենը տարեկան ըրաւ :

2. Ըաս չանցաւ՝ կալքեգոնացիք իրենց մօտ եղած ազգաց տարեկան տուլլը տալը դադրեցուցին : Մաւրիտանացւոց ու Կումիգացւոց վրայ յարձըկեցան, յաղթեցին ու իշխանութիւննին Ափրիկէի մէջ տարածեցին : Ան ատենը սկսան կարքեգոնացիք ու կիւրենացիք իրենց աերութեան տահմաններուն վրայ կռիւ ընել : Կիւրենէ՛ Միջերկրական ծովուն արևելքան եղերքը մեծ ու հարուստ քաղաք մըն էր, ու կալքեգոնէն ընդարձակ աւազուտ դաշտով մը միայն կը զատուէր՝ առանց գետի ու լեռան : Կալքեգոնացիք ու կիւրենացիք կը նային որ կռիւը լըննալիք չունի, օր ու ժամ կ'որոշեն որ նոյն ատենը երկու քաղաքէն երկեր

1. Վ.Երադոյն ատեանը ի՞նչ բանի համար էր :

2. Կալքեգոնացիք ի՞նչ կերպով սկսան աշխարհակալութիւնը ընել :

կու երիտասարդ ելլեն, և ուր որ իրարու հանգի սլին՝ ան ըլլայ երկու տէրութեանց սահմանը : Կարքեղոնացիք երկու եղբարքը կը խրկեն, որ կ'երթան կը յաղթեն . իսկ կիւրենացւոց խրկածները տեսնելով որ շատ ետե մնացին, ու քաղաք որ գառնան խաղք սլիտի ըլլան՝ կարքեղոնացւոց վրայ զրադարսութիւն ըրին թէ որոշուած առենէն առաջ կարքեղոնեն ելեր են, և գաշինքը չուզեցին պահել՝ ինչուան որ երկու եղբարք որ Փիլենք կ'ըսուեին, ճշմարտութիւնը ցուցընելու համար իրարու հանգիալած աեղերնին ողջ ողջ շմաղուին : Քաջընթաց Փիլենք հայրենեաց սիրոյն համար յանձն առին աս դառն վկայութիւնը . և իրենց Երախտագետ մայրը՝ այսինքն կարքեղոն քաղաքը, իր կտրիճ՝ որդւոցը գերեզմանին վրայ երկու բազին կանգնել կուտայ, որ կ'ըսուին բագին + Փիլենանց :

1 Առջի յաջողութիւններէ սիրս առած կարքեղոնացիք շատ նաւատորմիղներ սկատրասաեցին, Սարգինիայի ու Բաղեարեան կղզիներուն * տիրեցին, Սպանիա անցան, ու հռն շատ աշխարհակալութիւններ ըրին, ետքը Սիկիլիոյ մեծ մասն ալնուածեցին :

2 Կարքեղոնացիք Հռովմայեցւոց ոկէս սպատե-

1 Ծովու վրայ ի՞նչպէս զօրացան կարքեղոնացիք :

2 Վաճառականութեան մէջ ի՞նչպէս էին :

բազմասէր ազգ չէին որ բոլորովին Երկրակալութեանց ետևէ ըլլան . իրենց գլխաւոր գործքը վահառականութիւն էր որով այնշափ հարստացան ու զօրացան , և կարծես թէ վաճառականութիւննին աւելի ծաղկեցրնելու և տարածելու համար միայն կը պատերազմէին , ու հեռաւոր աշխարհներու կը տիրէին :

1 Եգիպտոսէն կտաւ , պապիր , ցորեն , նաւու առաջասաններ ու պարաններ կ'առնեին . կարմիր ծովաւն եզերքէն համեմք , ինեկեզէն , օծանելիք , ոսկի . մարդարիտ և աղնիւ գոհարներ . Տիւրոսէն ու Փիւնիկէն ծիրանի և որդան կարմիր , ոսկեհուռ աղնիւ գիպակներ , մեծագին կարամիք , ծաղկենկար օժոցներ , գորգեր . վերջապէս ամեն տեղ կ'երթային՝ կենաց ու ողերձութեան համար հարկաւոր եղած բաները կը վնասեին կը դնեին :

2 Կարքեգոնացւոց զինուորական զօրութիւնը իրենց գանձակից թաղաւորներն ու հարկատու ազգերն էին , որոնցմէ առօկի հետ զօրք ալ կ'առնեին , նմանապէս վարձուոր զինուորները և իրենց քաղաքակիցները : Ամէն Երկրէ կ'ընարեին կարքեղոնացիք անուանի գնդերը կ'առնեին . Առողդիդիայէն թէեթէ , խրոխտ , սրբնթաց և անխօնչայրումի կ'առնեին , և իրենց բանակին գլխաւոր զօրութիւնը ան էր . Բաղեարեան կզզիներէն անուանի վարպետ պարսաւորներ . Ասկանիայէն անողոր-

1 Դրուէն ի՞նչ վահառք կը բերէին :

2 Իրենց զինուորական ուժը ի՞նչ էր :

աելի հետևակ զօրք . Լիգուրիայէն ու Գաղղիայէն զօրաւոր ու պատերազմավորձ գունդեր , և Յունաստանէն ամէն պատերազմական դործողութեանց յարմար զինուորներ :

Ասանկով Կարքեղոնացիք քիչ ատենի մէջ առանց իրենց գեղերն ու քաղաքները անմարդի ձգելու , արուեստաւորաց ձեռագործը խսիանելու , վաճառականութիւնը դադրեցրնելու , կամ իրենց ծովային զօրքը տկարացրնելու՝ մեծամեծ բանակներ կը հանեին : Օտարի արիւնովը որ ստրկով գնած էին՝ աշխարհներ ու տերութիւններ կը նուածէին , և օտար ազգերը իրենց մեծութեանը գործիք կ'ընեին . իրենք ստակ միայն կուտային , ան ստակն ալ դարձեալ իրենց վաճառականութեամբը օտար ազգերէն կը ժողվէին : Յանեարծ պատերազմի մէջ զօրքը թէ ոք ջարդուեր՝ Կարքեղոնի մարմինը միայն , ասանկ ըսկնք , թէ մը կը վիրաւորուեր , և հոգին միշտ կենգանի կը մնար :

¹ Ստոյգ չգիտցուիր թէ Երբ սկսած են Կարքեղոնացիք իրենց աշխարհակալութիւնները : Առջի գաշնազրութիւնը որ Հռովմայեցիք հետերնին ըրին , ու զանոնիք Ափրիկէի , Սարդինիոյ ու Սիկիլիոյ մէկ մասին տէր Ճանցան՝ Հռովմայ հասարակապեառութեան հաստատուած տարիներ (310) :

¹ Ե՞րբ սկսան Կարքեղոնացիք Ափրիկէին դուք աշխարհակալութիւններ ընել :

1. Ք.սէրքսէս Կարքեդոնացւոց օգնութիւնը
հարկաւոր ճանչցաւ Յունաստանի տիրելու հա-
մար : Կարքեդոնացիք ալ որ բոլոր Սիկիլիոյ տի-
րելու կը փափաքէին , խօսք տուին որ անոր Յու-
նաստանի վրայ վաղած ատենը՝ իրենիք ալ Սիկիլիա
ու Խապլիա բնակող Յունաց վրայ յարձըկին :

2. Իրեք տարուան պատրաստութենէն ետքը
Ամիլկար զօրավարը ահաւոր բանակով Սիկիլիա
եկաւ , ու գնաց Հիմերա քաղաքը պաշարեց : Քա-
ղաքացիք նեղն ընկած՝ Սիրակուսայի գեղսն թա-
դաւորին դիմեցին : Մէկէն ճամբայ ելաւ գեղսն ,
և իմանալով թէ Ամիլկար դաշնակից զօրաց կը
սպասէ՝ հնարքով մը Ամիլկարին ուղածին չափ զօրք
ինքը խրկեց , որ անոր ուղած ատենը հասաւ Կար-
քեդոնացւոց բանակը , անոնք ալ խարուելով ընդ-
ռունեցան : Ան ատենը ասոնք յանկարծ Ամիլկա-
րին վրայ վաղեցին , զի՞նքը սպաննեցին ու նաւերն
ալ այրեցին . Գեղսն անոնց շվիոթած ատենը , մէկ
մասը ջարդեց , շատն ալ գերի ըրաւ : Կարքեդո-
նացիք նեղն ընկած՝ ուղեցին հաշառութիւն ընել .
յանձն առաւ գեղսն , սպատերազմին ծախքը ա-
նոնց վճարել առաւ , և անոնց սարկովը երկու
մէհեան շնորհ որոնց մէջ պիտի պահուէին դաշ-
նադիրները : Աս Կարքեդոնացւոց կոտորածը թեր-
մովիլէի սպատերազմին օրը հանդիպած է (480) :

3. Ակգեստացւոց աղաջանքովը (որ Սիրակու-

1. Ք.սէրքսէսի հետ ի՞նչ դաշնակցութիւն ըստն :

2. Ի՞նչպէս անցան Սիկիլիա :

3. Մէլինոն քաղաքին ի՞նչպէս տիրեցին Կարքեդո-
նացիք :

սացւոց և Սելենացւոց հետ կը պատերազմէին) կարքեղոնացիք Ամիլկարին թոռը Ըննիբաղը՝ շատ զօրքով անոնց օգնութիւն խրկեցին՝ (412)։ Եկաւ Ըննիբաղ Սելինոն քաղաքը պաշարեց առաւ, ու բոլոր մէջի հարստութիւնը կողոպտեց . անկէ անցաւ Հիմերա քաղաքը պաշարեց, առաւ ու կործանեց, իրեք հազար գերի բռնեց, ու իր պապը սպաննած տեղերնին սաստիկ տանջանքներով ան գերիները մեռուց : Երբոր Ըննիբաղ Կարքեղոն դարձաւ անբաւ աւարներով, բոլոր քաղաքը առջևն ելած ուրախութեամբ զի՞նքը ներս բերին :

։ Ան յաղթութեամբը սիրու առին կարքեղոնացիք, և ուզեցին բոլոր Աթկիլոյ տիրել. նորէն զօրք ժողվեցին, Ըննիբաղայ յանձնեցին, և ծերութեանը պատճառաւաւ Խմիլկոնը իրեն օգնական տուին : Եկաւ Ըննիբաղ, ութը ամիս պաշարեց բազմահարուստ և ամբապարիսակ Ակրագանդ քաղաքը . Ակրագանդացիք սովուն չգիմանալով, ծերերն ու հիւանդները թողուցին՝ մօտ գեղա քաղաքը քաշուեցան . իսկ Կարքեղոնացիք մտան Ակրագանդ, զամէնքը ջարդեցին, ու շատ ուկի, արծաթ, աղնիւ ամաններ ու արձաններ կողոպտեցին տարին . անոնց մէջ էր նաև Փաղե-

։ Ակրագանդ քաղաքը ի՞նչպէս առին :

։ Պէտք է չփանչ առիւայ Մէծու Անդրադան հէտ, ու ուշադաշտ գիշե իւսուին :

ըեան հոչակաւոր ցուլը՝ որ Ակրագանդին առջի բռնաւորներէն մէկը շինել տուեր էր : Սիրակուսայի բռնաւորը Դիոնիսիոս Երէց Գեղային օգնութիւն հասաւ . բայց անօգուտ . անոր ալ տիրեցին Կարքեղոնացիք , և Խմիլքոն դադրեցուց պատերազմը . դաշնիք դրաւ Դիօնիսիոսին հետ որ Կարքեղոնացիք Սիկիլիոյ մէջ առջի Երկիրներէն զատունենան նաև Սելինոն , Ակրագանդ , Հիմերա և Գեղա քաղքըները , և դարձաւ Կարքեղոն :

Դիօնիսիոս Կարքեղոնացոց գէմ գնելու բաւական սպատրաստութիւն տեսնելին ետքը . իը միտքը ժողովրդեան հասկըցուց որ կ'ուզէ Սիկիլիան Կարքեղոնացոց ձեռքէն աղատել , և օր մը յանկարծ հրաման տուաւ որ Սիկիլիայի մէջ գանուող բոլոր Կարքեղոնացիքը թրէ անցընեն : Ա բայց հասաւ Խմիլքոն զօրավարը , բոլոր Դիօնիսիոսին տիրած Երկիրները նորէն ետ առաւ , զինքը Սիրակուսա փախուց , մէհեանները կողոպտեց , և գերեզմանները կործանեց , մանաւանդ Գեղոնինը՝ որ կը կարծուէր թէ անոր դպիլքը բայց աս յաջողութիւնը քիչ աւեց . վասն զի Խմիլքոնին զօրացը մէջ սաստիկ ժանտախտ ընկաւ , Դիօնիսիոսն ալ ատեն գտաւ , վրանին վազեց , մէծ ջարդ տուաւ . նաւերուն ալ կէսին կրակ տուաւ , և կէսը կոտրտեց : Խմիլքոն յուսահատած՝ խնդրեց Դիօնիսիոսէն որ գոնէ զիրենիք աղաւ թօղու որ Երկիրնին Երթան . ան ալ Կարքեղոնի բնակչացը միայն հրաման տուաւ . անոնց հետ մէկաեղ գիշե-

Դիօնիսիոս Արեգ ի՞նչպէս յաղթեց Կարքեղոնացոց :

բանց փախաւ. Խմիլկոն Կարքեղոն, և չուզելով իր քաջ պատերազմակցացը մեռնելէն վերջը ամօթացից կեանք մը անցընել, մուաւ իր տունը, գուրուհանեց քովեն բոլոր բարեկամները, կինն ու որդիկը, և զարկաւ ինքզինքը սպաննեց։ Այսպիսի գործողութիւնը հին հեթանոսները քաջութիւն կը սեւալէին, բայց մենք իրաւամբ վաս յուսահատութիւն կը համարինք. վասն զի ճշմարիտ քաջասրառութիւնը ան է՝ որ գիտնայ մարդ ամէն գժբազդութեանց արիութեամբ համբերել։

1 Կարքեղոնացւոց գժբազդութենէն առիթասնելով գանգառեցան Ագրիկեցիք թէ ինչո՞ւ համար անոնք իրենց հայրենակիցքը Սիկիլիա թշնամոյն ձեռքը թողուցին, և բազմութեամբ Կարքեղոնի վրայ գիմեցին. բայց աղէկ որ վրանին գիսաւոր մը ու զինուորական կրթութիւն չունենալով, մէկալ կողմէն ալ բերած ուտելիքնին հատնելով շուտով ցրուեցան։

2 Երբոր Դիոնեսիոս Երիցուն տեզը որդին Դիոնեսիոս Բռնաւորը նստաւ, Կարքեղոնացւիք ան ատենի խռովութիւնը յարմար ժամանակ սեպէլով իրենց Մագոն զօրավարը Սիրակուացւոց վրայ խրկեցին (348)։ բայց օգուտ մը չակսան։ վասն զի Սիրակուացիք Կորնթացւոցմէ օգնութիւն ուզեցին, և Տիմոլեոն զօրավարը եկաւ յաղ-

1 Ագրիկեցիք ինչո՞ւ համար Կարքեղոնացւոց վրայ ելան։

2 Դիոնեսիոս Բռնաւորին առենք ի՞նչ արշաւանք ըստին Կարքեղոնացիք Սիկիլիա։

թեց անոնց : Մագսն կարքեղոն համնելուն պէս դատաստանի կանչուեցաւ , խմացաւ թէ զինքը պիտի կտիւն , ինքզինքը սպաննեց . Կարքեղոնացիք ալ մեռած գիտակը առին կախեցին : Ամիվարն ու Անիբաղը նորէն խրկեցին կարքեղոնացիք , անոնց ալ յաղթեց Տիմոլէսն , ու Սիկիլիոյ մէջ տիրած տեղերէն շաաը ձեռքերնէն առնելով հաշտութիւն ըրաւ . (340) :

1. Քիչ առենէն եռքը Աննոն՝ Կարքեղոնացւոց անուանի զօրավարներէն մէկը , կ'ուզէր որ հասարակապետութիւնը վերցընէ ու ինքը ամենուն վայ թագաւորէ . աս մաքով որոշեց որ բոլոր իշխանները իր աղջկանը հարսնիքին հրաւիրէ , ու ամենուն թոյն խմցընէ : Երբոր գաւաճանութիւնը խմացուեցաւ , Աննոն նայեցաւ որ խորամանիութեամբ չկրցածը բռնութեամբ կատարէ . քսան հազար սպառազիւն գերի հետք առած՝ գնաց ամուր բերդ մը քաշուեցաւ , ու սկսաւ անկէ Ափրիկեցիքը ոսք հանել . բայց ան ալձաջողեցաւ . վասն զի անտիք բռնեցին զինքը կասպած կարքեղոն բերին . սաստիկ ծեծեցին , ացուըները հանեցին , թևերն ու ծնկուըները կոտրուեցին , ու խաչ հանեցին : Իրեն սպառաւաւ բոլոր ընտանիքն ալ ՚ի մահ գատապարտուեցան . որպէս զի ոչ անոր ապիրատութեան հետևող մնայ , և ոչ մահուանը վրէժինդիր (330) :

2. Երբոր Կարքեղոնացիք աս խոռվութիւննե-

1. Աննոնի գաւաճանութիւնը ի՞նչպէս եղաւ :

2. Տիւրացւոց կրցան սպնել Կարքեղոնացիք Մէծին Աղեքսանդրի գէմ:

բուն զբաղած էին, Տիւրացիք մեծին Ազեքսան-
դրի դէմ օգնութիւն ուղեցին Կարքեգոնացւոցմէ
(332) : Ըատ ցաւեցան Կարքեգոնացիք իրենց
հայրենակցացը թշուառութեան վրայ, բայց հա-
զիւ իրենք զիրենք պաշտպանելու զօրութիւն ու-
նենալով՝ չկրցան անոնց օգնել. միայն անոնց
խրկած կնիկ մարդիկը, տղաքն ու ծերերը շատ
սիրով ընդունեցան :

ԳԼՈՒԽ Բ.

ԱԳՐԻՆԻՉ. — ԱԴԱՄ ՍԻՐԵՎԱՆ ԳԵՐԻ ԽԵՆԱՆԻ .
— ԴՐԱՄԱՆԱՌԻՆ ԲԱՐԵԼԱՎԵՐԱՅ. — ՅԵՂԱՆԱՌԻՆ +
ԿԱՐՔԵԴԱՆԱՋԱՌ, ԱՆԴՐԻՇԵ. — ԴՐԱՄԱԴՐԱՌԻՆ ՀԱՆԵ-
ՏԱՐԵՋԱՌ և ԿԱՐՔԵԴԱՆԱՋԱՌ. — ՊԵՐԵՐԵՎԱՐՄ ՄԱՆԵ-
ՐԵՋԱՌ. — ԿԱՐՔԵԴԱՆԱՋԱՌԻ + ՖԱՀԱՆ ՀՐԱՅ ԽԵՂԱՆԱՌԻՆ .
— ՅԵՂԱՆԱՌԻՆ + ՀԱՆԵԳԱՋԱՌԻ . — ԿԱՐՔԵԴԱՆԱՋԱՌ +
ՅԵՂԱՆԱՌ ՀԱՆԵԼԱՋԱՌ ՀԵԿ ՀԱՅԱՎԱՆԻՆ ԽԵՆԻՆ . —
ԱՆԴՐԵՎԻՆԻՆ ՀԵՐՋԻՆ ՄՐԱՅ, ԱՆԴՐԻՇԵ + Ի ՍԵ-
ՐԻՆԻ :

Դադաթոկղ Սիկիլիացին, որ Կարքեգոնացւոց
ձեռքովը առաջ եկեր ու Սիրակուսայի իշխան
եղեր էր, սկսաւ իր բարերարներուն դէմ ելլել:
Կարքեգոնացիք շատ զօրքով Ամիլկարը վրան խըր-
կեցին, որ եկաւ շատ պատերազմներու մէջ անոր
յաղթեց, ու Սիրակուսայի մէջ զինքը պաշարեց :

1 Ազաթոկղ Բ'հապես յաղթեց Կարքեգոնացւոց :

Նադավճուկը մինակ մնալով իր անգվժութիւններուն
համար, միտքը գրաւ որ Ամբրիկէի մէջ պատերազմի Կարքեդոնացւոց հետ. Սիրակուան եղբօրք յանձնեց, և աս յանդուդն խորհուրդը մարդու մը ջայտնած՝ տասնիշինդ հազար զօրքով ու նաւատորմզով մը ճանիքայ ելաւ (310): Ելքոր հասան ատոնք Ամբրիկէ, ան առենք յայտնեց զօրացը իր միտքը, քաջալերեց զանոնք ու ըստ. Հայրենեաց կորսուած փառքը դտնելու համար եկանք հոս. զեղիս ու վատ մարդկանց հետ է մեր պատերազմը, և Կարքեդոնացւոց հարստութիւնը պիտի ըլլայ մեր յաղթանակը, որով մեր որդիքը երջանիկ պիտի ըլլան: Այսպիսի խօսքերէն երբոր զօրքը սիրտ առաւ, ան առենք Ագաթոկղ նաւատորմիզն ալ այրեց որ յուսահատած պատերազմին կամ յաղթելու կամ մեռնելու մաքով: Նանկով յանկարծ Կարքեդոնացւոց վայ յարձեցաւ, յաղթեց անոնց, չատ քաղաքներու տիրեց, և երկրին մէկ մասը ոտք հանեց:

Կարքեղոնացիք համարելով թէս ասիկայ աստուածոց պատիմն է, որովհետև իրենց կառնու.

Կարգեղոնացիք Ազաթուկըն յաղթուելով ի՞նչ ըօբն :

կուռքին առարկազգի տղաք գներ զոհ ըրեր էին, երկու հարիւր ազնուականի տղայ ասին անոր զոհեցին, իրեք հարիւր հոգիի շափ ալ որ կեր պով մը ան գործողութեան սկատձառ եղեր էին՝ իրենք զիրենք կամաւ զոհեցին։ Բայց ան գարշելի ու անդութ աւելորդապաշտութեամբ սկատիժները քիշնալու տեղ, ամէն չարեք Կարքեղոնացւոց դլուխը թափեցան։

Ամիլկար, որ քովի զօրքեն հինգ հազար հոգի Ամիրիկէ խրկեր էր Կարքեղոնի օգնելու, յանկարծական յարձակմամբ Սիրակուսան առնել ու զելով՝ դերի ընկաւ։ սաստիկ տանջանքներով մեռուցին զինքը Սիրակուսացիք, ու գլուխը կորելով Ամիրիկէ Ազաթուկով խաւրեցին։

Ամիլկար ի՞նչուն մեռաւ։

ա՞ դայ հասարակ ժողովուրդն աւ ինչ առներէ ազատ հաւասար պղածնին պահ իշխանին։ և դայ ըստեցած աշխատի իւ աշխատ իւ պահը աւ իւ պահը։ իսկ պահ ըստեցածը երբեմն իւ պահը մեջ իւ պահը, երբեմն աւ կառասի պահը արյուն իւ պահը առաջապահած՝ պահու մեջ իւ պահը։ և անոնց իանլու շապակելուն յայնը լլուն համար՝ Ամիլկար, սրբակներ, սրբնուեց իւ պահնեին։ Երբեմն աւ Պարսից և Բարբելու օրեւ բարին վրայն մայն իւ անցընեին։ բայց անոնց իւ լուսակ անդամ իւ մեռնեին ան իւ եղանեց։ թեղետ արիւ լուս իստապահ աղքերու մեջ աւ իսր առ ճարդաւոհը, բայց կարծերուացաց մեջ իւ իսր հասարակ դաշյեր եր։ Երբեմն հարիւր աւ երիւ հարիւր մեին իւ պահնեին։

։ Ան միջոցին փառասէր Բոմիլկար զօրավարը առեն դանելով ուղեց հայրենեացը վրայ բռնանալ (308)։ Գլուխը շատ մարդ ժողված սկսաւ իրեն դեմ եղողները մեռցնել։ բայց վերջապէս ձեռք ընկաւ ու խաչի վրայ մեռաւ։

։ Ագաթոկղ կարծելով թէ ալ ամէն յաջողութիւն իր ձեռքն է, նորէն Սիկիլիա անցաւ, բայց խաբուեցաւ, վասն զի ան միջոցին Կարքեղոնացիք սկսան անոր տիրած երկիրներն առնուլ, զօրացը յաղթեցին, և ապստամբած ազգերը նուաճեցին։ Նորէն Ամիրիկէ անցաւ Ագաթոկղ, բայց չկարենալով յաղթել, վասութեանի զօրքն ու որդիքը հոն թողուց ու Սիկիլիա փախաւ։ Զօրքն ալ նեղանալով որ զիրենք թշնամոյն ձեռքը մասնեց ու փախաւ, անոր որդիքը բռնեցին սպաննեցին ու Կարքեղոնացւոց անձնատուր եղան։

։ Քանի մը տարի ետքը Հռովմայեցիք Եսլիրոսի Պիւռոս թագաւորին յաղթութիւններէն աչքերնին վախցած՝ Կարքեղոնացւոց հետ ըրած դաշնիքնին նորոգեցին (280)։ Կարքեղոնացիք ալ վախնալով որ Պիւռոս շատ զօրանալով կրնոյ Սիկիլիոյ ալ տիրել, Հռովմայեցւոց նաւատորմիղ մը իրկեցին օգնութիւն, բայց անոնք կարօտութիւն չունենալով ետ դարձուցին։

։ Բոմիլկար զօրավարին ապստամբութիւնը ի՞նչ վերջ ունեցաւ։

։ Ագաթոկղի արշաւանքը ի՞նչ վերջ ունեցաւ։

։ Ի՞նչ պատճառաւ Հռովմայեցիք Կարքեղոնացւոց հետ ունեցած դաշնիքնին նորոգեցին։

։ Կարքեղոնացւոց կասկածը իրաւ ելաւ : Վասն զի երբոր գնացին Սիրակուսան պաշարեցին , Սիրակուսացիք Պիւռոսի գիմեցին . որ մէկէն Սիկիլիա անցաւ , ու շուտ մը ետեւ ետեւ բաց ի Լիլիթէռնէն՝ բոլոր կարքեղոնացւոց տիրած քաղքըները առաւ (273) , ու անիկայ ալ պաշարեց . բայց ան միջոցին խալիայէն լուր առնելով Պիւռոս՝ որ զինքը հոն կը կանչէին , երթալու ատենը նաւին վրայ կեցած՝ աչքը մշյմը Սիկիլիոյ վրայ դարձուց , ու քովիններուն ըստւ . Ահ , ի՞նչ գեղեցիկ մրցարաններ կը թողունիք հոս կարքեղոնացւոց ու Հռովմայեցւոց : Ես գուշակութիւնը շատ շահցաւ կատարուեցաւ : Հազիւ թէ Սիկիլիայէն հեռացեր էր՝ բոլոր կորսրնցուցած տեղերնուննորեն տիրեցին Կարքեղոնացիք : Բայց շատ շահցաւ , Հռովմայեցիք որ իրենց դաշնակիցներն էին՝ Պիւռոսէն աւելի ահաւոր թշնամիններ գտնուեցան իրենց : Եւ պատճառն աս եղաւ :

։ Ագաթոկղի վարձկան կամունիացի գորքը յանկարծակի յարձը կելով , Մեսսանա քաղքին տիրեր , բնակիչքը թրէ անցուցեր , ու իրեն մէջը բնակիւտմ Մամերաացիք ըսուեր էին : Սիրակուսացիք երբոր եկան զասոնիք պաշարեցին , մէջերնին երկպառակութիւն ընկաւ , ոմանիք Կարքեղոնացիքը օգնութիւն կանչեցին , ու միջնաբերդը անոնց ձեռքը տուին , ոմանիք ալ Հռովմայեցիքը , և անոնիք քա-

։ Պիւռոս ի՞նչպէս անցաւ Սիկիլիա :

։ Ի՞նչ պատճառաւ սկսաւ Հռովմայեցւոց ու Կարքեղոնացւոց սկսաւերազմը :

զարը առին : Հռովմայեցիք շուտ մը կարքեղոնաւցիք միջնարերգէն քշեցին , քանի մը պատերազմի մէջ ալ յաղթեցին անոնց , ու ձեռքերնէն Սկրադանդ քանիդ քաղաքը առին :

1. Հռովմայեցիք ուղեցին ծովու վրայ ալ յաղթել կարքեղոնաւցւոց . ուստի շուտով նաւատորմիդ մը չինել տուին , ու Դուիլիոս հիւպատուին յանձնեցին . ան ալ գնաց յաղթեց կարքեղոնաւցւոց , և ութսուն նաւերնին առաւ (260) : Երկու տարի ետքը Հռեգուլոս ու Մանիլիոս հիւպատուներն ուրիշ նաւական պատերազմիմըն ալ ըրին , ու դարձեալ կարքեղոնաւցւոց յաղթեցին :

2. Աս յաղթութենեն ետքը երկու հիւպատուները Ափրիկէ գնացին . բայց Մանիլիոս ետ կան շուելով Հռեգուլոս միայն հոն մնաց , և ունեցած քիչ զօրբովը շատ պատերազմներ ըրաւ , միշտ յաղթող եղաւ , և երկու հարիւր քաղաքէն աւելի առաւ , ինչուան որ կարքեղոնացիք սահմուեցան հաշտութիւն խնդրելու : Բայց չգիտցաւ Հռեգուլոս ըրած յաղթութիւնները պազարեր ընել . անանկ ծանր պայմաններ առաջարկեց , որ կարքեղոնացիք սկսան յուսահատաբար պատերազմի պատրաստութիւն աւեմնել :

3. Ան միջոցին Վասանթիպալոս Լակեդեմոնացի անոււանի զօրավարը կարքեղոնաւցւոց օդնութիւն :

1. Ծովու վրայ ինչպէս յաղթուեցան կարքեղոնացիք :

2. Հռեգուլոս ինչպէս զօրացաւ կարքեղոնաւցւոց վեայ:

3. Ինչպէս գերի ընկաւ :

եկաւ . սիրու տուաւ անոնց , զօղքերնին կրթեց կարդաւորեց , ու բոլորովին յաղթեց Հռովմայեցւոց (255) . Հռեգուղոս , հետն ալ ուրիշ հինգ հարիւր Հռովմայեցիք գերի ընկան : Կարքեղոնացիք մեռելները կողոպտեցին , ու գերիներն եռենին ձգած՝ յաղթանակով Կարքեղոն մտան . ժողովրդեան ուրախութեանը չափ չկար , արբ և կանայք , ծերք և տղաք մեհեանները կը վազէին , ու ձեռքերնին տարածած աստուածոց շնորհակալ Կըլլային :

1. «Բանի մը տարի Հռեգուղոսը բանախ մէջ պահելէն ետքը , ու զեցին զինքը իրենց գեսականներուն հետ Հռովմի խրկել ու խնդրել որ երկու կողմէն գերիներու փոփոխութիւն ընեն . միանգամայն խօսք առին իրմէ որ եթէ ծերակոյաը չհաւանի իրենց առաջարկութեանը , Հռեգուղոս նորին ետդառնայ : Չհաւաննեցաւ ծերակոյաը . Հռեգուղոս գարձաւ ետ , ու Կարքեղոնացիք սաստիկ տանջանքներով մեռուցին զինքը :

2. Հռովմայեցիք նոր նաւատորմիղ մը ողատրաստեցին , ու Կարքեղոնացւոց հետ զարնուեցան , յաղթեցին . բայց քիչ ատենէն իրենք ալ անոնցմէ երկու անգամ յաղթուեցան : Վերջապէս Լուտասիոս հիւպատոսը Կարքեղոնացւոց նաւատորմիղը բոլորովին ջարդեց , և Հռովմայեցիք ծովուտիրեցին (242) : Կարքեղոնացիք անկետ ետքը չկա-

1. Հռեգուղոսի վերջն ի՞նչպէս եղաւ :

2. Առաջին Պունիկեան պատերազմը ի՞նչպէս լմընցաւ : — «Բանի տարի քշեց :

րենալով Սիկիլիա եղած զօրացը օդնել, հրաման տուին անոնց Ամիլիար Բարիկաս զօրապետին որ հաշառութիւն ուղէ: Յանձն առին խնդիրքը Հռովմայեցիք, բայց աս պայմանով որ Կալբեգոնացիք Սիկիլիայէն ելլեն, Սիրակուսացոց կամ անոնց դաշնակցացը հետ պատերազմ քննեն, և Հռովմայեցոց քսան տարուան մէջ վճարեն երկու հազար երկու հարիւր եւրիական արծաթ տաղանդ (այսինքն տասնըմեկ միլիոն ֆուանք): Ասանկով ըմբնցաւ առաջին Պունիկեան պատերազմը, որ անընդհատ քսանուիրէք տարի քշեց (241):

Վրան շատ չանցաւ՝ ուրիշ մեծ վտանգի մը մէջ ընկաւ կալբեգոն: Ափրիկէ գնացող վարձուոր զօրքերը իրենց թոշակը շուտով չառնելնուն համար ապստամբեցան, ու բոլոր Ափրիկէի քաղաքներն ուղի հանեցին, Աւանիկէ և Խաղոնաքաղաքներն ալ սպաշարեցին: Ամէնքը մէկէն եօթանասուն հազարի շափ էին. և իրենց դլուխ դրին Սակենդիոս կամ պանիացի փախատական գերին, և Մաթովս Ափրիկէցին: Ան առենք սկսաւ Երեքամեան Աիրէական պատերազմը, որ մէջի եղած այնչափ արիւն հեղութեանցը համար Աւանիկէ ըսուեցաւ: Երկու կողմէն ալ ամեննեին գերի պահել չկար. բանածնին մէկէն կը սպաննեին: Կալբեգոնացիք գիսկոն զօրավարը խրկեցին որ հաշառութիւն ընէ. ան կատարի վարձկանները բռնեցին խեղճը, ձեռուըները կտրեցին, ծնկուըները կոտրեցին, ու ողջ

Երեքամեան կամ Աիրէական պատերազմը ո՞րն է:

ողջ զինքը գետինը թաղեցին։ Նոյնակէս ըրին նաև բոլոր քովի մարդիկը։ Վերջապէս երբոր զօրաց սպարապետ ընտրուեցաւ Մեծն Ամիլկար, հնար քով մը վարձկանները քչեց տարաւ նեղու դժուար կիրճերու մէջ ձգեց։ Հոն այնշափ սաստկացաւ սովը մէջերնին որ սկսան մէկզմէկ ուտել։ Ապէն դիոս ապստամբաց գլխաւորներէն ինը հոգի հետ առած՝ եկաւ Ամիլկարին հետ հաշտուելու։ Հաւանիլ ձևացուց Ամիլկար՝ աս պայմանով որ մէջերնէն տասը հոգի իր ձեռքը տան։ անոնք հաւանութիւն տուածնուն պէս, Դուք եք ան տասը հոգին՝ ըստ, ու բոլորն ալ բռնեց խաչել արւաւ։ Ան ատենը անդլուխ մնացած քառասուն հազար զօրքը պաշարեց, ու անանկ ջարդ մը տուա։ որ մէջերնէն մէկ հոգի մը չկրցաւ ազատիլ։ Մաթովսին գունդն ալ բռնուեցաւ, ուր երկար ատեն ան խեղճերուն ձայնովն ու հեծութիւններովը գազանամարտութեան տեսարաններուն մէջ զուարձնացան Կարքեդոնացիք։

¹ Աարդինիոյ մէջ եղած վարձուոր զօրքերը Ափրիկէի վարձկանաց նայելով, որչափ որ Կարքեդոնացի կար իրենց քով սպաննեցին ու կղզոյն տիրեցին։ Աարդինիոյ նորէն տիրելու համար շատ պատրաստութիւններ ըրին Կարքեդոնացիք։ Խիկ Հռովմայեցիք համարելով թէ ան պատրաստութիւնները իրենց համար են, Կարքեդոնացւոց վրայ պատերազմի ելան։ Կարքեդոնացիք ու-

¹ Աարդինիա կղզին ի՞նչ չակէս Հռովմայեցւոց ձեռքն անցաւ։

զեցին հաշտութիւն ընել . ուստի նոր գաշնադրութիւն մը ըրբն (235) , որ բոլոր Սարդինիա Հռովմայեցւոց ըլլայ , ու Կարքեղոնացիք պատերազմ ցնելու համար վեց միլիոն ֆռանկէն աւելի սասակ տան անոնց :

Գ. Լ. Ա. Խ. Ա. Գ. .

Ա. Ֆ. Ա. Բ. Ա. Հ. . — Ա. Ա. Բ. Ա. Հ. . —
Ա. Ա. Բ. Ա. Հ. . — Ա. Ա. Բ. Ա. Հ. . — Ա. Ա. Բ. Ա. Հ. .
Ա. Ա. Բ. Ա. Հ. . — Ա. Ա. Բ. Ա. Հ. . — Ա. Ա. Բ. Ա. Հ. .
Ա. Ա. Բ. Ա. Հ. . — Ա. Ա. Բ. Ա. Հ. . — Ա. Ա. Բ. Ա. Հ. .
Ա. Ա. Բ. Ա. Հ. . — Ա. Ա. Բ. Ա. Հ. . — Ա. Ա. Բ. Ա. Հ. :

1. Երբոր սկսան Հռովմայեցիք Սպանիոյ մէջ
աշխարհակալութիւններ ընել . Կարքեղոնացիք
վսինալով որ օր մը բոլոր երկրին ալ պիտի տիրա-
պէտէն , զօրքով Ամիլկար Բարկասը վրանին խրբ-
կեցին (236) : Ամիլկար հետը մէկտեղ առաւ իր
ինը տարեկան Աննիբաղ որդին , բայց նախ բազնի
վրայ երդուընցուց որ մահու չափ ատէ Հռով-
մայեցիքը , ետքը հետը մէկտեղ տարաւ :

2. Ամիլկար պատերազմին մէջ սպաննուեցաւ
(228) . աւզը Կարքեղոնացիք Սպանիա խրկեցին

1. Ի՞նչ պատճառաւ նորէն պատերազմ բացին
Կարքեղոնացիք Հռովմայեցւոց դէմ :

2. Ամիլկարայ ով յաջորդեց :

անոր Աստրուբազ փեսան, որ գնաց հոն Նոր կար-
քեղոնը շինեց, որ հիմայ կարթագինէ կ'ըսուի,
և Հռովմայեցւոց հետ դաշնիք դրաւ որ կալքէ.
դոնացիք իբերոս գետէն անդին չանցնին :

1 Աստրուբազ ութը տարի Սպանիան կառա-
վարելէն ետքը՝ երբոր Գաղղիացի զինուորէ մը նեն-
դութեամբ սպաննուեցաւ, զօրքը անոր յաջորդ-
դրին Ամիլկար Բարկասին որդին Աննիբաղը, որ
իրեք տարիէ ՚ի վեր Սպանիոյ մէջ էր, և քանիը-
հինգ տարեկան էր :

2 Աննիբաղ միտքը դրաւ որ Խտալիոյ մէջ զար-
նուի Հռովմայեցւոց հետ, և նախ ջանաց որ շու-
տով Սպանիան նուաճէ : Պաշարեց ու առաւ
Սագունտոն քաղաքը (219) : Անցաւ Պիրենեան
լեռներէն ու Հռոգանոս գետէն, և տասնիը հինգ օր
ձիւներու և սաւերու և դժուար ճամբաներու
մէջէն անցնելով ու թշնամեաց հետ սպատերազ-
մելով Ալպեան լեռներէն անցաւ Խտալիա, Տիկի-
նոս գետին քով յաղթեց Սկիալիոնի, Տրերիոյ
մօտ ալ Սեմպրոնիոսի : Իրեք օր Ճահիճներու մէջ
քալելէն ետև՝ ուր ացքին մէկն ալ կորսընցուց,
Տրասիմեն լճին քով Փլամինիոսին զօրացը մեծ
ջարդ տուաւ :

3 Վիչ մը ատեն Փարիսոս Մաքսիմոս իշխանա-
սկետին խորագիտութեամբը Աննիբաղին յաջո-

1 Աստրուբազին աեղը ով անցաւ :

2 Աննիբաղ ի՞նչ մոքով և ի՞նչպէս անցաւ Խտալիա :

3 Կանենէ գեղին քով ի՞նչ յաղթութիւն ըստ
Աննիբաղ :

զութիւնները դադրեցան (217)։ Վասն զի Փարփռ նեղ կիրճի մը մէջ ձգեց Կարքեղոնացւոց ջորբը։ Անիբազ անոր ալ հարը դտաւ, ու զօրբը անվանգ անցուց կիրճն։ Առուշիոյ մէջ Կանեն գեղին քով մէծ յաղթութիւն մը ըրաւ ու անոնցն քառասուն հազար մարդ ջարդեց։ Թող բռնած գերիները։

Անիբազ Հռովմայեցւոց սարսափած առենք կրնար շխառկ Հռովմին վրայ Երթալ ու իր յաղթութիւնը կասարեալ փառքով ուսակել, բայց չըրաւ, թողուց որ զօրբը Կապուտ քաղցին զեղիսութեանցը մէջ փափկանան։ Անկեց Եաքը ալ բախտը փոխուեցաւ, Անիբազին բաները սկսան ձախորդ Երթալ։ Արովհեան Կարքեղոնեն իրեն նոր օգնութիւն չեր գար, ինքն ալ բաւական զօրբ չուներ որ թէ սկասերազմի և թէ առած Երկիրները սկահնէ, ուստի քանի մը անգամ ալ զարհուելով բանակը շատ ակարացաւ։

Երբոր Երկու Սկիալիոնները, որ շատ անգամ Սպանիոյ մէջ Կարքեղոնացւոց յաղթեր էին՝ իրենք ալ յաղթուեցան ու սպաննուեցան, Պոր զիսս Սկիալիոն անոնց տեղը անցնելով (211) ամէն սկասերազմներուն մէջ յաղթեց Կարքեղոնացւոց, ու չորս տարուան մէջ բոլոր Սպանիոյ տիրեց։ Անկէ դնաց Ափրիկէ (204), ու քիչ առենի մէջ շատ տեղեր առաւ։ Կարքեղոնացիք շփոթեցան, ու շուտ մը ետ կանչեցին Անիբազը (203)։ Պա-

1 Ի՞նչպէս սկսաւ տկարանալ Անիբազ։ — Ի՞նչ պէս ըմբնցաւ Երկրորդ Պունիկեան սկասերազմը։

ակրագմբ չոկասծ՝ ան երկու հռչակաւոր զօրացարներն իրարու հետ տեսնուեցան . բայց վարքնալով հաշտութեան պայմաններուն վրայ միաբանի՝ Զամաք քաղաքին քով պատերազմիլ սկսան : Վերջապէս Հռովմայեցիք յաղթող եղան (201), և Կարքեղոնացիք իրենց յաղթականին դրած պայմաններն յանձն առին : Ասանկով լմբնցաւ երկրորդ Պունիկեան պատերազմն ալ, որ տասնըսից տարի քշեց :

1. Անիբաղվախնալովոր Հռովմայեցւոց ձեռքը շիյնայ, գիշերանց փախաւ գնաց Ասորւոց Անտիքոս թագաւորին քով . Երբոր անիկայ Հռովմայեցւոցմէ յաղթուեցաւ, գնաց Անիբաղ մեր Արտաշիաս կուսակալին ապաւինեցաւ . հոն ալքիչ մը ատեն կենալէն Ետքը՝ Պրուսիաս Բիւթանիոյ թագաւորին քովը գնաց : Ուր որ Երթար՝ Հռովմայեցիք Ետեէն կը հասնեին, և զինքը ձեռք ձգելու ամեն ջանք կ'ընեին : Խմացաւ Անիբաղ որ Պրուսիաս զինքը սիխտի մասնէ Հռովմայեցւոց, թոյն առաւ ու մեռաւ Եօթանասուն տարեկան, և Հռովմայեցւոց սիրաք հանգչեցաւ :

2. Ան ատենները Մասինիսաա՝ Կումիդիոյ մէկ մասին թագաւորը, Հռովմայեցւոց նիզակակից, Սիփաքսին ձեռքէն՝ որ Կումիդիոյ մէկալ մասին թագաւորն երև և Կարքեղոնացւոց դաշնակից, մէկ գաւառը առեր եր : Կարքեղոնացիք ասյափշտա-

1. Անիբաղայ վերջն ի՞նչպէս եղաւ :

2. Անիբաղայ յաղթուելէն Ետքը Կարքեղոնացւոց վիճակին ի՞նչպէս եղաւ :

կութեան համար Հռովմբ բողոքեցին , բայց երբոր տեսան որ Հռովմայեցւոց փոյթը չէ , սկսան զէնքով Սիփաքսին օգնել . բայց Մասմնիսսա անոնց յաղթեց ու առած երկիրն ետ չտուաւ :

1 Կարքեդոնացիք վախնալով որ յանկարծ Հռովմայեցիք իրենց դաշնակցին համար նորէն վրանին պատերազմի կուգան , Հռովմբ դեսպան խրկեցին՝ որ ծերակուտին սիրազ առնեն : Կաստոն անգադար կը պնդէր թէ քանի որ Կարքեդոն կեցած է՝ Հռովմ սապահովութիւն չկրնար ունենալ . ուստի դեսպաններուն հանելէն առաջ , ծերակոյար որոշեր էր որ պատերազմ բանայ Կարքեդոնացւոց դէմ . սակայն խօսք առեն դեսպաններուն որ Կարքեդոնացւոց ազատութեանը , ստացուածքին , երկիրներուն չեն դպչիր թէ որ երեսուն օրուան մէջ իրեք հարիւր ազնուազգի երիտասարդներ պատանդ խաւրեն Նիլիրէոն , ու հիւպատոսաց հրամանին հնազանգին :

2 Կարքեդոնացիք դէմ գնելու համար ոչ զօրք և ոչ նաւ ունեին . ուստի հնազանգեցան , ու պատանդները խրկեցին : Հիւպատոսները որ զօրքով համբայ ելեր էին՝ հասան Կարքեդոն . մէկէն հրամայեցին Կարքեդոնացւոց որ շուտով որչափ որ զէնք ունին իրենց բերեն . անոր ալ հնազանգեցան Կարքեդոնացիք : Ան ստենը Կենսուրինոս հիւպա-

1 Հռովմայեցիք ի՞նչ պայմաններով յանձն առին հաշտուիլ Կարքեդոնացւոց հետ :

2 Կարքեդոնը կործանելու մոքերնին ի՞նչպէս հրատարակեցին Հռովմայեցիք :

տասը խմացուց անոնց թէ Հռովմայեցւոց կամբն առ է որ Կարքեղոնք կործանուի, և մշջի բնակիչը Ելեն՝ ծովեն քանի մզնի չափ հեռու ուր որ կ'ուզեն բնակին :

1 Առ անդութ հրամաննին վրայ վերջի յուսահատութեան մէջ ընկան Կարքեղոնացիք (149): Հիւսկատոսները անանկ անդեն քաղքին առնուիլը դիւրին կարծելով կամոց շարժեցան . Կարքեղոնացիք անուշատեն գտան, Աստրաւրազը զօրավար զրին ու սկսան պատերազմի պատրաստութիւն աւսնել, մէհեանները, պալատները ու հրապարակները մշյմեկ դարբնոց դարձուցին, ու անոնց մէջը գիշեր ցորեկ արք և կանայք զենք կը շնենին . ինչուան կնիկ մարդիկ երկայն մազերնին կարեցին աղեղի լար շնեցին :

Երբար Հռովմայեցիք Կարքեղոնի մօտեցան, տեսան որ անոնք պատերազմի պատրաստուեր են, զարմացան՝ ու քաղաքը պաշարեցին : Երկու տարի բան մը չկրցան ընել: Պորդիս Սկիստիոնը սպարապետ զօրաց զրին Հռովմայեցիք . Սկիստիոն Ամրիկէ հասնելուն պես՝ ծովեն ցամաքէն Կարքեղոնաց ալաշար առնելու ճամբանները դոցեց, ու նաւահանդստին դիմացը ամբարտակ մը կանգնեց (147): Եսոր նաւահանդիստ մը փորեցին Կարքեղոնացիք, և հին նաւերու կասորներով նոր նաւաստոր միզ մը կազմեցին : Եւ թէ որ Հռովմայեցւոց անքաներուն վրայ զարմացած տաենը Կարքեղոնացիք վրանին յարձըկէին, տարակոյս չկայ թէ կը յաղ-

1 Ան որ լսեցին Կարքեղոնացիք ի՞նչ ըրին :

թեին . բայց անոնք իրեք որ ուշացան ու յաղթութիւնը կորունցուցին :

1. Բոլոր Ամբրիկէի քաղաքները հնազանդեցան Հռովմայեցոց . Սկիսլիոն տուաւ պարիսպը , մուաւ քաղաքը , միջնարերգը առնելու համար վեցօր գիշեր ցորեկ պատերազմեցաւ . երկու կողմէն ալ մեռնողներուն թիւը չկար . ինչուան որ եօթներորդ օրը մենամատուր Եղան՝ աղաշելով որ իրնց կեանգին ինայեն : Յիսուն հազար հոգի ելան միջնարերգէն էրիկ մարդ , կնիկ մարդ ու տղաք . փախտականները ուրիշ տեղ չդանելով Ասկղեպեայ մեհեանը փախան . անոնց մեջ էր նաև Աստրուբաղե իր կինն ու որդիքը : Երբոր ասանց պաշրը հասաւ , կրակ տուին մեհենին որ մեջը այրին . Աստրուբաղ իր կեանքը աղատելու համար փախաւ զնաց Սկիսլիոնին գլութեանը ապաւինեցաւ . ան ատեն կինը բարձր տեղ մը ելած անոր վասութիւնը յանդիմաննելուն ետե , զարկաւ ձեռքովը սպաննեց որդիքն , ու անոնց հետ մեկտեղ ինք զինքը կրակին մեջ ձգեց :

2. Հրաման տուաւ Սկիսլիոն զօրացը որ քաղաքը կողապտեն , մեհեաններուն աղնիւ բաները ժողվեց Հռովմ խրկեց , քաղաքը կործանեց , ու վճիռ հանեց որ մերմըն ալ կարգեգոն չընուի :

3. Սակայն Սկիսլիոնին կենդանութեան ատենը գրակբոս արիբունը նորեն չինեց կարգեգոնն

1. Ի՞նչ կերպով առնուեցաւ կարգեգոն :

2. Ի՞նչպէս կործ անեցաւ կալպեգոն :

3. Ետքը նորեն չինուեցաւ :

ու վեց հազար հոգի հոն գաղթական տարաւ .
միայն թէ փառաւոր մեծ շենքեր չշինեցին , ա-
նանկ որ անկեց ալ քառասուն տարի Ետքը Երբոր
Մարիս Ավրիկէ փախաւ , Կազբեդոն աւերակ
էր : Անկէ Ետքը Կեսար նորէն առջինին պէս փա-
ռաւոր շինեց Կազբեդոնը , որ նորէն Ավրիկէի մայ-
րաբազարն Եղաւ , ինչուան որ Եօթներորդ դա-
րուն սկիզբը Սարակինոսք կործանեցին :



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՅՈՒՅՈՒՅ

ԳԼՈՒԽ Ա.

Յունաց ծագութը . — Առջի իրաւուց . — Աշումալը . — Եղիշշակը . — Խաչուս . — Փարակը . — Պիշտովը . — Ուշիդեկը . — Կերպուս . — Դեմքալիս . — Այդիդակը . — Հելլեն . — Եսաւը . — Դավուս . — Յան . — Ասէս . — Կարմաս . — Պատմաս . — Պիշտուս . — Պիշտուգ . — Արքանասուրդ . — Հերակլէս . — Թեսէս :

Պատմածաշնչեն գիտենք որ Յունաց ազգին նախահայրն է Յարեթի Յաւան կամ Յովն * որ .

Յունաց ազգին նախահայրը ով է :

* Երբայսին բառին նոյն բառերը արքեր իւրաքանչեամբ ԱՌ Յաւան իւ կարտաշուն և ԱՌ Յան :

Դին, ուսկից բոլոր ազգը Յոյն ըստած է, բնակած երկրներն ալ Յունաստան :

1. Բայց առջի բնակիչները վայրենութեան մէջ մնացած, իրենց ծաղման յիշատակն ալ կորաբն ցընելով իրենք զիրենք Եւհածին կ'անուանեին, այսինքն երկրէ ծնած : Բնակարաններն, հագուստ նին, կերակուրնին և ուրիշ ամէն բաներնին անասնոց նման էր. անտառներու մէջ ցրուած կը բնակեին. խոտ, տերե, արմատ, կաղին և ուրիշ վայրի պատուղներ կ'ուտեին : Մէջերնեն ուժով իր կամքը օրէնքի տեղ առաջ կը տաներ. զուրիշ կողոպտելը իրաւունք կը սեպէին : Եւ սակայն օր մը ասանկ բարբարոս ու վայրենամիտ ազդը բոլոր աշխարհիս գիտութեան և արուեստից մայր ու դայեակ պիտի ըլլար :

2. Ինչ կրօնք որ առաջ Աստուած մարդկանց յայաներ էր, այսինքն բնական օրէնքը, առջիքերան առանց այլայլութեան մնացեր էր մէջերնին : Տիեզերաց կարդը սկահող աստուածներ կան կըսէին, անսնոց ազօնք կ'ընեին ու զոհ կը մաստոցանեին. բայց մասնաւոր անունով զամոնք չեն բաժներ :

3. Օտարազդի գաղթականները քաղաքականութեան մկանքներուն հետ խոթեցին Յունաստան նաև բազմաստանածութիւնը, և քիչ առենի

1. Յունաստանի առջի բնակիչները ի՞նչ վիճակի մէջ էին :

2. Հին Յունաց առջի կրօնքը ի՞նչ էր :

3. Բազմաստանածութիւնը ի՞նչպէս մտաւ Յունաց մէջ :

մէջ առջի կրօնքին պարզութիւնը դնաց , ու անթիւ հեթանոսական մոլորութիւններով լեցուեցաւ :

1 Ամենեն առաջ Արամազգայ կամ Դիոսի պաշտոնը հաստատուեցաւ Յունաստանի մէջ • վասն զի Փիւնիկեցի նաւավարներ Եղիսպատոսի թերեւ քաղաքին Արամազգայ տաճարին երկու քրմուհիները յափշտակելով մէկը լիբիա բերին ծախեցին , մէկալն ալ Յունաստան Դոդոնեի մօտ թեսարոտեանց ծախեցին : Ան քրմուհին հօն կազնի ծառի մը տակ պղպտիկ կռատուն մը շննեց , ու սկսաւ Արամազգը պաշաճէ , ու անոր անունովը պատգամներ խօսիլ :

2 'Եոյն ատենները Պէղոստնեսի մէջ Աքայիոյ հիւսիսակողմը՝ Եղիսպղէս առաջինն եղաւ որ քաղաք մը շննեց , ու անունը դրաւ իր անունովը Եղիսպղէ , որ եաքը Սիկիոն կոչուեցաւ :

3 'Գիշ մը եաքը Ինաքոս Փիւնիկեցին , որ շատ ատեն Եղիսպատոս կեցեր եր , շատ մը Եղիսպատացիք , Փիւնիկեցիք և Արաբացի հովիւներ ժաղված՝ Եկատ Պէղոսպէնեսի մէջ բնակեցաւ (1856) : Ասոնք որպեսցոցին վայրենի Յունաց կրակ վառել , ու մարդուս կենաց քանի մը հարկաւոր արտւեստներ :

4 Փորտնեսոս՝ Ինաքոսի որդին , Փորտնիսն աւանը շննեց , որ Եաքը Արգոս ըստուեցաւ , և զաւար Արգոսիս :

1 Յունաց պաշտամծ առջի կուռքը որն եղաւ :

2 Պէղոսպէնեսի մէջ առջի քաղաքը ով շննեց :

3 Յունաստան Եկող առջի գաղթականները որո՞նք եղան :

4 Արգոս քաղաքը ով շննեց :

։ Պեղասգոսի անունովը, որ Խնաքոսի յաջորդ ներկէն մեկն էր, իր կառավարած ժողովուրդն ալ Պեղասգեանք ըստեցան : Ասոնք քիչ ատենի մէջ այնչափ շատցան որ Արդողիան ու Արկադիան իրենց չբաւելով, Պեղոպօնեսէն գուրս ելան որ նոր տեղ մը հաստատեն իրենց ընակութիւնը : Ատափիկէն անցնելու ատեն մէջերնէն ոմանք հռն մնացին, բայց մէծ մասերնին ճամբանին շարունակելով դնացին թևստաղիա բնակեցան :

։ Եղին ատենները Ովգիգէս Եղիպտոսէն հետը շատ մարդ առած՝ եկաւ Բէովլտիա ու Ատափիկէ բնակեցաւ, աւզացի վայրենիները մէկուղ ժողվեց, Բէովլտիոյ մէջ թէքէ քաղաքը շինեց, Ատափիկէի մէջ ալ Եղեւսիսը :

։ Ովգիգէսի թագաւորութեան ատենը (1796), գետնաշարժով մը Կոսպայիս լճին ծովուն հետ հաղորդուած ճամբան դոցուելով, լճին ջուրը գուրս վազեց, բոլոր Բէովլտիան ու Ատափիկէի մէկ մասը ծածկեց, և մէջի բնակչաց մէծ մասը խղդուեցան - ատիկայ ըստեցաւ Ովգիգէան ջրհէղեղ : Իսկ լեռներու ծայրը փախչելով ազատողները՝ նորէն վայրենութեան մէջ ընկան :

։ Երկու հարիւր տարի Ետքը (1582) Կեկրոսպս Եղիպտացին ուրիշ գաղթական մը բերաւ Եղիպտոսէն, նորէն Ատափիկէն շէնցուց, ու մէջը քա-

- ։ Յոյնք ինչո՞ւ երբեմն Պեղասգեանք ալ կըսուին :
- ։ Ովգիգէսին վրայ ի՞նչ գիտելիք կայ :
- ։ Ովգիգէսի ատեն ի՞նչ գիպուած եղաւ :
- ։ Կեկրոսպս վրայ ի՞նչ կը պատմուի :

զարականութիւն խոթեց : Կեկրոսս սորմեցուց
Սատիկեցոց վարուցան ընել ու ձիթենի անկել՝
որ հեար Եղիպտոսէն բերեր էր : Ամուսնութեան
կարգը հաստատեց , օրենք դրաւ որ մեռելները
թաղեն , Արխոպագոսի առեանն ու Ամենաս առ-
առածուհոյն պաշտօնը հաստատեց : Ընել ար-
ևած աստուերկու դիւզաքազաքները վայրենի ժո-
ղովրդոց յարձակմանքներէն ապահովելու համար՝
բերդ մըն ալ շինել տուաւ որ կեկրոպիա ըսուե-
ցաւ , և ետքը Ամենքի միջնաբերդն եղաւ :

1 կեկրոսսի յաջորդին Կրանաւոսի առենը
(1529) , մեծ ջրհեղեղ մը եղաւ , որով բոլոր Յու-
նասասանի բնակչաց մեծ մասը խողուեցան . և ասի-
կայ Դեւկալիոնեան ջրհեղեղ՝ կըսուի , որովհե-
տե ազատողները թեսսաղիոյ Դեւկալիոն թագա-
ւորին գնացին ասլաւինեցան :

2 Ամփիկափիոն՝ Դեւկալիոնի որդին , Թրակիոյ
վայրենի ժողովրդոց արշաւանքէն վահնալով Յու-
նասասանի այլ և այլ բնակչաց գեսպանները թեր-
մովիլէ ժողվեց , ու յորդորեց զանոնք որ միանան
հայրենիքը պաշտպանելու : Անկէ ետքը սովորու-
թիւն եղաւ որ աարին երկու անդամ Յունասասա-
նի ամէն գաւառներէն երեսփոխաններ կուգային .
դարնան ատեն Դեղփիա կը ժողվուելին , աշնան ալ

1 Դեւկալիոնեան ջրհեղեղը Երր Եղաւ :

2 Ամփիկափիոնի վրայ ի՞նչ դիմելիք կայ :

* Ո մու + Ո վ գ ի գ ի ա ն և Դ ե ւ ի ս լ ի ա ն է ա ն ջ ր հ ե ղ ե ղ ն ե ր ո ւ ն
հ ա մ ա ր կ ը ս ե ն ն ի ն է ։ Ե ս յ ա յ ա բ է ն ը է ղ ա ծ հ ա մ ա շ ի ս ա ր հ ա յ ի ա ն
ջ ր հ ե ղ ե ղ ն է ։ ա ս ա ն ի ա ս ս ս ո ղ է ւ շ ի ս ո ւ ն ա ծ :

թերմոպիլէ, և Յունաստանի հարկաւոր եղած
բաներուն վրայ խորհուրդ կընեին . աս ժողովը
Ամիբիկտիոնի անունովը Ամիբիկտիոնեան առևան
ըստեցաւ : Իսկ ինքը Ամիբիկտիոն թէ թերմոպի-
լէի քովերը բնակող աղքերուն վրայ թագաւորեց
և թէ Աթենացւոց :

Հելլէն՝ ԴԵԼԿԱԼԻՈՆԻ որդւոց մէկը, թեսա-
ղեոյ մէջ թագաւորեց, և իրեն ձեռքը եղած ժո-
ղովուրդները իր անունովը Հելլէնք ըստեցան :
Հելլէն իրեք որդի ուներ, Եւոզոս, Դովրոս և
Քառեթոս . Քսութոսն ալ երկու որդի ունեցաւ,
Յովն և Աքետոս : Ան չորսին անուններովը Հելլէնաց
ցեղը մասնաւոր անուններով կոչուեցան Եւոզա-
ցիք, Դովրացիք, Յովիացիք և Աքայեցիք :

Ան առենները Երկու ուրիշ նոր դադթական-
ներ ալ Յունաստան եկան (1519) : Մէկուն գլուխն
եր Կադմոս Փիւնիկեցին, որ Բէովտիոյ մէջ բնա-
կեցաւ . շինեց Կադմէան՝ որ Ետքը թերեի միջնա-
բերդն եղաւ : Հետք Փիւնիկէն այլուրեն * բե-

1 Ի՞նչ պատճառաւ Յոյնք Հելլենացի ալ կ'ըսուին :
2 Կադմոսի վրայ ի՞նչ կը պատմուի :

* Կադմոսին Յունաստան բերած բանշնչեց գրեթե
առնելու մասն էն ա, β, γ, δ, ε, ι, κ, λ, μ, ν, ο, π, ρ,
σ, τ, υ . Կադմոսին երիս հարդեր յիսուն դարի երեսը՝
Պաղամիդէն Տրոյական պատերազմին ապէնը անսնց վրա-
սելցաւ առ լուսէ չ, Շ, Փ, Խ, Երեթը առ Քրիստոսէ
500 դարի առաջ Ախանիդէն Երեսով առօհն լուս Գիշ-
անելցաւ Դ, Ո, Շ, Վ, Որովհեան Յանաշ այբու-
բեն :

րած ըլլալով կադմոս , ինքը առաջնեն եղաւ որ
Յունաց գրել՝ կարդալ սորվեցուց :

1 Երկրորդ գաղթականին դժմաւորն էր Դանա-
ւա Նդիստացին , որ Արդողիս եկաւ տիրեց , և
աթոռէն ձգեց Գեղանորը որ Արդոսի մետա-
սաներորդ թագաւորն էր :

2 Դանաւոսի գալէն քիչ մը առաջ Լելքս Լա-
կանիոյ թափառական պարտող Պեղասպեանքը
ժողվեց , ու Սպարտա քաղաքին հիմք ձգեց (1516):
Միւզէս , Լելքսի յաջորդը՝ Երկանաքարը հնարեց .
Եւրոպաս թագաւորը անուանի է անով որ Եւ-
րոպաս գեան որ առաջ ընդարձակ հահիճ մըն էր՝
գետ ձեացուց , և իր անունովը Եւրոպաս կո-
չեց : Լակեդեմոն թագաւորն ալ Սպարտայի մօտ
քաղաք մը շնեց , և վրան իր անունը գրաւ . անկե
Սպարտան Լակեդեմոն ալ ըսուեցաւ :

3 Բայց Աստիկէի մէջ շուտով առաջ կ'երթար
քաղաքականութիւնը : Ամփիկափոնի յաջորդին
Երիքթոնիոսի թագաւորութեան առենը՝ Աստի-
կեցիք միերը կը սանձէին , սայդ քաշելու զանոնք
կը վարժեցնէին , և Հիմեատոս լեռան վրայ մե-
զուներէ աղեիւ մեղս կը հանեին , որ ամէն Ժամա-
նակ անուանի եղաւ : Երիքթոնիոսի յաջորդին
Պանդիտնի առենը կատան նաև վաճառականութիւն

1 Երկրորդ գաղթականին դժմաւորն ով էր :

2 Սպարտան ով շնեց : — Սպարտան բնչու Լա-
կեդեմոն ալ կ'ըսուի :

3 Աստիկեցիք ի՞նչ կերպով սկան քաղաքականու-
թեան մէջ տուաջ կ'ըթալ :

ընել, Երկաթը բանի բերել՝ որ Յունաստանի մէջ դեռ նոր գտնուեր էր Կրեատէ կղզւոյն Խդա լեռան վրայ : Երեքթէոսի թագաւորութեան ատենն ալ Տրիակտորմէոսէն սորվելով Երկրագործութիւնը կատարելագործեցին, և Ելեւեան խորհրդատօնքը հաստատեցին, և անոնց մէջ խորհրդագցած ըսուածներուն՝ Դեմետրէ աստուածու հւոյն պաշտօնը կը սորվեցնէին, որ Եղիպացւոց պաշտած Երիսն էր :

1 Ան ատենները (1348) Յունաստանի հուշակաւոր դիւցազանց մէկը Երեցաւ Պերսէոս Դանայեայ որդին ու Արգոսի Ակրիսիոս թագաւորին թոռը, որ Ետքը բանաստեղծները կիսաստուածոց կարդը դրին . ասիկայ Միկենք քաղաքը շննեց :

2 Վանի մը տարի Ետքը Պեղոսպօ՝ Տանսազոսի որդին, որ Փոքր Ասիոյ Սիսկիլք քաղաքը կը թագաւորէր, Լիւդիա և Փոխւդիա մտաւ . բայց Փոխւդացւոց Խզոս թագաւորէն յաղթուած՝ իր հսկատակացը մէկ մասին հետ թեսսաղիա անցաւ : Հոն քիչ ատեննի մէջ զօրանալով դնաց Պեղոսպոնեսին արևմտեան մասը առաւ, իր Ենոմաւոս աները որ Պիսայի թագաւորն էր՝ աթոռէն ձգելով Եղիս գաւառին տիրեց և Լակոնիոյ և Մեսանայի մէջ շատ քաղաքներ շննեց : Իր յաջորդները Պեղոսպոնեսի մէծ մասին տիրեցին, և Դանսաւոսի յաջորդացը ձեռքէն բոլոր տիրած Երկիրներին առին :

1 ԱՎշնեց Միկենք քաղաքը :

2 Պեղոսպօ վրայ ի՞նչ կը պատմուի :

։ Առջի գործողութիւնն որ Յօյնք մէկաեղ միաբանած ըրբն (1292)։ Արդոնաւորդաց արշաւանքն է, որուն բուն պատճառն էր վերցընել ան չարագործները՝ որ Յունաստանի ծովերուն մէջ անդադար աւազակութիւններ ընելով, Եւքսինեան Պոհառոսի՝ այսինքն Սև ծովուն եղերքը կը քաշուէին։ Իսկ բանաստեղծները կ'ըսեն թէ անոնց նպատակն էր ոսկեգեղմը յափշտակել։ և ասանկ կը պատմեն։

2 Ամֆանաս՝ թերացւոց թագաւորը, երկու որդի ուներ Փրկիքսոս և Ելլէ։ Ասոնք իրենց խորթմօրը Խնովային ձեռքէն աղատելու համար՝ ոսկեգեղմը խոյի մը վրայ հեծած (որ խոյի նշանով նաւմըն էր կ'ըսեն), Սև ծովուն նեղուցէն փափազելու առեննին՝ Ելլէ ծովը ընկաւ խղզուեցաւ, իր անունովը ծովին ալ Ելլեսպոնաս ըսուեցաւ։ իսկ Փրկիքսոս անվտանգ հասաւ կողքիս, խոյը Արեսի զոհ ըրաւ, անոր ոսկեթելքուրդը կամ ոսկեգեղմն ալ յիշատակի համար նոյն կռոց մեհենին նուիրեց։ Պատգամ ելաւ Արեսէն կողքիսի Այետաս թագաւորին որ եթէ մէկը ան ոսկեգեղմը գողնայ, ինքը պիտի մեռնի. Թագաւորն ալ շատ մը զօրք դրաւ պահապան որ չըլլայ թէ մէկը գայ գողնայ. և որովհետեւ ան զօրքը Տաւրոսք կ'ըսուէին, որ Յուլք ըսելէ, և իրենց գլխաւորն ալ Դրակոն որ

։ Յունաց առջի արշաւանքը ո՞րն է։ — Արդոնաւորդաց արշաւանքին պատճառն ի՞նչ էր։

։ Արդոնաւորդաց պատճութիւնը ի՞նչպէս է ըստ առասպելաց։

և Ա իշաստ, ասկեց առասպել մըն ալ հեարեցին թէ, ան ոսկեգեղմին պահապաններն էին ցուլեր ու վեշտադ մը:

Ան առնները թեստաղիոյ ՊԵղիաս թագաւորը՝ Յասովն անունով կարիք եղբօրորդի մը ուներ, և կը վախնար որ ըլլայ թէ օր մը թագաւորութիւնը ձեռքէն առնու, և որովհետև ոսկեգեղման համբաւը հոչակուած էր թէ ով որ անիկայ ձեռք ձգէ՛ թագաւոր պիտի ըլլայ, յորդորեց ՊԵղիաս Յասովնը որ երթայ առնու ոսկեգեղմը, յուսալով որ հարիաւ Այետաս թագաւորը զինքը կը մեռցնէ:

Յանձն առաւ Յասովն, ու Արդոն անունով հարտարապետին նաւ մը շինել առաւ, որ անոր անունովը Արդմանաւ ըսուեցաւ, և որովհետև ասնաւը շատ մեծ ու փառաւոր էր, ու նմանը ինչուան ան առենը չէր տեսնուած, անունը լսելով ամէն կողմէն կարիք երիստասարդներ ինքնակամ ուղեցին Յասովնին հետ մէկուղ Երթալ: Յիսունը ըսուրա հոգի ընարեց առաւ մէջերեն Յասովն, ու անոնց գլուխ դրաւ հեղիքելումն կամ հերակղեսը ու համբայ ելան: Երբոր Տրոյիա հասան՝ տեսան որ ծովեղերքը աղջիկ մը կապեր ձգեր Էն. հարցուցին խմացան պատճառը որ Ասլողոն որմինադրի կերպարանքով Եկեր Տրոյիոյ պարիսապները շինելու համար Լաւոմեդոնին օգներ է, ու Երբոր անիկայ չէ ուղած անոր վարձքը տալ, բարկացեր է վրան Ասլողոն, ու հրեշմը խրկեր է, որ ծովը բերենէն գուրս տալով բոլոր Երկիրը ջուր կը կոխէ եղեր: Պատգամ կը հարցընէ, Լաւոմեդոն թագաւորը որ ասոր ինչ հար ընէ, պատասխան կուսայ

պատգամախօսը թէ Ամէն տարի պէտք է ան հրեշտին աղջիկ մը կերպընես : Ան տարին վլունակը Լաւոմեդոնին էսիննէ աղջկանը վրայ կ'երէ . անիկայ է եղեր հոն կապած ձգածնին որ հրեշտ դայ ուտէ : Առ լսելուն պէս Հերակղէս՝ Եսիննէն արձրկեց , ու Էկաւ Լաւոմեդոնին ըստ թէ Ես ան հրեշտ վիշտակը սպաննել կ'ուղեմ . Թագաւորին ալ շատ պարզեներէն զատ Եսիննէ աղջիկն ալ խոստացաւ իրեն աալու : Սպաննէց Հերակղէս հրեշտ , և Թագաւորը խոստմունքը կատարեց . բայց որովհետեւ կը փութար Յասովն , Հերակղէսն ալ բոլոր առած պարզեները Լաւոմեդոնին քովը պատանդ թողուց որ ՚ի դարձին առնել , ու Տամբայ Ելան :

Հասան Կողբիս , ու Այետաս Թագաւորին աղջիկը Մեղեա՝ Յասովնին սորմվեցուց թէ Բնէս պէս պիտի սանոնձէ ցուլերը , ու վիշտակը Թմրեցընէ . առին ոսկեգեղմը ու Մեգեային հետ մեկտեղ Տրոյիա փախան : Իսկ Այետաս Թագաւորը ասոնց ետեւն ընկած առենքը իրենները զինքը սպաննեցին : Երբար Տրոյիոյ նաւահանգիստը հասան , մարդ խրիեց Հերակղէս Լաւոմեդոն Թագաւորին որ քովը թողած պատանդները դարձրնել : Ոնիկայ դեսպանները բռնեց բանաւ դրաւ , ու պատրաստուեցաւ որ Արդոնաւորդաց վրայ վաղէ : Անոնք առ լսելուն պէս մեկէն օգնութիւն առած՝ Լաւոմեդոնին վրայ կը յարձրկին , զինքը կը սպաննեն , կը մանեն Տրոյիա կը կողսովան , Եսիննեն կ'առնուն , ու կ'ելլեն Յունաստան կ'երթան : Կորնթոսի կիրճն որ կը հասնին՝ Պասիդոնի չնորհակալութէան զոհ կը մասաւցաննեն ու Արդոնաւն անոր կը նուիրնեն , որ եաբը խոյի ու ոսկեգեղման հետ

համաստեղութեանց կարգը անցաւ : Ետքը Պեղուաննեսի մէջ Եղիս գաւառը Ալմիւսոս գետին Եղերքը Ռվամապեան Արամազդայ մեհենին քովլիսաղ մը հնարեցին , որուն մէջ առջի խաղցողը Հերակղես եղաւ , և խաղն ըստեցաւ Ռշիմուսիան խաղ :

1 Երբոր Արգոնաւորդացմէ զատուեցաւ Հերակղես , հետը շատ կարիք ընկերներ առած Պեղուաննես գնաց , ու հոն աեղի տէրութեանց վրայ յարձըկեցաւ , անոնց թագաւորները սպաննեց , և ուզած մարդիկը անոնց թագաւորը դրաւ : Անկէ անցաւ Ետողիա ու հոն Կալիգոնի Ենէաս թագաւորին աղջիկը իրեն կին առաւ , և Աքեղոսոս գետին ընթացքը գարձուց՝ որ սաստիկ լեցուելով երկիրը կը կոխեր կ'աւըշտառկեր : Ասանկ ուրիշ շատ արշաւանդներ ալ ըրաւ Հերակղես , և Յունաստանի մեծ մասին տիրեց : Բանաստեղծները շատ զարմանալի քաջութեան գործքեր կը պատմնն Հերակղեսին վրայ , որոնց գլխաւորները տաստերկու հատ են : Իսկ Հերակղեան արձանիք ըստածը ան արձաններն են , որ ըրած քաջութիւններով յոդնած Սեպտեմի կամ Ճիպիլթեր բայի նեղուցը հասնելովիր յաղթութեանցը նշան հոն երկու սիւն կանգնեց՝ իրքև աշխարհակալութեանը սահման :

2 Ան միջոցին որ Հերակղես հեռաւոր տեղերու կը տիրեր՝ Թեսէոս , Աթենացւոց Եղետու

1 Հերակղեայ վրայ ուրիշ Ե՞նչ քաջութիւններ կը պատմուին :

2 Ա՞վեր Թեսէոս և Ե՞նչ կը պատմուի վրան :

թագաւորին ու Տրեզենի Պիտթէռս թագաւորին Եթրա աղջկանը որդին, Յունաստան աւրըշտրկող աւազակներն ու գազանները ջարդելով անուանի գիւցագուններէն մէջը եղաւ։ Պալանտէանց ապստամբութիւնը նուածեց, և իր հայրը Եգեոսը Աթենքի թագաւորութեան մէջ հաստատեց։ Կրետացւոց Խովս թագաւորը Աթենացւոց յաղթելով վրանին տուրք գրեր էր որ ինը տարի Եօթնական աղջիկ ու Եօթնական մանչ տղայ կրետէ խրկեն, և զանոնք կ'առնէր Կրետէի բափուլ կը նետէր որ Մինոտարոս ըսուած մարդացուլ հրէշին կերակուր ըլլան։ Թեսէոս իր հայրենիքը այնպիսի անողում տուրքէն ազատէլու համար մահը ացքը առած՝ գնաց տղոցը հետ մէկտէղ, մարդացուլ սպաննեց, ու իր ընկերներովը եադարձաւ։

¹ Երբոր Եգեոս մեռաւ (1260), թեսէոս անոր աելը Աթենացւոց թագաւոր եղաւ, Կեկրոսպի շինել սուած տասուերկու գիւղաքաղաքները միացուց մէկ քաղաք ըրաւ, որ Աթենաս աստուածուհոյն նուիրելով Աթենք ըսուեցաւ։ Եաքը Ատոմիկէի մէջ ցրուած ժողովուրդները մէկտէղ ժողովեց, ու մէկ ժողովուրդ մը ընելու համար Ռամիկապէտութիւն մէջերնին հաստատեց, ու հասարակաց զոհ մը սահմաննեց որ ամենքը մէկտէղ ժողովուած ընեն, անոր համար զոհն ալ համաթենական ըսուեցաւ։

¹ Թեսէոս իր թագաւորութեան ատենն ինչ ըրաւ։

թեսէոս վախտանակ Վմէնք հանդիսաւ նստելով
ըրած բարեկարգութեանցը ու քաջութեանցը
պառողը վայելելու՝ ելաւ շտատ արշաւանքներ ալ
ըրաւ , որոնցմով փառքը կորարնցուց ու իր կոր-
ծանմանը պատճառ եղաւ :

1. Թեսէոս և իր բարեկամը Պիրիթոոս , որ թես
սաղիոյ Եքսիոն թագաւորին որդին էր , մոքերնին
դրին որ Սպարտայի Տինդարոս թագաւորին աղ-
ջիկը չէղինէն յափշտակեն : Օր մը Երբոր անիկայ
Անահայ տաճարը կը սպարեր , ասոնք յանկարծ
վրան հասան , առին փախան : Բայց Երբոր Եպի-
րոս դնացին , Մողոսաց Այիդոնիոս թագաւորին
Պերսկափոնէ աղջիկը յափշտակելու , թագաւորը
Խմանալով անոնց միտքը՝ Պրիթոոսը բանեց իր
դամիւռ շներուն առջելը նետեց որ սպատրուտեցին ,
թեսէոսն ալ բանտ դրաւ , ուսկից չերակրէս ա-
զատեց զինքը :

2. Երբոր Ատափիկէ դարձաւ թեսէոս , ժողո-
վուրդը զինքը արհամարհէց ու Աթենքէն քշեց .
ինքն ալ դնաց Ակիրոս կղզին Կիկոսկդէս թագա-
ւորին քով , ու հոն մեռաւ :

3. Առեն անցնելէն Եարը Կիմոն Միլդիասեսի
որդին , սպատգամմը ընդունելով թեսէոսի ոսկոր
ներին տռաւ Վմէնք բերաւ , ու գերեզմանին վայ
փառաւոր մեհեան մը շնեկցին՝ որ թշուառ մարդ-
կանց ապաստանարան եղաւ :

1. Ի՞նչ յափշտակութիւններ ըրաւ թեսէոս :

2. Ի՞նչպէս մեռաւ :

3. Ո՞ւր թաղուեցաւ :

ԳԼՈՒԽ Բ.

ՀԵՐԵՎԱՆԻ + . — ԹԵՇԵՔ ՊՐԵՄԻՐԵՎԸ . — ՏՐԵՄԻԱՅ ՊՐԵՄԻՐԵՎԸ . — ՀԵՐԵՎԱՆԻ ՊԼԵԴՐԱՆԻՆ Է ԴԱՎԱՆԱՆ . — ԿԱՐԱՎԱՆ + . — ՊՐԵՄԻՐԵՎԸ ՅԱՆԱԿ , ԱՆԻԿ . — ՀԵՐԵՎԱՆ + . — ԵՎԻՇՎԻՆ + . — ԼԻՎԵՐԴԻՆ :

1. Ձեւսէոսի թագաւորութեան առենը ՀԵՐԱԿՈՎԻՆՔ՝ այսինքն ՀԵՐԱԿՈՎԻ որդիքը , Եւրիսմետոսի ձեռքովը (որ Պեղոսպի թռուն էր) Պեղոսպնեան քշուելով՝ գնացին Սատիկե բնակեցան : Քիչ առեննեն ետքը նորեն ուղեցին Պեղոսպնեսին ախրեւ . պատերազմի եւսն , առջի բերան յաղթելով՝ Եւրիսմետոսն ու որդիքը մեռուցին . բայց ետքը երրոր իրենց հիլոս զօրադլուխն ընկաւ , Պեղոսպնեան նորեն զօրանալով՝ զանոնիք Պեղոսպնեսէն զուրս քշեցին . անոնիք ալ երգումըրին որ ինչուան հարիւր տարի Պեղոսպեանց վրայ պատերազմի չելեն :

2. Ան առենները թերացւոց Նայոս թագաւորը իրին պատգամէ մը խմանալով թէ իր որդին զինքը պիտի սպաննեւ . ու մօրը հետ պիտի կարգուի , կը հրամայէ Յոկասուէ կնոջը որ իր տղան ծնանեւ :

1. ՀԵՐԱԿՈՎԵԱՆՔ ԻՆՉՍՊԵԱ ՔՇՈՒԵՑԱՆ ՊԵՂՈՍՊՆԵԱՆՔ :

2. ԱՌԵՐ ԵԴԻԱԿՈՍ :

լուն պէս մեռցինէ . բայց մօրը սիրած չդիմացաւ ,
առաւ զինուորի մը տուաւ որ տանի հեռու տեղ մը
ձգէ : Զինուորը գթացաւ տղւն վրայ , ու որպէս
զի գաղանները զինքը չպատռն՝ անտառի մը մեջ
ոտուըներէն ծառէ մը կախէց : Տղւն ան կերպով
կախուած լացած ատենը՝ Կորնթացւոց թագաւու
րին Պողիւրիոս հովիւը հոն կուգայ , ու վրան
գթալով կ'առնէ Մերովլուկէ թագուհւոյն կը տա-
նի . ան ալ աղայ շունենալով սիրով կ'առնէ զինքը ,
իրեն որդեգիր կ'ընէ , և ոտուըներուն ուռեցը
բժշկել կուտայ , անունն ալ կը դնէ Եղիպոս , որ
յունարէն Ռտնուռոյց ըսել է : Եղիպոս երբոր
մեծցաւ , խմացաւ որ ինքը Պողիւրիոսի որդին չէ .
Խաղողնէն պատգամ հարցուց ու խմացաւ որ իր
հայրը Փովկիս է եղէր : Հոն երթալու ատեն նեղ
ճամբու մը մեջ իր հօրը Ղայոսի հանդիպեցաւ , և
Երբոր անիկայ դոռովութեամբ ճամբայ կ'ուզէր՝
բարկացաւ Եղիպոս , թուրը քաշեց , ու առանց
գիտնալու կատարեց պատգամախօսին գուշակու-
թիւնը , Յոկաստէ մայրն ալ իրեն կին առաւ-
բայց ետքը երբոր խմացաւ ըրած ապօրինաւոր
գործքերը , ինքզինքը կամաւ կուրցուց :

1 Կր երկու որդեիքը Ետէոկղէս և Պողինիկէ զինքը
տերութենէնքշեցին , որ Անտիգոնէ ազջկանը ձեռ-
քէն բռնած՝ աղքատի մը պէս տեղէ տեղ կը պար-
տէր . իսկ իրենք թագաւորութիւնը իրարու ձեռ-
քէն յափշտակելով թևէի կամ Եօթն իշխանաց
ըսուած պատերազմին պատճառ եղան , որ Յու-

1 Եղիպոսի որդիքը ինչը ըրին իրենց հօրը դէմ:

նասաւանի հոչակաւոր պատերազմներէն մէկն է :

1 Ետէոկղէսի ու Պողինիկէի ատելութիւնը շատ անուանի է պատմութեանց մէջ . կ'ըսէն թէ (որով հետև առնկերկուորեակ էին) դեռ չծնած՝ իրենց մօրը արգանգին մէջ իրարու հետ կը կուուղափին եղեր . աս ատելութիւնը աւելի շատցաւ երբոր հարկ եղաւ որոշել թէ ովլ թագաւորէ . վերջա պէս որոշեցին որ մէյմէկ տարի թագաւորէն , մէրմը մէկը , մէյմը մէկայը : Ետէոկղէս որ առաջ նստաւ աթոռը՝ ալ չուզեց վար իշխալ . ան ատենը Պողինիկէն դնաց իր աներոջը Արդոսի Ազրաստ թագաւորին , և ուրիշ հինգ թագաւորներ հետը առած՝ եկաւ թերէն պաշարեց . բայց պատերազմի մէջ ան հինգն ալ զարնուեցան մեռան . իսկ երկու եղբարք մէնամարտութեան ելան , ու մէկ զմէկ զարկին սպաննեցին : Կ'ըսէն թէ մեռնելին ետքն ալ ասոնց իրարու դէմ ունեցած ատելութիւնը չդադրեցաւ . ինչուան փայտակուտին վրայ մարմիննին այրելէն ետքը՝ մոխիրնին իրարմէ հեռացեր բաժնուեր են :

2 Մեռած հինգ թագաւորաց որդիքը շատ զօրք ժողված նորէն սկսան պատերազմը . ջարդուեցաւ թերացւոց զօրքը որոնց կը զօրավարէր և աւոդամաս , թերէի տիրեցին , ու Պողինիկէի որդին թերսանգը թագաւորեցուցին :

3 Վե պատերազմը նոր լմբնցեր եր , Երբոր Յոյնք

1 Իրարու հետ ի՞նչպէս վարուեցան :

2 Թերէի պատերազմը ի՞նչ վերջ ունեցաւ :

3 Թերէի պատերազմն ետքը ի՞նչ հանդիպեցաւ :

— Տրոյիոյ պատերազմին պատճառն ի՞նչ եր :

իրարութայ ունեցած նախանձաւորութիւնը մոտ
նալով՝ միաբանեցան որ Երթան Տրոյիան պաշա-
րեն առնեն . և սրբաճառն առ Էր : Տրոյիոյ 1 տու-
մեդոն թագաւորին որդին Պրիամոս իր հօրը տեղը
անցնելով գեսարան խրկեց բոլոր Յունաց որ քոյրը
Եսիոնեն իրեն դարձընեն . անոնք Երրոր յանձն
չառին , շատ զօրքով ու նաւով Պարիս որդին խըր-
կեց որ պատերազմով առնե Եսիոնեն քերէ : Հա-
սու Պարիս , Մէնեղաւոս թագաւորին պաշար
իջաւ , և անոր կինը Հեղինեն առաւ Տրոյիա փա-
խոււ : Մէնեղաւոս և Խթակէ կղզւոյն թագաւորը
Ողիսեւա՛ ելան Տրոյիա դնացին որ Հեղինեն առ-
նեն . բայց ոչ միայն չկրցան առնել , հասկա նաև
քիչ մնաց որ ձեռք պիտի իյնացին՝ թէ որ Պրիա-
մոսի ազգականը Անտենոր զիրենք չաղատէր :

1 Մէնեղաւոս եսո դառնալուն պէս՝ բոլոր
Յունաց իշխանաց ու թագաւորներուն բողոքեց .
և քառասունըլեց մեծամեծ իշխաններ ու թա-
գաւորներ եկան Միկենք քաղաքը ժողվուեցան ,
Երգում ըրին որ Հեղինեն ազատեն ու Տրոյիան
մնիմիր դարձընեն : Ասոնց մէջ երևելիներն էին
Պիզոսի թագաւորը և տառը՝ ճարրասանութեանիր
համար անուանի . Լոկրիսի թագաւորը Այաս ,
Ոյլիկոսի որդին . Թեստիսի և Պեղէսօսի որդին Ա-
քիւլէս , որ Յունաց դիւցազն ու անոնեն քաջն
էր . Ողիսեւա , Խթակայ Լայերոսոս թագաւորին
որդին՝ իմաստութեամբը անուանի . Այաս , Ա-

1 Տրոյիոյ վրայ գնացող Յունաց մէջ անուանիները
որոնք էին :

զամբնոյ Տեղամսն թագաւորին որդին . Ետողիոյ թագաւորը Դիոմեդէս , Կրետացւոց թագաւորը Խոմմենէս , Ասկղեալիոսի որդիքը Պոդալիր և Մաքաւոն , որ ամէն հիւանդութիւն բժշկելու գաղանիքը գիտէին : Ասոնք Երկու տարի պատրաստութիւն աեսան , գրեթէ հարիւր հաղար զօլքովրանակ մը կազմեցին Բէռվախոյ մէջ , հաղար Երկու հարիւրէն ալ աւելի նաւ , և ասոնցմով Ելան Տրովագային ծովեզելքը հասան : Բոլոր զօրաց սպարապետ դրուեցաւ Մէնեղաւոսի եղբայրը Ագամեմնոն , որ Միկենքի ու Արգոսի թագաւոր՝ և Յունաստանի զօրաւոր թագաւորաց մէկն էր :

1 Տրոյիա քաղաքը ամոււր պարսպով պատած ու աշուարակներով ամրացած էր , մէջն ալ շատ զօրք կար , որոնց զօրավարն էր Պրիամոսի որդին Եկտոր :

2 Ելան Յոյնք Տրոյիոյ դիմացը ու նաւերնին ցամաք քաշեցին , և անոնցմով իրենց պատնեշներ շնուրին : Եւ որովհետեւ ան ատենները պարապապա քաղաքներ պաշարելու և առնելու գործիքներ չեն հնարուած , Յոյնք կը սպասէին որ Տրովացիք ուզած ատեննին պարիսպներէն դուրս էլեն որ հետերնին պատերազմին :

3 Եկտոր քանի մը անդամ յանկարծակի յարձրկեցաւ Յունաց վրայ , ու մեծ ջարդ առւաւ անոնց : Յոյնք մուածեցին որ Տրոյիան դիւրաւ

1 Տրոյիա ի՞նչ վիճակի մէջ էր :

2 Յոյնք մէկեն յարձրկեցան Տրովացւոց վրայ :

3 Տրովացիք Յունաց վրայ յարձրկեցան :

առնելու համար նախ պետք է քովի երկիրները
նուաճել որ իրենց թշնամութիւն չընեն, ու ա-
նոնց չօգնեն. և սկսան անոնց հետ պատերազմիլ,
ու զամենքը իրենց հնազանդեցուցին : Պրիամու-
Պողիդորոս որդին ալ գանելով առին բանակը
բերին :

1. Ան միջացին Պրիամոս թագաւորը Վասրեսոս
նեսոյց Տեւամոս թագաւորին, Ամողնաց՝ ու մեր
Զարմայր նահապետին մարդ իրեկց օդնութիւն
ուզելու անոնցմէ . և Զարմայր Հայոց ու Վասրես-
ոսինեաց զօրքը հետն տռած՝ Տրոյիոյ օդնութիւն
հասաւ : Յոյնը Երբոր գարձան բանակնին, գես-
պան իրեկցին Պրիամու, ըսին որ Եթէ Հեղինեն
կուսաւ, մենք ալ քեզի որդիկ կը գարձնենք, ու
խազաղութեամբ կ'ելքենք տեղերնիս կ'երթանք :
Դեսպաններուն առջել կանչեց Պրիամոս Հեղինեն
ու հարցուց թէ Կ'ուզեն Երթալ, ան այ վախճա-
լով որ Երթալուն պետ Երիկը ՄԵնեկաւոս զինքը
կը մեռցնէ՝ Ձեւմուզեր ըսաւ : Բարկացան Յոյնք,
Պրիամու որդին Պողիդորոսը Տրոյիոյ առջել քար-
կոծեցին, և սկսան սասակութեամբ պատերազմիլ:
Երկու կողմէն ալ մեծ ջարդ եղաւ . վասն զի Յունաց
կողմէն Աքիւլես, Տրոյացւոց կողմէն ալ Եկաոր
ու Զարմայր անինաց մեկղմէկ կը ջարդեին : Ա-
սանեկ մշրը մշկը մշյմը մշկալը յաղթելով ինը
տարի անցաւ :

2. Ա Երջապես Երկու կողմէն ալ քիչ մը զինագագա-

1. Վրակն օդնութիւն ուզեցին Տրոյացիք :

2. Զինագագարմանն առեն ինչ հանգիպեցաւ :

գարում ուղեցին : Ան միջոցին Պրիամու աղջիկը Պողմբունենեն պարիսանելու վրայ ելուծ պարտելու առևնը՝ Աքիւլես զինքը տեսաւ, ու ծածուկ մարդ խրկեց մօրս և ուղեց որ իրեն կին տայ . ան ոլ խոս տացաւ : Երբոր նորէն պատերազմը սկսան, Աքիւլես սկսաւ թուլութեամբ պատերազմիլ, և շատերուն սիրան ալ թուլցընել, մանաւանդ իրեն նախասահնք մը ընելուն համար Ագամեմնոնին հետ ալ աւրուելով գնաց Աքիւլես իր փառնը քաշուեցաւ : Ան ասենք Տրոյացիք սկսան մեծ ամեն յաղ թութիւններ ընել Յունաց վրայ . և Եկտոր իր ձեռք քարկան Աքիւլեսին սիրելի բարեկամ Պարուկը սպաննեց : Աքիւլես լսելուն պէս թէ Պատրոկլ մեռէր և , այնուկ բարկացաւ որ սիօր առելութիւնը մէկդի դրած՝ մէկէն զէնքերը առաւ , սկսաւ նորէն կտասպարագր պատերազմիլ, ու շատ քաջութիւններ ըրաւ : Սմազնաց թագու հին վրան հասաւ որ զարնէ սպաննել զինքը , բանեց մազերէն Աքիւլես ու ձիեն վարնեաւեց սպաննեց : Սասակացաւ պատերազմը . արծուօրէն հասաւ Եկտոր , ու զարկաւ Աքիւլեսը չարաշար վիրառուեց . բայց Աքիւլես առած վերը բանի տեղ ցդնելով առիւծի պէս վազեց ետեն , զարկաւ սպաննեց . հռմեր Զարծայրն ալ Աքիւլեսի թրոյն բերաներ ընկաւ : Եկտորին մարմինը ոսքերէն կառքին ետեղ կապել առւաւ Աքիւլես , ու յաղթանակաւ Տրոյիոյ չորս բոլորը պարսցուց :

1 Սարսափեցաւ Պրիամոս , խօսք տուաւ որ աղ-



Աքիւլես ի՞նչպէս մեռաւ :

ջիկը Պողիքսէնան տայ Աքիւլէսին։ Եւ Երբոր
գնաց Աքիւլէս Ապողոնի տաճարը որ Պողիքսէ-
նեին հետ պատկուի, Պարիս իր Եղբօրը Նկուրին
մահուան վրէժը հանելու համար՝ գնաց Աքիւլէ-
սին քովոր պագտուի հետը ու շնորհաւորէ իրեն,
և թուրք զարկաւ, կիսամեռ գեախնը ձգեց զանի.
կայ։ Յոյնք մէկէն առին զինքը նաւը տարին, ուր
քիչ մը եսքը մեռաւ։

1. Յէպէտ Յունաց անպարտէլի ախոյանը Ա-
քիւլէս ասանկով մեռաւ, բայց Տրովացւոց ալ սիր-
ով կոտրեցաւ, վասն զի կը վախնային թէ Ապողոն
վրանին բարեկանալով՝ որ իր մէ հենին մէջ սպանու-
թիւն ըրին, իրենց քաղաքը թշնամեաց ձեռքը
սիտի մատնէ, ուստի նորէն Յոյնք սկսան Տրովա-
ցւոց յաղթել։ Վն տէսնելով Տրովացւոց երևելի
իշխանները, Ենէաս՝ Պրիամու փեսան, և Վնտէ-
նոր, յորդորեցին Պրիամոսն որ հաշտութիւն ընէ,
վերջապէս յանձն առաւ թագաւորը, Յոյնք ալ
անոնց ակամայ նուաճուիլը տէսնելով կեղծաւո-
րութիւն ըրին, ու իրարու ընծաներ խրկեցին։
Բայց եսքը ուզելով Յոյնք հնարքով մը Տրոյիոյ
տիրել, մէծ ձի մը շինեցին փայտէ, ու մէջը շատ
մը զինուած մարդիկ սպահուըտեցան, ուքերն ալ
անիւներու վրայ առած՝ մէծ հանդիսով Տրոյիոյ
դիմացը տարին իբր թէ կ'ուզէն Աթենսաս աս-
տուածուհոյն ընծայել ան ձին՝ իրենց հաշտու-
թեսնը նշան։ Տրովացիք մէկէն ասոնց հաւտա-
ցին, և ուրախութեամբ քաղաքին դռները բացին

* Աքիւլէսի մեռնելէն եսքը ի՞նչ հանդիպեցաւ։

որ ներս առնեն։ Ան ատենը մէկէն ձիուն փոքր
կը բացուի, մէջը պահուըտած մարդիկը դուրս
կ'ելքէն։ ու անոնց ժողովրդեան վրայ վաղելու
ատենը՝ մէկալ Յոյնք ալ Ետևէ, կը համեմին, առջևնին
Եկողը կը զարնեն կը սպաննեն։ քաղաքը կը կողոպ-
տեն, պարխապները, աներն ու մէհեանները կը
կործանեն, ու կրակ կուտան կ'այրեն։

Աբիւլիսի որդին Պիւռոս՝ կը բռնէ Պրիամոսը
որդւոցը հետ բագինին առջեր կը սպաննէ. անոր
Եկուբէ կինը, Կասանդրա աղջիկն ու Եկոտրին
այրին Անդրոմաք՝ շղթայակասպ գերի կը բանուին։
Մենեղաւոս ալ մէկէն կը բռնէ. Հեղինէն կը սպան-
նէ, որ այնչափ համազգեաց արիւնը թափելու
պատճառ եղեր էր։

Ասանկով լիբրնցաւ Տրոյիոյ բազմազիտ պատե-
րազմը։ Յոյնք իրենց կատաղութիւնը կշացուցին,
բայց ըրած յաղթութիւններնուն պտուղը չկրցան
վայելէլ։ որչափ յաջողութեամբ որ սրատերազմի
եկան, այնչափ ալ ձախորդութեամբ ետ դարձան։
Մնեսթէոս՝ Աթենացւոց թագաւորը՝ չկրցաւ մէյ-
մին ալ իր հայրենիքը տեսնել, և Մեղոս կղզւոյն
մէջ մեռաւ։ Լոկրացւոց թագաւորը Այաս՝ իր
նաւասարդին հետ կորսուեցաւ. Ողիսեւս՝ տա-
սը տարի թափառական ծովու վրայ պարաելով
հազիւ կրցաւ. Իմակէ իր Երկիրը Երթալ, բայց
հոն ալ գնաց աւելի գեշ մահուան հանդիսուցաւ,
իր որդւոյն ձեռքովը սպաննուելով։ Ազամեմնոն՝
իր Կլատեմնեստրա կնոջը ձեռքովը սպաննուեցաւ։

Տրոյիոյ կործանելուն ետև Յոյնք Ե՞նչ ըրին։

իսկ մէկանոնք, ինչպէս խդոմենէ, Փիլոկատա, Դիմեգեպք և Տեւկեր՝ իրենց հայրենիքէն քշուելով, գնացին հեռաւոր երկիրներ իրենց նոր հայրենիք փնտառելու :

Ենէաս, Պրիամու միւսան, հինգ հազարի չափ Տրոյացի հետք առած քսանըմէկ նաւով Խոալա գնաց, ու Հռովմայեցւոց նախահայրն եղաւ. Անտէնորն ալ Անետկոյ կողմերը Պատաւիոն քաղաքը շնուց :

1. Գիտնալու է որ Յունաց ազգին պատմութիւնը ինչուան նաև Տրոյիոյ կործանմանէն շատարի եաբը շատ առասպելախառն է, և աւելի բանաստեղծից գիւտերովը զարդարուած է քան թէ իրական գիպուածներով ու հաւասարիմ պատմիչներու վկայութեամբ հաստատուած :

2. Տրոյիոյ կործանմանէն ութուն տարի Ետքը, Հերակղեանք. Աթենացւոց կողրոս թագաւորին վրայ պատերազմի Ելան, որովհետեւ անիկայ իրենց թշնամիքը ընդուներ էր, և ինչուան Աթենքին գուռը հասան։ Կողրոս յուսահատած՝ պատգամ հարցուց. պատգամնիօսք պատասխան տաւալ թէ երկու ժողովրդոց՝ այսինքն Աթենացւոց ու Հերակղեանց, որուն որ թագաւորը մէռնի՝ անժողովուրդը պիտի յաղթէ։ Հերակղեանք ալ պատգամ հարցուցին, նոյն պատասխանն տոին։

1. Տրոյիոյ պատերազմին և անկէ առաջ Եղած պատմութիւնները ի՞նչ աստիճանի տուգութիւն ունին։

2. Կողրոս թագաւորին վրայ ի՞նչ կայ գիտնալու։

Մասածեց արփասիլան Կողբաս որ լաւ է ժողովը՝
դեանել սիրոյն համար մեռնի՝ քան թէ կենդանի
մնալով կերպով մը անոր յաղթուելուն պատճառ
ու պատի։ Առանց իր միտքը մարդու յայտնելու՝
բանակին գլուխն անցաւ, ելաւ Հերակղեանց գի-
մացը, երբոր աեսաւ որ անոնց նեաերը ամենելին
դէպ ՚ի իր կողմը չեն նետուիր (որովհեան Հե-
րակղեանք զինքը հանչնալով ամեն զդուշութիւն
կ'ընեին որ պատգամը անոր վայ չկատարուի),
մէկզի ձգեց իր թագաւորական ծիրանին, գեղա-
ցի մուրացկանի հագուստ մը հաղաւ, նետուեցաւ
թշնամեաց մէջ ու Ք.ո է յաղթութիւն, ով Ա-
թէնք, կանչելով, զարնուեցաւ մեռաւ (1095)։
Իսկ զօրքը իրենց թագաւորին անձնանուեր զոհն
որ աեսան, անանեկ քաջութեամբ սրաերնին վա-
ռուեցաւ, որ մէկէն քչեցին հալածեցին Հե-
րակղեանքը։

1 Ամենացիք Երախաագիտութեամբ՝ Կողբա-
սին աեղը թագաւոր անունով յաջորդ չդրին։
Թագաւորութիւնը վերուցին, ու աեղը Արխան
անունով իշխան մը դրին, որ Երկիրը կը կառա-
վարեր ու ժողովրդեան հաջիւ կուտար (1092)։
Առջի Արխանն եղաւ Կողբասի որդին Սեղոն։
Խնցուան իրեք հարիւր քառասուն աարիի չափ՝
արխոնութիւնը որդւոց որդի մշանջենաւոր Եր
(852)։ Ետքը տասը տարուան իջեցուցին։ վաթ-
սունըութը տարի ետև մէկ Արխանի աեղինը հառ

1 Կողբասին աեղը ովկիշխեց Ամենացւոց վայ։

դրին, իշխանութեան ժամանակն ալ մէկ տարուան կապէցին :

1 Յոնիացիք Երբոր բնակութիւն հաստատելու համար Աստիկէ եկան, երկիրը արդէն բազմամարդ ըլլալով սկսան նեղութիւն քաշել. ան առենը ‘Նեղէոս’ Կողրոսի Երկրորդ որդին, զանոնք ժողվեց, ու գնաց Փոքր Ասիոյ ծովեզերքը բնակեցաւ, որուն մէկ կողմը արդէն Եւոզացիք չեցակղեանցմէ Պեղոպենեսէն քշուելով եկեր բնակեր էին : Նոյն ատենները քանի մը Դորացիք Արդոսէն, Եսլիդաւրոսէն, Տրեզենէէն ելաննոյն քաղաքներուն բնակչոց հետ եկան Կարիա ըսուած ցամաքակզղին բնակեցան : Անանկով Փոքր Ասիոյ արևմտեան կողմը Եւոզացիք բնակեցան, մէջ տեղուանքը Յոնիացիք, հարաւակողմն ալ Դորացիք :

2 Տրոյիոյ սկասերազմէն Երկու հարիւր երեսուն տարիի չափ Ետքը (975), ծնաւ Հոմերոս, Յունաստանի առաջին ու ամենէն հռչակաւոր բանաստեղծը, որ և արժանի Եղաւ Քէրնողահայր կոմ Հայր բանաստեղծութեան ըսուելու : Յայտնի չէ թէ ո՞ր քաղաքը ծնած է Հոմերոս, և թէ ինչ կեանք անցուցած է . Եօթը քաղաք՝ այսինքն Զմիւռնա, Գիոս, Կողոփոն, Սաղամիս, Հռոդոս, Արգոս, Աթէնք՝ կարծես թէ իրարմէ կ'ուղէն յափշտակել Հոմերոսին խանձարուքը ըլլալու փառքը, և իրարու հակառակ անոր մեռնելէն

1 Փոքր Ասիոյ Յունաց սկիզբն ի՞նչպէս եղաւ :

2 Ո՞վ էր Հոմերոս : — Ո՞ւր ծնած էր : — Ի՞նչ դրուածք ունի :

և արք՝ տաճարներ, արձաններ կը կանգնեին, ու
աստուածական պատիւ կ'ընծայեին իրեն. բայց
ընդհանուր կարծիքն ասէ թէ Զմիւռնա կամ Քիոս
կղզւոյն մէջ ծնած ըլլայ: Իր հրաշալի բանաստեղ-
ծութիւնները գրելէն առաջ շատ ճամբորդու-
թիւններ ըրերէ կ'ըսէն Հոմերոս Սպանիա, Խոս-
լիա և Խթակէ կղզին. ծերութեանը ատեն աչքը
կուրցէր է, և շատ ալլաբատութեան մէջ լիյնալով
ստիպուեր է որ գրած ոսանաւորները Երգելով
քաղցէ քաղաք պարափ, ու ոգեպահիկ հացը մու-
րայ: Մեռնելէն Ետքը Հոմերոս անունը անմա-
հացընող Երկու բանաստեղծութիւն թողուց՝
որոնց վրայ ամէն ատեն ամենքը իրաւամբ զարմա-
ցեր են: Առջինին մէջ որ ԽՇ-ԽՇ կ'ըսուի, կ'Եր-
գէ Հոմերոս Աքիւլեսի բարկութիւնը, և Տրոյիոյ
պաշարման ատենը Յունաց ըրած պատերազմնե-
րը: Երկրորդին մէջ, որ ՈՐ-Խ-Խ կ'ըսուի, Ողի-
սեւսի ճամբորդութիւններն ու Խթակէ գառնալը
կը պատմէ:

Հոմերոս իր Երկու բանաստեղծութիւններ ալ-
ամբողը ու կարգաւ գրած գիրք մը չէր ձեացու-
ցած. հապա, ինչպէս որ ըստինք, հատուած հա-
տուած կը գրեր ու կ'երգէր, և ժողովուրդը զմայ-
լած մտիկ ընելով բերնուց կը սորմէր, և անանեկով
ան սբանչելի բանաստեղծութիւնները անկորուստ
մէզի հասան:

1 Ավելուրգոս, Յոնիոյ մէջ Հոմերոսի բանա-
ստեղծութեանց հատուածները գանելով Ժողովեց

1 Ավելուրգի գրաւ. Հոմերոսի գրուածքները:

ՊԵղսպոնես տարաւ . և Պիտիստրաստ առաջինն է զաւ որ աս ցրուած կտորները ժողվեց գիրք մը ձևացուց , ու Ամենացւոց ընծայեց : Անկե եաքը Արիստանել ալ մաքուր մէկ ձեռք մը Մեծին Աղեքսանդրի համար օրինակեց , որ անդին գոհ հարներով զարգարած մնառուկի մը մէջ կը սպահեր : Ամենէն Եաքը Արիստալքոս Աղեքսանդրացի * անուանի քերականը՝ աւելի աղեկ կարգի վրայ առաւ զանոնիք , անհարազատ առղերը մէջէն թօթափեց , և Խղիսականը քաննը չորս բաժնեց , որ ինչուան հիմայ նոյն բաժանմունքն ունի :

: Հոմերոսի Ժամանակակից կը սեպուի նաև Եսիոդոս բանաստեղծը (944) : Ծնաւ Եւաղիոյ կումա քաղաքը , և Բէովուխոյ Ասկրա քաղաքին մէջ մեծցաւ : Իր գլխաւոր բանաստեղծութիւնն եկրն են Գ. Ռ. և Տիւր ըսուածը , որուն մէջ մշակութեան վրայ կը խօսի . ասոր հետեւլով գրած է նաև Ալիրդիլես իր Մշակականը . Ծննդաբանաւունքն ունի առաջածոց , ուր դից աղդաբանութիւնը կ'երգէ . և Աշուն հերիւն ըսուածը , որուն մէջ

: Եսիոդոս ովկեր : — Կ'եւ գրուածք ունի :

: Արէսութարքոսի անունը առաջի եղած է՝ այնպէս որ անունը , իսուրականութ և բանիբուռն գնաբաններուն Արէսութարքոսի վըսն . իսու Զոյիւս իմաստովին առ գերախանին անունը իսութարքոսէր առ նախանձութ գնաբանից . կամ չի շատ անուանի բան է առաջ համերսուի դեմ անեցած առեւսենիւնը , ունչ հոմերաձազկ ըստած է՝ այսինքն յառիւն համերսու :

հին առենի կարձութեան կազմանէ անուանի կեմել
հարդիկը կը գովի , ու Հերակղի վահանը ման-
բամասն կը նկարագրէ :

1 Աս Երկու բանասաւ զծներէն Ետքը Աիկուր-
դոս անունով հաշակաւոր օրենողինն Ելառ , ու
Լակեդեմոնացւոց օրենքներ տուաւ , որ հինգ-
հարիւր տարիի չափ սրահուեցան : Սպարտայի
Եւնոմիոս թագաւորին պատիկ որդին Եր Աիկուր-
դոս : Երբոր իր մեծ Եղբայրը ՊազիզԵկառա , որ
ան առենը կը թագաւորէր՝ անորդի մեռաւ , Աի-
կուրդոսի ընկաւ թագաւորութիւնը . բայց քիչ
մը առեն թագաւորելէն Ետքը Երբոր խնացաւ թէ
Եղբօրը կինը յզի է , միաքը դրաւ որ մանչ աղայ
ծնանելուն որէս՝ թագաւորութիւնը անոր տայ .
Եղբօրը կինը իրեն մարդ խրկեց ծածուկ որ Եթէ
զինքը իրեն կին առնէ՝ իր զաւակը աներևոյթ կը-
նէ : Բայց Աիկուրդոս յանձն չառաւ ննչուան որ
կինը մանչ մը ծնաւ . մէկէն առաւ անիկայ Աի-
կուրդոս , Ահա աս է ձեր թագաւորը , ըսելով
Ժողովրդան ցըցուց : Ծաս ուրախացաւ ժողո-
վարդը , և անոր համար անունը Քարիլառոս
դրին , որ ուրախութեամբ ընդունուած ըսել է :
Առջի բերան ինքը անոր ինսամակալ Եղաւ , բայց
Երբոր քիչ մը մեծցաւ տղան՝ բոլոր իշխանութիւնը
անոր ձեռքը տուաւ :

2 Տրոյից պատերազմէն Ետքը Երբոր Եկան

1 Ով Եր Աիկուրդոս :

2 Ինչուան Աիկուրդոսի առեն Սպարտայի կառա-
վարութիւնն ինչպէս Եր :

Հերակղեանք նորէն Պեղոպօնեսի տիրեցին , Սպարտայի մէջ ինը հարիւր տարիի չափ երկեր կու թագաւոր մէկտեղ թագաւորեցին , ուստի խռովութիւնը մէջերնին պակաս չէր . ժողովուր գը զանոնք կ'արհամարհէր , ու օրէ օր անսանձելի կ'ըլլար : Աս բաներս տեսնելով Լիկուրդոս միաքը դրաւ որ իր հայրենիքը բարեկարգէ : Եւ որպէս զի խելացի օրէնքներ գնէ՝ մտածեց որ ճամբորդութիւն մը ընէ , ուրիշ աղդաց տովորութիւններն տննամբ քննէն նայի , և խմասանոց խորհուրդ հարցընէ . ուստի ելաւ տասը տարի պարտեցաւ կրետէ , Յոնիա և Եգիպտոս :

1 Ան երկայն ճամբորդութեամբը շատ փափաքէլի եղաւ Լիկուրդոս իր քաղաքակցացը . շուտով զինքը ետ կանչեցին որ գայ իրենց կարգ կանոն գնէ : Դարձաւ Լիկուրդոս Սպարտա , և գեռմեծ գործողութեանը ձեռք չզարկած՝ Դեղիփիս գնաց զոհ ըրաւ , Ապողոնէն պատգամ խնդրեց . ան ալ իրեն պատասխան տուաւ թէ Սպարտացիք Լիկուրդոսի օրէնքներովը բոլոր աշխարհիս մէջ անուանի պիտի ըլլան : Դարձաւ Լիկուրդոս Սպարտա , և մեծերուն հաւանութեամբը սկսաւ իր օրէնքները դնել :

2 Որոշեց որ անկէց ետքն ալ երկու թագաւոր մէկտեղ թագաւորեն , բայց անոնց իշխանութիւնը

1 Կ՞նչպէս սկսաւ Լիկուրդոս իր օրէնսդրութիւնը :

2 Սպարտացւոց կառավարութեանը ի՞նչ կարգ դրաւ :

շատ ամփոփեց : Վասանը ըստ հոգւով ծերակոյտ մը դրաւ որ թագաւորաց վրայ ացք ունենան . կեր պոլ մը ծերակոյտը թագաւորաց ու ժողովրդեան մէջ տեղը ամուսը թումբ մըն էր , որ Երկու կողմն ալ իրարու հետ համաձայն պահելու կը ջանար : Ամէն գատաստան կամ որոշմունք իրենք կ'ընէին թագաւորաց հետ ու ժողովրդեան կ'առաջար կէին . եթէ հաւաննէր ժողովուրդը՝ ծափահարութեամբ կ'ընդունէր , թէ չէ՝ կը լուէր , որ քննդունելուն նշան էր :

1 Երբոր ծերակուտեէն մէկը մեռնէր , ծերակոյտը անոր աւելք քանի մը հոգի կ'առաջարկէր , որ միշտ վաթսուն տարեկան սլիտի ըլլային : Բոլոր ժողովուրդը մեծ հրապարակը կը ժողովէր , և առաջար կուած անձինքը մէկիկ մէկիկ լուսութեամբ կ'անցնէին անոնց առջևէն , ժողովուրդն ալ ուրախական ձայներով անոնց ծափ կը զարնէր . հոն հրապարակին մօտ տան մը մէջ կեցած ծերակուտեէն ոմանք ժողովրդեան ծափահարութեան աստիճաննին ուշ կը դնէին , և որուն անցնելու առենք որ աւելի սաստիկ ըլլար ձայնը՝ անիկայ կ'ընարեին : Ան ատենը նորընտիր ծերունին դլուխը ծաղկապակը բոլոր աստուածոց մէհեաննէրուն այցելութեան կը պտղաւէր , և Երիտասարդները բազմութեամբ ետեւէն առջևէն վազելով անոր առաքինութիւնները կը պատմէին կը դովէին , և իրիկունք հասարակաց փառաւոր հացեւրոյթ կ'ընէին . և

1 Ծերակուտին անդամները ի՞նչպէս կ'ընարուէին :

ամէն բանե, իրմէն Երկերկու բաժին կը հանեին :

1 Բայց հարիւր Երեսուն տարիէն Երբոր ասոնք թագաւորաց հետ միանալով սկսան բանութիւններ ընել, Եփորսս կամ Պարետ անունով մշյմէկ տարաւան համար իշխան դրին, որ ինչուան թագաւորները բանու գնելու իշխանութիւն ունեին: Պարետաց իշխանութիւնը դրուեցաւ թէ ուպոմազ թագաւորին առենք. Երբոր ասոր ընկերը զինքը կը յանդիմանելը որ հօրմէն զօրաւոր իշխանութիւն ժառանգելով իր որդւոց տկար իշխանութիւն մը պիտի թողու, պատասխան առւառ. Մանաւանդ թէ աւելի զօրաւոր իշխանութիւն ոլխտի թողում, ըստ, որովհետեւ թողածս աւելի Երկարատև պիտի ըլլայ:

2 Բոլոր Երկրին վրայ քանի մը հօգի միայն ախրած էին, ու մէկալնոնք թիղ մը գետին չունեին. Եիկուրդոս Երեսուն հազար հաւասար կտոր բաժնեց բոլոր Լակոնիան, Սպարտան ալինը հազար, ու ամէն մասը մշյմէկ քաղաքացւոց տուաւ: Ամենին մէկը չէր կրնար իր մասը մէծցընել կամ սղող տիկընել:

3 Ագահութեան ախտն ալ Սպարտացւոց որբակն հանելու համար՝ ամենուն քովին ոսկիիէ ու արծըթէ ստակները ժողվեց, և գործածողն սրատիժ մահ դրաւ, անոնց տեղը ծանր ու կոշտ Երկրթէ ստակներ կարել տուաւ. չորս հարիւր

1 Երբ սկսաւ պարետաց իշխանութիւնը :

2 Երկիրները Ենչպէս բաժնեց Եիկուրդոս :

3 Սպարտացիք ինչ ստակ կը բանեցընելին:

ֆռանքը այնչափ ծանր կը ըլլար որ Երկու եղ հաղիւ
կրնային տանիլ, ու սենեւակ մը ինչուան ձեղունը
կը լեցուեր այնչափ սարկով:

1. Տները, կահ կարասիքը, ամենուն հագուստը
պարզ ու միակերպ էր: Օրենքը դրաւ որ թագաւ-
որները, մեծասունք ու աղքատք մէկաեղ հա-
սարակաց սեղանը նստին, և ուրախութեամբ որո-
շուած կերակուրը ուտեն ամենքը անխափը: Աս-
բանիս վրայ հարուստները շատ նեղացան, և ժո-
ղովրդեան խռոված տառենը՝ Վզկանդրոս Երիտա-
սարդը գաւաղանով մը զարկաւ Լիկուրդոսին մէկ
ացքը կուրցուց: Ժողովուրդը բարկացած՝ մէկեն
զինքը բռնեցին Լիկուրդոսին բերին որ ուզածին
պէս սկսածէ: ան աշ փոխանակ վրէ ժինդրու-
թեամբ անոր մէկ աչքը հանելու՝ քաղցրութեամբ
քովն առաւ, ու դրած օրենքին օդուաներն անոր
հասկըցընելով սիրաը վաստրկեցաւ:

2. Տասնըհինգ հոգի մէկ սեղան կը նստեին, և
հասարակաց սեղանը կուշտ Երթաւլ չէր ըլլար:
թէ որ մէկը բան մը չուտեր կամ շնոմեր՝ ամենեն
կը նախատուեր իրեւ անժուժկալ և փափկաւը
որ հասարակաց կերակուրը անսլիտան կը սեպէ:
Ամեն մարդ ամսէ ամխ գրիւ մը ալիւր կը բերէր,
ութը չափ գինի, հինգ լիտր պանիք, Երկուք ու կէս
լիտր թուղ, քանի մը հատ աշ ան Երկաթ ստակ-
ներէն՝ Եփելու ծախցին համար: Սպարտացւոց

1. Մասնաւոր ի՞նչ հասարակաց օրենքներ դրաւ
Լիկուրդոս:

2. Սպարտացւոց կերակուրներն ի՞նչպէս էին:

կերակուրներուն համեմներն էին աշխատանքը, անօթութիւնն ու ծարաւը : Ամենէն ազնիւ կերակուրնին էր «Նաև բաժնին», որ ծերելը շատ կը սիրեին :

1 Հասարակաց սեղանները տղաք ալ կ'երթային, ու հոն օգտակար բաններու վրայ խրաններ կը լուէին. կը սորվէին թէ ի՞նչպէս կրնայ մարդ առանց գիմացինին սիրաը ծակելու կատակ ընել, խօսք մը ըսել, զուարձանալ և ուրիշները զուարձացընել : Պատասխանները պիտի ըլլային պատրաստ, կարճ ու խելացի, ուստի այնպիսի խօսակցութեան կը ըստւեցաւ Լահաբեճուռանիւն կամ Լահաբեճան ոճ :

2 Լիկուրդոսի օրէնքները տղոց գասախարակութեան մէջ շատ պակասաւոր էին : Տղոյ մը ծնաննելուն ոլես՝ ցեղին զվասաւորները նայելու կուգային . թէ որ տղան կայսար ըլլար՝ անոր մէկէն գայեւակներ կը բռնէին, և ժառանգութիւնն կուտային . խել եթէ ակար երենար՝ անգլաբար դետը կը նեւաեին : Պղափկուց տղոց չարքաշութիւնն կը սորվէցընէին . կը վարժեցընէին որ մութ աել՝ կոմ մինակ կենալէն չվախնան, ամէն բանի զան, բոսիկ ոտքով պատզամին, դետնի վրայ պատկին, ամառ ձմեռ նոյն հագուստը հազնին :

3 Եօթը տարեկան երբոր կ'ըլլային տղաք, հասարակաց վարպեաններու կուտայինն որ զանոնք

1 Տղաք ալ կը նստելին հասարակաց սեղանը :

2 Տղոց գասախարակութեանը համար ի՞նչ օրէնքներ դրաւ Լիկուրդոս :

3 Սպարացիք աւելի ի՞նչ բանի կը ջանային վարժեցընել տղաքը :

գաստիարակեն, և ամէն բանէ աւելի կը ջանային որ անոնց հնազանդութիւն սորվեցրնեն . գիտէր Լիկուրգոս որ տղաք պղտիկուց իրենց վարժապետացը հնազանդիլ չորսին նէ , վերջը օրինաց և իշխանաց ալ չեն հնազանդիր : Երաժշտութենէ զատ ամեննեին ուրիշ գիտութիւն չեն սորվեր :

1. Պատերազմի մէջ հնարքներ բանեցրնելու , վասնգներու և արթնութեան վարժելու համար հրաման ունեին տղաք գողութիւն ընելու . բայց թէ որ գողութիւննին խմացուեր՝ սաստիկ կը պատժուեին որ ինչու համար ձեռք ընկան :

2. Լակեդեմոնացի տղոց չարքաշութիւնը աւելի յայտնի կ'իմացուեր Արակեմեայ տօնին օրը , ուր իրենց ծնողացը ու բոլոր քաղաքացւոց ացքին առջեր՝ անդութ աստուածուհւոյն բագնին վրայ պառկած՝ իրենք զիրենք ծեծել կուտային . վրաներնեն արիւնը կը վազէր , և շատ անդամ ալ ինչուան կը մեռնեին առանց ձայն մը հանելու , և ծնողքնին կեցած սիրտ կուտային անոնց որ քաջութեամբ գիտմանան ինչուան վերջը :

3. Պատերազմի ատեն թէ որ թշնամին Լակոնիա մտներ՝ ինչուան վաթսուն տարեկանէ վերեղողներն ալ զէնք կ'առնեին իրենց հայրենիքը պաշտպանելու :

1. Գողութիւնը ի՞նչպէս կը պատժեին Սպարտացիք :

2. Տղոց չարքաշութիւնը ի՞նչ բանի մէջ աւելի կ'իմացուեր :

3. Որո՞նք կ'երթային պատերազմի :

1. Սպարտացւոց գլխաւոր կրթութիւնը պատերազմն էր, ուրիշ արուեստներն ու երկրագործութիւնն ալ իրենց Եղոսացի ըստած գերիներուն ընել կուտային^{*}։ Պատերազմին առաջին օրենքն էր թշնամացմէ չփախչիլ, հապա յաղթել կամ մեռնիլ։ Սպարտացի մայր մը իր որդին, պատերազմի խրկելով վահանը ձեռքը տուեր ու ըսեր է, կամ վահանովդ դառնաս, կամ վահանիդ վրայ։ Ուրիշ մը լսելով թէ որդին քաջութեանք հայրենիաց համար պատերազմելով մեռեր է, անխոռով կ'ըսէ, Ես ալ անոր համար ծնայ զինքը։ Դասաշիք զինուորը ամեն փառքէ ու իշխանութենել կը զրկուեր, և հետը ոչ ոք խնամութիւն կ'ըներ։

2. Աղջիկ աղաք ալ Սպարտա մանչ աղոց պէս չալքաշ կը մեծնային, և իրենք ալ զէնք բանեցընել կը սորմընին, հարկ եղած ատենը կ'երթային էրիկ մարդկանց պէս թշնամոյն հետ կը կոռուեին, և կամ իրենց էրկանը ու զաւակացը քով կեցած անոնց սիրա կուտային։

3. Ծերերուն շատ պատիւ կ'ընեին Սպարտացիք։

1. Սպարտացւոց գլխաւոր արուեստն ի՞նչ էր։

2. Աղջիկ աղոց ի՞նչ կրթութիւն կուտային։

3. Ծերոց հետ ի՞նչպէս կը վարուեին։

* Եղութեան կամ հին բնակչութեան մէջ մասն էին. առաջ Սպարտացին Ելիսորդասն գիշ հը առաջ յաղթեր պահենց գերի ըստը էին. և ըրաւոր ավետացնելու պահ, աւգնեսնեամբ աւ իւ բանցին խեղճեց. օրինակի համար պահելով իրենց աշուշ շաշշելու որ գինուշներն գեւքան է, իւ առենին մէջ Եղութեան իւ իւ գինուշներն ։

մասնէլով որ անոնք կեանքքերին հայրենև աց օդ-
ասկար գործքերով անցուցած էն : Տղաք ծեր մը
անսնելնուն պէս՝ յարդութեամբ զի՞քը կը բա-
րելին , ժողովքներու մէջ ծերոց առջև չէին նըս-
տեր , և հշութեամբ անօնց տուած խրամներուն
մամիկ կ'ընէին : Աս բանեկրովս մէկուն Սպարաացի
ըլլալը մէկէն կ'իմացուեր . վասն զի ասոր հակա-
ռակ ընելը՝ ամէն մարդ իրեն անսպատուութիւն ,
և հայրենեաց նախատինք կը սկզեր :

1 Սպարաայի մէջ ամէն գործք , խօսակցութիւն ,
հրապարակական արձաններն ու արձանագրու-
թիւններն ալ անանկ էին՝ որ առաքինութիւնն ու
քաջութիւնը սիրելի , մոլութիւններն առելի կ'ը-
նէին քաղաքացւոց : Ամենուն մեռելոց համար փա-
ռաւոր շիրիմներ , յիշատակարաններ չէին կան-
գներ : Պատերազմի մէջ հայրենեաց համար մեռած
կարիքնին գերեզմանին վրայ պարզ տասպանագիր
մը կը դնէին : Մեռելի վրայ ամենուն չէին լոր ,
տասնըմէկ օր միայն սուգ կը բռնէին :

2 Եկուրդոսաս օրէնքները գնելին ետքը Սպար-
ացիքը ժողվեց , ըստ որ հարկաւոր նամբորդու-
թիւն մը պիտի ընեմ , զամէնքը երդուընցուց որ ին-
չուան գաւնայ՝ դրած օրէնքները հաստատուն
պահեն . Ելաւ ինքը Դեղիիս գնաց և Ապողոնին
պատգամ՝ հարցուց : Քրմուհին պատասխան տը-
ւաւ թէ բոլոր դրած օրէնքներդ կատարեալ էն . և

1 Մեռելոց համար ի՞նչ հանդէս կ'ընէին Սպար-
ացիք :

2 Եկուրդոսի վերջն ի՞նչպէս եղաւ :

թէ որ Սպարտացիք զանոնք պահեն, աշխարհիս
ամենէն երևելիք քաղաքը պիտի ըլլայ Սպարտա:
Ան առեն Լիկուրդոս կամք անօթի մնալով մեռաւ
հոն տեղը, որպէս զի Սպարտացիք իրենց երդմա-
նը կապուած մնան: Ոսկորներն ալ պատուիրեց
որ ծովը նետեն, որպէս զի չըլլայ թէ Լակեդէ-
մոնացիք Սպարտա տանելով իրենց երդմունքներն
արձակուած սեպուին:

ԳԼՈՒԽ Գ.

Ուշացիւած իւշէց . — Առաջին Ուշացիւած . —
Առաջին պարերազմ Մ'էսսէնիոյ . — Արիստոդէմ . —
Երեսրտ պարերազմ Մ'էսսէնիոյ . — Արիստոդէմ . —
Տիբեռ բանագեշծը . — Առաջին իրայ . — Մ'է-
սսէնիաց շբա-իւց :

1. Այս առեններն որ Լիկուրդոս Սպարտացւոց
օրէնք կը դնէր՝ Պեղոպոնէսի մէջ Ողիմպիականիսա-
զերը նորէն հաստատուեցան: Վասն զի Դորա-
ցւոց աշխարհակալութէնէն առաջ՝ Եղիս դաւա-
ռին մէջ Արփեռու գետին բարերեր ափունքը Ողիմ-
պիան Արամազդայ նուիրած էին և հոն կրօնական
հանգէսներ ու խաղեր կը լլային . ան խաղերը, ո-
րոնց մէջ՝ ինչպէս որ տեսանք, առջի խաղողն

1. Ողիմպիական խաղերը եղի ու ինչպէս հա-
տատուեցան :

Հերթիւըէսն եղաւ, Դորացւոց պատերազմներուն
առենը բոլորովին գագրեր էին : Երբոր Եղիս գա-
ւառը Խփիտոսի Ժառանդութիւն ընկաւ (884),
Դեղփիսի պատգամախօսին խորհրդովք Խփիտոս
Ողիմապիտական հանդէսները նորէն հաստատեց :

Աս հանգէսը կը կատարուէր ամառնային ա-
րևադարձին առենը, հինգ օր կը տեէր, և միշտ Ո-
ղիմապեան Արամազդայ զրհ մը ընելով կը սկսէր ու-
կը վերջանար : Ան հինգ օրուան մէջ ալ առեն
առեն այլ և այլ խաղեր կը խաղային, ինչպէս
էր գոտեկուիւ * , ըմբշամարտութիւն , կռվա-
մարտ ** , հասեւատիկ խաղը , սկսեղբ խաղը *** ,
ընթացից խաղը **** , որուն մէջ կ'երթար հեաի-
արշաւ , ձիլնթաց , ու կառարշաւ : Ան խաղերուն
մէջ Յոյնք միայն կրնային մանել , անոնց մէջէն ալ
ազատ մարդիկը : Յաղթողներուն կուասյին ձի-

* Ո՞ր առեն և ի՞նչպէս կը կատարուէին Ողիմապիտ-
կան խաղերը :

* Պատեհականէն ու շմբշամարդունք մէխամէ կաւշի-
չըայ պահիեցնել ու ըստային :

** Կադարձունք յետուերնուն վրայ իւնի ուրդու-
ն վրան պահյե իւմ երիշե Բիթեղ անցացած՝ իւրա-
ն պարնեին ու վարսացեին :

*** Սիրելք խոշ ըստանծու ու եր ու ժոյպէ , ուրէ
իւմ երիշե ծանր բաւրակ հը սուժու իւնեցեին և հետ-
նեցու ու շաշուներ :

**** Ասոր մէջ շմբշամարդունք ու իւրացարդու-
նէն գործուեց խոսն մէխամէ կ'ընեին :

թենիեւ, լախուրէ, ու դափնիեւ պատկ մը, և ի բենց հայրենիքը դառնալու տաենինին քաղաքին սպասը քիչ մը տեղ կը վլցընեին ու անեկէ յաղթանակաւ զինքը կառքով ներս կը մուցընեին :

1 Աղիմովիական խաղերուն մէջ առջի յաղթաշն եղաւ կորերոս՝ Քրիստոսէ Եօթը հարիւր Եօթանասունըլեց տարի առաջ, և ան տարին եղաւ առաջին ունակիութէ : Աղիմովիոտդ կըսուի չորս տարուան ըրջանը, այսինքն մէկ հանգեսէն ինչուան մէկալը եղած չորս տարուան միջոցը :

Անեկէ եսքը մկանն Յոյնք թուականի տեղ ովհամ պիազը գործածել, որով իրենց պատմութեան Ժամանակներուն մէջ սկսաւ քիչ մը սառւդութիւն մտնել :

2 Խններորդ ովհմովիադին երկրորդ տարին (743), արիւնահեղ պատերազմ մը բացուեցաւ Սպարտացւոց ու Մեսանիացւոց մէջ : Սպարտացիք վառասիրութեամբ կ'ուղեին իրենց սահմանը մեծցընելու Մեսանիոյ բարերեր դաշտերուն ափել, վասն զի այլ և այլ պատճառներով ալ աս երկու ազգերը իրարու թշնամացեր էին . և գլխաւորը աս Եր . Եւենոս Սպարտացին, Մեսանիացի Պողքարէս իշխանին ոչխարները դողցեր ու անոր որդին սպաններ Եր : Եր ծառաներն ու քովի մար-

1 Աղիմովիական խաղերուն մէջ առջի յաղթով ովհ եղած է : — Առաջին աղիմովիադը Քրիստոսէ քանի հարիւր տարի առաջ կը սկսի :

2 Ան ատենները ինչ պատերազմ բացուեցաւ Յունաստանի մէջ :

զիկը հետեւ առած Պողլքարես՝ Սպարտա կը վաղէ վրէմինդրութիւն ուզելու . բայց ոչ ձեւ բակոյալ իրեն բողոքանացը մտիկ կ'ընէ , ոչ ժողովուրդը , և ոչ թագաւորիները . Պողլքարես ալ սրախն ցաւեն աշքը գարձած՝ հայրենիքը զառնալու առենք՝ Տամրան դիմացը հանդիպած Սպարտացիները կը զարնէ . կը սպաննէ : Աս որ լուցին Սպարտացիք , ուզեցին որ Մեսուենիացիք Պողլքարեսը իրենց ձեռքը մտանեն . Մեսուենիացիք յանձնեն չառին իրենց հայրենակոցը անոնց ձեռքը տալ . բայց ըստին որ վեճին վայ Ամփիկ տիտի տուենին մէջ իրարու հետ խօսինք : Սպարտացիք ամենենին պատասխան չտուին , ու պատերազմի պատարաստուեցան . Երգում ըրին թէ ինչուան որ Մեսուենիան չկործանենք՝ Սպարտաց տառնանք , և կամ ամենինիս մեռնինք :

1 Աս մաքուլ Սպարտացիք առանց առաջուց պատերազմ հրատարակելու , Մեսուենիա մտան , յանկարծակի Ամփիս քաղաքն առին , ու բնակչութեան անցուցին . Մեսուենիացիք ալ իրենց Եպիսպես թագաւորին առաջնորդութեամբը պատերազմի Ելան : Շակատեցան Սպարտացիք ու Մեսուենիացիք , և սկսան անխնայ մէկզմէկ ջարդել . ամենենին մէկ կողմը չէր ուզեր խոնարհիլ՝ հաշտութիւնն խօսիլ . մէկ կողմին կասաշղութիւնը մէկալ կողմին հասաւառութեանք հաւասար ըլլալով . վերջապես յաղթութիւնը անորոշ մնաց . գիշերը

: Խնապէս սկսաւ Սպարտացւոց ու Մեսուենիացւոց պատերազմը :

միայն վրայ հասնելով հարկ եղաւ որ երկու բանակները իրարմէ զատուին : Երկրորդ օրը երկու կողմն ալ ոչ նորէն պատերազմ ուղեցին ընել, և ոչ յաղթութեան նշաններ կանգնել, իրարու մարդ խրկեցին, մեռելնին առին, ու սկսան դանոնք թաղել :

1 Ան պատերազմէն Ետքը Մեսսենիացւոց մէջ ժանտախտ իյնալով շատ մարդ մեռաւ, մնացած ներն ալ Լակոնիոյ մէջ իժոմու լեռան ամուր բերդը փախան : Ետքը մարդ խրկեցին Դեղփիա պատգամհարցնելութե բնէ գարման ընեն իրենց թշուառութեանը . պատախտան ելաւ թե Աստուածոց բարկութիւնը իջեցրնելու համար պէտք է թագաւորազն աղջիկ մը վիճակով ընտրել ու գիշերը անոնց զոհ ընել: Վիճակ ձգեցին, և վիճակը Լիկիակոս անունով մէկուն աղջկանը վրայ ելաւ . բայց Լիկիակոս աղջիկն առաւ Սպարտա փախաւ : Երբոր Մեսսենիացիք շփոթած կեցեր էին, մէկէն Աρիստոդեմ անուանի զօրավարը հանց իր աղջիկը տուաւ, իր ձեռքովը զարկաւ մեռուց զագջիկը, և պատգամը կատարեց : Աս բան լսելով Լակեդեմոնացիք շատ վախցան . կարծէին որ ալ աստուածներն իրենց դէմ զանոնք պիտի պաշտպանեն . ասանկով եօթը տարի անցաւ և Սպարտացիք ոչ կը համարձակէին պատերազմէնու, և ոչ պատերազմէն ետ կենալու, որովհետեւ երդումը բեր էին :

1 Առջի պատերազմէն Ետքը ի՞նչ պատահեցաւ :

1. Աւելի բորբ ասարին Արդիացիք և Արկադացիք Մեսամիացւոց օգնութիւն էկան, և իմաստութիւն էւ ասատիկ պատերազմ էղաւ: Եւփայէս Թագաւորը վազեց Սպարտացւոց թեռպոմուս Թագաւորին բանակը, սաստիկ վէրք մը առաւ ու կիսամահ ընկաւ: Սաստկացաւ պատերազմը, երկու կողմը իրարու ձեռքէ կը ջանացին յափշտակէլ կիսամեռ Թագաւորը, ոմանք բռնելու ոմանք ազատելու: Ան Սպարտացիներէն ութը հոգի մէկէն գեախնը փոեց Կղէոննիս, զէնքերնին կողմագաեց ու իր զօրացը բաժնեց: բայց ինքն ալ գիմացէն շատ տեղէն վիրաւորուեցաւ: Արիստոդէմ ալ հինգ հոդի նոյն պատճառաւ Սպարտացիներէն սպամնեց, և ինքն անխոց ելաւ պատերազմն: Երկու կողմէն ալ միաբան գաղրեցոցին պատերազմը: Վերուցին Մեսաենիացիք իրենց Եւփայէս Թագաւորը որ արիւնլուայ ու վիրաւոր էր, բայց իր ժողովոդեանը յաղթութեանը վայ ուրախ: Արիստոդէմ տեսաւ որ Կղէոննիս առած վէրքերուն պատճառաւ չկրնար քալէլ, գրկեց ուսը առաւ զինքն ու բանակը տարաւ:

2. Ան միջոցին որ Մեսաենիացիք իրենց Թագաւորին ու զօրավարաց վէրքերը պատելու հետ էլին՝ ուրիշ նոր կուիւ մը բացուեցաւ մէջերնին: Ամէնքը ժողված քաջադոյնը կը վինառեին որ մրցանակը

1. Եւփայէս ի՞նչ քաջութիւն ըրաւ:

2. Ի՞նչ վէճ ելաւ Արիստոդէմի ու Կղէոննիսի մէջ:

անոր տան . և որովհետեւ Երկու էին քաջայաղթ
ախոյեանները . Կղէռնիս և Արիստոդեմ , թա-
գաւորը վիրալից եկաւ բազմեցաւ ատեանը որ
վճիռ տայ : Կղէռնիս կըսէր թէ Աս աւելի մարդ
սպաննեցի , և այնչափ գիմացէս վերք առեր էմ
(որ քաջութեամբ առաջ նետուելուն նշան էր) .
իսկ Արիստոդեմ անխոց ելտւ պատերազմէն , որ
ըսելէ թէ կամ վախկոտ է , և կամ բարեբազդ՝ բայց
ոչ քաջայաղթ , իսկ զիս ուսմին վրայ առնելն ու
բանակը բերելը՝ ուժի նշան է և ոչ քաջութեան :

Արիստոդեմ պատասխան տուաւ . թէ Բարե-
բազդ կ'երենամ՝ պատերազմէն անխոց ելլելուս
համար . բայց իմ վերք չառնելս վատութենէս չէ .
հապա քաջութենէս . վասն զի կամ ան է որ թշնա-
միք ինձ մէ վախնալով զզարնուեցան հետս , և կամ
հետս պատերազմեցան , ու ես զգուշութեամբ
գիմանարաելով զանոնք զարկի սպաննեցի :

Երբոր խօսքը լմբնցուց Արիստոդեմ , սկսան
քուէ ձգել , ամենուն սիրալ անհանգիստ էր թէ
ինչ վճիռ սկսափ ելլէ : Ամէնքը միարանեցան Ա-
րիստոդեմին առւին մրցանակը :

Վրան շատ շանցաւ , մեռաւ Եւփայէս թա-
գաւորը , և աւելը Արիստոդեմն ընտրեցին , որ
հինգ տարի քաջութեամբ աշխատելով՝ Սպարտա-
ցւոց ամեն ջանքը փնտացուց : Խարդախութիւն մը

Արիստոդեմ ինչ պատասխան տուաւ . Կղէռն-
իսիփ :

ՎՃիռը որո՞ւն կոզմը ելաւ :

Եւփայէսի աւելը ով թագաւորեց :

ուզերէին ընել, ան ալ խմացաւ Արիստոդէմ. վասն զի մեծամեծներէն հարիւր հոգի Սպարտացէն քշեցին, որ փախառականի պէս ՄԵսաենիա է կան. կանչեց զանոնք Արիստոդէմ, Սպարտացւոց առ յանցանիքը նոր է, բայց հնարքնին շատ հին- յած է, ըստ ու զանոնք դուրս քշեց: Ետքը Խօս- մոսի քով ալ Սպարտացւոց հետ զարնուելով՝ մեծ ջարդ տուաւ անոնց:

1 Երբոր երկու կողմն ալ երկար պատերազմնե-
րէն յոգնած՝ իրարու հաւանութեամբը զինադա-
դարում ըրեր կը հանդէին, Արիստոդէմ տեսիլք-
ներով երազներով խռոված՝ ինքզինքը իր աղջկանը
դերէ զմանին վրայ սպաննեց: Կ'ըսեն թէ տեսիլքի
մէջ աղջիկը իրէն երևցէր է սեեր հագած, կուրծքն
ալ վէրքերով արիւնլուայ, անանկով հօրը մօտեցէր
է ձեռքէն զէնքէրն առեր, ձերմակ հագուստ մը
անոր հագցուցէր ու գլուխը ուսկի պսակ մը
դրեր է:

2 ՄԵսաենիացիք իրէնց սիրելի թագաւորն ու
զօրաւոր պաշտպանը կորսնցընելով՝ յուսահատու-
թեան մէջ ընկան. անոր ներհակ՝ Սպարտացիք
սիրտ առին, և վերջապէս տիրեցին իթոմոսին, որ
հինգ ամիս սրաշարուած՝ սասակիկ սովլ քաշելէն
ետքը անձնատուր եղաւ:

3 ՄԵսաենիացւոց շատը փախան գնացին Արկա-

1 Ի՞նչպէս մեռաւ Արիստոդէմ:

2 Ի՞նչ կերպով լմընցաւ ՄԵսաենիացւոց առաջին
պատերազմը:

3 Սպարտացիք ի՞նչ նեղութիւններ տուին ՄԵս-
սաենիացւոց:

դիա , Արգոս և Սիկիոն . մնացածներուն հետ
ալ շատ խառութեամբ վարուեցան Սպարտացիք :
Երդում առին անոնցմէ որ մշյմըն ալ չապտամ
բին , և իրենց երկրին տարեկան բերքին կեսը
Սպարտա խրկեն . անկեց 'ի զատ՝ երբոր Սպար-
տացւոց թագաւորներէն կամ իշխաններէն մէկը¹
մէռնէր՝ բոլոր Մեսսենիացիք արք և կանայք սուբ
մանեն : Ասանեկով լմբնցաւ Մեսսենիոյ առաջին
պատերազմը , որ քսան տարի քշեց :

1 Քառասուն տարի խաղաղութեամբ անցնե-
լէն ետքը մնացերնին դրին Մեսսենիացիք որ ազա-
տութիւննին նորէն ձեռք ձգեն . ուստի Եղիս ,
Արգոս , Սիկիոն և Արկադիա գաւառներուն բնա-
կիները իրենց հետ միացուցին . և իրենց կորին
երիտասարդներուն մէջ անուանի եր հին թագա-
ւորաց ցեղէն Արիստոմեն պատանին : Երկու կող-
մէն պատերազմը սկսաւ , և յաղթութիւնը ան-
որոշ մնաց . բայց Արիստոմեն անանկ կարգէ դուրս
քաջութիւններ ըրաւ որ քաղաքակիցքը մէկէն հոն
պատերազմի ատեն ուղեցին զինքը իրենց վրայ թա-
գաւոր դնել . յանձն չառաւ Արիստոմեն , ու
միայն զօրաց սպարտակետ դրուելովը գոհ եղաւ :

2 Կը պատմեն թէ Արիստոմեն ուղելով յան-
դուդն գործողութեամբ մը Սպարտացիները վախ-
քնել , գիշերանց Սպարտա կ'երթայ , ծածուկ

1 Մեսսենիացւոց երկրորդ պատերազմը ի՞նչպէս
սկսաւ :

2 Արիստոմենի վրայ ի՞նչ մասնաւոր քաջութիւն
կը պատմուի :

կը մանեւ Ամենասայ տաճարը, ու պատին վրայ
վահան մը կը կախե՛ վրան գրուած • Արիստոմեն
կը նուիրէ ասիկայ դիցուհոյն՝ Սպարտացւոց ա-
ւարէն : Առ ալ կը պատմեն թէ Արիստոմենին քա-
ջապատութեանը նմանիլ ուղելով ուրիշ երկու
Մեսանիացի կարիձներ ալ, երբոր Սպարտացիք
Կաստորի և Պողիստեւիիսի տօնը կը կատարեին,
օգապարինկ նժոյգներու վրայ հեծած, ծիրանի-
ներ հագած, ձեռքերնին նիզակ՝ յանկարծակի
վաղեցին անոնց բանակը մտան, անոնցմէ շատ
մարդ ջարդեցին, ու յաղթանակով Անդանիա
դարձան՝ ուր ժողվուած էին Մեսանիացւոց
կտրիձները :

1 Արիստոմեն Սալնիկզար դաշտին մէջ փառա-
ւոր յաղթութիւն մը ըրաւ Լակեդեմոնացւոց և
անոնց դաշնակցացը վրայ : Ետքը մտաւ Լակոնիան
կողոպաեց, շատ քաղաքներ կործանեց, ու բնա-
կեցը գերի տարաւ : Սպարտացիք սարսափած
Դեղիիս պատգամ հարցուցին . պատդամախօսը
հրամայեց իրենց որ Ամենքէն իրենց զօրավար մը
բերել տան : Սպարտացւոց ասանկ խոնարհելուն
վրայ շատ ուրախացան Ամենացիք • բայց աստուա-
ծոց կամքը կատարած սեպուելու համար՝ Տիրակոս
անունով կաղ ու աննշան բանաստեղծը անոնց ի-
րրեւ զօրավար խրկեցին : Ընդունեցան Սպարտա-
ցիք, և Երբոր իրեկ անգամ ալ յաղթուեցան՝ ու
յուսահատած կ'ուղեին ամեն բան թողուլ Սպար-
տա փախչիլ . Տիրակոս կրակու ու սրտաշարժ

1 Ի՞նչ քաջութիւններ ըրաւ Արիստոմեն :

Երդերով անոնց միտքը փոխեց, սրատերնին վառեց, ու նորէն քաջութեամբ պատերազմելու յորդորեց. անանկ որ Սպարտացիք իրենց առջի քաջութիւնը նորէն ձեռք առին, ու միայն ուղելով որ իրենց դիակը անթաղ չմնայ, մէյմէկ գրապանի վրայ ամէն մարդ իրեն ու իր հօրը անունը գրեց, ու աջ թեին կապեց, որպէս զի Եթէ պատերազմին մէջ իյնան մեռնին ու Երեսներնուն գծագրութիւնը աւրուի, կարենան ան նշաններով ճանչցուիլ, ու օր մը իրենց ետևէն եկողները կարենան ըսել. Ասոնք հայրենեաց համար մեռած են :

Յարձըկեցան Սպարտացիք Մեսսենիացւոց վրայ, և պատերազմը սկսաւ. Երիստոկրատ Արկադացւոց թագաւորը շուտ մը թողուց փախաւ, անով Մեսսենիացիք ալ յաղթուեցան : Խսկ Արիստոմէն նեղը մանելով մնացած զօրքովը խրա ըերդը քաշուեցաւ, որ լեռներով պատած ամսուր տեղ մըն էր : Անկեց օր մը յարձակմունք մը ընելու ատենը բռնեցին Սպարտա տարին, ու ընկերներովը մէկտեղ գարշահոտ միրապի մը մէջ ձգեցին ուր չարագործները կը նետէին : Սպարտացիք իրեն քաջութեանը վրայ համարմունք ունենալով թող տուին որ վահանը հետը մնայ, ինքն ալ վահանին վրայ իյնալով չմնասուեցաւ, ու մահուընէ ազատեցաւ : Հան Երկու օր իր ընկերացը դիակներուն վրայ կեցած մտածելու ատենը, մէյմըն ալ տէսնէ որ մէծ կակ ծակէ մը աղուէս մը կը մտնէ միրասլը, մէկէն անոր պոչէն կը բռնէ Աքիստոմէն :

Տիրտէսսին խրախուսելովը ի՞նչ յաղթութիւնը ըսին Սպարտացիք :

ու անոր ետևէն նոյն ծակէն կ'երթայ նեղ ձամ-
բով մը՝ որ իրա բերդը կը հանէ եղեր։ Յանկար-
ծակի Արիստոմեն հոն կը համենի, ընկերները կը
դանէ, և ամէնքը վրան կը զարմանան :

1 Անկեց ետքը Արիստոմեն լսելով թէ Կործն-
թացիք Սպարտացւոց օգնելու կ'երթան, յան-
կարծակի վրանին վազեց ու մեծ ջարոդ տուառ
անոնց. բայց ան յազթութեանը վրայ շատ չկրցան
Մեսսենիացիք ուրախանալ։ Ամսն զի Սպարտա-
ցիք սաստիկ ուժով յարձըկեցան իրա բերդին
վրայ. զարմանալի քաջութեամբ պատերազմեցան
Մեսսենիացիք, երկու օր երկու գիշեր տեսեց պա-
տերազմը, և ինչուան կանայք ալ մոտան պատե-
րազմին մէջ։ Սակայն Արիստոմեն տեսնելով որ
անկարելի է ինչուան վերջը գիմանալ, բերդին մէջ
մնացած մարդիկը գուրս հանեց, իր շորս դին
ժողվեց զանոնք գունդ մը ձևացուց, մէջ տեղը
աղաքն ու կնիկ մարդիկը դրաւ, և թշնամեաց բա-
նակին մէջէն անցուց՝ առաւ տարաւ զանոնք։
Սպարտացիք ալ զարմացած ձայն չհանեցին. իսկ
ինքը ցյուսալով որ կարենայ նորէն իր հայրենիքն
ազատել գնաց Հռոդոս կղզին քաշուեցաւ, անկէ
Յոնիա անցաւ, ու Սարդիկէի մէջ մեռաւ։

2 Ան Մեսսենիացիքն որ Սպարտացւոց ձեռքէն

1 Մեսսենիացւոց երկրորդ պատերազմը ինչուպէս
լընդցաւ։ — Արիստոմենի վերջն ինչուպէս
եղաւ։

2 Մեսսենիացիք գաղթականները ուր գնացին։ —
Քանի տարի քշեց Մեսսենիացւոց երկրորդ
պատերազմը։

աղատեր էին՝ Սիկիլիա գնացին Հռեդիսի թագաւորին քովը՝ որ ինքն ալ Մեսսենիացի էր, և անոր հետ մէկակեղ պատերազմելով Զանկղէաս քաղաքն առին. և որովհետեւ ընակչացը վրայ գութ բացուցեր էին՝ անոնք ալ երախտագիտութեամբ իրենց քաղաքին անունը փոխեցին՝ Մեսսանա գրին, որ հիմա Մեսսինա ըսուածն է: Մեսսենիոյ երկրորդ պատերազմը տասնըութը աարի քշեց:

1 Սպարտացիք արդէն Արդիացւոց վրայ ով ունեին թէ ինչո՞ւ իրենց դէմ Մեսսենիացւոց օդնեցին: Ետքն ալ թիրէա ըսուած գաւառին համար մէջերնին պատերազմ բացուեցաւ. վասն զի աս գաւառը Արդողիսին մէկ մասն էր, ու Սպարտացիք առեր իրենց սեպհականներ էին: Երկու կողմէն ալ չուզելով որ անօդուտ տեղը արիւնհեղութիւն ըլլայ, օրոշեցին որ երկու դիեն իրեք հարիւր կտրիձներ ելլեն պատերազմին, և որ կողմն որ յաղթէ՝ անոր ըլլայ ան գաւառը:

2 Երբոր երկու կողմէն ալ զօրքերը քաշուեցան ու ընարուած կտրիձները միայն մնացին, ասոնք անանի հաւասար քաջութեամբ պատերազմեցան՝ որ վեց հարիւր կտրիձն իրեք հոգի միայն մնաց. Ազկենոր ու Քրոմիոս՝ Արդիացւոց կողմէն, Ուժրիա գէս ալ Սպարտացւոց կողմէն: Գիշերը կոխեց, հարկ եղաւ որ պատերազմը գագրեցընեն: Երկու Արդիացիքը վազեցին Արդոս որ իրենց յաղթու-

1 Սպարտացիք Արդիացւոց գէմ ինչո՞ւ պատերազմ բացին:

2 Ի՞նչպէս ըմբնցաւ Սպարտացւոց ու Արդիացւոց պատերազմը:

թիւնը աւետեն . իսկ Ուժրիադէս Սպարտացին մեռած Արգիացւոց զէնքերը կողոպտեց՝ իր բանակը տարաւ , ու նորէն դարձաւ իր տեղը կեցաւ : Երկրորդ օրը երկու բանակներն եկան ու սկսան հակառակիլ յաղթութեան վրայ . Արգիացիք կը պարծենային թէ Մեզմէ Երկու հոգի կենդանի մնացին . Սպարտացիք ալ կըսէին թէ Արգիացիք վիախան , իսկ մերինը իր տեղը կենալով ձեր մեռելներուն զէնքերը կողոպտեց : Ա էջը ան աստիճանի տաքցաւ , որ հարկ եղաւ պատերազմով որոշել . զարնուեցան , Երկու կողմէն ալ շատ մարդ ջարդուեցաւ , և վերջապէս Սպարտացիք յաղթող ելան : Իսկ Ուժրիադէս որ այնշափ ընկերներով Սպարտայէն ելած էր՝ առանց անոնց Սպարտա դառնալչութեան՝ հոն անոնց ընկած տեղը զարկաւինքինքը սպաննեց :

1 Անկէց Ետքը Արգիացիք դլուխնին գերծեցին , և օրէնք գրին որ ինչու ան թիրէա գաւառը նորէն ձեռք չձգեն՝ Երիկ մարդիկ Երկայն մազ չթողուն , կիիկ մարդիկ ալ վրանին ուսկի զարդ չունենան , և աս օրինաց դէմընողը նզովեալ ըլլայ :

1 Արգիացիք Սպարտացւոցմէ յաղթուելնուն համար ի՞նչ ըրին :

ԳԼՈՒԽ Դ.

Այսէնք . — Դրահան . — Եղիշենիշեն . — Սուն . — Պիտիութը . — Խողուշած և Խողիս . — Արմադիս . և Աշխագիտիս . — Կղիսնենեն . — Խեցիսայ վշիս :

1. Առեններն որ Սպարտացիք իրենց աերութեան սահմաններն ընդարձակելու հետ էին , Աթենացիք անիշխանութեան մէջ կ'ալեկոծէին : Ժողովուրդը իրեք բաժնուած , և իրենց գլուխ մշմէկ հին ու զօրաւոր ազգատոհմներ առած՝ իրարու ձեռքէ կը յափշակէին իշխանութիւնը : Քաղաքացւոց կեանքն ու ստացուածքը այնպիսի դատաւորաց ձեռքը մասնուեր էր՝ որոնց օրէնքը իրենց շահն ու կամքն էր :

2. Աս անկարգութեանց դարման մը ընելու համար՝ ժողովուրդը Դրակոն անունով արխոնին ազաւեցին որ օրէնքներ գնել իրենց (624) : Դրակոն անանկ խիստ օրէնքներ դրաւ , որ կ'ըսէին թէ Ասոնք թանաքով դրած չեն , արիւնով դրուած են . վասն զի ամէն պղափիկ յանցանքներուն ալ պատիժ՝ մահ դրեր էր . մեծ յանցանքներուն պատիժ չկայ

1. Առ առենները Աթենացիք ինչ վիճակի մէջ էին :

2. Դրակոն ինչպէս ու ինչ օրէնքներ դրաւ Աթենացւոց :

աշխարհիս մէջ կըսէր : Երբոր Աթենացիք սկսան դանդատը շատցընել, հարկ եղաւ որ հայրենիքը թողու Դրակոն, Երթայ Եգինա կղզին քաշուի, և հոն մեռաւ :

1 Աթենքի մեծամեծներէն մէկը Կղէոն՝ կարծելով թէ Աթենացիք անիշխանութենէ ձանձրացած՝ դիւրաւ կուգան իր հետը կը միանան, ու զինքը իրենց վայ թագաւոր կը գնեն, հետը շատ մարդ առած յանկարծ եկաւ միջնաբերդին ափեց (600) : Վտանգը տեսնելով միացաւ ժողովուրդը, Եկաւ զինքը պաշարեց . առջի բերանքիւ մը գէմ դրաւ Կղէոն, բայց ետքը տեսնելով որ Տար չկայ՝ թողուց փախաւ : Անոր կուսակիցներուն խոստացաւ ժողովուրդը որ եթէ անձնատուր ըլսան՝ իրենց կենացը կը ինայեն . բայց խօսքերնին շպահեցին, նոյն իսկ Եւմենեայց մէհեանը փախ չողներն ալբոնեցին բաղնին առջեւ սպաննեցին : Վրան շատ շանցաւ, սասաիկ ժանտախտ մը ընկաւ Աթենք, ու սկսան ամէնքը ըսել թէ Մերերդմազանցութեան պատիժն է ասիկայ, որ աստուածները բարկացած՝ վրանիս խրկեցին : Լուցին որ Կրետէ Եսպիմենիդէս անունով արդար ու խմաստւն մարդ մը կայ . աղաչեցին որ դայ զիրենք աստուածոց հէտ հաշտեցընէ : Եկաւ Եսպիմենիդէս, նոր նոր մէհեաններ, բագիններ կանգնել առաւ, նոր կրօնական արարողութիւններ դրաւ,

1 Դրակոնէն Ետքը ով իշխեց Աթենացւոց : — Ի՞նչ պատճառաւ Աթենացիք Եսպիմենիդէս Կրետացին կանչեցին : — Ի՞նչ ըրաւ Եսպիմենիդէս :

բոլորովին քաղաքը մաքրեց խաղաղեց, անիրաւութիւնն ու ամրարշատութիւնը մէջէն հալածեց: Երբոր դադրեցաւ ժանտախտը, Ամենացիք Եսիմնիդեսին վրայ զարմացած, ու երախտագիտութեամբ լեցուած՝ ուղեցին անոր շատ տպատիւներ ու ընծաներ առաջ. ինքը շնորհակալ եղաւ, ու միայն Ամենասայ նուիրուած ձիթենիէն ճիւղ մը ուղեց, առաւ ու Կրետէ դարձաւ:

։ Եսիմենիդէս երթալուն պէս երկպառակութիւնները առջինէն առելի սկսան, ու քաղաքին մէջ անիշխաննութիւնը տիրեց: Ան խռովութեան ատենը ամենուն աչքը Սողոնին վրայ դարձաւ, և միարաննութեամբ առին զինքը առաջին դատաւոր և օրէնսդիր անուանեցին, որ իրենց անկարգութիւններուն դարման մը ընէ: (594):

։ Սողոն, Յունաստանի եօթը խմասնոց մէկը, ծնած էր Սաղամինա ու Ամենկի մէջ մէծածած. հօր կողմանէ կողըսոս թագաւորին ազգական էր, մօր կողմանէ ալ Պիտիստրատին. առջիւրան վաճառականնութիւն ըրաւ, բայց շուտով անիկայ թողուց ու ինքզինքը ուսման տուաւ: Ամենէն առելի խմաստափրութիւնն ու քաղսքականութիւնն սորմելու եաւէ եղաւ, և աղեկ սորմելու համար ալ երկար առեն շատ տեղեր ճամբոր դութեամբ ստորեցաւ, քննելով ամեն ազգաց բնաւորութիւնները, ոտվորութիւններն ու օրէնք.

։ Եսիմենիդեսի Երթալէն Եսպը ի՞նչ վիճակ ու նեցան Ամենացիք:

։ Ո՞վ էր Սողոն:

նելը : Բանաստեղծութեան մէջ ալ Սողոն աշնուանի էր կ'ըսեն :

1 Հարուատները սիրով ընարեցին Սողոնը՝ վասն զի հարուատ էր . աղքատներն ալ վասն զի անուշ ու աղնիւ բնութիւն ունէր , և ամենուն բարիքը կ'ուզէր : Ամեննեին իր շահն ու փառքը չէր փընտաէր , անոր համար ալ արխոնութեան պատիւը յանձն չառաւ :

2 Սողոն մէկէն պարտքերու թողութիւն արւաւ . Դրակոնին դրած բոլոր օրէնքները վերցուց , միայն մարդասարանաց դէմ դրածը պահեց . կառավարութեան կերապը կարգաւորեց : Գերագոյն իշխանութիւնը ժողովորեան ատենին առւաւ , որուն մէջ ամէն քաղաքացի իրաւունք ունէր մրտնելու : Պատերազմ , հաշուութիւն , դաշնակցութիւն , տուրք , գատաւորներ ընարել , աերաւթեան հարկաւոր եղած ամէն մեծ բաները համաշխարհական ատեանը կ'որոշէր : Եւ թէպէտ ամէն բան առաջ ծերակոյաը կը քննէր , որ չօրս հարիւր հոգի էին , բայց ժողովուրդը ազատ էր հաւնելու կամ մերժելու . անոր համար աղէկ ըսեր էր Սողոնին Անպարսիս Ակիւթացի իմաստասերը թէ Կը զարմանամ որ մասճելու իրաւունքը խելացիներուն առւէր ես , խեկ որոշէլլ խենթերուն . վասն զի կրնար խենթ Ճարատասան մը ծԵրակուաթին դէմ՝ ժողովուրդը համոզէլով ուզածը առաջ տանիլ : Աւրիշ անդամ մըն ալ զարմանալով Անպարսիս որ

: Կ՞նչ բնաւորութեան աեր էր :

: Կ՞նչ օրէնքներ դրաւ :

Սողոն կ'ուզեր գրաւոր օրէնքներով Աթենացւոց
ադահութիւնն ու անիրաւութիւնը սանձել, Գիտ
ցիր, ըսեր է, որ աս գրած օրէնքներդ սարդիոս
տայնի կը նմանին . ասոնց մէջ տկարները միայն կը
բռնուին կը մնան, խակ զօրաւորները կը պատեն
կ'անցնին :

1. Ժողովրդեան ատեանը ութը օր մէյմը կը ժող-
վուեր, և յիսուն տարեկան Եղողը կրնար մէջը
խօսիլ:

2. Արիսպագոսի * ատեանն ալ հաստատեց
Սողոն ու իշխանութիւնը մեծցուց : Խնչուան ան
ատենը աս ատեանը դատաստանական բաներու
միայն կը խառնուեր, ինքը յանձնեց անոր նաև
կրօնքի պահպանութիւնը, տղոց դատախարակու-
թիւնը, ժողովրդեան բարբը, տէրութեան գան-
ձը ու հասարակաց շէնքերը : Թէ որ արխոն մը իր
պաշտօնը աղեկ կատարեր ու ամէնքը վրան գոհ
ըլլային, Արիսպագոսի անդամ կը լլար : Աս ա-
տեանին արդարութեանն ու իմաստութեան համ-
բաւը բոլոր աշխարհը տարածուած էր, ինչուան
հումայեցիք ալ դատաստանական դժուար խըն-

1. Ժողովրդեան ատեանը Երբ կը ժողվուեր :

2. Արիսպագոսի ատեանին իշխանութիւնը ի՞նչ ը-
բաւ Սողոն :

* Ամենի մոտ բւռ-ը յը իւր ո՛ւ Արիսպագոս այսինու
բւռ-ը Արեսի ի՛ւռուեր, Հառն զի ըսդ առասպելաց՝ Արե-
Պատիտուի ուրիշ սպառնած ըլլալ-ը՝ դափսութանը հոն
ելուր է ՀՀան :

դիրներու վրայ կուգային անկեց խորհուրդ կը հար
ցինեին : Հոն որպէս զի կարենան դատաւորները
աղեկ ուշադրութիւն ընել, և ամենեկին խարդա-
խութիւն ըսլայ , դատաստանները մութ տեղ գե-
շերով կ'ընեին : Փաստաբաններն ամենեկին չեին
կրնար դատաստացութեան մէջ յառաջաբան , վեր-
ջաբան , սիրտ շարժով խօսքեր և կամ ճարտասա-
նական զարդեր բանեցրնել , այլ պարզ իրը պիտի
պատմեին . Երբոր ինդիրը բաւական կը յայտնու-
էր , դատաւորները լուսութեամբ կ'երթային բագ-
նին վրայէն մէյմէկ խեցի կ'առնեին ու հոն դր-
բուած երկու սափորներուն մէկուն մէջ կը ձգէին .
անոնց մէկը կ'ըսուելը սափոր գ. թուանուան և պղնձէ-
էր , մէկալը սափոր Մահասան որ փայտէ էր : Երբոր
ամենքը կը ձգէին , մէկ պատդամաւոր մը կ'երթար
գ. թուութեան սափորին մէջ խեցի մը աւելի կը ձգէր ,
որ կ'ըսուելը +ուէ Ամէնասայ :

1 Մարդասպանաց դատաստանը շատ խստու-
թեամբ կը կարեին , և ամենայն կերպով կը ջա-

1 Մարդասպաններուն դէմ ի՞նչ խստութիւն
կար :

* Ըստ ասուածելոյ՝ Ուշեադես իր կլիրենեսուրա-
հայրը սովորեած ըլլուսուն հայոց՝ Արիոդագուին սովեանը
դադասուածնի խուսւեր էր . և որովհետ ուսեարիստեան
մէջ այս և ուշ հասածուր ելեւ են՝ Ամենաս սովու-
ծածնին այսին մէջ +ուէ իշ ա-եւանեւած Ուշեադես
աբարացածութեր է : Աս բանին յիշուածին ե եւեր ան-
գուն :

նային որ մարդ սպաննելըն ժողովրդեան աչքը վախցընեն : Տղայ մը բռնած լորամարդիներուն աչքերը հանելու սովորութիւն ունի եղեր . անոր համար զինքը 'ի մահ դատապարտեր են . վասն զի պղտիկուց երբոր վարժեր է ասանկ կենդաննեաց արիւնը մտնելու , մեծնալով կրնայ շատ մարդկանց կեանքը վերցընել կ'ըսէին :

1 Սողոն բոլոր Աթենացիքը՝ իրենց Եկամտին նայելով չորս կարդ բաժնեց : Չորրորդը աղքատաց կարգն էր որ ամեննեին պաշտօնի չէին կրնար համնիլ : Դատաւորաց իշխաննութիւնը տարեկան էր . գլխաւոր դատաւորներուն ընտրութիւնը ժողովրդեան ձեռքն էր , իսկ երկրորդականները վիճակով կ'ընտրէին : Քաղաքացւոց մէջ եղած կռիւներն ինը արխոնները կ'որոշէին : Ասոնց վճռոյն չհաւնողը կրնար աւելի գերագոյն ատեւանի մը բողոքել , որուն մէջի անձինքն էին չորս կարդին ալ վիճակով ընտրուած անուանի մարդիկ :

2 Սողոն տղոց դաստիարակութեան համար ալ շատ փոյթ ունեցաւ : Տղան Երբոր քիչ մը տարիքը կ'առներ՝ Երկու վարժապետի ձեռք կը յանձնեուեր , որոնց մէկը անոր մարմինը կը կրթէր , մէկան ալ միտքը . մէկը լողալ , ու այլ և այլ մարմնոյ կրթութիւններ կը սորմվեցներ , մէկան ալ բանաստեղծութիւն , ճարտասանութիւն և փիլտրիայութիւն :

3 Երբոր տղան քսան տարեկան կ'ըլլար , հայրը

1 Քանիլ կարդ բաժնեց Սողոն ժողովուրդը :

2 Տղոց դաստիարակութեանը ի՞նչ օրէնք դրաւ :

3 Տղան ի՞նչպէս չափահասից կարդը կ'անցնէր :

պարտական էր զինքը իր ցեղապետին տանելու և
անոր անունը հասարակաց արձանադրին մէջ ան-
ցընելու : Երգում ովհափ ընէր թէ իր հարազատ
զաւակն է , և մայրը Ամենացի . վասն զի որոնց
որ հայրը կամ մայրը Աստիկեցի ըրլար՝ չէր կրնար
քաղաքացւոց կարգն անցնիլ : Ան օրը տղուն մա-
զերը կը կտրէին ու քաղքին պաշտպան աստուա-
ծոյն զոհ կը մատուցանէին : Հոն պատանին ամե-
նուն առջեր երգում կ'ընէր որ հայրենեաց օրի-
նացը հնազանդի , անոր երջանկութեանը համար
ձեռքէն եկած ջանքը ընէ , պատերազմի առեն իր
զօրավարին հնազանդի , և իր հայրենեաց սիրոյն
համար մինչև 'ի մահ պատերազմի : Աս խոսա-
մունքներն ընելէն ետքը՝ գինիով լեցուն մեծ դա-
ւաթ մը կ'առներ հերակղեսին կը նուիրէր , ու
ետքը հանգիսականաց ալ անով գինի կը բաժնէր ,
անկէ ետքը կ'առնեին զինքը հանգիսով հասարա-
կաց կոչունքի մը կը տանէին , ուր չափահաս մարդ-
կանց կարգը կը նստէր :

1 Մախող կամ իր ծնողքը չհոգացող տղան ,
և ծոյլ ու դատարկապորտ մարդը՝ վատանուն կը
սեպուէր : Բայց թէ որ հայրը որդւոյն արուեստ
մը սորվեցնելու հոդ ասրած ըրլար , ազատ էր
որդին զանիկայ կերակրելու պարտքէն :

2 Հայրասպաններու վրայ օրէնք մը չդրաւ Առ-
զոն . հարցուցին իրեն թէ Մոռցար արդեզք թէ

1 Տղուն պարագը ի՞նչ էր առ ծնողս :

2 Հայրասպան տղոց համար ի՞նչ օրէնք դրաւ Առ-
զոն :

ՀԱԵցիր, պատասխան տուաւ թէ Վասն զի չկրցայ գտնել այնպիսի մարդ մը որ կարենայ իր հայրը սպաննել :

1 Երբոր մէկը քաղաքական երկապառակութեանց ատեն ոչ մէկ կողմը ըլլար և ոչ մէկալը, վատանումն կը սեպուէր, ու մշանջենաւոր աքար կ'երթար . աս օրէնքով կ'ուզէր Սողոն բռնադատել հարուստներն ու բարեբարոյ մարդիկը, որ սովորաբար վախկոտ կ'ըլլան, որպէս զի ստացուածքնին ձեռքէ չհանելու համար խաղաղութեան ու բարեկարգութեան կողմը անցնին, և անով աղքատաց յանդգնութեանն ու խռովութեան ուժը կոտրի :

2 Մէկ հայր մը որ հայրենեաց համար կը մեռնէր, անոր զաւկըները տէրութիւնը պիտի հոգար : Ազդիլեց Սողոն որ մեռելի վրայ չարախօսութիւն չըլլայ : Վասն զի արդարութիւնը կը պահանջէ որ մեռած մարդկանց յիշատակը պատուենք . հասարակաց օգուտն ալ կը պահանջէ որ ատելութիւնը մշանջենաւոր չըլլայ :

3 Սողոն աս օրէնքները տալէն ետքը՝ գիտնալով Աթենացւոց փոփոխամութիւնը, երդուընցուց զիրենք որ հարիւր տարի անփոփոխ պահեն, և ինքն ալ լիկուրդոսի պէս հայրենիկէն հեռացաւ :

4 Խռովութեան ատենը քաղաքացւոց պարտին ինչ էր :

5 Մէռելոց համար ինչ օրէնք կար :

6 Սողոն Աթենացւոց օրէնքներ տալէն ետքը ինչ ըրաւ :

նախ Եղիսպոս գնաց պտղաւեցաւ, Եսքը Միւդացւոց Կրեսոս թագաւորին քով գնաց: Կրեսոս իր հարստութեանը վրայ հպարտացած՝ հրամայեց որ անբաւ գանձերն ու փառաւոր կահ կարասիքը Սողոնին ցուցնեն: Երբոր Սողոն ամեն բան տեսաւ, թագաւորը հարցուց անոր թէ: Խնծմէ: աւելի երջանիկ մարդ տեսե՞ր ես: — Հրամե՞ր ես, ըստ Սողոն, Տեղզոս Ամենացին տեսայ, որ լաւ մարդու պէս ապրելով ազնիւ զաւակներ թողոց, ու հայրենեաց համար պատերազմելով փառաւորապէս մեռաւ:

1 Տասը տարի ճամբորդութիւն ընելին ետքը Երբոր Յունաստան դարձաւ Սողոն, Ամենացիքը անիշխանութեան մէջ գտաւ: Պիսիստրատ հարուստ, առատաձեռն ճարտարամիտ ու խորագէտ իշխանը ամենուն սիրտը կը վաստըկէր, որպէս զի ամենուն վրայ իշխէ: Սողոն անոր հայրենասիրութեան տակէն յայտնի կը տեսնէր իշխանասիրութիւնը, ուստի ամեն չանք ըրաւ որ ժողովրդեան ու անոր միտքը դարձընէ, բայց անօգուտ:

2 Օր մը Պիսիստրատ ինքզնիքը վիրաւորեց ու արիւնլուայ՝ կառքով հրապարակը եկաւ, և ժողովրդեան առջեւը խեղճ թափել սկսաւ որ հասարակապետութեան թշնամիները վրան նախանձելով ասանկ զինքը վիրաւորեցին: ասով ամենուն

1 Երբոր նորէն Յունաստան դարձաւ՝ Ամենացիքի ի՞նչ վիճակի մէջ էին:

2 Պիսիստրատ ի՞նչ հնարդով տիրապետեց Ամենացւոց վրայ:

դութը վրան շարժեց, հաւատացին ըսածին, մէկէն
իրեն յիսուն թիկնապահ տուին որ շուտ մը վեց
հարիւր հոգի եղան. անոնցմով գնաց Պիսիստրատ
միջնաբերդին տիրեց ու զամենքը սարսափեցուց
(566):

1 Միայն Սոզոն աներկիւդ անոր բռնակալու-
թեանը դէմկը կենար, ու ժողովուրդը կը յորդո-
րեր որ ոտք ելլեն. բայց Երբոր տեսաւ որ վախը
ամենուն սիրտը տիրեր է, ու մէկն ալ իրեն մտիկ
ցընէր, սրդողած յուսահատած տուն գնաց,
զէնքերը առաւ դրան առջեր փողոցին մէջ դրաւ,
յուսալով որ թերևս անով ոտք ելլեն Ամենացիք
աղատութիւննին ձեռք ձգելու: Անով ալ դար-
ձեալ մարդ տեղեն չչարժեցաւ:

2 Երբոր Պիսիստրատ բոլորովին Ամենիքի տի-
րեց, վերջապէս Սոզոնին ացը մտաւ, ու շատ
բան անոր խորհրդովը կ'ընէր: Անոր վրայ շատ
չապրեցաւ Սոզոն, ութեան տարեկան մեռաւ
(559): Ամենացիք վրան ցաւեցան ու անուանը
յիշատակը ամէն ատեն մէծարեցին: Միշտ նոր
բան սորվելու ետևէ եղած էր Սոզոն. Ծերացայ,
կ'ըսէր. ամէն օր նոր բան մը սորվելով: Առվորա-
կան մէկ առածն ալ առ էր. Ամէն բանին վերջ
մտածէ:

3 Շատ չանցաւ՝ Պիսիստրատին թշնամինէրը

1 Սոզոն ի՞նչ կրցաւ ընել Պիսիստրատայ բռնակա-
լութեանը դէմ:

2 Ի՞նչպէս մեռաւ:

3 Պիսիստրատ ինչուան և ոքը իշխանութեանը մէջ
հաստատ մնաց:

զօրացան , զինքը Ամենքէն քշեցին : Մէգակղէս , Թշնամեացը դլխաւորներէն մէկը , զինքը ետ կանցեց , ու իր աղջիկը անոր կին տուաւ . բայց քիչ առենէն նորէն մէջերնին դժտութիւն մտնելով , Թողուց Եւրէա կղզին փախաւ Պիսիստրատ (556) : Տասնըմէկ տարի դուրսը կենալէն ետքը յաղթահակով Ամենք մտաւ , ու բոլոր իր Թշնամիքը մեռցընել տուաւ : Բայց երբոր բաւական հաստատուեցաւ իշխանութեանը մէջ , ըրած անդ թութիւնները մոռցընել տուաւ արդարութեամբն , առատաձեռնութեամբը ու չափաւորութեամբը : Գիտութեանց ու բանաստեղծութեանց վրայ մէծ սէր ունէր , Հոմերոսի ոտանաւորները ժողվեց ու Ամենացւոց տուաւ որ կարգան . հասարակաց գրատուն մըն ալ շննեց . Ամենք քաղաքը մէհեաններով ու աղբիւրներով զարդարեց : Դրած օրէնքներով գատարկակեցութիւնը վերցուց , Երկրագործութիւնն ու ճարտարութիւնը ծաղկեցուց : Անկարող զինուորաց ալ ինչուան 'ի մահ թոշակ կապէլով՝ զօրաց քաջութիւնը վառեց : Բանակին մէջ , հրապարակներու և իր պարտէզներուն մէջ (ուր ամէն մարդ կրնար համարձակ մտնել) , հօր մը կը նումանէր Պիսիստրատ որ զաւկրներուն մէջը կեցած կը սիրէ զանոնք ու կը միսիթարէ : Երբոր մեռաւ (528) , իշխանութիւնը խպարբոս և խպապիս որդւոցը թողուց :

1 Խպապարբոս և Խպապիս ի՞նչպէս ըրբն իրենց իշխանութիւնը :

իրենց հօրը ճամբուն հետևելով Ալթենքը զարդարեցին, արծըթէ ստակ կոփել տուին, իմաստուն մարդիկն ու բանաստեղծները առաստ ընծաներով մշծարեցին, մանաւանդ Վնակրէոնն ու Սիմոնիդէսը . Երկրագործութիւնը, վաճառականութիւնը, ճարտարութիւնն ու գիտութիւնները ծաղկեցուցին, և Հերմեսի արձաններով կրթութիւնը ամեն տեղ տարածեցին . վասն զի ամեն ճամբու գլուխ Եղիպտոսի արէս Հերմեսի արձաններ զնել տուին վրանին տող տող խելացի խօսքեր գրած . անցաւորներն ալ անոնք կարդալով անզգալի կերպով իրենց վարքն ու բնաւորութիւնը կը շտկէին :

1 Արմոդիսս ու Արիստոդիտոն երկու կարիք բարեկամներ կային : Իպակարգոս հանդիսի մը մէջ Արմոդիոսինքը նախատինք մը կ'ընէ . ասօր վրայ երկու բարեկամները խօսք կը դնեն որ անկէ վըէժը հանեն, և Համաթենական տօնին մէջ զինքը կը սպաննեն (515) : Իպակարգոսին թիկնապահները Արմոդիտոը մէկէն կը բռնեն կը մեռցնեն, Արիստոդիտոնն ալ տանջանքներով կը սպաննեն :

2 Իպակիաս Եղբօրը սպանութեանը վրայ բարկացած՝ սկսաւ Ալթենացեկը չարչարել . որուն վրայ որ կատկածի կ'երթար կը մեռցնէր, շատերն ալ խոսառվանցընելու կը ջանար, որոնց մէջ Լեէնա անունով կին մը Երբոր տանջել սկսան, վախնա-

1 Իպակարգոսի մահն ի՞նչպէս եղաւ :

2 Իպակարգոսի մահուընէն վերջը Իպակիաս ի՞նչը ըստաւ :

լով որ ցըսայ թէ խօսք մը բերնէն հանե՛ լւզունի խածաւ փրցուց , ու խպալիասայ առջին նետեց . անոր համար ետքը Ամժենացիք արձան մը կանգնեցին իրեն՝ լւզուն կարած :

Հինգ տարի ետքը՝ Կղիսթենէս Աղմէոնիւան ցեղին գլխաւորը շատ զօրացաւ , և խպալիաս սախուեցաւ որ բռնաւորութենէն հրաժարի (510) : Քիչ մը ժամանակ իր ընսանիքովը ասդին պարտելէն ետե , Պարսից Դարեհ թագաւորին քովը գնաց , ու ետքը Մարաթոնեան պատերազմին մէջ մեռաւ :

Ամժենացիք ազատութիւննին ձեռք ձգելով Արմողիոսի և Արիստոդիաոնի շատ պատիւ ըրին : Երկուքին ալ մէյմէկ արձան կանգնեցին , ու վրանին երգ մը շնուեցին որ հասարակաց հանդէսներու և համաթենական տօնին մէջ կ'երգէին աս իմաստով .

“Թուրս առնեմ , մրտենիի տերեներով զարդարեմ . այսպէս ըրին Արմողիոս և Արիստոդիոն՝ երբոր բռնաւորը վերուցին , ու Ամժենացւոց արդար օրէնքներ դրին :

Սիրուն Արմողիոս , մեռած չես դուն ինչուան հիմայ : Երանելեաց կղզիներն ես , քաջընթաց Աքիւլէսին քով , արիասիրտ Դիումեդէսին քով :

Թուրս առնեմ , մրտենիի տերեներով զարդարեմ , ինչպէս ըրին Արմողիոս և Արիստոդիոն ,

1 Կ՞նչագէս մեռաւ խպալիաս :

2 Ամժենացիք ի՞նչ պատիւներ ըրին Արմողիոսի և Արիստոդիոնի յիշաստակ :

Երբոր Խալալաբոս բռնաւորը մեռուցին Համաթենական տօնին օրը :

Վնամահ ըլլայ ձեր փառքը , սիրուն Սրբողիոս ,
սիրելի Սրբատոդիտոն . վասն զի դուք բռնաւորը
վերուցիք և Աթենքի մէջ արդար օրէնքներ գրիք , :

1 Կղիսթենէս՝ Սողոնին դրած օրէնքները հաստատեց . ժողովրդեան աչքը մտնելու համար տասը ցեղ բաժնեց զիրենք (որ Կեկրոպակէն ինըուան ան ատենը բոլոր Ատտիկէի բնակիցքը չորս ցեղ կը բաժնուին) , և ամէն տարի ամէն մէկ ցեղէն յիսուն հատ ծերակուախ անդամ կ'ընտրէր որով ամէնքը կ'ըլլային հինգ հարիւր հոգի :

2 Ուզեց Կղիսթենէս որ նաև իշխանասիրութեան վտանգներուն առջեն առնէ , այնպէս որ նորէն չելլէ մէկը ժողովրդեան ազատութիւնը վերցընէ , անոր համար Խեցեկոյտ վճիռ ըսուելուն պատճառն ան է որ քաղաքացիք ամբաստանէալ մարդուն վրայ քուէ ձգելու տեղ , անոր անունը խեցիի մը վրայ կը դրէին : Մէկը դատապարտէլու համար վեց հազար քուէ սկէաք էր , և դատապարտուող քաղաքացին վեց տարուան համար կ'աքսորուէր : Կղիսթենէս ինքն ալ առ դրած օրէնքին տակին ընկաւ , և Խագործասի հնաբքովը որ իր թշնամիներուն դլուխն էր , աքսորուեցաւ (508) . բայց շուտով ետ կանչուեցաւ , և Աղկմէոնեանք յաղթանակով առին զինքը Աթենք բերին :

1 Կղիսթենէս ի՞նչ կարգաւորութիւն ըրաւ :

2 Խեցեկոյտ վճիռը ի՞նչ էր , և ի՞նչպէս հաստատուեցաւ :

ԳԵՐԵՍԻՆ Եւ .

Աշուականին Յանիսցաց ընդունված Պարսկա : — Առ-
տիչիք հրիմանական հիմա : — Կառամասն Յանիս : — Աշ-
շառական Մարտանիսկ : — Պարսկանի բեռուաները : —
Դաստ և Արքաքնան : — Պարսկանի Մարտանի : —
Միլոշեց :

1. Հին առեւնի պատմութեանց մէջ եղած զար-
մանայի տեսարաններէն մէկն է Մարտան ըսուած
պատերազմը : Կը առենենք ասոր մէջ որ Պարսիկը
բոլոր արևելքի ուժով կուդան կը վաղեն պղափկ
երկրի մը վրայ , որ իրենց հարիւր նահանգներէն
հազիւ թէ մէկը կրնար սեպուիլ : Աթէնքն ու
Սպարտան բոլոր դաշնակիցներուն օդնութենէն
յոյսերնին կը կարեն , բայց մէկզմէկ չեն թողուր ,
իրենց քաջութեամբը միայն բովանդակ Ասիոյ
գեմ կը գնեն , անհամար զօրքեր կը չարգեն կը
փախցընեն , նաւատորմիզներ կը կուղրատեն կ'ըն-
կրզմեն , և հզօր պետութեան մը կը յաղթեն :

2. Կիւրս (ինչպէս որ գիտենք) Ախոգիոյ տի-
րելն եսքը , Փոքր Ասիոյ մէջ եղած Յունաց գաղ-
թականներն ալ նուաճեր եր : Արիստակորաս ա-

1. Մարսկան պատերազմը ո՞րն է :

2. Խճչ պատճառաւ Յանիսցիք դլուիս քաշեցին
Պարսկան գեմ :

նունով մէկը Պարսից Դարեհ թագաւորին կողման
նէ Միլետոնի կուսակալ դրուած էր . առիկայ
Դարեհի հի Արխափեռնէու եղբօրը հետ աւրուելով
համկըցաւ որ իր բանը գեշէ . անոր թշնամու-
թեանը առջևն առնելու մտքով ուղեց Յանիան ոսք
հանել : Արխափորասայ հօրեղբայրը Խամիկոս
որ ան առեն Շօչ կը կենար՝ ձեռքի տակէն իր եղ
բօրորդւոյն կ'օդնէր , ու երբոր աւսաւ թէ ոսք
ելլելու յարմար ժամանակ է , Շօչն սուրհան-
դակ մը խաւրեց Արխափորասին ըսելով որ
շուտ ընէ ոսք հանէ Յոնիացիքը : Եւ որովհետեւ
ճամբաները բանուած էին , ու ամէն անցաւորաց
վրան դլուխը սասաիկ կը քննէին . Խամիկոս Արխա-
փորասին իր միտքը խմացընելու համար այսպի-
սի հնալը մը մտածեց կ'ըսեն : Իր հաւասարիմ
ծառաներէն մէկուն դլուխը գերծեց , ու վրան
ուղած խոռքերը տպեց . Երբոր մազերը բուսան
ու գրելը գոյուեցան , առաւ զինքը Միլետոն
իրկեց , պատուիրելով որ Արխափորասին ըսէ
որ մազերը գերծէլ տայ ու գլխուն վրայ եղածը
կարդայ : Անկեց համկըցաւ Արխափորաս հօր.
Եղբօրը միտքը , ու սկսաւ ապստամբութեան ոպա-
սորաստութիւն աւեսնէլ :

1 Խամիկոսին հրամանը իր կուսակցացը խմա-
ցուց , և անոնց հետ մէկուեղ Պարսից իշխանու-
թենէն զլուխ քաշեցին (505) : Եւրոպա բնակող
Յունացմէ ալ օգնութիւն գտնելու համար Արխա-

1 Արխափորաս ի՞նչ կերպով ջանաց Յոյները
ոսք հանել :

ապօրաս գնաց Սպարտաս, ու խոստենանքներով
և ընծանելով շահաց որ Սպարտացւոց Կղեռ-
մն թագաւորը իրեն հետ միաբանէ, բոլոր տի-
րելու երկիրները որինձէ տախատակի մը վեայ գծեց
ու անոր ցուցուց : Կղեռմն իրեք օր ուզեց որ
վրան մասածէ . չորրորդ օրը հարցուց Արիստագո-
րասին թէ Սպարտացին ինչուան Ծօշ քանի՞
ըուան ճամբայ է . Արիստագորաս ալ ելաւ ըստու-
թէ Օրը Երեսուն մզոն ճամբայ ընկշով՝ իրեք
ամսուան մէջ կրնանք հասնիլ : Կղեռմն բարկա-
ցաւ ու խօսքը կարելով Բարեկամ, ըստու , քու-
աս տռաջարկութիւնոց շատ վասնդուոր բան է .
կ'ուզես որ Սպարտացիք իրեք ամսուան ճամբոր-
դութիւն ընեն Յունաստանի ծովեզերքէն անզին-
արել ըմասծ Երթաս Սպարտացին : Արիստագո-
րաս աղաջաւորի կերպարանք մտած , ու ձեռքը
ձիթենիի ճիւղ մը բռնած՝ նորէն գնաց Կղեռմն-
ին աղաջեց՝ շատ ստակ ալ խոստանալով . բայց
Երբոր անիկայ յանձն շառաւ , Արիստագորաս Ա-
թէնք անցաւ , և հոն բանը յաջողեցաւ :

1 Ամենացիք Դարեհի գէմ արդէն սրդողած
ըլլալով որ Խալպիասը քովն ընդուներ Եր . սիրով
յանձն առին Արիստագորասին խնդիրքը : Մէ-
կէն քան նաւ պատրաստեցին , ու Եւրիոյ Երե-
արիա քաղաքէն Եկած հինգ նաւով զօրք խրկեցին
Եփեսոս (504) : Աս օգնութեամք զօրացան Յո-
նիացիք , ու իրեք օրուան մէջ 1 իւղիոյ մայրաքա-
զաքը Սարդիկէն առին , և որովհետեւ աները Եղե-

1 Ամենացիք ի՞նչ օդնութիւն ըրին Յոնիացւոց :

գել շինուած էին, զինուորին մէկը տան մը կրակ տուլուն ովես՝ մէկալնոնք ալ բռնկեցան, ու բոլոր քաղաքը այրեցաւ : Սակայն Պարսիկք խիստ շատուոր ըլլալով՝ քշեցին դաշնակիցները, Աթենացիք ալ թողուցին Աթէնք դարձան :

1. Բայց Ասիացի Յոյները անկեց ետքն ալ քիչ մը ժամանակ քաջութեամբ առաջ տարին պատրազմը . միայն երբոր Պարսիկք անթիւ նաւերով անոնց սակաւաթիւ նաւատորմղին վրայ յարձը կեցան, շատ քաջութեամբ դէմ դնելէն ետքը յաղթուեցան (498) : Պարսիկք ծովէն ցամաքին Միլետոնը պաշարեցին . պարիսալը բարաններով ծեծեցին, և տակէն ականներ բանալով առին Արիստագորասի ապատամբութեան եօթներորդ տարին, և բնակիցքը գերի տարին : Յաջորդ դար նան Պարսից նաւատորմղը տիրեց Քիոս, Լեսոս և Տեներոս կղզիներուն :

2. Երբար Յոնիացիք բոլորովին նուաճնեցան, Դարեհ ուզեց որ Աթենացւոցմէ ու Երետրիացւոցմէ ալ վրէժ առնու, որ անոնց ձեռնոտու եղեր էին . ուստի անթիւ ծովային ու ցամաքային զօրքով իր Մարդոնիոս փեսան վրանին խրկեց (496) : Նաւատորմղը թասոս կղզին նուաճելէն ետքը, Աթոս լեռան քով յանկարծ սաստիկ հիսուսային քամի մը ելաւ, ու իրեք հարիւր նաւու հետ քսան հազար մարդէն աւելի կորսուեցաւ : Ուրիշ մեծ հարուած մըն ալ ցամաքային զօրքով

1. Յոնիացիք մինակ որ մնացին ի՞նչ ըրին :

2. Դարեհի նաւատորմղը ի՞նչպէս ջարդուեցաւ :

պահուած էր . ասոնք Երբոր Մակեդոնիոյ մէկ մասը հնազանդեցուցած առաջ կուգային , Թրակացիք գիշերանց վրանին վազեցին ու ահազին ջարդ տուին . Մարդոնիոսն ալ վիրաւորեցին : Տեսաւ Մարդոնիոս որ մնացած զօրքովը Յունաստանի տիրել չկընար , ամօժով դարձաւ գնաց Պարտկաստան :

1 Դարեհ ասով ալ միտքը փոխելու տեղ աւելի կազեցաւ . բայց նոր արշաւանք մը ընելէն առաջ գեսպան խրկեց Յունաստան , ու Երկրին հովն ու ջուրը ուղեց (495) : Ըատերը սարսափած մէկէն հնազանդեցան , կամքը կատարեցին : Միայն Աթէնք ու Սպարտա յանձն չառին . իրաւանց ազգաց ալ գէմ՝ գեսպաններուն մէկը առին ծազելով ջրհոր մը նետեցին , մէկալն ալ խորունկ փոսի մը մէջ , ըսելով որ Երթան առնուն ուղածնին :

2 Աս նոր նախատանաց ալ վրէմն առնելու համար , Դարեհ մէկէն հինգ հարիւր հազար հոգւովրանակ մը կազմեց , և վեց հարիւր նաւով տորմիզ մը , անոնց զօրավար դրաւ Դասն ու Արտափեռնեսը , և պատուիրեց որ Յունաստանի հասարակապետութիւնները նուաճէն , Աթէնացւոց ու Երետրիացւոց յանդգնութիւնը պատճեն որ իրեն գէմ օգներ էին Յոնիացւոց , քաղաքնին այ-

1 Դարեհի գեսպաններուն հետինը վարուեցան Յոյնք :

2 Իր գեսպաններուն եզած նախատանացը վրէմնինը պատճես ուղեց առնուլ Դարեհ :

ըեն, բնակիչներն ալ շղթայակապ իրեն խրկեն. ասոր համար զօրացը հետ անթիւ շղթաներ ալ խաւրեց: Շամբուն վրայ եղած կղզիները նուածելէն ու կողոպաշելէն ետքը, Պարսից նաւասոր միոց Եւրիոյ ծովեզերեայ Կարիստոս քաղաքը հասաւ. Պարսիկը թէպէտ բազմութեամբ զօրաց Երետրիացոց վրայ յարձըկեցան, տակայն անոնք քիչ զօրքով երկար առեն դիմացան. բայց մէջեր նէն քանի մը հոգի Պարսիցմէ կաշառուելով մասնութիւն ըրբին, որով քաղաքնին առին Պարսիկը կործանեցին, զիրենք ալ շղթայակապ Ասիա խըրկեցին:

1. Ան յաղթութենեն Ետքը Դատե Արտափեռնէս հարիւր հաղար հետևակ և տասը հաղար ձիաւոր զօրքով Պիսիադրատայ Խարսիաս որդւոյն առաջնորդութեամբ Եւրիայէն Ելան՝ Աստիկէ եկան Մարաթոնի ծովափունքը:

2. Ամենաացիք նեղը մասծ իրենց դաշնակցացը դիմեցին, անոնք ամէնքն ալ Հրաժարեցան: Սորար սացիք խոստացան օգնելու, բայց անոնք ալ աւելորդ առաջաշտական սովորութիւն մը ունենալով որ լուսինը լրանալէն առաջ պատերազմի շեխն Երթար՝ շատ ուշացան: Միայն Պղատեացիք հաղար հոգի օգնութիւն խրկեցին: Խակ իրենցմէ հաղիւ տասը հաղար մարդ ժողվեցին Ամենաացիք, ամէն մէկ ցեղէն հաղարական հոգի:

1. Դատե Արտափեռն որչափ զօրքով անցան Աստիկէ:

2. Ամենաացոց զօրքը որչափ Ել:

։ Ամենացիք բարերազդ գտնուեցան որ Աջեր-
նին իրեք մեծամեծ մարդիկ կային ան առևնը, ԱՇ-
ախաղէս, Արխատիդէս ու Թեմիստոկլէս . Միլտիա-
դէս հնարիմաց ու փորձ զօրավար, Արխատիդէս՝
արդարութեամբը բոլոր Յունաց մէջ անուանի, և
Թեմիստոկլ՝ փառասիրութեանը համար ամեն
բանի ձեռք զարնող: Իրենց ալ ազատութեան սի-
րով վառուած՝ իրենց քաղաքակցացը սիրա տու-
ին, և անդնին բորբոքեցին, ու հայրենեաց ազա-
տութեանը համար կեանդերնին տալու պատրաս-
տեցին: Տասը հազար զօրաց վրայ տասը զօրավար
դրին, և որոշեցին որ կարդաւ ամենքը մէյմէկ որ
ընեն զօրաւարութիւնը: Վեհանձնութեամբ մը
հրաժարեցաւ Արխատիդէս ու իր կարդը Միլտիա-
դէսին տուաւ, մէկալ զօրավարներն ալ հասարա-
կաց օգուածը իրենց առանձնական փառասիրու-
թենէն վեր դնելով անոր օրինակին հետեւեցան:

։ Միլտիադէս տեսնելով որ հայրենեաց ազա-
տութիւնը իր վրայ միայն մնաց, ջանաց որ թշնա-
մոյն բազմութեանը՝ տեղւոյն յարմարութեամբը
յաղթէ: Դնաց լոռան մը տակ կեցաւ, ու կորած
ծառերէ իրեն պատնեշ շնեց:

։ Դատ տեսաւ որ ան գիրքն իրեն յաջող չէ,
բայց իր զօրաց բազմութեանը սպառինած՝ պատէ
բազմի նշան տուաւ: Յոյնք կատազաքար վրանին
վազեցին: պատէբազմը սպառիկացաւ, Պարախիք

։ Ի՞նչ զօրավարներ ունեին Ամենացիք :

։ Միլտիադէս ի՞նչպէս պատրաստուեցաւ պատ-
րազմի :

։ Մարաթոննեան պատերազմը ի՞նչպէս եղաւ :

մէջտեղեն սկսան զօրահալ . հարկ եղաւ որ բազ-
մութիւնը քանի մը ժամ կռուելէն Ետքը քա-
ջութենեն յաղթուի . Յունաց աջ թեր դաշտին
մէջ զարկաւ ցրուեց Պարսից զօրքը , ձախ թեն ալ
տարաւ ճահիճի մը մէջ ձգեց զանոնիք : Ետքը եր-
կու թեն ալ մէկակը վազեցին , Սքիսափեսի ու
թե միստոկղեսի օդնութեան հասան , որ Դատին
ընսիր զօրացը մէջ սրաշարուած՝ յաղթուելու
վրայ էին : Վն տունն տեսնելու բան եր Պարսից
կերած ջարդն ու փախուստը : Չորս կողմէն սր-
շարուած՝ յուսահատած չեին գիտեր ուր փախ-
չին . նաւերն ապաւինեցան . ետենեն հասան
Յոյնք , հոն ալ իրենց սաստիկ ջարդ մը տուին :
Աիւնեղիրոս կտրիճը լողալով աջ ձեռքով փախ-
չող նաւ մը բռնեց , ու կ'ուզէր վեր եղել . կտրե-
ցին ձեռքը . ձախովը բռնեց , ան ալ կտրեցին . ան
տաենը ակռաներովը նաւը խածաւ . զլուխը կտր-
եցին ու ձեռքէն ազատեցան : Եօմը նաւ առին
Ամենացիք . մասցած նաւերն ալ ընդունայն տե-
ղը Ամենիք նաւահանգստին ակրելու ջանալէն
Ետքը Ասիա դարձան :

Առ հռչակաւոր սրատերազմը եղաւ . Քրիստ.
մէ 490 տարի առաջ , սեպտեմբերի 29ին : Պար-
սիկը կորածնցուցին վեց հազար չորս հարիւր հոգի .
իսկ Եթենացիք հարիւր իննասունուերկու կըտ-
րիճներ , որ ամենքն ալ դիւցազն ըսուելու ար-
ժանի էին : Միլտիադէս վիրաւորուեցաւ , իսու-

1 Վն սրատերազմին մէջ երկու կողմէն որչափ մարդ
ընկաւ :

պիաս մեռաւ, նմանապէս Աթենացւոց զօրապետ ներէն Երկուքը Սաեսիղէս և Կալիմաքոս։ Առ Մարաթոնեան պատերազմիս մէջ Երևելի եղած Աթենացւոց մէկն է նաև Եսպիղէս բանաստեղծը, որ Երգը Պարսիկ անունով ողբերգութեամբ մը Յունաց ըսած յաղթութիւնը հանդիսացուց։

1 Երկրորդ օրը հասան Երկու հազար Սպարտացիք, որ իրեք օր՝ իրեք գիշերուան մէջ հազար երկու հարիւր առարկէզ ճամբայ կտրեր էին։ Տեսան որ գեռ Պարսից վրանները կեցած էին, Մարաթոնեան ընդարձակ դաշտը մեռելներով ու կողապուաներով ծածկուած էր. Արիստիդէս ալ դրբով հոն կեցած գերիներուն ու աւարիներուն պահպանութիւն կ'ըներ. շատ ուրախացան Սպարտացիք, ու շատ գովեցին յաղթողաց քաջութիւնը, բայց իրենք ալ շատ ամօթով մնացին։

2 Ան միջոցին կարիք զինուորին մէկը, որուն ձեռքին մէջ գեռ մեռուցած թշնամեաց արիւնը կը մխար, կը վազէ որ ամենէն առաջ ինքն աս փառաւոր յաղթութեան աւետիսը քաղաքակցացը տայ։ Մէկ շնչով գրեթէ յիսուն մղոն տեղ կը վազէ, շնչասպառ կը հանի Աթենք, ու հաղիւ բերնէն աս խօսքը կը հանէ՝ Աւետիս, մենք յաղթեցինք, մէկէն կ'լինայ կը մեռնի։ Պարսից աւարին մէկ մասը աստուածոց նուիրեցին, մէկալ մասն ալ զօրաց բաժնեցին։ Մեռելներուն փառաւորյու-

1 Սպարտացիք Երբ հասան։

2 Աթենացիք ի՞նչ կերպով խմացան Մարաթոնի յաղթութիւնը։

զարկաւորութեան հանդէս ըրբին, և ուս հմանեցին որ ամեն տարի ան օրը անսոնց յիշատակը կատարէն :

1 Մարաթոնի յաղթութիւնը ըոլոր մէկալյաղթութեանց սկիզբն էղաւ : Առ յաղթութեամբ հանցան Յոյնք իրենց զօրութիւնը, Պարսից զօրութենեն վախերնին գնաց, և իմացան որ ժողովոդեան ձեռքն է անյաղթելի ըլլար : Այսպիսի փառաւոր յաղթութեան վարձքն ալ պէտք էր որ փառաւոր ըլլար : Աթենացիք Պիկեղէի * մէջ ասար զօրավարաց կենդանագիրը նկարել առւին, անոնց գլուխն ալ դրին Միլտիադէսը, որ իր օրինակով զօրքը կը խրախսուածէր : Ասիկայ ան ասենի Յունաց հանար մեծ սպասիւ էր . բայց եաքերը երբոր չառյութիւն մտաւ մէջերնին, իրեք հարիւր արձան մէկն կանգնեցին Դեմետրի փաղերացւոյն :

2 Վ բան շատ շանցաւ, մոռցան Աթենացիք Միլտիադէսին այնպիսի երախտիքը : Զինքը նաւատորմղի մը գլուխ դրած խոկեցին որ Երթայ կղզեցւոց ան հաւատարմութիւնը սկասմէ՛ որ Պարսից հնազանդէր էին . գնաց շատերը նուաճեց . բայց Երբոր Պարսու կղզինքն քով զարնուած էտ դարձաւ, թշնամիները զբարտեցին զինքը թէ Պար-

1 Ի՞նչ փոխարէն ըրբին ան սկասերազմին մէջ յաղթողներուն :

2 Միլտիադէսին ի՞նչ հասուցումն ըրբին Աթենացիք :

* Պիկեղէն Ամէնուի Դարձելու Առաջարկան էր :

մից [թագաւորեն կաշառուելով կամու յաղթուեցաւ, ու գաստարուեցին որ չարադործաց վիհը ձգուի : Դաստաւորները չուղելով աս անիլրաւ վճիռը հաստատել, որոշեցին որ նաւատորմղին համար ծախոք եղած յիսուն տաղանդը (270,000 ֆրանք) վճարել ու աղասի : Միլտիագես չկարենալով այսպահ տառկը վճարել բանտ դրուեցաւ, և հոն հայրենեաց համար պատերազմելու առենը առած վլլիքերեն մեռաւ :

ԳԼՈՒԽ Զ.

Աշխարհու և Թէմպապահնեն . — Աշխարհու սահարա . — Վաներտունի արշաւանցը Յանապան . — Եկանիդաս . — Աշխարհունի պատերազմը . — Թէմպապահն իսրահուրդը . — Սուսմինայի պատերազմը . — Պատրիարքի պատերազմը . — Միհաջեայ պատերազմը :

1 Ո՞լտիագեսի մահուընեն ետքը, Արիստիդես և Թևմիսասոկղես, Երկուքն ալ [թէ աղնուականութեամբ և թէ իրենց անձնական կատարելութիւններով իրարմէ երմելի եին Աթենացւոց առջեր . Արիստիդես հաստատուն բնաւորութեամբ, և անյովգովզ արդարութեամբը ոչ սուտ խօսիլ գիտեր, ոչ չողոքորթել և ոչ կեղծաւորիլ : Իր գան-

1 Միլտիագեսին Լորը ովլեղաւ Աթենացւոց Աջանուանի :

ձագետութեան տուենը միայն առ կը նայէր որ
հասարակաց բարին ընէ . անոր համար շատ ան-
դամ կը հարկազրուէր թեմիատոկղեամին հետ վե-
ճելու , և անոր հասարակագետութեան մշջը ը-
նել ուղած փոխօսութեանցը գեմ կենալու : Թե-
միատոկղեամի դվաստոր կիրքերն էին փառասիրու-
թիւն և իշխանասիրութիւն : Քանի որ Միլտիա-
դեսին յաղթութեան գովասանիքը կը լսէր՝ գիշեր-
ները քունը չեր տանելը : Կը զարմանային բարե-
կամենելը ու պատճառը կը հարցընեին իրեն .
Միլտիադեսի յաղթանակները չեն թողուր որ
հանգչմ կը լսէր :

: Տեսնելով թեմիատոկղես որ Արիստիդէս բո-
ցը իր առաջարկութիւններուն գեմ կը դնէ . ջա-
նաց որ զինքը ժողովրդեան ացքէն հանէ , ու խե-
ցեկոյա վճռով աքսորել տայ , և իր հարտասանու-
թեամբը վերջապէս անոր արդարութեանը յաղ-
թեց : Վըսեն թէ Արիստիդէսի աքսորուելու օրը .
ամէնքը խեցիներու վրայ անոր անունը դրելու
տուեն , գեղացիին մէկը խեցի մը ձեռքը Արիս-
տիդէսի քովը կուգայ ու կ'աղաւէր որ վրան Արիս-
տիդէսի անունը դրէ : Արիստիդէս զարմացած՝
կը հարցընէ . Արիստիդէս քեզի ի՞նչ ըրած է : —
Բան մը չէ ըրած , կըսէ գեղացին , և ոչ ալ զինքը
տեսած եմ . բայց ձանձրացեր եմ իրեն Արդար
անունը լսելն : Առանց բան մը ըսելու կը դրէ
Արիստիդէս անունը ու խեցին անոր կը դարձընէ :
Աքսորուելով քաղաքէն գուրս ելլելու առենը

անցիւաչարութեամբ ձեռուըները երկինք վերցուց Արիստիդէս ու խնդրեց աստուածներէն՝ որ Աթենացիք անանկ նեղութեան մեջ չիյնան որ ետքը իրեն կարօս ըլլան :

1. Թեև միատոկզէս իր ոստիին ձեռքէն աղատելէն Եսքը՝ ձեռքն անցած իշխանութիւնը աղէկ որ հայրենիքը գրառանց մեծցընելու գործածեց : Իր խորհրդովը Աթենացիք Կաւրիոն լեռան արծաթահանիքէն ելած սաղկովը նոր նաւասորմիղ մը շինեցին : Անուլ քիչ ատենի մեջ հարիւր ցոկանու պատրաստեցին, ու անոնցմով ծովուն տիրեցին :

2. «Քաերքակէս իր հօրը Դարեհին տեղը նատելով, անոր վրէժը ինքն ուղեց հանել Յունացմէ, և այնովիս ահաղին բանակով մը եկաւ Ելլեսպոնտոս որ անոր նմանը ինչուան ան ատեն չէր տեսնուած : Կաւասորմիղն Էր հազար երկու հարիւր երեքկարգեան թիով ցոկանաւ, և իրեք հազար քեռնաբարձ նաւեր, որոնց մեջ հինգ հարիւր հազար մարդ կար : Յամաքային զօրաց բանակն էր մեկ միլիոն Եօմը հարիւր հազար հետևակ, չորս հարիւր հազար հեծեալ, թող գերիներուն, ներքինեաց և կանանց բազմութիւնը որ զօրքէն աւելի էին կըսեն : Հան ժողվուեր էին բաց ՚ի Պարսից և Մարաց, նաև Ասորեստանեայք, Բակտրիացիք, Ակիւթացիք, Հետկաստանեցիք, Պարետէք, Արաբացիք, Փռիւգացիք, Հայք, Լիւդա-

1. Թեև միատոկզէս ի՞նչ կերպով Աթենացւոց ծովային զօրութիւնը աւելցուց :

2. «Քաերքակէս ի՞նչ պատրաստութեամբ Յունաց վրայ ելաւ :

շիք, թրակացիք և ուրիշ զանազան ազգեր։ Եօթն օրուան ու Եօթը գիշերուան մէջ Ելլեսպոնտոսի վրայ շինել տուած նաւականուրջէն անցուց Քակըբսէս զօրքը Ասիոյ ծովեղերքէն Եւրոպայի եղերքը։

1 Ինքը Քակըբսէս ալ անցաւ Ելլեսպոնտոսէն, և մէկէն թրակիա, Մակեդոնիա, Թեսաղիա, Դորիա, Բէտլախա (բաց ՚ի Թերէէն) սարսափած հնազանդեցան իրեն, և ուզածին չափ ալ զօրք տուին։ Բայց Ամենացիք և Սպարտացիք թէսպէտ և ամեննեին տէզէ մը օդնութիւն չէին կրնար առնել, ոչ կղզիներէն և ոչ Սիկիլիա և Խոսղիա բնակող Յունաց գաղթականներէն, ամէն բան աչքերնին առած որոշեցին որ իրենք զիրենք պաշտպաննն։ Կոկրացիք, Փոկէացիք, Թէսպացիք, Կորլն, Թացիք, Տեգէացիք, Մանտէացիք, Որբոմեննեանք, և ուրիշ քանի մը պզտիկ տէրութիւններ հւաերնին միացան Պարսիկները վանելու։

2 Լեռնիդաս՝ Սպարտացւոց թագաւորը, Եօթը հարիւր հոգւով խրկեցին որ Թէսպաղիոյ ու Լոկրիոյ մէջ եղած Թերմոպիլէ կիրճը պաշտպանէ, վասն զի անկից միայն կրնացին Պարսիկը Յունաստան մանել։ Իրեք հարիւր նաւ ալ Լակեդեմոնացւոց Եւրիփիագէս զօրավարին առաջնորդութէամբը գնացին Սրաեմիախոն ըսուած նեղուց պահելու։

1 Յունաստանի ո՞ր ազգերը գէմ կենալ ուղեցին Քակըբսէսի։

2 Կ'նչ պատրաստութիւն ըսին Յոյնք Պարսից արշաւանդին գէմ։

1. Գուելքական միտքը զրած էր թէ Յունաստան
իր աշխարհակոյտ բանակին անունը լաւլաւն պէս՝
մէկէն պիտի խոնարհի ու հեազանդի իրեն, ուս-
տի շատ զարմացաւ՝ երբոր աեւառ որ Յոյնք իր
անցնելու ճամբան ալ արդիվելու կը պատրաս-
տուին : Դևմարատ որ առենով Սպարտացւոց
թագաւոր Եղած էր, ըստ իրեն թէ Լակե-
դեմոնացիք աւելի կ'ուզեն մեռնիլ քան թէ ան-
ձեատուր ըլլալ : Աակայն քանի մը օր ալ սպա-
սեց Գուելքական, յուսալով որ թերեւ Յոյնք Ետ
քաշուին : Հինդերորդ օրը Լեւոնիդասին գրեց .
Ընդունայն աեւզ աստուածոց գէմմի պատերազ-
միր, անցիր իմ կողմն . զքեզ բոլոր Յունաստանի
թագաւոր կը գնեմ : Լեւոնիդաս պատասխան
տուաւ . Աւելի կ'ուզեմ հայրենեաց համար մեռնիլ
քան թէ անոր վրայ իշխել : Գուելքական ուրիշ
թուզթ մըն ալ գրեց, որուն մէջ աս խօսքս միայն
կար . Զէնքերդ տուր . Լեւոնիդասն ալ անոր տա-
կը գրեց . Եկուր առ :

2. Գուելքական աս պատասխանիս վրայ սաստիկ
բարկացած՝ հրամայեց Մարաց ու Կիսսացւոց որ
Երթան Սպարտացիները ողջ ողջ բռնեն իրեն բե-
րեն: Ան միջոցին որ Լեւոնիդաս քաջութեամբ գէմ
զնելու կը պատրաստուեր, իրեններէն մէկը կ'ըսէ .
Կ'նչպէս պիտի կարենանք սրգաիկ գնդով մը աս ան-
թիւ բանակին գէմ զնել : — Թէ որ յազմթութիւնը

1. Գուելքական Յունաց միտքն որ իմացաւ ի՞նչ ը-
լաւ :

2. Կ'նչպէս Եղաւ թէ բամբոպիլէի պատերազմը :

համբանքի վեայ է , ըստ ՎԵԼՈՆԻԴԱՍ , բոլոր Յունատան բաւական չէ , վասն զի հաղիւ թէ Պարսից բանակին մէկ կտորին կը հանի . բայց թէ որ քաջութեան վրայ է յազթութիւնը՝ խմ գունդս բաւականէն ալ աւելի է : Ուրիշ զինուոր մըն ալ կը վաղէ ՎԵԼՈՆԻԴԱՍԻՆ կ'ըսէ թէ Պարսիկք այն չափ շատ են՝ որ մէկտեղ նետ նետելու որ ըլլան՝ կրնան արել խաւարեցընել : Անոր ալ պաղ արիւ նով մը պատասխան կուտայ ՎԵԼՈՆԻԴԱՍ . Աւելի աղէկ , շուքի մէջ կը պատերազմինք :

Երբոր ՎԵԼՈՆԻԴԱՍ զօրքովը գոււրս ելու պատնիշէն , ու պատերազմի նշան առւաւ , Մարք կատաղութեամբ սկսան առաջ դաշ . առաջին կարգինները զարնուեցան մեռան , եաւիններն ալ վիրաւորուած ընկան : Յոյնք անշարժ քովէ քով կեցած՝ խոշոր վահաններով վրանին գոցած , ձեռքերնին ալ երկայն նիզակներ՝ կեցեր էին : Ասոնք տեղերնէն խախտելու համար Պարսիկք ուրիշ նոր զօրք հաստոցին . ան ալ բան մը չկրցաւ ընել , հարկ եղաւ որ Մատեան գունդը առաջ անցնի : Ան ատեն պատերազմը սաստկացաւ . Յունաց դիլքն ու զէնքերը շատ աղէկ էին . ուստի ամբողջ օր մը քշեց պատերազմը : Ուրիշ շատ Պարսիկք ալ ընկան մեռան , շատերն ալ սկսան վախցիլ . աս տեսնելով Ք.Ա.Յ.Բ.Ա.՝ իրեք անդամ գողալով աթոռէն ցատքեց կ'ըսեն , և ան ատեն խմացաւ որ հետք մարդ շատ ունի եղեր , բայց խիստքիչ պատերազմող զինուոր :

Երբոր շփոթած կը մտածէր Ք.Ա.Յ.Բ.Ա. թէ ի՞նչ ընէ , Եփիազտէս մատնիցը անոր ծածուկ ճամբայ մը ցըցուց , ուսկից դիւրաւ Պարսիկք կրծին վրայ

ելան : Տեսաւ Լեւոնիդաս որ ալ անկարեցի է՝ Պարսից տոջեն առնել, ժողվեց Յոյներն և ազա-
ցից որ ետ գառնան ու յաջող առթի սպասեն . իսկ
ինքը հետք առաւ միայն իրեք հարիւր Սպարտա-
ցիքն ու Եօթը հարիւր Թերացիքը , ու պատերազ-
մի չակած՝ հրաման տուաւ որ քիչ մը բան ուտեն
զօրանան . Քաջ զինուորակիցք իսր, ուրախու-
թեամբ կերեք , կ'ըսէր , վասն զի իրիկուան կերա-
կուրնիս սպանեցարապետին Պղուառնի քով պիտի
ուտե՞նք :

Կէս զիշերուան մօտ կ'առնել Լեւոնիդաս իր
փոքրիկ դունդը , յանկարծ Պարսից բանակին
վրայ կը յարձըկի , առջեն եկածը կը կոտրէ կ'անց-
նի , բնչուան Ք.սէրքսէսին վրանը կը հասնի :
Ք.սէրքսէս հազիւ փախչելով մահուրնել կ'ազատի-
խոկ Պարտիկը՝ մէկ կողմաննել վախցած սարսափած ,
մէկաղ կողմաննել ալ գիշերուան մթութեամբ շփո-
թած չէին գիտեր որումն հետ պատերազմին , և
մէկզմէկ կը ջարդեին : Յոյնք ան գիշերը քսան
հազարէն աւելի մարդ ջարդեցին կ'ըսէն : Բայց
առաւօտանց աեսան Պարսիկը որ զիրենկը այնչափ
սարսափեցընող թշնամիքը քանի մը հարիւր հոգի
են եղեր , չորս կողմէն զանոնք պաշարեցին ու
կարկախ պէս իրենց նետերը սկսան անոնց վրայ
թափէլ : Հոն ընկաւ քաջն Լեւոնիդաս , ետեւն
ալ շատ երեւէլ Սպարտացիք իրենց դիակներով
անոր մարմինը դոցեցին : Երկու կողմէն Սպար-
տացիք և Պարտիկը իրարու ձեռքէ կը յափշտակէին
մռուած Լեւոնիդասը : Ք.սէրքսէսի երկու եղբարքը
հոն ընկան մեռան : Յոյնք առին իրենց զօրավա-
րին մարմինը , և չորս անդամ դարձան նորեն վա-

նեցին Պարսիկները որ անդադար ետևենքն ընկած զիրենք կը հաշածեմին . բայց վերջապէս չորս կողմէն պաշարուած՝ ամէնքն ալ ընկան մեռան զարմանալի քաջութեամբ :

1 թերմոպիլէի պատերազմին մէջ մեռած Յունաց քաջերը ամէնն ալ պատուուլ թաղուեցան : Լեռնիդասէն առաջ մեռնովներուն վրայ ասանկ տապանագիր մը դրին :

Ըստ Եշէտաբէ-ը Բի-ըս-ն պարեւպաշտան առ լորետ հաշար այց 'ի Պեղողունեայ :

Խոկ Սպարտացւոց քաջերուն վրայ ասիկայ .

Զըրոց ըսմէնջ 'ի Լուիւնա բարձրէ , և հիւր թէ անխառ ասոյ 'ի հանշանդել օրինացն իւր :

Եսոքը աս տապանագիրները Ամփիկախոնի ամեանը սիւներու վրայ փորագրել առւառ , որպէս զի ան կարիքներուն յիշատակը անմոռանալի մնայ :

2 Քսերքսեսին թերմոպիլէ եղած առենք՝ իր նաւատորմիլը Մագնեսիոյ կողմերը փոթորիկի մը բռնուելով , չորս հարիւր ցուկանաւ և շատ մըն ալ բռնաբարձ նաւեր կորսնցրնելէն ետքը , Յունաց նաւատորմիլն առջեն եկաւ , որ Սկոտեմիսխոնի նեղուցն էր : Երկու հարիւր Պարսից նաւերը երբ որ Եւբեա կղզին դարձած Յոյները պաշարելու կերթային , նորէն փոթորիկ մը ելաւ , ու ժայռի զարնուելով ամէնքն ալ խորտակեցան : Խրեք օր անդադար նաւական պատերազմը ըրին , և գրեթէ

1 թերմոպիլէի պատերազմին մէջ մեռնովներուն Բինչ յիշատակ կանգնուեցաւ :

2 Վն պատերազմին օրը ուրիշ Բինչ յաղթութիւն ըրին Յոյնք :

միշտ Յոյները յաղթող եղան։ Բայց Երբոր լսեցին թէ Լեւոնիդաս մեռեր է և Թերմոնպիլէին ափրեր էն Պարսիկք, թաղուցին Յոյնք Սաղամինա կղզին քաշուեցան։

1 Թեմիտատկղէս ուղելով որ Աթենացիքն սովորէ Քսերքսեսի գլուխ ծովու վրայ սպառերազմելու, այսպիսի պատգամ մը հանել տուաւ թէ Փայտէ սպարիսպներու մէջ ամրացած կրնան յաղթել Աթենացիք։ և զիրենք համոզէց թէ Ազատութիւնն ուր է նէ՞ հայրենիքն ալ հոն է։ Ասոնք լսելով Աթենացիք նոր տեսակ արիսւթեամբ մը բարբարուաց կատաղութեանը մատնեցին իրենց երկիրը, քաղաքնին, մեհեաննին, իրենց հարցը գերեղ մատները։ և կանայքը, տղաքն ու ծերերնին փոխագրեցին Սաղամինա և Եղինէ կղզին, և Արգոզիսի ծովեղելլքը Տրեղենէ քաղաքը։ Կիրսիղոս անունով իշխանը յորդորեր էր զիրենք որ Պարսից անձնատուր ըլլան, բռնեցին վիճքը քարկոծ էցին։ անոր կինն ալ կանայք առին սպառառ սպառառ ըրին։ Ան առեն բոլոր սպառերազմի եկող մարդիկը մատն նաւերը որ Սաղամինա կեցեր էին։ Քսերքսես թէս թրով կրակով բոլոր Ատամիկէն անապատ դարձընելէն և սպառ մատ որ քաղաքը սպարապ, ու միջնարերզին մէջ միայն քիչ մը մարդ կայ (որ միջնարերզը փայտէ է ըստ լով հոն ասպաւիներէին)։ առանք զարմանալի քաջութեամբ գլուխ գնելէն և սպառ՝ աւելի յանձն առին կտօր կտօր ըլլալքան թէ ինքնակամ անձնատուր ըլլալ։ Վերջապէս

1 Կ՞նչով, ակրեց Քսերքսես Աթենացի։

աիրեց Քսեղքսէս բոլոր քաղաքին, ամէն բան
կողապաէց ու շէնքէրուն կրակ տուաւ այրեց:

1. Պարսից նոր նաւաստորմիզ մը օգնութիւն է
կաւ, որովնորէն հազար նաւ ունեցան. խև Յոյնք
իրեք հարիւր ութսուն նաւ ունէին: Դաշնակից
զօրաց գլխաւորները Պարսից զօրաց բազմութիւնը
տեսնելով կ'ուզէին անձնատուր ըլլալ: Միայն
թեմիստոկլէս ոտք կը կոխէր թէ պէտք է դէմ
կենալ ու պատերազմիլ: Հազիւ թէ սրտաշարժ
ճարտասանութեամբը շատերը համոզէր էր թե-
միստոկլ, Սպարտացի Եւրիփիադէս ծովակալը
բարկութիւնը չկարենալով բռնել՝ վերուց գաւա-
զանը որ անոր գլխուն զարնէ. Զարկի, ըստ թե-
միստոկլ, բայց մտիկ ըրէ: Մէկէն վրայ հասաւ
Սրիստիդէս, որ աքսորանքէն նոր գարձեր էր,
և սկսաւ խելքով ու ճարտասանութեամբ իր ոսո-
խին այսինքն թեմիստոկլէսի օգնելու, և մէկէն
աս գեղեցիկ խօսքը ըստ անոր. Ուրիշ ատենի
թողունք մեր անձնական կոխւները, հիմայ նայինք
թէ ի՞նչպէս կրնանք իրարմէ աւելի հայրենեաց
օգնել: Վերջապէս յաղթեց թեմիստոկլէսին խոր
հուրդը, և ամէնքը որոշեցին որ Սաղամինայի
նեղուցին մէջ ընեն պատերազմը:

2. Թեմիստոկլէս ծածուկ խնացուց Քսեղքսէսին
իրեւ բարեկամութեամբ թէ Յոյնք սարսափած
կ'ուզէն փախչէլ Սաղամինային. ուստի խորհուրդ

1. Սաղամինայի քով ի՞նչպէս պատրաստուեցան
Յոյնք պատերազմի:

2. Ի՞նչպէս եղաւ Սաղամինայի պատերազմը:

կուտար որ շուառով վրանին վաղեւ : Մէկէն հաւատաց քսերքսէս . հրամայեց որ շուառ մը իրենները երթան դիշերանց Սաղամինան պաշարեն , ու առաւուը կանուխ պատերազմի սկսին : Յոյնք պատրաստ կը սպասենին թէ Երբ առաւու պիտի ըլլայ : Արշալոյար ծագեց ու պատերազմը սկսաւ . քսերքսէս զօրացը սիրա տալու համար բարձր տեղ մը ելաւ կայնեցաւ : Քանի գնաց տարքաւ պատերազմը . Երկար առեն քաջութեամբ գիմացան Պարսիկք . բայց Երբոր սկսան խառնաբնդոր , և առանց կարգի պատերազմիլ կիրթ ու պատերազմափորձ զօրաց հետ , կոտորածը մէջերնին սկսաւ . հովը , նաւերուն նեղ ըլլալը որով չէին կրնար ուզածնուն սրէս նաւերը շարժել , առեն բան իրենց հակառակ եղաւ : Յաղթեցին Յոյնք , Պարսից նաւերէն երկու հարիւրը ջարդեցին , շատն ալ բռնեցին . իսկ իրենք քառասուն ցուկանաւ միայն կորսընցուցին : Ան միջոցին քսերքսէսի նիզակակիցը Աղեկառնասի թագուհին Արտէմիսիա՝ որ մեծամեծ քաջութիւններ ըրած ըլլալուն համար ետեւէ էին Յոյնք զինքը բռնելու , առսնելով որ Աթենացոց մէկ նաւը արագութեամբ ետեւէն կը հասնի , մէկէն չելլենացւոց դրօշակ մը կը բանայ , Պարսից նաւերէն մէկուն վրայ կը յարձըկի ու ծովուն տակը կ'ընկղմէ : Յոյնք կը խաբուխն առկէ , ու կարծելով թէ սիսաւ տեսեր են՝ ետ կը դառնան , և քսերքսէս զարմացմամբ կը կանչէ . Այսօր Երիկ մարդիկ կին դարձեր Են , և կանայք Երիկ մարդ :

1 Սաղամինայի աս հռչակաւոր պատերազմը հանդիպեցաւ Ք.թիստոսէ 830 տարի առաջ հոկտեմբերի 25ին . և փառաւոր յաղթութեան պահանառ եղաւ ոչ միայն վիճուռլաց քաջութիւնը , հապանան թէ միտառկղեսի խոհեմութիւնն ու Տարտարամութիւնը : Աս Երեւելի զօրավարին վարձատուին Յոյնք բաց ՚ի մեծամեծ գովեստներէն՝ ձիթենի պատկ մը և փառաւոր կառք մը , Երթալու առևնը իրեք հարիւր Սպարտացի Երիտասարդներ պատառոյ համար ինչուան Լակոնիոյ սահմանագլուխը հետը գնացին : Աս պատերազմէն Ետքը անմիջապէս Եղած Աղիմովիական խաղին առենը Երոր ինքը հոն Եկառ՝ ամենքը ոտք Ելան , և բոլոր հանդիսականիք խաղերը թողած՝ անոր կը նայէին , ուսպակամններուն ու աղոց զինքը մասով կը ցուցինէին , ծափ կը զարնէին , կը գովիշին զինքն ու կ'օրհնէին : Թէ միտառկղեսին ալ ուրախութեանը շափ չկար . սիրած լեցուեցաւ , ու դարձաւ իր բարեկամներուն ըստու . Ասանկ ուրախութիւն գեռեկանիքիս մէջ չէի ունեցած . այսօր կը քաղեմահա Յունաստանի վրայ ըրած աշխատանքիս պատուի :

2 Ասանկով Արքայից արքային անթիւ նաւատորմիզն որ քիչ մը առաջ բոլոր ծովը անոր չէր բաւեր , ազատատէր ժողովոդեան մը առջելը չարդուքուրդ Եղաւ ու ցրուեցաւ : Վախայա Քսելք սէս որ ցըսայ թէ Յունաց նաւատորմիզը Երթայ

1 Երբ հանդիպեցաւ Սաղամինայի պատերազմը և անոր պառուղը ինչ եղառ :

2 Սաղամինայի պատերազմէն Ետքը Քսելքսէս ինչ ըրաւ :

Ելլեսպոնառութ բանեւ . գիշերանց մինորտի մը նաև ա-
կով գրեթե մինակ անցաւ Ասիա , ուսկից առաջ
բիւրաւոր զօրքով ու ծառանելրով ասղին անցեր
էր . և իրեք հարիւր հազար զօրքով թողաւց Մար-
դոնիոսը Յունաստան որ պատերազմը առաջ
տանեի :

1 Մարդոնիոս անօդուտ տեղ Ամենացիքը մե-
կալ Յունաց նիզակակցութենէն քակելու աշխա-
տելէն ետքը գնաց Աստիկէ մասւ , որուն բնա-
կիցը արդէն թողեր փախեր էին , կողոպաեց ,
աւրշտրկեց ու Բեռլինա քաշուեցաւ , ուր ընդ-
արձակ դաշտերու մէջ կրնար իր զօրքն ուզածին
պէս շարժել , մանաւանդ բարմաթիւ հեծելա-
գունդը : Քսելլակեսի թողած իրեք հարիւր հա-
զարէն զատ՝ ուներ իր հրամանին տակը նաև յիսուն
հազար Բեռլինացի , թերացի և ուրիշ օգնական
Յոյներ : Խակ Յունաց զօրքն էր գրեթե հարիւր
տար հազար , և զօրավարն էր Պաւսանիաս Լա-
կեգեմանացին :

2 Երկու բանակը քանի մը օր դիմացէ դիմաց
կենալէն ետքը , Պղատէայի քովերը զարնուեցան :
Մարդոնիոս զարմանալի քաջութիւններ ընկլով
բոլոր Յոյները վրան զարմացնէլէն ետև՝ ընկաւ
մեռաւ , Պարսիկներն ալ սկսան խառնափնդոր
փախվլ , ու Ասուպոս գետին եղերքը շնած պատ-
նէցին ետևը սահրանալ . քիչ առենէն պաշտեցին
տոին Յոյնք ան պատնեշը , մէջններն ալ թրէ-

1 Մարդոնիոս ի՞նչպէս մսաւ Աստիկէ :

2 Պղատէայի սկսաերազմը ի՞նչպէս եղաւ :

անցուցին : Ան բազմաթիւ բանակեն հազիւ քա-
ռասուն հազար հոդի աղաստեցան , որ Արտաւազ
նախարարին հետ Փովկիս փախան , անկէ ալ բիւ-
զանդիսնի ծովին անցան գնացին Ասիա :

1 Յաղթութենէն Էտքը Պարսից բանակին մէջ
սփուեցան Յոյնք : Գետինը ծածկած էր հարուսա-
սւարներով . արծաթն ու ոսկին վրաններուն մէջ
կը փայլէր : Աւարին տասներորդ մասը Դեղինիս
տաճարը իրկեցին , մէկ մասը պահեցին տատուա-
ծոց շնորհակալութեան տաճարներ կանդնելու ,
մնացածն ալ զօրաց բաժնեցին : Ան ասենէն սկսան
Յոյնք աւրուիլ ու կամաց կամաց արծաթսիրու-
թիւնն ու իշխանասիրութիւնը հայրենասիրու-
թեան մարելուն պատճառ եղան :

Նոյն օրը մէծ պատուով իրենց մեռելներուն
թաղումը ըրին Յոյնք (և մեռելները հազար իրեք
հարիւր վաթսունի չափ էին) , և օրէնք դրին որ
ամէն տարի Երթան Պղատէա հանդիսով անոնց
տարեդարձը կատարեն :

2 Պղատէայի պատերազմին օրը , Յունաց նա-
ւատորմիղն ալ (որուն ծովակալներն էին Քսան-
թիսկոս Ամենացին և Աւոտիքիդաս Լակեդե-
մոնացւոց թագաւորը) փառաւոր յաղթութիւն
մը ըրաւ Պարսից վրայ Միկազէ հրուանդանին
քուլ : Չորս հազարէն աւելի Պարսիկը պատերազ-
մի մէջ մեռան , շատը փախչելու առեննին սպան .

1 Պատերազմէն Էտքը Յոյնք Բնէ ըրին :

2 Պղատէայի պատերազմին օրը Յունաց նաւատոր-
միղը Բնէ յաղթութիւն ըրաւ :

նուեցան , մացածներն ալ Սարդիկէ քաղաքը
մտան ազատեցան : Աս յաղթութեամբ բոլոր
Յովիան Պարսից ձեռքեն ազատեցաւ , և Քուրք-
ուն որ ան արշաւանքով կ'ուզեր բոլոր Եւրոպան
նուաճել , Ասիոյ ծովեզերքին ազատութեանը
պատճառ եղաւ : Աս Մարտիկան ըստած պատե-
րազմը երկու տարի միայն քշեց :

ԳԼՈՒԽ Ե .

Անթեսի նորէն շինուիլը . — Պահանջառի հանը . —
Ասուր Թեմուգուլիտ . — Ազատութիւն Արդութ-
ուայ . — Կիմոն . — Պէրիկլես . — Փիդիոս . —
Անտառիուր . — Արտախա . — Պէղապահուան պա-
տերազմը . — Անթեսի ծանրախուց . — Իպուիրաք . —
Մահ Պէրիկլես :

Պարսից երթալէն ետքը Աթենացիք նորեն
Աստիկէ գարձուցին իրենց կանաչքն ու որդիքը ,
և սկսան նորէն Ամենքը շինել : Անկէց ետքը
թշնամեաց յարձակմունքներէն չլախնալու հա-
մար՝ խրատ տուաւ թեմիստոկլէս որ Ամենքին
չորս կողմը բարձր սպարիսագ քաշեն : Աս Երրոր
լսեցին Կակեդեմոնացիք , մէկէն գեսպան խրկէցին
Աթենացւոց ըսելով թէ Վասնգաւոր բան է Պէ-
ղոսպանէսէն գուրս ամուր սպարտապատ քաղաք

Պարսից Էտ քաշուելէն ետքը Աթենացիք ի՞նչ
ըրին :

ունենալը, վասն զի եթե յանկարծ նորէն բար-
բարոսները դիմելու ըլլան Յունատառան, անիկայ
իրենց ամուր պատապարան կըլլայ: Թէմիստո-
կլէս խմանալով որ միայն նախանձէ շարժած առ
ազգարարութիւնը կ'ընեն իրենց, դեսպաննե-
րուն ըստ որ Աթենացիք ալ մասնաւոր դեսպան
կ'ուզէն խրկել Լակեդեմոն առ բանիս վրայ խօ-
սելու. զանոնիք ճամբեց, և ինքը դեսպաններուն
մէկը եղած՝ մինակ առաջուց գնաց, ապապրելով
որ մէկալնոնիք ուշանան, և ան միջոցին պարսպին
չէնքը շուտ շուտ առաջ երթայ: Ան առենը բոլոր
քաղաքացիք հարուստ, աղքատ, դասաւոր, ա-
րուեստաւոր, կին, տղայ, ծեր, ամէնքը մէկ հո-
գւով սկսան պարփակը առաջ տանիլ. նիւթի ալ
շսպասելու համար՝ հասարակաց չէնքերը, ա-
ռանձնական աները, դերեզմաններու և մնհեան-
ներու աւերակներն առին պարսպին գործածէ-
ցին: Անդին թէմիստոկլէս Սպարտացիները կը
զբաղեցներ, և չեր ուզեր մինակ առեան ելլել.
Ընկերներս պիտի դան ըսելով. երբոր խմացաւ թէ
պարփակներուն չէնքը լմբննալու մօտեցեր է, հա-
մարձակ առեանը ելաւ և ըստ թէ Աթենացիք իմ
խորհրդովս ամրացուցին քաղաքը, և առ բանս ի-
րենց իրաւունիքն էր: Ծառ նեղացան Սպարտա-
ցիք, բայց ձայն չկրցան հանել. միայն թէմիստո-
կլին վրայ սաստիկ ոխ պահեցին, ու առենի սպա-
սեցին որ վրեմնին հանեն:

1 Աթենքի առջի նաւահանգիստը շատ ոլո-

—

: թէմիստոկլէս Աթենացւոց ծովային դըրու-

աիկ ու անյարմար էր : Յեմիսասոկղես որ կ'ուզեր
իր հայրենիքը ծովու տեր ընել, համոզեց Աթե-
նացիքը Պիրեսնին շենքը առաջ աանելու՝ որ քաղա-
քէն չորս հազար քայլ հեռու, ու արդէն բնա-
կան կերպով ալ փորուած իրեւ մեծամեծ աւա-
զաններ ուներ, և անով կրնային Աթենացիք ընդ-
արձակ ու ապահով նաւահանգիստ մը ունենալ :
Չորս կտրմը քաշած պարխապնին այնչափ լոյնու-
թիւն ուներ՝ որուն վրայէն քովէ քովէրկու կառք
կրնար անցնիլ, և ասոնք շնուրը հաղիւ թէ տարի
մը քշեց : Քիչ ատենէն Պիրեսնը քաղաք մը դար-
ձաւ, և ետքը պարխապով մը Աթենքին հետ միա-
ցաւ . ան պարխապը կիմոննին ատենը սկսաւ ու
Պերիկղեսին ժամանակը ըբնցաւ :

Յոյնքիրենց յաղթութիւններով սիրտ առած՝
բաւական չափելով Պարսիկները քշելը, անոնց
վրայ ալ կը յարձըկէնն (477) : Բազմաթիւ նաւու-
տարմով մը Պաւասանիստ և Արխափիդէս գնացին
անոնց ձեռքէն Կիսրոս կղզին ու Բիւզանդիսինն
առին : Անյաղթութիւններով հարարացյած Պաւ-
սանիստ, և ձեռք ձգած հարստութիւններովը
մկացած՝ միտքը դրաւ որ հայրենեացը գերու-
թեամբը ինքը վառքի հասնի : Յուղթ դրեց Քը-
սկըսեսին որ Եթէ իր աղջիկը իրեն կին տայ,
բոլը Յունաստանը անոր ձեռքը կը մասնէ :

Թիւնն առեցընելու համար լ՛իչ խորհուրդ
տուաւ :

Պաւասանիստ և Արխափիդէսինչ նորքաջութիւն-
ներ ըրբն Պարսից գէմ :

։ Սպարտացիք թղթատար գերին մը ձեռքով
աս մատնութիւնը խմանալով, մէկէն Պաւանիա-
սին ձեռքէն նաւատորմղին իշխանութիւնը տան,
ու զինքը Սպարտա դատանատանի կանչեցին։ Երբ
որ չկրցաւ արդարանալ ու սպարէտները զինքը
դատապարտեցին, Ամենասայ տաճարը փախաւ։
Ան ատեն դուռը վրայէն մեծամեծ քարերով գո-
ցեցին որ մ.ջը անօթութենէ մեռնի. կ'ըսէն թէ-
դրան գիմացը տռ.ջի քարը դնողը իր մայրն եղերէ։

։ Անդին թէմիստոկլէս ալ, որ Ամենքը փա-
ռաւորելու և զօրացընելու ջանքովը բոլոր դաշ-
նակցոց ատելի, իշխանատիրութեամբն ալ Ամե-
նացոց կասկածելի եղեր էր, հայրենիքէն աքո-
րուած՝ գնաց Պեղոսպնես քաշուեցաւ։ Սպար-
տացիք որ վրան ոիս ունէին՝ ամբասանեցին թէ
ինքն ալ Պաւանիասին ընելու մատնութեան մէջ
ձեռք ուներ, և ուզեցին որ Յունաստանի աշխար-
հախումը ժողովին առ.ջեք ինքզինքը արդարա-
ցընէ։ Խմացաւ թէմիստոկլէս որ Ամենացիք է.
աւեէն մարդ խրկեր են զինքը բռնելու, և յիշեց
պղափկուց հօրը իրեն տուած խրատը թէ պէտք չէ
ժողովսդեան ցըցուցած սիրոյն ու պատուոյն վրա
վստահիլ։ Վասն զի օր մը հօրը հետնաւահանգըս-
տին քով պտղատելու ատեն, հայրը իրեն հին պա-
տերազմական նաւերը ցըցուցեր էր որ ծովե-
զերը ձգուած էին, ու ըսեր էր Ահա իր զօրա-
վարներն ալ ասանկ կը ձգէ ժողովուրդը որդեակ։

։ Կ'նչպէս դատապարտեցաւ Պաւանիաս։

։ Թէմիստոկլէս ինչո՞ւ և ինչպէս փախաւ։

Երբոր ալ անոնցմէ շահու մը յոյս չունենայ :
Եւ ստոյգ դիտնալով որ թշնամիները զինքը պիտի
դատավարուն՝ կորկիւրա փախուա , ետքը Եսիւ-
րուա՝ Մողոսացւոց Ագմետ թագաւորին քովը
դնաց . անկեց ալ Պարսից Արտաշէս թագաւորին
պալատը :

Արտաշէսին առջևն որ Ելաւ թեմիստոկղէս ,
Ես եմ աեր արքայ , ըստ , թեմիստոկղէս Ամե-
նացին որ այնշափ չարիք հասուցի Պարսից , և
հիմայ Յունացմէ հալածուած՝ եկայ քեզի ասպա-
ւինեցայ . քու ձեռքդ է թեմիստոկղէսին բազգը :
Զարմացաւ թագաւորը արիասիրտ համարձակու-
թեանը վրայ , ներեց անոր . մէկէն ան երկու հա-
րիւր քանկքարը որ անոր գլուխը բերողին խոստա-
ցեր էր , հանեց իրեն առւաւ . ուրիշ շատ պար-
գիներէն ալ զատ՝ իրեք քաղաք տուաւ որ անոնց
Եկամտովը հանգիստ ապրի : Բայց ետքը Երբոր
Արտաշէս Յունաստանի վրայ պատերազմ բացաւ ,
զինքը սպարապետ զօրաց անուանեց : Երկու թրի
մէջ ընկաւ թեմիստոկղ . վասն զի կամ պէտք էր
հայրեննեացը վրայ զէնք վերցընելով առջի ըրած
քաջութեանցը փառքը կորորնցընել , և կամ թա-
գաւորին դէմ ապերախտ երենալ . ուրիշ Հար-
զգաւաւ , միտքը դրաւ որ կամաւ մեռնի : Մեծ
խնջոյք մը ըրաւ , բոլոր բարեկամիները հրաւիրեց ,
և ամենուն հետ պագառուելէն վերջը թոյն առաւ-
մեռաւ . վաթսունըհինգ տարեկան :

Արտաշէս ի՞նչ կերպով ընդունեցաւ թեմիս-
տոկղը :

1 Թեմիստոկլեսի դատապարտութենէն քիչ մը
Ետքը Արիստիդէս Ամենքի մէջ ծերացած մեռաւ,
ամենքը վրան ցաւեցան . այնչափ առեն գանձա-
պետութիւն ըրեր էր , և քովէն թաղբան հան-
գեսը կատարելու ալ բաւական ստակ չելաւ : Հա-
սարակապետութիւնը յանձն առաւ դատախարա-
կել անոր որդիքը , աղջիկ աղոցն ալ օժիտ տուաւ
կարդէց : Արիստիդէսի վրայ աս ալ մեծ գովեստ
է որ անգամ մը գերասանին մէկը Եսքիզոսի ողբ-
երգութեանց մէկը ձևացրնելու ատենը Երբոր
կ'ըսէ թէ Ամփիարաւոս ոչ այնչափ կ'ուզէր Երե-
նալբարի մարդ որչափ իրօք ըլլալ , ամենքը սկսան
Արիստիդէսի վրայ նայիլ :

2 Թեմիստոկլեսի յաջորդէց Ամենքի մէջ Կի-
մոն , Սիլախագեսի որդին , որ Արիստիդէսի
խրաններովը մեծցած , ու շատ կատարելութիւն-
ներով զարդարուած էր : Պարսից հետ եղած պա-
տերազմը քաջութեամբ առաջ տարաւ , ամէն
աեղ յաղթութիւններ ընելով շատ կղզիներու ու
թրակիոյ ծովեղելքին տիրեց , Կարիոյ քաղաք-
ներէն ուլ Պարսից պահապան զօրքերը փախուց :
Արաւաշէս , Կիմոնին առջնն առնելու համար՝ ան-
թիւ զօրք ժողվէց Եւրիմեգոն գետին եղերը ,
չորս հարիւր նաւով տորմիղ մըն ալ գետին բերանը
կեցրնել առւաւ : Կիմոն երկու հարիւր յիսուն
ցոկանաւ միայն ունէր . բայց ամեննեին պատերազ-
մուու շտարակուաեցաւ , և փառաւոր յաղթու-

1 Արիստիդէս ի՞նչպէս մեռաւ :

2 Թեմիստոկլեսի աեղը ով անցաւ :

թիւն մը ըրաւ . Պարսից նաւերէն շառը ընկղմնց ,
հարիւր հատը բռնեց , և քսան հազար հոդի գերի
ըրաւ :

1 Կիմոն ուղելով որ ըրած յաղթութենէն ա-
մէն կարելի եղած պտուղը քաղէ , նոյն իրիկունը
իր զօրացը Պարսից գերիներուն հագուստը հագ-
ցուց և անոնց հետ ինքն ալ Պարսիցմէ առած նա-
ւերուն մէջ մտաւ , ու յաջող քամիովմը Պարսից
բանակը հասաւ : Ասոնք ամենենին կասկածի չեր-
թաղով Յոյները սիրով բնդունեցան . բայց անոնք
բանակին մէջ աւելն որ հասան՝ նշան մը արուելուն
պէս վաղեցին Պարսից վրայ ու սոսկալի ջարդ մը
տուին . անբաւ աւար ալ ձեռք ձգեցին , որոնց մէծ
մասը Ամենքը զարդարելու գործածեց Կիմոն :

2 Երբոր Կիմոն Ասխա Պարսից վրայ յաղթու-
թիւններ կ'ընէր՝ ուրիշ Ամենացի զօրավարներ
ալ Փովկիսի ու Բէովտիոյ կը տիրենին , և Պեղոպո-
նեսի ծովեղերքը կ'աւրըշտըկենին : Ուղելով Կիմոն
Ամենացւոց արգիլել որ իրենց համազգի եղբար-
ցը հետ պատերազմ քննեն , զանոնք հեռաւոր
արշաւանքներու ջանաց զբաղեցնել : Եգիսկաս-
ցիք Պարսից դէմ գլուխ քաշած ըլսալով Ամենա-
ցւոցմէ օգնութիւն խնդրեցին (460) : Ամենացիք
զօրքով լէցուն երկու հարիւր նաւ խրկեցին անոնց ,
որ Նեղոս գետին մէջէն ինչուան Մեմիփս հասան :
Առջի բէրան իրենց նիղակակցացը հետ յաղթող

1 Կիմոն ի՞նչ հնարքով նոր յաղթութիւն ըստ
Պարսից դէմ :

2 Ամենացիք ի՞նչով օգնեցին Եգիսկասցւոց :

Եղան Եշտիպասացիք, բայց Ետքը Պարտիկները զ-
բացան, և Յոյները որ իրենց նաւելքնին այրեր
էին՝ Պրոստպիտիս կղզին փախան, ու առանցութը
ամիս իրենիք զիրենիք սրաշտապանեցին։ Ետքը հաշ-
տութիւն ըրին Պարտից հետ ու Ետ դարձան.
բայց ուզելով Լիբիայէն անցնիլ ու Կիւրենական
գաւառը Իրթալ, Աթենացւոց շատը հիւանդու-
թենէ, և անապատին աշխատութենէն մեռան։

1 Կիմոն Աթենիքի մէջ զօրաւոր Ծշնամիներ ու-
ներ, որ վերջապէս ժողովրդեան աչքը մտան ու
զինքը հայրենիքէն աքսորել առւին։ Բայց Երբոր
Աթենացիք Լակեդեմոնացւոցմէ շարաջար յաղ-
թուեցան, շուտ մը ան մեծ մարդը կանչեցին
(450)։ Կիմոն Երկու նախանձորդ աղջերուն մէջ
հինգ տարուան զինադադարում ըրաւ, և աեւ
նելով որ Աթենացիք հանդարս կենալիք չունին,
ժողվեց զանոնիք՝ Կիսպրոս կղզւոյն վրայ տարաւ որ
Ծշնամեաց ձեռքէն ազատէն։ Եւ անանկ մեծա-
մեծ յաղթութիւններ ըրաւ Պարտից վրայ որ
Արսաւշէս սախապուեցաւ Յոնիոյ քաղաքներուն
ազատութիւն տալ ու հետք հաշտութիւն ընել
(449)։ Ո իրաւորած մեռաւ Կիմոնի Կիսպրոս կղզին
իր փառաւոր յաղթանակներուն մէջ, և Մարտ-
կան պատերազմը վերջացաւ։ Կիմոնի մահուանը
վրայ ամենքը լսացին։ Որդի հայրասեր Եր Կիմոն,
վասն զի իր հօրը Միլտիադեսին յիշատակն ալ
ազատելու համար պարտքը վճարեց։ բարեկամ
հաւասարիմ, քաղաքացի հայրենասեր, զօրավար

1 Կիմոնի վերջն ի՞նչովէս Եղան։

ամենահմուտ . և գԵրագոյն իշխանութեան ու
պատուց մէջ խոնարհակիտ : Յիշխառակութիւն
մը չկայ որ իրեն փառաւոր յուղարկաւորութիւն
ըրած կամ շիրիմ մը կանգնած ըլլան Ամենացիք .
բայց անոր անեղծ արձան յիշխառակի՝ ժողովրդեան
ցաւն ու արտաստուքն եղաւ :

1 Կիմոնի մեռնելէն ետքը Պէրիկղէս տիրեց
Ամենացւոց, որ խորազնին խմասասէր, ներհուն
քաղաքագետ ու մեծ ճարտասան էր (443) : Ա
նանի զօրաւոր էր Ճարտասանութիւնը, որ ան ա
տենի բանաստեղծները երբեմն կ'ըսէին թէ Արա
մազդ անոր բերնովը կ'որոտայ ու Ելլագան տակե
ուվայ կ'ընէ . երբեմն ալ թէ Համոզիչ շնորհք
ները անոր շրթունքներուն վրայ հանգչած էն : Օր
մը հարցուցին Յառւկիդիոսին, որ անոր ոսոխն էր,
թէ Որերնիդ առելի ազէկ կը կուռւիք . — Զին
քը գետինը ձգած ատենս, ըսաւ, անանկ կ'ելլէ
դէմ կը խօսի որ աչքով աեսնողներն ալ մոքերնին
կը զնեն թէ ինկը չէ իյնովք : Բայց ասանկով ալ
ամեննին իր վրայ չէր վստահեր Պէրիկղէս, բազ
մութեան առջեր բան մը խօսելէն առաջ աստուա
ծոց օգնութիւնը կը խնդրէր որ բերնէն անպատ
շաճ խօսք մը չելլէ, և ժողովի երթալու ատենը
տնէն դուրս չելլած կ'ըսէր ինքիրեն . Եայէ Պէ
րիկղէս, ազատ մարդկանց հետ խօսելու կ'երթաս,
Յունաց և Ամենացւոց հետ :

1 Կիմոնի մեռնելէն ետքը ովիշխօնց Ամենացւոց :
— Ի՞նչ բնաւորութեան աէր մարդ էր Պէ
րիկղէս :

1. Պերիկղես իրեն մի միայն նպատակ դրեր էր հայրենեացը մեջ ամենէն սիրելի, ու ամենէն անուանի ըլլալ: Ժողովրդեան ացքը մտնելու և ետքը ուղածին պէս անիկայ կառավարելու համար կը նայեր որ անոր կիրքերը սնուցանէ. անոր փառասիրութիւնն ու իշխանասիրութիւնը հաճելու համար՝ իշխանութիւնը կ'ընդարձակեր, ու նոր նոր տեղերու կը տիրեր, արուեստից յառաջադիմութեանը վրայ ունեցած փափաքն ալ կը ցուցընէր՝ հանգեսներն ու թէատրոնները շատցընելով, և Ամենքը փառաւոր չէնքերով զարդարելով: Խնամենը շնուռեցաւ հռչակաւոր Պարթենոնը կամ Ամենասայ աաճարը, Ոդէոնը կամ երաժշտութեան թէատրոնը: Ամէն ուղածը կ'ընէր Պերիկղես Ամենքի մեջ. [Ժադաւորի անունը միայն պակաս էր վրայէն: Դաշնակիցները տեսնելով որ հասարակաց նուատորմղին համար սպահուած սասակը անիկայ Ամենքը զարդարելու կը գործածէ, ուոք ելան, Ամենացւոց դանդաս ըրին: Մեկէն Պերիկղես զանոնք նուաճեց, ու առաջարկեց Ամենացւոց որ եթէ կ'ուղեն բոլոր ան չէնքերուն ծափքը ինքը վճարէ, միայն թէ իր անունը գնէ անոնց վրայ. Ամենացիք յանձն չափն:

2. Սակայն Պերիկղեսի համարումն ալ սկսաւ իյնալ: Թշնամինները գեռյայնի իրեն գէմ կռուիլ չհամարձակելով սկսան անոր բարեկամներուն

1. Ամենքը ի՞նչպէս զարդարեց:

2. Պերիկղեսի գէմ ի՞նչ թշնամութիւնները ըրին Ամենացիք:

թշնամութիւն ընել։ Անոնցմէ մէկն էր Գիդիաս, որ Պերիկղեսի շնուշառած շէնքերուն վերակացու գրուեր էր, և Ամենքը իր հրաշակերտ արձաններով զարդարեր էր. ասոր վրայ ամբաստանութիւնը թէ Ամենասայ արձանը զարդարելու համար իրեն տրուած ոսկիեն գողցեր է. Գիդիաս թէ պէտ ինքզինքը արդարացուց, բայց մասիկ չըրին, ու խեղճը բանափ մէջ մեռաւ : Մէկն ալ Անապատ գորաս փիլառոփան էր, Պերիկղեսի վարպետն ու բարեկամը. ասիկայ ալ զբարարեցին թէ առառածոց դէմ խօսեր է. ուսափ հարկ եղաւ որ փափչելով աղասի ձեռքերնեն : Պերիկղեսի Ասպասիա կնկանը վրայ ալ որ ոչ միայն գեղեցկութեանը համար անուանի էր, հապանակ հանձարոյն, խմաստութեանն ու ճարտասանութեանը՝ որով ամենքը զարմացած կ'երթային անոր դասախոսութիւնը մտիկ կ'ընէին, ինչուան նաև Սոկրատ, ամբաստանութիւնը ըրին թէ կրօնքի անպատուութիւն կ'ընէ, և կ'ուզեին զինքը դասապարտել. Պերիկղես հազիւ կրցաւ թափած արցունքներովն ու ճարտասանութեամբը դասաւորաց ձեռքէն զանիկայ ազատել։

1 Ան միջոցին (436) Կորինւրացիք Աթենացւոց մէ օգնութիւն առած՝ Կորնթացւոց վրայ պատերազմ բացին : Կորնթացիք աս բանիս վրայ Սոլարտացւոց գանգատ ըրին. անոնք ալ որ արգելն բարկացեր էին Աթենացւոց՝ որ մինակ տիրապե-

1 Պեղոսպնեսական պատերազմին պատճառը [ԵՇ] էր :

տեր էին Յունաստանի . Ակեն անոնց բողոքեցին և զանազան պայմաններ առաջարկեցին . Երբոր յանձն չառին Ամենացիք , իրենք ալ Պեղապաննեսական ըսուած դաշնակցութիւնը հաստատեցին ու վանին պատերազմ հրատարակեցին :

Աս դաշնակցութեան մէջն էին Բէռվատացիք (բաց ՚ի Պղատէա քաղաքէն) , Փոկէացիք , Մեդարացիք , Ամբրակիացիք , Լէւկադացիք , Անակառիոնացիք , և Աքայեցոցմէ և Արդիացոցմէ զատ բոլոր Պէղոսպոնեսի բնակիչները : Ամենացւոց կողմն էղողներն էին Ասիոյ ծովեղերը Թրակիա և Ելլեսպոնտոս եղած Յունաց քաղաքները , Ականանիա , ուրիշ քանի մը աղգեր և բոլոր կղզեցիք՝ բաց ՚ի Մեղսո և Թերա կղզիներէն : Ասոնց ծովային զօրբը աւելի շատ էր , Պողոսպոնեսացւոց ալ ցամաքայինը :

Պատերազմը սկսաւ (431) . Սպարացւոց Ալքիդամոս թագաւորը վաթսուն հազար զօրբով Աստիկէ մտաւ , կողոսպաէց , և զօրբը աւարովլեցուցած՝ Պէղոսպոնես դարձաւ : Ամենացւոց նաւատորմիզը պատրաստուած ճամբայ ելլելու օրը՝ արել խաւարեցաւ : Աւելորդապաշտ Ամենացիք սպատճառը չդիմանալով սարսափեցան , չէին ուզեր պատերազմի Երթալ : Տեսաւ Պէրիկղէս որ իր նաւապեան ալ տարակուած կեցէր է , վերարկուն առաւ անոր երեսը ծածկեց ու հարցուց թէ բան մը կը տեսնե՞ն : Երբոր անիկայ ըստ թէ բան մը

Ո՞ր քաղաքները կային Պէղոսպոնեսական դաշնակցութեան մէջ :

Առաջին պատերազմը Բնիչով էղաւ :

շեմանելու, վասն զի վերաբերելու արգելվէ . — Խանեկ է , ըստ Պերիկղես , արևուն խաւարիվն ալ , վերաբերեն պես ըուսինը Երկրիս ու արևուն մէջ տեղը դալով շմողուր որ արևուն ճառագայթ ները մեզի հասնին : Ամենքը համոզուեցան . դնացին ծովու վրայ վրէժնին հանեցին . բոլոր Պեղուալունեսի ծովեղերեայ քաղաքներն աւրըշտկեցին , դառնալու առեն ալ Եղինա կղզւոյն տիրեցին : Փառաւոր թաղումը ընել առաւ Պերիկղես աս առջի պատերազմին մէջ մեռնող քաղաքակցաց , ու վրանին գեղեցիկ դամբանական ճառ մը խօսեցաւ : Անանեկ սրտաշարժ էր ան ճռուը , որ վարիցնալու առենը բոլոր կանայք վաղեցին Պերիկղեսի գլուխը ծաղկըներով պսակեցին :

* Երկրորդ տարին նորեն Աստիկեի վրայ վաղեց Ազգիդամոս , ու նորեն սկսաւ աւրըշտկել : Ան միջոցին ժանտամահը Ելժովալիա , Եղիպատոս , Երիս , Պարսկատան ու Լեմնոս կղզին շատ կոտորած ընելէն Ետքը Ամենք հասաւ , ուր գրեթէ բոլոր Աստիկեի բնակիչքը փախեր ժողվուերէին : Փողոցները դիակներով լեցուեցան . մեռնողներուն թիւ չկար , ժողովուգեան յուսահատութեանն ալ շափ չկար . քաղաք կ'ելջնար՝ մեռել կը առաներ , պարիսապները կ'ելլեր՝ արաերուն , գեղերուն մուլին ու բոցը կը առաներ կ'ողբար :

* Երկու տարի քշեց աս ժանտամահին կոտո-

: Պատերազմին Երկրորդ տարին ի՞նչ պատահեցաւ :

: Ամենքի ժանտամասով որչափ առեն քշեց :

բածը : Ան առենը խպողոկրաս անունով կոլացի հռչակաւոր բժիշկ մը կար որ Պարսից Արտաշէս թագաւորին ընծաներն ու խոստմունքները արհամարհելով, աւելի յանձն առաւ Յունաստան կենալ ու իր հայրենակցացը օգնել . ասիկայ ամէն հնարք կ'ըներ ժանտափատին դէմ, բայց ճար չեր ըլար : Երկու տարիեն Ետքը քիչ մը մեղմացաւ . բայց ասամնըութը ամիսէն Ետքը նորէն բորբոքցաւ, ու նորէն սկսաւ ահաւոր կոտորածներ ընել :

1 Ժողովուրդը աս թշուառութենէն դասնացած, մէկ կողմէն ալ Պերիկղեսի թշնամիներէն դրդուած, իրեւ թէ անիկայ Եղեր էր ժանտափատին պատճառը, որ այնչափ բազմութիւն Աթենքի մէջ առնելովը քաղաքին օդը ապականերէր, վրան տուգանք դրին ու իշխանութենէ ձգեցին : Պերիկղեսի ազգականացն ու բարեկամներուն շատն ալ ժանտախտէ բռնուեցան մեռան . թէպէտ այնչափ դժբաղդութեանց մէջ ալ իր բնական հանդարտութիւնն ու վեհանձնութիւնը չկորսնցուց, բայց Երբոր իր մէկ հասիկ որդին Պարազոս ալ մեռաւ, ու Պերիկղես մէռքը ծաղկէ պսակէ, չդիմացաւ, լալով ընկաւ զաւկին վրայ, և սկսաւ գետի պէս արցունք թափել :

2 Պերիկղեսի տեղ պատերազմը առաջ տանելու համար ուրիշ շատ զօրավարներ ու Ճարտասաններ դրին Աթենացիք, զամենքն ալ վորձեցին ու մէկուն-

1 Պերիկղես ինչու ձգուեցաւ իշխանութենէն :

2 Նորէն ի՞նչպէս ընալուեցաւ : — Ի՞նչպէս մեռաւ Պերիկղես :

քովի ալ Պերիկղեսի խելքն ու կառավարութեան հոգին չդատան : Կարօս Եղան Պերիկղեսի , [Ծողութիւն խնդրեցին իրմէ , ու աւելի մեծ ցուցին անոր իշխանութիւնը : Բայց քիչ ատենէն , այսինքն պատերազմին երրորդ տարին՝ Պերիկղես ալ ժանտախտէն բանուեցաւ (429) : Մեանելու ատենը քաղաքին գլխաւորները անկողնին չորս կողմը նրատած անոր կատարելութիւնները կը յիշէին , իրարու կը պատմէին թէ ո՞րչափ գեղեցիկ շենքերով հայրենիքը զարդարեց , ու ո՞րչափ փառաւոր յաղթութիւնները ըստաւ : Պերիկղես անխօպերը լելով գարձաւ անոնց ըստաւ . Կը զարմանամ որ կենացս մէջ ամենէն աւելի գովեստի արժանի ու ինծի փառք Եղած բանը մոռցաք , այսինքն ան որ ամենէին քաղաքակցացս մէկուն չարիք մը չեմ հասուցած : Ասանկ Պերիկղես կենացը վերջին վայրկեանը հասած՝ աւելի կուրախանար անցուցած վարուցը աղէկութեանը քան թէ երկար ու բարեխիստ իշխանութեանը , փառաւոր յաղթանակներուն և պերճախօսութեանը վրայ :

ԳԼՈՒԽ Բ.

զիրիդեայի առաջը . — Կը եւն . — Եկիման . — Յէ
առաջ պարսուան զիրադադարացը . — Ազգիբար . —
Աշշանց Սիմեոն . — Ետո գերին դարերացը .
— Ալեքնչի առաջը . — Աւետան Պէլողանեսիան
հարդին :

Պերիկղես Երբոր մեռաւ՝ խմացան Աթենացիք
թէ ինչ մեծ կորուստ ըրին : Իրմէ ետքը իշխանու-
թիւնը փառասեր ու անկարսող մարդկանց ձեռքն
անցաւ , որ իրենց գեց կառավարութեամբը թէ
տէրութեան և թէ գաշնակցաց մեծ լիսաս հա-
սուցին : Ասոնք Պերիկղեսի ոչ իշխանութիւնն ու-
նեին և ոչ անոր ինեցը . և միայն ուղելով անոր պէս
ժողովրդեան սիրելի ըլլալ , ամէն բանի մէջ նայե-
ցան որ անոր կանքը կատարեն , մէկ խօսքով ժո-
ղովրդեան ձեռքը թողուցին բոլոր տէրութեան
կառավարութիւնը :

Պերիկղեսի մեռնելէն քիչ մը առաջ՝ Աթենա-
ցիք սկսեր եին Պոտիգեա քաղաքը սրաշարել :
Պոտիգեացիք ամենայն կերպով գեց կը գնեին .
բայց Երբոր մէջ Երնին սովոր սաստկացաւ ու սկսան
ինչուան մէկղմէկ ուտել , հարկեցան անձնատոր

1 Պերիկղեսի մեռնելէն Ետքը Աթենիքը ովկ կառա-
վարեց :

2 Պոտիգեա քաղաքը ի՞նչովէս առնուեցաւ :

ըլլալու . յանձն առին Ամենացիք , աս պայմանով որ Պոտիդէացիք քաղաքնին թողուն երթան , էրիկ մարդիկ հետերնին մէկ հագուստ մը միայն առած , իսկ կնիկ մարդիկ երկերկու , համբու համար ալ քիչ մը սասակ : Թողուցին խեղճ Պոտիդէացիք իրենց ծնածք քաղաքնին , ու կէս մը քաղիկոն գնացին , կէս մըն ալ ասդիս անդին ցրուեցան : Իրենցմէ գաղթական մը խրկեցին Ամենացիք , ու նորէն Պոտիդէան ծաղկեցուցին :

Պէտքոնեսացիք նորէն Ատափիկէի վրայ երթալու աւելք՝ գնացին Ամենացոց դաշնակից Պղատէա քաղաքը սաշարեցին , ու չորս կողմը սպատքաշեցին որ սովոր բռնեն : Առաջուց Պղատէացիք բոլոր իրենց աղաքը . կանայքը ու ծերերն առեր Ամէնք խրկեր էին . չորս հարիւր հոգի միայն մնացեր էին քաղաքը պաշտպանելու . մէջերնին ութսուն Ամենացի կար , հաց շինելու համար ալ հարիւր ասաը կին : Երկար առեն քաջութեամբ գէմ կեցան . բայց երբոր սովոր մէջերնին սասակացաւ , մութ ու անձրևս գիշեր մը երկու հարիւր Պղատէացիք կամացուկ մը սպարսպէն վարիժան , ու առանց սպահատանաց խմանալուն փախան Ամենացիք գնացին : Մնացածներն ալ բոլորովին յուսահատած՝ անձնատուր եղան , յուսալով թէ վրանին կը զիման Պեղապոնեսացիք , բայց անոնք անդթութեամբ զամէնքն ալ եաւէ եաւ սպաննեցին , և կնիկ մարդիկը գերի ըրին (427) . Երկրորդ տարին ալ թեքացիք իրենց առելու-

Պղատէա քաղաքը ինչու առնուեցաւ :

Թիւնը կշտացընելու համար Պղատէան հիմնայա-
տակ կործանեցին :

1. 'Եոյն կերպով վարուեցան նաև Աթենացիք
Լէսրոս կզգւոյն բնակչացը հետ , որ զիրենք թողեր
Պեղուղոնեսական գաշնակցութեան մէջ մտեր էին :
Ըստ զօրքով ծովէն ու ցամաքէն Լէսրացւոց գըլ-
խաւորքաղաքը Միտիլինէն պաշարեցին : Վնօդուտ
տեղ ջանացին Սպարտացիք Միտիլինէի օդնել .
բնակիչքը անձնատուր եղան , և գլխաւորները
սարսափած՝ մէ հեանները փախան ապաւինեցան .
բոնեցին զանոնք Աթենացիք ու Աթենք խրկեցին
մեռուցին : Միտիլինէի ալ սպարտակները քանդե-
ցին , նաւերն Աթենք խաւրեցին , երկիրը իրեք
հազար հաւասար կտոր բաժնեցին , իրեք հարիւրն
աստուածոց նուիրեցին ու մնացածը մէջերնին
բաժնեցին :

2. Պէրիկղեսի աեղք անցնողներուն մէկն էր նաև
Կղեռն ցածաղքի խաղախորդը , բնութեամբ յան-
դուգն ու փառասեր , որ ժողովրդեան աչքը մըտ-
նելու համար անոր ախտերը սնուցանելու կը ջա-
նար :

3. Իրեն նախանձորգն էր 'Նիկիաս , անուանի ,
հարուստ , խոհեմու ճարտար Աթենացին : Երբ-
որ Կղեռն թրակիոյ մէջ Սպարտացւոց դէմ պա-
տերազմելու առենը զարնուեցաւ մեռաւ , սկսաւ
'Նիկիաս հաշտութեան ետևէ ըլլալ , ու Աթենա-

1. Միտիլինէն լ'նչ կերպով առին Աթենացիք :

2. Կղեռն լ'նչ մարդ էր :

3. 'Նիկիաս ով էր :

ցոց և Սպարտացւոց մէջ յիսուն տարուան զի՞նադադարումը ըբաւ (422) :

1. Աս յիսուն տարուան հաշտութիւնը հաղիւթէ եօթը տարիի չափ գիմացաւ, անոր մէջ ալ անդադար երկու աղջը իրարու հետ կոխւ ու իրարու գէմ գանգաս կընեին : Վ երջապէս չկրցան համբերել, նորէն սկսաւ պատերազմը :

2. Ազնուազգի Աղկիբիադ պատանին, մարմնոյ ու մասաց ամէն տեսակ ձիբքերովը զարդարուած ըլլալով, կը վախաքէր որ Պերիկղեսի իշխանութեանը հասնի, որ իրեն աղջականն էր : Բոլոր իր վրայ խօսող մատենագիրները կըսէն թէ ուղած առենը Աղկիբիադին պէս առաքինի մարդ չէր գտնուեր Յունատանի մէջ, ընդ հակառակի չուզած առենն ալ անոր պէս ախտամոլ չէր գտնուեր : Իրաւցընէ իր վարսէտին՝ այսինքն Սոկրատայ խրաններուն մտիկ ըրած առենը առաքինի էր Աղկիբիադ, գործունեայ, համբերող, առաստաձեռն, քաղցրաբարոյ ու ճարտարամիտ : Վ բանքիչ մը առեն որ անցնէր՝ կըլլար ծոյլ, զեղիս ու անառակ : Քաջ զօրավար ալ էր ծովու ու ցամաքի վրայ . բայց իր ամենէն զօրաւոր զէնքն էր ճարտասանութիւնը, գեղեցիկ ձևերն ու անուշ ձայնը որով բոլոր ժողովրդեան սիրով կը գրաւէր :

3. Գ. Եղեցիկ ու զարմանալի շուն մը ուներ որ

շատ սուզ գներ էր, և անոր զվասաւոր զարդն էր

1. 'Ամկիասայ ըսած զինադադարումը քանի՛ տարի քշեց :

2. Աղկիբիադ ով էր :

3. Կ նէ կերակով ժողովրդեան աչքը մոտաւ :

բրդուս պողը . Երբոր աեսաւ որ բոլոր քաղաքը իր վրայ կը խօսի , բունեց Աղկիբիադ շանը պողը կը արեց : Բարեկամները երբոր սկսան զինքը յանդիմանելը բածին , համար , որովքոլոր քաղաքը վրան կը խօսին , Ահա ես ալ ան կ'ուզէի , ըստ Աղկիբիադ ժամանակով , որ Աթենացիք շանս վրայ խօսելով իմ վրաս խօսելու ատեն չունենան : Աղկիբիադ տէրութեան կառավարութեանը մէջ մտնելով բոլոր իր նախանձորդները լուեցուց , և ճարտասանութեամբն ու կառավարութեամբը սկսաւ աւելի ժողովրդեան աչքը մտնել . բայց ինքը պատերազմի մը կը փափաքէ՛ր՝ որպէս զի աւելի զօրանայ , իշխանութեանը մէջ հաստատուի ու փառքի համենի :

1. Ան միջոցին Սիկիլիոյ Եգեաստա քաղաքին բնակիչները , որ Աթենացւոց դաշնակից էին , Սէփնացւոց ու Սիրակուսացւոց դէմ Աթենացւոցմ օդնութիւն խնդրեցին : Շատ աշխատեցաւ Նիկիաս որ համոզէ : Ժողովուրդը ու անոնց օգնութիւն խրկել չայ . Ճար չեղաւ , ժողովուրդը Աղկիբիադին ճարտասանութեամբը խարուած՝ վճռեց որ Սիրակուսացւոց դէմ պատերազմ բացուի (416) . մէկէն իրեք զօրավար անուաննեցին՝ Աղկիբիադը . Նիկիասն ու Դամաքոսը , և լիակատար իշխանութիւն տուին անոնց որ գիտցածնուն պէս առաջտանին պատերազմը :

2. Ան գիշերն որ ճամբայ Ելլելու պատրաս-

1. Սիկիլիոյ արշաւանքին պատճառն ի՞նչ էր :

2. Աղկիբիադի վրայ ի՞նչ կասկած Եղաւ :

առաջած էին՝ աւսան որ բոլոր քաղաքին մէջ գտնուած ՀԵրմես կուռքին արձանները ջարդու բուրդ եղեր են : Թշնամիները աս բանս Աղկիրիադին վրայ ձգեցին, անիկայ ալ անվախ բողոքեց որ չուտով վրան դատաստանը ըլլուի : Բայց որովհետեւ զօրքը իրեն կողմն էր՝ թշնամիները վախցան, և ճամբորդութիւնը չուշանայ ըսելով գատառաննն ուրիշ ատենի թողուցին :

1 Զօրաց ճամբայ ելլելու օրը բոլոր քաղաքը Պիրէսն թափեցաւ՝ իրենց ազգականացն ու բարեկամաց վերջի բարելը աալու : Զօրքերը նաւերը մանելնուն պէս՝ փող զարկին ու լութիւնը տիրեց : Պատերազմին յաջողութեանը համար աստուածոց օգնութիւնը խնդրեցին, ու զօրավարք և զինուորք ոսկին ու արծըթէ գաւաթներով անոնց նուիրմունքներ ընելըն ետքը նաւերը առագաստանին բացին, ետեւ ետեւ նաւահանգատեն ելան ու գէալ 'ի Կորկիւրա դնացին, ուր բոլոր դաշնակիցները պիտի ժողվուեին :

2 Երբոր Սիկիլիա հասան, իրեք զօրավարաց մէջ անմիաբանութիւնը ընկաւ, իրեքն ալ մշյմէկ կերպով կ'ուզէին ոկտիլ պատերազմը : Դամնաքոս Աղկիրիադին հետ միացաւ, ու յանկարծակի կատանա քաղաքին վրայ յարձրեցան տոխն, 'Ապսուր նուանեցին, և երբոր Մեսոնան ալ պաշտրած՝ առնելու վրայ էին, Աթենքեն հրաման է

1 Խնչպէս ճամբայ ելան Ամենացիք Սիկիլիա Երթալու :

2 Աղկիրիադ ինչըն ետ կանչուեցաւ :

կաւ Աղկիրիադին որ ամէն բան թաղու գայ ինք զինքն արդարացընեւ : Մէկէն ճամբայ ելաւ Աղկիրիադ որ երթայ իր թշնամիները խաղք ընէ . բայց ճամբան մասածելով Աթենացւոց փոփոխամուռ թիւնը , և վախնալով որ զինքը անիրաւ տեղը կը բռնէն կը դատապարտէն , հնարքով մը պահապաններուն ձեռքէն փախաւ . Սպարտա գնաց (415) :

1 Աթենացիք անհնազանդութեանը վրայ բարկացած՝ զինքը ՚ի մահ դատապարտեցին և հրամայեցին քուրմերուն և քրմուհեաց որ անիծնն զինքը . միայն թէանով քրմուհին յանձն չառաւ ըսելով թէ Ես օրհնելու համար քրմուհի եղեր եմ , և ոչ անիծելու : Երբոր լսեց Աղկիրիադ թէ Աթենացիք զինքը մահապարտ վճռեր են՝ ըսաւ . Ես անոնց ցուցինեմոր կենդանի եմ :

2 Աղկիրիադին երթալուն վրայ զօրաց սիրար շատ կուրեցաւ . Կիկիաս անոր տեղն ալ անցնելով , սկսաւ քաջութեամբ ու ճարտասանութեամբ Սիրակուսայի պաշարումը առաջ տանիլ , և անանկնեղը ձգեց զանոնք որ Սիկիլիոյ ու Խալիոյ մեծ մասը անձնատուր ըլլալու վրայ էին՝ երբոր Գիլիապոս Լակեդեմոնացի զօրավարը զօրքով Սիրակուսա մտաւ , ու ամէն բան կերպարանափոխ ըրաւ . Սիրակուսացիքը խրախուսեց , Աթենացւոց յաղթեց ու իրենց պատնեշներուն մէջ զանոնք պաշարեց :

1 Աթենացիք Աղկիրիադի փախուսան որ լսեցին՝ ի՞նչ ըրին :

2 Ի՞նչ պատճառաւ Աթենացիք սկսան յաղթուիլ :

։ Ամենացիք աս լուենուն պես՝ Եւրիմեթոն ու Դեմովենէս զօրավարները վաթսուն ցոկանաւով Նիկիասայ օգնութիւն խրկեցին։ Դեմովենէս ուղելով փառաւոր յաղթութիւն մը ընել, Նիկիասայ խորհրդին դէմգիշեր ատեն թշնամեաց վրայ յարձըկեցաւ, յաղթուեցաւ ու երկու հազար մարդ կորսընցուց։ Քիչ ատենէն ծովէն ցամաքէն սասատիկ ջարդ մըն ալ կերան Ամենացիք, այնպէս որ ոչ կընային Սիրակուսան նորէն պաշարել, վասն զի պաշար չունէին, և ոչ նաւահանգստակէն դուրս ելլել, որովհետեւ անոր բերանն ալ Սիրակուսացիք նաւերով գոցեր էին։ ասանկով յուսահասած՝ բանակինին, հիւանդնին, նաւերնին թողուցին ու քառասուն հազար հոգի սկսան ցամաքէն ետ դառնալ։ Ետենէն հասան թշնամիք ու նորէն մեծ ջարդ տուին իրենց։ Դեմովենէս տասը հազար յառաջապահ զօրքով ճամբան կորսընցուց ու նեղ տեղ մը ընկաւ։ Հասան թշնամիք, շորս կողմէն պաշարեցին, և թէպէտ շատ քաջութեամբ դէմ կեցաւ, բայց վերջապէս հարկ եղաւ որ անձնաստոր ըլլայ։ Երկրորդ օրը երբոր Նիկիաս գետէ մը կ'անցներ, Ետենէն հասան Սիրակուսացիք։ ու թը հազար մարդ կորսընցուց Նիկիաս ու մնացած զօրքովն անձնաստոր եղաւ (413)։

2 Իրենց դերիներուն հետ շատ անգիտութեամբ վարուեցան Սիրակուսացիք։ Այնչափ աղաւեց

։ Ի՞նչ կերպով բոլորովին յաղթուեցան Ամենացիք։

։ Սիրակուսացիքիրենց բոնած գերիներուն հետինչպէս վարուեցան։

գիլխապտու , ձար չեղաւ , 'Ամենամեռ ու Դեմութենեսը բռնեցին սպաննեցին . Եօթը հազար զի նուոր մետաղը դրին , որ ամենքն ալ անօթի ծարաւ մեռան : Ան գերիներին շատը Եւրիսիդեսի բանաստեղծութեան գեղեցիկ կտորները բերեաց դիանալով իրենց աերերնուն առջել կը զբուցեին , անոնք ալ զմայլելով կ'ազատեին զիրենք : Ասան կով անոնցմէ շատը հայրենիքնին գարձան , ու Եւրիսիդեսին շնորհակալ կ'ըլլային՝ Մեր ազատարը դուն ես ըսելով : Բայց Եւրիսիդեսի բանաստեղծութեանը աւելի մեծ վատք մըն ալ որ պահուած էր՝ աս էր որ Աթենքն կործանմանէ պիտի ազատաեր :

1 Աթենացիք ան աստիճանի վատահ էին Աիրակուսային տիրելու՝ որ յաղթուելնուն առջելուրը բերողը բռնեցին իրեւ ստախոս սպաննեցին : Վրան շատ շանցաւ ան վատահութիւնը ցաւ ու յուսահատութիւն գարձաւ , վախը վանին տիրեց , չեին գիտեր ինչ ընեն , բոլոր Ասիա ու Եւրոպա իրենց գեմելած , դաշնակիցք զիրենք թողուցած , աքսորած Ազեկիրիագնին՝ Պարսիկներին իրենց վրայ հանելու պատրաստութեան հետ : Ական ամեն ջանքով ստակ ու զօրք ժողվել , մէկէն բանակ մը կազմեցին , ու նոր նառատորմիզ մը պատրաստեցին :

2 Աս նոր պատրաստութիւնը Ազեկիրիադ կընար փուռ հանել . բայց ան օրերը Սպարտացւոց Ագիս

1 Աթենացիք երբոր լսեցին 'Ամենասայ բոլորովին յաղթուիլը , ի՞նչ ըրին :

2 Ազեկիրիադ ի՞նչպէս նորէն Աթենք գարձաւ :

թագաւորին ծանր նախատինք մը ըստած ըլլալուն
համար՝ բոլոր Լակեդեմոնացի իշխանները հետն
աւրուեցան . ու ան միջոցին որ ինքը Սպարտու
ցոց օգտին համար կ'աշխատէր Փոքր Ասիոյ մէջ ,
Սպարտացիք անիկայ ՚ի մահ դատապարտեցին :
Առ որ լսեց Ազկիբիադ , մէկէն Սարդիկէի Արաւ-
ֆեռնես նախարարին քովը գնաց , անոր աչքը
մտաւ , համոզեց որ Պէղոպոնեսացւոց չօգնէ .
Վասն զի Երկու կողմին ոյժն ալ հաւասար պա-
հելու է կ'ըսէր , ապա թէ ոչ՝ Սպարտան Ամենքի
վրայ կը զօրանայ , Պարսից ինքնակալութիւնը նո-
րէն վտանգի մէջ կ'իյնայ : Չեռքի տակէն ալ ամէն
հնարք ըրաւ Ազկիբիադ , ու Ամենացւոց Սամոս
կղզին ունեցած զօրաց սիրուը վասարկեցաւ , որ
ինչուան զինքը իրենց սպարտապէտ անուանէ-
ցին : Ամենացիք մէկէն անոր աքսորանաց վը-
ճիսը ջնջեցին ու զինքը քաղաքը հրաւիրեցին :
Չուզեց Ազկիբիադ առանց թշնամեաց վրայ յաղ-
թութիւն մը ընելու՝ հայրենիքը դառնալ . ուստի
ամէն աեղ ետևէ ետև յաղթութիւններ ընելով
բոլոր ապատամբները նուածէց : Սպարտացիք նե-
ղը մտած՝ ուզեցին հաշտութիւն ընել . բայց Ա-
մենացիք իրենց յաղթութեանցը վրայ հոգարտա-
ցած՝ յանձն չառին , անով իրենց կործանմանն
ալ պատճառ եղան : Ամենքի ազատարարը Ազ-
կիբիադէս՝ թշնամեաց վահաններովը ու դրօ-
ներովը զարդարած նաւու մը մէջ նոտած՝ ետևն
ալ գերիները ձգած անթիւ աւարով յաղթանա-
կաւ մտաւ Պիրէոն : Բոլոր քաղաքը ընդառաջ ե-
կեր եր . անսպատմելի ուրախութեամբ զինքն ըն-
դունեցան , և իրարու ձեռքէ կը յափշտակէին ա-

նոր գլուխը սպասելու վասրը . Վեց իւլի էր որ
այսպիսի մարդը տքառուեցինք , կը սեին . թէ որ
իրեն մնար՝ հիմա Սիկիլիոյ տիրած էինք : Մէ-
կեն ծովային ու ցամաքային զօրաց սպարապետ
դրին զինքը , բոլոր ստացուածքը ետ դարձուցին .
և քրմաց հրամայեցին որ վրան գրած նղովքնին
արձակեն (412) :

1 Սպարապեցիք Ազկիրիադին յաղթութիւններն
ու դարձը լսելով շատ խուռվեցան , անանկ զօրա-
վար մը փնտուեցին որ անոր առջնն ելլելու սիրա-
ընէ . ծովապետ դրին ձարտար ու խորագէտ Լիւ-
անդըրը , որ Կրտուրոյն Կիւրոսի աչքը մանելով
անկեց շատ ստակ առաւ ու իր զօրացը թոշակի
աւելցուց : Ան ատենը հարկ եղաւ որ Ազկիրիադն
ալ նաւատորմղէն քիչ մը հեռանայ ստակ ժողով-
լու համար , և իրեն տեղապահ թողուց Անտիոքոս
զօրավարը՝ սպապրելով որ ցարնուի : Անիկայ
ինքնիրեն քաջութիւն մը ընել ուզելով զարնուե-
ցաւ , յաղթուեցաւ , ինքն ալ մեռաւ . տանը հինգ
նաւերնուն ալ տիրեց Լիւսանդը : Պարագ տեղը
Ազկիրիադ ուզեց օգնութեան հասնիլ : Նորէն
բարկացան ՎՃԵնացիք Ազկիրիադին վրայ , զինքը
ձգեցին իշխանութենէն ու աւզը սասար զօրսովար
դրին , որոնց մէջ անուանի եր Կոնոն : Սպարաս-
ցիք ալ նոյնպիսի սխալմունքի մէջ ընկան . Լիւսան-
դին փառասիրութենէն վախճալով զինքը փոխե-

1 Սպարապեցիք երրոր լսեցին Ազկիրիադ ևսին դար-
ձը ի՞նչ ըստին :

ցինու աեզր առաքինի ու արխասիրտ կալվակրատիդասը դրին :

1 Կալվիկրատիդաս Ամենացւոց ասար զօրավացը յաղթեց ու ձեռքերնէն երեսուն նաւ առաւ . բայց Ամենացիք հարիւր վաթսուն ցականաւ . օգնութիւն հասուցին կոնոնի : Խրատ տուին ուրիշները կալվիկրատիդասի որ քիչնաւով թշնամեաց բաղմաթիւ նաւասարմղին հետ ցարնուի ու ինքզինքը վատնդի մէջ չնդէ . ինքը պատասխան տուաւ թէ Սպարասա մէկ հոդւոյ վայ չէ կեցած : Եսօրոսի մօտ Արդինուուա կղզւոյն քով պատերազմը սկսաւ սոսկալի ազաղակներով . կալվիկրատիդաս զարմանալի քանչութիւններ ընելէն ետե , հասաւ վրան Մեծին Գերիկղեսի որդին Գերիկղէս կտրիֆնը , երկար ճանկ մը անցուց անոր նաւուն՝ բռնեց , վրայ հասան Ամենացւոց մէկալ ցականաւերն ալ , չորս կողմէն կալվիկրատիդասը պաշարեցին ու մեռուցին : Ըսանկով Սպարասացւոց բոլոր նաւասարմղիցը ջարդուեցաւ , բռնուեցաւ և կամ ընկղմեցաւ :

2 Հինելին իրենց պարտք կը սեպէին պատերազմի մէջ ընկնաղները թաղել . Ամենացւոց զօրավարներն ալ մասնաւոր յիսուն ցոկանաւ որոշերէին որ մեռելները ժողվեն ու թաղեն . բայց յանկարծական փոթորիկ մը ելլելով անկարելի եղաւ

1 Կալվիկրատիդաս ի՞նչպէս զարնուեցաւ Ամենացւոց հետ ու ի՞նչպէս մեռաւ :

2 Ամենացիք ի՞նչ պատճառաւ մեռուցին իրենց տասը զօրավարները :

հրամանը՝ ի դործ դնել։ Առ որ լսեց ժողովուր գըր, (որ աւելորդապաշտութեամբ միաբը դրեր էր թէ ինչուան որ մարդ առ աշխարհիս վրայ լթա զուի՝ անդին երանութեան չկրնաք հանիլ), վրէժ ինդրութիւն ընելով ուզեց մեռնողներուն հոգին իրեն հետ հաշուցընել, ու մեկեն իր զօրավարներն ի մահ դատասպարտեց՝ առանց թողու որ իրենք զիրենք արդարացընեն։ Ժողովին մէջ եղած հազարաւոր մարդկանց մէջէն երկու հոգի միայն համարձակեցան ինեղներուն անոմեղութիւնը պաշտպանելու։ Ճերակուտին մէջ ալ՝ Սոկրատ միայն ելաւ հստարձակ ըսաւ որ Յննեցաց արեան պարագանական պիտի ըլլան, անոնք մտիկ ըրբին, բայց անիրաւ վճիռը կատարուելուն պէս՝ աչքը բացուցաւ, սոսկաց ժողովուրդը, զղջացաւ ըրածին վրայ, բայց անօգուտ :

1. Դաշնակցաց ինդիրքովը Սպարտացիք նորէն 1 իւսանդրը ծովակալ դրին, որ յաղթութիւնը դլուի սանելու համար սառութիւնն ու խարդար խութիւնն ալ անխիղն կը բանեցըներ. կ'ըսէր ալ թէ Ուր որ չհասնիր առիւծենին, հոն աղօւիսէ նին կարիկտելու է։ Ասանկ խարդախ կերպերով Ամենքի կործաննանը պատճառ եղաւ։

2. Գնաց Ելեսպոնսոսի ծովեզերքը Լամբաս կոն քաղաքն առաւ։ Ըուտ մը եամեն հասան Աթենացիք ու Ելեսպոնսոսի վրայ Եգոս գետին բերանը ուզեցին հետը զարնուիլ։ Չորս օր միա-

1. 1 իւսանդր ի՞նչ կերպով նորէն ծովակալ դրուեցաւ։

2. Եգոս գետին վրայի պատերազմը ի՞նչպէս եղաւ։

կերպ պատերազմի հրաւիրեցին Սպարտացիները . Լիւսանդր ամեննեին տեղէն չշարժեցաւ . իր վախ-
ճանն էր զանոնք մէյմը որոգայթի մէջ ձգել , ինչ-
պէս որ ալ եղաւ : Ազկիբիադ որ ան առենը թրա-
կիաքաշուեր էր՝ խմացաւ Լիւսանդրի խարդախու-
թիւնը , խմացուց Ամենացւոց որ չնաքուին , անոնք
մտիկ ցըրին : Հինգերորդ օրը շատ նախատինքնե-
րով զանոնք պատերազմի հրաւիրելէն ետև , երբ-
որ Ամենացիք անհոգաբար ցամաքը ելան ցրուե-
ցան , Լիւսանդր որ ան ատենին կը սպասէր՝ մէ-
կէն անոնց նաւերուն վրայ հասաւ , որը բռնեց ,
որը կուրեց . անկեց յարձըկեցաւ Ամենացւոց
վրայ , զամէնքը ցրուեց , թրէ անցուց , բոլոր զօ-
րավարներն ալ բռնեց , բաց ՚ի Կոնոնէն որ ինը
ցռկանաւով կիպրոսի Եւագորաս թագաւորին
քովը փախաւ (405) : Իրէք հազար գերիները ժո-
ղովքով ՚ի մահ դատապարտուեցան : Փիլոկղէս
անունով Աթենացի զօրավարը խրատ տուեր էր
Ամենացւոց որ իրենց բռնած գերիներուն բռնժ
մատը կարեն որպէս զի չկարենան աղեղ քաշել .
Լիւսանդր հարցուց անոր թէ Զեզի հետ ի՞նչպէս
վարուինք : Փիլոկղէս աս խրոխտ պատասխանը
տուաւ . Յաղթողը դունես , իրաւոնքդ բանեցաւր-
անեանկ վարուէ հետերնիս ինչպէս որ մենք ողի-
տի վարուէինք ձեզի հետ եթէ յաղթողը բլայինք :
Սպարտացիք անդժութեամբ զամէնքն ալ սպան-
նեցին :

: Ասով Աթենացիք ծովի վրայ ունեցած ու-

: Ի՞նչ կերպով ու ի՞նչ պայմանով Աթենացւոց
հետ հաշութիւն ըրին Սպարտացիք :

Ժերնին ալ կորսընցուցին, դաշնակիցներն ալ հետ-
զհետեւ զիրենք թողուցին 1իւսանդրի հնագան-
գեցան : 1իւսանդր յաղթական նաւառորմղով
Պիրեռն մասւ, 1ակեդեմոնացւոց Ազիս և Պաւա-
նիսա թագաւորներն ալ գնացին Ամենքը պաշ-
րեցին : Քանի մը ամիս դիմացան Ամենացիք, բայց
երբոր սովոր սաստկացաւ՝ անձնատուր եղան (404):
Կորնթացիք և Թերացիք կ'ուզէին որ Ամենքը հի-
մնայատակ կործանուի : Փառաւոր կոչունք մը ը-
րին, և յաղթուողները գերիի պէս սեղանին վայ-
կը ծառայէին : Ան ատեն Ամենացի Երիսասար-
դին մէկը սկսաւ կարդալ Եւրիսկիդէսին մէկ ուսա-
նաւորը որ Ելեկարիոնի թշուառութեանը վայ-
գրած է, ու Ամենացւոց խեղճութեանը հետ-
բազմատել անիկայ : 1իւսանդրին ու Սպարտա-
ցւոց սիրոր ելաւ, մտածեցին որ իրենց յաւիտ-
նական նախատինք պիտի ըլլայ թէ որ Ամենքը կոր-
ծանեն որ այնչափ օդուտ ըսեր է Յունաստանի .
և աս պայմանով հաշտութիւն ըրին որ Պիրեռի
պարիսալն ու նաւահանգիստը քաղաքին հետ միտ-
ցընող պատը կործանեն . տասուերկու համեն զատ-
բոլոր նաւերնին տան, աքսորուածներն ետ գար-
ձընեն, իրենց աիրած քաղաքներէն զօրքերնին հա-
նեն, հրանան գալուն պէս՝ ծովէն ցամաքէն Սպար-
տացւոց օգնեն :

։ Ասանկուլը բընցաւ Պեղուղտնեսական պատ-
րազմը որ քսանը օթը տարի տեսեր էր : Փառափ-

։ Քանի աալի քչեր էր Պեղուղտնեսական պա-
տերազմը :

բութեամբ սկսաւ , առելութեամբ տարցաւ . ինչ
բան որ Յունաստան միաբանութեամբը վաստվեր
էր՝ կորողնցուց . հայրենասիրութեան ու ազգա-
սիրութեան տեղ՝ օխն ու առելութիւնը ամենուն
որաբն մէջ տիրեց :

ԳԼՈՒԽ Թ .

ԵՐԵՎԱՆ ԲՈՆԱԿԵՐՔ . — Մահ Ավելիք ու ոչ . — Յու-
նիսուշ . — Ավելիք աշուտ ու լուս . — Սուրբ . —
Նահանջ բիւրուն . — Ագեղիւոյս Սուրբացաւ Ա-
գաւուրք . — Կառն Ավելիք ու բարեգունեց և շնէ . —
Դաշնութիւն Անդրշնիւրք . — Պէջագիւրք :

1 Ապարատացիք Աթենքի միջնաբերդը իրենց զօր-
քերով լեցուցին , և քաղաքին կառավարութիւնը
երեսուն իշխանաց ձեռքը յանձնեցին որ մեյմեկ
անդութ բռնաւորներ գարձան , և իրենց բռնա-
ւորութեանը հետ անուննին ալ անյիշտաակ կո-
րաւ : Հասարակապետութեան մէջէն խռովարար
մարդիկը վերցընենք ըսելով առարինի հարուստ ու
անուանի մարդ շնչաց որ չպատճեն չպանդեն :

2 Աւթը անմուսուն մէջ ան բռնաւորները հազար
հինգ հարիւր հոգիեն առելի մռաւոցին . անոր
համար շատ մարդիկ իրենց հայրենիքը թողու-

1 Ապարատացիք ինչ իշխաններ գրին Աթենքի մէջ :
2 Երեսուն բռնաւորք ինչ անդթութիւններ
ըրին :

ցին ձեռքերնեն փախան, շատին ալ անոնք ստացուածքները յախշակեցին ու զիրենք քշեցին, հրովարտակ մըն ալ հանեցին որ Յունաց քաղաքները ամեննեին զանոնք ներս չընդունին: Բայց Սպարտացւոց սպառնալիքներուն մտիկ չընելով ան խեղճ՝ աքսորեալներուն սիրով ընդունելու թիւն ըրին թէրէ, Արգոս և Մեգարա քաղաքները:

1. Ան ատեննե որ աս խեղճութեան մէջ կը հառաջեին Աթենացիք, յոյսերնին միայն Ազկիբիա գին վասյ էր: Խսաւցընէ, թէսպէտ և աքսորուած էր Ազկիբիադ իր հայրենիքէն, բայց անոր ազատութեանը համար գնաց Պարսից Դարեհ հ հարձ որդի թագաւորին քով որ խմացընէ անոր Կիւրոս որդւոյն սպասամբութիւնը, և աս մատնութեանը փոխարէն՝ իր հայրեննեացը համար օգնութիւն ուղէ: Աս որ խմացան Աթենիքի բռնաւորները, Պարսից Փառնաւագ նախարարը համազեցին որ սպաննել զինքը, ան ալ մարդ խրկեց որ եկան տունը սպաշարեցին, և չհամարձակելով զինքը բռնի դուրս հանել տանը կրակ տուին որ ինքն ալ մէջը այրի: Թուրը ձեռքը կրակին մէջէն տնէն դուրս ցաւքեց Ազկիբիադ, քշեց հալածեց Պար սիկները, բայց անոնց հարիւրաւոր նետերէն զարնուած՝ ընկաւ մեռաւ քառասուն տարեկան:

2. Ուրժապէտ Աթենիքը երեսուն բռնաւորաց

1. Ազկիբիադ ինչպէս մեռաւ:

2. Երեսուն բռնաւորաց ձեռքէն Աթենիքը ով զատեց:

ձեռքէն ազատեց Թրասիբուղ անունով Աթենացի զօրավարը, որ Եօթանատուն պատրուած քաջամիրա Աթենացի հետն առած՝ Եկաւ Ատտիկէին սահմանագլուխն Եղած Փիլէ ամրոցին տիրեց, ու բռնաւորաց խրկած թիկնապահները ջարդեց : Հոն Երբոր բոլոր քշուածներն Եկան քովը ժողվուեցան, զօրքը շատցաւ, ու անոնցմով գնաց սաստիկ պատերազմով Պիրէոնի տիրեց, ուր բռնաւորներէն Երկուքը մեռան (403) :

1 Երեսուն բռնաւորները յուսահատած՝ իշխանութիւննին տասը գատաւորաց յանձնեցին, որ իրենց բռնաւորութեամբն անոնցմէ վար չմնացին : Ասոնք ալ Թրասիբուղի յաղթութիւններէն սարսափած որ Երթալով կը մօտենար քաղաքին, Սպարտայէն օգնութիւն ուղեցին, և Լիւսանդը վազեց որ անոնց օգնէ : Բայց Սպարտացւոց թագաւորը Պաւսանիաս սկսաւ Աթենացւոց պաշտպանութիւն ընել, անոր խորհրդովին Աթենացիք Սպարտա դեսպան խրկեցին՝ հրաման առին, բռնաւորութիւնը ջնջեցին ու աեղք ռամկապետութիւն հաստատեցին . Թրասիբուղ ալ մէկէն անյիշացարութեան հրամարտակ մը հանեց :

2 Ազատութիւննին գանելէն քիչ մը Ետքը Աթենացիք Սոկրատայ գասապարատութեամբը մեծնախատինք ըրին իրենց (400) : Սոփրոնիսկոս անունով արձանագործի մը որդի Եր Սոկրատ,

1 Ի՞նչ կերպով վերջացաւ Երեսուն իշխանաց բռնութիւնը :

2 Ո՞վ Եր Սոկրատ :

որ քիչ մը առեն հօրը քով արձանագործութիւն
ընկլին ետև՝ ինքզինքը բոլորովին փիլսոփայու-
թեան առւառ . և հրապարակը կեցած , կամ
թէ ընտանեկան խօսակցութեանց մէջ դաս կու-
տար , ամենուն բարքը կը շտկէր : Ուրիշի սոր-
վեցուցած բաները կը ջանար որ գործքով ալ
կատարէ : Խաղաղութեան առեն ճիշդ օրինապահ
էր ու քաղաքացւոյ պարագերը անթերի կը կատա-
րէր , պատերազմի մէջ ալ քաջարտութեամբը
անուանի էր : Պոտիգեայի պաշարման առենը
թշնամեաց ձեռքէն քաշեր աղատեր էր Աղկիբիա-
դը , Դեղիտնի պատերազմին մէջ ալ Քաենոփոնի
աղատեր էր մահուընէ : Ըստ աշակերտաներ ալ
ունեցաւ Սոկրատ , որոնց մէջ ամենէն անուանի
ներն եղան Քաենոփոն , Աղկիբիադ , Անտիօթենեւ
և Պղատոն :

1. Բայց երթալով Սոկրատին թշնամին Երը շատ-
ցան , Անիառա և Մելիսան աշակերտաները սկսան
զինքը բամբասելիքը ամբարիշտ և երիտասարդ-
ներն աւրող , և ուզեցին որ 'ի մահ դատապար-
տուի : Թէսպէտ ամենայն կերպով ինքզինքը ար-
դարացուց Սոկրատ ու բոլոր թշնամեաց ըրած
զրապարտութիւններուն պատասխան տուաւ , բայց
դատաւորները զինքը դարձեալ յանցաւոր դա-
տապարտեցին . և երբոր իրեն թողուցին որ աս
իրեքին մէկն ընտրէ՝ այսինքն կամ տուգանք կամ
սքսոր և կամ մշակնջենաւոր բանա , ըստ թէ Ես

1. Կ՞նչ պատճառաւ ու ի՞նչպէս 'ի մահ դատա-
պարտուցաւ Սոկրատ :

իմ հայրենեացս ըրած ծառայութեանցս համար արժանի եմ որ տէրութիւնը իր ծախտվը զիս կերակրէ : Աս պատասխանիս վրայ դատաւորները բարկացան ու վճիռ հանեցին որ մոլախինդ խմելով մեռնի : Եւ որովհետեւ մէկ պատճառով մը իր վրայ ելած վճռոյն կատարումը ամիս մը ուշացաւ, Սոկրատ բանահն մէջ իր տշակերտացը հետ հոգուոյ անմահութեան, աս կեանքիս կարձութեանն ու թշուառութեանցը և բարեբարոյ քաղաքացւոյ մը պարագերուն վրայ կը խօսէր . Որչափ ալ ուրիշները մեզի հետ անիրաւորութեամբ վարուին՝ մինք պէտք չէ որ անիրաւ ըլլանք կըսէր : — Քաղաքացւոյ մը առաջին առաքինութիւնն է հայրենեաց օրինացը հետազանդիլ : — Ճշմարիս վառքը՝ առաքինութիւնն է : — Մարդո որչափ քիչ բանի կարօտ ըլլայ, այնչափ աւելի աստուածոց կը մօտենայ : — Մարդո միշտ իր կիրքերուն հետ պիտի կուռըաի և ուրիշներուն կրիցը հետ խաղաղութեամբ պիտի երթայ : — Երջանիկ ըլլալու համար պէտք է որ մարդո ըլլայ աղեկ աղդական, աղեկ բարեկամ ու աղեկ քաղաքացի : Ապողոդորոս անունովիր տշակերտաներէն մէկը երբոր ըսաւ իրեն թէ : Վնոր կը ցաւիմ որ անիրաւ տէզը պիտի մեռնիս, Սոկրատ պատասխան տուաւ . Կ'ուզէիր ուրեմն որ յանցաւոր մեռնէի : Երբոր դահիճը բերաւ մոլախինդը տուաւ, անխռով կերպարանքով առաւ ձեռքէն Սոկրատ ու խմեց :

1 Ան ասենները Կրտսերն Կիւրոս իր Արտա-

1 Յոյնք ի՞նչ պատճառաւ Պարսից Արտաշես թագաւորին գևմ գնացին :

շես Ուշեղ ըստւած եղբօրը ձեռքէն թագաւորութիւնը առնելու մաքով Ասից մէջ հարիւր հազարի բանակ մը հանեց, Յունացմէ ալ աստուիրեք հազար մարդ օգնութիւն առաւ, որոնց զօրավարն էր Կղէարքոս Լակեդեմոնիացին: Երբոր ինքը Կիւրոս պատերազմին մէջ մեռաւ, զօրացն ալ մեծ մասը ջարդուեցաւ. բայց Յոյնք տասը հազար հոգի ետ դարձան իրենց հայրենիքն երթալու: Ասոնք տասնըվեց ամսուան մէջ գրեթէ վեց հարիւր մղոնի չափ տեղ քալեցին, ու անապատներ, գետեր, լեռներ անցան՝ ան տեղերուն բնակչաց հետ պատերազմելով:

1 Երբոր Կղէարքոս Տիսավիւռն նախարարէն սպաննուեցաւ, աեղը անցաւ Քաննութին զօրավարը, որ մնացած վեց հազար հոգին Յունաստան հասուց, ետքը աս հաշակաւոր դարձին պատմութիւնն ալ գրեց, որ ըստւեցաւ Կահանչ բիւրուն:

2 Լակեդեմոնիացիք բոլոր Յունաստանի տիրելէն եաքը կուղէին որ Ասիան ալ նուաճեն. իրենց Ագեսիզայոս թագաւորը՝ Փոխւգիան ու Կարիան աւրըշտրկեց, շատ պատերազմներուն մէջ Պարսից յաղթեց, ու սկսաւ անոնց մայրաքաղաքին վրայ երթալ (397): Բայց երբոր լաեց թէ թերացիք, Արդիացիք, թէ սսաղացիք և Աթենացիք միաբանած՝ Սպարտացւոց վրայ յարձըկելու կը պատրաստուին, փառաւոր յաղթութիւնները կիսկասար թողուց ու դարձաւ որ հայրենիքը պաշտպանէ. Ագքայից

1 Ո՞վ նորէն Յունաստան դարձուց Կիւրոսի օգնութեան գնացող Յոյները:

2 Աղեսիզայոս ինչ յաղթութիւններ ըստւ:

արքային երեսուն հազար աղեղնաւորները զիս Ասիային կը հալած են ըստու . կ'ուղեր լսել թէ Պարսիկք իրենց աղեղնաւորի ձևով ստրկեն երեսուն հազար դրամ տուին թշնամեացս որ ինծի գեմպատերազմի Ելլն : Ան միջոցին որ Ագեսիլայոս Ելլես պանտոսէն ասդին անցաւ ու Թրակիային և Մակեդոնիոյին Սպարտա կը դառնար , Պարսից նաւատորմիլլը Կոնոն Ամենացւոյն ու Փառնաւազ նախարարին առաջնորդ ու թրը Կնիդոս հրուանդանին քով յաղթեց Լակեդեմոնացւոց նաւատորմզին : Ագեսիլայոս աս լսելով վախցաւ որ զօրքը չխանաց ու ցլաւատի , ուստի ծովու կողմէն եկողներուն հրամայեց որ հակառակը պատմեն թէ Սպարտացիք Պարսից վրայ նաւական յաղթութիւն մը ըրին : Ինքն ալ ծաղկասպակ եկաւ ամենուն առջեն աստուածոց շնորհակալութեան զոհ մատոյց . անով զօրաց սիրաց աւելի վաւուեցաւ , ու չէին ուզեր ծովային զօրքէն վար մնալ : Ծուտ մը երկու բանակները Կորոնէայի քով ճակատեցան , ու կասաղաբար իրարու վրայ յարձըկեցան : Երկայն քշեց պատերազմը . շատ արիւն թափեցաւ . բայց վերջապէս յաղթով ելան Սպարտացիք ու յաղթութեան նշան կանգնեցին : Երբոր Ագեսիլայոս պատերազմին տեղը պատրաելու ելաւ , գեամինը փոռուած մեռելներուն բազմութիւնը տեսնելով հառաջեց ու ըստու . Դժբաղդ Յունաստան , քու ձեռքովդ մեռուցիր կորիչ պատերազմովներդ՝ որ բոլոր բարբարոսաց կրնային յաղթել :

1 Կաղեր Ագեսիլայոս , վոքրահասակ ու տգեղ :

1 Ի՞նչ յատկութիւններ ուներ Ագեսիլայոս :

բայց լւաւ կրթուած ըլլալովը բոլոր առ պակասութիւնները կը գոցէք : Ալտին քաջութեամբը կարծէս թէ մարմինն ալ ուժ առած էք . և իրքն ձը մարդու Սպարտացի՝ հայրենեաց օրենքներուն հնազանդիլը իրեն պարտք ու պարծանիք կը սեպէք :

1 Կոնոն թէպէտ և յաղթութեամբ ու շատ աւարտվ Աստիկէ դարձաւ , բայց ողջ առողջ նորէն հայրենիքը տեսնելուն վրայ ուրախանալու աեղը անոր աւերակացը ու խեղճութեանը վրայ ողբաց յիշեց Պարսից թագաւորին իր վրայ ունեցած սերն ու համարմունքը , գնաց Արաաշէսը համօղէց որ Սպարտացւոց հալարառութիւնը խննար հեցընելլու և ուժը կոտրելու համար շատ հարկաւոր է Աթէնքը առջի պայծառութեանը հասցնել . պարխասներն ու բերդերը նորէն կանգնել . Երատաշէս ալ հրամայեց որ աս բանիս համար պէտք էղած ստակը տրուի : Զինուորները , գեղացիք . քաղաքացիք , ամենքը մեծ ջանկով սկսան աշխատիլ , և քիչ ժամանակի մէջ Պիրէռնի ու քաղաքին պարխասները շնուեցան :

2 Սպարտացիք վախնալով որ ցըլայ թէ Աթենացիք նորէն զօրանան ու առջինին պէտ սկսին Յունաստանի վրայ աիրապետէլ , ջանացին Արաաշէս թագաւորն որսալ , և հետը Անտաղինդասի գաշնազրութիւնը ըրին , որով իրեն ձեռքը ձգեցին Ասփոյ մէջ եղած Յունաց քաղաքները , և Կղաղոմնել ու Կիսպոս կղզին : Առ գաշնազրու-

1 Կոնոն լուսպէտ նորոդեց Աթէնքը :

2 Սպարտացիք ան որ տեսան լուս ըրին :

թեամբ՝ որ բոլոր Յունաստանի մեծ նախատինք էղաւ և շատ գեց հետևանքներ ունեցաւ, առջեցանադրութիւնները քակուեցան, Յունաստանի մեջ անմիաբանութիւնը տիրեց, և Սպարտացիք իրենց փառքը մոռնավով բոլոր Յունաստանի օգուտը իրենց անձնատեր ամբարտաւանութեանն ու ժառանակեր քաղաքականութեանը զոհ ըրին :

1. Վերջի պատերազմին առենը թշնամիաց կողմն անցած քաղաքներէն վրեժնին առնելու համար Սպարտացիք նախ Մանաֆինեա քաղաքին վրայ յարձելեցան, առին ու պարիսազը քանդեցին. Ետքը Ողբնթոս քաղաքը գնացին պաշարեցին, ու սովոր բռնելով առին : Թերեւի Կադմէա ըստւած միջնաբերդին աիրեցին մասնութեամբ, ու հինգ ասրի թերացւոց վրայ իշխեցին. և Թերացիք առմեր մը կը սպասէին որ իրենց գերութեան շղթաները խորասկեն :

2. Ամենիք փախած թերացւոց մեջ ամենեն անուանին էր Պեղոսպիդաս թէ խելքամին ու քաջութեամբը և թէ աղնուականութեամբն ու հարլստութեամբը : Իր բարեկամը Եսպամինոնդաս թերէ կեցած՝ Երիասարդներուն սիրով կը վառեր ու հայրենասիրութիւննին կ'արծարծէր . Պեղոսպիդաս ալ ասդիս անդին փախած հայրենակիցները ժողված իր հայրենիքը աղաստելու կը մտածէր : Թերեւի մեջ Եղող բարեկամներուն հետամեն բան շակելուն Ետքը, հետք աստուերկու

1. Սպարտացիք ինչպէս առին Մանաֆինեա, Ողբնթոս և թերեւ քաղաքները :

2. Թերեւի ազատիքը ովկ եղաւ :

կարիք ընկերներ առաւ, ամենքն ալ միակերպ
վերարկու հագած, որտի չներով, ձեռքերնին ցի-
ցեր և ուսկաններ առած՝ որպէս զի աւսնողները
ամեննեին վրանին կասկածի չերթան, և իրիկուան
դէմ քաղաքը մտան: Նոյն իրիկունը բո՞ւաւորները
դաւակցաց մէկուն տունը կոչունիքի հրաւիրուած՝
կերուխումի հետ էին, անոնցմէ մէկուն Ամենիքն
նամակ մը կուգայ, որուն մէջ գրած է եղեր Պե-
ղոսիդասի սկասրաստութիւնը. դասաւորը չու-
զեր բանալ նամակը, ըսելով թէ Հարկաւոր գործ-
քերը վազը կը աւսնենիք. ան միջոցին ներա կը
մտնէ Պեղոսիդաս իր ընկերներովը, զամենքը թրէ-
կ'անցընեն, բանաւերը կը բանան ու Ազատութիւն
Ազատութիւն կանչելով բոլոր քաղաքացիքը կը յոր-
դորեն որ զէնք առնուն, իրենիք զիրենիք սկասապա-
նեն: Ան առեն թերացւոց կարիքները հետն առած
օդնութիւն կը հասնի Եսպամինոնդ. մէկէն սուր-
հանդակներ կը խրկեն մէկալ փախատականներուն
ալ որ շուտով թերէ գան: Գունդ մը զօրք օգնու-
թիւն կուգայ իրենց Ամենիքն, կ'երթան անոնց
մով Սպարացները Կադմէա միջնարերդին մէջ
կը սկասարեն. անոնք ալ քիչ մը ատեն դէմ կենա-
լէն ետև՝ դաշնադրութիւն կ'ընեն որ իրենց զէն-
քերովը ու կարասիքովը ելլէն երթան:

ԳԼՈՒԽ Ժ.

Եղանակ և զիշողինք . — Լեհութեայի պարտ-
րացը . — Պիշողիդասի ճահը . — Սանտինէայի պա-
րերացը . — Եղանակնայ ճահը . — Ընէլբանի պա-
րերացը . — Թագառարանին Սանտանիա . — Փէ-
լուդի . — Ղեմանինէ :

Ճարեխ աղասութիւնը՝ ան բաղմանեայ պա-
տերազմին սկզբնաւորութիւն մըն էր՝ որով թե-
րեն ալ Ամենքի ու Սպարտայի պէս մեծնազով
բոլոր Յունատանի վրայ իր իշխանութիւնը պիտի
տարածէր : Աս գերագոյն իշխանութեան հասու-
ցին թերեն իր երկու անուանի որդիքը՝ Պեղողի-
դաս և Եպամինոնդ : Հարսւստ էր Պեղողիդաս ,
բայց իր հարսւութիւնը աղէկ գործածելու կեր-
պը գիտէր , և առաջինի ու աղքատ մարդկանց
օգնութիւն չէր խնայէր : Իսկ Եպամինոնդ իր
հօրմէն ժառանգութիւն՝ աղքատութիւնն առեր-
էր , սղտիկուց ինքզինքը փիլիսոփայութեան տա-
լով թեթեցուցեր ու քաղցրացուցեր էր իրեն աղ-
քատութիւնը , և պարզ ու համեստ կեանք մը
կ'անցընէր : Բայց իրենց ըրած այնչափ փառաւոր
գործոց մեջ առենէն աւելի զարմանալին է իրենց

Պեղողիդաս և Եպամինոնդ ինչ կատարելու-
թիւննէր ունեն :

Համամիտ միաբանութիւնն ու սերա բարեկամութիւնը որ ամէն բանի մէջ ու ամէն առեն անքակ պահեցին : Աս ճշմարիտ սիրոյն հիմն էր առաքի նութիւնը , որով իրենց հայրենիքը զօրացուցին , և այնչափ յաղթութիւններ ըրբն :

1. Յունաստանը խաղաղելու համար ժողով մը եղաւ Սպարտա : Թերացիք Եպամինոնդը հոն իրենց կողմանէ նուիրակ խրկեցին : Յանձն չառաւ Եպամինոնդ Սպարտացւոց իրենց վրայ դրած պայմանները , թերէ գարձաւ ու սկսաւ պատերազմի պատրաստութիւն անմնել : Սպարտացւոց թագաւորը Կղետերոտ քսանիքորս հաղար հետևակով ու վեց հարիւր ձիաւորով թեոլովիա մտաւ . ասոնց առջևն եւառ Եպամինոնդ տառուերկու հաղար հետևակով ու նոյնողէս վեց հարիւր ձիաւորով քաջութեամբ և կրթութեամբ անոնցմէ շատ վեր էին : Պեղոսպիդասն ալ Կուիրականը սուած գնդին զօրավար եղեր էր , որ իրեք հարիւր կտրիմ թերացի իրարու բարեկամ երիտասարդներ էին՝ երդում ըրած որ ամեննեին թշնամոյն առջևէն չփախչին , ու մինչև ՚ի մաս իրենց բարեկամները պաշտառանեն :

2. Թեովախոյ սահմանագլուխ Աւեկտրա քաղաքին քով պատերազմը սկսաւ (371) : Զարնուելն առաջ ձախորդ գուշակութիւններով թերացւոց սիրով սկսաւ կոտրիլ . մէկէն Եպամինոնդ

1. Աւեկտրայի պատերազմէն առաջ ի՞նչ պատրաստութիւն ըրբն Յոյնք :

2. Կ՞նչպէս եղաւ Աւեկտրայի պատերազմը :

անոնց յիշեցուց Հոմերոսի ան տողը որ Կր հայրենիքը պաշտպանելէն լաւ դռւշակութիւն չկայ կ'ըսէ , ու զանոնիք քաջալէրեց : Բոլորովին յաղթեցին թերացիք , և Կղէտմբրոտ Թագաւորը չորս հաղար զօրքով ընկաւ մեռաւ . ասանիկ հարուած դեռ չեն ունեցած Սպարտացիք : Թերացիք իրեք հարիւր հոգի միայն կորորնցուցին :

1 Սպարտացւոց կոսորտածին ձայնը ելելուն պես՝ բոլոր Պեղոսպնեսի ազգերը դլուխ քաշեցին : Ան միջոցին որ Ագեսփզայնս զանոնիք նուամելու կ'աշխատէր՝ Եպամինոնդ և Պեղոսպիդաս եկան Պեղոսպնեսի տիրեցին ու Լակոնիա մասն աւրշտրկեցին , Եւրոտաս դետէն ալ անցան , և Սպարտացի մօտ բանակ դրին : Յուստհատութիւնը տիրեց Սպարտացւոց վրայ . ինչուան ան առնը Սպարտացի կանայք քաղաքէն իրենց թռչնամոյն բանակին մուխը չեն տեսած : Ան նեղութեան ժամանակը ամէն ճարտարութիւն ձեռք առաւ Ագեսփզայս քաղաքը պաշտպանելու , և ինչուան դեղացիներն ալ զինեց : Բայց Եպամինոնդ կրնար Սպարտացի ալ տիրել թէ որ Պեղոսպնեսացիք թերացւոց կարդէ դուրս մեծնալէն վախնացով անոնց դաշնակցութենէն չելլէին : Անենացիք Խփիկրասոց Սպարտացւոց օգնութիւնն սրկեցին . չուզեց Եպամինոնդ հետը զարնուիլ . ու Բէտվախա դարձաւ :

2 Եպամինոնդ և Պեղոսպիդաս իրենց հայրե-

1 Կ'ոչ հետեանիք ունեցաւ ան պատրազմը :

2 Եպամինոնդ ու Պեղոսպիդաս ինչպէս ամբաստանուեցան ու արդարացան :

Նիբը դարձածնուն պէս՝ Երկուքն ալ դատաստանի կանչուեցան, որովհետեւ որոշուած ժամանակէն առևլի զօրապետութիւն ըրեր էին : Պեղոպիդաս որ այնչափ քաջասիրա էր պատերազմի մէջ՝ չկրցաւ քաջութեամբ պատասխան տալ, և սկսաւ աղաւելով ինքզինքն արդարացընէլ : Խակ Եպամինոնդ հոն ալ արիութիւնը ցըցուց . Ուրախութեամբ կը մեռնիմ, ըստ , միայն թէ գրուի դատակնքոյն մէջ որ Եպամինոնդ և Պեղոպիդաս Լեյնարայի պատերազմին մէջ թերացւոց յազմութեանը պատճառ եղած ըլլալնուն համար ՚ի մահ դատասկրտեցան : Ամըցցաւ ժողովուրդը իր ապերախտութեանը վրայ , և ան Երկու կտրիձները նոր պատերազմէ մը Ելլելու պէս՝ յաղթութեամբ ու ծափաձայնութեամբ դատաստանարանին դուրս ելան : Թշնամիները Եպամինոնդը անարդելու համար՝ աղքեասպետ դրին զինքը , բայց անինկայ առանց ամբընալու ջանալով որ աղէկ ընէ պաշտօն կը կըսէր . Ոմանկը մեծ պաշտօններով կը փառաւրուին , ոմանկը ալ պղտիկ պաշտօնները կը փառաւորեն :

1. Արկադացիք , Արդիացիք և Եղէացիք Սպարտացւոց վիէժիսութենէն վախնալով Եպամինոնդը օգնութեան կանչեցին . գնաց Երկրորդ անգամ Պեղոպոնէս մտաւ Եպամինոնդ (369) , շատ քաղաքներ առաւ . Կորնթոն ալ պաշարեց ու պիտի առներ , բայց Աթենացւոց Քարրիաս

1. Երկրորդ անգամ ի՞նչ պատճառաւ . Պեղոպոնէս մտաւ Եպամինոնդ :

զօրավարը շատ զօրքով օգնութիւն էկաւ քաղաքին : Չյուսալով Եպամինոնդ Սպարտացւոց յազմեւ, որ Ամենքին ու Դիոնէսիոս Սիրակուսացին շատ օգնութիւն առեր էին, գարձաւ Բէովախա գնաց :

1 Թերացիք իրենց իշխանութիւնը տարածեցին նաև թեսապիոյ ու Մակեդոնիոյ վրայ, և Պեղոսիդասը Արտաշէս Պարսից թագաւորին խրկեցին ու հետք նիզակակցութեան գաշնչք դրին : Եպամինոնդ Երրորդ անդամ Պեղոսպոնէսի տիրելէն ետքը, հարիւր եռամթի ցոկանաւով նաւասորմիդ մը պատրաստեց ու գնաց Ամենացւոց նաւատորմիդը կոտրեց, որուն զօրավարն էր Ղաքէս :

2 Ան առենները թեսապացիք Փերէս քաղաքին Ազեքսանդր անունով բռնաւորին ձեռքէն շատ նեղութիւն կը քաշէին, որ զուարձութեան համար մարդիկը ողջ ողջ կը թաղէր, և վրանին վարագի ու տրջու մորթ անցընելով որսի չները վրանին կ'արձըկէր ու պատռել կուտար, և կամ ննիքը նետով զանոնք կը զարնէր կը մեռցընէր, ուստի թերացւոցմ, օգնութիւն խնդրեցին : անոնք ալ Պեղոսիդասը զօրքով անոր վրայ խրկեցին : Ճամբայ ելլելու առեն յանկարծ արևը բոլորունին խաւարեցաւ, ասով զօրաց սիրտը այնպէս կոտրեցաւ որ չուզեցին պատերազմի Երթալ : Իրէք հարիւր ձիւաւոր միայն յանձնն առին Պեղոսիդասին :

1 Թերացիք ինչո՞վ աւելի զօրացան ծովու ու ցամաքի վրայ :

2 Թեսապացւոց ինչպէս օգնեցին : — Ի՞նչպէս մեռաւ Պեղոսիդաս :

հետ Երթալու, որ քաջութեամբ սկսաւ գետի փարսավիա Երթալ. ճամբան այ քիչ մը օդնութիւն դառւ ու Ծանադշուխը ըսուած լեռանց ստորոտը բանակեցաւ : Ազեքսանդրի զըրքն Երքանի հազար. Եկան ըսին Պեղոսկիդասի թէ Բըռնաւորին զըրքը մեզմէ իմաստ շատ է . — Ալազեկ, ըստ Պեղոսկիդաս, աւելի շատ մարդ կը սպանենք : Պատերազմն որ սկսաւ՝ Պեղոսկիդաս չկարենալով իր եռամնդը տանձել՝ յարձրկեցաւ աջ թեփն վրայ որ բանաւորը զարնէ սպաննէ : Անիկայ փախաւ ու իր անձնապահ զօրացը մէջ պահուըտեցաւ . ետեւն վաղեց Պեղոսկիդաս, և անպատճելի քաջութիւններ ըրաւ, բայց վերջապէս չորս դիէն տղաշարուած՝ զարնուեցաւ մեռաւ : Երեն քաջասիրտ զօրավարին մահուանը վրա կատղեցաւ զօրքը, և բոլորովին զարկաւ ցրուեց թշնամիները : Պեղոսկիդասի մահուանը վրայ մեծ ցաւ ունեցան թերացիք, և թեսսաղացիք իրենց աղատարարին մեծ հանդիսով թաղումը ըրին :

¹ Ան առենն որ Եսպամինոնդ գուրաը նաւատրմղին վրայ զբաղած Եր և Պեղոսկիդաս թեսազիոյ մէջ, թերեւի ռամկապետական կառավարութիւնը քիչ մնաց որ աղնուապետութիւն ուզողներուն ձեռքովը սկսաի կործաններ : Որդոմննեւ քաղաքին բնակիները (որ թէ ովախոյ Երկրորդ քաղաքն Եր և թերեւի նախանձորդ), աս գաւաճանութեան մէջ մտան, ու խոռվութիւնը Որդոմննա-

¹ Արքոմենի. քաղաքը ի՞նչ աղատճառաւ կործաննեցին :

ցւոց զօրացը հանդես էղած օրը պիտի եղելք ։ բայց
խմացուեցաւ գտառհանութիւնը , և իրեք հարիւր
Որբումնացի ձիստորներ թերեւի հրասպարակին
մէջ թրե անցան : Աշով ալ թերացիք դոհ ըըլայտի
գնացին Որբումնն ալ պատշարեցին առին , և հե-
մայաստակ կործանելն ետե՛ բոլոր Երիկ մարդիկը
թրե անցուցին , կիմկ մարդիկն ու տղաքն ալ գերի
ըրին :

Դ Քիչ առենէն Երբոր Սրկագացւոց ու Եղեա-
ցւոց մէջ պատերազմ բացուեցաւ , չորրորդ ան-
գամ Եպամինոնդ Պեղոսպոնէս մտաւ , և Մանսի-
նեայի քով Սպարացւոց գեմ պատերազմի պա-
տրաստուեցաւ (363) , և անանկ աղեկ շարեց զօր-
քը որ յաղթութեանը տարակոյս չկար : Երկու
կողմէն ալ անկարծելի քաջութեամբ պատերազ-
մացան : Թերացիք իրենց արիասիրա զօրավարին
օրինակով սիրս առած՝ Սպարացւոց գունդը
ցրուեցին : Սաստիկ վէրք մը առաւ Եպամինոնդ
կուրծքին . մէկէն զինքը վրանը բերին , նետին
սլաքը վէրքին մէջ մնացեր էր , վիրաբոյժներն
ըսին որ եթէ Երկաթը վէրքէն դուրս հանեն՝ մէ-
կէն կը մեռնի :

Եպամինոնդ իր վահանն ուզեց , ու Երբոր բե-
րին՝ ուրախութեամբ վրան նայեցաւ որ հետն այն-
շափ պատերազմներու մէջ մտեր ու այնշափ յաղ-
թութիւններ ըրեր էր : Հարցուց պատերազմին
համար . Երբոր լսեց թէ թերացիք յաղթեցին ,

— —

։ Մանսինեայի պատերազմը ի՞նչպէս Եղաւ : —
Ի՞նչպէս մեռաւ Եպամինոնդ :

սկսաւ իր բարեկամիները մխիթարել. Մի կարծէք,
ըստու, որ ասիկայ իմ կենացս ետքի օրն է, մանա-
ւանդ թէ երջանկութեանս սկիզբն է. որովհետեւ
թերէն յաղթող կը թողում, Սպարտան խոնար-
հած, և Յունաստանն աղաստ: Տեսաւ որ բարեկամ-
ները անորդի մեռնելուն վրայ կուլան. Մի լոք,
ըստու, ինծի Երկու անմահ զաւկըներ կը թողում,
Լեւկորայի ու Մանամինեայի յաղթութիւնները:
Ասխոսքնըսելէն ետքը քաշեց երկաթը վերըէն հա-
նեց ու մէկէն մեռաւ: Թերքացւոց իշխանութիւնն
ալ կարծէս թէ հետն ընկաւ մեռաւ, որ անոր
խելքովն ու քաջութեամբը այնչափ մեծցեր էր:

1 Եպամինոնդի մեռնելէն ետքը Ամենացիք
նորէն ծովու վրայ զօրացան: Քանի մը տարիին
Տիմոթէսու, Քարրիաս և Խիթկրաստ զօրավարները
Եղեան ծովուն կղզիներուն մեծ մասին ու թրա-
կիոյ և Ասիոյ ծովեզերքն եղած քաղաքներէն
շատին ափրեցին: Բայց վրանին ծանր տուբեր
գնելով Երբոր սկսան զանոնեք սաստիկ նեղէլ, ա-
մէնքն ալ իրենց դէմ ապաստամբեցան, ու Ընկերա-
կան ըսուած պատերազմը բացուեցաւ:

2 Ամենացիք զօրք իրկեցին Քիսս կղզւոյն վրայ
(358) որ ապաստամբաց բոյնն էր, և զօրավար
դրին Քարրիասն ու Քարէս անունով ախտամոլ
մարդը: Ամենայն քաջութեամբ դէմ կեցան
Քիացիք, Քարրիաս ալ պատերազմի մէջ իրեն

1 Եպամինոնդի մեռնելէն ետքը Ամենացիք ի՞նչ
ըրին:

2 Քիացւոց դէմ Ամենացւոց պատերազմը ի՞նչ
վերջ ունեցաւ:

նախատինք սեպելով փախչելով ազատիլը՝ փառա-
ռոր մահուամբ մեռաւ։ Երկրորդ արշաւանքին
առենը երբոր Աթենացւոցնաւատորմիզը յանկար-
ծական փոթորիկով մը ջարդուեցաւ, Խփիկրատ
և Տիմոթէոս չուզեցին պատերազմընել. Քարէս
անոնց վրայ ամբաստանութիւն ըրաւ թէ կ'ուզեին
զօրքը թշնամեաց մատնել. Աթենացիք որ միշտ
փառքի կը ցանկային ու զիրենք փառաւորողնե-
րուն ապերախտ կ'ըլլային՝ Տիմոթէոսի վրայ տու-
գանք դրին, ու իրենց թեթևամիտ բնաւորու-
թեամբը անոր ունեցած քիչ մը դանդաղութիւնը
ծաղրելու համար՝ զինքը պառկած նկարել տուին,
բախտն ալ անոր քովը նստած՝ որ քաղաքները կը
բռնէր անոր ուռկանին մէջ կը գնէր։ Բայց աղէկ
ըսաւ Տիմոթէոս երբոր տեսաւ ան պատկերը.
Թէ որ քնացած ատենա քաղաքներ կ'առնեմ, հա-
պա արթընցած ատենա ի՞նչ պիտի ցընեմ։

1 Իր իշխանակիցը Խփիկրատ դիւրաւ չհնա-
զանդեցաւ ժողովոդեան կամացը. Երբոր դատաս-
տանի կանչեցին զինքը, դունդ մը զինեալ Երիտա-
սարդներ հետն առած ելաւ ատեանը եկաւ. ա-
մէնքը սարսափեցան ու արձրկեցին զինքը։ Երբ-
որ բարեկամները սկսան աս բանիս համար զինքը
յանդիմանել, Բոլոր կենացս մէջ զէնքերս քաղա-
քակցացս պաշտպանութեանը համար գործածէ-
լէս եռքը՝ իսենթ պիտի ըլլայի որ ինքզինքս պաշտ-
պանելու համար ալ մէկ անդամ մը չգործածէի
ըսաւ։

1 Խփիկրատ ի՞նչպէս ազատեցաւ դատաստանէն։

։ Անդամմը երբոր ամեարտաւանին մէկը իրեն Արմողիոսի վառաւոր ցեղեն ըլլալուն վրայ կը պարծէնար, ու Խփիկրատին վատազգի ըլլալը կը նախատէր, Դմցեղիս ազնուականութիւնը ինձմէ կը ոկտի, ըստ Խփիկրատ, իսկ քուկինդ քեզմով կը վերջանայ:

։ Քարես երբոր մինակ մնաց, Յօնիոյ Արտաւազ նախարարէն կաշառուելով՝ որ Պարսիցմէ ապստամբեր էր, զօրքովը անոր կօղին անցաւ (356), բայց Արտաշէս Աթէնացիքը ստիպեց որ Արտաւազին չողնեն ու ապստամբած ազգաց ազատութիւնն ընդունին:

։ Երբոր Աթէնացիք ասանկ իրենց աշխարհակալութեանցը սկսուղը կը կորուցնելուէին, Յունատանի հիւսիսակողմը ուրիշ նոր իշխանութիւն մը սկսաւ Ելլել, այսինքն Մակեդոնացւոց իշխանութիւնը: Մակեդոնիոյ տէրութիւնը կանգներ էր Քրիստոսէ 807 տարի առաջ Կարանոս՝ Հերակլեսի ցեղենն: Խրեն յաջորդացը վրայ Երևելի բան մը չպատճուիր, ինչուան որ Պարսիկը Յունատանի վրայ վաղած ատեննին զանոնիք հարկատու ըրին. Մակեդոնացիք Պղատէայի պատերազմին ատենը ազատեցան ան տուրքէն:

։ Մակեդոնացւոց Պերդիկաս թագաւորը երբ.

։ Խփիկրատայ ազնուատոհմ ըրլալուն վրայ ի՞նչ կը պատմուի:

։ Քարես մինակ որ մնաց՝ ի՞նչ ըրաւ:

։ Մակեդոնացւոց իշխանութիւնը Երբ սկսաւ ու ի՞նչպէս մէծցաւ:

։ Ո՞վ էր Փիլիպոս:

որ մեռաւ , իր Եղբայրը Փիլիպպոս որ շատ տարի առաջ թերացւոց քովը պատահդ մնացեր ու Եպամինոնդի տունը մեծցեր էր , թերեւէն փախաւ Մակեդոնիա գնաց (359) , և իր Ամինասաս Եղբօրորդուոյն խնամակալ եղաւ . բայց քիչ առենէն զինքը թագաւորեցուցին Մակեդոնացիք , որ քսանուիրեք տարեկան էր :

1. Փիլիպպոս որ թերեւ եղած առենը կրթուած ազգաց օրէնքները կը սորվէր որ օր մը իր ազգին ալ սորվէցընէ , և ազատ ազգաց բնաւորութիւններուն կը տեղէկանար որ անոնց վրայ տիրեւ , աէրութեան կառավարութիւնը ձեռք առնելուն ոլէս՝ բոլորովին փոխուեցաւ Մակեդոնիա : Իր ճարտասանուութեամբը կենդանութիւն տուաւ ժողովը գեան , խռովութիւնները դադրեցուց , զօրքը կարգաւորեց . զանոնիք իրեն ընկեր կը կանչէր ու վտանգներու մէջ քովերնէն չէր բաժնուեր , և անուանի Մակեդոնական ֆաղանգը հաստատեց՝ որ աս գունդը ետքը Յունաստանը նուածեց , Ասիոյ աիրեց ու Հռովմայեցւոց պետութիւնը դողացուց : Տէրութիւնն ալ շատ կարգաւորեց Փիլիպպոս , զօրքը շատցուց . Պելլա մայրաքաղաքը գեղեցիկ շնորհով զարդարեց , գիտութիւններն ու արուեստաները ծաղկեցուց , առաստաձեռնութեամբը ամէն տեղէն իմաստուն ու ճարտասան մարդիկ իր պալատը ժողովեց , և ամէն տեղ գեսպաններ խրկեց :

2. Բայց իր առջևը մէկ կարիք ախոյեան մը կար

¹ Կ՞նչպէս կարգաւորեց տէրութիւնը :

² Փիլիպպոսի ախոյեան ով եղաւ :

որ առանց անոր յաղթելու չէր կրնար Յունաստանի դիւրաւ տիրել. և ասիկայ էր Դեմոսթենէս ճարտասանը որուն համար ինքը Փիլիպպոս ալ շատ անգամ կ'ըսէր թէ Յունաց զօրքերն ու նաւատորմիջները ինծի այնչափ վնաս չեն հառցած՝ որչափ Դեմոսթենէսի ճարտասանութիւնը:

Դարբինի մը զաւակ էր Դեմոսթենէս, հօրը մեռնելէն ետքը ուսման ետևէ ըլլալով Պղատոնի ու թուկիդիտեսի դրքերը կարդաց, ու ամէն բանէ աւելի ճարտասանութեան վրայ սէր ձգեց, թէ պէտ և լեզուն պակասաւոր էր, ձայնն ալ տկար, ու շունչը կարճ: Ճարտասանութեան առջի փորձը իր խնամակալացը վրայ ըրաւ, որ հօրը իրեն համար թողած տուակը կերեր էին, և շատ բան տուժել տուաւ անոնց. աս յաղթութեամբը սիրտ առած՝ ուզեց նաև հրապարակախօսութիւն ընել, բայց ծաղը եղաւ և ամէնքը վրան սուլեցին: Աս նախամինքին վրայ առանց վհատելու միտքը դրաւ որ բնութեանը յաղթէ, բերանը խիճ դրած լեռներու վրայ ու ծովեզերքները պարտելով շատ տողեր բարձրածայն կ'արտասանէր, անով լեզուն շոկեց, և երկայն դարձուածները մէկ շունչով սկսու զուրցել:

Մէկ պակասութիւնն ալ աս էր որ անդադար ուսերը վեր վեր կը վերցընէր. աս սովորութեանն ալ յաղթելու համար՝ ուսին վրայ վերէն նիզակ մը կախեց, որ ուսը թօթուելուն պէտ անոր զարնուելով ցաւի: Զեերն ու շարժմունքները շոկելու

Ո՞վ էր Դեմոսթենէս :

համար ալ նախ հայելին առջևը ճառը կը խօսէր
ու ետքը ժողովրդեան դիմացը կ'երթար խօսելու :

Ամիսներով ստորերկրեայ խցիկի մը մէջ կը քա-
շուեր , գլուխն ալ կէս մը կը գերծէր որ ստիպուի
մարդու առջե չերենալու . հոն աղօտ կանթեղի մը
լուսով հրաշալի ճառեր կը շարադրէր ու կը սըր-
բագրէր . անոր համար թշնամիները իր ճառերուն
Զինահար կ'ըսէին :

Աս հռչակաւոր մարդուն ճարտասանութիւնն
էր ծանր , զօրաւոր , անաշառ և սասաիկ , որով
մէկ կողմանէ Փիլիպպոսի խելքն ու գործունէու-
թիւնը կը գովէր , մէկ կողմանէ ալ կրակոտ դար-
ձուածներով Վաթենացիքը թմրութենէ կ'արթըն-
ցընէր :

ԳԼՈՒԽ ԺԱ.

Փիլիպպոսի աշխարհական լինելը . — Աղետանդի
ծնունդը . — Մէհենախան դարեր պահ . — Մէհեն . —
Ռոխնան . — Ամբիկիանի արեւուշ . — Դէմունենեւ
Փախնան . — Աղետանդի ազի ազանենեն . — Քէ-
րանէայի դարեր պահ . — Դէմունենենի դարիւշ . —
Եստինեն . — Փիլիպպոսի ճահը :

**։ Փիլիպպոս իր տէրութիւնը զօրացընելէն ետ-
քը գնաց Պէտնիացիքը նուածեց , Լիւրիկեցւոց իր**



**։ Փիլիպպոսի աշխարհակալութիւնները որո՞նք
եղան :**

երկրէն առած քաղաքները ետ դարձուց, Ամին սպօլիսն առաւ, Թրակիոյ մէկ մասին տիրէց, թէս սաղացիքը իրենց բռնաւորին ձեռքէն աղասէց, Կարփոյ Կնիդոս քաղաքն ալ առաւ ուսկից գտաւ ոսկեհանքերը, անոնցմէ հանած ոսկիովը զօրքերն աւելի շատցուց, ու շատ քաղաքներու տիրէց։ Ան յաղթութիւններէն ետքը Եպիրոսի Նէոպոլը մէս թագաւորին Ողիմպիա աղջիկն իրեն կին առաւ՝ ուսկից ծնաւ Մէծն Ազեքսանդր * (356)։

1 Մէկ օրուան մէջ իրեք աւետիս առաւ Փի լիպարոս։ սկատգամաւոր մը եկաւ ըսաւ որ Պար մենիոն զօրավարդ մեծ յաղթութիւն, մը ըրաւ Նիւրիկեցւոց վրայ։ ուրիշ մը անոր ետևէն թէ Զիւրդ Ողիմպիական խաղերուն մէջ յաղթեցին։ Երրորդ մըն ալ եկաւ աւետէց թէ Քեղի արու զաւակ մը եղաւ։ Ան ատենը Փիլիպոս մէկէն Արիստոնելին ասանկ նամակ մը դրեց։ Գիտցած ըլլաս որ որդի

1 Որո՞նք են իրեք աւետիսները որ մէկ օրուան մէջ լսեց։

* Աւետունութիւն ծնած գիշեցը Երանուրու անունը շած մարդու առնելով իր անունը անմահուցնել, Եփես առլադին մէջի Աչպեմեոյ հայսիասոր բանարն այրեց՝ որ եօնն հրաշաւեց մէջն եր։ Եփեսոցին հրաշարտահար գիւտեցին ու Երանուրու առ Երանուրութիւն անունը բերու լսանուին։ Բայց անուն պարհան եղան որ ինը առ մէկի հաստ անոր յիշարտիւ։ Կը ուսումն թէ Աւետունութիւն ծնած օք եւիւրծիւ Անապահով պաշտին վըսա իւ Արագուին եղեւ իւր նէ անոր Երանուրոյի ու Ասիոյ գիրելուն նըս։

մը ունեցայ . շնորհակալ եմ աստառածներուն որ
ինձի ասանկ սլարդե մը ըրին , բայց աւելի շնոր-
հակալ եմ որ քու կենդանութեանդ ատեն ըրին :
Յուսամոր քու ձեռքդ մեծնալով ինձի ու Մա-
կեգոնիոյ արժանաւոր ժառանդ կ'ըլլայ :

1. Փովկիսացիք Դեղփեան Ապողոնի նուիրած
երկիրներէն քիչ մը տեղ առեր մշակեր էին . աս
բանս ամէնքը սեղանակապտութիւն սեղեցին ,
Ամփիկախոնի ատենին մէջ անոնց վրայ գատաստան
ըրին ու շատ տատկ վրանին տուգանք դրին , որով
սկսաւ Մէհենական ըսուած պատերազմը : Փովկիսա-
ցիք չկարենալով ստակը վճարել իրենց Փիլոմելաս
իշխանին գրգռելովը պատերազմի ելան . Սպար-
տացիք ալ Ամփիկախոնի ժողովոյն վճռովը տուգանք
քաշած ըլլալնուն համար՝ ձեռքի տակէն օգնե-
ցին անոնց : Փիլոմելաս յաղթեց , մտաւ Դեղփիսի
տաճարը , աւրեց անոր սիւներուն վրայ գրուած
վճիռը , ու բոնի պատգամ հանել տուաւ թէ Բո-
լոր իր ըրածները աղէկ է : Ան ատեն պատերազմը
սաստկացաւ բոլոր Յունաստան երկու բաժնուած
սկսան կռուիլ . Երկու կողմէն ալ բոնուած գերին
մէկէն կը սպաննէին : Փիլոմելաս մեհենին գանձը
կողոպտեց , անով զօրիքը շատցուց ու շատ յաղթու-
թիւններ ըրաւ . բայց Փովկիսի լեռներուն մէջ ինքն
ալ յաղթուեցաւ , և թշնամեաց ձեռքը չիյնալու
համար՝ ինքզինքը ժայռէ մը վար նետեց ու մե-
ռաւ : Իրեն յաջորդեց Եղբայրը , որ սորկի ուժովը

1. Մէհենական պատերազմին պատճառն ի՞նչ էր ,
և ի՞նչով էղաւ :

զգլիքը շատցուց, մեհենին ուսկին թշնամեաց մէջ ցրուելով զանոնք երկարառակեց, շատ պատերազմի մէջ անոնց յաղթեց, բայց վերջապէս ինքն ալ թերացւոցմէ յաղթուեցաւ:

1. Ան ատենն որ Յոյնք անօգուտ կոլիւներով մէկ զմէկ ջարդելու հետ էին՝ Փիլիպպոս իր տէրութիւնը կ'ընդարձակէր ու կը զօրացընէր. գնաց Մեթոնն ալ պաշարեց, ու աչքին մէկը կորսընցուց աս կերպով: Աստերիոս Ամինիպոլսեցի աղեղնաւորն ելաւ քաղցէն եկաւ Փիլիպպոսի զինուոր ըլլալու, ըսելով թէ կրնայ ինչուան թռչունները զարնել թռչելու ատեննին: Փիլիպպոս ծաղրելով պատասխան տուաւ թէ Երբոր սարեկներու հետ պատերազմելու ըլլամ՝ զբեզ քովս կը կանչեմ: Բարկացաւ Աստերիոս, մտաւ Մեթոն, ու երբոր տեսաւ թէ թագաւորը պարսպին մօտեցեր է՝ նետ մը նետեց՝ թագաւորին ացը հանեց, ու նետին վրայ այսապէս գրած է եղեր. Փիլիպպոսին աջ աչքին: «Նոյն նետը թագաւորն ալ նորէն նետել տուաւ՝ վրան ասանկ գրած. Փիլիպպոս Աստերիոսը կախել պիտի տայ: Առաւ քաղաքը ու խօսքը կատարեց:

2. Անկէց ետքը Ռովինթոս քաղաքը պաշարեց որ իր իշխանութեանը տակը ուրիշ երեսունուեր կու քաղաք ունէր: Իրեք անգամ օգնութիւն ուղեցին Ռովինթացիք Աթենացւոցմէ. ան ատեն

1. Փիլիպպոս ի՞նչպէս առաւ Մեթոն քաղաքը: — Կ՞նչ կերպով մէկ աչքը կորսընցուց:

2. Ռովինթոս քաղաքը ի՞նչպէս կործանեց Փիլիպպոս:

Ունինութեած ըսուած իրէք հայակաւոր ճառելը
խօսեցաւ Դեմոսթենէս, ու համոզեց ժողովուրդը
որ քիչ մը զօրք օգնութիւն խրկեն . բայց Ողին-
թուը ոչ արտաքին և ոչ ներքին թշնամեաց ձեւ-
քէն կրցաւ ազատիլ . վասն զի երկու հայրենա-
տեաց մարդիկ իրենց հայրենիքը Փիլիպպոսի մատ-
նեցին , որ առաւ քաղաքը կողոպտեց , հիմնայա-
տակ կործանեց , և բնակիցքը գերիի պէս ծախեց :
Երբոր Մակեդոնացիք սկսան Ողինթոսի մատնիչ-
ները իրրե վատ նախատել , գնացին անոնք Փի-
լիպպոսին որ վրէժինդրութիւն ընէ , ան ալ այն-
պիսի պատասխան մը տուաւ որ անոնց տուած
նախատինքէն ալ վեր էր . Դուք , ըսաւ , ան կոպիտ
մարդկանց ուշ մի գնէք . անոնք ամէն բան կ'ու-
զեն յատուկ իր անունովը կանչել :

1 Թերացիք ու Փովկիսացիք ան միջոցին կատա-
ղութեամբ Մեհենական պատերազմը առաջ տա-
նելով մէկզմէկ կը ջնջէին : Թերացիք իրենց օգնու-
թիւն կանչեցին Եպամփոնդին աշակերտը , որ
ուզելով պատերազմը շարունակել . քիչ մը զօրք
անոնց օգնութիւն խրկեց . Ամենացիք ուզեցին
հաշառութիւն ընել Փիլիպպոսին հետ , և տասը
գեւսպան խրկեցին իրեն , որոնց մէջ էին նաև Եպ-
քինէս և Դեմոսթենէս ճարտասանները : Խրէք
ամիս զանոնք քովը կամաւ ուշացուց Փիլիպպոս ,
որպէս զի ատեն վաստըկելով զօրքը ինչուան Թեր-
ացիա մտնէ : Ուստի Աթենացւց հաշառութիւն

1 Թերացւոց ու Փովկիսացւոց պատերազմին ա-
տենը Փիլիպպոս ի՞նչ ըրաւ :

ընել կարծած ատենինին՝ անիկայ զիրենք Եւրիայէն քշեց, Թերմոպիլէն անցաւ, Լոկրիաին ախրէց, ու Ծշնամիները վախցընելու և դաշնակիցքը խաբելու համար՝ բոլոր զօրքը դափնիով պասկել արւաւ, ու սկսաւ զանոնք պատերազմի պատրաստէլ, ըսելով թէ Ասլողոնի առաջնորդութեամբը անոր պատռոյն գէմ եղած նախասանաց վրէժը պիտի առնունքը: Աս որ աեսան Լոկրացիք՝ մէկէն հնազանդեցան, և այսալիսի հնարքով Փիլիպպոս առանց արեան՝ Մեհենական պատերազմը վերջացուց, որ տասը տարի տևեր էր (346):

1. Վե յաղթութենէն ետքը Ամփիկափոնի ժողովն եղաւ. Փիլիպպոս խնդրեց որ Փովկիսացւոց տեղն ինքը մտնէ հօն. դատաւորներն ալ չկրցան չէ ըսել: Պիւթեան խաղերուն ինքը դլուխ կեցաւ, և անով զրկանք ըրաւ Կորնթացւոց որ մասնակից սեսուեր էին Փովկիսացւոց ըրած սեղանակապտութեանը: Թերմոպիլէի կիրճին ալ տիրեց, ու անկէ ինչուան Մակեդոնիա պահապան զօրք ձգեց, որով քիչ ատենէն բոլոր Յունաստանի միայ պիտի տիրեր:

2. Վե ատենը երկու երեսելի մարդիկ իրարմէ տարբեր ճամբով կ'ուզէին Աթենքը առաջ տանիլ. Դեմոսթենէս պատերազմով և Փոկիոն խաղաղութքը: Առջինը թէպէտ անուանի ճարտասանն ու քաղաքադէմատ էր, բայց վրան ձայն ելած էր թէ Փիլիպպո-

1. Փիլիպպոս Յունաստանի մէջ տիրապէտելու համար ի՞նչ պատիւներու ետևէ եղաւ:

2. Աթենացիք ի՞նչ կը մտածէին Փիլիպպոսի դէմ:

ո՞ գեմ գրած ճառերը Պարսից ուկիովը շաղուած
էն, որովհետեւ Պարսիկները Փիլիպպոսին օրէ օր
մեծնալցն կը վախնային : Իսկ երկրորդը ճշմարիտ
փիլիսոփայ էր, իր Քանենոկրատ վարպետին պէս
խստակեաց, ամառ ձմեռ բոպիկ պալտով, հմուտ
զօրավար, առաքինի ու եռանդուն հայրենասէր :
Ճարտասամութեան կողմանէ անուանի էր զօ-
րաւոր պատճառաբանութեամբը և համառօտու-
թեամբը, այնպէս որ Դեմոսթենէս զանիկայ իր
ճառերուն կացինը կ'անոււանէր :

1 Որչափ որ Դեմոսթենէս իր Փիլիպպէտան
ըսուած ճառերովը Փիլիպպոսի աշխարհակալու-
թեանցը առջեր կը ջանար առնել, անիկայ այնչափ
աւելի կը տարածէր : Թրակիոյ ու Աիրիկէի մէջ
ըրած նոր երկրակալութիւններովը՝ իր տերու-
թեան սահմանը մէկ կողմէն ինչուան Դանուք
ընդարձակեց, մէկալ կողմէն ալ ինչուան Ադրիա-
կան ծովը հասուց : Բիւզանդիոնի ալ կ'ուզէր տի-
րել՝ որպէս զի Ամենացւոց մէջ սով ձգէ, վասն
զի անոնց բոլոր ասպրուսով թրակիային կուգար :
Դեմոսթենէսի ճառերովը վերջապէս համոզուե-
ցան Ամենացիք, շատ զըքով Փոկինը վաճ իոր-
կեցին որ գնաց Փիլիպպոսի յաղթեց ու Բիւզան-
դիոնի ազատեց (344) :

2 Անկէ Սկիւթացւոց վրայ գնաց Փիլիպպոս, ու
մեծ յաղթութեամբ դառնալու ատենը՝ Թրակիոյ

1 Խնձ կերտով յաղթեցին Փիլիպպոսի :

2 Փիլիպպոս Սկիւթացւոց գեմ ի՞նչ արշաւանդ
ըրաւ, ու ի՞նչ վաճնպի մէջ ընկաւ :

հիւսիսակողմը Տրիբաղացիք վրան յարձըկեցան . թագաւորը վիրաւորուած ու չորս կողմէն պաշարուած՝ քիչ մնաց որ ձեռք պիտի իյնար . Ազեք սանդր որդին որ տասնըեօթը տարեկան էր՝ քաջութեամբը դհայրը մահուընէ ազատեց :

1 Երկրորդ անգամ Յունաստան մտաւ Փիլիպ պոս . և շուտ մը Եղատիոյ տիրելով՝ որ Փովիսի ու Բէովիոյ բանալին կը սեպուէր , հասկըցուց որ աս անգամ Ապողոնին անարդանաց վրէժն առնելու համար միայն եկած չէ : Դեմոսթենէս կրակոտ խօսքերով Աթենացւոց ացքը բացաւ , ազատութեան ու հայրենեաց սէրը նորէն սրաերնուն մէջ վառեց , և յորդորեց որ հասարակաց վտանգը անօննելով՝ առանձնական թշնամութիւննին մէկդի թողուն , ու թերացւոց հետ միաբանած պատերազմի սկարրաստուին . և աս բանիս ինքը դեսպան ընտրուելով՝ անձամբ գնաց թերացիքն ալ համոզեց : Վախցաւ Փիլիպպոս անոնց միարանութենէն , սկսաւ ձախորդ պատգամներ հանել տալ որ սրտերնին կոտրի . բայց երբոր Դեմոսթենէս ծաղը ընելով ըստ թէ Ապողոնի քրմուհւոյն բերնովը Փիլիպպոս կը խօսի՝ ամենուն մըքէն վախը փարատեցաւ :

2 Քերովնէայի քով երկու զօրքը Հակատեցան . Փիլիպպոս աջ թենին կը հրամայէր , Ազեքսանդր ձախին : Քաջասիրտ արքայորդին՝ թերացւոց նուի-

1 Երկրորդ անգամ Յունաստան մտնելով ի՞նչ ըրաւ Փիլիպպոս :

2 Քերովնէայի պատերազմը ի՞նչպէս եղաւ :

բական գունդը զարկաւ ցրուեց . բայց հայրը Աթենացւոց զօրութեանը առջե սկսաւ տկարանալ . Երբոր անոնց զօրավարը յաղթութեանը վրայ հը պարսացած սկսաւ փախչողներուն ետևէն վաղելով կանչել թէ ինչուան Մակեդոնիոյ սահմանադրութ պիտի քշեմ , Փիլիպպոս՝ Աթենացիք յաղթել չեն գիտեր՝ ըստ , ու մէկէն առանց ատեն կորսընցընելու առաւ փաղանգն ու ետևնէն հասաւ , զամէնքը կտարեց՝ ցրուեց , ու եկաւ որդւոյն յաղթական թեկին հետ միացաւ : Դեմոսթենեսի համար ալ կըսեն թէ Երբոր տեսաւ որ ամէնքը կը փախչին , ինքն ալ՝ որ ինչուան ան ատենը քաջութեամբ պատերազմեր էր , վախէն զէնքերը նետեց փախաւ , և յանկարծակի վերարկուն մորենիի մը պլուած ատենը՝ անիկայ թշնամի կարծելով աղացեց որ կեանքին ինայէ :

1 Փիլիպպոս ան փառաւոր յաղթութեանը վրայ ուրախացած՝ յաղթութէն նշան կանգնել տուաւ , աստուածներուն շնորհակալութեան զոհ մատոյց , բոլոր զօրավարացը մեծահաց ընթրիք ըստաւ : Կերակրէն ետքը գլուխը տաքցած Երբոր պատերազմին տեղը եկաւ ու թշնամեաց մեռելները տեսաւ , սկսաւ զանոնք նախատել : Ասոր վրայ բարկացաւ Դեմադէս Ճարտարախօսն որ գերիներէն մէկն էր , և չկարենալով ինքզինքը բռնել , Տէր արքայ , ըստ , բաղդը զքեզ Ադամեմնոնի հաւասարեց , գուն ինչո՞ւ համար կ'ուզես Թերսիտեսի նմանիլ : Հոն ցըցուց Փիլիպպոս թէ իր ախտերուն ալ կրնայ

1 Ան յաղթութենէն Ետքը ի՞նչ ըստաւ Փիլիպպոս :

յաղթել . անոր համարձակախօսութեան վրայ բարկանալու տեղը՝ զինքն ազատեց , և բոլոր Աթենացւոց գերիներն առանց փրկանքի արձրկեց :

3 Աթենացիք Դեմոսթենէսը դատաստանի կանչեցին որ զիրենք պատերազմի գրգռելով այնչափ մարդկանց կորսուելուն պատճառ եղաւ . բայց Դեմոսթենէս արդարացուց ինքզինքը , և Աթենացիք նորէն սկսան իր խօսքերուն մտիկ ընել : Իրեն յանձնեցին որ Քերովինէայի մէջ մեռնողներուն վրայ դամբանական ճառ մը խօսի , և անոնց փառաւոր տապանագրով շիրիմ մը կանգնեցին :

4 Դեմոսթենէս իր ծախքովը Աթենիքին պարիսպները շնուել տուաւ , ժողովուրդն ալ իրեն փոխարթէն ոսկի պսակ մը ընծայեց : Եսքինէս ճարտասանը ասոր գեմ կեցաւ . ուստի երկուքն ալ մէյմէկ ճառ գրեցին որ կ'ըսուին Ճառաւ յաշակութիւնն է : Դեմոսթենէսինը յաղթեց՝ ու Եսքինէս Հռոդոս կղզին աքսորուեցաւ : Երթալու ատենը Դեմոսթենէս շատ մը ստակ տուաւ անոր բռնի , այնպէս որ զարմանալով կանչեց Եսքինէս . Ի՞նչ պէս ցաւիմ այսպիսի հայրենիքէ մը ելլելուս , ուրինքուան թշնամիներս ալ ասանկ առատաձեռն են . արգեօք ուրիշ տեղ պիտի դանեմ այսպիսի բարեկամներ : Եսքինէս Հռոդոսի մէջ ճարտասանութեան դպրոց մը բացաւ , ու Հռոդացւոց առջևն իր աքսորուելուն պատճառ եղած երկու

1 Աթենացիք Քերովինէայի պատերազմէն ետք ինչպէս վարուեցան Դեմոսթենէսի հետ :

2 Եսքինէս ինչո՞ւ աքսորուեցաւ :

առևնաբանութիւնները կարգաց . և թէ պէտ իրենին ալ հաւնեցան , բայց Դեմոսթենեսինը երբոր լսեցին՝ ծափ զարնելով չէին կշտանար . ան ատեն ըստաւ անոնց Եսպինէս . Աստիսին բերնէն լսելով այս չափ կը գովէք Դեմոսթենեսին ճառը , հապա ի՞նչ պիտի ընկեր երբոր անոր բերնէն լսէիք :

1. Ան ատենները ընդհանուր ժողով մը գումարեց Փիլիպոս Կորնթոս , հոն դեսպանաց առջելը իր միտքը յայտնեց որ կ'ուզէ պատերազմ բանալ . ամէն դիւրութիւն անոնց առջելը գնելէն ետքը յորդորեց որ հետը միաբանին : Մէկէն ժողովը զինքը բոլոր Յունաստանի սպարապետ անուանեց : Ինքն ալ ամէն պատրաստութիւն տեսաւ . պատգամ հարցուց , սովորական կերպով անորոշ պատասխան մը ելաւ թէ Յուլը պատկուեր է , մահը մօաւեցեր է , կ'ուզէ մորթուիլ : Աս պատգամը Պարսից տէրութեան կործանմանը վրայ մեկնեց Փիլիպոս . բայց իր վերջը հասեր էր :

2. Երբոր Մակեդոնիա դարձաւ , իր ամբարտաւան կինը Աղմաղիան արձըկեց , ու տէղը Աստաղոս զօրավարին Կղէուպարա աղջիկը առաւ : Աղէքսանդր իր մօրը եղած նախատանացը վրայ սրդողած՝ անոր հետ գնաց Լիւրիկէ քաշուեցաւ : Օր մը երբոր Փիլիպոս հարցուց Դեմարտ Կորլիթացւոյն թէ Յոյները մէջերնին միաբան են , - Կ'նչպէս կ'ուզէս , տէր ալքայ , որ Յոյները միա-

1. Փիլիպոս ի՞նչ կերպով Յունաստանի սպարապետ դրուեցաւ :

2. Կ'նչ պատճառաւ Փիլիպոս աւրուեցաւ ու հաշտուեցաւ Աղէքսանդրի հետ :

բան ըլլան, երբոր դունքու տունդ կուռովլեցուցիր՝ ըստ Դեմարատ: Հասկըցաւ Փիլիպպոս իր յանցանքը, ու Դեմարատին ձեռքովը Աղեք. սանդրին հետ հաշառեցաւ:

1. Պատերազմի Երթալէն առաջ ուզեց Փիլիպ. պոս իր կղէոպատրա աղջկանը հարսնիքն ալ կատարել, և բոլոր Յունաստանի անուանի մարդիկը հրաւիրեց հանդիսին: Ամէն կողմէն իրեն պատիւներ, պսակներ, ճարտասաններ ու բանաստեղծներ խրկեցին. և ասոնք ուզեցին առջելը ողբերգութիւն մը ձևացընել որուն մէջ ինքը սկիտի ձևանար յաղթող Ասիոյ: Մեծ հանդիսով պալատէն ելաւ Փիլիպպոս որ թէատրոնը Երթայ. առջևէն տասուերկու արձանն կը տանեին, որոնց մէկը ինքն էր կուռքի մը սկս ձևացուցած. չորս կողմը պատած էին տէրութեան մեծամեծները, բոլոր ժողովուրդն ալ դիզուած՝ զինքը ծափահարութեամբ կը փառաւորէին: Ան միջոցին Պաւսանիաս Մակեդոնացի կտրիճը (որ Աստաղոսէն նախատինք մը կրած ըլլալով՝ թագաւորին գիմեր ու հատուցում մը չէր գտած) ժողովուրդը պատռեց անցաւ, թագաւորինքով հասաւ, զարկաւ գայոցնն ու կիսամեռ գետինը ձգեց զանիկայ. բայց ինքն ալ մէկէն հօն բզիկ բզիկ եղաւ:

2. Բասանըլեց տարի փառաւոր թագաւորութիւն քշելէն ետե՛ աս կերպով մեռաւ Փիլիպպոս

1. Փիլիպպոս ի՞նչպէս մեռաւ:

2. Վանի՛ տարի թագաւորեց Փիլիպպոս, և ի՞նչ մասնաւոր կատարելութիւններ կը պատմուին վրան:

(336), որ նենդութեան ու զեղիսութեան ախտերուն հետ ուներ նաև խոհեմութիւն, ճարտարմտութիւն և քաջութիւն : Առանց նեղանալու ճշմարտութեան ու յանդիմանութեան մոիկ կ'ընէր : Մասնաւոր մարդ մը դրեր էր որ ամէն օր իրեն ըսէ . Յիշէ որ մահկանացու ես : Դեմոքարէս ճարտասաննը Աթենացւոց կողմէն գեսպան եկեր էր իրեն . հարցուց Փիլիապոս թէ Աթենացւոց ի՞նչ հաճոյական բան կընամ ընել . Ինքինքդ կախել՝ ըսաւ Դեմոքարէս : Աս անխոհեմ պատասխանին վրայ ընկերները բարկացան . թագաւորը միայն առանց բարկանալու քաղցրութեամբ ճամբեց զանոնք, և աղաջեց Դեմոքարէսին որ Աթենացւոց հարցընէ թէ Ո՞վ աւելի խելացի է, անիկայ որ ասանկ խօսքեր կ'ըսէ, թէ անիկայ որ կը լսէ ու վրէժինդիր ցըլար : — Համարձակախօս ճշմարտութիւնը շատ կը սիրէր : Աղքատ կին մը շատ անդամիրեն եկեր գացեր է եղեր որ դատաստաննը կարէ, ու միշտ Առեն չունիմ ըսելով զինքը ճամբեր է եղեր . անդամ մըն ալ խեղչ կինը ալ չկրնար գիմանալ, թէ որ դատաստանս կարելու ատեն չունիս, կ'ըսէ, թող ուրեմն թագաւորութիւնդ : Փիլիապոս մէկէն իրաւունք սուեր է անոր, և դատաստանը կտրեր է : — Ուրիշ անդամ մը երբոր կոչունքէ ելած կ'երթայ եղեր, կնկան մէկը կուգայ կը սկսի աղաջել որ դատաստանը քննէ . Փիլիապոս առանց լաւ մը քըննելու կը դատապարտէ զինքը : Կինը անխոռով կերպով կը դառնայ՝ կը բողոքեմ, կ'ըսէ : — Թագաւորէն վեր որո՞ւ պիտի բողոքես կ'ըսէ Փիլիապոս : — Անօթի Փիլիապոսին կը բողոքեմ կ'ըսէ կի-

նը : «Նորէն կը քննէ Փիլիպպոս դատաստանը , անոր խրաւունքը կ'իմանայ ու առջի վճիռը ետ կ'առնէ : — Ոչ միայն կը խրատուեր Փիլիպպոս , հասկա ուրիշներն ալ կը խրատուեր : Մէննեկը արակատացի բժիշկը չափէ գուրս փառասէր էր . առողջացուցած մարդիկը հետք կը պաշտպանէր , ոմանց Ապողոնի հագուստը կը հագցընէր , ոմանց Ասկղեպիոսի , ուրիշներուն չերակղեսի , իր գլուխին ալ թագ դրած , ու ձեռքն ալ գաւազան բրանած՝ ինքզինքը Արամազդ կ'անուանէր , իբր թէ անոնց նորէն կեանք տուեր կենդանացուցեր է : Ամիկայ օր մը Փիլիպպոսի նամակ մը դրեց . Մէննեկը արատ Արամազդ առ Փիլիպպոս ողջոյն : Փիլիպպոս ալ անոր պատասխան դրեց . Փիլիպպոս առ Մէննեկը առ անձին սեղան մը նստեցուց ու առջեր տեսակ տեսակ հոտաւետ խունկեր դնել տուաւ , մէկալ կոչնականաց առջն ալ զանազան կերակուրներ : Առջի բերան Մէննեկը աստուածական սպասուոյն վրայ ուրախացած՝ մոռցաւ իր բնութիւնը , բայց քիչ ատենէն անօթութեանը չդիմանալով Արամազդ ըլլալուն վրայ զղջացաւ . ու կամացուկ մը ելաւ գնաց : — Օր մը խրատ կուտային Փիլիպպոսի օր Պէղոպոնէսացւոց ապերախտութեանը վրէժինդրութիւն ընէ , որ Աղիմալիական խաղերուն մէջ հրապարակաւ վրան սուլեր էին . թէ որ այնչափ բարիք ընելէս Ետքն ալ վրաս այսչափ կը ծիծաղին , ըսաւ Փիլիպպոս , ի՞նչ չեն ըներ Երբոր չարիք ալ ընելու ըլլամ : — Օր մը պալատականները կը յորդորէին զինքն որ վրան

չարիք խօսող մարդուն մէկը աքսորէ . Հոս խօսածը
բաւական չէ որ , ըստ Փիլիպպոս , երթայ ուրիշ
տէղ ալ խօսի : — Օր մը Երբոր իրեն պատմեցին թէ
Ամենացիք ամեն տարի տասը զօրավար կ'ընտրեն ,
Երանի՛ Ամենացւոց որ ամեն տարի տասը քաջ
զօրավար կը դանեն՝ ըստ , ուր ևս բոլոր կենացս
մէջ միայն Պարմենիոնը գտեր եմ : — Օր մըն ալ
կը սախալէին որ ըստ մարդուն մէկը զինքը յանդի-
մանելուն համար հալածէ . Առաջ մէրմը նայինք ,
ըստ , կրնայ ըլլալ որ պատճառ առւած ըլլանք :
Խմացաւ որ մարդը իրեն ըրած այնշափ ծառայու-
թեանցը փոխարէն վարձ մը շառնելով սաստիկ
կարօտութեան մէջ է եղեր . շատ պարզեներ
տուաւ , և յանդիմանութիւնները գովասանիքի
փոխուեցան . Ուրեմն , ըստ Փիլիպպոս , թագա-
ւորի մը ձեռքն է սիրելի կամ ատելի ըլլալը :

Այսպէս ահա շատ պակասութիւններովն ալ
Փիլիպպոս սիրելի եղաւիր հալատակացը , որ իրենց
սէրը ետքը անոր որդւոյն վրայ դարձուցին :

ԳԼՈՒԽ ԺԲ .

Աշեւուածու . — Աշեւուածու հանեւը . — Թէքէի
իշտառապէս . — Անեն . — Ասիս ուստանալը . —
Լազարին , Տբոյ . — Գրաւիւնի դարեւովը . —
Գորդիոնի հակոբյանը . — Աշեւուածու հիւնդանուը .
— Խառնի պատերապէս . — Աբուլանիմոս :

Ա Աղեքսանդր՝ մեծամեծ աշխարհակալաց մէջ

1 Աղեքսանդր ի՞նչ ընաւորութեան աեր եր :

անմենէն անուանին , բնութեան զարմանալի ձիր-քերովը զարդարուած , հօրմէն ժառանգած ան-սահման իշխանասիրութեանը հետ ունէր նաև շատ մոլութիւններ : Խմաստասիրաց պարագլուխը Սրիստոտէլ՝ անոր վարպետն եղաւ , ու սրտին մէջ առաքինութեանց սկզբունքը տպաւորեց . Աղեք-սանդր ալ հօր պէս կը սիրէր ու կը մեծարէր իր վարժապետը . Հայրս ինծի կեանք տուաւ , կ'ըսէր . իսկ ասիկայ աղէկ ապրիլ սորովեցուց : Բնութեամբ կրակոտ՝ բայց ուսումնասէր էր . խօսակցութիւնը ախորժելի , բարեկամութիւնը հաստատուն , ա-մէն զգացմունքներն ու մտածութիւնները վսե-մութիւն մը ունէին : Կամակներէն մէկուն մէջ ասանկ կը խօսի Սրիստոտէլ իր աշակերտին վրայ անոր մահուրնէն ետքը . Մակեդոնացին Աղեք-սանդր՝ ճարտարամիտ էր խորհրդի մէջ , արիա-սիրտ պատերազմի մէջ , բարիք ընելու ատենն ալ մարդավար : Թէպէտ երբեմն անդթութիւն ալ ըրաւ , բայց շատ անգամ ներողամիտ եղաւ զինքը նախատողներուն : Իր խելքը կը փայլէր դժուա-րակնձիռն գործոց մէջ , և վտանգին համեմատ՝ քաջարտութիւնն ալ կ'աւելնար : Մեծ համա-ըում ունէր հոմերոսի վրայ , և այնչափ կը կար-դար Խղիականը որ դրեթէ բերնուց սորովեր էր , ու միշտ բարձին տակը կը պահէր : Դարեհի յաղ-թելէն ետև երբոր անոր վրանէն ազնիւ քարերով զարդարուած պղտիկ մնառուկ մը ելաւ , Միայն հոմերոսս ասոր մէջ դրուելու արժանի է ըսելով առաւ անոր մէջ դրաւ : — Պարսից թագաւորէն դեսպաններ եկեր էին Փիլիսոփոսի . Աղեքսանդր որ դեռ աղայ էր՝ փոխանակ անոնց հարցմունքներ

շնելու բարելոնի և Շօփ պալատներուն վրայ, և
կամ հոն տեղի զուարձութիւններուն վրայ, հար-
ցուց թէ Ի՞նչ ճամբով Պարսկաստան կ'երթըցուի,
Պարսիկները ո՞րչափ են, ինչո՞ւ է իրենց գլխաւոր
զօրութիւնը, թագաւորը ի՞նչպէս կը վարուի իր
հսկատակներուն հետ: Դեսպաններէն մէկը ան
խելացի հարցմանքները լսելով՝ ըսեր է. Մեր
թագաւորը հարուստ է, բայց աս տղան մեծ է:
— Թեսսաղիայէն փառաւոր ձի մը բերեր էին Մա-
կեդոնիա՝ որ Բահիւազ կամ Ցլագլուխ կ'ըսուեր,
որովհետեւ գլուխը ցլու գլուռն կը նմանէր կ'ը-
սեն: Ըստ վարպետ ձի հեծնողներ երբոր չկրցան
ան ամեհի երիվարը սահման, Ամիսոս, ըսաւ Ա-
ղեքսանդր, որ իրենց անկարողութեամբն ու
վախկոտութեամբը ատ սքանչելի ձին ձեռքէ պիտի
հանեն: Փիլիպոս որդւոյն հպարտութիւնը ուղ-
ղելու համար հրաման տուաւ որ ինքը հեծնի
վրան. Աղեքսանդր գիտնալով որ ձիուն խրտելուն
պատճառ՝ աւելի արեէն զարկած իր շուքն էր,
քաշեց մէկդի տարաւ, քիչ մը շոյեց, ու վրան
ցատքելուն պէս սկսաւ զանիկայ ուզածին պէս
կառավարել. Ետքն ալ ան ձին այնպէս հետը
վարժեցաւ, որ ինչուան դիմացի ոտուըները կը
ճկէր՝ որ Աղեքսանդր վրան հեծնայ: Զարմացաւ
հայրը. Որդեակ, ըսաւ, քեզի արժանի թագաւո-
րութիւն մը փնտռէ, Մակեդոնիան բաւական չէ:
։ Փիլիպոսի մահուան ձայնը ելլելուն պէս՝

։ Փիլիպոսի մահուան լուրն որ առին Յոյնք ի՞նչ
ըրին:

բոլոր Յունաստան ուրախութեամբ լեցուեցաւ .
Դեմոսթենէս իր աղջկանը ցաւը մոռցած (որ
եօթը օր առաջ մեռեր էր) , ծաղկապսակ ու հա-
գուած կապուած հրապարակը վազեց . ժողո-
վուրդն ալ հետը գնացին . մեհեանները ծաղկը-
ներով զարդարեցին : Մէկալքաղաքներն ալ Ա-
թենացւոց օրինակին հետևեցան , գլուխ քաշեցին
ու Մակեդոնացւոց զօրքը դուրս վարնտեցին :

1 Այնչափ վտանգներու ու արգելքներու մէջ
տեսնելով իր թագաւորութիւնը՝ ամենեկին ցիա-
տեցաւ Աղեքսանդր , որ հաղիւ քսան տարեկան
կար : Հայրը սպաննողները պատժեց , Մակեդո-
նացւոց վրայէն տուրքերը թեթեցուց , հօրը զօր-
քերը վարձատրեց , և քաղցրութեամբ բոլոր հապ-
տակաց սիրտը վաստըկեցաւ : Անկէց ետքը մէկէն
զօրք ժողվեց ու սկսաւ ապստամբաց վրայ երթալ:
Գետացիք՝ որ իր աղայութիւնը արհամարհելով
ապստամբեր էին՝ զարկաւ ցրուեց , ու երկիրնին
աւրըշտրկեց : Եմոս լեռնէն անցաւ , գնաց Պէտ-
նիացիքը , Թրակացիքը , Տրիբաղներն ու Լիւրի-
կեցիքը նուաճեց :

2 Երբոր Աղեքսանդր ասանկ փառաւոր յաղ-
թութիւններ կ'ընէր՝ անդին Դեմոսթենէս ձայն
հանեց թէ Աղեքսանդր յաղթուեցաւ մեռաւ , և
զանիկայ տղայ ու ապուշ պատանի կանչելով բո-
լոր Յոյները նորէն ստք հսնեց : Փախստական
թերացիք ալ Աթենացւոցմէ դրդուուած՝ որ ազա-

1 Աղեքսանդր ի՞նչ կերպով սկսաւ իր թագաւո-
րութիւնը :

2 Ի՞նչպէս նուաճեց Յոյները :

առաջիւննին ձեռք ձգեն , իրենց հայրենիքը դարձան , գիշերանց թերէ մտան ու Մակեդոնացւոց զօրքին զօրավարները սպաննելով քաղաքին տիրեցին : Առ ապատամբութեան ձայնը լսելուն պէս՝ Ազեքսանդր Խոտրոս կամ Դանուք գետէն ու Եմոս լեռնէն նորէն անցաւ , Մակեդոնիա մտաւ , վեց օրուան մէջ Բէովախ հասաւ , ու քովիններուն ըստ . Տրիբազաց Երկիրն եղած ատենա ինծի տղայ կ'ըսէր Դեմոսթենէս . Երբոր թեսաազիա հասայ՝ պատանի . հիմայ որ Ամենքին դուռը հասայ՝ կ'ուզեմիրեն ցցընել թէ չափահաս մարդ եմ :

1 Թերացիք կը կարծէին որ Ազեքսանդր գեռ Մակեդոնիոյ մէջ է . մէյմըն ալ յանկարծ աեսան որ եկեր զիրենք պաշարեր է : Ճանաց Ազեքսանդր որ քաղցրութեամբ նուաճէ զանոնք . Միայն ապատամբաց դլխաւորները ձեռքս տուեք , ու ձեզի կը ներեմ ըստ . բայց անոնք ալ ելան իրմէ իր Երկու Երևելի զօրավարները Փիլոտամն ու Վնտի պատրոսը ուզեցին , պարիսպներուն վրայէն ալ սկսան կանչել թէ Ռ' Մակեդոնացի զինուորն որ թերացւոց ու Պարսից թագաւորին կողմը կ'անցնի՝ Յունաստանը առ բռնաւորին ձեռքէն ազատելու , սիրով կ'ընդունինք :

2 Բարկացաւ Ազեքսանդր , չորս կողմէն քաղաքը պաշարեց . զարմանալի քաջութեամբ գէմ կեցան թերացիք , բայց վերջապէս առնուեցաւ թերէ : Պատահացիք , Փովկիսացիք և Թեսպացիք՝

1 Թերացիք ի՞նչպէս դէմկեցան Ազեքսանդրի :

2 Ի՞նչպէս յաղթուեցան :

որ Աղեքսանդրի զօրաց մէջ Էին՝ իրենց վրէժը թէրացւոցմէ հանելու յարմար ատեն գտնելով, ոչ կանանց խնայեցին և ոչ տղոց, և ինչուան մեծեանները փախչողներն ալ սպաննեցին. Նոյն կատաղութիւնը ցցուցին նաև Սպարտացիք : Աս սոսկալի կոտորածը ամբողջ օր մը քշեց. վեց հազար թէրացի մեռան, երեսուն հազար ծախուցան, և թէրէն բոլորովին կործանեցաւ (335): Միայն թող ըսոււաւ Աղեքսանդր որ մեհեանները կործանեն, նմանապէս անկործան պահեց Պինդարոս բանաստեղծին տունը՝ որուն բանաստեղծութունները կը սիրէր՝ հոմերոսի նման ըլլալուն համար, և Եսպամինոնդայ տունը՝ ուր իր հայրը մեծցեր էր :

1 Կ'ըսէն թէ թէրէն կողոպաելու ատեն զինուորները Տիմոկղէ անունով ազնուական տիկնոջ մը տունը մանելով ամէն բան յափշտակէլէն ետքը, երբոր զօրագլուխնին եկէր անոր հարցուցերէ թէ Ռւրիշ աեղ ալ պահծու բան ունիս . - Այս, կ'ըսէ Տիմոկղէ, ու զինքը սկարտէցը կը տանի ջրհորի մը քով, հոս լեցուցած եմ կ'ըսէ գանձերս . զօրագլուխը երբոր գլուխը ծռած կը սկսի մէջը նայիլ. Տիմոկղէ եամէն հրելուն պէս ջրհորը կը նետէ զանիկայ : Կը բռնեն շղթայակաս Աղեքսանդրի կը տանին զինքը : Թագաւորը անոր աներկիւղ քալուածքը տեսմելով կը հարցնէ թէ Դուն ով էս : Պատասխան կուտայ Տիմոկղէ . թէագենէս

1 թէրէի կողոպաուած ատենը ի՞նչ մասնաւոր դիսպուած կը պատմուի :

զօրավարին քոյրին և մ, որ Յունաստանի ազատութեանը համար հօրդ հետ պատերազմելով՝ Քերովիւշայի պատերազմին մէջ ընկառ։ Կը զարմանայ թագաւորը անոր արիսկան պատասխանին վրայ, և կը հրամայէ որ ազատ թողուն։

1 Թերեւի կործաննման լուրը Ամենիք համեւլուն պէս՝ ամենուն վրայ սարսափին ու յուստահառութիւն տիրեց։ Մէկէն ազալուոր դեսպաններ խրկեցին Ազեքսանդրի որ սիրաց առնուն։ Ազեքսանդր ուզեց որ բոլոր իրենց ճարտասանները ձեռքը տան։ Դեմութենէս առ բանիս գէշ հետեւանիքները ցուցընելով յիշեցուց անոնց վարպետութեամբ հովիւներուն առակը՝ որ գայլերուն հետ գաշինք գնելով անոնց մասներ են իրենց արթուն պահապանները, այսինքն իրենց հաւասարիմ շները, ու ոչնարները կորարնցուցեր են։ Եւ որովհետեւ Թերեւի մէջ թափուած արեամբ Ազեքսանդրին վրէժինդրութիւնը մարած կ'երևնար, Դեմագէս ճարտասանը Ամենացւոց կողմանէ դեսպան գնաց։ Ազեքսանդր անոր ամէն խնդիրը կատարեց, միայն Քարիդէմու խռովարար ճարտասանը պատորել տուաւ, և Ամենացւոց հետ հաշուուեցաւ։

2 Բոլոր Յունաստանի տիրելէն եւրը՝ համաշխարհական ժողով մը գումարեց Կորնթոս, ու անոնց առաջարկեց Պարսից աերութիւնը նուածելու մէծ խորհուրդը՝ որ Կիմոն, Ագեսիդայոս և

1 Ամենացիք Թերեւի կործանումն որ լսեցին՝ ի՞նչ ըրին։

2 Կ'նչ կ'երակով որոշեց Ազեքսանդր Պարսից վրայ երթալու խորհուրդը։

Փիլիպպոս մտածեր էին, և ինքը կ'ուղէր կատարել։ Ամէնքը հաւանեցան, ու միաբերան զինքը սպարապետ անուանեցին։ Խշանիք, քաղաքացիք, իմաստասէրը, ամէնքը վաղեցին իրեն առ ընտրութիւնը չնորհաւորելու։ միայն Դիոդինէս փիլիսոփան պակաս էր։ Անոր ալ անձամբ գնաց Ազեք սանդր, տեսաւ որ արեւոն մէջ կեցած կը տաքնար։ Հարցուց անոր թէ Խնչ կ'ուղես, բանի մը կարօտութիւն ունիս։ - Այո, ըստ Դիոդինէս, սա արեւէս քիչ մը անդին դնա։ Ազեքսանդր ասանկ անոր բանի մը կարօտ չըլալուն վրայ սքանչացած՝ քովիններուն դարձաւ, թէ որ Ազեքսանդր չըլայի Դիոդինէս կ'ուղէի ըլլալ՝ ըստ կըսեն։

1 Ազեքսանդր առանց ժամանակ կորսարնցընելու՝ Պարսից գէմ սկսաւ պատրաստութիւն աեսնել։ Վասն հազար զօլքով Անտիպատրոսը թողուց որ Մակեդոնիան ու Յունաստանը հոգայ։ իր արշաւանքին համար առաւ երեսունընինգ հազար հետևակ, չորս հազար հինգ հարիւր ձիաւոր, ամէնքն ալ իրարմէ քաջ ու պատերազմափորձ մարդիկ։ և զօրտվար ընտրեց հօրը ձեռքին տակ կը թուած զօրապետները, որոնց գլխաւորներն էին Պարմենիոն և անոր որդիքը Փիլոտաս և Ամիանոր, անոնցմէ զատ Պերգիկկաս, Կղիսոս, Եփես, տիոն, Կասանդր, Պաղոմէսոս, Կրատեր, որոնց շատը վաթսուն տարեկան էին, և իրենց ժողովը ծերակուտի կը նմանէր։ Զետը մէկ ամսուան պաշար առաւ, հարիւր վաթսուն ցուկանաւով տորմիզ մը

1 Խնչ պատրաստութեամբ Ասիա անցաւ։

ու եօթանասուն տաղանդ ստակ (389, 200 ֆռանկ),
մէկալ բոլոր ունեցած հարստութիւնը զօրացն ու
բարեկամացը բաժնեց, և երոր հարցուց իրեն
Պերգիկաս թէ Քեզի ի՞նչ մնաց, — Յոյսը՝ ըստ
Աղեքսանդր :

1 Մնցաւ Աղեքսանդր Ելլեսպոնառուն (334),
գնաց Լամպսակոնի վրայ, որ Պարսից կողմը բըռ-
նած ըլլալուն համար կործանէ : Մնաքսիմնենէս
երեւելի փիլիսոփան՝ Աղեքսանդրի և անոր հօրը
Փիլիսոլոսին բարեկամը, դիմացն ելաւ որ քաղա-
քին համար աղաց : Խմացաւ Աղեքսանդր անոր
գալուն պատճառը, երգում ըրաւ որ բարեկա-
մութեանը չնայի, խնդրածին հակառակը ընէ :
Մնաքսիմնենէս ալ գնաց՝ Կը խնդրեմ որ Լամիզա-
կոնը կործանես, ըստ : Ժամանեցաւ Աղեքսանդր,
հարկ եղաւ որ երգումը կատարէ :

2 Մնկէ հասաւ Աղեքսանդր Խղիոն, որ է
Տրոյիա, ու Աքիւլեսի գերեզմանին ջրս կողմը
խաղեր խաղցրնել տուաւ . Երանի՛ քեզի Աքիւլէս,
ըստ, որ Հոմերոսի ալէս անունդ հռչակող մը
ունեցար : Ան ատեն բանաստեղծին մէկն ըստ ի-
րեն թէ Տէր արքայ, Հոմերոսէն ալ լաւ պիտի
գրենկ մենք քու գործքերդ : Պատասխան տուաւ
Աղեքսանդր . Խւելի կ'ուզէի Հոմերոսի պատմու-
թեանը մէջ Թերոփանէս ըլլալ, քան թէ քուկինիդ
մէջ Աքիւլէս : Մնկէց եկաւ Գրանիկոն գետին
քով :

-
- 1 Լամպսակոն քաղաքն ի՞նչ կերպով ազատեցաւ
կործանեմնենէ :
- 2 Խղիոն որ հասաւ ի՞նչ ըրաւ Աղեքսանդր :

1. ՄԵՇԻՆՈՒ ՀԱՌԴԱԳՅԻՆ՝ ԴԱՐԵԿՀԻ ՊՈՐԱՎՈՐՆԵՐՈՒՆ
մէջ առնենքն քաջն ու հմուտը՝ խրատ տուաւ մէկալ
պօրավորներուն որ պատերազմի ձեռք չզարնեն.
Դաշտերն ու քաղաքները ապականենք կ'ըսէք, որ
Ազեքսանդրին զօրքը սովուն ջարդուին։ Անոնք
մոխիկ չըրին, հարիւր հազար հոգւով Գրանիկոն
գետին քով կեցան որ Ազեքսանդր չկարենայ դի-
մացն անցնիլ։ Ազեքսանդր անսոնց անձրևի պէս
եկած նետերուն մէջէն գետը նետուեցաւ, զօրքն
ալ ետևէն, անցան գետը ու պատերազմը սկսաւ։
Զարմանալի քաջութիւններ ըրաւ Ազեքսանդր։
Դարեկհի յաղթահասակ եղբօրը հետ մենամար-
տելով սաստիկ վիրաւորեց զանիկայ, բայց քիչմասց
որ ինքն ալ պիտի մեռնէր. վասն զի Պարսից նա-
խարար մը կացինը իջեցուց Ազեքսանդրի սազա-
ւարափին վրայ, ու ինչուան անոր մազը հասուց-
երբոր մէյմըն ալ վերուց ձեռքը որ զարնէ, ետևէն
հասաւ կղիսոս, անոր ձեռքը կարեց, ու իր տի-
րոջը կեանքը ազատեց։ Մակեդոնացիք ասով ա-
ւելի սիրաւ առին ու բոլորովին ցրուեցին թշնա-
միները։

2. Անկեց գնաց Փռիւգիոյ տիրեց. անոր Գոր-
դիոն մայրաքաղաքին մէջ Գորդիոս թագաւորին
հռչակաւոր կառքը կար, ան կառքին զեկին վրայ
անանիկ վարպետութեամբ կապուած հանդոյց-
ներ կային որ ծայրերնին ամեննեին չէր խմացուեր-
Պատգամ ելեր էր թէ Ռ'վ որ ան հանդոյցը քակէ՝
արեւլքի պիտի տիրէ։ Ազեքսանդր քակելու շատ-

1. Գրանիկոնի պատերազմն ինչպէս եղաւ։

2. Գորդիոն քաղաքին մէջ ի՞նչ ըրաւ Ազեքսանդր

աշխատելէն ետև երբոր չկրցաւ, ի՞նչ փոյթս է ինչպէս քակուիլը ըստաւ, ու թրովը կարեց քակեց։ Անկեց սկսաւ Կապադովկիոյ վրայ երթալ։

Դարեհ՝ Մեմնոն Հռոդացւոյն խորհրդովը Մակեդոնիոյ վրայ ուզեց վաղել, որպէս զի Ազեք սանդր պարտաւորուի իր երկիրը գառնալու։ Ուստի շատ զօրքով ու նաւատորմզով Մեմնոնը խրկեց որ ինչուան Եւրեա կզզին հասաւ, ու հոն մեռաւ։ Դարեհ ալ իր ընդարձակ տէրութեանը մէջ զօրավար մը չգտաւ որ ան իմաստուն և քաջ զօրավարին տեղը գնէ։ Իսկ Ազեքսանդր այնովիսի ահաւոր թշնամոյն ձեռքեն ազատած՝ բոլոր Յոնիոյ քազաքները ազնուապետութիւն հաստատելէն ետքը՝ Կիլիկիա մասաւ ու Տարսոն քաղաքն առաւ (333)։ Հոն Կիւգնոս գետին մէջ ուզեց լուացուիլ. և որովհետև ինքը քրանած էր ու ջուրը շատ սկադ, վրան ստատիկ գող մը եկաւ ու ինքզինքը կորսընցուց։ Կիսամեռ հանեցին զինքը գետէն վրանը տարին. բոլոր զօրքը չորս կողմին առած կուլային։ Երբոր քիչ մը զգաստացաւ, ըստա թէ թշնամեաց մօտ ըլլալնուս համար զօրաւոր գեղեր կ'ուզեմ, որ կամ շուտով առողջանամ և կամ շուտով մեռնիմ։ Երբոր ուրիշ բժիշկները վախեն ձեռքերնին քաշեցին. Փիլիպպոս՝ որ ողափիկուց ՚ի վեր Ազեք սանդրի բժիշկն էր ու զինքը շատ կը սիրեր՝ յանձն առաւ անոր գեղ տայ։

Կիլիկիոյ ի՞նչպէս աիրեց, և հոն ի՞նչ որպատճեցաւ իրեն։

1. Ան միջոցին թուղթ մը եկաւ Պարսմենիոնէն Ազեքսանդրի թէ Փիլիպպոս բժիշկդ Պարսիցմէ կաշառուած է ու զբեզպիտի թունաւորէ : Երբոր Փիլիպպոս աղարաստած դեղը բերաւ անոր տուաւ որ խմէ , հանեց Ազեքսանդր թուղթը՝ մեծանձնութէամբ անոր ձեռքը տուաւ որ կարգայ , և երեսին այլայլութիւնը դիտելով՝ առաւ դաւաթթի խմեց : Փիլիպպոս սաստիկ նեղացաւ . Տէր արքայ , քու առողջանալդ զիս պիտի արդարացընէ՝ ըստ : Խրաւցընէ , իրեք օրէն ետքը առողջացաւ Ազեքսանդր , ու զնաց զօրացը մէջ պարաելով զամենքը ուրախացուց :

2. Մէծ պատրաստութիւն տեսաւ . Դարեհ Ազեքսանդրի հետ զարնուելու . մեր վահհէ թագաւորէն ալ քառասուն հազար հետևակ և եօթը հազար ձիաւոր օդնութիւն առած՝ վեց հարիւր հազար զօրքով եկաւ Կիլիկիոյ Խասոս քաղաքին քով բանակը գրաւ : Ազեքսանդր առաջ Պարսից թեմին յաղթեց որուն ինքը Դարեհ կը զօրավարէր , մէջտեղը տկարացուց , ու աջ թեմն ալ զարկաւ ցրուեց : Դարեհ թողուց իր բանակը , Սիսիդամիս մայրը , կինը , երկու աղջիկը , և պատիկ տղան և բոլոր հարստութիւններն ու փախաւ : Ազեքսանդր թագաւորական ազգաստհմին հետա-

1. Ազեքսանդր հիւանդութէանը տտեն ի՞նչ վեհ անձնութիւն ըրաւ :

2. Դարեհ ի՞նչ սկատրաստութիւն ըրաւ Ազեքսանդրի դէմ : — Խասոսի քով պատերազմը ի՞նչ պէս եղաւ : — Ազեքսանդր Դարեհի ընտանեցը հետ ի՞նչպէս վարուեցաւ :

մենայն քաղցրութեամբ, պատուավու համեստու-
թեամբ վարուեցաւ. անձամբ ալ գնաց իր Եփես-
տիոն բարեկամին հետ զանոնք միմիթարելու :
Սիսիդամիս երբոր բարձրահասակ Եփեստիոնը
տեսաւ, թագաւորը կարծելով ոտքն ընկաւ շնոր-
հակաւ ըլլալու . բայց երբոր իմացաւ թէ ան չէ
եղեր թագաւորը, սկսաւ թողութիւն խնդրել
սիսալանացը . Չէ, չիսալեցար դշխոյ մայր, ըստ
Աղեքսանդր, ինքն ալ մեկ Աղեքսանդր մըն է :

* Մեր Վահէ թագաւորը լսելով որ Դարեհի
ջորդը ջարդուեր՝ ինքն ալ փախեր է, ուզեց ան-
ձամբ Աղեքսանդրի դէմելու. բայց պատերազմին
մէջ ընկաւ մեռաւ, և Աղեքսանդր հայաստանի ալ
տիրեց :

* Անկեց ետքը Ասորւոց երկիրն ալ առաւ Ա-
ղեքսանդր, ու Դամասկոսի մէջ սկահած գտաւ
Դարեհի գանձերը : Բողոք ան կողմի մանր թա-
գաւորները իրենց թագաւորական հագուստնե-
րով առջնն ելան պատուավ, ինքն ալ զանոնք իրենց
իշխանութեանցը մէջ հաստատեց . միայն Սիդո-
նացիք որովհետեւ իրենց թագաւորին վրայ դոհ
չեին՝ անիկայ ուզեց փոխել, ու Եփեստիոնին
յանձնեց որ անոնց ուզած թագաւորը տայ իրենց :
Սիդոնացիք Աբգողոնիմոսն ընտրեցին, որ թէ սկէտ
թագաւորական ցեղէ եր, բայց աղքատ ըլլալով
պարտիզանութիւն կ'ընէր : Եփեստիոնի խրկած
մարդիկը գնացին տեսան որ պարտէ զը կը մաքրէ .

* Վահէ ի՞նչպէս յաղթուեցաւ Աղեքսանդրէն :

* Ասորւոց երկրին ի՞նչպէս տիրեց Աղեքսանդր :

Ո՞վ էր Աբգողոնիմոս :

Արդողոնիմոս ալ առջեւ բերան չհաւտաց, երբոր
տեսաւ որ վրայի պատըռատած վերարկուն բռնի
հանելով ուկեթել ծիրանի կը հագցընեն, հա-
տաց ու ելաւ սրալատը եկաւ: Աղեքսանդր հար-
ցուց իրեն թէ ի՞նչպէս կը համբերեիր ազբատու-
թեանդ: Պատասխան տոււաւ: Արդողոնիմոս Երա-
նի թէ թագաւորութեանս մեջ ալ այնչափ ուրախ
կարենամըլլալ, աս ձեռքերուս աշխատութեամբը
ամէն ուզածս կը գանեի: բան չունեի, ու բանի
մը կարօտ չեի:

ԳԼՈՒԽ Ժ.Պ.

Տերուի առաջը. — Աշետանդը Երանակի երթա-
ւը. — Գառը. — Եգիոդոսի ոիւեւը. — Աբեւու-
դադերազը. — Աշետանդը Բաբելոնի աղեւեղո-
ւիսի կը ուիւեւ. — Դաշընհի ժախառուն ճահը. —
Աշետանդը աւգլութիւննեւը. — Կայուսի ճահը. —
Կալվարիննեսի ճահը. — Աշետանդը Հերիստոսի կը
ուիւեւ. — Տառիւն. — Պաշը. — Աշետանդը ՀՅՆ-
իսոսունէն կը դառնայ. — Աբազ. — Աշետանդը
Բաբելոն դառնաւը. — Աշետանդը ճահը:

։ Փիւնիկէի ամէն քաղաքները հնազանդեցան
Աղեքսանդրի. միայն Տիւրացիք անոր գևսպան:

— — —

։ Աղեքսանդր ի՞նչպէս Տիւրուը պաշարեց ու ա-
ռաւ. ։

ները սպաննեցին ու ծովը նետեցին։ Տիւրոս քաղաքը կղզի մըն էր՝ ցամաքէն չորս ասպարէզ հեռու, որուն ափրելու համար բազմաթիւ նաւատորմիդ պէտք էր։ Աղեքսանդր հրաման տուաւ որ քարերով, ծառերով ու հողով լեցրնեն ծովը, կղզին ցամաքին հետկալցրնեն։ Երբոր ան թումբը լմբնալու վրայ էր։ Տիւրացիք ու ծովուն ալիքները զարկին աւրեցին։ Չյուստհատեցաւ Աղեքսանդր, նորէն շինել առւաւ, ծովէն ցամաքէն պաշարումը սաստկացուց, եօթը ամիսէն եաբը Տիւրոսն առաւ, ու հրաման տուաւ որ կողոսպանեն։ բնակչաց մէկ մասը սպաննուեցան, մէկ մասն ալ գերի ծախուեցան։

1. Դարեհ նորէն Աղեքսանդրի դեսպան խըրկեց, ուզեց հետք հաշտութիւն ընել՝ խոստանալով որ իր աղջիկն ու տէրութեանը կէսը իրեն տայ։ Պարմենիոն ըստաւ թէ Ես թէ որ Աղեքսանդր ըլլայի յանձն կառնուի. — Ես ալ, ըստաւ Աղեքսանդր, թէ որ Պարմենիոն ըլլայի. ու ընդունեցաւ հաշտութիւնը՝ ըսելով թէ Խնչուես որ չկրնար երկինքը երկու արեգակ ըլլալ, անանկ ալ Ասիոյ վրայ երկու թագաւոր պիտի ըլլայ. կամ գուն պիտի թագաւորես կամ ես։

2. Հրեայիք Պարսից հետ գաշնագրութիւն ունենալով հաւատարիմ մնացին ու չուզեցին Աղեքսանդրին օգնել։ Աղեքսանդր բարկութեամբ դիմեց Երուսաղեմի վրայ, միաբը դնելով որ քաղաքը

1. Դարեհ Երբոր ուզեց հաշտութիւն ընել՝ ի՞նչ ըստաւ Աղեքսանդր։

2. Հրեայց հետ ի՞նչպէս վարուեցաւ։

կործանել ու բնակիցը թրէ անցընէ . բայց Աստուած անոր միտքը փոխեց : Յադգոս քահանայապետը ճամբաներուն վրայ ծաղիկներ սփռած ու չորս կողմը քահանաներն ու ժողովուրդը առած՝ մեծ հանգիստվ Աղեքսանդրի առջևն ելաւ : Աղեքսանդր զբահանայապետը տեսնելուն պէս՝ յիշեց ան մարդը որ Մակեդոնիա եղած առենը իրեն անսիլքով երևցեր ըսեր էր որ երթայ Խօփոյ տիրէ . և անոր Ճակտին վրայ Աստուածոյ ոսկեզիր անունը տեսնելով իջաւ ձիէն երկրպագութիւնը ըրաւ . տաճարը մնաւ , Աստուածոյ զոհ մատոյց , տեսաւ Դանիէլ մարդարէին իրեն յաղթութեանցը համար ըրած մարդարէութիւնները , շատ ուրախացաւ , և Հրէից զանազան ազատութիւններ տալով Եգիպտոս երթալու Ճամբայ ելաւ :

1. Փղտացւոց մայրաքաղաքը Գաղա՝ Տիւրոսին պէս չուզեց հնազանդիլ , բայց ան ալ առնուեցաւ : Անոր Բետիս անունով քաղաքապետը բռնեց Աղեքսանդր , և Աքիւլեսի անգթութեանը նմանիլ ուղելով կառքին ետևէն կապեց , ու իրեք անգամ Գաղային պարապաց չորս կողմը պարաեցաւ :

2. Եգիպտացիք Պարսից տուած նեղութիւններէն ձանձրացած՝ սիրով ընդունեցան Աղեքսանդրը . և իրեւ իրենց ազատարարը յաղթանակով զինքը Մեմֆիս տարին . ինքն ալ անռնց շատ ազատութիւններ տուաւ ու վրանին Եգիպտացի իշխան մը դրաւ : Ետքը միտքը դրաւ Աղեքսանդր որ երթայ

1. Գաղա քաղաքին ինչպէս տիրեց :

2. Եգիպտոսն ինչպէս տուաւ :

Նիրիոյ ովասիսն ու Արամազդայ Ամմոնի տաճարը տեսնեւ։ Նեղոսէն նաւովծով իջաւ, Փարոս կղզւոյն գիմացը ուղեց քաղաք մը կանգնել, և յատակագիծն ինքը տալով անունը դրաւ Աղեքսանդրիա (331)։ Ետքը առաջուտ անապատին ճամբան շարունակելով շատ նեղութեամբ հասաւ Ամմոնի տաճարը։ Ներս մտնելուն պէս՝ քրիմապետը թագաւորին միաքը հասկրցաւ, ու մէկէն զինքը որդի Արամազդայ կանչեց. շատ ուրախացաւ Աղեքսանդր, և երբոր հարցուց թէ Հօրս սպաննողները իրենց պատիմը գտան թէ չէ, սաստեց քրիմապետը. Կը հայհոյես, ըստու, քու հայրդ Արամազդ անմահ է, իսկ Փիլիպապոսը սպաննողները պատիմիմին քաշեցին։ Առատ պարզեներ տուաւ անոր Աղեքսանդր, և անկէց ետքը անմիտ փառասիրութեամբ ինք զինքը աստուածորդի սեպելով սկսաւ նամակներուն տակը ասանկ ստորագրել. Արամազդայ Ամմոնի որդի Աղեքսանդր արքայ : Խը Ռդիմալիա մայրը կատակով մը զինքը խրատել ուղելով դրեց իրեն. Բաւական է, ալ մի գրգռեր զիս հերային գէմ։

1 Երբոր Աղեքսանդր հաշտութիւն ընել շուզեց, Դարեհ յուսահատած՝ պատերազմի պատրաստուեցաւ. Երկու զօրքը Ասորեստանի մէջ Արբեղա քաղաքին քով ճակատեցան։ Խրատ կուտային Աղեքսանդրի որ գիշերանց պատերազմի. Յաղթութիւնը չեմ ուղեր գողնալը ըստու, ու հանդիստ մօսաւ վրանը քնացաւ։ Երկրորդ օրը պատե-

1 Արքեղայի պատերազմն ի՞նչպէս եղաւ։

բազմը սկսաւ . աջ թեր՝ որուն զօրավարն էր ինքն Աղեքսանդր՝ յաղթեց , բայց ձախ թեր՝ որուն զօրավարն էր Պարմենիոն՝ զարնուեցաւ , Պարսից ձիաւորներն ալ Մակեդոնացւոց բանակը վազեցին : Աղեքսանդր իր զօրացը ջարդն որ տեսաւ , աչուր ները դարձան , կատապւթեամբ սպառերազմին սաստկացած տեղը յարձրկեցաւ , վազեց ինչուան Դարեհի քովը հասաւ , անոր թիկնապահը գետին փռեց : Պարսիկները կարծեցին թէ իրենց թագաւորն է մեռնողը , սկսան լալ ու ողբալ , անձայնեն Պարսից յաղթական գունդերն ալ թուշան : Դարեհ Աղեքսանդրը իր քովը տեսնելով սարսափեցաւ , ցառքեց կառքեն , ձգեց վրայեն թագաւորական ծիրանին , ու ձի մը հեծաւ փախաւ : Ան միջոցին Աղեքսանդրը կայծակի պէս վազեց Պարմենիոնին օգնութեան հասաւ , բոլորովին յաղթեց Պարսից և տիրեց Սամոյ (331) :

1 Աղեքսանդր չուզելով Դարեհի ետեւեն իյնալ Արքեղա քա քաղաքն առնելին ետքը Պարսից մայրա քաղաքին վրայ սկսաւ երթալ . տիրեց բարելոնի և Ծօշ ու Պերսէ պօլիս քաղաքներուն . Պերսէ պօլիսի մէջ դտաւ Պարսից թագաւորներուն գիզած ուկիները , քիչ բան իրեն համար սպահեց , բոլոր մնացածը զօրացը բամնեց : Բայց Պարսից պէս շըրաւոր ազգի մը յաղթող թագաւորը իր մոլութիւններէն յաղթուեցաւ : Փառքն ու դովանակները մոռցուցին իրեն սպառագերն , ու սկսաւ Պարսից զեղսութեանը հետեիլ . կոչունիքի մը մէջ

1 Արքեղայի պատերազմնեն ետքը ի՞նչ ըստ :

ալ գլուխը տաքցած՝ թայիս անունով անզգամ կրն կան մը խօսքովը ջահ մը առաւ ձեռքը, վազեց կրակ առաւաւ՝ այրեց Քաերբսէսի հոչակաւոր պաշտոթ:

1 Յրուած ղօղքը նորեն ժողվեց Դարեհ, մէջ մըն ալ ուղեց բաղդը փորձել, բայց Ազեքսանդրէն սպասած մահը իր ղօղքէն դաւաւ: Բակորիոյ նախարարը թեսոս, և Կաբարզան զօրապետը՝ բռնեցին զինքը շոթաներով կապեցին: Երբոր լսեցին թէ Ազեքսանդր իրենց ետևէն կը հասնի, ստիպեցին Դարեհը որ հետերնին վախչի. Դարեհ շուղեց ապստամբ ծառայիցը հետերթալ, թեսոս ալ բարկացաւ, նետով զարկաւ զինքն ու կիսամեռ թողուց փախաւ: Հասաւ Ազեքսանդր, տեսաւ որ Դարեհ արիւնլուայ գետինը փռուած՝ վերջի շունչը կուտայ, սատափիկ սիրառ ելաւ, վասն ընկաւ շատ լացաւ, և անոր մեռնելն ետքը իր ծիրանիովը վրան դոցեց, ու հրամայեց որ արքայավայել թաղում ընեն Դարեհի (330):

1 Առ յաղթութիւններով Ազեքսանդրի սպակասութիւններն ալ հետզհետէ դուրս կ'ելլէին: Դառանանութիւն մը ելաւ զօրացը մէջ. թագաւորին սիրելի զօրավարը Փիլոտաս իմոցաւ, բայց սուս կարծելով ձայն չհանեց. անոր թշնամիները իմացուցին թագաւորին ու զինքն ալ գաւակցաց կարգը դրին: Մոռցաւ Ազեքսանդր Փիլոտասին իր վրայ ունեցած սէրն ու անոր ծա-

1 Դարեհի բնուղես մեռաւ:

1 Ազեքսանդրի բնու անիրաւ սպանութիւնները ըրաւ:

ռայութիւնները, և սպաննել տուաւ զինքը: Գիտնալով ալ որ Փիլոտասին հայրը Պարմենիոն հարկաւ իր որդւոյն անիրաւ մահուանը վրէժինդիր պիտի ըլլար, մոռցաւ Աղեքսանդր անոր ալ առաքինութիւնը, ծերութիւնը, հաւատարմութիւնը, հօրը և իր ատենը ըրած այնչափ յաղթութիւնները, ու միտքը դրաւ որ անոր կեանքն ալ վերցընէ: Եւ սրովհետեւ Պարմենիոն Սարաստանի կուսակալ էր և թագաւորական գանձը իր ձեռքն էր, Աղեքսանդր բարեկամական թուղթ մը դրեց անոր, և ան միջոցին որ անիկայ թուղթն առած սիրով կը կարդար ու թագաւորին կենաց երկարութիւնը կը մաղթէր, զարկին զինքը սպաննեցին:

1 Բեսոս Բակտրիա գնացեր թագաւորեր էր, ու Աղեքսանդրի տիրած երկիրները կ'աւրըշտըկէր: Հասաւ Աղեքսանդր Բակտրիա, անոր մայրաքաղաքն առաւ, Ոքոսս գետէն անդին անցաւ, ու Բեսոսի բարեկամը Սպիտամեն զինքը Աղեքսանդրին ձեռքը մատնեց. ան ալ Դարեհի մահուան վրէժն առնելու համար՝ ձիու պոջին կապեց Բեսոսն ու կտոր կտոր ըրաւ:

2 Սոգդիաննէ գաւառը ասկստամբեր էր, գնացնուածեց Աղեքսանդր, ու Յաքսարտ գետին վրայ քաղաք մը չինեց, անունը դրաւ Աղեքսանդրիա վերջին: Անցաւ Յաքսարտ գետէն, գնաց մեծ յաղթութիւն մը ըրաւ Սկիւթացւոց վրայ, որ ինչուան ան ատենը անյաղթելի կը կարծուէին. ու Պար-

1 Բակտրիոյ ի՞նչափէս տիրեց:

2 Սկիւթացւոց ի՞նչպէս յաղթեց:

միկ նախարարի մը Հռովսանէւ աղջիկը իրեն կին
առաւ (328) :

Կղիսոս՝ որ Աղեքսանդրի կաթնեղբայրն էր,
ու Գրանիկոն գետին քով անոր կեանքը ազատեր
էր, կուսակալ սղստի մնար Սոգդիանէի : Աղեք-
սանդրի իր բարեկամէն բաժնուելէն առաջ՝ ուղեց
անոր փառաւոր սեղան մը ընել . հոն Աղեք-
սանդրին դլուխը չափէն աւելի տաքցած՝ սկսաւ
իր քաջութիւնները դովել ու Փիլիպպոսինները
վար զարնել : Կղիսոս սկաշտապանէց Փիլիպպոսն
ու ըստ թէ Որչափ որ դուն յաղթութիւն ըրեր
ես՝ հօրդ զօրավարներուն ձեռքովն ըրեր ես .
Պարմենիոնին մահն ալ յիշելով ապերախտ կանչեց
զինքը : Թագաւորը հրամայեց իրեն որ շուտով
սեղաննեն ելլէ, ու վատ և մատնիչ կանչեց զինքը :
Ան ատեն Կղիսոս բոլորովին ինքզինքը կորսընցու-
ցած՝ ըստ . Աակայն աս վատ կանչած մարդիկդ
են որ քեզի այնչափ յաղթութիւններ ընել տուին,
աս արհամարհուած բազուկներն են որ Գրանի-
կոնի քով կեանդդ ազատեցին . բայց քեզի ճշմար-
տութիւն հասկըցընէլը անկարելի է . զքեզ պաշ-
տող բարբարոսաց հետ պէտք է ապրիս, որ պարսիկ
սկատմուճանիդ առջև ընկած երկրագութիւն
կ'ընեն : Ըստ ջանացին Աղեքսանդրը բռնել, ճար
չեղաւ, քաշեց նիզակն ու զարկաւ սպաննեց Կղի-
սոսը : Աղեքսանդրի գինովութիւնը շուտ մը ան-
ցաւ, ու բարկութիւնը մարեցաւ, ընկաւ կիսա-
մեռ բարեկամին մարմնոյն վրայ, նիզակը սրտէն

—

Կղիսոսն ինչու համար ու ինչպէս մեռուց :

հանելով իր սիրառ կ'ուղէր խոթել . [թիկնապահ ները հասան ձեռքէն տոին , զինքն ալ պալառ տարին . հօն երկու օր գեափն ընկած անմիտթար կուշար կ'ողբար , ու կ'ուղէր անօթի կենալով մոռնիլ :

Ան մարդասպանութենէն ետքը ուրիշ մարդասպանութեան մը մէջ ալ ընկաւ : Հնդկասասանի ալ երթալ տիրել ուղելով՝ առաջ պահանջեց որ Մակեդոնացիք ասառեց ալէս պաշտեն զինքը , որպէս զի ամեն ըստածը կատարեն : Կալվիոթենէս փիլիսոփան յանձն չառաւ , ու զուրիշներն ալ համոզեց որ պէտք չէ մահկանացուի մը երկրագութիւն ընել : Բարկացաւ վրան Աղեքսանդր , ու գաւաճանութեան կուսակից սեպելով զինքը՝ երկրթէ վանդակի մը մէջ գնել առաւ , ուր սատիկ տանջանկըներու մէջ իր անոնց զութիւնը խոս առվանելով մեռաւ կալվիոթենէս : Կ'ըսեն թէ Կալվիոթենէսի աշակերտն ու բարեկամը Ախաֆ մաքոս՝ զինքը ազատելու համար ամեն ջանք ընելէն Ետքը երբոր չկրնար՝ թոյն կուտայ որ շուտով մեռնի , տանջանկըներէն ազատի : Թագաւորը անոր ալ կը բարկանայ , ու կը հրամայէ որ Ախաֆ մաքոսը առիւծի մը առջենեանեն . կատազի գազանը վրան յարձըկելուն պէս՝ Ախաֆիմաքոս մէկէն վերարկուն ձեռքը պլած՝ անոր բերանը կը խոթէ , ու լիզուն կը քաշէ կը փրցընէ : Աս քաջութեան վրայ շատ կը զարմանայ Աղեքսանդր , զինքը մահուանէ կ'ազատէ ու ինչուան ետքը կը պատուէ :

Կալվիոթենէսի ի՞նչ պատճառաւ սպանեց :

։ Ազեքսանդր Հնդկաստան մանելուն պէս (327) թագաւորներէն շատը իրեն հեազանդեցան. Քաղաքի մը պաշարման ասենը նետով մը զարնուելով քաշած սաստիկ ցաւէն իմացաւ որ աստուած չէ եղեր կ'ըսէն: Տաքսիղոս՝ Հնդկաստանի զօրաւոր թագաւորներէն մէկը, Ազեքսանդրի հետ դաշնիք դնելով՝ աջք մտաւ, ու զօրքով ալ տնոր օգնական եղաւ. բայց Պովոս քաջասիրա թագաւորը չուզեց մէկէն իր ազատութիւնը ձեռք տալ, և շատ զօրքով ու փղերով խաղասակ գետին եղերքը եկաւ բանակեցաւ:

։ Ազեքսանդր շատ վորձեր ընելւն ետքը՝ երբ որ տեսաւ որ ինչուան գետին մէկալ կողմը չանցնի՝ կարելի չէ յաղթելը, մուժ գիշեր մը սաստիկ վոլթորիկի ժամանակ գետէն անցաւ ու Հնդկաստանցւոց վրայ յարձեկեցաւ. շատ քաջութեամբ սպառերազմեցաւ Պովոս, բայց իր զօրքերը յաղթուեցան փախան, Պովոսն ալ վիրաւորուած ձեռք ընկաւ: Երբոր Ազեքսանդրի առջեք բերին, հարցուց իրեն թէ ի՞նչպէս կ'ուզես որ հետդ վարուիմ. պատասխան տուաւ Պովոս թէ ինչպէս որ կը վայլէ թագաւորի մը հետ վարուիլ: Ազեքսանդր զարմացաւ անոր մեծասրաւթեանը վրայ, նորէն տէրութիւնը իրեն դարձուց, ու հետը բարեկամութեան դաշնիք դրաւ:

։ Պովոսին յաղթած տեղը երկու քաղաք շի-

։ Հնդկաստան ի՞նչպէս մտաւ:

։ Պովոսի ի՞նչպէս յաղթեց:

։ Պովոսին յաղթած տեղը Ազեքսանդր ի՞նչ քաղաքներ շինեց:

նել տուաւ, մէկուն անունը գրաւ՝ Նիկիա որ յազ-
թութիւն ըսել է, մէկալինը Բուկեփաղ, որովհե-
տեւ հոն մեռեր եր իր Յլադլում երիվարը: — Կը
սպասմէն թէ Խադասպ գետէն անցնելու ատենը
կը նայի Աղեքսանդր որ իրեն անուանակից զինուո-
րին մէկը կեցեր կը վախնայ գետը նետուելու . կը
բռնէ Աղեքսանդր անոր ձեռքէն, կամ անունդ
փոխէ, կ'ըսէ, և կամ սիրադ: Մէկէն զինուորը գե-
տը կը նետուի:

1 Աղեքսանդր կ'ուզէր գանգէս գետէն ալ ան-
դին անցնիլու հոն տեղի երկիրներուն տիրել, բայց
Յունաց ու Լակեդեմոնացւոց համբերութիւնը
հատեր եր, չուզէցին հետը երթալ: Ըատ ջանաց
Աղեքսանդր աղաջանքով ու սպառնալիքներով որ
անոնց միաբը փոխէ . քանի զնաց՝ սպասամբու-
թիւնը մեծցաւ:

2 Խադասպ գետէն նորէն զօրքը անցուցինը ուա-
նդոս գետը, ու բոլոր ճամբուն վրայ եղած եր-
կիրներուն տիրեց. Ոքսիդրակաց քաղաքը պաշա-
րած առենը՝ մինակ զնաց սպառսպէն անցաւ՝ վար-
ցագեց քաղաքին մէջ, ու ծառի մը կոթընած՝
հարիւրաւոր մարդիկ գետինը փռեց, բայց ինքն
ալ նիզակով մը զարնուած՝ քիչ մնաց որ յանդրդ-
նութեանը զոհ սպիտի ըլլար՝ թէ որ զօրքը մէկէն
ետևէն չհասնեին զինքը չազատեին:

3 Ինդոս գետէն անցաւ եկաւ Հնդկային Ովկիա.

1 Ինչուան ուր կ'ուզէր երթալ Հնդկաստանի մէջ:

2 Ոքսիդրակաց քաղաքը պաշարած առենը ի՞նչ
քաջութիւնը ըսաւ:

3 Ի՞նչպէս դարձաւ բարելոն:

նոսր, և սասաիկ ուրախացած՝ Պատիդոնի զոհեր ըրաւ ու ոսկի բաժակներ նետեց ծովը։ Ետքը նաւատորմիղը՝ Նէարխոնին յանձնեց որ Պարսկաստան տանի, ինքն ալ ցամաքային զօրքն առած՝ գեղրոսիայէն ու Կրմանէն անցնելով Բարելոն դարձաւ։

Ազեքսանդր Հնդկաստան երթալու ատենը Արբաղ անունով մէկը Բաբելոնի վրայ կուսակալ դրեր էր. ասիկայ կարծելով թէ Ազեքսանդր չկրնար մէյմըն ալեւ դառնալ՝ ամէն ուզածը ըրեր էր. երբոր լսեց թէ Ազեքսանդր կուգայ՝ շատ ստակ առաւ Ատափիկէ փախաւ, ու սկսաւ հոն մէկուն մէկալին կաշառք կերցընելով իրեն կուսակից ժողվել. Փոկիոնն ալ ուզեց կաշառել՝ բայց ճար չեղաւ։ Կ'ըսեն թէ Դեմոսթենեսի ալ ուզեր է կաշառք կերցընել ու չէ կրցած. բայց քանի մը օրէն երբոր Արբաղ իր ազնիւ ամանները կը զննէ եզեր՝ տեսեր է որ Դեմոսթենէս դաւաթի մը վրայ աչք ձգած կը նայի. կըսէ իրեն թէ Մէյմը ձեռքդ առնայէ ո՛րչափ ոսկի կայ վրան։ Դեմոսթենէս դաւաթը ձեռքը կ'առնէ ու ծանրութեանը վրայ զարմանալով կը հարցընէ թէ Ո՞րչափ կը կըսէ. Արբաղ ժպտելով կ'ըսէ. Քսան ասպանդի չափ. և նոյն իրի կունը քսան ասպանդին հետ դաւաթը Դեմոսթենէս տունը կը խաւըէ. ան ալ կ'առնէ ու Արբաղին կողմը կ'անցնի։ Երկրորդ օր Դեմոսթենէս վիզը լաթեր պլած՝ կ'ելլէ ժողովի կուգայ։ Ժողովուրդը կը հրաւիրէ զինքը որ ելլէ խօսի. կը հրա-

Արբաղայ մասնութիւնը որն է։ — Դեմոսթենէսին ինչպէս կաշառեց։

ժարի Դեմոսթենես, Զայնս մարեր է կ'ըսէ: Անդիէնքանի մը ծաղածու մարդիկ, որ բանը իմացեր են եղեր, Աս գիշեր, կ'ըսեն, Տարսոսասանին ձայնը չէ թէ փողացաւէն մարեր է, հապա փողասիրութենէն: Արբաղ Աթենքէնք քշուեցաւ, Դեմոսթենէն ան ալ Տըեզենէ փախաւ:

1 Ազեքսանդր Բարելոն մտնելէն առաջ՝ մէյմըն ալ ուղեց Եկբատան երթալ, և հոն մեռաւ իր ամենէն սիրելի բարեկամը Եփեստիոն: Ըստ ցաւցաւ վրան Ազեքսանդր, և Բարելոն հասնելուն պէս՝ թագաւորավայել յուղարկաւորութիւն ըրաւ անոր, տաճարներ կանգնեց, ու աստուծոյ պէս զանիկայ պաշտել տուաւ:

2 Երբոր Ազեքսանդր Բարելոն մտաւ՝ բոլոր Եւրոպա ու Ասիա բնակող տղգաց դեսպանները իրեն ուրախակցութեան եկան: Կորնթացոց դեսպաններն ալ իրենց ազգին կողմանէ քաղաքակցութեան պատիւ տուին իրեն. սկսաւ թագաւորը ծիծաղիլ. բայց երբոր իմացաւ որ ինչուան ան ատենը աս պատիւը Հերակլեսի միայն տուեր են՝ ուրախութեամբ ընդունեցաւ: Քիչ մը ատեն Բարելոնը զարդարելէն ետքը սկսաւ նոր աշխարհակալութիւններու պատրաստութիւն աեսնել. վասն զի Խաղիսյ, Սիկիլիսյ և Կարթեգոնի ալ տիրելու միաք ունէր: Չեր գիտեր որ իր վախճանը հասեր էր:

3 Մէծ ինջոյքի մը ատեն Հերակլի բաժակու

1 Եկբատան որ գնաց՝ ի՞նչ սկսաւ հեցաւ:

2 Բարելոնի մէջ ի՞նչ ըստաւ:

3 Ի՞նչպէս մեռաւ Ազեքսանդր

վը (որ շատ խոշոր աման մըն էր) քանի մը ան-
դամ գինի խմելէն ետքը՝ բոլորովին խելքը կոր-
ողնցուց, կիսամեռ գետին ընկաւ ու վրան սաս-
տիկ ջերմ ու գող եկաւ: Մէկէն առին պալա-
տը տարին, ու անկարելի եղաւ զինքը առողջացը-
նել: Զօրքը կը փափաքէին մէրմըն ալ զինքը տէս-
նելու. Աղեքսանդրուժ տուաւ ինքն իրեն, կռ.թը-
նեցաւ թեին վրայ, ու զօրքը լալով եկան ձեռքը
սկագին: Հանեց ձեռքէն մասնին Պէրգիկկասին
տուաւ. և երբոր հարցուցին իրեն թէ Որո՞ւ պիտի
թողուս թագաւորութիւնդ, — Արժանագունին,
ըստ, բայց վախեմթէ թազումն առանց արիւն-
հեղութեան պիտի ցըլլայ. ու քիչ ատենէն մեռաւ
(323, ապրիլի 24ին):

: Այսպիսի խեղճ մահուամբ մեռաւ Աղեք-
սանդր աշխարհակալը՝ երեսունուերկու տարե-
կան, տասուերկու տարի թագաւորելէն ետքը.
Դեղոս գետէն ինչուան Խոդոս գետը հասաւ մա-
հուանը գոյժը, և ամէնքը լացին վրան: Կ'ըսէն
թէ Դարեհի մայրը Սիսիդամբիս՝ Աղեքսանդրի
մեռնելէն ետքը ալ չուզէց ապրիլ, ու անօթի կե-
նալով մեռաւ:

: Քանի՛ տարեկան էր, ու քանի՛ տարի թագա-
ւորեր էր:

ԳԼՈՒԽ ԺԴ.

Աղեւառնութիւն յաղարիստութիւնը . — Զօրավարները . — Եւմենես . — Յանաց սպա եւսեւը . — Լամբական պատերազմը . Դէմանդնենի հահը . — Սովորանիս նագաւարները . — Փոլիտնի հահը . — Դէմետր Փաղերացի :

1 Աղեքսանդրի մեռած ատենը բոլոր հին մեծամեծ տէրութիւններն ալ կարծես թէ հետը մեռած կործանած էին . Եգիպտոս գերի , Պարսիկները յաղթուած ու նուաճուած , Սպարասու Աթենք ընկած , և թերէն կործանած : Միայն Աղեքսանդրի թագաւորութիւնը կար , ան ալքիչ ատենէն կտորքրդում պիտի ըլլար : Պատմին ները աս բանս օրինակով մը հասկըցնելու համար կ'ըսեն թէ Օր մը Աղեքսանդր լջի մը քով սլաղուելու ատենը քամին գլխէն թագը առեր ճահիմի մը եղեգներուն վրայ ձգեր է : Կաւալարին մէկը վազեր առեր է , ու որպէս զի չմթրջի՝ գլուխը դրեր է : Թագաւորը առաջ անոր պարգև կուտայ , բայց եռքը մոգերէն լսելով թէ գէշ նշան է՝ կը բռնէ նաւավարը կը մեռցընէ : Ահա կ'ըսեն՝ ասանկ ալ Աղեքսանդրի գլխէն ընկաւ թագը իր ապուշ եղբօրը Արիդէոսին ու իր Աղեքսանդր էգոս որ-

1 Աղեքսանդրի մահուան ժամանակը ի՞նչ պիճակ մէջ էր աշխարհ :

գւոյն վրայ . անոնցմէ ետքը իր զօրավարները վերուցին թագը , և գլուխնին գնելով կարծեցին թէ Աղեքսանդրի տէրութեանը վրայ պիտի թագաւորեն , ինչուան որ եկան Հռովմայեցիք՝ զամենիքն ալ վար ձգեցին :

1 Երբոր Աղեքսանդր հեղեղի մը պէս ինչուան Հնդկաստան հասաւ աիրեց , սլրահմանները՝ այսինքն Հնդկաստանցւոց քուրմելը , ոտքերնին գետին զարնելով ըսեր էին թէ Մարդս որչափ ալ փառասէր ու զօրաւոր ըլլայ , մեռնելէն ետքը իր հասակէն աւելի երկիր չկրնար ունենալ : Իսկ Աղեքսանդրի մարմինը եօթը օր և ոչ դադաղի մը արժանի եղաւ . հազիւ թէ ձայնը կարեցաւ՝ բոլոր վերջի հրամաններն ալ մոռցուեցան : Ի՞քը հրամայեր էր որ մարմինը Վրամազդայ Ամմանի տաճարը տանին . բայց Անտիպատրոս ուզեց որ Մակեդոնիա տարուի . և որովհետեւ պատգամ մը ելեր էր թէ որ քաղաքն որ տարուի՝ ան քաղաքը երջանիկ ու յաղթող պիտի ըլլայ , զօրավարները կը ջանային որ իրենց բաժին ընկած քաղաքներէն մէկը տանին : Ըատ օր վիճելէն ետքը որոշեցին որ թագաւորին կամքը կատարեն ու Լիբիա տանին մարմինը : Յուղարկաւորութեան պատրաստութիւնը երկու տարի քշեց . Պաղոմէոս Եգիպտոսի կուսակալը՝ զօրքով ընդառաջ եկաւ , ընդունեցաւ դիակը , բայց փոխանակ Լիբիա տանելու՝ Աղեքսանդրիա տարաւ :

2 Թագաւորութեան վրայ ալ կռուելէն ետքը

1 Աղեքսանդրի մարմինն ի՞նչ ըրին :

2 Աղեքսանդրի ովլյաջորդեց :

որոշեցին որ Հռոբսանէն մահչ մը ծնանելու ըլ-
լայ նէ՝ անխկայ և Ազեքսանդրի խորթ Եղբայրը
Արիգէոս մէկտէզ թագաւորէն, և Պերգիկկաս
անոնց խնամակալ ըլլայ: Մէկ ամիս մը Ետքը ծնաւ
Հռոբսանէն Ազեքսանդր իշոսը, որ մէկէն թա-
գաւորեցուցին:

* Ան առենը Ազեքսանդրի գլխաւոր զօրավար
ներն էին Պերգիկկաս, Անտիոքատրոս, Կասանդր,
Պաղոմէոս որդի Ղաղոսի, Անտիգոնոս, Սէլե-
կոս, Լիւսիմաքոս, Եւմենէս, Կէոպաղոմէոս,
Պողոսապէրքոն և Կրատեր: Ուղեւկոս եղաւ ձիա-
ւոր զօրաց սպարապետ, Կասանդր՝ թագաւորին
թիկնապահներուն զօրավար, Անտիոքատրոսի բա-
ժին ընկառ Մակեդոնիա, Եպիրոս և Յունաս-
տան, Լիւսիմաքոսին՝ Թրակիա, Պաղոմէոսին՝ Ե-
գիպտոս և Ազիրիկէ, Անտիգոնոսի՝ Պամփիլիա,
Լիկիա և Փռիւգիա, Եւմենէսի՝ Կապադովիլիա և
Կապուղագոնիա, Կէոպաղոմէոսի՝ Հայաստան,
և այլն:

* Բաղրատ զօրավարներուն մէջ Ազեքսանդրի
տանը հաւատարիմ մնաց քաջ ու առաքինի Եւ-
մենէսը միայն, որ ազքատ անէ ըլլալով իր ար-
դեամբը Ազեքսանդրի առենադպիրն եղեր էր:
* Ազեքսանդրին մահուան ձայնը տարածուե-

- * Արո՞նք էին ան առեն Ազեքսանդրի գլխաւոր
զօրավարները:
- * Անոնց մէջ ով հաւատարիմ մնաց Ազեքսանդրի
տանը:
- * Յոյնք Ազեքսանդրի մահն որ լսեցին՝ ի՞նչ ըրին:

լուն պէտք բոլոր Յունաստան ուր ելաւ . ազատաւ սէր ու թէթեամիտ Ամենացիք սաստիկ ուրախացած՝ սկսան Ազատութիւն ազատութիւն կանչել : Լէսութենէս երիտասարդը սկսաւ . ամենուն գլուխը տաքցրնել ու ժողովուրդը ազատամբութեան յորդորել . Փոկիոն ըսաւ անոր . Ո՞վ պատանի , խօսքերդ նոճիներու կը նմանին որ մեծ ու բարձր են , բայց պառող մը չեն ասր : Ամէնքը բարկացան վրան , և խպերիդես ճարտասանը ելաւ հարցուց թէ Ռւբեմն Երբ պատերազմելու խորհուրդ սիմիտ տաս Ամենացւոց . — Երբոր տեսմնեմ որ երիտասարդները կարդ կանոն կը պահեն , ըսաւ Փոկիոն , հարուսաները իրենց կարողութեանը համեմատ պատերազմին ծախքերուն կ'օգնեն , ու ճարտասանները կաշառք ուաելը կը դադրեցընեն : Մտիկ չըրին Ամենացիք , չորս դին գեսպաններ խրկեցին , Դեմոսթենէսը յաղթանակով տքսորանքէն ետ գարձուցին , որ նորեն ամենուն սրտին մէջ ազատամիրութեան կրակը վառեց ու բոլոր Յունատանը ոտք հանեց :

Բոլոր զօրաց պարապետ ընտրուեցաւ Լէսութենէս , որ գնաց Թեսատղիոյ մէջ Լամիա քաղաքին քով Հնախալատրոսի յաղթեց * , ու քաղաքին մէջ զանիկայ պաշարեց . հոն ինքն ալ զարնուելով մեռաւ : Հնախալատրոս Լամիան տուաւ Յունաց ու իր զօրբովք ետ քաշուեցաւ (323) :

1 Համիական պատերազմը ի՞նչպէս եղաւ :

* Աս դուրս է բառական թարեւալ իշտուի :

։ Ան յաղթութեան վրայ Յոյնք շատ ու բախսացան . միայն Փոկիոն գեշ հետեանքը մասածէլով կըսէր . Ե՞րբ պիտի գաղքինք յաղթելէն : Իրաւ ցընէ , գնաց Անտիպատրոս Կրատէրին հետմասցառ քառուուն հազար զօրքով վրանին վազեց՝ որ հազիւ քսանըութը հազար զօրք ունեին : Կրանենի քով պատէրազմեցաւ , բոլորովին յաղթեց (322) . դաշնակցութիւննին քակեց , իւրաքանչիւր քաղաքաց հետ զատ զատ սկսյմաններ դնելով հաշտութիւն ըրուաւ , ու ամեն աւել Մակեդոնացի սկահապան զօրք դրաւ : Ամենացւոց վրայ աւելի բարկացած ըլլալով անոնց հետ աւելի ալիստութեամբ վարուեցաւ Անտիպատրոս . Ամենիքի մէջ ազնուապետութիւնն հասասաեց , Փոկիոնը գլխաւոր իւրան դրաւ , պատէրազմին ծախքը առաւ , Ամենիքի միջնաբերդը Մակեդոնացի զօրք դրաւ , և ուզեց որ Իպերիդէսն ու Դեմոսթենէսը ձեռքը տան խպերիդէս ձեռքը ընկաւ սպանենուեցաւ , Դեմոսթենէս ալ Կալաւերիա կղզին միախաւ , ու յուստահատած ինքզինքը թունաւորեց : Ամենացիք որոշեցին որ անոր ցեղին անգրանիկ որդիքը հասարակաց ծախքովը միշտ Պրիտանէննին մէջ կերակրուին . իրեն ալ արձան մը կամուգնեցին՝ աս խեղճ արձանագրով . Դէմոսթենէս , Բէ ոչ +աջութիւն+ իւլւիւն + ճշգրտածութիւնութ հասաւուց ըլլուր , Մունիդուուին իրնար Յունաստանի դիրել :

։ Անտիպատրոս մեռնելու ատենը Մակեդո.

։ Անտիպատրոս ի՞նչպէս յաղթեց Յունաց : —
Դեմոսթենէս ի՞նչպէս մեռաւ :

* Անտիպատրոսի ովլյաջորդեց :

նիոյ իշխանութիւնը Պողիսպելքոն բարեկամին յանձնեց, որ Երբոր իր Կասանդր որդին քիչ մը մեծնոյ՝ անոր տայ: Պողիսպելքոն իշխանութիւնը ձեռքէն չհանելու համար՝ Անտիկատրոսի դրած իշխանները Յունատանի քաղաքներէն հանեց (320), որ անոր որդւոյն Կասանդրի կողմը կը բռնէին, աքսորեալները ետ կանչեց, ու ամէն տեղ առջի կառավարութիւնը հատուաեց:

Պողիսպելքոնի որդին Ազեքսանդր՝ Ամենքի աիրեց ու Ժողովուրդը ազնուապետութեան գէմ տոք հանեց: Փոկիոնն ու Դ. Ա. մետր Փաղերացին իրեւ ազնուապետութեան գլուխ՝ դատաստանի կանչեցին. որչափ որ քաղաքին մէջ անզգամ մարդիկ կային՝ հոն եկեր Ժողովուեր եին. շատ ջանաց Փոկիոն ինքզինքը արդարացրնել՝ մահկ չըրին, զինքը ՚ի մահ դատապարտեցին: Դ. Ա. մետր Փաղերացին ժախաւ. բայց Փոկիոն Սոկրատին պէս յանձն առաւ անիրաւ վճռոյն հնազանդիլ: Բարեկամներէն մէկը եկաւ ըստ իրեն. Սիրելիդ իմ Փոկիոն, այսպիսի հատուցում դանելու արժանի էիր դու. — Նս ասոր կը սպառէի, ըստ, վասն զի Ամենքի ամէն երևելի մարդիկն ալ առ բազցիս հանդիպեր են: Թշնամիները չորս կողմը Ժողովուած՝ նախատինք չեր մնար որ չքնէին իրեն. ինչուան մէջերնէն մէկը ելաւ անտօնթաբար երեւ ոը թքաւ: Փոկիոն դարձաւ այսպափ միայն ըստ.

Պողիսպելքոնի որդին Ազեքսանդր ի՞նչպէս տիրեց Ամենացւոց: — Փոկիոն ի՞նչպէս մեռաւ:

գատաւորաց . Զեթ կրնար արդիլել առ մարդուն
որ ասանեկ անվայել բան չընէ : Մոլախինդը խմե-
լքն առաջ՝ բարեկամները հարցուցին իրեն թէ
ի՞նչ պատուեր կուտաս որդւոյդ . — Զուրցեցէք
իրեն , ըստ , որ Աթենացւոց անիրաւութիւնը
չյիշէ . և մոլախինդը առաւ մեռաւ (318) :

· Քառասունը հինգ անգամ զօրավարը նարուեր
էր Փոկիոն , միշտ յաղթող եղեր ու միշտ աղքատ
մնացեր էր : Թաշնամի էր զեղիսութեան , անշահա-
սէր , հատարակաց բարին միայն ուզող , իր անձին
գէմ անաշառ , ուրիշներուն ներողամիտ , ու խա-
ղաղութիւն սիրող : Թեթևամիտ Աթենացիք իր
խսութենէն չէին ախորժեր . ու օր մը երբոր իրեն
հարցուցին թէ ինչու միշտ ընքուիներդ վեր տըն-
կուած կը կենան , — Աթենացիք , ըստ , ընքուինե-
րուս վեր կենալը ձեզի վնաս մը չէ բրած , բայց ձեր
շողօքորթներուն ծիծաղը շատ անգամ ձեզի լալու
պատճառ . եղեր է : — Օք մը երբոր խորունկ խո-
րունկ կը մատուար՝ հարցուցին իրեն թէ ի՞նչ կը
մտածես . — Կը մտածեմ , ըստ , թէ ժողովրդեան
զուրցելու խօսքս ի՞նչպէս կրնամ կարճ կերպով
ըսկել : — Ճարտասանին մէկը որ պատերազմի յար-
մարութիւն չունէր՝ Փոկիոնը կը նախատէր պա-
տերազմ չուզելուն համար . Կը տեսնես , ըստ
Փոկիոն , որ ըրածս շահուս դէմէ . վասն զի պա-
տերազմ ըլլայ նէ՝ ես քեզի պիտի հրամայեմ , իսկ
խաղաղութիւն որ ըլլայ՝ դուն ինծի : — Փիլիպ-
պոս անգամ մը շատ տոտակ պարգև իրկեց Փոկիո-

· Ի՞նչ կատարելութիւններ ուներ Փոկիոն :

նին . և բերողները կը սախալէին որ առնէ գէթ
որդւոցը համար . - թէ որ որդիքս ինծի նմանին ,
ըսաւ Փոկիոն , պղտիկ աղարակս որ զիս կերա-
կրեց ու աս փառքիս հասուց՝ կրնայ զիրենք ալ
հասցընել . իսկ թէ որ նմանելու ըրլան , չեմ ու-
զեր անոնց զեղսութիւնը աւելցընելու համար
հարստութիւն թողուլ : — Ազեքսանդր ալ հարիւր
տաղանդ իրկեց իրեն . Փոկիոն հարցուց թէ ին-
չու համար այնչափ Աթենացոց մէջէն ինծի միայն
կը իրկէ . երբոր ըսին թէ Զքեզ ամենէն աւելի ա-
ռաքինի ճանշնալուն համար , - Ուրեմն , ըսաւ ,
թող տայ որ միշտ առաքինի մնամ : Բարկացաւ
Ազեքսանդր ու ըսաւ թէ Ով որ չթողուր որ իրեն
շնորհք մը ընեմ՝ ինծի բարեկամց չէ : Ան առեն Փո-
կիոն իրմէ աս շնորհքը խնդրեց որ երկու Կորնթա-
ցոց աղատութիւն տայ . Ազեքսանդր ալ սիրով
կատարեց խնդիրքը :

Ապերախտ Աթենացիք այնպիսի մարդուն
կեանքը վերցընելով չկշտացան . մարմինը Ատափ-
կէէն դուրս հանեցին , ու արդիւլեցին որ անոր թազ-
ման հանդէս ցընեն : Մեգարնէն ալ կին մը
հօն պարապ շիրիմ մը շինել առւաւ , և Փոկիոնի
ոսկորները ժողվեց բերաւ իր վառարանին տակը
թաղեց՝ վրան ասանկ գրած . Վաստական Հայուն-
շանիւլի , Հայունի հարդար հասկունեցը ունդի Վաստ-
ական . Հայունաբարձունեմբ պահէ , որդեռ ով երբու Ա-
նինացին զգապահուան անոնց բառ ու իր հարցը գետեւ-

1 Աթենացիք ու ըիշենունախատինք ըրին Փոկիոնի :

Խոնը Շնէն : Խրաւցընէ վրանի շատ չանցաւ , Ամենացիք հանդիսով գնացին Ամենիք բերին Փոկիոնին ոսկորները , աղջնձէ արձան մը կանգնեցին իրեն , ու մահուանը պատճառ եղողները մեռուցին :

1. Փոկիոնի մեռնելէն ետքը երբոր Ամենացւոց մէջ երկապառակութիւնն ընկաւ , եկաւ կասանդր Ամենիքին տիրեց (348) ու վրանին իշխան Դեմետր Փաղերացին գրաւ , որ ճարտասան ու քաջ մարդ էր : Տարը տարի իմաստութեամբ Ամենիքը կառավարեց Դեմետր , հասարակապետութեան եկամուտը աւելցուց , ու շատ բարեկարգութիւններ ըրաւ . այնուէս որ իրեք հարիւր արձան կանգնեցին իրեն Ամենացիք :

ԳԼՈՒԽ ԺԵ .

Ե-թնեսի հահը . — Ուիմուսի սպանութիւնը . — Կառնուր . — Անդիգանս , Պալումես և Սեւես . — Դեմետր Պալատիւ . — Աղետուուրի ուերս-թեան հինգ թագուարութիւն բաժնութիւն . — Հառուսի պալատիւ . — Պըստուդինէ . — Դեմետրի յաշնութիւն . — Աղետուուրի ուերս-թեան վերջի բաժնութեանը :

2. Աղեքսանդրի յաջորդները անդադար իրարու հետ ուղարկերազմելով շատ վիաս հասուցին անոր

1. Փոկիոնի մեռնելէն ետքը Ամենացւոց վրայ ով իշխեց :

2. Եւմենիս իշխապէս մեռաւ :

տանը : Եւմենէս միայն պաշտպան կեցեր էր անոր .
ան ալ շատ յաջողութիւններ ու ձախորդութիւններ
ունենալէն եաքը՝ Անտիդոնոսի հետ պատերազմնելու
ատենը բռնուեցաւ . և երբոր Վնտիգոնոսին
հարցուցին իր զօրավարները թէ Եւմեննեսին
հետ ի՞նչպէս վարուինք , — Ինչպէս որ առիւծի մը
հետ կը վարուին , բայց քանի մը օրէն
եաքը մեռցընել տուաւ տիրատեր ու քաջ Եւմեննէսը
(315) :

1. Ողիմաղիա վրաւասէր ու անդութ թագուհին՝
թագաւորութիւնը դիւրաւ ձեռք ձգելու համար՝
Արիգէոս թագաւորին ու անոր կինը Եւրիգիկէն
սպաննել տուաւ . նոյնպէս ‘Նիկանոր’ Կասանդրի
եղբայրը և ուրիշ շատ անուանի մարդիկ իր հրա-
մանովը սպաննուեցան : Ճողովուրդը կատղեցաւ
Ողիմաղիային վրայ ու ոսք ելաւ . Կասանդրի վաղեց
որ թագաւորին մահուան վրէժը առնե , թէպէտե
բուն միտքն էր Մակեդոնիոյ տիրել , և ամէնքը իր
կողմը անցան : Թագուհին Պիւդնա քաղաքին մէջ
սպաշտուած , ստիպուեցաւ անձնատուր ըլլալու .
Առնողներուն աղջականները Մակեդոնացիքը
ժողովի կանչեցին և ուղեցին որ անոր վրայ դա-
տաստան ըլլայ : Ողիմաղիա իրոխտանօք ի՞նքզինքը
սպաշտպանեց , բայց վրան մահուան վճիռն ելաւ .
զինուորները չուղեցին ձեռք վերցընելիրենց մեծ-
անուն թագաւորին մօրը , բայց անոր փառամոլ
կատաղութեանը զոհ եղողներուն աղգականները
վաղեցին վրան՝ սպաննեցին (316) :

1. Ողիմաղիա ի՞նչ անդութիւններ ըլլաւ . — Ի՞նչ
ովէս մեռաւ :

կասանդր, որ փառասիրութեամբ ու անգիտութեամբ Ովիմպիայէն վար չէր մնար, աւելի կեղծաւոր ալըլալով՝ քիչ մը ժամանակ կրցաւ իր դիտաւորութիւնը սրարարկել։ Ազեքսանդրին քոյրը թեսաղոնիկէն իրեն կին առաւ. թեբէին ինչուան ան ատենը կործանած մնալը միշտ Յունաց ցաւ մըն էր, կասանդր առջինին պէս շինել տուաւու քիչ տարուան մէջ առջի պայծառութեանը հասուց։ Ասանկով Յունաց ազքը մտնելէն ետե, գնաց Երդոսի ու Մեսսենիոյ տիրեց, և ամէն ջանք կ'ըներ որ ինքն ալ Ազեքսանդրի մէկալ զօրավարացը պէս մեծնայ. վասն զի Անտիգոնոս օրէ օր իր աէրութիւնը Ասիոյ մէջ կ'ընդարձակէր, Պաղումէոս՝ Ադիպտոսի և Պաղեստինի տիրեր էր. Սելեւկոս՝ Բարելոնի, Պարսկաստանի և Սարաստանի (311)։

2 Երբոր ամէնքը աս Հայնածաւալ աէրութեան կառուներուն վրայ կը կռուըտէին, Մակեդոնացիք իրենց երկպառակութիւններէն ձանձրացած՝ ուղեցին Հռոքսանէէն ծնած Մեծին Ազեքսանդրի որդին Ազեքսանդրը որ ասսնըզորս տարեկան էր՝ իրենց թագաւոր դնել. ան ատեն կասանդր մօրը հետ խեղծ տղան ալ մեռցնել տուաւ։ Առջի բերան Պողլսապերքոն աս բանիս վրէժինդիր երեցաւ. Ազեքսանդրին Հերակղէս որդին (որ Մեմնոն Հռոդացւոյն Բարսինէ անունով այրի կնկանէն ու-

1 Կասանդր առջի բերան ի՞նչպէս կառավարեց աէրութիւնը։

2 Ի՞նչ կերպով բոլոր Մակեդոնիոյ տիրեց։

նեցեր էր) իր բանակը բերել տուաւ, ու կասանդրին հետ պատերազմելու պատրաստուեցաւ. բայց երկուքն ալ վախնալով որ իշխանութիւննին չկորաբնցընէն՝ իրարու հետ հաշառուեցան, և խեղճ բարսինէն որդւոյն հետ մէկտեղ սպաննեցին (309): Բայց Պողիսապերքոն ալ իր նենգութեան պառուղը չկրցաւ վայելել, քիչ ատենէն մեռաւ, ու կասանդր բոլոր Մակեդոնիոյ տիրեց:

1. Անդին Պաղոմէոս իր իշխանութեանը մէջ հաստատուելու համար՝ ուղեց Մեծին Աղեքսանդրի Կղէոպատրա քոյրը իրեն կին առնել. Անտիդոնոս իմացաւ, և երբոր Կղէոպատրան Սարդիկէն Եգիպտաս կ'երթար՝ Ճամբան զինքը սպաննել առաւ Անտիդոնոս: Այսպիսի փառասէր աւազակներուն մէջ միայն Սելեւկոս և Պաղոմէոս արդարասէր իշխանները կրցան իրենց թագաւորութիւնը հաստատել:

2. Երբոր Մակեդոնիա ու Ասիա այսպիսի փոթորիկներու մէջ էին, Ամենաացիք Դեմետր Փաղերացւոյն իմաստուն կառավարութեամբը հանդիսան էին. բայց ան իրենց հանգստութիւնը շատ չուեց: Ան ատենները Անտիդոնոսի որդին Դեմետր (որ ետքը Պառիսիչու այսինքն Պաշարիչ ըսուեցաւ) մեծ անուն ուներ իր կառարելութիւններովն ու վեսասակար սրակասութիւններովը. իր գեղեցկութեանը, քաջութեանը, խելքին, վեհանձնու-

1. Պաղոմէոս ու Սելեւկոս ի՞նչ կերպով հաստատ պահեցին իրենց թագաւորութիւնը:

2. Ան ատենները Ամենք ի՞նչ վիճակի մէջ էր:

թեանը, քաղաքներ սպաշտելու հարտարութեանը վրայ ամենքը կը զարմանային . բայց բոլոր առ կատարելութիւնները մոռցնել կուտար ցոփութեամբն ու փոփոխանոռութեամբը : Հօրը հրամանովը երկու հարիւր յիսուն նաևով մասւ Աթենքի նաւահանգիստը, ու Պիրեոնի տիրելով մարդ խրկեց Աթենացւոց իմացուց որ ռամկապետութիւննին հաստատելու եկեր է . Աթենացիք ալ ուրախութեամբ ներս ընդունեցան զինքը (307) : Դեմետր Փաղերացին Աթենացւոց ապերախտութիւնը գիտնալով խնդրեց Դեմետրէն որ զինքը թերեւ խրկէ . պատուեց զինքը Դեմետր ու խնդիրը կատարեց : Խոկ Աթենացիք որ տարուան օրերուն թուովը արձաններ կանգներ էին անոր , դատաստանէն փախչելուն համար զինքը 'ի մահ դատապարտեցին , արձանները կոտրացին , Անտիգոնոսի ու Դեմետրի մեծամեծ պատիւներ առւին , զանոնք Աստուած և Փրկիչ կանչեցին , ու Աթենասայ աօնին օրը անոնց արձաններն ալ մէկալ աստուածոց արձաններուն կարգը գրին :

Դեմետր Փաղերացին երբոր լսեց Աթենացւոց իրեն ըրած նախատինքը , ըստ բարեկամներուն . Ապերախտանները կրնան արձաններս կոտրել , բայց չեն կրնար դպչիլ առաքինութիւններուն՝ որ զիս ան արձաններուն արժանի ըրին : Եապէ գնաց Եգիպտոս՝ Պաղամեսս Սոսերին քովը , որ զինքը շատ պատուով ընդունեցաւ :

Դեմետր Փաղերացին Աթենացւոց ապերախտութիւնը տեսնելով ի՞նչ ըրաւ :

1. Անտիգոնոսի որդին՝ Դեմետր՝ Ամժենքէն Կիւպրոս կղզւոյն վրայ գնաց, ու հնարած մեքենաներովը անոր Սաղամիս կամ Սաղամինա քաղաքին տիրեց, Պալոմէոսի նաւատորմիզը ջարդեց ու զինքն ալ հալածեց: Աս փառաւոր յաղթութեան լուրը երբոր առին Ըսորիք, Անտիգոնոսին ու որդւոյն Դեմետրի թագաւորական թագ տուին: Եզիստացիք անոնց նայելով իրենք ալ Պալոմէոսը թագաւոր պատկեցին: Սելեւկոս՝ Լիւսիմաքոս ու Կասանդր ալ անոնց հետեւցան ու իրենք զիրենք թագաւոր անուանեցին. ասով Ազեքսանդրի ընդարձակ տէրութեանը վրան տամկութը տարիի չափ անցնելէն ետքը հինգ թագաւորութիւն բաժնուեցաւ (307):

2. Հռոդացիք ան առենները շատ անուանի եղած էին իրենց ընդարձակ վաճառականութեամբը, երկրագործութեամբն ու քաղաքներուն փառաւորութեամբը, և ամէնքն ալ Տարտոսը ու հնարագետ մորդիկ էին: Շատ զօրքով գնաց Դեմետր ու Հռոդոսը պաշարեց (304): Հազիւ թէ Հռոդացիք Դեմետրի շինած առջի մանդղիոնները աւրեր էին, առջական ըսուած մեծ բարան մը շնուր տուաւ քաղաքին պարիսպներէն բարձր. չորս դին երկաթով պատած, անանիկ որ ամէնքը կը կարծէին թէ անով մէկէն պիտի առնուի քաղաքը: Քաղաքացիք չկարենալով ան մե-

1. Ազեքսանդրի յաջորդ զօրավարները ի՞նչ կերպով թագաւոր ըսուեցան:

2. Դեմետր ի՞նչպէս պաշարեց Հռոդոսը:

քենան այրել, ուսկից որ պիտի անցընէր՝ տակէն ճամբան փորեցին . և երբոր թշնամիք ան մէքենան անիւներու վրայ առած սկսան պարսպին մօաեցնէլ, ճամբուն վրայ եկածին պէս խրեցաւ մնաց ու դուրս հանելը անկարելի եղաւ : Ասով յուսահատեցաւ Դեմետր ու հետերնին հաշտութիւն ընելով շինել առած մէքենաներէն մէկքանին անոնց ընծայ առաւաւ ու գնաց : Ետքը Հռոդացիք ծախեցին մէքենաները, և ան ստրկով մեծ սղնձէ արձան մը շինել տուին՝ Հռոդոսի նաւահանգստին բերնին վրայ, որուն երկու ուղին մէջէն կ'անցնէին մեծամեծ նաւեր, և միայն բութ մտաին հաստութիւնը այնչափ էր որ հազլու կը գրկուէր :

Հռոդացիք Պտղոմէոսի իրենց ըրած օգնութեանը համար՝ զինքը Սուրէ այսինքն Փրկիչ կանչեցին . Դեմետրն ալ Պուհորիւտ այսինքն Պաշարիչ ըսուեցաւ, որ կրնար նաև Խնամակաւ բռնեսոյի ըսուիլ, ինչպէս որ ըսաւ հռչակաւոր Պրոտոգենէս պատկերահանը : Վասն զի քաղաքին պաշարման ասենը ինքը իր խուզը քաշուած պատկեր կը նկարէր . Դեմետր հաշտութիւն ընելէն ետքը հարցուց անոր հանդարտութեան պատճառը . Վասն զի գիտէի, ըսաւ Պրոտոգենէս, որ գուն Հռոդացւոց գէմ պատերազմ բացիր և ոչ թէ արուեստից : Դեմետր մեծ գործարան մը շինել առաւ անոր, ստէպ զինքը տևանելու կուգար, և քաշած պատկերները գովելով կը քաջալերէր :

Հռոդացիք ի՞նչ անուն տուին Պտղոմէոսի և Դեմետրի :

։ Աս Պրոտոգենեսին համար կը պատմին թէ Յաղիսի պատկերը (որ Արեգական թոռը կը համարուեր և Հռոդոսի հիմնադիր) նկարելու համար եօթը տարի անցուցեր էր. ան պատկերին մէջ կ'ուզէր կ'ըսեն՝ վաղելով յոդնած ու բերանը փրփրած շուն մը նկարել, և շատ աշխատեր ու չէր կրցած բերնէն վաղած փրփուրը բնական ձևացընել։ Օր մըն ալ բարկացեր է, ձեռքի սպուն գը պատկերին վրայ նետեր է, ու լորձունքը անանեկ բնական ձևացեր է որ տեսնողները իրաւցընէ վրան փրփուր քսուած կը կարծեն եղեր։

։ Դեմետր աս յաջողութիւններով հպարտացած, Աղեքսանդրի նման ըլլալ ուզելով գնաց կորնթոս, յունական գաշնակցութեան սպարապետ ընտրուեցաւ, և զօրք ժողվեց որ Մակեդոնիոյ ու Թրակիոյ տիրէ։ Մէկալ հինգ գաշնակց թագաւորները միաբանեցան անոր առջեն առնելու։ Դեմետր Մակեդոնիոյ տիրելու վրայ էր՝ Երբոր հայրը զինքը Սախա կանչեց. շուտ մը դարձաւ որ հօրը Երկիրները պաշտպանեն, ու Փռիւգիոյ մէջ խպսոս քաղաքին քովը զարնուեցան։ Դեմետր թէպէտ ձիաւորներովը զարկաւ թշնամեաց դունդերը ցրուեց, բայց աւելի մեծ փառքի ցանկալով անոնց ետևէն ընկաւ քչեց, ու բանակէն հեռանալով յաղթութիւնը կորսընցուց։ Վասն զի ան միջոցին Աելեւկոս ընտիր զօրքով վաղեց Վնտիգու-

։ Պրոտոգենեսի վրայ ի՞նչ կը պատմուի։

։ Դեմետր ի՞նչպէս ուզեց Մակեդոնիոյ տիրել ու յաղթուեցաւ։

նոսին վրայ, զինքը սպաննեց. զոլքն ալ ցրուեց. Դեմետր ալ փախաւ Յունաստան գնաց (301):

1 Անյաղթութենէն ետքը չորս թագաւորներն
Ազեքսանդրի տէրութեան վերջի բաժանմունքը
ըրին մէջերնին: Պտղոմէոս առաւ Եգիպտոսը,
Լիբրիան, Փինիկէն, Արաբիան և Պաղեստինը.
Կասանդր՝ Մակեդոնիան և Յունաստանը. Լիւսի
մաքոս՝ Թրակիան, Պոնտոսն ու Բիւթանիան. և
Սելեւկոս՝ Միջագետքը, Հայաստանը, Կասկա
գովիկիան ու Ասորիքը, և Ասորւոց թագաւորու
թիւնը ձևացուց:

ԳԼՈՒԽ ԺԶ.

Կառանդրի ուրիշը. — Դէմետրի հակ. — Պիտու. —
Գաղղիաց Յանաստան արշակը. — Կղեռին
Սուրբայրի Բագրատը. — Պիտուոսի հակ. — Արք
Գևոս:

2 Դեմետր գնաց Սելեւկոսին հետ հաշտուեցաւ, ու շատ զօրք առած եկաւ Աստիկէ մատու ու Ամենքը նորէն առաւ, ետքը գնաց Պեղոսպ. նեսին ալ տիրելու: Սոլարացիք դէմքրին, յաղթեց անոնց ու Սոլարան ալ առնելու մօտ եր.

1 Անտիկոնոսի մեռնելին ետքը չորս թագաւոր ներն ի՞նչ ըրին:

2 Դեմետր ի՞նչպէս տիրեց Յունաստանի:

բայց Մակեդոնիոյ խռովութիւնը խաղաղելու համար ետ կանչուելով՝ թողուց գնաց :

1 Կասանդր երբոր մեռաւ (298) երկու որդի թողեր էր, Անախատրոս և Ազեքսանդր, որ իրարու ձեռքէն սկսան յափշտակել տէրութիւնը: Ազեքսանդր իրեն օգնութիւն կանչեր էր Եպիրոսի Պիւռոս թագաւորն ու Դեմետրը: Պիւռոս շուտ մը համեմելով Ազեքսանդրը թագաւորեցուց, և անոր փոխարէն շատ երկիրներ առաւ ու Եպիրոս դարձաւ: Դեմետր երբոր հասաւ, Ազեքսանդր անկել վախնալով գալուն շնորհակալ եղաւ, բայց ձեռքի տակէն սկսաւ անոր որոգայթներ լարել. Դեմետր իմանալով զինքը սպաննել տուաւ, Մակեդոնացիք ալ Դեմետրը իրենց վրոյ թագաւոր դրին (294), որով անիկայ տիրեց Մակեդոնիոյ, Թեսալիայի և Յունաստանի, բաց ՚ի Եպիրոսէն ու Սպարտայէն:

2 Դեմետր անով ալ դո՞չ չեղաւ, սկսաւ պատրաստութիւն տէսնել որ Ասիոյ մէջ իր հօրը ատենով ունեցած երկիրներուն ալ տիրէ: Բայց գեռ ինքը պատերազմի ձեռք չպարկած՝ Պաղոմէսու բոլոր Յունաստանին իրեն գէմուք հանեց, և Վիսիմաքսու ու Պիւռոս եկան Մակեդոնիան առին: Զօրքն ալ երբոր զինքը թողուցին ու աեղք Պիւռոսը թագաւոր դրին, Դեմետր Պեղոպոնէս փախաւ, անկեց ալ տասուերկու հազար հոգւով

1 Կասանդրի մեռնելէն ետքը Մակեդոնիոյ թագաւորութիւնը որո՞ւն ընկաւ:

2 Դեմետր ի՞նչպէս մեռաւ:

Ասիա անցաւ՝ տեղի մը տիրելու մոքով. բայց իր աները Սելեւկոս զինքը բռնեց ու պալատի մը մէջ փակեց. ուր երկու տարի ետքը ցաւէն ու արտմութենէն մեռաւ (286):

1. Դեմետրին յաղթելով Պիւռոսին համբաւը շատ մեծցաւ. կ'ըսէին թէ Պիւռոս Ազեքտանդրի կը նմանի խելքովը, կերպարանքովն ու արիութեամբը, իսկ մէկալ թագաւորները իրենց զեղ խութեամբը, թիկնապահներովն ու հարստութեամբը: Իր զօրացը շատ սիրելի էր, վասն զի բոլոր յաղթութեան փառքը անոնց կընծայէր: Երբոր լսեց թէ զինքը Աչծի-Եղիւսուն կը կանչեն, թէ որ ես արծիւ եմ, ըստ, գուք ալ թեերս էք. վասն զի զիս այնչափ բարձրացընողը ձեր զէնքերն են: Օր մը կը բռնեն իրեն քանի մը զինուորական երիտասարդներ կը բերեն որ կոչունքի մը մէջ իրեն դէմնախատական խօսքեր ըսեր են եղեր: Այ հարցընէ Պիւռոս թէ Իրաւցընէ ըսիք ասանկ խօսքեր. մէջերնէն մէկը երբոր պատասխան կուտայ թէ Այո, աէր արքայ, ըսինք, և թէ որ գինին չպակսէր՝ աւելի ալ կըսէինք, կը խնայ Պիւռոս ու կը ներէ իրենց: Բայց երկար ատեն շկրցաւ Պիւռոս իշխել Մակեդոնիոյ. Խտալիա ըրած արշաւանքին ատենը (որ հռովմայեցւոց պատմութեանը մէջ կը պատմենք), և իւսիմապոս եկաւ առա ձեռքէն տերութիւնը:

2. Ան ատենները Գաղղիացիք Եւրոպայի արև-

1. Պիւռոս ի՞նչ կատարելու թիւններ ուներ:

2. Գաղղիացիք ուսկից և ի՞նչպէս արշաւեցին Յունաստան:

մտեան ծայրէն Ելած՝ Դանուբէն անցան, ու Եր-
բոր Սաւա գետին բերանը Եկան՝ իրեք մասն բաժ-
նուեցան . մէկը Կերետրիոսին առաջնորդու-
թեամբը Թրակիոյ վրայ գնաց, մէկալը Բրենիոս
և Ակիբորիոս զօրավարներովը Պաննոնիոյ վրայ
դիմեց, իսկ Երրորդը՝ Բելդիոսի առաջնորդու-
թեամբը Լիւրիկէի ու Մակեդոնիոյ վրայ գնաց :

Պաղոմէոս Կերաւնոս՝ որ Աելեւկոսը սպան-
նելով Մակեդոնիոյ տիրեր էր, Բելդիոսին առջևն
առնուլ ուզելով՝ յաղթուեցաւ ու սպաննուեցաւ:
Սոսթենէս Մակեդոնացի զօրավարը յաղթեց Բել-
դիոսին ու Մակեդոնիան ձեռքէն առաւ : Ան առե-
նը Բրենիոսն և Ակիբորիոս Բելդիոսի վրէժն առնե-
լու համար հարիւր յիսուն հազար հոգւով վազե-
ցին Եկան, Մակեդոնացւոց յաղթեցին ու Թես-
սաղիան աւրոշարկեցին : Յոյնք միաբանած՝ շիժո-
ղուցին որ Թերմոպիլէն անցնին Գաղղիացիք .
բայց անոնք Քսերքսեսի անցած ճամբովը Փովիս-
մտան, ու Գեղփիսի տաճարին վրայ գնացին որ
մէջի գանձերը կողազտեն . վասն զի Բրենիոս կը-
սէր թէ Աստուածներն ալ հարկաառ սիստի ընեմ (278) : Ան միջոցին սաստիկ փոթորիկով մը գետ-
նաշարժ ըլլալով՝ Գաղղիացիք շատ սարսափեցան .
Յոյնք ալ սիրտ առած՝ չըրա կողմէն վրանին վա-
զեցին, ու անոնց մէծ մասը ջարդեցին, մնացած-
ներն ալ քիչ ատենէն ցըտէն ու անօթութենէ-
մեռան : Կերետրիոսին զօրաց մէծ մասը գնացին
Թրակիա բնակեցան, մնացածներն ալ Փոխողիոյ

1. ԿՇՆՀԱՊԷԱ յաղթուեցան :

Անկ մասին ախրեցին, և իրենց անունովը երկիրն ալ Գաղատիա ըստեցաւ, որ է հիմակուան Անկիւրիոյ գաւառը (277) :

1 Պիւռոս խոալիայէն ու Սիկիլիայէն երբոր դարձաւ՝ Մակեդոնիան առաւ Դեմետրի օրդուոյն Անտիգոնոս Գոնատասին ձեռքէն, որ իրենց վրա թագաւոր դրեր էին Մակեդոնացիք :

2 Կղէոնիմոս Սպարտայի թագաւորը՝ իր ըընաւորական կերպերովը ամենուն տաելի եղեր էր, իսկ իր աթոռակիցը Արեսո՛քաղցր ընաւորութեամբը, խելքովն ու քաջութեամբը ամենուն սիրելի եղեր էր : Կղէոնիմոսի ք. հ. լիդոնիս կինն ալ իրեն գեմ նախատինք մը ըրած ըլլալով բարկացաւ Կղէոնիմոս, և միտքը գրաւ որ հայրենեաց վրասովը սրտին ոխը հանէ . գնաց աղաչեց Պիւռոսին որ իրեն օդնէ, զինքը իշխանութեանը մէջ հաստատէ : Ըուտ մը հասաւ Պիւռոս Պեղուացնես, ու ինչուան Սպարտաս մօտեցաւ : Սպարտացիք սպատափած՝ ուղեցին իրենց կանայքն ու տղաքը Կրկտէ կղզին խրկէլ. և երբոր ծերակոյար առ բանիս վրայ կը մտածէր, յանկարծ Արքիդամիս անունով կին մը ձեռքը թուր մը առած՝ ժողովարանը կը մտնէ ու կ'ըսէ . Պատուեցէք առ նախատա լից հրովարտակը . չե՞նք ուղեր մենք հնազանդիլ այնչափ վաստ կը կարծէք զմեղ, որ մեր հայրենիքը կործանելէն ետքն ալ ուղենանք ապրիլ, ամենդինիս ալ հաստատուն մոքերնիս դրեր ենք որ ձեզի հետ

1 Պիւռոս նորէն ի՞նչպէս տիրեց Մակեդոնիոյ :

2 Սպարտացիք ի՞նչ վկանակի մէջ էին ան ատենները :

յաղթենք կտոմ մեռնինք : ԶԵՆՔ առին ամէն կանայք, ու էրիկ մարդկանց պէս պատերազմեցան : Քերիդոնիս թագուհին անոնց գլուխ կեցած՝ իր օրինակովը սիրո կուաար, և վիզը չուան մը անցուցեր կապէր էր՝ որ եթէ յանկարծ Կղէոնիմոս և Պիւռոս քաղաքն առնելու ըլլան՝ մէկէն քաշէ շուանը՝ ինքվինքը խղդէ :

1 Երկու կողմէն ալ զարնուեցան ու պատերազմը անորոշ մնաց : Երկու հազար քաջ Կրետացիներ հետն առած օգնութիւն հասաւ Արէոս, անովլ սիրո առին Սպարտացիք, ու Պիւռոսին զօրքը թուլցաւ . Պիւռոս ջանաց անոնց քաջութիւնը նորէն վառել, բայց յանկարծ ձին նետով մը զար նուելով կատղեցաւ, առաւ զինքը հեռու տեղեր տարաւ, զօրքն ալ ցրուեցան : Անոնց եակէն ընկաւ Արէոս՝ սասափիկ ջարդ մը առւաւ, ու Պիւռոսի օրդին Պաղոմէոսն ալ սպաննեց : Ան ասէնը Պիւռոս յուսահատած՝ տռջնեն եղածը կոտրեց անցաւ, իր թրովը Լակեդեմոնացւոց զօրավարը սպաննեց, զօրացն ալ մէծ ջարդ տալով զամէնքը հալածեց :

2 Սպարտացւոց օրինակովը Արդոսացիք ալ գլուխ քաշեցին . վազեց վանին Պիւռոս, ու իր կուսակցացը ձեռքովը գիշերանց Արդոս մնաւ : Քաղաքացիք միջնաբերդին մէջ քաշուած՝ իրենց օգնութիւնն կանչեցին Արէոսն ու Վնտիգոնոսը .

1 Սպարտացիք ինչպէս յաղթեցին Պիւռոսի

2 Սպարտացւոց օրինակին ո՞ր Յոյները հետեւեցան :

— Ինչպէս մեռաւ Պիւռոս :

որ շուտով հասան . Պիւռոս շորս կողմէն թշնա-
մեաց մէջ պաշագուած՝ մտածեց որ Արէոսին քա-
ղաք մտնելու ատենը ինքն ալ ուրիշ դռնէ մը ելք
երթայ : Բայց նեղ փողոցի մը մէջ պաշարուեցաւ,
և զինուորին մէկը նետով մը զինքը վիրաւորեց .
կատղեցաւ Պիւռոս , և հազիւ թէ թուրը վերու-
ցեր էր որ անոր գլուխը իջեցընէ՝ զինուորին մայրը
որ տանիքը կեցած կը նայի եղեր՝ որդւոյն վտանգը
տեսնելով մէկէն կղմինտը մը առնելն ու երկու
ձեռքով Պիւռոսին գլխուն վրայ նետելը մէկ կը-
նէ . Պիւռոս սաստիկ վիրաւորուած՝ ձիէն վար
կ'իյնայ , թշնամիք ալ վրայ կը հասնին ու գլուխը
կը կարեն (272) : Զօրքը անգլուխ մնացած՝ զէն-
քերնին թողուցին , ու Մակեդոնացւոց Անտիգո-
նոս թագաւորին անձնատուր եղան : Անոր որդին
Պիւռոսի գլուխը կարած՝ հօրը բերաւ . զարկաւ
անոր Անտիգոնոս , ու անգթութիւնը յանդիմա-
նելով լացաւ ան քաջ թագաւորին վրայ , ու մար-
մինը հանդիսով թաղել տուաւ :

1 Անտիգոնոս երբոր Մակեդոնիոյ թագաւո-
րութեանը մէջ հաստատուեցաւ՝ բոլոր Յունաս-
տան սկսաւ վախնալ . ուստի Աթենացիք ու Սպար-
տացիք Եգիպտոսի Պաղոմէոս Փիլադելֆիոս թա-
գաւորին հետ միաբանեցան՝ անոր գէմ կենալու .
Անտիգոնոս Աթէնքը սկաշարեց առաւ , և Եգիպ-
տացւոց նաւատորմիզն ու Սպարտացւոց իրկած
շըքը չկրցան անոնց օդնել : Անտիգոնոսի Դե-

1 Անտիգոնոս երբոր հաստատուեցաւ Մակեդո-
նիոյ թագաւորութեանը մէջ , Յոյնք ինչ ը-
րին :

մեր որդին ալ գնաց Լոկրիս ու Փովլիս գաւառ ները նուաճեց, և Կորնթոսի միջնաբերդին տիրեց (251):

1. Ան ասենն որ Անախիքոնոս Սիլին Յունաստանի ու Պեղոսպոնէսի մեծ մասը նուաճելու հետ էր՝ իրեն դաշնակից Ետողացիներն ալ մնացած կտորին կը ջանային տիրել:

ԳԼՈՒԽ ԺԷ.

Առայից-ոց Դանականինիւնը. — Աչառա. — Անդիքոն Դիսոն. — Աղարփա, Ագիս և Լիսունիդա. — Կուն-մեն. — Մեդալու-դօլիս ուղացին իործանացը. — Կուն-մենի մահը. — Անդիքոն Սպարտակի կը տիչէ:

2. **Ը**ստ ատենէ 'ի վեր Աքայիոյ մէջ տասուերկու քաղաք միացեր դաշնակցութիւն մը ձևացուցեր էին, և ամեն բաներնին հասարակաց ժողովով կ'որոշէին, որուն նախագահը կարգաւ մէջ-մէկ քաղաքէ կ'ընարուեր: Աս հասարակապետութիւնը թէպէտ շատ հարստութիւն ու ընդարձակ էրկիր չունէր, բայց իմաստութիւնը, արդարութիւնն ու ազատասիրութիւնը Յունաստանի մէջ սկսեր էր անուանի ըլլալ: Իր ազատութիւնը ին-

1. Ետողացիք ան ասենները ի՞նչ վիճակի մէջ էին:
2. Ի՞նչ էր Աքայեցւոց դաշնակցութիւնը:

շուանե Փիլիպոսի ու Ազեքսանդրի առենք պահեր էր, բայց Եաքը Մակեդոնացւոց իշխանութեան տակն ընկաւ։ Երբոր Վնախգոնոս սկսաւ Պիւռոսին հետ սրատերազմիլ, Աքայեցիք կամաց կամաց Մակեդոնացի զօրքը դուրս քշելով՝ սկսան նորէն իրենց հասարակապետութիւնը ձեացընէլ։

1 Արաւոս կարիքը քանի մը փախստականներու հետ խորհուրդ ըրաւ որ իրենց հայրենիքը՝ այսինքն Սիկիոնը աղառեն Մակեդոնացւոց ձեռքէն։ Գիշեր մը յանկարծ սպարսպէն ներս մտաւ, պահապանները կուրեց փախուց, ու քաղաքացիքը աղասութիւննին ձեռք ձգելու յորդորեց։ Ժողովուրդը աղասութիւնն ձայնը լսելուն պէս՝ մէկէն ոտք ելաւ, 'Նիկոկլէս բռնաւորին պալատին կրակ առւաւ, ու բոլոր փախստականները ներս կանչեց (495)։

2 Արաւոս տեսնելով որ մէկ կողմանէ Եստոպացիք, մէկալ կողմանէ Վնախգոնոս վրանին վազելու կը սպառնան՝ աղահովութեան համար Սիկիոնի ալ Աքայեցւոց դաշնակցութեան հետ միացուց։ և ինքը քսան տարեկան ըլլալով՝ բոլոր դաշնակցութեան զօրացը սպարապետ դրուեցաւ։ Բէռվ սացւոց օգնութեան գնաց, որ անոնք միայն ազատ մնացեր էին Յունաստանի մէջ, և Ետողացիք էկեր պաշարեր՝ զանոնք ալ կ'ուզէին նուաճել։ Բայց ուշ հասաւ, վասն զի Րէտվացիք յաղթուեր ու Ետողացւոց կողմը անցեր էին։

1 Արաւոս ի՞նչպէս աղատեց իր հայրենիքը։

2 Բէռվացւոց ի՞նչ օգնութիւն ըրաւ։

։ Ուժը տարի ետքը նորէն սպարապեա ընարուեցաւ Արատոս (243)։ գնաց յանկարծակի Սակեդոնացւոց ձեռքէն կորնթոսի միջնաբերդն առաւ, մէջը Աքայեցի զօրք դրաւ ու կորնթացիքն ազատեց ։ անոնք ալ գաշնակցութեան մէջ մասն ։ Աստեսնելով Մեղարա, Տրեգենէ ու Եպիգաւրոս քաղաքներն ալ՝ Անտիգոնոսը թողուցին ու գաշնակցութեան մէջ մասն ։

։ Խն ասենը Արատոս ուղելով գաշնակցութեան զօրաւոր պաշտպան մը դնել՝ Պաղոմէոս թագաւորը բոլոր ցամաքային զօրաց սպարապեա անուանել տուաւ ։ Իսկ ինքը Մակեդոնացիքը Պեղոսոնեսէն քշելու ու բոլոր քաղաքները անոնց ձեռքէն ազատելու խորհուրդն առաջ տանելով շատ ջանաց Արգոսին ալ տիրելու, բայց Արիստիակազոս բռնաւորը Մակեդոնացւոց օգնութեամբը անոր ամէն ջանքը պարասոկ հանեց ։ Անտիգոնոս ալ իր կողմանէ այնպիսի ահաւոր թշնամեոյ մը ձեռքէն ազատելու համար՝ շատ ջանաց որ զինքը սպաննել տայ ։ Բայց չկրցաւ ։

։ Անտիգոնոս Գոնատաս երրոր մէռաւ, աեզր իր որդին Դեմետր Մակեդոնիոյ թագաւոր նըստաւ (242)։ Ետողացիք ուղելով Եպիրոսի Պիւռոս թագաւորին ձեռքէն (որ ան ասենը գեռ պղափկէր) Ակառնանիոյ մէկ մասն առնել, Դեմետր՝ որ

։ Կորնթոսն ի՞նչպէս ազատեց ։

։ Մակեդոնացւոց գէմինչ հնաբքներ բանեցուց ։

։ Գոնատասի որդին Դեմետր ի՞նչպէս թագաւոր ըեց ։

Պիւռոսին քոյրը կին առեր էր՝ Ետողացւոց վրայ գնաց, յաղթեց, ու Բէովիոյ տիրեց։ Ան առենը Արատոս Ետողացւոց հետ միարանեցաւ, ջանաց Աթենքին տիրել, բայց Դէմետրէն յաղթուեցաւ։

1 Դէմետր քիչ ատենէն մեռաւ, ու թագաւորութիւնը թողուց Փիլխապոս որդւոյն (232)։ Դէմետրին եղբայրը Անախոնոս Դոսոն խնամակալ դրուեր էր Փիլխապոսի՝ որ դեռ աղայ էր բայց ինքը թագաւորութիւնը յափշտակեց, Մակեդոնացւոցմէ ապստամբած ազգերուն յաղթեց, թեսսաղացիքը նուաճեց, Մակեդոնիոյ մէջ ելած խռովութիւնները խաղաղեց, և նորէն Փովլիսն ու Բէովիան առաւ։ Ան միջոցին Արատոս գնաց Աթենքն առաւ, մէջի Մակեդոնացի զօրքը քշեց, Գեղուպոնեսի քաղաքները ազատեց ու Աքայեցւոց դաշնակցութեան մէջ մտուց։

2 Երբոր Արատոս Յունաստանը ազատելու կ'աշխատեր՝ Սպարտաներին խռովութիւններով տակնուվրայ կ'ըլլոր։ Երդէն Վիւսանոցի Աթենքը առնելէն եաւ սկսեր էր ոսկին ու արծաթը Սպարտան մտնել։ Հարատութիւնն ու զեղսութիւնը քիչ ատենի մէջ շատ առաջ գացեր էր, և քաղաքացւոց առջի բարքը բոլորովին աւրուեր էր։ Օրէնք մը կար առաջ որ չէր կրնար մէկը մեռնելու ատեն իր ժառանգութիւնը ուզած մարդուն թողուլ։ ան օրէնքը վերնալով բոլոր երկիրներն ու հարստու-

1 Անախոնոս Դոսոն ի՞նչ աեղերու տիրեց։

2 Ան ատենները Սպարտա ի՞նչ վիճակի մէջ էր։

թիւնը քանի մը հոգւոյ ձեռքը անցեր Էին : Եօթը
հարիւր հոգի հազիւ մնացեր Էին Սպարտայի մէջ,
անոնց մէջէն ալ հազիւ հարիւրը Ժառանդութիւն
ունէր . մնացածները վերջի աստիճանի աղքատու-
թեան մէջ ու պարագի տակ ընկած՝ ամէն անզգա-
մութիւն կ'ընէին :

* Երբոր ասանկ կործանելու վրայ էր Սպարտա՝
աթոռը նստաւ Ագիս (244), ու ամենայն կեր-
պով սկսաւ Լիկուրդոսի օրէնքները նորոգելու ե-
տևէ ըլլալ, որ այնչափ ատեն Սպարտայի մէծու-
թեան ու փառացը պատճառ եղեր Էին : Երիտա-
սարդներն ու աղքատները շուտով հետևեցան ի-
րեն , բայց հարուստներն ու կանայք իրենց զեղ-
խութիւնները չուղելով թողուլ՝ դէմկեցան :

* Երբոր Ագիսին կուսակիցը Լիւսանդը ալ պա-
րեա ընտրուեցաւ՝ Ագիս ծերակոյար ժողվեց
(239), ու աս բարեկարդութիւններն առաջար-
կեց . Ա . Պարտքերը ջնջուին : Բ . Լակոնիոյ Եր-
կիրը տամնըինը հազար հինգ հարիւր մասն բաժ-
նուի , որոնց տամնըհինգ հազարը զէնք վերցընել
կրցող Լակոնիացւոց բաժնուի , չորս հազար հինգ
հարիւրն ալ Սպարտացւոց : Գ . Ամեն քաղաքացիք
միակերպ կեանք անցընեն , և իրենց նախնեաց կըր-
թութիւնն առնեն : Ծերակոյար հաստատեց աս
բաներս , ու աղքատները իրենց պարագերուն
մուրհակները բերին հրապարակը դիզեցին , և մէծ
ուրախութեամբ այրեցին :

1. Ո՞վ ուղեց նորոգել Սպարտայի հին օրէնքները :

2. Ագիս ի՞նչ բարեկարդութիւններ առաջարկեց
Սպարտացւոց :

1. Ագեսիղայոս՝ Ագիսին հօրելպրայրը, շատ պարտքի տակ ըլլալուն համար՝ առնենայն կերպով ջանացեր էր որ ժամմը առաջ պարտքերուն փայ եղած օրէնքը կատարուի. բայց որովհետեւ կալուածներու ալ տէր էր՝ երկիրներուն բաժան մունքը կրցածին չափ ուշացուց, ինչուան որ Ագիս ելաւ Ետողացւոց դէմ Արատասի օդնու թեան դնաց :

2. Երբոր դարձաւ՝ բոլորովին փոխուած դտաւ Ագիս Սպարտան : Ճողովուրդը Ագեսիղայոսի բռնաւորութեանը ցցիմանալով Լեռնիդաս թագաւորը (որ Ագիսին ընելու բարեկարգութեանը դէմ կենաղուն համար քիչ մը առաջ աբորեր էին) ետ կանչեցին ու թագաւոր նստեցուցին : Լեռնիդաս բարեկարգութեան թշնամիներուն դլուխ կեցած՝ Կղէոմիքրոտ թագաւորը աբորել տուաւ, Ագիսն ալ բանտի մէջ մօրն ու մամուն հետ մեռցնել առւաւ, և ինքը մինակ թագաւորելով՝ հարստանալու ու զուարճանալու եանէ; Եղաւ, ինչուան որ քիչ ասենէն մեռաւ ու թագաւորութիւնը Կղէոմին որդեռյն թողուց (235):

3. Կղէոմին միտքը գրաւ որ Ագիսին սկսած բարեկարգութիւնը ինքը գլուխ հանէ: Բայց դիտնալով որ պարեսները իրեն ալ դէմ սիրտի կենան՝

1. Ագեսիղայոս ի՞նչպէս արդելք եղաւ Ագիսի բարեկարգութիւնցը :

2. Ագիսի վլրջը ի՞նչպէս եղաւ :

3. Կղէոմին ի՞նչ կերպով ջանաց Ագիսի բարեկարգութիւնները 'ի դործ դնել:

սկսաւ պատերազմի առիթ վնասուել, որպես զի յաղթութեամբ մը ժողովոդեան աչքը մանելով զօրանայ և ուղածը առաջ տանի : Ան ատենները բաց ՚ի Եղեացւոց, Կակեդեմոնացւոց և անոնց դաշնակից Արկադացւոց՝ բոլոր Պեղոպոնէսի ազգերը Աքայեցւոց դաշնակցութեան մէջ մտեր էին, և Արատոս Արկադացւոց վրայ վազեց (225) : Հինգ հազար հոգւով անոնց օդնութիւն հասաւ Կղեռմեն, ուղեց Արատոսին հետ պատերազմիլ՝ որուն զօրքն էր քսան հազար հետեւակ և հազար ձիաւոր : Երբոր Արատոս չուղեց պատերազմիլ, յարձրեցաւ վրան Կղեռմեն ու երկու անդամ յաղթեց անոր, որով զօրքը մեծ համարմունք առին վրան :

1 Կղեռմեն Սպարտա դառնալուն պէս (224), չորս սպարետ իրենց կուսակիցներովը մեռցնել տուաւ, ու իրեն հակառակ եղողներէն ութուուն հոդի քշել տուաւ : Ետքը խմացուց ժողովոդեան թէ իր միայն ի՞նչ է, և ինքը ամենէն առաջ բոլոր ունեցածը բերաւ հասարակաց տուաւ : Իրեն օրենակին հետանեցան նախ իր բարեկամները, ետքը նաև ամենքը, և երկիրը ամենուն հաւասար բաժնուեցաւ : Տղոց դաստիարակութեան ու հասարակաց սեղանին համար Լիկուրգոսի դրած օրենքներն ալ հաստատեց :

2 Սպարտան ասանկ կարգաւորելէն ետքը՝ դընաց Մեգալուսկօլիսի երկիրը սկսաւ աւրազարկել : Աքայեցւոց ձեռքէն շատ քաղաքներ առաւ, ա-

1 Իր խօրհուրդը ի՞նչպէս առաջ տարաւ :

2 Աքայեցւոց վրայ ի՞նչ յաղթութիւն ըրաւ :

նոնց դաշնակցաց երկիրներն անապատ դարձուց .
զիրենք պատերազմի ստիպելով մեծ յաղթութիւն
մը ըրաւ : Աքայեցիք վախնալով որ չըլայ թէ Ե.
տոգացւոց հետ ալ դաշնք դնեն ու աւելի զօրա.
նան Սպարտացիք՝ ուզեցին հաշտութիւն ընել :
Յանձն առաւ Կղեռմեն որ առած քաղաքներն ու
բռնած գերիները ետ դարձընէ , աս սպայմանով
որ զինքը բոլոր Աքայեան դաշնակցութեան սպա.
րապետ անուանեն :

1 Ելքատոս , որ իր քաջութեամբը ‘Նորոգիչ ա.
զատութեան ըսուելու արժանի եղեր էր՝ նախան.
ձեցաւ Կղեռմենին ու չժողուց անոր ան անոնք՝
որ երեսունուիրեք տարուընէ ’ի վեր ինքը առած
էր . ուստի իր փառասիրութեանը զոհ ընկլով
հայրենեաց ազատութիւնը՝ Մակեդոնիոյ Անտ.
գոնսս թագաւորը իրեն օգնութիւն կանցէց , և
մէկէն սկսաւ Սպարտացւոց հետ պատերազմիլ :
Կղեռմեն գնաց Աքայեցւոց ձեռքէն շատ քաղաք.
ներ առաւ , որոնց մէջ էին նաև Կորնթոս և Ար.
գոս . բայց երբոր Անտիգոնոս եկաւ Կորնթոսի
միջնաբերդին տիրեց . Կղեռմեն թողուց գնաց Ար.
գոսացիքը նուաճելու՝ որ ոտք ելլելու կը պա.
տրաստուէին :

2 Յանկարծակի Մեգաղուպօլիս քաղաքին վայ
հասաւ առաւ . քաղաքացիք Մեսսենէ փախեր
էին . առաջարկեց իրենց որ եթէ Աքայեցւոց դաւ.

1 Աքատոս Բնչքանով իր անունը աւրեց :

2 Կղեռմեն Բնչպէս կործանեց Մեգաղուպօլիս
քաղաքը :

նակցութենեն Ելլեն ու Սպարտացւոց կողմն անց-
նին՝ քաղաքնին իրենց կը դարձընէ . Երբոր անոնք
յանձն չառին , ինքն ալ հիմնայատակ կործանեց
քաղաքը : Յաջորդ տարին քսանըութը հազար հե-
տևակով ու հազար երկու հարիւր ձիաւորով՝ Լա-
կոնիոյ վրայ գիմէց Անտիգոնոս . Կղէոմեն , որ քսան
հազար հոգի միայն ունէր , Սելասիա քաղաքին
մօտ ամուր տեղ մը գնաց բանակեցաւ , ուսկից
հարկաւ պիտի անցնէր Ծշնամին :

1 Երկու բանակները քանի մը օր ճակատած
կենալէն եաքը պատերազմի որ սկսան (222) , Մե-
գաղուսոլսեցի Փիլոպեմեն երիտասարդին ձեռ-
քովը բոլորովին յաղթեց Անտիգոնոս : Սպար-
տացիք գրեթէ բոլորովին ջարդուեցան , և Կղէո-
մեն հազիւ երկու հարիւր հոգւով Սպարտա փա-
խաւ . համոզէց բնակիչներն որ սիրով ընդունին
Անտիգոնոսը , և ինքը բարեկամներէն շատը հետն
առած՝ Եգիպտոս գնաց , և Պտղոմէոս Ծագաւո-
րէն շատ սէր ու պատիւ գտաւ : Խոստացաւ Պտ-
ղոմէոս որ շատ զօրքով զինքը Սպարտա դարձընէ .
Բայց մահը վրան համնելով խոստամունքները անկա-
տար մնացին : Երբոր անոր տեղը նստաւ Պտղոմէոս
Փիլոպատոր , Ծշնամեաց գրգռութեամբը Կղէո-
մենին վրայ կառկածի երթալով (որ անուշ բնա-
ւորութեամբն ու առաքինութեամբը Աղեքսան-
դրացւոց սիրելի եղեր էր) բռնեց զինքը բանտ
դրաւ : Բարեկամները բանտին գոները բացին՝
զինքը ազատեցին , և Կղէոմեն զէնքը ձեռքը



1 Քնչպէս յաղթուեցաւ ու մեռաւ :

սկսաւ Աղեքսանդրիոյ մէջ վազելով ժողովուր-
դը ազատութեան յորդորել : Քանի մը կարիք
Սպարտացիներ հետը միացան , ժողովուրդն ալ
ետևէն գնացին , վրան ցաւեցան , բայց ամենենին
հետը չմիաբանեցան : Թադաւորին թիկնապահնե-
րը երրոր վրայ հասան , Սպարտացիք չուղելով
թշնամոյն ձեռքը մասնուիլ՝ զարկին գաղանա-
բար մէկզմէկ սպաննեցին . և Փիլոպատոր՝ Կղէո-
մնին մայրը , կինն ու զաւկըները մեռցնել որ-
ւաւ , անոր դիսկն ալ խաչի վրայ կախեց :

1 Անտիգոնոս Սպարտա մանելով ամենենին նե-
ղութիւն մը չտուաւ Սպարտացւոց . միայն թէ
Կղէոմենին նորոգած Լիկուրգոսի օրէնքները չըն-
ջեց : Խրեք օր հազիւ կեցաւ Անտիգոնոս Սպար-
տա , և լսելով որ քովի ազգերը Մակեդոնիան կ'աւ-
րըշարկեն՝ ելաւ անոնց վրայ գնաց , շատյաղթու-
թիւններ ըրաւ , ու տարիէ մը ետքը մեռաւ՝ իրեն
յաջորդ թողով Դեմետրի որդին Փիլիպոսոց որ
տասնըսորս տարեկան էր (221) :

1 Անտիգոնոս ի՞նչ կերպով տիրեց Սպարտայի :

ԳԼՈՒԽ ԺԲ.

Պարերազմ երիսց բանահանութեանց . — Երաւաշի . — Էլերինի Տեսու Յագուհին . — Փիլիդուսի Համարեցաց հետ պարերազմ . — Շանգաւունի շառած բեղին պարերազմ . — Փլամինիս Յանաց աշտառակիւն իւ Խառաւուայ . — Նախիս բանահանութը . — Փիլուսի էն . — Փիլիդուսի իւ Դեմետր ուրին սպանեանուայ . — Պէրսիս . — Պիւդնայի ուղիւ իւ յամանի և իւ բանահանութը . — Համարեցաց Յանահանութանի ուիրեւը :

1. Կատիդ սնոսի որդւոյն Փիլիապոսի թագաւորած ատենը , Յունաստանի քսանը ութը մանր տէրութիւններէն քսանուիրեքը Մակեդոնիոյ իւ խանութեան տակն էին . միայն Մեսսենիա , Եղիս , Ատամիկէ , Սաողիս և Ակառնանիա իրենց անկախութիւնը սրահեր էին :

2. Ետողացիք Փիլիապոսի սկզբիկութիւնը արհամարհէլում ուղեցին Աքայեան դաշնակցութիւնը աւրել ու Պեղոպօնէսի վրայ տիրապետել : Մեսսենիացիք Ետողացւոց բոնաւորութենէն ձանձրացած՝ Փիլիապոսէն խնդրեցին որ իրենիք ալ Աքայեան դաշնակցութեան մէջ մանեն . Ե-

1. Փիլիապոսի թագաւորած ատենը Յունաստանինչ վիճակի մէջ էր :

2. Ետողացիք ինչ չպես յաղթեցին Աքայեցւոց :

առղացիք ալ խմանալով որ Լակեդեմոնացիք ծածուկ անոնց հետ դաշնակցութիւն կ'ընեն՝ անոնցմէ բաժնուեցան։ Ծուտ մը Եսողացիք Պեղոպոնես մտան աւրըշտրկեցին, ու Կաֆիիեսի քով մեծ յաղթութիւն մը ըրին Աքայեցւոց վրայ՝ որոնց զօրավարն էր Արատոս (220)։ Աքայեցւոց աղաւանկու վը Փիլիպակոս Պեղոպոնես էկաւ, այլև այլ աէրութեանց գեսապանները կորնթոս ժողվեց, ու հոն խորհրդով որոշեցին որ պատերազմ բանան Ետողացւոց վրայ։

1 Եղեցիք, Ամբրակացիք ու Սպարտացիք՝ յայտնի Եսողացւոց կողմն անցան։ Պատերազմին մէջ Փիլիպակոս յաղթեց Եսողացւոց, այնպէս որ ստիպուեցան հաշտութիւն խնդրելու։ Հաշտութիւն ըրաւ Փիլիպակոս, բայց Եղիսի, Եսողիոյ ու թէւսսազիոյ մէջ տիրած քաղաքները ետ դարձուց Ասանկով լմբնցաւ աս պատերազմը որ իրէք տարի քշեց, ու կ'ըսուի դարձուած էր իշխան Դանաւիշխան (217)։

2 Փիլիպակոսի գէմ անկեց ետքը շատ աւելի ահաւոր թշնամի Հռովմայեցիք եղան։ Քանի մը տարի առաջ՝ Երբոր Եսողացիք Ակառնանիոյ վրայ յարձրկեր էին, Ակառնանացիք Հռովմայեցւոց պաշտպանութիւնը խնդրեր էին։ Եսողացիք Հռովմայեցւոց գեսապանները նախատեր ու նորէն սկսեր էին Ակառնանիան աւրըշտրկել։ Հռովմայեցիք

1 Երկուց դաշնակցութեանց պատերազմը ի՞նչ պէս լմբնցաւ։

2 Հռովմայեցիք ի՞նչ պատճառաւ սկսան Յունատանի բաներուն մէջ մտնել։

ձայն չեմ հանած՝ վրեմնին հանելու յարմար ժամանակի սպասելով։

1 Տասը տարի ետքը Հռովմայեցիք գեսպան խրկեցին Լիւրիկէի Տեւաա թագուհոյն որ իր հսկատակները չժողու որ երթան խովիոյ ծովեզերքը աւազակութիւն ընեն։ Տեւաա երբոր ան դեսպաններուն մէկը բռնեց սպաննեց, Հռովմայեցիք վրան պատերազմ բացին, Լիւրիկէի շատ քաղաքներուն տիրեցին ու հոն սկսան բնակիլ։

2 Փիլիպպոս տեսնելով Հռովմայեցւոց ահաւոր զօրութիւնը և տիրապետելու սէրը, սկսաւ վախնալ։ Ուստի երբոր երկու դաշնակցութեանց պատերազմը լմբնցաւ՝ իր դաշնակիցները Նաւակակտոն ժողվեց ու խորհուրդ ըրաւ որ Հռովմայեցիքը Լիւրիկէին դուրս քշեն (216). աս բանիս համար Աննիբաղայ ու Կարքեդոնացւոց հետ ալ դաշինք դրին իրարու օգնելու. Փիլիպպոս հարիւր ցոկանաւով դնաց ծովեզերեայ Որիքա քաղաքին տիրեց, և Ապողոնիան պաշարեց (214). բայց Երբոր Լեւինոսէն յաղթուեցաւ, բոլոր նաւատորմղին կրակ տուաւ այրեց, որպէս զի թշնամոյն ձեռքը չանցնին։

3 Աս տեսնելով Ետողացիք, Սպարտացիք, Եղեացիք, Ամենացիք և Լիւրիկեցիք՝ Փիլիպպոսի դէմ դարձան։ Փիլիպպոս ալ փոխանակ Յունաստանի մէկալ ազգերը հետը միացընելու՝ անխոհե-

1 Ի՞նչ կերպով մտան Լիւրիկէ։

2 Փիլիպպոս առաջին անգամ ի՞նչպէս յաղթուեցաւ Հռովմայեցւոցմէ։

3 Անկէ ետքը ի՞նչըրաւ Փիլիպպոս։

մութեամբ ու սպանութիւններով զանոնք տևելի հեռացուց իրմէ : Գնաց Մէսսէնիան աւրըշտրկեց . Արատոսը թունաւորել տուաւ , Փիլոպէմնն ալ սպաննելու ջանաց . միանդամայն տեսնելով որ սկսի չկարենայ ինչուան ետքը գիմանալ հռով մայեցւոց հետ հաշոռութիւն ըրաւ (205) : Անդաշնագրութեամբ հռովմայեցիք Լիւրիկէի քանի մը քաղաքներուն տիրեցին , մէկ քանիին ալ սպառ պան եղան :

¹ Փիլիպսոս գիտնալով որ Հռովմայեցիք ատեն վաստրկելով զինքը նուաճնելու պատրաստութիւն կը տեսնեն , ինքն ալ ամենայն կերպով կը պատրաստուէր անոնց գէմկենալու . Հռովմայեցւոց դաշնակից Յունաց քաղաքները աւրըշտրկեց , ու Աննիբաղայ ստակ ու զօրք օդնութիւննիրկեց : Ասոր համար Հռովմայեցիք Փիլիպսոսին վրայ շատ զօր քով Փլամինինոսը խաւրեցին (200) : Մէկէն Աթենացիք , Լիւրիկեցիք և Սպարտացիք Հռովմայեցւոց կողմն անցան . ստակի զօրութեամբ ալ Փիլիպսուէն զատուեցան Եպիրոս , Թևսսազիա , Փոկիս , Աքայեան դաշնակցութիւնը և Բէռվտիա . այնպէս որ վերջապէս մինակ մնաց Փիլիպսոս , Ծանագլուիք ըստուած տեղը ըոլորովին յաղթուեցաւ , Հռովմայեցւոց իր վրայ գրած ծանր պայմանները յանձն առաւ , որոնց գլասաւորն աս էր որ տարտարուան մէջ հաղար տաղանդ (այսինքն գրեթէ հինգ միլիոն ու կէս ֆռանք) սկսած տար , և որդին

¹ Ծանագլուիք ըստուած տեղը լինչովէս յաղթուեցաւ . վերջին անգամ :

ԴԵՄԵԹՐԸ ՀԱՌՎՄ պատանդ պիտի խրկեր (196) :

1 Յոյնք գեռ չեմ լսած հաշտութեան պայմանները, ու չեմ դիտեր թէ բնչպէս պիտի վարուին հետերնին հռովմայեցիք. և ան օրերը խթման խազերուն տօնն ըլլալով ամէնքը Կորնթոս գնացեր էին : Եղբոր ժողովուրդը ասպարիզի մը մէջ ժողովուեր կեցեր էր, յանկարծ պատգամաւոր մը եկաւ, ու Լոռութիւն կանչելով սկսաւ բարձր ձայնով իրենց իմացընել որ հռովմայ ծերակոյան ու Փլամինինոս զօրավարը Փիլիպպոսին յաղթելով՝ բոլոր Յունաց ազատութիւն կուտան որ ուզածնուն պէս իրենց օրէնքներովն ու սովորութիւններով իրենք զիրենք կառավարեն : Աս որ լսեցին Յոյնք՝ ուրախութենէն այնպէս կանչուրութեցին ու ծափ զարկին՝ որ ան հրապարակին վրայ թըլլացտող ագուաները շփոթած վար թափեցան կըսեն : Ետքը Փլամինինոսին քովը վազեցին Յոյնք, ու շնորհակալ ըլլալով ձեռքը ոտքը կը պատնեին ու ծաղիկներով զլուխը կը պատկէին : Չեմ գիտեր իսեղձերն որ քիչ ատենէն՝ ունեցած ազատութիւննին ալ ձեռքերնէն պիտի երթար :

2 Աքայեցիք՝ որոնց գլուխն էր Փիլոսպեմեն, և Սպարտայի Նարիս բռնաւորը, սկսան անկէց ետքը իրարու ձեռքէն յափշտակել Պեղոսպոնեսը. վերջապէս երկուքն ալ չկրցան տիրել ու փուճակը մէկզմէկ տիարացուցին :

1 Հռովմայեցիք ի՞նչ կերպով ազատութիւն տուին
Յունաց :

2 Աքայեցիք ու Սպարտացիք ան ատենէրը ի՞նչ
միջակի մէջ էին :

1. Նարիս ագահութեան ու անգլութեան հրեշտակ էր : Աս երկու ախտերը կատարելու համար՝ կնկանը կերպարանքովը մեքենայ մը հնարեր էր, որուն ձեռքերուն, թեւերուն ու կուրծքին վրան սուր երկաթներ կային, և փառաւոր լաթով ծածկուած էին : Երբոր Նարիս մէկ հարուստէ մը ստակ ուզէր ու անիկայ չտար, Կը յուսամոր կինս քեզի խօսք կը հասկըցնէ՛ կ'ըսէր, ու մեքենային ձեռքէն բռնած կը մօտեցնէր ան մարդուն . մեքենան ալ մէկէն ան սոսկալի ձեռուըները բացած՝ խեղչը կը դրկէր, կը սխմէր, անանկով մէկէնիմէկ կամ ստակը կ'առնէր կամ կեանքը :

2. Ան ատեններն որ Հռովմայեցիք Ասորւոց Անտիոքոս թագաւորին հետ կը սպատերազմէին, Փիլոպէմեն ամենայն կերպով ջանացեր ու Պեղոսպնեսի բնակիցը Աքայեան դաշնակցութեան մէջ մտուցեր էր, որով անիկայ նոյն օրէնքներն ու դատաւորները ունենալով՝ զօրաւոր հասարակապետութիւնն մը ձևացեր էր : Հռովմայեցիք տեսնելով որ աս հասարակապետութիւնը արգելք պիտի ըլլայ իրենց դիւրաւ Յունաստանի տիրելուն, վասութեամբ Փիլոպէմենը սպաննել տուին (183), ու խարէական հնարքներով Սպարտան և ուրիշ շատ քաղաքներ Աքայեան դաշնակցութենէն բաժնեցին :

3. Փիլոպէմեն սպամինոնդը իրեն

1. Նարիս ի՞նչ անդթութիւններ կ'ընէր :

2. Հռովմայեցիք ի՞նչ կերպով սկսան Աքայեան դաշնակցութիւնը քակտել :

3. Փիլոպէմեն ի՞նչ բնաւորութեան տէլ էր :

օրինակ առնելով՝ չարքաշութեան ու գործունեութեան վարժեր էր : Պատերազմի ալ վարժելու համար՝ Մեծին Ազեքսանդրի պատմութիւնը ձեռքէն չէր թողուր : Աելասիայի պատերազմէն էաբը Անտիգոնոս Դոսոն թագաւորը հեծելապետին բարկանալ ձեացուց որ իր նշան տալուն չափասելով՝ պատերազմի սկսան . անիկայ ալ երբորյանց անքը Մեդազուպօլսէցի երիտասարդի մը՝ այսինքն Փիլոպեմոնի վրայ ձգեց, — Վն երիտասարդը, ըստ Անտիգոնոս, առիթը չմախցընելով ցցուց թէ ինքը մեծ զօրավար է, իսկ դուն առիթը փախցնելովդ յայտնի ըրիր թէ դեռ երիտասարդ էս : Ռւզեց Դոսոն զինքը քովը պահել, բայց Փիլոպեմոն հայրենեացը ծառայելը անոր թագաւորական խոստմունքներէն վեր դրաւ : Պատերազմի մէջ Փիլոպեմոն Սպարտացւոց Մաքանիգաս ըլունաւորը զարկաւնետովվ սպաննեց, ու Տեգէա քազաքն առաւ, անոր համար Աբայեցիք իրեն քաջութեանը յիշատակ՝ պղնձէ արձան մը կանգնեցին : Երբոր Փիլոպեմոն Սպարտացւոց Կաբիս բռնաւորին յաղթելէն Էտքը Սպարտա մտաւ, ու Սպարտացիքը անուշութեամբ համոզեց որ Աբայեցւոց գաշնակից ըլլան, Սպարտացիք անոր ըրած աս աղէկութեանը համար ուզեցին բոլոր Կաբիսին հարստութիւնը իրեն տալ բայց այնչափ մեծ էր Փիլոպեմոնին անշահասիրութեան անունը՝ որ մէկը յանձն չառաւ աս բանս իրեն իմացընելու . հարկ եղաւ որ մէկ օտարականի մը յանձնեն : Օտարականը անոր ծանրակացութիւնը, սակաւապէտ կեանքն ու ազնուական մտածմունքները տեսնելով՝ չհամարձակեցաւ աս բանիս վրայ խօսք

մը բանալու, երբոր վերջապէս սիրտըրաւ ու ըստ, հանգարտութեամբ մտիկ ըրաւ ֆիլոպէմեն, ետք մէկէն գնաց Սպարացւոց շնորհակալ եղաւ ու խրատ տուաւ որ ան ստակը տան՝ չէ թէ բարեկամ մարդկանց որ առանց շահու ալ իրենց կ'օգնեն, հապա գէշ մարդկանց որ ստըկով կուրնան ու իրենց մնաս ըընեն: Փիլոպէմենի հագուստը միշտ պարզ էր, ու մինակ առանց ծառայի կը քալէր: Օր մը բարեկամներէն մէկը զինքը տունը կերակրի կը հրաւիրէ. տանտիկինը կերակուր պատրաստելու ատենը՝ Փիլոպէմեն տունը կը մանէ. անիկայ կարծելով թէ երկանը գերիներէն մէկն է՝ կը կանչէ որ գայ քիչ մը իրեն օդնէ, Վասն զի Աքայեցւոց զօրավարը սեղանի հրաւիրեր ենք՝ կըսէ: Մէկէն վերարկուն կը ձգէ Փիլոպէմեն, ու կացինը ձեռքն առած կը սկսի փայտ կոտրել: Տանուտերը վրայ հասնելով Փիլոպէմենը աւեսածին պէս կը սկսի զարմացմանք կանչել. Աս ի՞նչ բան է, աեր Փիլոպէմեն, ի՞նչ կընես. — Բան չկայ, կ'ըսէ Փիլոպէմեն, հագուստիս խեղճութեանը պատիժը կը քաշեմ: Ահա այսպիսի առաքինութիւններով Վէջինն Յանաշ ըստեցաւ Փիլոպէմեն. և իրաւցին, աս հռչակաւոր անձէն ետքը Յունաստանի մէջ անուանի մարդ մը չելաւ:

1 Փիլոպէմենի մահուանը վրայ շատ բարկացան Աքայեցիք, ամենքն ալ զէնք առին, ու վրէժիրնդրութեան հոգւուկին զօրացած՝ Մէսսենիան

1 Փիլոպէմենի մահն որ լուցին Աքայեցիք ի՞նչ ըրին:

աւրըշալկեցին , ու Փիլոպեմնը սպաննողները
բռնեցին՝ անոր գերեզմանին քովք քարկոծ եցին :
Փիլոպեմնին ալ այնպիսի փառաւառը յուղարկա-
ւորութիւնը ըրին որ աւելի յաղթանակի կը նմանէր,
և կարծես թէ Յունատան Փիլոպեմնի հետ իր
փառքն ու ազատութիւնն ալ թաղեց :

Երբոր Հռովմայեցւոց զօրքը քիչ մը ետ քա-
շուեցաւ , սկսաւ Փիլիպպոս պատերազմի պա-
տրաստութիւն տեսնել : Սակայն Դեմետր իր
որդին , որ Հռովմ պատանդ դնացեր էր՝ ծերա-
կուտին աչքը մտնելով ազատութիւն առաւ ու
Մակեդոնիա դարձաւ . Հայրը տեսնելով որ Հռով-
մայեցւոց վրայ սէր կը ցուցընէ , վրան կասկածիլ
սկսաւ , իր մեծ որդին Պերսէոս ալ եղբօրը վրայ
նախանձեցաւ , և որպէս զի Դեմետր օր մը չժա-
գաւորէ՝ վրան յանցանկը ձգել կը ջանար : Հան-
դիսի օր մը սովորութիւն էր որ Մակեդոնացւոց
զօրքը երկու բաժնուած՝ պատերազմ կը ձեացը-
նէին . մէկ կողմին զօրավար Դեմետր եղաւ , մէկալ
կողմին ալ Պերսէոս , և Դեմետրին կողմը յաղթեց :
Խրիկունը երկուքն ալ իրենց բարեկամներուն սե-
զան ըրին . Պերսէոս լրտեսներ խրկեց որ խմանայ
թէ Դեմետրին սեղանը ինչ կը խօսին . աս բանս
Դեմետրի մարդիկներէն ոմանք խմացան ու լրտես-
ները բռնեցին ծեծեցին , վաշնաեցին : Դեմետր
եղածը չդիտնալով սեղանէն ետքը ըստ թէ Եր-
թանք Պերսէոսին սիրառ առնենք . ամենքը հաւա-

1 Փիլիպպոսինչ պատճառաւ . 'ի մահ գատապար-
տեց իր Դեմետր որդին :

նեցան, բայց Պերսէոսին լրտեսները ծեծողները վախնալով որ փորձանքի մը չհանդիսվին՝ հագուստ ներնուն տակը թուր ծածկած՝ անանկ գնացին։ Պերսէոս իմացաւ, գոները գոցեց ու պատուհաննեն յանդիմանեց զանոնք ըսելով թէ գիշեր առեն եկեր էք վիս մեռցընելու։ Հայրերնին Փիլիպպոս աս բանը լսելով դատաստանի նատաւ։ Պերսէոս շատ ճարտար կերպով խօսեցաւ, Դեմար ալ անխոռով կերպով ինքզնքը արդարացուց։ Սակայն տեսնելով որ հայրը միշտ վրան կասկածի կ'երթայ, Պերսէոս ալ անդադար որոդայթներ կը լարէ իրեն, ուզեց Հռովմերթալազատիլ։ Բայց իրեն սուտ բարեկամներէն մէկը իմացուց թագաւորին։ Փիլիպպոս ալ Պերսէոսին վրայ տալով հրամայեց մասնիչ բարեկամին որ սեղանին վրայ խեղճ՝ Դեմետրը թունաւորէ, որ իր անմեղութեանն ու հօրը խարուելուն վրայ ողբընելով մեռաւ։ Ուշ խմացաւ Փիլիպպոս Դեմետրի անմեղութիւնը, և գիշեր ցորեկ ողբալով քանի մը օրէն ինքն ալ սրախին ցաւէն մեռաւ (178)։

1 Պերսէոս հօրը յաջորդելով ահոր Հռովմայեցոց գէմ ունեցած ոխը հանելու համար վեց տարի պատրաստութիւն տեսաւ։ Կարքեղոննացոց հետ գաշնագրութիւն ըրաւ, բոլոր Յոյներն ալ յորդորեց որ հասարակաց թշնամոյն գէմ կենալու համար գան իրեն հետ միանան։

2 Երբոր Հռովմայեցիք վրան պատերազմբացին

1 Պերսէոս ինչ պատրաստութիւն տեսաւ Հռովմայեցոց գէմ։

2 Պերսէոսի վերջը ինչպէս եղաւ։

(171). Գնաց յաղթեց Լիկինիոս հիւպատոսին, բայց վերջը ագահութեան մը համար յաղթութիւնը կորսրնցուց . վասն զի քսան հազար Գաղղացի իրեն օդնական կանչեր էր՝ ստակ խոստանալով. երբոր անոնք հառան՝ այլ և այլ սկատձառներ բերելով ստակը պակսեցուց. անոնք ալ բարկացած՝ Մակեդոնիան աւրղշարկեցին ու ետ դարձան : Պաւղոս Եմիլիոս Պիւդնայի քով յաղթեց Մակեդոնացւոց, ու Պերսէոս Պելլա մայրաքաղաքը փափառ . բայց բռնուեցաւ, ու շղթայակաս հռովմբերուած՝ Պաւղոս Եմիլիոսին յաղթանակին զարդ ըլլալէն ետև՝ բանտին մէջ մեռաւ :

1 Հռովմայեցիք Մակեդոնիան ու Լիւրիկէն այլ և այլ մանր վիճակ բամնեցին ու արդելք դրին որ մէկը չկարենայ անոնց մէջէն դուրս ելլել. և որպէս զի ապստամբիլ ալ չկարենան՝ ապստամբութեան գլուխ ըլլալու յարմարութիւն ունեցող մարդիկը ժողվեցին՝ խաղիա խրկեցին :

2 Կոյնապէս ըրին նաև բոլոր Յունաստան : Մէկ օրուան մէջ Եպիփրսս Եօթանասուն քաղաք կործանեցին, ու հարիւր յիսուն հազար հոգի գերին պէս ծախեցին : Յունաստանի ուրիշ կողմերն ալ շատ քաղաքներ կործանեցին, դլաւոր անձինքը խաւրեցին խալիա, ու հասարակապետութեանց վրայ իրենց կաշառուած մարդիկը իշխան դրին :

1 Հռովմայեցիք Մակեդոնիոյ ու Լիւրիկէի տիրելով ինչ ըրին :

2 Կնչպէս աթրապետեցին Յունաստանի ուրիշ քաղաքներուն :

Քանի մը տարի եսպը (149) Անդրխակոս անունով մէկը որ Պերաէռոսի որդին և մ կ'ըսէք, չոռվմէն փախաւ՝ Մակեդոնիա Եկաւ, և շատ կուսակիցներ ժողվելով ինքզինքը թագաւոր անուանեց : Բայց շատ քքշեց թագաւորութիւնը : Պիւդնայի քով Կեկվլոս Մեանդզոս պրետորը յաղթեց անոր ու Մակեդոնիան հռովմայ դաւառ մը ըրաւ . Աքայեցոց ու Սոլարացոց մէջ ալ կռիւ մը բացուելով հռովմայեցիք դեսպաններ խաւրեցին որ զերենք հաշտեցրնեն . Երբոր Աքայեցիք ընդունեցան ան դեսպանները , հռովմայեցիք վրանին պատերազմ հրատարակեցին : Լոկրիսի մէջ Մեանդզոս պրետորը յաղթեց Աքայեցոց , Մումմիոս հիւպատոսն ալ կորնթոսի մօտ Լեւկոպետրա ըսուածաեղը : Ան յաղթութեամբ բոլոր Աքայիա Մումմիոսի ձեռքը անցաւ , որ կորնթոսը այրեց ու բոլոր Յունաստանը հռովմայ տէրութեան հետ միացուց (146) :

Գ.Լ.ՌԽ Ժ.Թ.

Գ.ԷՂՋՐԱՆԵՐՔ : — ԵՐԵԺՎԱՆԵԼԻՆ . — ՃԱՐԴԱՐ-
ՊԵՊԱՆԵԼԻՆ . — ԱԲԱՆԴԱՆԵԳՐՃԱՆԵԼԻՆ . — ԿԱ-
ՀԱՆԵԼԻՆ . — ԲԱՆԱԳԻՆԵՂՃԱՆԵԼԻՆ . — ՊԱԳԻՆԵԼԻՆ . —
ՃԱՐԴԱՆԵՆԵԼԻՆ . — ԻՄ-ԴԱՆԵԼԻՐԱ-ՆԵԼԻՆ . — Գ.ԻԴԱ-
ՆԵԼԻՆ :

1. Եղիսպատուեն այլ և այլ առեն Եկած գաղ-
թականները հետերնին բերին Յունաստանքաղա-

1. Գ.ԷՂՋՐԱՆԵՍԱՆԵՐԸ ԲՆԵԱԿԵԱ Ական ՃԱՂԲԻ
Յունաց մէջ :

քականութեան հետ արուեստից ալ սկզբունքը : Աս գիտութեանց սերմունքը շուտով ծաղկեցան այնպիսի գործունեայ ու բարակամիտ ժողովը դեան մէջ, որ ինչ և իցէ մեծ ու գեղեցիկ բան որ տեսներ մէկէն սիրով ու յօժարութեամբ կ'ընդունէր : Ուստի քիչ ատենի մէջ Յոյնք իրենց վարպետներէն՝ այսինքն Եղիպատացիներէն ալ վեր անցան, ու իրենք եղան անոնց տեղը ուրիշ ամեն ազգաց վարժապետ, ու ամեն տեսակ բանի օրինակներ թողուցին, որոնցմէ շատին անկարելի եղաւ ինչուան հիմայ նմանիլը :

1 ԵՐԱՖԸՑՈՒԹԻՒՆ . — Յունաց գեղարտեսաներուն մէջ ամենէն հինը կը սեպուի երաժշառութիւնը : Պատմական ժամանակներէն առաջ եղած երաժիշտներու շատ անուններ կան՝ որ աւանդութեամբ միայն պահուած են . անոնց մէջ ալ ամենէն անուանիներն են Լյուս, Ամիկոն, և Որդիոն :

2 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ . — Ճարտարապետութիւնն ալ շուտով կատարելագործուեցաւ Յունաց մէջ, և ելաւ ճարտարապետութեան իրեք կարգը, այսինքն Դորացի, Յոնիական ու Կորճնթեան ճարտարապետութիւնները . քանի դնաց Յունատան հոյակապ մէհեաններով ու զարմանալի շինքերով զարդարուեցաւ . և անոնց մէջ աւելի հռչակաւորներն էին Կրետէ կղզւոյն Բարիչը կամ Լաբիոնինուը, Սամոս կղզւոյն հերակուազը.

1 Երաժշտութեան մէջ որո՞նք եղան անուանի :

2 Ճարտարապետութեան կողմաննեւ Յունատանի անուանի շինքերը որո՞նք էին :

Եվեկոսի մէջ Աւունեայ դաճարը, Դեղիիսի մէջ
Աւուղոնի դաճարը, Եղիսի մէջ Աւունապէայ դաճարը,
Ամենքի մէջ Պարնենոն՝ Ամենասասայ նուիրուած
ու սպիտակ մարմարիոնով շինուած, Ողինդեան
Աւունապէայ դաճարը, Թիւեռոնի դաճարը, Պանենեան կամ
Անուտիշ մէհեանը, և Ունոն կամ Երաժշտաբան:

1. Ք. ԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. — Քանդակագոր-
ծութիւնը շատ կատարելագործեց Փիդիս. Ա-
թենքը շատ գեղեցիկ արձաններով զարդարեց,
որոնց մէջ աւելի հռչակաւորներն էին Ամենասասայ
ու Ողիմազեան Արամազդայ արձանները. Երկուքն
ալ հսկայաձեւ մէծութեամբ, ու ոսկիով և փղոս-
կրով շինած: Ուրիշ անուանի քանդակագործերն
էին Պաշիւռներ, որուն երեւելի գործն էր Արգիա-
կան Հերային հսկայաձեւ արձաննը՝ ոսկիով ու փղոս-
կրով շինած. Պրատիկուլներ, որուն հրաշակերտը
կը սեպուէր Աստղկան արձաննը, և հեռաւոր տե-
ղերէն ան արձաննը տեսնելու համար կնիգոս կ'եր-
թային. Լիսիդոս, որ վեց հարիւրի շափ պղնձէ
արձան շիներ էր:

2. 'ՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ. — Թէսկատ նկարչութիւնը
քանդակագործութենէ ետքը մատաւ Յունաստան,
բայց անկէ վար ցմասց: Ամենէն հռչակաւոր նկա-
րիշներն էին ասոնք. Զետուիս, որ Հերակլէս մը
նկարեց՝ երկու օձ բռնած խղզելու ձեռվ, և իր
հրաշակերտն էր Արամազդ. աթոռը նստած ու
աստուածները չորս բոլորը շարուած: Պարբակուս.

1. Ք. ԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. ով կատարելագոր-
ծեց:

2. 'Նկարչութեան մէջ որո՞նք եղան անուանի:

որ շատ անուանի եր մարդուս հոգւոյն կիրքերը
ճիշդ նկարելուն համար . Տիմաննէս , որ շատ կա-
տարելագործեց պատկերահանութիւնը , և խի-
զենեայ զոհը նկարելով իր անունը անմահացուց .
Աղեղէս , ամենէն գերազանց սեպուածը , որուն
միայն թող տուաւ Մեծն Ազեքսանդր որ իր գեմբը
նկարէ : Ապեղեսին գլխաւոր կատարելութիւնն
աս էր որ իր պատկերներուն մէջ թէ ձեփ ճշգու-
թիւն կար և թէ գոյներույարմար բազագրութիւն
ու գեղեցկութիւն :

Բանաստեղծութեան . — Առջի բանաստեղծ-
ները միանգամայն երաժիշտ ալ էին : Ենաստ ,
Մասեսսի և Ռետէսսի բանաստեղծութիւնները չեն
մնացած . ամենէն հին ու մեծ բանաստեղծը հ-
մերսու է , որուն վրայ խօսեցանք :

Հոմերոսէն ետքը ելած բանաստեղծից մէջէն
յիշենք Աքիլլէս՝ Երգիծաբան բանաստեղծը .
Տիբեռէս , որ պատկերազմներու մէջ իր վառվրուուն
Երգերովը զինուորաց քաջութիւնը կը բորբոքեր .
Պինդարոս , Քնարերգակ բանաստեղծից մէջ ամենէն
վսեմախօսը . Մէնանդր և Աքիսոսիոնէս , կատակեր-
գակ բանաստեղծք . Անակէս և Թէսիրիտս , որուն
բանաստեղծութիւնները շատ պարզ ու գեղեցիկ
են : Բայց ասոնցմէ ալ շատ աւելի անուանի են
աս իրեք մեծ ողբերգակ բանաստեղծները . Եստի-
լոս , Ստուլ և Եսուսիուտէս : Եպիղոսի շինած եօ-
թանասուն կամ վաթսուն ողբերգութիւններէն

Յունաց առաջին բանաստեղծները որո՞նք են :
Հոմերոսէն ետքը ի՞նչ անուանի բանաստեղծներ
ելան :

Էօթը հատք միայն ինչուան մեր օրերը հասած էն : Սովորկղ՝ Եպիղոսի աշակերտն էր, բայց վարպետէն ալ վեր անցաւ . իր բանաստեղծութեանց մշջէն ալ եօթը կտոր միայն ունինք : Սովորկղին ոստին էզու Եւրիալիդէս, որ երբեմն անկէց ալ վեր կ'երևնայ . իր ողբերգութիւններէն տասնըութը հատ միայն ունինք :

¹ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ . — Յունաց մէջ Երաժշտական հայր սկատմարանից ըսուեցաւ . վասն զի իրմէ առաջ Յոյնք քանի մը անարուեստ կերպով գրուած տուանգութիւններ միայն ունէին . Երոգոսոս նիւթ ժողվելու համար այլ և այլ երկիրներ պարտելով ընդհանուր սկատմութիւն մը շարագրեց որ Կիւրուէն կը սկսի ու Միկաղեայ սկատերազմով կը լմըննայ : Երբոր Յոյնք Ռզմակիական խաղերուն ժողվուեր էին, բերաւ Երոգոսոս իր գրած պատմութիւնը առջենին կարդաց . այնչափ հաւնեցան ու գովեցին լսողները որ անոր ինը դրվերուն մէմէկ Մուսաններու անուններ դրին : Թռախիւնէ տասնըհինգ տարեկան էր երբոր լսեց Երոգոսոս սին անանկ փառաւորուիլը, և այնպիսի բարինա խանձով մը վառուեցաւ՝ որ ինչուան սկսաւ լոլ . Երոգոսոս ան ազուն լալը տեսնելով դուշակեց թէ օր մը մէծ սկատմագիր պիտի ըլլայ : Առեն անցաւ, իր հայրենիքէն աքսորուեցաւ թուկիդիդէս, ու ան աքսորանացը մէջ շարագրեց Պեղուպոնէսական սկատերազմին սկատմութիւնը ին .

¹ Պատմագրութեան մէջ անուանի Յոյնելը օրո՞նք Են :

չուան քսանըմէկերորդ տարին : Դեմավճենէս
այնչափ մեծ համարումն ունի եղեր թուկի-
դիգեսի գրուածքին վրայ որ ութը անգամ օրինա-
կեր ու գրեթէ բերնուց սերաեր էր կ'ըսէն : Վա-
նադուն, որ զօրավար, խմաստամէր ու պատմաբան
էր միանգամայն, Մեծին կիւրոսի ու կրտսերոյն
կիւրոսի պատմութիւններէն զատ՝ գրեց նաև
Յունաստանի պատմութիւն մը, որ թուկիդիդեսի
թողած կտորէն կը սկսի ու բնշուան Մանախնէայի
պատերազմը կ'երթայ : Հիները Քսենոփոնին
գրուածոցը վրայ զմայլած՝ կ'ըսէին թէ իր բեր-
նովը Մուսանները կը խօսին, ու անունը դրին Մե-
շս ստիւդի :

1. **ՃԱՐՏԱՍՏԱՆՈՒԹԻՒՆ . —** Յունաստանի մէջ
գործ աւեսնող՝ մանաւանդ թէ երկիրը կառավարող
մարդիկը մէյմէկ երևելի ճարտասաններ էին : Պի-
ուստըստ, թէ միասունէն, և իման, Պիւրիւնէն և Առիւնիւն-
իրէնց ճարտասանութէամբը իշխանութեան հա-
սան : Իրէնցմէ եաքը ճարտասանութիւնը արուեստ
մը գարձաւ, և աւելի հռչակաւոր ճարտասաններն
եղան Լիստա, Խայրադ, Խոչս, Եստինէս, մանա-
ւանդ Դէմոսինէս, որուն ճարտասանութէանը
հազիւ ոմանք կրցան մօսենալ . իսկ անցնիլ ոչ ոք
կըցաւ :

2. **ԽՄԱՍՏԱՆՈՒԹԻՒՆ . —** Խմաստամիրաց կար-
գը կը սեպուին երբեմն Յունաստանի եօթը խմա-
ստունները, որ մէյմէկ բարոյական ճշմարտութիւն

1. Յունաց անուանի ճարտասանները որո՞նք եղան :

2. Յունաստանի եօթն խմաստունները որո՞նք էին :

մը առած՝ քիչ խօսքով անփկայ կը մեկնեին ու ըստ
այնու իրենց վարքը կ'ուզդէին։ Ասոնք էին Պի-
բիոնդը, Պիտուանս, Թաղես, Սովոն, Բիտս, Կուշ-
բառ և Քիշն։

1. Անոնցմէ ետքը բուն իմաստատերներն ելան,
որ մասնաւոր կերպով սկսան մարդուս և ուրիշ
արարածոց վրայ զննութիւններ ընել, ու այլ և
այլ աղանդներ կամ դպրոցներ հաստատեցին։
Եւելի անուանիներն մէկքանին ասոնք են. Պի-
բիոնդը, որ Պիւթագորեան դպրոցը հիմնեց.
Սովոն, որուն վարքը առաջ համառօտ մը յիշե-
ցինք. Պիտսոն, որ Աթենքի մէջ ակադեմա անու-
նով հռչակաւոր վարժարան մը հաստատեց. Ա-
րինենն, Ծնական ըստած փիլիսոփայից գլուխը.
Զէնոն, Ստոյիկեան դպրոցին հիմնագիրը. Աւետ-
քել, որ քսան տարի Պղատոնի աշակերտութիւն,
ու տասը տարի ալ Աղեքսանդրի վարպետութիւն
ըրաւ։

2. ԳԻՏՈՒԹՅՈՒՆՔ. — Չափաբանական ուսմունք-
ները իմաստատիրութեան մէկ մասը կը սեպուեին.
ուստի Յունաստանի իմաստատիրաց շատը չափա-
բան ալ էին։ Գիտութիւնը ծաղկեցրնողներուն
մէջ յիշենք Թառնես Միւնեացին, որ արևուն խա-
ւարիլը առաջուց դուշակեց, ու տարին իրեք հա-
րիւր վաթուունը հինգ օր բաժնեց. Աւետինոնդը,
որ արևացոյցը դուաւ. Պի-Ռաֆուան, որ աստեղա-

1. Իմաստատիրաց մէջ անուանիներն որո՞նք էին։

2. Չափաբանական գիտութեանց մէջ որո՞նք եղան
անուանին։

բարիութեան մէջ շատ անուանի եղաւ . Աչ+իդա ,
որ պառւասակն ու ճախարակը դատաւ . Փիլաւան ,
որ Երկրիս իր առանցքին վրայ օրական շարժում
ունենալը և արևուն վրայ ապրեկան թաւալումը
իմացաւ կ'ըսէն . Աչ+իմէտէ , որ ջրահան պառւ-
տակը հնարեց , ու Երկնագուշտ մը՝ որուն վրայ
յայտնի կը առանուէր Երկնային մարմնոց շար-
ժումը :

ԳԼՈՒԽ Ի .

Խորհրդադնես . — Զահ . — Պարգևայ . — Վաշ-
ացի . — Գերի . — Դաստիարակութիւն հանաւան .
— Հաւդիսարք խոշեր :

։ Յոյնք ալ Եգիպտացւոց պես Խոհրդադնես
ըստած քանիմը խորհրդաւոր արարողութիւններ
ունեին . անոնց մէջ առելի հռչակաւորն էր Գ.Ե.
մետրէ աստուածուհւոյն տօնը , որ հինգ ապրին
մէյմը մէծ հանդիսով Աստիկէի Ելեւսիս քաղաքը
կը կատարուէր ինը օր : Խորհրդադներն կամ
աստուածուհւոյն ընծայուովները գետին մէջ
լուացուելէն ու զոհէր ընելէն ետեւ կը մանեին
կռատունը , ու գիշեր տոնեն քուրմերը անոնց առ-
ջև սոսկայի բաներ կը ձեացընելին , Երբեմն լոյս
Երբեմն մութ , գետնաշարժներ ու որոսմանցիներ .

։ Կ'ոչ տօներ ունեին Յոյնք :

ընծայուողները ահով զ ողով մտիկ կընէին, բայց սաստիկ արդիլուած էր որ ամեննեին տեսած ու լսած բաններնին ուրիշի չպատմեն. անոր համար ալխորհրդատօնք ըսուած էին ան արարողութիւնները: — Իրենց աստուածներուն համար մասնաւոր տօներ ալ դրեր էին Յոյնք, որ մեծ հանգիսով կը կատարէին: Տօնի օրերը ամէն աշխատանքէ կը դադրէին, դատաստանները կը գոցուեին, ու ժողովուրդը ինքզինքը օրերով զուարձութեանց կուտար: Ան հանգիսաւոր տօներուն մէջ ալ ամենէն հռչակաւորներն էին թէւմբուրէան+՝ Դիմետրէ աստուածուհւոյն նուիրուած: Դիմետրէան+՝ Բագրոսի նուիրուած: Աէրուիպէան+՝ Ավրորիսէի կամ Աստղկան նուիրուած: Համանէնայան+՝ Ամենաս աստուածուհւոյն նուիրուած, որ բոլոր Աստիկեցիք մէկտեղ ժողվուած կը կատարէին. և ասոր մէջ սովորական ըմբշամարտութեան խաղերէն զատ՝ բանաստեղծութեան ու երաժշտութեան ալ մրցանքներէն ետքը հասարակաց սեղաններ ու զոհեր կընէին, և բոլոր հանգիսականաց ձեռքը ձիթենիի ձիւղ մը պիտի ըլլար, վասն զի ձիթենին Ամենասայ նուիրուած էր:

1. Զոհերն ալ Յոյնք կրօնքի գլխաւոր մասը կը սեպէին. վասն զի կը կարծէին թէ անոնցմով միայն կրնան աստուածներուն պատիւընել: Ամէն կուռքի մասնաւոր կենդանի որոշուած էր զոհ ընելու, և զոհուելու կենդանիներն էին Եղ, կով, երինջ, ոչխար, խոզ ու այծ: ասոնք ամէնքն ալ պիտի ըլ-

1. Յունաց զոհերն ի՞նչպէս էին:

լային առողջ, դեր ու անարատ։ Ազքատները երբոր չեն կրնար կենդանի մը զոհ ընել, անոր ձեր կը շինէին մոմէ կամ խմորէ ու կռոց կը նուիրէին։

1 Պատգամներուն վրայ մեծ համարում կար Յունաստանի մէջ, ան պատգամները իբրև աստուածոց հրաման կ'ընդունէին, և ոչ միայն տէրութեան բաներուն՝ այլ և առանձնական գործողութեանց համար պատգամ կը հարցընէին։ Հըռչակաւոր պատգամատեղիներն էին Դէղիւս, ու Դէտնէ, մանաւանդ առջինը, ու անոր մեհենին մէջ անբաւ հարստութիւն կար, անանկ որ շատ աշխարհականներ ուղեցին կողոպաել. մէջը Ապողոնի արձանը կար ոսկիէ, և Ապողոն անկէց կուտար պատգամը։ Ան պատգամատեղին այսպիսի դիպուածով մը դանաւեցաւ կ'ըսեն։ Օր մը այծերը Պառնասոս լեռան ժայռերուն մէջ պտղտելու ատենինին՝ փոսի մը քով կուգան, և մէջէն ելած գոլորշիքն առնելուն պէս՝ կը սկսին ցատքրաել։ Աս որ կը տեսնեն հովիւն ու տեղացիք՝ կ'երթան նայելու թէ ինչ կայ հոն. իրենք ալ կը թմրին ու կը սկսին խենթուխելառ բաներ խօսիլ։ Ուստի ան խօսքերը նախագուշակութիւններ, ան գոլորշին ալ տատուածային շունչ մը սեպելով փոսին վրայ եռուանի մը դրին մորթով ծածկած, փառաւոր կռատուն մը շինեցին ու քրմուհի մը որոշեցին որ Պի-Ռիս կամ հարցուկ

1 Պատգամը ի՞նչ բան էր։ — Որո՞նք էին երևել պատգամատեղիները։

կը ստուեր, որ շատ զոհեր ու ծոմապահութիւններ ընելէն ետեւ՝ ան եռոտանւոյն վրայ կ'ելլէր ու իր սկսէր դիւահարի պէս փրփրալ, գողցը զալ, մազերը անկուիլ, ու խառնակը բաներ խօսիլ, ուրիշ քրմուհիներն ալ հոն կեցած՝ ան խօսքերը կարգի կը դնեին, ու իրրի Ապողոնի պատգամ աշխարհքէ աշխարհք կը խրկեին:

1 Յունաստանի մէջ և մասնաւոր կերպալ Սպարտա ու Աթենք, ժողովուրդը երկու գլխաւոր մասն կը բաժնուեր. քաղաքացիք ու գերիներ: Քաղաքացի ՚ի ծնէ կը սուեկին անոնք՝ որոնց հայրն ու մայրը յոյն ըլլար. իսկ օտարական մը քաղաքացի ըսուելու համար պէտք էր որ տէրութեան շատ ծառայութիւններ ընէր. ան առեն ժողովուրդը մէկտեղ ժողվուած՝ քուէ կը ձգէին, ու թէ որ վեց հազար այս ելլէր՝ կ'առնելին զինիքը պատուալ ի. րենց կարգը կ'անցընեին:

2 Երկու տեսակ գերի կար. մէկը յոյն ՚ի ծնէ, մէկալը օտարական: Առջիններն անոնք էին որ պատերազմի մէջ գերի կ'ի յնային, իսկ մէկալնոնք թրակիայէն, Փռիւգիայէն և ուրիշ բարբարոսներուած երկիրներէ կուգային: Գերի ծախելը մեծ առուտուր էր Յունաստան, և խեղճ գերիները անդադար կը ծախուեին, ամենեին քաղաքական իրաւունք մը չունեին, ոչ կընային մէկը դատաստանի կանչել և ոչ մէկուն համար վկայութիւն տալ: Զէին կընար մազերնին երկընցընել, հոտա-

1 Յունաց մէջ ի՞նչ քաղաքական բաժանում կար:
2 Գերիները ի՞նչ վիճակի մէջ էին:

և աղեր քսել վրանին, ու Յեւաւոր վերաբկու հազնիլ: Խրենք Երկիրները կը մշակեին, արուեսները կը ծաղկեցնեին, քար ու մետաղ փորելու և աներու մէջ կ'աշխատեին: Գերեաց պատիմն ալ շատ խիստ ու անգութ էր. վախչողներուն ծնկուըներն ու գողերուն ձեռուըները կ'այրեին, շատակերներուն փորը Երկաթով մը կ'այրեին ու շատախօսներուն լեզուն կը ճնդեին: Միայն Աթենք ու անոր շրջակայ տեղուանքը չորս հարիւր հաղար գերի կայ Եղեր առենով:

1 Զինուորական արուեստը քաղաքացւոց միայն արժանի կը սեպէին: Աթենքի մէջ տասնըութը տարեկան ըլլալէն ետքը ամէն մարդ պարտական էր զինուոր ըլլալու, Սպարտա Երեսուն տարեկանե ետքը: Յունաց բանակին ոյժը աւելի հետեւակ զօրաց վրայ էր: Գործածած զէնքերնին էր նիզակ, թուր, կացին, աղեղ, նետ, սաղաւարտ, վահան ու ցուհ: Մեծ ամօթ էր Յոյնի մը՝ պատերազմի մէջ վահանը կորսընցընելը:

2 Յունաց մէջ ալ մարդկանց կառավարութեան արուեստին վրայ մտած ողները ճանցան որ տէրութեանց ու ժողովրդոց բազը՝ աղոց դաստիարակութենէն կախուած է. ուստի թէ Նիկուրդոս և թէ Սոլոն ամէն խնամք ըրին աղոց դաստիարակութեր վրայ. խստիւ պատուիրեցին որ աղաք պատիկուց չարքաշութեան վարժին, սորվին տաքի, ցուրտի. անօթութեան ու ծարաւի համբերել. մարմինը

1 Զինուորութիւննին ի՞նչպէս էր:

2 Դաստիարակութեան վրայ ի՞նչ խնամք ունեին:

աշխատանկքի վարժեցընելու համար շատ հարկաւոր կը համարէին որսորդութեան կրթութիւնը : Կը սորվեցընէին նաև լողալ, Ճի հեծնալ, նետ նետել, պարել, ոտքով վազել ու ըմբշամարտութիւն ընել : Ասոնց համար մասնաւոր կրթարաններ ալ կային, ուր ճարտար վարպետներ գիրենք կը կրթէին ու պատերազմի կը վարժեցընէին :

Հանդիսաւոր խաղեր ալ կային Յունաստան՝ որ որոշուած մասնաւոր ասեններ կը խաղցուէին, այսինքն Ուշի մուտքան, Եւ մշան, Խանմշան ու Պիտիան խաղերը, որոնց մէջ կ'երևնար խաղցողներուն ոյժն ու ճարտարութիւնը : Ասոնց մէջ ամենէն հռչակաւորն էին Ողմակիական խաղերը, և ասոնց ոչ միայն բոլոր Յունաստանի բնակիչները ներկայ կը գտնուէին, հապա նաև քովի երկիրներէն շատ մարդիկ կը վազէին հոն կ'երթային :

Ի՞նչ խաղեր ունեին :



ԹԱԳԱՏՈՐՈՒԹԻՒՆ

Ը Ս Ա Պ Ե Ա Յ



Սեւելուսակը . — Անդիտս Սագէր . — Անդիտս
թէս . — Սեւելուսակը կալվարիան . — Սեւելուսակը կերա-
նան . — Անդիտս Մբեծն . — Սեւելուսակը Փէւղագառը .
— Անդիտս Եղիշէն . — Անդիտս Սիրիուս . —
Անդիտս Գլուխուս :

1 Աւելանոս Կականոր (312-279) : — Սեւելու-
կոս հաստատեց Բաքելոնի մէջ Ասորւոց թագա-
ւորութիւնը , որ իր անունովը Սեւելուսակը Բագա-
ւորութիւն ալ ըստեցաւ (311) , և ասկից կը սկսի
Սեւելուկեանց թուականը : Եազը երբոր Խպասոփ
քով Անտիգոնոսի յաղթնց Սեւելուկոս , Ասորւոց
երկիրը իրեն բաժին ելլիցով Որոնտ գետին զբայ
քաղաք մը շինեց , հօրը անունովը Անտիոք անուա-
նեց և աթոռը հոն Փոխադրեց . որով անիկայ
բոլոր արևելքի մոյրաքաղաքն եղաւ : Ուրիշ շատ

1 Ասորւոց թագաւորութիւնը ով կանգնեց :

քաղաքներ շինեց, Համբաներ բանալ տուաւ, վա Հականեռութիւնը ծաղկեցուց, և տէրութիւնը կար դաւորեց:

1. Չկրցաւ Երկար ատեն հանդիսաթագաւորել Սելեւկոս. վասն զի Դեմետր իր հօրը Անտիոքոնուին Երկիրները սկաւաւ ետ ուղել. ու Երբոր շառւաւ Սելեւկոս, վրան պատերազմի ելաւ: Յաղ թեց Սելեւկոս, բռնեց Դեմետրը աւ ինչուան մահը քովը պահեց:

2. Երբոր Պաղոմէոս Կերաւնոս Եղիսլառուն փախաւ՝ Անտիոք եկաւ, շատ սիրով ընդունեցաւ զինքը Սելեւկոս, և խոստացաւ որ նորէն Եղիսլառուի վրայ թագաւորեցընէ: Փուխւդիոյ մէջ 1 իւսիմաքոսի հետ պատերազմեցաւ, յազմեց, ու բռը Երկիրներուն տիրեց, և անոր համար Նիկանէ կամ՝ Անտիոք այսինքն Յաղթողը ըստ կատարել. Կերաւնոս խնդրեց իրմէ որ խոստմունքը կատարէ. Երբոր ակսաւ թէ անիկայ շուտով կատարելու միաք չունի, մոռցաւ անոր այնչափ բարիքը, ու Սելեւկոսի զոհ մատուցանելու ատենը՝ Կերաւնոս զարկաւ զինքը սպաննեց (279): Աս կերպով մեռաւ Սելեւկոս՝ Ազեքսանդրի վերջին ու անուանի զօրավարը, որ ոչ միայն զինուորական հնարագետ հանձնարովը երևելի էր, հապա նաև արդարութեամբն ու կրօնասիրութեամբը:

3. ԱնՏԻՈՔՈՍ ԱՅՏԵՐ (279—260): — Անտիո-

1. Սելեւկոս ինչպէս յազմեց Դ. մետրի:

2. Կոնցլես մեռաւ Սելեւկոս:

3. Սելեւկոսի ով յաջորդեց: — Ինչու համար Առաջի ըստեցաւ Անտիոքոս:

քոս իր հօրը Աելեւկոսին մահուանը վրէժինդիր չկրցաւ ըլլալ, իր վատութեամբը հպատակացը համարմունքը ու տէրութեան շատ գաւառները կորսընցուց Գաղղիացւոցմէ ալ շատ անգամ յաղթուելով հազիւ վերջը փիղերովը յաղթեց, և Գաղատիան անոնց ձեռքէն ազատելուն համար Աստէ՛ այսինքն Փրկիչ ըսուեցաւ: Քսան տարի թագաւորելէն Ետքը մեռաւ, ու տէրութիւնը իր Անտիոքոս որդւոյն թողուց (260):

1. ԱՆՏԻՈՔՈՍ ԹԷ՛ՌՈՒ (260-247): — Անտիոքոս Միլետացիքը իրենց Տիմարքոս բռնաւորին ձեռքէն ազատելով թէ՛ս այսինքն Աստուած ըսուեցաւ, բայց շատ խեղճ թագաւորութիւն ունեցաւ: Եղիպատացւոց վրայ պատերազմի դնացած առենք Պարթեւները գլուխ քաշեցին՝ իրենց թագաւոր գնելով Արշակը: անոնց քովի աղքերն ալ նոյն ատեն ապատամբեցան, անանկ որ Տիգրիսէն անդին Նիկանորին տիրած բոլոր Երկիրներն ալ կորսընցուց: Անտեն Պալումէոս Եզրայրասիրին հետ հաշտութիւն ըրաւ, անոր խօսքովը ձգեց Լաւոդիկէ թագուհին ու Պալումէոսի Բերինիկէ աղջիկը իրեն կին առաւ (250): Երբոր Եզրայրասէրը մեռաւ, Անտիոքոս Բերինիկէն թողուց ունորէն առաւ Լաւոդիկէն: Աս անզգ ամ կինը վախնալով որ նորէն իր պատուէն չկընայ՝ թոյն առաւ ու մեռուց Անտիոքոսը, և Արտեմոն անունով մարդ մը գտնե-

1. Անտիոքոս թէ՛ս ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը: — Լաւոդիկէ թագուհին ի՞նչ անզգամութիւններ ըրաւ:

լով որ ձայնով ու կերպարանքովը Անտիոքուսին շատ կը նմաներ՝ ձայն հանեց թէ Հիւանդէ Անտիոքոս։ Արտեմոն իշխանները անկողնին քով կանչեց, ու ձևացուց թէ մեռնելէն առաջ Լաւոդիկէին Սելեւկոս Կալլինիկոս որդին իրեն յաջորդ կը դնէ։ Առ խարեւութեամբ դոհ չեղած՝ Բերինիկէն ալ բոլոր որդւոցը հետ սպաննել տուաւ։

1 ՍԵԼԵԿՈՍ ԿԱԼԼԻՆԻԿՈՍ (246-226)։ — Սելեւկոս իր մօրը ամբարշտութեանցը պատիժը ինքն ալ քաշեց։ բոլոր թագաւորութեանը ատեն պատերազմէ ու ապատամբութիւններէ աչք չբացաւ։ Պաղպամէոս Եւերգետէս գնաց քրոջը մահուան վրէժը խնդրելու, բռնեց սպաննեց Լաւոդիկէն, անոր որդւոյն ձեռքէն ալ Ասորեստանի մեծ մասն առաւ։ Սելեւկոս ոչ անոր և ոչ մէկալ թշնամեացը կարենալով դէմ դնել, հեգնօրէն Կուլինիս այսինքն Քաջաղաղթ ըսուեցաւ։ Երկու որդին ունեցաւ, այսինքն Սելեւկոս և մեծն Անտիոքոս։

2 ՍԵԼԵԿՈՍ ԿԵՐԱԽՈՍ (225-222)։ — Սելեւկոս երկու տարի միայն թագաւորեց, բայց անքիչ ատենին մէջ ալ ապատամբաց դէմ ցրցուցած քաջութեանը համար Կէրախոս այսինքն Շանթկամ կամ կայծակ ըսուեցաւ, և թունաւորուելով մեռաւ։

3 ՄԵԾՆ ԱՆՏՈՒԳՈՍ (222-186)։ — Անտիոքոս

1 Սելեւկոս Կալլինիկոս ի՞նչպէս թագաւորեց։
— Ինչո՞ւ Կուլինիս ըսուեցաւ։

2 Սելեւկոս Կերախոս որչափ ատեն թագաւորեց։

3 ՄԵԾՆ Անտիոքոս ի՞նչպէս սկսաւ թագաւորութիւնը։

թագաւորելուն ալէս , Պարսկաստանի ու Մարատանի Ազեքսանդր ու Մողոն կուսակալներուն վրայ գնաց : Մողոն յազմուելով՝ յուսահատութենէն ինքզինքը սպաննեց . Ազեքսանդր ալ երբոր լսեց Պարսկաստան իր եզրօրը յաղթուիլն ու մահը , բոլոր ընտանեացը հետ ինքզինքն ալ մեռուց :

Հերմիաս փառասեր իշխանը տեսնելով որ Անտոքոս իր ամէն խոպերուն մտիկ չըներ , ուղեց սպաննել զանիկայ . շատ մարդ իմացաւ անոր խորհուրդը , բայց այնչափ վախ ձգեր էր ամենուն սիրտը որ մէկը չհամարձակեցաւ թագաւորին իմացընելու : Աերջապէս Ազողոփանէս բժիշկը սիրտ ըրաւ՝ Անտոքոսին իմացուց , ան ալ ծածուկ մարդ խրկեց ու սպաննել տուաւ նենգաւոր իշխանը , որուն մահուանը վրայ ամէնքը ուրախացան :

Ապաստամբները հնազանդեցընելէն ետքը՝ սկսաւ Անտոքոս քաջութեամբ դէպ ՚ի արևելք քալել . և թէպէտ չկրցաւ վերցընել Պարթեւաց տէրութիւնը՝ բայց անոնց երկիրներէն շատը ետ առաւ : Անկէց անցաւ գնաց Հնդկաստան , ու հինգ տարի միակերպ յազմութիւններ ընելէն ետև դարձաւ Անտոք ու Մէծ ըսուեցաւ : Անկէց գնաց դէպ ՚ի Պազեստին , Եգիպտացւոց ձեռքէն առաւ , ու յազմանակով Երուսաղէմ մտաւ :

Հերմիաս իշխանին պատմութիւննը ի՞նչ է :

Ի՞նչ աշխարհակալութիւններ ըրաւ Մէծն Անտոքոս :

1 Երբոր եր քաջութեանը վրայ վստահացած՝
Փոքր Ասիոյ վրայ ալ սկսաւ երթալ, Զմիւռնացիք
և ուրիշ Յոյները տեսնելով որ մինակ չեն կրնար
անոր դէմ կենալ, Հռովմայեցւոց դիմեցին : Ան-
տիոքոս աեսնելով որ Մեծն Աննիբաղ ալ իրեն
եկեր ապաւեներ էր, անոր մաիկ ըրբաւ՝ որ խոր-
հուրդ կուտար իրեն խտալիոյ մէջ Հռովմայեցւոց
հետ պատերազմելու . Յունաստանի մէջ թերմո-
պիենի քով յաղթուեցաւ ու Ասիա վախաւ . հան-
նորեն Մագնեսիա քաղաքին մօտ Ղուկիոս Ակի-
պիոն զօրաստեանին հետ զարնուելով, յաղթուե-
ցաւ, ու պէտք եղաւ որ բոլոր պատերազմին ծափ-
քը վճարէ, իր Անտիոքոս որդին պատանդ տայ, և
Տօրոս լեռնեն ասդին ունեցած բոլոր երկիրները
Հռովմայեցւոց թողու (190) :

2 Անտիոքոս իր աթոռը գտնալով՝ չէր գիտեր
թէ ուսկից վճարէ այնչափ պարտքը . ուսափ ստակ
ժողվելու համար արևելքի քաղաքները պարտելու-
ելաւ . գիշեր մը Եղիսայիս քաղաքին մէջ Երա-
մազգայ կռատունը մտաւ, և մէջի գանձը ուղեց
կողոպաել . քաղաքացիք ան սեղանակապատ-
թեանը վրայ կատղած՝ վրան վաղեցին, ու քովին.
ներովը մէկտեղ սպաննեցին զինքը՝ թագաւորու-
թեանը երեսունընկօթներորդ տարին (186) :

3 Անտիոքոսի մահուանը վրայ շատ մարդիկ
ցաւեցան . վասն զի թագաւորութեանը մէծ մասը

— —

1 Հռովմայեցւոցմէ ի՞նչպէս յաղթուեցաւ :

2 Ի՞նչպէս մեռաւ Մեծն Անտիոքոս :

3 Ի՞նչ բնաւորութիւն ուներ Անտիոքոս :

առաստաձևոնութեամբը զարդարեր էր : Հրավար-
տակով մը իշխանութիւն տուեր էր հպատակացը
որ եթէ օրինաց դէմքան մը իրենց հրամայէ՝ ազատ
ըլլան չհնազանդէլու . բայց Ետքերը ինքզինքը փա-
ռասիրութեան ու հեշտասիրութե աալով փառ-
քով սկսած թագաւորութիւնը ամօթով լմբնցուց :

1 ԱՆԴՐԻԿՈՍ ՓԻԼՈՊԱՏՈՐ (186-174) : — ԱԵ-
ԼԵԿՈՍ որ զհայրը շատ սիրելուն համար ՓԻԼՈՊԱՏՈՎ
ըստեցաւ՝ այսինքն Հօրամոյն կամ Հայրամէր , հօ-
րը պարտքը վճարել ուղելով Հեղիոդորոս իշխանը
իրկեց որ Երաւաղեմայ տաճարին դանձերը կո-
ղուպեէ . Հեղիոդորոս երբոր դարձաւ Ասորիք, ԱԵ-
ԼԵԿՈՍը թունաւորեց ու ինքը տեղի անցաւ (174) :

2 ԱՆՏԻՈՔՈՍ ԵՊԻՓՈԽ (174-164) : — ԱԵԼԵԿ-
ԿՈՍԻՆ Եղբայրը Անտիոքոս եկաւ շուտ մը Հեղիո-
դորոսը վարնաեց , ու ԵՊԻՓՈԽ այսինքն Երևելի
ըստեցաւ . բայց աւելի իրաւամբ զինքը հպա-
տակները ԵՊԻՓՈԽ կանչեցին որ Յիմար ըսել է :
Վասն զի թագաւորութեանը պատիւը մոռցած՝
շատ անգամ պալատէն կ'ելլէր՝ Անտիոք քաղաքին
փողոցները կը պարսէր , ու ամէն արուեստաւորի
հետ կը խօսակցէր՝ պարծենալով թէ ինքը անոնց
արուեստէն կը հասկընայ : Երբոր կ'իմանար թէ,
տեղ մը կերտուխում կայ , մէջերնին կ'երթար՝ ա-
ռանց ամբը չնալու կը խմեր ու խաղ կը կանչէր :
Շատ անգամ ալ գլուխը վարդերով պատկան ու

1 ՄԵԾԲՆ Անտիոքոսի ով յաջորդեց :

2 Անտիոքոս Եպիփոխն ինչպէս ըրաւ թագաւո-
րութիւնը :

թագաւորական ծիրանւոյն տակը քարեր պահած՝ փողոցներու մէջ կը պատրահէր, ու մէկուն մէկալին կը ձգէր: Երբեմն ալ պատռւհանէն վարստակ կը նետէր, ու անցաւորաց իրարու ձեռքէն յափշտակելը տեսնելով կը զուարժանար:

1 Բայց այսչափ անկարգութեանց հետ փառասիրութիւնն ալ ձեռքէ չէր թողուր: Ըստ զօրքով դնաց Եղիպատոսի վրայ ու շատ գաւառներու տիրեց. քիչ մնաց որ Ազեքսանդրիան ալ պիտի առներ՝ թէ որ Հռովմայեցիք մէջ ընտային: Եղիպատոս գեսալան խրկուած հռովմայեցւոց գլուխն էր Պոպիղիոս՝ Անտիոքոսին հին բարեկամը. թագաւորը զի՞նքը տեսնելուն պէս՝ ուզեց բարեկամաբար ձեռքը բռնել. ձեռքը չոտուալ Պոպիղիոս, հանեց ծերակուտին հրովարտակը ու սկսաւ կարդալ. մէջը գրուած էր որ Անտիոքոս հաշտութիւն ընէ ու Եղիպատոսէն քաշուի: Երբ որ Անտիոքոս քիչ մը ժամանակ ուզեց մասձելու, Պոպիղիոս ձեռքի գաւազանովը անոր չորս կողմը կլոր գիծ մը քաշեց, ու Որոշ պատասխան մը չտուած՝ չկարենաս, ըստ, ասկէ դուրս ելլել: Անտիոքոս մէկէն հնազանդեցաւ, ու վատ շողոքորթութեամբ մըն ալ ելաւ ըստ, թէ Հռովմայեցւոց հնազանդիլը փառաւոր յաղթութիւններէս վեր կը սեպեմ:

2 Անկէց ետքը հրէից վրայ թափեց Անտիոքոս սրախին բարեկութիւնը. մտաւ Երուսաղէմ, Ողիմ.

1 Եղիպատոսի վրայ ի՞նչ արշաւանք ըրաւ:

2 Կ՞նչպէս մեռաւ Անտիոքոս Եղիպատ:

պեան Արտմազը այ զոհ մասուցանելով տաճարը
պղծեց, սրբազնն անօթները կողոպաեց, ու քա-
ռասուն հաղար հոգի ջարդեց կ'ըսեն։ Բայց ինքն
ալ Պարսկաստանի մէջ յաղթուեցաւ, հօրը պէս
Եզրակացիսի մէհեանները ուղեց կողոպտել ու
բնակչաց ձեռքէն ինչուան բարելոն փախաւ։
Հո՞ Հրեաստանի մէջ իր զօրավարացը յաղթուի-
լը լսելով կատղեցաւ, կառքը մտաւ որ Երթայ
անձամբ Երուսաղէմը պատժէ։ Բայց իր ամբա-
րըշտութեանցը պատիժը վրան հասաւ։ կառքէն
վար ընկաւ, բոլոր ոսկորները ջարդուբուրդ ե-
ղան։ մարմինը որդնոտեցաւ, սկսաւ փախիլ,
կառը կառը վար իյնալ, և անանկ դէշ կը հոտէր՝
որ զօրքը չէին կրնար դիմանալ։ Ասանկ սոսկալի
տանջանիքներով հոգին փչեց Անտիռքոս, խօսա-
վանելով որ արդարութեան վրէժինզիրն Աս-
տուած էր զինքը ան խեղձութեան հասցընողը
(164)։

1 Ասոնցմէ զատ ուրիշ տասոր տասուերկու հատ
ալ թագաւորներ կան, որոնց վրայ ամեննեին դիտ-
նալու բան մը չըլլալով աւելորդ կը համարինք
հոս դնելը. անոնց մէջ աւելի անուն մը ունեցող-
ները ասոնք են.

2 Ծահութոս Սրբացէս (139-125)։ — Անտիռ-
քոս՝ որ շատ որարդութիւն սիրելուն համար Սի-
դիկէն կամ Սիդէոնի այսինքն Որսորդ ըսուեր էր՝
շոգոքորթ մարդիկը մահուչափ կ'ատէր, ու առանց

1 Անտիռքոս Եպիփանէն ետքը ովլեղաւ անուանի
թագաւոր։

2 Անտիռքոս Ալդիտեսի վրայ լինչ կը պատմուի։

ամենեմին նեղանալու՝ ամէն տեսակ գառն ճշմար-
տութիւններու մտիկ կը ընէր : Օր մը որսի զնա-
ցած առենը ճամբան կը կորսընցընէ ու գեղացիի
մը առւն կ'երթայ, գիշերը հոն կ'անցընէ : Այլ և
այլ խօսակցութենէ ետքը կը հարցընէ գեղացւոյն
թէ, դո՞չ ես թագաւորին կառավարութեանը վրայ,
— Մեր թագաւորը, շատ աղեկէ, կ'ըսէ գեղացին,
բայց իր գէշ իշխանները զինքը կը խարեն : Եր-
կրորդ օրը կանուխ թագաւորին թիկնապահները
կուգան զինքը կը գտնեն . խեղճ գեղացին կը շփո-
թի, կը սկսի զուրցած խօսքին համար դողալ . բայց
թագաւորը իրեն սիրտ կուտայ, մանաւանդ թէ
չնորհակալ ալ կ'ըլլայ իրեն՝ ըսելով . Դուն ինձի
անանեկ ճշմարտութիւն մը յայտնեցիր՝ որ ոչ եր-
բէք պալատիս մէջ լսեր եի :

1 Անտիոքոս Գ.ԲԿՊՍ (125-96) : — Անտի-
քոս Գ.ԲԿՊՍ այսինքն Մեծաքիթ, Ասորւոց վեր-
ջին թագաւորը կը սեպուի : Առջի բերան ասոր
մայրը Կղեռովատրան կը կառավարէր տէրութիւնը.
բայց երբոր Գրիգոր ինքիր գլխաւն իշխել սկսաւ,
Կղեռովատրա՝ որ առաջուց իր երկու Էրիկը և մէկ
զաւակը սպաններ եր՝ զինքն ալ մեռցնել ուզեց :
Օր մը երբոր Գրիգոր յոդնած ծարուած տուն
Էկաւ, Կղեռովատրա թունաւոր խմելիք մը հրաց-
ցուց անոր . Գրիգոր կասկածելով՝ քաղաքավա-
րութիւն ձեւացուց, և ուղեց որ նախ ինքը խմէ .
Երբոր անիկայ յանձն չառաւ, ան առենը Գրի-

1 Անտիոքոս Գրիգոր իշխապէս ըրաւ թագաւորու-
թիւնը :

սպաս յայտնի ըստաւ . Առ կատկածը վրայեղ վեր-
ցնելու համար ալետք է որ խմես : 'Եւդր մտաւ
կղեռապատրա , խմեց ու մէկէն մեռաւ :

Դրիալոսին մեռնելէն ետքն ալ (96) անդագար
կախւ էր նոր թագաւորի ընարութեան համար ,
ինչուան որ Ասորիք ձանձրացած՝ անձնատուք
եղան մեր թագաւորին Միջնի Տիգրանայ (84) :
Բայց քսան ասրի հաղիւ անցեր էր վրան , եկաւ
Պոմպէոս՝ Ասորւոց Երկրին ափրեց , ու Հռովմայեցոց
դաւառու մը ըրաւ : Ասորւոց թագաւորութիւնը Երկու հարիւր քառասունը օժը ասրի
քշեց (64) :

Ասորւոց թագաւորութիւնը Ե՞նչպէս վերջա-
ցաւ :



3004

ԱՀԱԽԱՐԴԱԳԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԴՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՏՏՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գ.Լ.ՌԵԽ. Ա.

Ստեղծումն աշխարհի . — Ջրհեղեղ . —
Բաբելոնի աշտարակը . — Ասրահամ . —
Յակով . — Յովանէփ Եգիպտոս կը ծախուի .
— Մովսէս . — Խորայէլացւոց Եգիպտոսէն
էլլէլը . — Յեսու . — Խորայէլացիք Աւե-
տիաց երկրին կը տիրեն . — Դատաւոզք . —
Ասմուել

9-101810 68

Աաւուղ թագաւոր . — Դաւիթ . — Սովորոն . — Խարայէլի թագաւորութիւնը . — Յուղայի թագաւորութիւնը . — Բաբելոնի գերութիւնը . — Դանիել . — Կիւրոս ու

Տաճարին Երկրորդ շինութիւնը . — Քահանայապետաց իշխանութիւնը 18

ԴԼՈՒԽ Գ .

Ըմաւոն քահանայապետ , և Պաղոմէոս թագաւորը . — Հրեայք Եղիպատացւոցմէ Առրւոց թագաւորներուն կողմը կ'անցնին . — Ոնիս քահանայապետը և Հեղիոդորոս . — Անախոքոսի անգլութիւնները . — Մակաբայեցիք . — Քաղաքական պատերազմ . — Պոմպէոս Երուսաղէմը կ'առնե . — Հերովդէս Հրեից թագաւորը . — Քրիստոսի ծնունդը . — Հերովդէսի մահը . — Ազգեղայոս ազգապետ . — Փիլիպպոս և Հերովդէս չորրորդապետը . — Պիղատոս թագաւոր Հրէաստանի . — Քրիստոսի մահը . — Հրեից ապրատամբութիւնը . — Երուսաղէմի պաշարումն ու առնուիլը . — Հրեից ցրուիլը . . . 32

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՍՏՐԵՍՏԱՆԵԱՅՑ

Խուր . — Կինուե . — Բէլ . — Կինոս . — Կինուաս . — Ծամիրամ . — Բէղոքոս . — Աստված . — Բաղտուուեօ . — Սարգանապաղ . — Փուա . — Թագղաթիւթաղաւար . — Սաղմանասար . — Սենեքերիմ . — Ասորդան . — Սաւոդոքին կամ Կարուքոդ ոնոսոր Ա . — Սարակոս կամ Սարգսմանապաղ 43

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԲԱԲԵԼԱՑԻԱՑ

Ներութեա . — Բեղեսիս . — Նաբանասար .
— Նաբուպաղսար . — Նաբուքոդօնոսոր .
— Խմարովցաք , — Նեղզասարոս . — Լա-
բեսորաքոս . — Լարինիտ կամ Բաղսասար .
— Բարելոն . — Պարփասպները . — Կամուր-
ջը . — Բելայ մեհեանը . — Կախաղանաւոր
բուրաստանը . — Բարելոնի բերդը 55

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԵԳԻՊԵՏԱՑԻԱՑ

ԳԼՈՒԽ Ա .

Եգիպտառ . — Գլխաւոր բաժանմունքը . —
Առաջին թագաւորը . — Օսար թագաւոր-
ներ . — Բուսիրիս . — Ռոխմանդ . — Ու-
կոր . — Մերիս . — Ամենովիֆիս . — Սէ-
սոսոր . — Իր գաստիարակութիւնը . — Իր
առջի աշխարհակայութիւնները . — Արշ-
ւանքին սկատրաստութիւնները . — Տերու-
թեանը ընդարձակութիւնը . — Շինելտուած-
տեղերը . — Ջրանցքները . — Մեծ պարիս-
պը . — Սկսոսարի մահը 65

ԳԼՈՒԽ Բ .

Փերոն . — Ամենովիֆիս Բ Կարմիր ծովը կը
խղուի . — Պրոտեւո . — Հռամիսինիս . —

Վեռազս . — Մեծ բուրգը . — Վեփրէն . —
Միկերին . — Բոկքովիս . — Անիսիս . —
Արշաւանք Եթովսկացւոց . — Ասրակ Եթով
պացին . — Սեթոն . — Անիշխանութիւն . —
Երկոտասասան թագաւորք . — Բաւիղ . —
Փսամետիքոս . — 'Նեքաւով . — Փսամութես . 78

ԳԼՈՒԽ Գ .

Վափրէս . — Ամասիս . — Փսամենէս . —
Կամքիւս Եգիպտոսի կը տիրէ . — Դարեհ . —
Վաերքակէս . — Խնարոս . — Ամիրտէս . —
Պարսիկք Եգիպտոսէն կը քշուին . —
Պաւսիրիս . — Փսամետիքոս Բ . — Կեկտա-
ներոս Ա . — Տաքոս . — Կեկտաներոս Բ .
Արաւշէս . — Մեծն Ազեքսանդր . — Պաղո-
մէս Սոտէր . — Փարոս . — Գրատուն . —
Պաղոմէս Փիլադեղիոս . — Պաղոմէս Եւեր-
գետէս . — Իր յաջորդները . — Կղէոսա-
արա . — Եգիպտոս Հռովմացեցւոց տէրու-
թէան մէկ գաւառը կ'ըլլայ 90

ԳԼՈՒԽ Դ .

Եգիպտացւոց կրօնքը . — Ռոմիս . — Ասիս
էզք . — Զոհերը . — Քուրմերու կրօնքը . —
Հոգեփոխութիւն . — Քուրմք . — Թա-
գաւորք . — Զինուորք . — Հովիք . — Ա-
րուեստաւորք . — Երկրագործք 105

ԳԼՈՒԽ Ե .

Դաստատան . — Օրէնք . — Դաստիարա-
կութիւն . — Գիր . — Աստեղաբաշխու-
թիւն . — Երկրաշափութիւն . — Բժշկու-

Թիւն . — Յուղարկաւորութիւն . — Զմբռ-	
սումն . — Դատաստան մեռելոց . — Թա-	
զումն	115

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՐԱՑ և ՊԱՐՍԻՑ

Մարաց սկիզբը . — Վարբակէս . — Դիովկ .	
— Եկրատան . — Փրաւորա . — Կիաքսար .	
— Աժդահակ . — Կիւրոս	126

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Գ Ա Բ Ս Ի Ց

ԳԼՈՒԽ Ա.

Կամբիւս . — Եզիկատոսի կը տիրէ . — Վե-	
գթութիւնները . — Պրեքասասպ . — Կրե-	
սս . — Կամբիւսի մահը . — Շմերդ մոդ .	
— Ոտան . — Կոտորած մոգուց	144

ԳԼՈՒԽ Բ.

Դարեհ Վշաասպէայ կը թագաւորէ . —	
Ապտամբութիւն Բաբելացւոց . — Զոսիւ-	
րոս . — Արշաւանք Սկիւթացւոց վրայ . —	
Աշխարհակալութիւն Հնդկատանի . — Ա-	
պատամբութիւն Յոնիացւոց . — Կործա-	
նումն Միկետոնի . — Մարդոնիոսի առաջ-	
նորդութեամբը Յունատանի վրայ Եղած ար-	
շաւանքը . — Երկրորդ արշաւանք Յունատ-	

տանի . — Պարոիկը կը յաղթուին . — Ապստամբութիւն Եղիսպատցւոց . — Քսերք .
ուստա Դարեհի կը յաջորդէ . — Դարեհի մահը . 156

ԳԼՈՒԽ Գ .

Քսերքսէսի Եղիսպտոսը նուաձնլը . — Յու .
նաստանի արշաւանքը . — Մահը . — Ար .
տաշէս Երկայնաձեռն . — Քսերքսէս Բ . —
Սոգդիանոս . — Ովքոս կամ Դարեհ Կո .
թոս . — Արտաշէս Մնեմոն . — Ազատամ .
բութիւն և մահ Կրասերոյն կիւրոսի . —
Դաշնագրութիւն Անտաղկիդայ . — Ովքոս .
— Անգթութիւններն ու աշխարհակալու .
թիւնները . — Բագու ներքինին . — Ար .
շէզ . — Դարեհ Կողոման . — Աղեքսան .
դրէն յաղթուիլը . — Մահը 170

ԳԼՈՒԽ Դ .

Արևապաշտութիւն . — Կրակուպաշտու .
թիւն . — Որմիզդ, Արհին . — Մոգք . — Թա .
գաւոր . — Թագաժառանգ արքայորդի . —
Դատիարակութիւն . — Սովորութիւնք .
— Մատեան գունդ 193

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՊԱՐԹԵԿԻԱՑ

Արշակ Ա Պարթէւ . — Արշակ Բ . — Ար .
շական . — Արշէզ . — Արշափր . — Տար .
դաս . — Արտաշէս, Կարեն, Սուրեն, Կոշմ .
— Պահըլաք . — Շեհնակ և Արդոն . —

Հրահատ . — Խուռարզ . — Դարեհ վողոցէս . — Մանեք զօրավար . — Ամբատ Բագրատունի . — Պերոզ Ա Վողոգէս . — Արտաւան . — Արտաշեր Սասանեան 193

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ

Կ Ա Ր Ք Ե Դ Ա Ռ Ա Ց Ի Ա Ց

ԳԼՈՒԽ Ա.

Դիդէ . — Բիբսա . — Կալբեդոն . — Կարքեդոն . — Վակուակարութիւն կերպը . — Վաճառականութիւն . — Ծովային զօրութիւն . — Առաջին գաշնադրութիւն Հռովմայեցւոց հետ . — Դաշնադրութիւն Քսերքսեսի հետ . — Կոտորած Կալբեդոնացւոց ի Սիկիլիա . — Յաղթութիւն Անիբաղայի Սիկիլիա . — Խմիկոնի և Դիոնեսիոսի գաշնադրութիւնը 218

ԳԼՈՒԽ Բ.

Ագաթոկլ . — Ամիլկար Սիրակուսա գերի կը բռնուի . — Դաւաճանութիւն Բոմիլկարայ . — Յաղթութիւնը Կալբեդոնացւոց յԱփրիկէ . — Դաշնադրութիւն Հռովմայեցւոց և Կալբեդոնացւոց . — Պատերազմ Մամերտացւոց . — Կալբեդոնացիք ծովում վայ կը յաղթուին . — Յաղթութիւնը Հռեգուզոսի . — Կալբեդոնացիք յաղթուած Հռովմայեցւոց հետ հաշտութիւն կ'ընեն . — Ապատամբութիւն վարձկան զօրաց յԱփրիկէ և ի Արրգինիա 230

• 100 •

Ամիլկար Բարկաս . — Անիբաղայ մանկու-
թիւնը . — Աստրուբաղ . — Ասգունտոնի
պաշարումը . — Անիբաղայ Խոտիսա անցնի-
լը . — Պատերազմ Զամայ . — Անիբաղայ
սքսորն ու մահը . — Կալբեգոնացիք Մաս-
սինիստայէն կը յաղթուին . — Կալբեգոնի
կործ անումը : 239

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

301v.8

• 100 •

Յունաց ծագումը . — Ասֆի կրօնքը . — Արամազդ . — Եպիփաղէս . — Խնաքոս . — Փռ-
րոնեսոս . — Պեղասազոս . — Ավգիփէս . — Կէ կրտսոս . — Դէւկալիսն . — Ամբիկալիսն .
— Հելլեն . — Եւոլոս . — Դովլոս . — Ցովն . — Աքէսոս . — Կագմոս . — Գանհա-
ւոս . — Պերսէսոս . — Պեղոպոս . — Արգո-
նաւոլոյք . — Հերակլէս . — Թէսուսոս 247

9.Lab 10

Հերակղեանք . — Յերեի պատերազմը . —
Տրոյիոյ պատերազմը . — Հերակղեանք Պէ-
ղոպանես կը դառնան . — Կողրոս . — Ար-
խոնք . — Գաղթականք Յունաց յԱսիա . —
Հոմերոս . — Եսիոդոս . — Ալկուրդոս . . 261

ԳԼՈՒԽ Գ.

Աղմագիական խաղեր	Առաջին Աղմագ
Աղմագ	Առաջին պատերազմ Մէսակնիոյ
Արիստոդեմ	Երկրորդ պատերազմ Մէսակնիոյ
Արիստոմեն	Տիրակոս բանաստեղծը
Տիրայ	Առումն Իրայ
Մէնիացւոց ցրութիւն	284

ԳԼՈՒԽ Դ.

Աթենք	Դրակոն
Սոլոն	Եպիմենիդէս
Պիսիստրատ	Խպալարքոս և Խպագիաս
Արմագիոս և Արիստոդիոն	Արմագիոս և Արիստոդիոն
Կղիսթենէս	Խեցեկոյտ վճիռ

ԳԼՈՒԽ Ե.

Արտասամբութիւն Յոնիացւոց ընդդէմ Պար-	
սից	Սարդիկէի հրկիզութիւնը
Ճումն Յոնիոյ	Վուա-
Արշաւանք Մարդոնիոսի	Ճումն Յոնիոյ
Դարեկհի գեսապանները	Դաս և Ար-
Արտափեռն	տափեռն
Պատերազմ Մարտաթոնի	Միլադիադէս

ԳԼՈՒԽ Զ.

Արիստիգես և Թեմիստոկլէս	Արիստի-
գեսի պատրը	գիա
Քոելքսեսի արշաւանքը	Արշաւանք
Յունաստան	Լեռնիգաս
Արտէմիսի սրատերազմը	Արտէմի-
Հոռդը	սիոնի սրազմը
Սաղամինայի պատերազմը	Սաղամինայի սրազմը
Պղատեայի պատերազմը	Միկաղեայ պա-
տերազմը	տերազմը

9-101810

9-10166 C.

- Պատրիգէայի առումը . — Կղէսն . — Նիկիաս .
— Յիսուն տարուան զինադադարումը . —
Աղկերիադ . — Արշաւանք Սիկիլոյ . — Ե.
դոս գեաբն պասերազմը . — Աթենքի առու-
մը . — Վ ախճան Պէտուանեական մարաբն . 352

9-191810 08 -

9. L. 018 b. d. *

- Եպամինոնդ և Պեղսալիուս . — Առևկարայի պատերազմը . — Պեղսալիուսի մահը . — Մանուշինէ այի պատերազմը . — Եպամինոնդ այ մահը . — Ընկերական պատերազմը . —

Թագաւորութիւն Մակեդոնիոյ . — Փիլիպ .
պոս . — Դ. Էմանթենէս 377

Գ. Լ. ԱԽԽ ԺԱ.

Փիլիպոսի աշխարհակալութիւնները . —
Ազեքսանդրի ծնունդը . — Մեհենական
պատերազմը . — Մեթոն . — Աղբնթոս . —
Ամիկիափառնի ասեանը . — Դ. Էմանթենէս և
Փոլիսն . — Ազեքսանդրի առջի քաջու-
թիւնը . — Քերովչեայի պատերազմը . —
Դ. Էմանթենէսի պատիւը . — Եպինէս . —
Փիլիպոսի մահը 389

Գ. Լ. ԱԽԽ ԺԲ.

Ազեքսանդր . — Աշխարհակալութիւնները .
— Թեքէի կործանումը . — Ամենք . — Ա-
սիոյ արշաւանքը . — Լամպակոն , Տրոյա .
— Գրանիկոսնի պատերազմը . — Գորդիոնի
հանգոյցը . — Ազեքսանդրի հիւանդանալը .
— Խառոսի պատերազմը . — Արդողոնիմոս . 403

Գ. Լ. ԱԽԽ ԺԳ.

Տիւրոսի առումը . — Ազեքսանդրի Երուսա-
լէմերթալը . — Գաղա . — Եղիսաբոսի տի-
րելը . — Արքեղոյի պատերազմը . — Ազեք-
սանդր Բաբելոնի ու Պերսեպոլիսի կը տիրէ .
— Դարէ հի վախուսան ու մահը . — Ազեք-
սանդրի անդթութիւններ . — Կղեասոսի մա-
հը . — Կալլիսթենէսի մահը . — Ազեքսանդր
Հետկասասանի կը տիրէ . — Տաքսիլոս . —
Պոլոս . — Ազեքսանդր Հետկասասանէն կը
դառնայ . — Արքաղ . — Ազեքսանդրի Բա-

ԳԼՈՒԽ ԺԴ.

Ազեքսանդրի յուղարկաւորութիւնը . — Զօրավարները . — Եւմենէս . — Յունացոտք ելլելը . — Լամիական սպատերազմը . — Դ.Էմոսթենեսի մահը . — Մակեդոնիայ թագաւորները . — Փոկիոնի մահը . — Դ.Է.մետր Փաղերացի 430

ԳԼՈՒԽ ԺԵ.

Եւմենեսի մահը . — Ազեմանիայի սպանութիւնը . — Կասանդր . — Անտիգոնոս . — Պաղոմէս և Սելեւկոս . — Դ.Է.մետր Պաշարիչ . — Ազեքսանդրի աերաւթեան հինգ թագաւորութիւն բաժնուիլը . — Հռոդոսի սպաշարումը . — Պրոտոգենես . — Դ.Է.մետրի յաղթուիլը . — Ազեքսանդրի աերութեան վերջի բաժանմունքը 438

ԳԼՈՒԽ ԺԶ.

Կասանդրի որդիքը . — Դ.Է.մետրի մահը . — Պիոնոս . — Դ.աղվիացւոց Յունաստան արշաւելը . — Կղեսնիմոս Սպատապյի թագաւորը . — Պիոնոսի մահը . — Անտիգոնոս . 446

ԳԼՈՒԽ ԺԷ.

*
Աքայեցւոց դաշնակցութիւնը . — Արտաս . — Վնախիգոնոս Դոստն . — Սոլարտա, Ազիս և Լեռնիդաս . — Կղետնին . — Սեգալութօնն Քաղաքին կործանումը . —

9-101810-002

9-1018-10-000

9-101810 10

ԹԱԳԱՌՈՒԹԻՒՆ

ԱՍԻՐԵԱՑ

ԱԵԼԵՎԿՈՍ 'ՆԻԼԱՆՈՐ . — ԱՆՏԻՊՈՍ ՍՈՍԵՐ .
 — ԱՆՏԻՊՈՍ ԹԵՇՈՍ . — ԱԵԼԵՎԿՈՍ ԿԱՋԻ-
 ՆԻԿՈՍ . — ԱԵԼԵՎԿՈՍ ԿԵՐԱՆՈՍ . — ԱՆՏԻ-
 ՊՈՍ ՄԵԾՆ . — ԱԵԼԵՎԿՈՍ ՓԻԼՈՎԱՏՈՐ . —
 ԱՆՏԻՊՈՍ ԵՎԼԻՖԱՆ . — ԱՆՏԻՊՈՍ ՍԻԴԻ-
 ԹԵՇՈՍ . — ԱՆՏԻՊՈՍ ԳՐԻՎՈՍ 487

